


ՍԵՓԱԿԱՆԱԽԹԻՒՆ Ա. Փ. Ա. Զ. Հ. ՀԻՄԱԳՈՒՆՈՅԻ

ԷՐԴԱՐՁԱԿ
ՏԱՐԵՑՈՅՑ
1929

ՆՈՐ ՇՐՋԱՆ Ե. ՏԱՐԻ

Կ. Ա. Զ. Մ. Ե. Բ. Խ.

Ա. ԶՈՒՅՆԱԽԵՈՆ - Թ. Ա. Ա. Ա. Ա. Ա.



Տպագր. Յ. Ա. Սեմեն

Կ. ՊՈԼԵՍ

AVO

Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

Տ. Տ. ԳԵՂՋԱՅԱՅ Ե,

ՄՐԲԱՋԱԳՈՅՆ ԿԱՔՈՂԻԿՈՍԻ

Ա.ՄԵՆ.Ա.Յ. ՀԱ. 608

ԵԿ

Ի ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ

ՈՐԲՈՅՆ ԵՐՈՒՍՈՎԱԼԵՄԻ

ՏԵԱՐՆ ԵՂԻՇԵԻ Ս. ԱՐՔՊՈՒԻ



Հ. Բ. Ա. Մ. Ա. Յ. Ա. Ի.

Ս. ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ՀԱՅՈՅ ԹՈՒՄՔԻՈՅ

ՏԵԱՐՆ ՄԵՍՐՈՊԱՅ Ս. ԱՐՔԵՊՈՒԻ

AVO

ՕՐԱՑՈՅՑ ԸՆՏ ՆՈՐ ՏՈՄԱՐԻ

1929

ՅՈՒԽՆ ՔՐԻՍՏՈՆԻ

13

ԲՈՒՆ ԹՈՒԱԿԱՆԻՆ ՀԱՅՈՑ

4421-4422

ՏՈՄԱՐՎԱԿԱՆ ԹՈՒԱԿԱՆԻՒՆ ՀԱՅՈՑ

1378-1379

ՀԱՐԺԱԿԱՆ ՏՕՆՔ ԵՒ ՄԻԶՈՑ-Ք ՆՈՑԻՆ

AVO

Վերափոխումն Ս. Աստվածածնի.	Կիր. Օգս. 18
Միջոց Աստվածածնի եօթնեակ պահօֆ	չորս —
Խաշվեաց	Կիր. Սեպտ. 15
Վարազայ Սուրբ Խաչ	Կիր. > 29
Միջոց ուսիի եօթնեակ Խաչի պահօֆ	ուրբ —
Գիտ Խաչ	Կիր. Հոկտ. 27
Ս. Հրեասակապետաց	Շր. Դոյ. 9
Ըլսնակ.	Կիր. > 24
Ս. Յակոբայ Մծբնայ	Շր. Դեկտ. 14
Միջոց աւուրի	տասնեւթեց —
Բարեկենդան Ծննդեան	Կիր. Դեկտ. 29

ՀԱՐՔԱԿԱՆ ՏՕՆՔ ԵՒՐՈՊԱՑԻՈՑ

ԽԱՐԱՐՄՈՒՆՔ

Ի Մայիսի 9 Բոլորական խաւարումն արեւու անտեսանելի է Կ.

ի Մայիսի 24 Բոլորական խաւարումն լուսնոյ անտեսանելի ի Կ.Պոլիս:

Ի Խոյեմբեր Յ Մասնական խաւառումն արեւու անեսանելի ի Կ.Պայտ:

ს ზოქმებებ 17 წლითას խაւარის լიცნი ხსანხები ა.

AVO



ԱՅԵՐ. ԿՈԶԻ ՄԹԻՄԹ-ԱՅԱ. ՎԵՐՈԼ. ՓԱՃԱ
Թուրքիայ Հանրապետութեան Նախագահ

AVO

Տ	ՔԵԱՆՈՒՆԻ ՍԱՆԻ ՕՐ 31	ՅՈՒԽԱՌԻԱՐ	ՇԱՊԱՆ ՕՐ 29	Ը	
				Լ.	Ա.
1	Դ. գծ. Դ. օր պահոց ծննդ. ԿԱՂԱՆԴ եւ Տրեմտ. 1929 թուա- կանին Քրստ.ի Տոմ. զաղոցի 11:			19	
2	Դ. գկ. Դ. օր պահոց ծննդեան:			20	
3	Ե. գծ. Ե. օր պահոց ծննդ. Ը Վերջին բառորդ լուսնի:			21	
4	Աւր. զկ. Զ. պահոց ծննդեան:			22	
5	Եր. աճ. Ճագագրոյց ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Թիսուսի Քրիստոսի, յերեկոյին նաւակասիք:			23	
6	Դ. Կիր. ակ. ՏՕՆ ծննդեան եւ ԱՍՏՈՆ-ԱՃԱՑԱՑՏՆՈՒԹԵԱՆ ՏԵԱՌԸՆ ՄԵՐՈՅ ՑԻՍՊԻՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ:			24	
7	Դ. Բ. բժ. Բ. օր ծննդեան յիշատակ մեռելոց:			25	
8	Դ. բկ. Դ. օր ծննդեան:			26	
9	Դ. գծ. Դ. օր. ծննդեան. (Խալ. Միքա կէճլոյի):			27	
10	Ե. գկ. Ե. օր ծննդեան:			28	
11	Աւր. զծ. Զ. օր ծննդ. Ը Ծնունդ լուսնի:			29	
12	Եր. զկ. Է. օր ծննդեան:			1	
13	Դ. Կիր. աճ. Բ. օր ծննդեան եւ Տօն Անուանակոչութեան Տեառն մերոյ Թիսուսի Քրիստոսի:			2	
14	Բ. ակ. Տօն ծննդ. Սրբոյն Յավհաննու Կարապետին:			3	
15	Դ. բժ. Սրբոցն Պետրոսի Հայրապետին, եւային:			4	
16	Դ. բկ. պահք:			5	
17	Ե. գծ. Սրբոյն Անտոնի Ֆանաս սրին:			6	
18	Աւր. զկ. պահք Յն. եւ Եր. Աթանասի եւ Կիւրդի:			7	
	Յ Առաջին Բառորդ լուսնի				
19	Եր. զծ. Սրբոցն Քէղոպսի Քաջաւորին, եւ մանկանցն Եփեսոսի:			8	
20	Դ. Կիր. զկ. Ա. Կիր. զկնի ծննդեան. (Բարկենդան առաջաւորաց) Յն. Եւթիմէոսի Ֆանասորին:			9	
21	Բ. աճ. Ա. օր. պհց. առաջ. հսլ. Պուրճի տէլլի:			10	
	Յ Ի ջիհոսն				
22	Դ. ակ. Բ. օր պհց. առաջաւորաց:			11	
23	Դ. բժ. Գ. օր. պհց. առաջաւորաց:			12	
24	Ե. գկ. օր պհց. առաջաւորաց:			13	
25	Աւր. զծ. Ե օր պահոց առաջ. ի յիշատակ Յօնանու Մարգարէին:			14	
26	Եր. զկ. Սրբոյն Սարգսի Գօրավարին, եւ որդւոյ նորաւ Մարտիրոս- սին Հր. Տարիկըլուս տնկոց: Յ Լոււն լուսնի			15	
27	Դ. Կիր. զծ. Բ. զկնի ծննդ. հսլ. Պէրաթ կէճէսի:			16	
28	Բ. զկ. Սրբոց Ասովիմանց զօրավարաց:			17	
29	Դ. աճ. Սրբոց Սուրբաւեանց վկայից:			18	
30	Դ. ակ. պհք. Յն. Սրբոց Հայրապետացն Բարսեղի, Դրիգորի եւ Ցովհաննու Ասկերանին, հսլ. ախըրը արպային:			19	
31	Ե. բժ. Սրբոց Ասկեանց Քահանայից. հսլ. Էվկիլը Խամսիյն:			20	

AVO

Տ	ՀԱԽՊԱԹ ՕՐ 28	ՓԵՏՐՈՒԻԱՐ	ՐԱՄԱԶԱՄ ՕՐ 99	Ա.
1	Աւր. թկ. պահք:			21
2	Եր. զմ. սրբոյն Խասհակայ Պարթեւի Հայրապետին մերոյ Յն. եւ Եւր. Տեառնընդպառաչ: ❸ Վերջին բռ. լուսնի:			22
3	Քերիր զկ. Դ. գինի ծննդեան:			23
4	Բշ. զմ. Սրբոցն Մարկոսի Եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրդի եւ Բենխամինի սարկուազացն եւ սրբոց վկայիցն Աբղմբ-սեհի, Արմրզգանայ եւ Սայէնի:			24
5	Գւ. զկ. սրբոց Ղեւոնդեանց քահանայից:			25
6	Գւ. ամ. պահք:			26
7	❖ Եւ. ակ. Սրբոց Վարդանանց գօրավարաց. 1036 վկայից, սրբ կատարեցան. ի մեծի ճակատամարտին ի 451 թուին:			27
8	Աւր. թմ. պահք:			28
9	Եր. թկ. Կ. Պոլսոյ Ս. Ժողովոյն, 150 հայրապետաց. Յն. յիշատակ մեռելոց:			29
		❷ Մն. Լս. Ճ. 9. ր. 38		
10	❖ Կեր. զկ. Բուն Բարկենդան. Խոլ. Բամազան (30):			1
11	Գւ. ամ. Ա. օր մեծ պահոց:			2
12	Գւ. ակ. Բ. օր մեծ պահոց:			3
13	Գւ. թմ. Գ. օր մեծ պահոց:			4
14	❖ Եւ. թկ. Դ. օր մեծ պահոց. եւ Տեառնընդպառաչ:			5
15	Աւր. զմ. Ե. օր մեծ պահոց:			6
16	Եր. զկ. Զ. օր մեծ պահոց Ս. Թէոդորոսի գօրավարին:			7
17	❖ Կեր. զմ. Բ. Քառասանորդաց:			8
		❸ Առ. բռ. Ճ. 2. ր. 47.		
18	Գւ. զկ. Է. օր մեծ պահոց:			9
19	Գւ. ամ. Թ. օր մեծ :			10
		❹ ի ձուկն, Ճ. 20. ր. 41.		
		Խոլ. Պուրի նուր		
20	Գւ. ակ. Ժ. օր մեծ պահոց. Խոլ. Ճէմբէի Էվլէլ պէք հավա, սր է; օր իշանելոց շերմութեան արեւու յօդու:			11
21	Եւ. թմ. ԺԱ. օր մեծ պահոց:			12
22	Աւր. թկ. ԺԲ. > > >			13
23	Եր. զմ. ԺԳ. օր մեծ պահոց:			14
24	❖ Կեր. զկ. Գ. Քառասանորդաց (անառակին) :			15
		❻ Լրումն լուսնի Ճ. 11. ր. 53.		
25	Բւ. զմ. ԺԵ. օր մեծ պահոց:			16
26	Գւ. զկ. ԺԶ. > > >			17
27	Գւ. զկ. ԺԷ. > > > Խոլ. Ճէմբէի սանի, սր է օր իշանելոց շերմութեան արեւու ի ջուրս:			18
28	Եւ. ակ. ԺԷ. օր մեծ պահոց:			19

AVO

Տ	ՄԱՐԹ ՕՐ 31	ՄԱՐՏ	ՇԵՎԿԱԼ ՕՐ 30	Ա:
1	Աւ. թ. մի. օր մեծ պահոց Ելեմտական Խուական. 1345:			20
2	Եր. թկ. ե. օր մեծ պից Սրբոցն Յովհաննու Նրուտայէմայ Հայ- քապեախն, եւ Սրբոց Հայրապետացն մերոց, Յովհաննու Օծնեց- ւոյ, եւ Քրիզորի Տաթեւացւոյն:			21
3	Էկիր. զժ. Դ. Քառամարդաց (Տնտեսին գիշ. կարգ Խաչի):			22
	❸ Վերջին բառդ. լուսին			
4	Իւ. զկ. իթ. օր մեծ պահոց:			23
5	Իւ. զժ. իթ. օր մեծ պահոց.			24
6	Պշ. զկ. իթ. օր մեծ պահոց Միջնոր Խալ. Ճէմրէի ապիս:			25
7	Աւ. աճ. իթ. օր մեծ պահոց: Խալ. Քատիք կէմնէսի:			26
8	Աւ. ակ. իթ. օր մեծ պահոց. Սրբոց բառասնից մանկանցն որը ի Սեբաստիա կատարեցան. գիշ. կարգ ապաշխարհութեան. Յն.			27
	եւս Քառասուն մանկանց: Խոլ. Գատըր կէմէսի.			
9	Եր. թժ. իթ. օր մեծ պահոց:			28
10	Էկիր. թկ. ե. Քառամարդաց. Դատաւորին գիշ. կարգ Խաչի. Զար կապանաց եւ Տարածեալ. Խալ. Էվմէլլ պէրտիւլ աճուզ:			29
11	Իւ. զժ. իթ. օր մեծ պահոց: ❸ Ենունի լուսին:			30
12	Իւ. զկ. լ. օր մեծ պահոց:			1
13	Իւ. զժ. լ. ս. օր մեծ պահոց:			2
14	Իւ. զկ. լ.թ. օր մեծ պահոց:			3
15	Աւ. աճ. լ.թ. օր մեծ պահոց:			4
16	❷ Եր. ակ. լ.թ. օր մեծ պահոց. եւ Տօն Մտիցն ի Վիրապն Սրբոց Հօրն մերոյ Քրիզորի Լուսաւորչին: Խալ. Ակրըլ պէրտիւլ աճուզ:			5
17	Էկիր. թժ. Զ. Քառամարդաց. (Քալտեան):			6
18	Իւ. թժ. Լ. օր մեծ պահոց: Եւր. ❸ Ուաշին Բառուդ լուսին:			7
19	Իւ. զժ. Լ. օր մեծ պահոց:			8
20	Իւ. զկ. Լ. օր մեծ պահոց: Խալ. Ակրըլ Խամսիյն:			9
21	Իւ. զժ. Լ.թ. օր մեծ պահոց գարնանամուտ եւ հասարակած. լի- նի տիր եւ գիշ. հատապ: Խալ. թիտու. թէպիի նէգրուզ ❷ ի Խոյն:			10
22	Աւ. զկ. Խ. օր մեծ պահոց: Յայսի Արեգ (30):			11
23	Եր. աճ. պիք. յիշատակ Յարութեան Ղազարու:			12
24	Էկիր. ակ. պիք. Մաղկազարդ:			13
25	Պշ. թժ. Աւագ Երկուշարթի պահոց:			14
26	Իւ. թժ. » Երեքշարթի » : ❸ Լուսնի լուսին:			15
27	Իւ. զժ. Աւագ Զորեքշարթի պիք:			16
28	❷ Իւ. զկ. Աւագ Հինգշարթի. թիշ. ընթթեաց Տռն. մերոյ Յիսուսի Քրիստոսի. Հր. Ասիս որ է գարնանային ամիս:			17
29	Աւ. զժ. Աւագ ուրբաթ, պիք. Յիշատակ, Խաչելութեան, չարչա- րանց եւ Քաղման. Տեսոն մերոյ Յիսուսի Քրիստոսի:			18
30	Եր. զկ. Աւագ Շարաթ, ճրազալոյց Զատկի:			19
31	Էկիր. աճ. ԶԱՏԻԿ ՑԱՐՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔԸ- ՐԻՍՈՍԻ:			20

AVO

Տ.	ՆԻՍԱՆ	ԱՊՐԻԼ	ԶԻԼՎԱՏ
	ՕՐ 30		ՕՐ 29
1	❖ Բ. ակ. Բ. օր Զատկի յիշառակ մեռելոց:		21
2	❖ Ե. բժ. Գ. > >		22
3	❖ Ե. բկ. Գ. > >		23
	● Վերջին բառորդ. Ժ. 8. ր. 11.		
4	❖ Ե. զժ. Ե. օր Զատկի:		24
5	❖ Ուր. զկ. Զ. օր Զատկի:		25
6	❖ Եր. զժ. Է. > >		26
7	❖ Կիր. զկ. Նոր Կիւրակէ եւ Աւետումն Ս. Աստուածածնի:		27
8	❖ Ե. աճ. Թ. օր Յինանց:		28
9	❖ Ե. ակ. Ժ. > >		29
	○ Ծնունդ լուսնի Ժ. 4. ր. 51.		
10	❖ Ե. բժ. ԺԱ. օր Յինանց ԽԱԼ. Զիլգատէ (30):		1
11	❖ Ե. բկ. ԺԲ. > >		2
12	❖ Ուր. զժ. ԺԳ. > >		3
13	❖ Եր. զկ. ԺԳ. > > Դ:		4
14	❖ Կիր. զժ. Գ. Աշխարհամատրան որ է (Կանաչ Կիւրակէ):		5
15	❖ Ե. զկ. ԺԳ. օր Յինանց:		6
16	❖ Ե. աճ. ԺՀ. օր Յինանց:		7
	● Առաջին բառորդ լուսնի		
17	❖ Ե. ակ. ԺՀ. օր Յինանց:		8
18	❖ Ե. բժ. ԺԺ. > >		9
19	❖ Ուր. բկ. Բ. > >		10
20	❖ Եր. զժ. ԽԱ. > >		11
21	❖ Կիր. զկ. Դ. Կարմիր Կիւրակէ:		12
	○ Ի ՑԱԼ ԽԱԼ. Պուրնի սէվը.		
22	❖ Ե. զժ. ԻԴ. օր Յինանց:		13
23	❖ Ե. զկ. ԻԴ. օր Յինանց		14
24	❖ Ե. աճ. ԻԵ. > >		15
	● Լրումն Լուսնի		
25	❖ Ե. ակ. ԻԶ. օր Յինանց:		16
26	❖ Ուր. բժ. ԻՀ. > >		17
27	❖ Եր. բկ. ԻԲ. > >		18
28	❖ Կիր. զժ. Ե. Տօն Երեւման Սրբոյ խային:		19
29	❖ Ե. զկ. Լ. օր Յինանց:		20
30	❖ Ե. զժ. ԼԱ. օր Յինանց:		21

Ն. Տ.	ՄԱՅԸՍ ՕՐ 31	ՄԱՅԻՒՄ	ԶԻԼԵԶԻՑՃԵԼ ՕՐ 30	Լ. Ա.
1	ԳԵ. դկ. լթ. օր Յինանց:			22
2	ԵԵ. տմ. լթ. օր Յինանց: Ը վերջին Բառորդ լուսին			23
3	ԱՐ. ակ. լթ. օր Յինանց:			24
4	ԵՐ. բժ. լթ. օր Յինանց:			25
5	ՀԿ. կիր. բկ. Զ. կիրակէ:			26
6	ԲԵ. զժ. լկ. օր Յինանց: Խալ. Խրտրհլէզ:			27
7	ԳԵ. գկ. լթ. օր Յինանց:			28
8	ԳԵ. զժ. լթ. օր Յինանց:			29
9	ՀԵ. դկ. Խ. օր Յինանց. Համբարծումն Քրիստոսի.. Ը ԵԵ. լուսնի			30
10	ԱՐ. ամ. ԽԱ. օր Յինանց պհք: Խալ. Զիլիհիճնէ 29			1
11	ԵՐ. ակ. ԽԹ. օր Յինանց:			2
12	ՀԿ. բժ. լմ. կիր. Երկրորդ Մաղկազարդ:			3
13	ԲԵ. բկ. ԽԴ. օր Յինանց:			4
14	ԳԵ. զժ. ԽԵ. օր Յինանց:			5
15	ԳԵ. զկ. ԽԶ. օր			6
16	ԵԵ. զժ. ԽԵ. օր	Ֆ Առաջին Բառորդ լուսին		7
17	ԱՐ. դկ. ԽԲ. օր Յինանց պահք:			8
18	ԵՐ. ամ. ԽԹ. օր Յինանց:			9
19	ՀԿ. կիր. ակ. Ե. օր Յինանց. Հոգեզարտստ Պէնտէկոստէ: Խալամաց Գուրզան պայտամբ 4 օր:			10
20	ԲԵ. բժ. Թ. օր Հոգեզարտեան պահք:			11
21	ԳԵ. բկ. Գ. օր Հոգեզարտեան պահք:			12
22	ԳԵ. զժ. Գ. օր Հոգեզարտեան պահք: Խալ. Պուրծի Չ յերկաւորն:			13
23	ԵԵ. Գկ. Ե. օր Հոգեզարտեան, պահք:			14
24	ԱՐ. զժ. Զ. օր Հոգեզարտեան պահք: Լըումն լուսնի			15
25	ԵՐ. դկ. Է. օր Հոգեզարտեան:			16
26	ՀԿ. ամ. Ա. կիրակէ. Յարութեան եւ յիշ. Եղիա մարզարէին:			17
27	ԲԵ. ակ. Արրոց կուսանացն Հոյիփախմեանց:			18
28	ԳԵ. բժ. Արրոց կուսանացն Գայեանեանց:			19
29	ԳԵ. բկ. պահք:			20
30	ԵԵ. զժ. Արրոցն Յովհաննու Կարտափիտին եւ Աթանազինեայ Եպիսկոպոսին:			21
31	ԱՐ. զկ. պահք:			22

Տ	ՀԱՅԻՐԱՆ ՕՐ 30	ՅՈՒԽԱՍԻՒՄ	ՄՈՒՀԱՐՐԵՄ ՕՐ 29	Հ
1	Տք. զժ. Սրբոյ Հօրն մերոյ Դք. Լուսւրչին յշտկ. ելիցն ի պատճ:	Է Վերջին բառորդ լուսնի	23	
2	ՀԿԱՐԵ. զկ. Բ. զինի Հոգե. Տօն Կաթողիկէ եկեղեցւոյ Սրբոյ Էջմիածնի, զոր կարգիաց առրին Գրիգոր Լուսաւորիչն մեր՝ յերանելն ի վիրապէն:	24		
3	Ք. աժ. Սրբոց մանկանցն Բեթղյէհէմի:		25	
4	Գ. աժ. սրբոց կուսանացն Շունիայ և Մանեայ:			
5	Գ. թժ. պահք:		26	
6	Ե. թկ. Սրբոց իշխանացն Սահմակայ եւ Յօվանիայ, եւ սրբոց վկայիցն Սարգսի և Բագոսի:	27		
7	Ուր. զժ. պահք: Յ Ծնունդ լուսնի		28	29
8	Տք. զկ. Սրբոյն մեծին Ներսէսի Հայրապէտին մերոյ, եւ Խաղայ Եպիփառապահն. Խալ. 1348 Թուականին արարական:		1	
9	ՀԿԱՐԵ. զժ. Դ. զինի Հոգեգալսանեան: Տարեզուի արարական:		2	
10	Ք. թկ. պահք:		3	
11	Գ. աժ. պահք: Սրբոցն Կոստանդիանոսի, մօրն նորա Հեղինեայ:		4	
12	Գ. ակ. պահք:		5	
13	Ե. թժ. > Սրբոյն Թէոդիտոնի Գալատացւոյն, եւ Թալիկեայ բժշկին, եւ եօթն կուսանացն, որը յԱնկիւրիա կատարեցան:		6	
14	Ուր. թկ. պահք: Յ Առաջին Տառորդ լուսնի		7	
15	Տք. զժ. Քիւտ Նշխարաց Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին:		8	
16	ՀԿԱՐԵ. զկ. Դ. զինի Հոգեգալսանեան:		9	
17	Ք. զժ. սրբոց վիրայիցն, Անտոնիոսի, Թէոֆիլոսի, Անիքրտոսի, եւ Փոտինոսի:		10	
18	Գ. թկ. սրբոցն Գանիելի մարգարէին, եւ երից մանկանցն, Սեղ բարայ, Միասրայ և Աբեթնազոսի. Խալ. Աշորէ կիւնիւ:		11	
19	Գ. աժ. պահք:		12	
20	Ե. ակ. Սրբոց Թարգմանչաց Վարդապետացն մերոց Սահմայ եւ Մեսրոպայ:		13	
21	Ուր. թժ. պահք:		14	
22	Տք. թկ. սրբոցն Տրդատայ թագաւորին մերոյ եւ Աշխան տիկնոց եւ Խոսրովիթսոյն: Յ ի Խեցեթին Խալ. Պուրենի Մէւքան		15	
23	ՀԿԱՐԵ. զժ. Ե. զինի Հոգե. Քիւտ Տիմո Ա. Աստուածածնի:		16	
	Յ Լուսն լուսնի			
24	Ք. զկ. սրբոցն Կալիստրատոսի, եւ բառասուն եւ ինը վկայիցն, եւ Հունկիանոսի քահանային:		17	
25	Գ. զժ. Սրբոյն Զաքարիա մարգարէին:		18	
26	Գ. թկ. պահք:		19	
27	Ե. աժ. սրբոյն Եղիսէլի մարգարէին:		20	
28	Ուր. ակ. պահք:		21	
29	Տք. թժ. Սրբոց Երկուտասան Առաքելցն Քրիստոսի, եւ սրբոյն Պողոսի Երեքտասանհերթող առաքելոյն:		22	
30	ՀԿԱՐԵ. թկ. Դ. զինի Հոգե. «Բարեկենդան Վարդապառի պահոց» Յ Վերջին բառորդ լուսնի		23	

S:	ԹԷՄՄՈՒԶ ՕՐ 31	ՅՈՒԼԻՅ	ՍԷՖԵՐ ՕՐ 30	L:
1	Գ. զժ. Ա. օր պահոց Վարդավառի:			24
2	Գ. զժ. Բ. օր պահոց			25
3	Գ. զժ. Գ. օր պահոց Վարդավառի:			26
4	Ա. զժ. Դ. օր պահոց Վարդավառի:			27
5	Աւր. աճ. Ե. օր պահոց Վարդավառի:			28
6	Եր. ակ. Ցիշ. Տապանալին ճնոյ:			29
7	Կենտր. թժ. Վարդավառ եւ Տօն պայծառակերպութեան Տեառն մերոյ Ցիստոսի Քրիստոսի Փ Ծնննդ լուսնի			30
8	Հ. Ցիշ. րկ. Բ. օր Վարդավառի (Ցիշ. մեռելոց): Խոր. Աէֆէր 29			1
9	Գ. զժ. Գ. օր. Վարդավառի:			2
10	Գ. զժ. պահք:			3
11	Եշ. զժ. Սրբայն Եսայեայ մարգարելին:			4
12	Աւր. դկ. պահք:			5
13	Կ. Եր. աճ. Սրբացն Քայէսոփ առաքելոյն, եւ Սանդիստոյ կուսին:			6
14	Կ. Եր. ակ. Բ. զկնի Վարդավառի: Յ Առաջին Շառողդ լուսնի:			7
15	Ա. թժ. Սրբոց Կիպրանիսոփ Եսպիսկին, եւ Բառատուն եւ հինգ վկայիցն եւ սրբոց կուսանացն Ցուսափանեայ, Եփմյ. եւ Քրիստո:			8
16	Գ. րկ. Սրբացն Աթանազինեայ Եսպիրութոսին եւ տասն աշակերտացն, եւ հինգ վկայից:			9
17	Գ. զժ. պահք:			10
18	Եշ. զկ. Սրբոց Նախանձարցն, Աղամայ, Արէլի, Անթայ, Ենոպասայ, Ենոպարայ, Ենոյի, Մելքրիստոնիկի: Արքանձանու, Եսանձակայ, Ցակորոյ, Ցովակիայ, Մովսէսի, Անմիսոնի, Ենքիպայեայ, Բարակայ, Գեղէռնի, եւ այլոց սրբոց նախանձարց:		11	
19	Աւր. գճ. պահք:			12
20	Եր. զկ. Սրբոց սրբւոց եւ Ցորն մերոյ Հորդ Գրգ. Լուս. Արքանձակիսի, Վրդանչսի, Ցուսկանն, Քրիզորիսի եւ Գանիլի:			13
21	Կ. Եր. աճ. Գ. զկնի Վարդավառի:			14
22	Ա. ակ. Սրբոց Մակարայեցւոցն, Եղիազարու Քահանային եւ Շամունայ, Յովանիսոնը նորին: Պ Լրուն լուսնի			15
23	Գ. թժ. Սրբոց Երկուտասան մարգարէլիցն, Ովսեայ, Ամովսայ, Միքայայ, Ցովելիայ, Արդիու, Նաւումա, Ամբակումայ, Ցօնանու, Սոփոնիայ Անգեայ, Զարարիայ եւ Մատղարիայ: Պ յԱռ. իւծն			16
24	Գ. րկ. պահք:			17
25	Եշ. զժ. Սրբացն Սովիսայ, եւ երից դատերացն, Պիստոսի, Ելպիսի, եւ Ազապիայ:			18
26	Աւր. զկ. պահք:			19
27	Եր. զճ. Սրբոց Հայրապետացն, Աթանասի եւ Կիւրզի:			20
28	Կ. Եր. զկ. Գ. զկնի Վարդավառի:			21
29	Ա. աճ. Սրբոցն Կիրակոսի, եւ մօքն Ցուդիտայի, եւ վկայիցն, Գորդիոսի, Պօղիքոսի, եւ Գրիգորիսի: Պ Վեցին Բառ. լուսին			22
30	Գ. ակ. Սրբոցն Վահանայ Գողթնացւոցն, Եղինեայ կուսին, եւ հօրն Փիլիպպոսի եւ մօքն Կոզիայ, եւ երկուց Եղիազարոցն, Սերգեայ, եւ Սպիտոսի, եւ երկուց Ներքինեաց. Խոլ. Եվգ. Եյեմիլի:			23
31	Գ. թժ. պահք:			24

AVO

Տ	ԱՂՋՈՒԹՈՒՄ ՕՐ 31	ՕԳԴՈՒՍՈՒՄ ՕՐ 29	ՐԵՊԻԻԼ ԷԿՎԱՅԵԼ ՕՐ 29	Ա.
1	Եւ. թկ. Սրբոցն Տրիմոնի, Պարսամայ, եւ Անտիքիոսի ճգնաւորաց:			25
2	Ռւր. զծ. պահք:			26
3	Եր. դկ. Սրբոցն Գրիգորի Աստուածաբանին:			27
4	Հեթր. զծ. Ե. զինի Վարդապատի:			28
5	Բւ. դկ. Սրբոց վլայիցն, Եւղինևսի, Մակարիոսի, Վաղերիոսի Կանդիտասի, եւ Ակիւղասայ: Չ Ննունդ Լուսնի			29
6	Դւ. ած. Սրբոցն Անդրէի զօրավարին եւ բանակի նորին Կալենիկոսի, եւ Տոմիսիա վկայիցն իսլ. Ռէպիլ Էվգել 30			1
7	Դւ. ակ. պահք,			2
8	Եւ. բժ. Սրբոցն Անդրիանոսի, եւ կնոջն Անատոլայ, Թէոդորոսի, եւ Ելեթիրոսի վկային:			3
9	Ռւր. թկ. պահք:			4
10	Եր. զծ. Եփեսոսի Ս. Ժողովոյն երկու ճարիր Հայրապետաց:			5
11	Հեթր. դկ. Զ. զինի վարդու, բարկ. սուրբ Աստուածածնի պահոց:			6
12	Բւ. զծ. Ա. օր պահոց Սուրբ Աստուածածնի:			7
13	Դւ. դկ. Բ. օր պահոց Ս. Աստուածածնի: Ը Առաջ. Խ. լուսնի			8
14	Դւ. ած. Գ. օր պահոց Ս. Աստուածածնի:			9
15	Եւ. ակ. Դ. օր պահոց. Ս. Աստուածածնի:			10
16	Ռւր. բժ. Ե. օր պահոց Ս. Աստուածածնի:			11
17	Եր. թկ. Տօն Շողակաթի Սրբոյ Լշմիածնի, ըստ տեսլան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ իսլ. Մէվլուտ:			12
18	Հեթր. զծ. Վերափոխութն Ս. Աստուածածնի:			13
19	Բւ. դկ. Բ. օր Վերափոխման (յիշատակ մոռելոց):			14
20	Դւ. զծ. Գ. օր Վերափոխման:			15
21	Դւ. դկ. Դ. օր Վերափոխման: *	Լուսն լուսնի		16
22	Եւ. ած. Ե. օր Վերափոխման:			17
23	Ռւր. ակ. Զ. օր Վերափոխման:			18
24	Եր. բժ. Ե. օր Վերափոխման իսլ. Պուրմի: Չ ի Կոյսն:			19
25	Հեթր. թկ. Ը. օր Վերափոխման:			20
26	Բ. զծ. Թ. օր Վերափոխման:			21
27	Դւ. դկ. Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի ծնողաց Ս. Աստուածածնի, եւ Կանանցն Եւղարերից: Ը Վերջին Խ. լուսին			22
28	Դշ. զծ. պահք:			23
29	Եւ. դկ. Սրբոյն Երեմիայի մարգարէին:			24
30	Ռւր. ած. պահք:			25
31	Եր. ակ. Սրբոց Առաքելոցն, Թովմայի, Յակոբայ, եւ Շմաւոնի:			26

AVO

Հ.	Ի Լ Ո Ւ Լ ՕՐ 30	ՄԵՊՏԵՄԲԵՐԸ	ՐԵՊԻՒԼ ԱԽԾԾ ՕՐ 30	Հ.
1	❖ Կիր. բժ. Գ. զկնի Վերափոխման. Գլւտ գոտույ Սուրբ Աստ- ռածածնի:	27		
2	❖ Ե. թկ. Սրբոցն Ստեփանոսի Ռւլնեցւոյն, եւ սրբոց վկայիցն Գոհարինեայ, Ժամկեսի, Տարիկոսի եւ Շատիկոսի:	28		
3	❖ Դ. զժ. սրբոց մարգարէից, Եղիկիէլի, Եզրի եւ Զարարիայ Հօրն Յովհաննու Մկրտչի:	29		
4	❖ Ե. զկ. պահք:	30		
	③ Ծնունդ լուսնի			
5	❖ Ե. զժ. սրբոյ Յովհաննու Կարապետին եւ Յորայ Արդարոյն: Իսկ թէպիւլ ախըր (29):	1		
6	❖ Աւր. զկ. պահք:	2		
7	❖ Եր. աճ. Նիկիոյ Սուրբ Ժողովոյն, 318 Հայրապետաց:	3		
8	❖ Կիր. ակ. Գ. զկնի Վերափոխման. Եօն Ծննդեան Ըուրբ Աստուածածնի ի յլլնայէ (Բարեկենդան Սուրբ Խաչի պահոց):	4		
9	❖ Ե. բժ. Ա. օր պահոց Խաչի:	5		
10	❖ Ե. թկ. Բ. > >	6		
11	❖ Ե. զժ. Գ. > >	7		
12	❖ Ե. զկ. Դ. > >	8		
	④ Առաջին ժառուրդ լուսնի			
13	❖ Աւր. զժ. Ե. օր պահոց Խաչի:	9		
14	❖ Եր. զկ. Տօն Եկեղեցւոյ, ի Նաւակատիս սրբոյ Խաչի:	10		
15	❖ Կիր. աճ. Խաչիբարաց. զիշ. Կարգ Խաչի:	11		
16	❖ Ե. ակ. Բ. տօն Խաչի (յիշատակ մեռելոց):	12		
17	❖ Ե. բժ. Տօն Եկեղեցւոյ:	13		
18	❖ Ե. թկ. > >	14		
19	❖ Ե. զժ. > >	15		
	⑤ Երումն լուսնի			
20	❖ Աւր. զկ. Տօն Խաչի:	16		
21	❖ Եր. զժ. > >	17		
22	❖ Կիր. զկ. Բ. զկնի Խաչի (Բարեկենդան Վարագայ Խաչի):	18		
23	❖ Ե. աճ. պահք սրբոցն Մամասայ, Փիլիկախմոսի եւ Սիմէօնի Ամ- նակեցւոյն:	19		
24	❖ Ե. ակ. պահք սրբոց կուսանացն Փեփրոնեայ եւ Մարիանեայ եւ Շուշանայ Դուոհերն մեծին Վարդանայ. Խոլ. Պուրճի Միզան:	20		
25	❖ Ե. բժ. պահք:	21		
26	❖ Ե. թկ. > > ԱԵրշին ժառուրդ լուսնի	22		
27	❖ Աւր. զժ. > >	23		
28	❖ Եր. զկ. սրբոյն Գէորգայ զօրավարին, Աղոկտոսի եւ Ռոմանոսի Երգևողին:	24		
29	❖ Կիր. զժ. Գ. զկնի Խաչի, Վարագայ Ս. Խաչ:	25		
30	❖ Ե. զկ. Սրբոցն Դաւթի Դմիեցւոյն, եւ վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհւոյն:	26		

Հ	ԹԵՇՄԻՆԻ ԷՎԱԿԵԼ ՕՐ 31	ՀՈՎՏԵՄՐԵՐ ՃԵՄԱԶԻՆԻ ԷՎԱԿԵԼ ՕՐ 29	Ա.
1	Պ. ած. սրբոցն եւստաթէոսի, եւ կնոջն Թէտիստեայ, եւ երկուց սրբոցն, եւ սրբոց կուսանացն երմոնեայ եւ ներտարինեայ:		27
2	Պ. ակ. պահք:		28
3	Եշ. թձ. սրբոց իշխանացն Մահակայ եւ Համազասպայ:		29
	◎ Նեռնի լուսնի		
4	Աւր. թէ. պահք. Իսլ չէմազիլ էվդէլ:		1
5	Եր. զծ. սրբոց Խօֆանասուն եւ երկու աշակերտացն Քրիստոսի:		2
6	Հ Կիր. Գ. զկնի Խաչի:		3
7	Բ. զծ. սրբոցն Փոկասու. Հայրապետին, եւ երանոսի հետեւողին առաքելոց:		4
8	Պ. զկ. Սրբոց կուսանացն, Թէկդի, Վառվառեայ, եւ Պեղիքեայ:		5
9	Եշ. ած. պահք:		6
10	Եշ. ակ. Սրբոցն Պանդալէոնի թժշկին, Երմոգեայ բանանային եւ Եւպարտեայ կուսին:		7
11	Աւր. թձ. պահք: ◎ Առաջին Շառորդ լուսնի		8
12	Եր. թէ. սրբոց Թարգմանչաց Վարդապետացն Մերոց, Մեսրոպայ, Եղիշէի, Մավսիփ քերթողին, Դավիթ անյազի Փիլիստիային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսեսի Կրայեցւոյն:		9
13	Հ Կիր. զծ. Ե. զկնի Խաչի:		10
14	Բ. զկ. զիւտ Նշանարաց սրբոյն Գրիգորի Աղուանից Կաթողիկ. ելն.:		11
15	Պ. զծ. սրբոց առաքելոցն, Անահիսի, Մատթէի, Բառնարայ, Փիլիպանսի, Յօհաննու, Եփայի, եւ Արտիգիսանոսի:		12
16	Պ. զկ. պահք:		13
17	Եշ. ած. սրբոցն Դիոնէսիոսի Արխապագաւոյն, եւ առաքելոցն, Տիմոթէոսի եւ Տիտոսի:		14
18	Աւր. ակ. պահք: ◎ Լոռմէն լուսնի		15
19	Եր. թձ. սրբոց աւետարանչացն, Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու, եւ Ցովհաննու:		16
20	Հ Կիր. թէ. Գ. զկնի Խաչի:		17
21	Եշ. զծ. սրբոցն Դարիւրապետին, եւ Յավեփայ Աստանանորն եւ Ցովսեփայ արևմաթացւոյն, եւ այլն:		18
22	Պ. զկ. սրբոցն Թէսպիտոնի Քահանային, Զենոնի զինաւորին եւ Մակարայ, Եւսորսիայ, եւ Ասմենայ:		19
23	Պ. զծ. պահք:		20
24	Եշ. զկ. Սրբոց Խարիթեաց, եւ սրբոց վիկայիցն Արտեմեայ, եւ Քրիստոփորի, եւ Երկու ց կանանցն Կալինիկեայ եւ Ակիլինեայ հայ. Պոլըն ազրէա:		21
25	Աւր. ած. պահք: ◎ Վերջին Շառորդ լուսնի		22
26	Եր. ակ. սրբոց Երկուստան Վարդապետացն Ա-Եթէոսի, Դիոնէսիոսի, Մեղմատրոսի, Աթանասի, Կիրով Երուսաղէմացւոյն եւն:		23
27	Հ Կիր. թձ. Ե. զկնի Խաչի. զիւտ Խաչ, զիշ. կարգ Խաչի:		24
28	Պ. թէ. սրբոցն Անաստասայ բանանային:		25
29	Եշ. զծ. սրբոց Հայերիթեացն սրբ ի Սերբասիա կատարեցան, եւ Սեւերիանոսի Սերբաստացւոյն, եւ Բարեկայ ծերոյն, եւ ութառնեւչորից աշակերտաց նորին:		26
30	Պ. զկ. պահք:		27
31	Եշ. զծ. Սրբոցն Ցովհաննու Ոսկերեանին:		28

AVO

Տ	ՔԸՆՐԻՆԻ ՍԱՆԻ ՕՐ 30	ՆՈՅԵՄԲԵՐԻ ՃԷՄԱԶԻՒԵ ԱԽԸՐ ՕՐ 30	Լ. Ա.
1	Պւր. զկ. պահի:		29
2	Եր. աճ. Ամենայն սրբոց հնոց եւ նորոց յայտից եւ անյայտից: ◇ Ծնանդ լուսնի		30
3	Քեփր. ակ. Ը. զկնի խաչի: Խալ. ձէմազի ախրբ:		1
4	Բ. թօ. Սրբոցն Ստեփանոսի Հռովմայ Հայրապետին, եւ Քահանայից եւ ասրբաւազաց եւ ժողովրդոց:		2
5	Գ. թկ. Սրբոցն Ակրիսիմեայ Եպիսկոպոսին, եւ Յովսեփայ քահանային. Այթալայ սարկաւագին, եւ Պղատոնի վկային:		3
6	Դշ. զժ. պահի:		4
7	Եւ. զկ. Սրբոցն Հայրապետացն Մետրոփանոսի, Աղեքսանդրոսի, եւ Պողոսի Խոստվանողին, եւ սրբոց Նօտարացն Մարկնս. Եւլն.:		5
8	Աւր. զժ. պահի:		6
9	Եր. զկ. Սրբոցն Հրեշտակապետացն Գարբիէլի եւ Միքայէլի:		7
10	Քեփր. աճ. Թ. զկնի խաչի: ◇ Առաջին բն. լուսնի:		8
11	Բ. ակ. Սրբոցն Մելիքասի Անտիոքյ Հայրապետին, եւ Մինայ Եղիպատրուցին եւ միւս Մելիքասի Եպիսկոպոսին, Բուրայ քահանային և Եինու սարբաւագին:		9
12	Գ. թօ. Սրբոցն Գեմնորեայ զկ. եւ Բասիլիակոսի քահանային:		10
13	Դ. թկ. պահի:		
14	Եւ. զժ. Սրբոցն Գուրիասայ, Ամառնատասայ, Արիրայ սարկաւագին, Խանձնասի Միայնակեցին, մանկանն խոստվանողին, Հիւս. Վին.:		11
15	Աւր. զկ. պահի:		12
16	Եր. զժ. Սրբոց առաքելոցն Անտրէի և Փիլիպոսի:		13
17	Քեփր. զկ. ժ. զկնի խաչի, (բարեկենդան Ցիսնակի պահոց): ◆ Լուսնի լուսնի		14
18	Բ. աճ. Ա. օր պահոց Ցիսնակաց:		15
19	Գ. ակ. Բ. օր պահոց Ցիսնակաց:		16
20	Դշ. թօ. Գ. օր պահոց Ցիսնակաց:		17
21	Ք. Եւ. թկ. Բ. օր պահոց Ցիսնակաց Ընծայումն Ա. Աստուածածնի երից ամաց ի տաճարն:		18
22	Աւր. զժ. պահի:		19
23	Եր. զկ. Սրբոցն Գրիգորի սրանչելազրուծին, Կիլոդայսի Հայրապետին, Միւռուսա Եպիսկոպոսին Խալ. Պղործի գալս:		20
	◇ յԱղեղնաւուն		
24	Քեփր. զժ. Ա. Ցիսնակաց: ◇ Վեցին բն. լուսնի		21
25	Բ. զկ-Սրբոց կուսանացն, Ցուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Արրանամու. Եւ Խորենայ, Կողմայի եւ Գամս. եւ Աստծոյ. Վկային:		22
26	Գ. աճ. Սրբոցն Դունկանոսի Քահանային, Տարագրոսի, Պրոփոսի, Անդրոնիկոսի Վկայից, եւ Անեմինեայ, եւ այլոց աշակերտացն Սրբոյն Պողոսի:		23
27	Դ. ակ. պահի:		24
28	Եւ. թօ. Սցն. Կղեմայ Հայրապետին, եւ Բագարատայ Տուունենայ Եպիսկոպոսին:		25
29	Աւր. թկ. պահի:		26
30	Ք. Եր. զժ. Սրբոցն Առաքելոց եւ Առաջին լուսաւորչացն մերոց Փափոսի եւ Բարթողիմէոսի:		27

AVO

Տ	ՔԵԱՆՈՒՆԻ ԷՎՎԵԼ ՕՐ 31	ԴԵԿԱՅՄԲԵՐԻ	ՐԵՃԸ ՕՐ 90	Լ.
1	❖ Ակտ. զկ. թ. Թիսնակաց:	❖ Ննունդ լուսնի		29
2	❖ Արբոցն Գենարիսսի եպիսկոպոսին, եւ Սերկերիոսի զինուո- րին, Յակովայ եւ Իրաւափառայ հայ. Ռէժէպ:			1
3	❖ Ակտ. զկ. Սրբոցն Մինասայ, Երմոզինեայ եւ Նրաբոսի, եւ կամա- ւոր աղքատացն Յովինաննու եւ Ալիքսիանոսի:			2
4	❖ Ակտ. ած. պահճի:			3
5	❖ Ակտ. ակ. Սրբոց հարցն Եգիպտացւոց. Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գրնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արէնի, Սիմանու, Դամիէլի, Սրապիոնի, Մակարիոսի Պիմէնի, եւ այլոց սրբոց հարց:			4
6	❖ Աւր. թձ. Պահճ:			5
7	❖ Եր. թձ. Արբոցն Նիկոլայոսի Զմիւռնիոյ սրանչելագործ Հայպո- տուածանի պատուածանի պատուածանի:			6
8	❖ Ակտ. զժ. Գ. Թիսնակաց:			7
9	❖ Ակտ. զկ. պահճի:			8
10	❖ Ակտ. զժ. Սրբոցն Կուռնելիոսի հայրապետին, եւ Շմաւոնի ազգականին Քրիստոսի, Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռնիոյ եւ Վկայիցն որ ընդ նմա կատարեցան և Առաջ. Տռ. լուսնի:		9	
11	❖ Ակտ. զկ. պահճի:			10
12	❖ Աշ. ած. պահճ. Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի Ովքստիսի եւ Մարգարիոսի:			11
13	❖ Աւր. ակ պահճի:			12
14	❖ Եր. թձ. Արբոցն Յակոբայ Մծրնայ Հայրապետին, Մարուքէի Ֆըգ- նաւորին եւ Մելիոսոսի Եպիսկոպոսին:			13
15	❖ Ակտ. թձ. Գ. Թիսնակաց:			14
16	❖ Աշ. զժ. Սրբոցն Հայրապետացն, Խօնատիոսի Աղոէլի, եւ Մարու- թայի Եպիսկոպոսին: Պ. Լուսնի լուսնի			15
17	❖ Ակտ. զկ. Սրբոցն Թէոփոմայ Եպիսկոպոսին, եւ Թէոփնայ վկ. եւ յորից զինքն, Բատոսի, Եւսեբի, Եւսիրի եւ Բատիլիոսի:			16
18	❖ Ակտ. զժ. պահճի:			17
19	❖ Աւր. զդ. Սրբոցն Կուռանացն, Խնդոսի և Գոմնայի, եւ Գոերիկոսի բահճին եւ Երկուց Բիւրուցն որր այրեց. յեկղց. Նիկոմիկացւոց:			18
20	❖ Աւր. ած. պահճի:			19
21	❖ Եր. ակ. Նախակի. եւ անդրանիկ Թագ.թին մերոյ Սրբոյն Արգարու-			20
22	❖ Ակտ. թձ. Ե. Յիսնակաց:			21
23	❖ Ակտ. թձ. Արբոցն Դաւթի մարգարէին եւ Յակոբայ առաքելոյն:			22
24	❖ Ակտ. զժ. Արբոցն Ստեփանոսի Նախասարկաւազին եւ առաջին Մարտիրոսին:			23
25	❖ Ակտ. զկ. պահճի:			24
26	❖ Աւր. զժ. Առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի:			25
27	❖ Աւր. թձ. պահճի:			26
28	❖ Եր. ած. Արբոց Սրբուոց որոտման, Յակոբայ առաքելոյն, եւ Յով- հաննու Աւետարանչին:			27
29	❖ Ակտ. ակ. Զ. զկնի Յիսնակաց:			28
30	❖ Ակտ. թձ. Ա. օր պահճոց Ծննդեան:			29
31	❖ Ակտ. թձ. Ա. օր պահճոց :	❖ Ննունդ լուսնի		30

AVO



Ա. Ռ Հ Ո. Փ Ա. Ա. Տ . Տ . Գ Ե Ա Բ Գ Ե Ա .
Կարողիկոս Ամենայի Հայոց

AVO




Ա.ԵՀԱԿՈՒՄԻ. Տ. Տ. ՍԱՀԱՅԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ

AVO




ԱՐԵՎ. Տ. ԵԿԻՑ; Ա. ԱՐՔ. ԳՈՒՐԳՈՅ
Պատրիարք Ա. Մատոսկէդի

AVO



Ա.ՄԵՆ. Տ. ՄԵՍՐՈՊ Ա. ԱՐՔ. ԿՈ.ԲՈՅՆԱՆ
Պատրիարք Թուրքիայ Հայոց

AVO



8

AVO

ՅՐՈՒՄԱՂԵՐԻ Ա. ՊԱՏՔԻԱՐՔԵՆ

Երուսաղէմի Ա. Պատրիարք Ամեն, Տ. Եղիշէ Արք. Դուքսան, Ազգ. Պատրիարքարան Ամեն. Ա. Պատրիարքին ուղղած 31 Դեկտ. 1927 թուակիր մասնաւոր գրութեամբ մը զնահատած է Ընդարձակ Տարեցոյցին 1928ի հատորը, ուրախութիւն յայտնելով որ ան իր շահեկան ու պէսպիսուն բովանդակութեամբ ակեյցափ առաւելութիւններ ունի իր նախորդ Շերունիւայ:

Հ. Ամենապատութեան այս թանկագին վկայութիւնը հանոյթով Կ'արձանազրենք այսուեղ:

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ՀԱՅՈՅ

ԿՈՍԱՆԴՆՈՒԹՈՒԽ

Ա. Պոլիս 7 յունվար 1928

Համար 645

Պատ. Խմբագրութիւն

Ա. Փ. Ազգ. Հիւանդանոցի Տարեցոյցի

1928ի Տարեցոյցը մեծ գոհունակութեան առիթ մը եղաւ մեզի համար Վիճակագրական տեղեկութիւններուն նօխութիւնն ու հշգութիւնը, նիւթերու այլազանութիւնն ու բարեյարմար դասաւորումը զնահատելի են:

Տարեցոյցը՝ անձնասիրութիւնը զգուող կամ շահագիտութիւնը սրող հրատարակութիւն մը չըլլալով, զերազանցապէս սիրոյ խտէալին կը ծառայէ: Ան համայնքին զիրքն է, անոր թերթերը նրշշարանն ըլլալու են զթութեան սուրբ զգացումին, որ սրտերը կ'ազնուացնէ և նոզիները կը բարձրացնէ:

Վստահ ենք թէ 1929ի հատորը պիտի զերազանցէ իր նախորդները՝ բանասիրական, վիճակագրական, գրական եւ զեղեցկացիտական առաւելութիւններով:

Խորագէս համոզուած ենք թէ՝ ամէն հայ անհատ, իրը հրամայական պարտականութիւն, պիտի փափարի ունենալ անկէ օրինակ մը, թէ որպէս գրական-զեղարուեստական հիւթեղ ու շինիչ հրատարակութիւն մը, եւ թէ լաւագոյն միջոց մը՝ օգնելու մեր Գթութեան Յարկին, Ազգ. Հիւանդանոցին, ուր բազմաթիւ տառապեալներ, անկարներ եւ հիւանդներ սփոփանք ու դարման կը գտնեն:

Սիրոյ ողջունիւ եւ օրմնութեամբ՝

ազօթարար

Պատրիարք Հայոց Թուրքիոյ

ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊՈԽ. ՆԱՐՈՅԵԽԱՆ

AVO

ԳՐԱՍՆԵԽԵԱԿ

ՀՈԳԱԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ

Ս. Փ. ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ

Մ'եծ նոր Խան 10 յունիս 1928

Ընդարձակ Ցարեցոյցի

Պատ. Խմբագրութեան

Տարուէ տարի լոյս տեսնող Ցարեցոյցներուն ճոխ ու շահեկան բովանդակութիւնը, անոնց զտած ջերմ ընդունելութիւնն ու Հաստատութեանս ընձեռած բարոյական և նիւթական օգտակարութիւնը, պարտք կը դնեն մեր վրայ յանուն Հոգաբարձութեան, չնորհակալութիւն յայտնելու Պատ. Խմբագրութեանդ, որ ամէն տարի իր լաւագոյն ջանքերն ի սպաս կը դնէ, սժտելու համար Հիւանդանոցը միշտ նախորդները զերազանցող ընդարձակ հասորով մը:

Մեր Դթութեան Յարկին հանդէպ Զեր ցոյց տուած հոգածութիւնը եւ անխոնչ նույիրումը մեծապէս զովելի ու զնահատելի կը գտնենք:

Վստահ ենք որ Ազգին Տան այս կարեւոր հրատարակութեան թէ՛ Պուսոյ և թէ Արտասահմանի մէջ առաջ բերած ընդհանուր զոհունակութիւնը պիտի համարէք լաւագոյն վարձատրութիւնը՝ Զեր ջանքերուն ու զոհողութիւններուն:

Ի դիմաց Ս. Փ. Ազգ. Հիւանդանոցի Հոգաբարձութեան

Ատենապիր

Ատենապետ

ՍՏԵՓԱՆ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՏՈՔԹ. Ա. ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ

Մեր հին հանրածանօթ Ցարեցոյցին Դ. տարւոյ 1928ի թիւը իր զենիթին բարձրանալու ուղին բռնած է Հին եւ նոր զրոյներու ակադեմական վերնատունն է այն, ամէն զրող հնն Ազգին Սրտին հետ կը խօսի: Ամէն մտաւորական վեղարաւոր եւ անվեղար, Պուսոյ Ս. Փ. Ազգ. Հիւանդանոցի այդ Դթութեան արձանը տարուէ տարի շրեպացնելու համար, իր մարին ամէնչն զեղեցիկ նուսխան անոր վրայ կը հիւսէ:

Դթութեան այս արձանին մեծ աշտանակին վրայ բնիկ ու տարագիր ու խոտաւորին ուխտընկալ մոմը միշտ վառ պահելու ջանքը տարուէ տարի զգալի է:

Ասօլօ

Հ. Ս. ԵՐԵՒՄԵԱՆ

AVO

Հնութեան փոշիները իր վրայէն իսպառ թօթափած, արդիական ճահակով ու զոյնով հասոր մըն է այս տարուան Ռ. Փ. Ազգ. Հիւանդանոցի Ընդարձակ Տարեցոյցը, որ զրական իր ճեմ յօդուածներով, այլ մանաւանդ պիճակազբական մանրամանն զիտելիքներով կու գայ իր ինքնուրայն տեղը զրաւելու տարեցոյցներու աշխարհին մէջ:

(Հ. Անցնուել)

8. ԱԼՎԱԳԵԱՆ.

Ս. Փ. Ազգ. Հիւանդանոցի Ընդարձակ Օրացոյցը՝ ԸՆԴԱՐՁԱԿ ՏԱՐԵՑՈՒՅՈՅՑի փոխակերպուելն վ' վեր, կը ձգտի մրցիլ ուրիշ հայ Տարեցոյցներու մետ Այս տարուան Տարեցոյցը պէտք է խոստովանիլ որ խնամու աշխատանքի մը արդիւնքն է, և կը ներկայացնէ զնամուալի արժեքը մը իր այլազան րուպանդակութեամբ:

Ե. Պոլոյ Ազգ. Հիւանդանոց շոայլութիւն մը չէ որ կ'ընէ իր այս տարեկան հրատարակութեամբ, այլ առավ առիթ մը կ'ընծայէ բոլոր Հայոց որ, Այժմէկ օրինակ գնելով, իրենց կարգին ընծայարեր՝ ըլլան Ազգ. Հիւանդանոցին: Նկատի առնելով Ազգ. Հիւանդանոցի նիւթական անձուկ վիճակը, ամէն հայ տուն իրեն նորիրական պարտը մը համարելու է Ակ հաս զնել անոր Տարեցոյցէն:

(Սիսն)

Ք.

Այս անզամ աւելի տոռյզ եւ աւելի շահեկան Հիւանդանոցի Տարեցոյցը մեզ կու գայ պիճազեղ այլ լրջաղէմ՝ կրօնակինն ու աշխարհիկ են զինակութեանց պատկանակի հոյլով մը, զրավան, զեղարդուստական, զիտական, բժշկական բաժիններով: 1928ի հասորը ունի ժումկալ այլ գրախ տիպ, ինքնայատուկ հնայր եւ զայն պատրաստողները, անտարակոյս, զատագոյն անձերն են որ պիտի յարմարեին նման աշխատանք մը զլուի հանելու:

ՀԱՅ ԿԻՒ

Ճոխութեամբ, նիւթերու ընտրութեամբ, պէտպիտւն բազմաթիւ նրկարներով 1928ի հասորն արդարի կը զերազանցէ իր նախորդներու Հայ մտրին կարկառւն գեմբերը ժամադրաբայր ընտրած են այս զեղեցիկ հասորը, զոր կը յանձնարարներ զբասէրներուն եւ բարեսէրներուն հաւասարապէս՝ բանի որ զրախան վայելը մը հայթայթելուն նետ մէկտեղ, առիթ մը պիտի ըլլայ Ազգին Տանը օժանդակելու:

ՀԱՅ ԽՈՍԽԱԿ



Հ. Ա. Հ. Հ. Հ. Հ.

Ըստերջակ Մ'արտզոՅ

1929

Ե. Աւո

ՏԵՅ և ՕՐԵՐ
ՄՐՄՔԻ

ԵՐՄԵԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ԳՐԵՎԵՄԱՊԻԱ-ԵՐԵ

ԵՒ

ԳԵՂԵՐՈՒԹՅՈՒՆ



Իսլամակար մի Բարիք ԵՀԿՐ



ՔԵՐԹ ԱՊԱԼԿԱՆ

ԳԵՂԱՐՈՒԵԽԱՏԱԼԿԱՆ

ԳՐԱԼԿԱՆ

ԽԵԱՍՏԱՍԻՐԱԼԿԱՆ

ՄԱՆԼԿԱՎԱՐԺԱԼԿԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԼԿԱՆ

ՊԱՏԱԼԿԱՆ

ԴԻՍԱԼԿԱՆ-ԲԺՇԿԱԼԿԱՆ

ԿԵՆԱՍՊՐԱԼԿԱՆ

ՎԻՃԱԼԿԱՎՐԱԼԿԱՆ



AVO

Յ Ե Ր Ե Յ Ա Յ Ա Լ

(I D É A L)

Albert Samain

Հեռու քաղքէն երկաթակուռ ու բարակով՝
Քընա՞ց, առառուն, տրայոց պարն հասկազեղ՝
Բաց ու գալար խոտին մէջէն, բո՞կ, ոտնատրով.
Սուրբ սիրառ ունին, մարմին մը կոյսնայուածքմանմեդ:

Աղջ այգ մ'անոնց ճովույն ծագե՞ր է սարառազին,
Մ'երազեն կա՞ռ ու սկի, կամար ու յաղթանակ,
Բոցաթըռիչ միե՞ր՝ կրողներն իրենց փառ ըին,
Աւ նըւածուած աշխարհներ՝ նո՞ր արեւի տակ:

Անոնց խորհուրդն՝ ուռեւնիի ճիւղի մը պէս՝
Կը շարժկուծէ մի անքառոյզ խուլ սօսափիւն,
Եւ ուսերնուն վրայ կը նեանին հրապարս ու վե՞ս՝
Այգուն շանչէն շաչող իրենց պերճ վերարկուն:

Կը թխուին եղծող ստեղծող ներին կրակէն,
Աւ, ճաւապրվ շնփորներուն բրգակործան՝
Կ'երթան լեցնել իրենց ասփորն այն սուրբ ակէն
Ռևակից կ'ելլէ օրիրու գետն հի՞ն, խոր ու լայն:

Արգարին մէրն՝ ու վաստին դէմ ունին կընճիռ,
Աւ կուզեն որ արքայութիւնըդ զայ, մի Տէր,
Վիշտի սարին տակ կը տենչայ մայթրիլ, կարմի՞ր,
Իրենց արիւնը, լըւալով ամէն աղտեր:

Հնչեցուցէք, դափ ու փողեր, դաշտն ու հովիտ,
Հըպարտութիւն, պանձէ զանոնք թեւապարփակ,
Ինչ որ անոնցն է՝ զերթ լիւան ջուրն է վըմիտ,
Ուժգի՞ն՝ ինչպէս ծովէն փչող հովն համարծակ:

Ուր որ երթան՝ բերկրանքն առոյգ կը բրբջայ,
Կ'երփնի երկիրն օրուան ցոլքէն զիցանուէք:
Հովը կ'երգէ անոնց բնարի թելերուն վրայ,
Աւ գարդի սիրտն ունի սիրոյ ջերմ արցունըներ:

Հէսպ հորիզոնն՝ որ վարդ մըշտշ կը թաւալէ,
Դէսի բարձունքն՝ ուր կը թթուայ չըլացք մ'աղօս,
Հարրած՝ չընազ իրերու խորն լնթանալէ՝
և ամէն բային թռիչ մ'աւնելէ եթերին մօտ:

Լոսի փրփրով բծաւորուած լեռներն ի վեր՝
Ուր կը գափրեն արեւուն հուր ծիերն հուժկու,
Վեր, աւելի՛ վեր, դէսի սարն զնուալատկեր,
Արփւոյն սեմին առջեւ կարմրիկ ու ահարկու:

Կ'երթան, կ'երթան, մըղուա՛ծ շունչէ մը բոցավառ...
Վեհ աչքերուն հետ, օր մ'ար, Յոյսը տրտմա զի՞ն
Աղքատ կնոջ սեւ լողիկին տակ՝ դավկահո՛ր՝
Պիտի վերցնէ դողդոջ մեռներն զէսի երկին:

Օր մ'աւտուն, բոկ, ու լոթերով հողմածածան
Ճամբայ ելան միամիտներն այդ երկիւ զած,
Կոյս սիրտով, սուրբ ծեռորդ, հոգով ալ հնչական,
Բայց երբ դարձան, ա՛հ, ո՛քափ մութն էր թանձրամած:

Գաղթողներու պէս՝ որ տենդէ կը հիւծին ցանգ՝
Կ'երթան, հատկու շաւնչով, տարտա՛մէ շարժումնին,
Մուա՛յլ են, իրենց իրդն ունի խաճճ, շրթունքն նեզնանք
Ու մախտն իրենց խոնջ է նըման մարող կրակին:

Կորուսե՛ր են՝ ճամբան երգող այն հաւատքնին՝
Օր չարին կուրծքը կը ճողէ գարշապարով,
Տարակոյսի բորէն կրծուած՝ այիւս չունին
Անմեղ աչքի մէջ ցոլացող երկինքն անխռով:

Տառապանքի խրոխտանքն անզամ մոռցան յաւէտ.
Եր յուլութեան աղբիւրին վրայ մէ՛տ թմբելու
Սա ցած ճակատ ու խատամիրտ ամերոխին հետ
Կը խառնըւին հիմա՞ն նախրի մը պէս հըլու:

Խուժանին մօտ կ'արծի երազն իրենք ճարպուտ,
Ու ծերպերէն պողպատազէն իրենց սրտին
Շիթ շիթ արիւնն հրզօրներու կը հոսի շուտ,
Օր օր մ'իրենց սիրտն ալ փակուի, ունայն ու սին:

Կրպակներու սեմին առջեւ կին մ'է սամոի՛
Անցորդներու հնչա հիւրնկալ իրենց հոգին,
Վաւերական զիրերուն լոկ կ'երթան ուխտի,
Կ'երկըրպագե՛ն իշխանութեան ու աւազին:

Կող զեն զինուոր, սստիկաններ ու դատաստոր,
Ի ապահովուած ամուռ կարգի մը կանոնէն
հրենց ախափ ծրկնոցին մէջ կը սիրեն որ
Վիտան Մեղրի եօթը իժերն այն սակեղէն:

Բայց իրկուններն, սստաններուն մլչ շատ անզամ
նը յիշեն շուրջ մազբցողներն ապազոյին։
Արոնք անարգ տաշաէն երրեր չառնելով համ՝
Պառկած են վերն՝ ու հոն մեռած են կամովին։

Աւ կ'ըստբրձա՞ն, երբ յեւներու լանջրիմ՝ յանկափծ
Ցոյց տայ վայլակ մ'իրենց՝ այն սէզ զիակնելն անզէն,
Բազկատարած, որոնց աչքերը մեծարաց
Անհետացող յարացոյցները կ'երազեն։

Թւով. ԵՎԼԻՇԵ. ԱՐՅԵՎՈ. ԴՐԱՅՐԵԱՆ



ԱԼԻ Բ Թ Օ Ր Հ Ե Կ Յ Ա

Տ Ե Ս Վ Լ

Տեսայ հեետակ մը ներմակ՝ զիխուս վեծեւ նորարեւ։
Նենու բախչի ակնախախիզ կը խազոցէ յառա, բամին,
Կը յրաւեցնէւ ամրօնիսայ ծալուն օրսինը եւուուն։
«Այս մուշրին մէջ յօնչ թնել կու զաս, բայ, ո՛վ հեետակր։
Աւ պատասխան արւառ ան. Առ զամ հոգիս առնելու։»
Եւ սոսկացի, վաշքն զի տեսայ որ կին մրճ եւ ան.
Եւ բայ ես, դրալուի, բիւերս դէպ ան կառեալուած,
«Ա՛ ի՞նչ պիտի մնայ իմծի, բաշխ երա՞ս պիտի դրմ։
Լուս կեցու ան, ու եւելինք, յաւառով պատառուած։»
Կը տիշանեւ . . . ժամ հոգիս երէ առնես, զօշեցի,
Ուր պիտի, ուր, զայն տանիս, բայ՝ ցոյց տուր և նզն ինծի։
Կը լրաէւ միշտ մ՛վ անցուզ կապատակ եւելինին,
Ո՞վ ես դուն, Մատին ես, բայ անուր, կամ կեռենն ես արդիօտ։
Աւ մըրուքիւնը կ'անէւ յափշտակուած հոգւոյս վեսոյ։
Եւ հեետակը սկսացոյն զարձաւ, ու «Սէ՛ են» բառ։
Բայց իւ նորուք մըրայ բան պիտի եւ բազցը աւելի։
Աւ առուելին մէջ ուր բիշեն անուր ուղեւ կ'առնիկին,
Այն բիւերուն վիխուարին մէջէն առողե՛րը տեսայ։

Թւով. ԱՐՃԱԿ. ԶՈՊԱՆԵԱՆ

ՏՐԵՆՄ ԿԱՅՄՈՒՐ

Իր խորքին մէջ աւելի պրատող, ուսումնասիրող քան թէ ստեղծող, Հրանտ Ասատուր արդի մեր Աշխարհարը ձեւակնքող իրավաշտ սերունդին ամէնէն հեղինակաւոր և ամէնէն բազմարդիւն վարպետներէն մէկը հանդիսացած է:

Հայ գրականութիւնը անդարմանելի կորուստ մը ունեցաւ իր մահով՝

Անիկան մեր մէջ ագնուական գրագէտի իսկական տիպարը կը ներկայացնէր:

Ամէն մտահրցութենէ վեր, ամէն խսէալէ աւելի բարձր ու նուիրական գրականութիւնը կար միայն, որուն փարած էր Հ. Ասատուր, Թիմասոս Երևերու գմայլելի հեղինակը, կը քանի տեսակ մը չերմեռնդութեամբ, ի անդարմանքով ու պաշտումով:

Հինգ տարի տաղ, երբ ձեռնարկուեցաւ Շնօպահական Տաւրեցոյցի վերճառարակութեան, նոր ուղղութեան մը համեմատ, Հ. Ասատուր առաջին բազալերողներէն եղաւ և մնաց տեւական աշխատակիցը, իր այնքան շահեկան գրութիւններով իր խորհուրդներով ու թելաղրութիւններով՝ ալ,

ան ջանաց օգտակար լլլալ խմբագրութեանս, որ այսօր, իրեն անփոխարինելի կորուստը արձանագրելու տիտուր հարկին ներքեւ կը դանուի:

Թեմահայ բառունի պատմութիւնը տալէ յետոյ, Հրանտ Ասատուր մտադիր էր հրատարակութեանյանձնել նաև Արևիելանի բառունի պատմութիւնը նորանոր պրատումերու հետամուռ, ան կ'ուզէր առանձին ուսումնասիրութեան առարկայ ընել նոյնպէս հզմիրի և ներքին զաւառ-

Ներու Թատերական կեանքերը և այդ կերպով ամբողջացնել Հայ Թատրոնի պատմութիւնը

Նախորդ տարուսն հատորին մէջ լոյս տեսան նմոյշներ Հ. Ասատուրի Բամասաթրական Բառարանէն, որ միակ աշխատութիւնն է իր տեսակին մէջ, և յետ մահու հրատարակելի իր կարեւոր զործերէն մէկը կը ներկայացնէ:

Ասոնցէ զատ պատրաստութեան մէջ էին Գիմնաստուերներու Բ. Շարքը և Թուազներու ու Ծուշներ նետաբբրբական երկը, որ զրեթէ շարունակութիւնն է նախորդ շարքերուն:

Տիկ. Զ. Ասատուր մեզ տրամադրեց գրուագ մը Թումմաս Թէրզեանի կեսութիւնն Այս աշխատութեան մէկ մասը, որ կը շօշափէ Թէրզեանի թատերական զործունէութիւնը, յիշատակուած է արդէն Ծերայի «Արեւելիսան Թատրոն»ի պատմութեան մէջ իր զիմազիծը անազարտ պահելու համար, աւելորդ համարեցինք այդ փոքր մասը զեղչել ամբողջութենէն:

Մանաւոր զուրդուրանքով Տարեցոյն մէջ կը նիւրընկալենը նաև ողբ, Հրանտ Ասատուրի Խեժնակինատգրութիւնը, իրը ամէնէն գտւերական ու թանկազին արտայայտութիւնը իր կեանքին ու զրական-հասարակական գործունէութեան:

Թ. Ա.

ԹՈՎԱՐԱՆ ԹԷՐՁԵԼՆԻ ԿԵԱՆՔԵՆ

Թովմաս Թէրզեան Մխիթարեանց աշակերտելով հայ լիզուին ու մանաւանդ գրաբարի նօխուրեանց նիացող մը դարձած եր: Նուրբ գիմնազծուրիւն մը ուներ: Ասկի ակնոցներուն տակ՝ բիբեռուն դէպի վեր ամբարձիկ շարժումները, իր հոգիին վերացումներն ու իր զզանուրեանց աստիճանը ցոյց կուտային: Եր ձայնին ելեւէցներն ալ, զոր կ'զգայիր փափուկ սրտի մը բրուազումը, վերացականի մը, բանաստեղծի մը տպաւորութիւնը կը ձգէին փրադ:

Եր ոտանիաւորներուն պէս, որոնք իտալական երկինքին տակ ծլած ծաղկած ծաղիկներու բոյրն ու երանգները կը վերյոււեն, իր արձակն ալ ուներ պղպջակի, զեփիւռի անօրացումները ու իր ցնկեր սակային՝ առաջին հպանցու մին: Գեղագիտուրեան եւ զեղարուեսի սփիւռներուն մէջ կը բափառէր յանախ, ու կ'զգայիր թէ ամէն բանէ առաջ ուօմանքի մըն եր ինքը: Եւ սակայն այդ ոլորտներուն մէջ իննամոււ մը չէր Թէրզեան, միջավայրին մարդն եր:

Եր բանասեղծուրիմինեռով շատ ժողովրդական չեղու, որովհետեւ բարձրերը բոշկոտիլ ու սաւառնիլ կ'ուզէր միշտ։ Դասախոսուրեսն մէջ, բնդիակառակը շատ սիրուած, փայտայուած էր իր աշակերտներն։

Թէրգեան գեղարուեսի կամ գեղագիտութեան սիրահար մըն էր։ Ժպիտը տրուենին, սրամիս խօսք մը լեզուին ծայրն էր միշտ։ Հայ ոսամաւունեւ զոց զիտէր, հայերն։ Ֆրանսիւրեն, իսակերն։ Եւ զանոնք կ'արտասաներ յանախ գուրզուրալից կամ կայծկլտուն աչերով, ձեռքերուն շնորհալից շարժումներով լայն շշաններ գծելով օդին մէջ։

Թէրգեան հայերնի բազմամեայ ուսուցիչն և Կալարա Սարալի վարժարանին։ Հայ բնանինեռու մէջ ալ հայերնին ու ֆրանսիւրենի մասնաւոր դասեր կու տար, որոնք բարեկեցիկ վիճակ մը ապահոված էին իրեն։ Իբր գրադես անուն մը ուներ ազգին մէջ, եւ մամանակին իր Արշակ Բ.ր., իր Սամցոյիսը եւ ուրիշ մէկի հանի բատերախաղերը ներկայացուած եւ լենդունելուրիւն զտած էին Պոլսոյ մէջ։ Իր ոսամաւուները կը հաւարակուեին պարբերաբար պոլսահայ մասնութին մէջ եւ ինք հաւնուած ազնուացեական ներուղ մըն էր։ Մեծասուններու սրաններուն մէջ հիւրինկալուած, մժերիմի նանցուած Յակոբ Պալեանի, որուն կնոջ Յեմսէ Պալեանի մահուան առքիւ գրած ներուածը շատ աշխերէ արցունք էր իլած։

Օր մը, հայ գրականուրիւնը սիրող արքերու եւ կիմներու ընկերութեան մը մէջ, Պետրոս Պուրեանի մասին կը խօսակցին։ կը պատմին մաներակիւրեր իր կեանին։ իր բանաւուղուրեանց եւ բատերգուրեանց վրայ դատումներ կ'ընէին։ Թէրգեան յանկարծ հարցուց։

— Ո՞րն է Զեզի համար Պուրեանի ամենն ինքնափայ ներուածը։

Ցիւեցինք Տրտութցիք, Խև մահը, Լամկը, Եւն,։ Առնց ոչ մէկն էր։

— Կարն, պզտիկ ժամկիրիկի մըն է, կ'ըսէր։

Եւ իսկոյն, արտայայիշիչ շետերով ու ձեւերով արտասանեց։

Վարդն զարմայնի
Թի կուսին տիպար
Այսերուն չըպար,
ԱՌ յարգիւր զանի։

թէ չը նրմանէր
 Կապոյսն եթերաց
 Կուսին այերաց,
 Երկինք ո՞վ նայր:

—Տեսէ՞ ուր է ինքնատպութիւնը. բանասեղծը վարդը կը յարգէ, որովհետեւ կոյսին այտերուն տփառէ է. երկինքին կը նայի, որովհետեւ երկինքը կոյսին աչերուն կապոյսին կը նմանի: Սովորական կ'ըլլար կոյսին այտերը վարդին հետ բաղդատել, կոյսին աչերուն կապոյսը երկինքին՝ բայց այն ձեւը զոր տուած է Դուրեան իր ոսանաւորին. նոր է բոլորին, եւ չեմ յիշեր երեք ուրիշ բանասեղծ մը, որ իրու առաջ այս բաղդատութիւնը այս ձեւով բած ըլլայ: Ասիկան հանճարի զիւս մին է:

Վերջին անգամ Թուվմաս Թէրզեանը տեսայ ներա, Ծիսակ նամբան, Պօն Մարշէի Խօսերը, իր ատամնաբոյժ զաւկին յորկաբաժնին մէջ Թէեւ անդամալոյծ, միայն ազնուական ժպիս մը կառ դեմքին վրայ: Անկողնին բարձերուն վրայ դրած էր իր զույխը եւ մերբաւածներու հատոր մը կը կարդար, լոյն համակերպութեամբ: Այս բանասեղծը իր կեաննին վերջին օրերուն թէեւ զրկուած բայիլ կարենալու երջանկութենէն, կենար դեռ յագուրդ տալ իր զեղագէսի բղծաններուն եւ ընթեցումին մէջ գտնիլ իր դժբախս կեաննին զերագոյն սփուրիանի:

Իր վերջին մերբուածը, Ի ման, որ նրատարակուեցաւ «Բազմավկապ»ի մէջ, խորհրդագցած, սրառուչ կարապի երգն է Թէրզեանին:

... Մէկդի նևսէ՛ մահացու յօդի՝ հոդի անման...
 ... Հրձուկ՛. հնչեց ամա ինք ժամն ազատութեան:

ՀՐԱԿԱՑՈՒՅԹ Ա.Ա.Ա.ՑՈՒՅԹ

Աէրը թէւն է, զոր Աստուած տուած է հոգիին՝ մինչեւ երեն բարձրանալու համար:

ՄԻԳՅԱՆ, ԱՆՃԱՆ, Օ

Կեանքը վարդ մըն է, որուն իւրաքանչիւր թէրթը պատրանք մըն է, իւրաքանչիւր վուշն ալ՝ իրականութիւն մը:

ՄԻԳՅԱՆ:

AVO

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀՐԱՆՏ ԱՍԱՏՈՒՐԻ

Մաներեան եւ պատանեկութեան տարիներ (1862—81)

«Ծննդ եմ 1862 օգոստ. 10ին Պօյաճիզիւղի Հայրս Աստուածառոր Գէրզեան, զաւակն էր Պէյզօցի Գէրոք Գարագաշեանի եւ ծննդ 1818ին: Ազնաւորեան Կարապետ ամիրայի պաշտպանութեամբ 1842ին պաշտօնի կը կոչուի Ս. Աստուր ընկերութեան մէջ: Յետոյ Մուսուլ կը

դրկուի, ուր սեղանաւորութեամբ Կ'զրաղի: 1850 ին Պոլսոյ մէջ առեւտրական ասպարէզին կը հետեւի: Հօրս վրայ կենսագրական տեղեկութիւններ կան Մրմեանի Վահառականի հատորին մէջ: Ազգային պաշտօններ ալ վարած է, ինչպէս Մայր Եկեղեցւոյ զանապիտ, Հիւանդանոցի հոգարածու եւ Ազգ, Երեսփոխանու:

Հայրս կը յիշեմ յստակ կորպով զեղեցիկ, համակրելի մարդ մըն էր, սեւ պեսներով, առանց մօրուրի, շուրջ ծանր եւ բարի սրտավի:

Մօրեկրայրս, Ռուբէն Գրիգորեան, հօրս գործը կը շարունակէ, երբ մայրս մեզի խնամակալ կը կարգուի եւ ինքն ալ խնամակալի փոխանորդ Կ'ըլլայ:

Հօրս մահէն երկու տարի

առաջ (1866ին սկսեալ) Պոլս Հրամք Տիպի Մեզպութեան վարժարան կ'երթայի ձմեռը եւ ամսաւը Պօյաճիզիւղի Երից Մանկանց վարժարանը: 1871ին աշակերտեցայ Ռօսէրթ Գօլէնի, ուր մնացի մինչեւ 1873, յետոյ անզիւացի մնայուն վ սրժու կի մը բերու եցաւ Երևանէն, եւ մեր տան մէջ աւանդեց մեզ նախակրթութեան տարրերը Ֆրանսերէն եւ Անգլիերէն: Հայերէնի զասեր կու տար ինձի արարկիրցի տառւցիչ մը Մկրտչիւթէն: 1874ին թարգմանուցի Պատմութիւն Մալվինայի. ուսուցչիս սրբագրութենէն անցած այդ թարգմանութիւնը, Բերի գործ մը, հրատարակուեցաւ 1874ի վերջերը յատուկ տեսրակով:

1875 փետրուարին աշակերտեցայ Մինաս Զերազի, որ հայերէն փրանսերէն եւ պատմութիւն կը դասախոսէր ինծի, մանաւոր դասեր, տարով մեր տան մէջ: 1876ի սկիզբը Բիւզանդ Քէչեան մայուն ուսուցիչ եղաւ մեր տան մէջ. կը դասախոսէր ինձ թուրքերէն եւ թուաբանութիւն: Զերազ դասախոսեց մինչեւ 1878ի սկիզբները: Քէչեան վեց ամիս միայն շարունակեց իրը մնայուն ուսուցիչ եւ միջոց մըն ալ ետքէն իրը այցելու ուսուցիչ:

1876ին Մանկումէի Էշենարի մէջ դրաստրակեցի Վիքթօռ Հիւկոյի ֆօռ Սանի դագային վրայ խօսած դամբանականին թարգմանութիւնը, աւելի ետքը՝ Հայ Գրական ընկերութեան վրայ յօդուած մը՝ երկուրն ալ ընտրսկալան աշխարհաբար: 1877ին ճառ մը խօսեցայ Թերայի հասեան վարժարանին մէջ, այս ճառը ապուած է (Տե՛ս Պատաճնեկան ներւկումներ): Նոյն տարին ճառ մը խօսեցայ Հայ Գրական ընկերութեան բարանին մէջ յարատեւ աշխատանքի վրայ (Պատաճնեկան ներւկումներ):

1879ին հրատարակեցի Պատաճնեկան ներւկումները ընալովական աշխարհաբարով, որ կը պարունակէ յօդուածներ, ճառեր, նամակներ եւ ոստանաւորներ: Ակնակի գործ: Նոյն տարին մայիսին Եէտի Գուլէ Ազգային Հիւանդանոցի պարագին մէջ խօսած եմ ճառ մը որ հրատարակուած է Սահմանադրութիւն եւ Հայ Ժարովուրութիւն տիտղոսով և յատուկ տեսաբակով:

1880ին ամառը, Էմիրիկանի թատրոնին մէջ ներկայացուցինք Գուրեանի Անկումն Արշակունքի հարաւորեան, ի նպաստ Միացեալ Ընկերութեանց եւ Պօյանիքիւղի ազգային վարժարանին. ևս կատարեցի Արտաշիրի զերը:

1881ին Պօյանիքիւղի գիւղի գրաբացին եւ Միացեալի ի նպաստ ներկայացուցինք Վիքթօռ Հիւկոյի Էշենարին. ևս կատարեցի Էշենանիի զերը (Քատիրական ազգը թուղթերուս մէջ պահուած է զիւ):

1878էն մինչեւ 1881 գրականութեամբ զրադել, զատ, մնայուն կերպով եւրապացի վարժուհիներէ զատ առնելով, հետեւեցայ անզիբերէն եւ օստոր գրականութեանց պատմութեան: Յովհաննէս Մուրատեան ուսուլութեան մասնաւոր դասեր աւանեց ինձ:

1881 հոկտեմբեր 2ին, Պոլսէն մեկնեցայ Բարիզ, իրաւագիտական վարժարանի դասախոսութեանց հնտեւելու համար:

Բարիզ չգացած, ազգային պաշտօն ըլլալով վարած եմ Կիլիկեան ընկերութեան Դիւնանի առաջին ատենազրութիւնը: Ատենապեան էր Մինաս Զերազ, Կիլիկեան ընկերութիւնը հիմնեցինք 1879ին Մինաս Զերազ, Յովհաննէս Արշակունի, Յովհաննէս Մասահչեան, Յովհաննէս Շընտրեան եւ ևս (Դիմաստուերներ էջ 57): Անդամ էի նաև. Դպրոցամիրաց Արևելեան ընկերութեան երբ Միացեալը կազմուեցաւ, Կեղրոնական ժողովին անդամ ընտրուեցայ եւ Դիւնանին թ. Ատենապալիր: Առաջին ատենադպիրն էր Տօքթ. Անդրանիկ Այվազեան, որ Ամերիկա գնաց հաստատուիլ թիչ ետքը, եւ հոն մեռաւ վերջերու)

ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԻՁԻ ՄԵԶ (1881 և 1884)

1881էն 1884, երեք տարի Բարիզ անցուցի իրը աշակերտ Բարիզի իրաւագիտական վարժարանին:

Առաջին տարուան ըննութեան համար 750ի չափ աշակերտներու մէջ վեց աշակերտ սստացան առաջնութիւնը, հաւասարապէս իրենց բոլոր թիվնաշերէն բարձրագոյն նօթ առնելով Այդ վեց աշակերտներէն մէկն էի ես Մեր մէջն էր Հասովու որ ետքէն նախագահ պիտի ըլլար Բարիզի վի փաստաբաններու ժողովին և արեգակնայի պատուաւ պատուաւ Տրէյֆիւսի զատով:

Բարիզ զանուած միջոցիս ճանչցայ երկու պատուական Հայեր, ու րոնց հոգիները ճշմարտօրէն ազնիւ ու բարձր, մեծապէս ազգած են իմ վրաս. Գրիգոր Օտեան և Գարբիլէ եղնաւան, երկուքն ալ մեծ որսի տէր, եւ մոտաւոր չընալ յատկութիւններով օժտուած:

Բարիզի մէջ, Շւտումնասիրաց ընկերութեան անդամակցեցաց եւ եղայ Դիւանի Ատենապատիք: Ընկերութեան նպաստակը կրթուկան էր, ան կապ մը եղաւ ուսանողներու եւ վաճառականներու միջեւ, որոնք կը գործակցէին համերաշխօրէն:

1882ին Տիւլուիէի մասնուան առթիւ այցելեցի Բարիզի կենզանի լի-զուներու վարժարանը, ուր ճանչցայ Օկիւս Գառիէնը, որ յաշորդ կարգուած էր Տիւլուիէի իրը զասախոս նայերէին: Այդ այցելու թիւնս նկարագրած եւ Մասիսի ուղղած մէկ թղթակցութեանս մէջ (Մարտ 1882, մարտ 5):

ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹԵԱՆ, ԽՄԲԱԴՐՈՒԹԵԱՆ,

ՈՒՍՈՒՑՉՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆ (1884—1909)

1884 նոյեմբեր 9ին Պոլիս դարձայ: Այդ միջոցին զրեցի Քառասու-օւշեայ բնակութիւն ի հօւսան յօդուածս զր տպեցին Աւելելք եւ Մասիս եւ ուրիէ մաս մը թարգմանեց թուրք թէրթ մը (Թարիէ):

1885ին ընկերակցարար փաստաբանական զրածնեակ բացի:

1886ին Վիշէն Սէրպիչէնի մահէն թիչ ետքը, Գասպար Զերազ ալե-կու ընկերակցիլ մեզ: Տարի մը անեւց այս ընկերակցութիւնը: 1887ին բաժնւեցանք իրարմէ: Ես անցայ Պուտյ կողմը: Մասին փաշա խան հաստատուած Գարեզին Մելիքիսանի հնաւ ընկերակցեցայ, եւ այս նոր ընկերակցութիւնը տեւեց զրեթէ երկու տարի: 1889ին Ասանեան Մկըր-տիչ էֆէնարի հնաւ կարուածներու վարչական զրծ մը հաստատեցինք:

1892ին Մասիսը հրատար սկեցինք Զօրբապի հնաւ, երեք շաբաթը անզամ մը: Այս աշխատութիւնը պարզ ժամանց մըն էր մեզի համար, եւ ո եւ է շահու ակնկալութիւն չունեցանք: Հասոյթները ծախսերը ցոցեցին, ոչ շահ, ոչ վնաս:

1892ին իջանը Բերա, ուր բնակեցանք այնուհետեւ:

1889էն մինչեւ 1898 յարատելօրէն գործակցեցանք Կարապետ Իւթիւննեան, Զարեհ և առավել առավել գործակցանք կարապետ Առաքալ Պատրիարք Հոգապատրի Թիւնը վարել. ինչ որ հարդադեց զիս թողուլ փաստաբանական գրասեննեակս եւ ինքիրակցարար. իս ստանձնեցի խմբագրութիւնը վարել. ինչ որ հարդադեց զիս թողուլ փաստաբանական գրասեննեակս եւ ինքիրակցարար առաջին թերթերու հրատարակութեան գործին, Մինչեւ 1900ի սկիզբը տեսեց խրազրութեան շրջանը, եւ այդ տարին նորէն վերադարձա Աստանան Էֆէնտիի գրասեննեակը ուր շարունակեցի գրադի զատական գործերով եւ կարուածներու վարչութեամբ, մեր ընկերակցութիւնը տեւց մինչեւ 1909, երբ անդամ ընարուեցայ Առեւտրական Ծովային գաստարանին, եւ ըստրավին թողուցի փաստաբանական ասպարէզը Գրեթէ քանան առաջին միշտ առիթ Աստանան Էֆէնտիի հիմ զործակցութեանս շրջանին միշտ առիթ ունեցայ իր պարկեշտ, մրաշան զործանէլու թիւնը գնահատելու:

1895էն սկսեալ, հասոյթի ալբիւքնելս եղան նաեւ իրաւագիտական մասնաւոր գասերը Առաջին աշակերտ եղաւ. Ֆրանսուայի դեսպանին առաջին թարգման Միւսիւ Խուէի գաւակը, Լիւսիւն Խուէ, որ մէկ տարուան մէջ երկու տարուան ըննութեան առարկաները ուսանելով զնաց Ֆրանսա եւ Էրսի համարաւանին մէջ ըննութիւնները անցուց յաջուղութեամբ. այդ միջոցին աշակերտ գրեց նաեւ ֆրանսերէն աշխատասիրութիւն մը Ծահեցու եռ մրութան տասուման որ հրատարակուեցա յատուկ տետրակուր:

1892ին երկրորդ աշակերտ մը ունեցայ շրանտ Նորատունկեան, որ քիչ ետք գիւտագիտական ասպարէզը մտաւ, եւ պետական պաշտօնեայ ըլլալով ընդհանուր պատերազմի սկիզբը Պելկրատի դեսպանատան խորհրդականի պաշտօն կը վարէր:

1898ի վերջերը Կերպունական վարժարանի բարձրագոյն կարգերու գրականութեան եւ աշխարհաբարի գասախօսութիւնը սահմանադնեցի, եւ այդ պաշտօնը վարեցի տարի մինչէ Օսմաննեան Սահմանադրութեան հռչակումը Տար տարուան մէջ մեր նոր սերնոյին զրողներէն աշակերտեցան ինծի շատեր եւ արդի աշխարհաբարը շանացի տարածել անոնց մէջ, լրգուի մրօրինակութեան մանաւանդ հոգ տարի, աշխարհաբարի թերական թեան կանոնները խնամքով աւանդելով անոնց:

Ունեցայ հայերէնի ուրիշ մասնաւոր գասեր ալ, որոնց մէջ յիշատակելի են Պելմիսայի գիւտագիտան խորհրդական Պառօն ար Ժընէ, որ հայերէն առաւ. իր պատրաստած եւ հրատարակած մէկ աշխատութեան մէջ, հայ եկեղեցւոյ վրայ գիտակցութեամբ գրելու համար. այդ աշխատութիւնը կը ներկայացնէ բոլոր արեւելիան եկեղեցիները իրենց պատութեամբ, անցեալով եւ ներփակուց: Ուրիշ երկու երիտասարդներ, երկուքն ալ ֆրանսացի, Պ. Էլուէն եւ Պ. Գինէն, որոնք Բարիզի Արեւելիան կենդանի լիզուներու աշակերտելով, հայերէն տանիլ սկսած էին եւ կ'ուզէին քննութիւն անցընել, և կան Պոլիս, եւ իրենց տառչցին Պ. Ռայանի յանձնաբարութեամբ ինձմէ զաս առին, աշխարհաբարի Վերադան Բարիզ եւ հայ լիզուի քննութիւն անցընելով վկայական տոին:

. 1887ին Առումնական Խորհրդի անդամ ընարուեցայ, բայց հրա-

Ժարեցայ, որովհետու Մելիքեանի ունեցած բնկերակցութեան կապս կը հարեւարէք զիս բոլոր ժամանակս յատկացնել գրասենեակիսաշխատութեանց:

1890ին ազգային երեսփառան ընտրուեցայ Պօյաճիգիւղէն, բայց բանցութիւ տարեկան էի գեռ, օրինական տարիքը չտնի, եւ ընտրութիւնս բեկանեց Քաղ. ժողովը:

1888ին Զերազ եւ Բարագամեան հրաժարեցան Կեղրոնական վարժարանի Խնամակալութենէն, եւ իրենց տեղ ընտրուեցանք Յարութիւն Մոստիշեան եւ եւ 1889ին մինչեւ 1896 խնամակալ էի Կեղրոնական վարժարանին եւ դիւնին անդամ, իբր դեր-ատենադպիր: Կեղրոնական վարժարանին ամէնէն փայլուն շրջանն էր Խնամակալութեան մէջ էին նաեւ Ռւնենիան Արիկ. Մկրտիչ Հատեան (Ատենապետ) Յարութիւն նորատւնկեան, Ցովսէփ Եռևան Փեան, Ցովհաննէս Թորոսեան, Անտոն Համեան:

1888ին անդամ ընտրուեցայ նաեւ Կառակաց Հոգաբարձութեան, որուն Աստինապետն էր Յովհաննէս Կիւմշեան: Այդ միջոցին մոտածեցինք Վագամի Վագամի գրութիւնը տարածել մեր ձեզ, Տեղեկագիր մը պատրաստեցի: Նուրեկան եւ Նորատւնկեան ըննեցին եւ ընդունեցան: Պարբիարքարանը յատուկ տետրակով հրաժարակեց կասկի, նուէրի վագֆի վերաբերեալ օրինական տրամադրութեանց եւ մեւակերպութեանց մասին տեղեկութիւններ պարանումող գրուածք մը՝ զոր պատրաստեց Կառակաց Հոգաբարձութիւնը:

1898ին Քերայի մէջ բուէարկութիւն կատարուելով, անդամ ընտրուեցայ Ազագական Խորհրդին, որ զիս ընտրեց Ա. ատենապիր ու Յովհաննէս Նուրեկանը՝ Ա. ատենապետ ևս հրաժարականս զրկեցի: անոր նամար որ Արեւելիի խմբագրութեան հոգերը թոյլ չին տար ինձ այդ պատասխանատու պաշտօնը ստունելու:

1900ին անդամ ընտրուեցայ Աւատըմական Խորհրդին եւ պաշտօնավարեցի մինչեւ 1908 յարատել կերպով: Նոյն տարին անդամ ընտրուեցայ նաեւ Հալաթիոյ Խնամակալութեան:

1900ին օժանդակ անդամ ընտրուեցայ Սանասարեան խնամակալութեան սրուն բաներինքանեայ տեղեկագիրը զրի առած էի 1900ին,

1902ին կազմուեցաւ Ակադեմիայի գեր կատարելու կոչուած մասնաժողով մը, որուն անդամ ընտրուեցան Եղիշէ Արքեպիսկոպոս Դուրեկան, Գարբիէլ Վ., Մենիսիշեան, Թովմաս Թէրզեան, Ռեթէս Վէրպէրեան, Ցովսէփ Եռևանի Փարթ, Վ., Թորգոմեան, Բարթոլ Թէլեան, Յակոբ Դուրգէն, Թիւզանդ Թէշեան, ևս մայուն բարտուգար որոշուած էր: Այս գործը յետաձգուեցաւ բոլորավին եւ մասնաժողովը գործի չձեռնորկեց: Գործին նախամեռնութիւնը ստունած էր Եղմիքեանց Յանձնաժողովը:

1905ին անդամ ընտրուեցայ մասնախումբի մը որուն յանձնուեցաւ ընտրութիւնը հզմիքեանց Յանձնաժողովի ներկայացուցած այն ութիւ գործերուն, որոնք արդի հայերէնի բառարան մը կազմելու նամար նախնական տարրեր կը պարունակէին, եւ որոնք զրկուած էին, ըստ Եղմիքեանց Յանձնաժողովի հրահանգին, մասնաւոր մրցման մասնակցելու

համար: Մամնախումբին անդամ էին նաեւ Բարգչն Վարդապետ, Թովմաս Թէրզեան, Խաջիկ Աւուրդիեան, Աթեթոս Պէրաքեռան:

1908ին Ազգ. Երևանի բնակչութեայ Ֆէրիզիւղէն: Հոկտեմբերին մէջ, Ազգ. ժողովի գիւղանը ընտրուեցայ եւ ես կայուեցայ Ա. ատենագործի պաշտօնին եւ Մինաս Զերազ ալ Ա. ատենագործի պաշտօնին, ինչպէս եղած էր Կիլիկեան ընկերութեան առաջին նիստին, միեւեղյն շէնքին մէջ, բասնընը տարի առաջ, 1879ին:

1884էն 1901ի գրական գործունէւթիւնս հրապարակագրի կանքիս մէջ պիտի շանամ պատկերացնել. բազմաթիւ յօդուածներէ զատ հրատարակեցի 1900ի եւ 1901ի Հիւանդանոցի Ընդարձակ Օրացոյցները, որոնց երկրորդը կը պարւնակէ Ա. Պալսոյ Հայերը եւ իրենց Պատշաճները, ընդպարձակ ուսումնամիջութիւնս Այդ շրջանին է որ, 1906ի առենները, մկան աշխատակցի Անզիփոյ զեսպանատան երկրորդ բարտուցար Եօրգե Յոսպի, Corps de droit Ottomans գործին, ուր ունիմ բազմաթիւ թագմանութիւններ օրինքներու եւ նևու մասմիջութիւն մը խլամական ամուսնութեան գրայ: Այս գործին աշխատակցած եմ երկու տարիի չափ: Այդ աշխատութեան հետեւանը 1905ին կոչուեցայ օսմանեան իրաւագիտութիւն գասախուելու անզիթական դեսպանատան եւ Գիւղաստարանի թարգմաններուն, եւ այդ առ.թիւ պատրաստեցի կարգ մը ֆրանսերէն գործեր, որոնք իրենց գրուած ատեն օսմանեան օրէնքներու ճշգրիտ պատկեր մը կը կազմէին: Այդ գործերուն զիստւունքն են:

Մէմելիէի 100 յօդուածներուն մեկնութիւնը, Պատժական Դատավարութեան օրէնքը, պատժական օրինագրի մեկնութիւնը, բաղաքային դատավարութեան օրէնքը, առեւարական օրինագրի մեկնութիւնը, վրձուագիրներու գործադրութեան օրէնքը, հողային օրէնքը (արագի, վագֆ, կէտիկ), կտակներու գրայ համաւու տեսութիւն մը. ժառանգական օրէնքի գրայ համաւու տեսութիւն մը. ծովային առեւարական օրէնքը, սուարներու օրինական առանձնաշնորհումները, դատարաններու կազմակերպութիւնը:

Դասախոսած եմ մինչև 1909 եւ տասնէ աւելի աշակերտ հասցւած: Այս աշակերտները, ամէնքն ալ Սրբագրութիւն համալրածէն ՀՊՉանաւարտ, օսմանեան օրէնքի գրայ քննութիւն անցուցած են հիւպատուսարանին մէջ, եւ դեսպանատան վերին պաշտօնեաններէն զնահատուած:

Այս դասերը ծգելու ստիպուեցայ երբ դատաւոր ընտրուեցայ Ա. ու Եւարական Ծովային դատարանին, սակայն 1910ին կամ 1911ին վերակայ դատախոսել արտօնութեամբ Դատական նախարարի խորհրդականնին, որ անպատեհութիւն մը չտեսաւ այդ դատախոսութեան շարունակած ման մէջ:

Կեղրուսական վարժարանի դատախոսութեանցս առ.թիւ պատրաստածնեմ աշխարհաբար մատենագրութեան պատմութիւն վրայ մանաւոր դատախոսութիւններ, որոնք հրատարակուելու սահմանուած չէն, որովհետեւ պարզ կմախր մը կը ներկայացնեն: Պետական պաշտօնի գրազումներս արգելք եղան այդ գրուութեան շարունակած:

եմ ընդարձակ ուսումնայիրութիւն մը գրական սեւերու վրայ որ նոյնպէս կմախը մըն է, եւ հրատարակուելու անյարմար: Եթէ ժամանակս եւ աւուղութիւնն թոյլ տան, այդ երկու գործերը կընան օգտակար ըլլալ, խմաքրով խմբագրուած եւ ամրոցացու ած:

Այդ շրջանին՝ պատրաստած եւ կնոջս հետ աշխարհաբարփ գործական ներականութեան եւ Թամագուաններու հասորները, որոնք բազմաթիւ տպագրութեանց հասած են:

ՊԼՇԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԷՅՈՒԹԵԱՆ ՏԱՐԻՆԵՐ (1909 են 1920)

Օսմանեան սահմանադրութեան հաշակումէն քիչ ետքը, 1909 սեպտեմբեր 10ին, անդամ ընտրուեցայ նուեւտրական ծովային գատարանին:

1910 հոկտեմբերին, առաջին աստիճանի պաշտօններու ընտրութեան յանձնախումբին անդամ՝ իբր յաւելուածական պաշտօն (իլավէի մէմուրիյէթ):

1911 հոկտեմբերին, իբր յաւելուածական նոր պաշտօն, անդամ՝ ծովային գրաւմանց դատարանի նախական ատեանին:

1911 նոյեմբերին, առևելտրական օրէնքի պատրաստութեան յանձնաժողովի անդամ՝

1912 մարտ 7ին էնճիւմէնը ատլիյէի ծովովին անդամ՝

1913 մայիս 13ին բազմաբային դատավարութեան օրինագիրը սրբազնելու պաշտօն ունեցողական յանձնաժողովին անդամ՝

1914 ապրիլ 17ին Պետական Խորհրդի անդամ ընտրուեցայ, կայսերական իրատէով: Միւլքիէի ճիւղին մէջ պաշտօնավարելէ յետոյ, 1915 հոկտեմբեր 1ին օրէնսդրական ճիւղին անցայ:

1915 յունուար 21ին ծովային գրաւմանց Վեդաքնիչ Ասուանին անդամ ընտրուեցայ, իբր յաւելուածական պաշտօն:

Ծովային դատարանի անդամներէն Խալիլ Ճէմալէտտին պէյի հետ 1910ին 14, չորս տարի տեւական աշխատավիրութեամբ հրատարակեցինք բազմաթիւ յօդուածներ Ճէմալէի Առաջին մէջ Թուրքիոյ օսմարականներուն իրաւասութեանց, այսինքն բարիւրիւլասիւններուն վրայ: Այդ յօդուածները յետոյ ամփոփեցինք սուուար հասորի մը մէջ: Այս գործը հրատարակուեցա 1915ին արժանանալով թուրք թերթերու գնահատական յօդուածներուն եւ Վեդաքնիկ տաեանի այն ատենի նախագահին շնորհաւորութեանը:

Ազգ. ժողովի Գ. ատենապետ եւ ապա Բ. Ատենապետ ընտրուելով բանակ աւելի ծովովներու ատենապետեցի եւ ինծի վիճակուեցաւ բացի ու գոցի պատմական նիստին ատենապետիլու վերը:

1914 սեպտեմբերին ունեցայ տկարութիւն մը գոր Սիմոնօֆ, Սիւլյէյման Նոււման, Նէշաթ Էօմէր, կաթուած նկատեցին: Եթէ ստոյգ էր իրենց ախտաճանաչութիւնը, աչ թեւի թուրացում մը տեւեց ամիսէն աւելի, որով չկրցայ բնաւ զիր գրել, լեզուի ծանրացում եւ խօսելու զժուարութիւն ալ ունեցայ: Տունը մնացի վեց ամիս եւ տակաւ առ տակաւ ապաքինեցայ:

1915ին Դնալը կղզի փոխադրուեցանք, եւ սկսայ կանոնաւորապէս շարունակի պաշտօնս Պետական Խորհրդի օրէնսդիր ճիւղին մէջ աշխատելով։

1919 հոկտեմբին, Կրկին հրամանառով փոխադրուեցայ Եփշլի հիւանդանոցը, ուր մասցի մինչեւ 1920 մայիս, եւ բարջ խնամքներու ենթակայ եղայ, Տօրթ. Մագնար Օսման պէյի, Թէնան պէյի կողմէ ինչպէս մայրապետներէն բոյր Անժէլի եւ բոյր Էօծէնի կողմէ։ 1920 մայիսին փոխադրուեցայ Դնալը կղզի եւ անկէ ի վեր հոս կը վայելեմ ընտանեկան գործութեան բարձրացներ որոնք հետզհետէ բարեորեցին վիճակս կինու անմնաւի բրութեան օրինակելի վարմանք մը ունեցաւ ինծի հանդէպ, եւ օրն ի բուն ինձմնով կ'զբաղի երկու տարբիուկէսէ ի վեր։ Արան, (Ճիր Միավիլի եղբայրը) Ասորինչն, Էմինան (զաւակները) նոյնացէս իրենց խնամքներով երշանիկ կեսանք մը փափայելել տուին ինծի։ Ամէնքն ալ օրինակ ըլլան։ Հիւան միակ մասաւում անսնց երշանկութիւնն է ու միակ ցաւս է ինւանդագին վիճակիս շարունակութիւնը, որ անշուշտ իրենց ալ հանգիստը կը դրդավ։ Եւ իրենց կեսանքը կը դառնացնէ։

Վերջին երկու տարուան շրջանին հրատարակեցի հատոր մը՝ «Իմաստուերներ», զոր մասամբ զրած էի արդէն եւ մասամբ ալ նոր զըրեցի։ Ասուուած ինծի կորով տուաւ որով, կրցայ աւարտել զայն։ Անկէ ի վեր զրեցի երկրորդ հատոր մըն ալ Աւեւեկիսան բառունք, որ ամբողջացած է եւ տարագրութեան համար պատրաստ է։ Սկած եմ երրորդ հատոր մը՝ «Դրուագներ» և «Ցուցեր»։ Այդ հատորին բանի մը հատուածները պատրաստ են եւ երկու հատուած ալ հրատարակուած արդէն։

Հիւանդութիւնս երկու տարբիէ աւելի տեւած ըլլալով, բայ օրինի վիք տրուեցաւ պաշտօնիս կայսերական իրատէով։

Այս իրատէն 18 յունիս 1920 թուականը կը կրէ։»

Հոս կ'ընդհանի Հրանտ Ասատուրի իմբնակենսագրութիւնը, որուն կը յաջորդէ իր զրած բոյր յօրուածներու ժամանակակրածան ցանկը բաղկացած 228 զանազան խորագիրներէ։

1920—28 իր զրական զրազումներու մասին ինքնակենսագրութեան մէջ ու եւ է յիշատակութիւն չկայ։ Այս շրջանին է որ Հ. Ասատուր պատրաստած է Ամաստախիւական Շատ արանը, շուրջ 400 բառերէ եւ 400 էջերէ, բաղկացած սուտար զրծ։ Այս աշխատասիրութիւնը կը պարունակէ վերջին դարերու իմաստասիրական դպրոցներուն եւ անոնց ներկայացու ցիշներու։ մասին ծանօթութիւններ, որոնք իր անծնական խորհրդածութիւններով համեմուած են։



ՏԱՅ ՊՐԵԿԱՆՈՒԹԻՒՆ

(2)

Կը տեսնեմ ահա— լուռ երեկոյին
թարակ ծուխ կ'ելնի իմ հօր օճախէն,
Եւ ուրիներըս մարմանդ(1) կ'օրօրուին,
Ծղրիթը կ'երգէ անտես խորշերէն...:

Մեղմ ճրազի տակ նստել է տիսուր,
Երբունի մայրըս՝ մանկիկըս զըրկին.—
Մուշ մուշ քնել է մանկիկըս անդորր
Ու աղօթք կ'անէ մայրիկըս՝ լըոփն.—

«ԱՃԵԿՆ առաջ թող ինքը հասնի,
ԱՃԷԿՆ հիւանդի, նեռու ծամբորդի,
ԱՃԵԿՆ յետոյ թող ինքը հասնի
Քեզ՝ իմ իւեղճ որդի, իմ պանդուխտ որդի»:

Անուշ ծուխ կ'ելնի իմ հօր օճախէն,
Մայրըս կ'աղօթէ՝ մանկիկըս զըրկին.
Ծղրիթը կ'երգէ անտես խորշերէն
Եւ ուրիներըս մարմանդ կ'օրօրուին:

(Հայրենի աղբիւրից)

ԱԽԵՑԻՍ ԽՍԱՀԱՎԱՆԱՆ(2)

Բ Ա Ռ Ե Խ Ծ Ա Ն Ո Թ Ո Ւ Ի Թ Ի Կ Ն

1. ՄԱՐՄԱՆԻ: Հին լեզուին ու արեւմտահայերէնի մէջ
կը նշանակէ արօս, կանաչ, արեւելահայերուն մօտ՝ ասոնցմէջ
զատ կը գործածուի նաև զով, ալուր, իմաստով:

2. Աւետիս Խսահակնամ: Արեւելահայ ժամանակակից
բանաստեղծ: Փորձած է քնարերգութիւնը, մասնաւորապէս

(*)Այս խորագրին ներմեւ ծանօթ զրազէս եւ նւազուցիչ Պ. Յակոր Օ-
սական պատրաստած է Հայ գրական Պատմութեան բարձրագոյն դասրն-
թացք մը, առաջինը իր տեսակին մէջ, որմէ անտիպ հատուած մը տա-
մադրած է, մեր փափաքին վրայ:

բնուանի, գեղջուկ յուզումներով ապրող բնարերգութիւնը՝ Սէրը, երգը, ամպր, ցոլը, լուսինը, ցաւը, մահը, ասոնք զիւաւոր լարերն են այդ եղանակին։ Խասհակիան փոքծած է նաև աշուղական կաղապարներ ու բանատեղծութեան կերպեր։ Իր երգը հաճելի ու պարզ՝ սուար չի զար այդ մարդին վրայ։ Ունի հէքեաթներ՝ արձակ ու ոտանաւոր։

Բ Ա Ց Ա Տ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ա.

1. ՔԵՐԹՈՒԱԾԻՆ. ՇՐՋԱԿԱՆԻՆ

2. ԱՆՉԵՐԸ

3. ԽՈՐՀՈՒՐԴԸ

Ա. ՇՐՋԱԿԱՆԻՆ

Ա. Գերդանկար մը, ոչ ամբողջական։ Աւելի ճիշտ՝ ներքնամաս մը ունիք։ Քանի մը տարտամ գիծեր՝ հիւղակը ներկայացնելու համար։ Վասնզի թերթուածին գնացքը նկարչական չէ։ Մենք կը թելաղութիւնը մտապատկերել զայն, բարակ ծուխի մը սինակով որ կը բակուի ու կը բակուի, առանց վիզելու, հայրենի կտորին վերեւէն (երբեմն բանաստեղծները կրնան մասը ամբողջին տեղ զործածել)։ Ու մենք պիտի բաւականանանք պարզ այդ ցուցունքով, բանի որ ինքնին տեսարանը իր ամբողջութեամբը պարզ է խորապէս։ Ու ճշգնիք, Գիւղական տնակ մը իր ծխանին գարգմանակովը եւ ծտխին հեւքու րխումովր։ Մառեր, Բանաստեղծը զանոնը կը ճշտէ։ — Ունիներ։ Քիչ անգամ գիւղացիին օգտագործող բնազդը տեղ կուտայ անպէտ ծառերու։ Ասոնց շաքը՝ նիհար ու թրթուրուտ՝ դժուար կը շահագործուի։ Պտուղ չունին։ Ու անոնց փայտը ամէնին նիհար կրակը կը ծգէ։ Եթէ գիւղացիին համար անիկա ուռիներու, ծորակներուն, մացառուտ զետիններու, լնակներու ափը կը վւնտուի իրաւունքով, բանաստեղծները չեն կրնար երածարիլ անոր լալկան տերեւներուն, վարսագել նիւղերուն տրտում երապոյրներէն։ Այս է պատճառը որ անիկա տեղի կամ անտեղի կը ցցուի բերթուածներուն մէջ։ Զենք որ բանար որ մեզ շահազրգուող հիւղակին մօտիկ ուսենիներ կրնան րէ-

լալ։ Բայց «մարմանդ», բանաստեղծական տեսակին կուգան մեզի անոնք։ Այս տեսարանին վրայ կ'աւելնայ ծայնին տարրը, ծպրիթին տխուր երգը որ կը բերէ պատկերին բաղցը իրականութիւն մը։

Բ. ԱՆՁԵՐԸ

Բնութիւն պատկեր մը ողեւորելու համար պէտք ունի մարդկային տարրին։ (Շատ քիչ անդամ բանաստեղծները կը յաջողին մեզ շահազգուել արտաքին զեղեցկութիւններով, երբ մարդ չեն բերեր տեսարան։ Արո եստի ամէն գործ մարդոց հոգիին է որ կ'ուզուի եւ անկէ է որ կ'առնէ իր գոյութեան իրաւունքը)։ Աւ բեմն։

1. ՄԱՅՐԸ

2. ՄԱՆԿԻԿԸ

3. ԲԱՆԱՈՏԵՂԾԸ

4. ԴԺԲԱԽՑՆԵՐԸ

Քննինք ատոնք.

Ա. ՄԱՅՐԸ. — Ամէնէն համակրելի դէմքը պատկերին։ Մէկ տող միայն, ու ատիկա բաւական է որ մենք կարենանք տեսնել յաւիտենական այն պատկերը որ մօրն է եղած։ Աւ պատիկ վերադիր մը զայն կը ճշգրտէ արձանի մը նման։ — Մեծ մայրը, ան՝ որ զիւզերուն մէջ ընտանիքին խարիսխն իսկ է։ Մայրը զաւակներ կու տայ տունին, բայց մեծ մայրն է զանոնք շահողը, պարտկաղը, ոտքի հանողը եւ ազատողը կանխահաս մահին որ գեղացի պարտիկներուն համար շատ ծեւակերպութիւններ չունի։ (Եշեր պէտք են մեծ մօրը տիպարը լին վերլուծելու համար)։ Հոս տիւր է անիկա։ Եւ ուր է որ տխուր չէ հայ կինը։ Անիկա հեռու է իր զաւկէն, հասկնալի պատճառներով, որոնք հայ երիտասարդները կը վանեն իրենց բնակարաններէն։ Ոչ մէկ աւելորդ երանգ կամ երակ որ այս պատահին դէմքը յաւակնէր նկարելու։ Որքան անհանդուրժելի պիտի ըլլար նման փորձ մը, վասնզի պատիկ այդ բերթուածին մէջ ամէն գիծ իր կշիռը ունի ու երբ անհրաժեշտ չէ, կը ճնշէ եւ կը պղտորէ։ Տխուր վերադիր ընդհանուր ներդաշնակութեան մօրիք մըն է եւ ամբողջ բերթուածին զգայնութիւնը կը ճշգէ, զեղեցկապէս պատշաճնուով երկինքին։ իրերուն հոգիներուն ու մտածումներուն հիսու։ Զէ՞ որ իրկունը, այսինքն պահը՝ ուր աշխարհը սգաւոր բան մը կը դառ-

նայ, ու ամէնէն անուշ զգացումներն անգամ թեթեւ ու գորշ շղարշով մը կը քօղուին: Ու ահա բոլոր տիսրութիւններուն ամէնէն սրտառուցը, ծղրիթին երգը որ աշնան մօտերը կը սկսի ու մեռնելիք ընտիենան, արեւ օրերուն հրաժեշտի նեծ կտանքն է, այնպէս միօրինակ, այնպէս յամառ ու սիրող սեղմող: Գիւղացին քաշուած է իր բունէն ներս: Յեւո՞յ: Բայց ծղրիթին երգին դէմ բոնող նոյնքան հիւանդ, հեւացող բոցը ճրագին որ լոյս չէ, բայց մութն ալ չէ—կեանքին ու մահուան մէջտեղերը բան մը: Որ կը դուլայ աւարկաներուն վրայ ինկած աստեն ու նմոթեռ ած շղարշի մը պէս կ'ընէ՝ մաքուր երեսները պզոտիկին: Ու այդ ուրուացումին տակ մեծ-մա՛յրը՝ որ միշտ կը վախնայ լոյսէն (անոր աչքերը տկարացած են ալ):

Բ. ՄԱՆԿԻՒԾ: — Իր տնմեկութեան մէջ «Ճուշ-մուշ» քնացած: Տղաքը կանուխ կը պառկին: Տղաքը աւելի ուշ պիտի հաղորդուին միծերու ցաւին: Այս խաղաղութիւնը ու այս տրտութիւնը գրական հակադրութիւն մը չն, արդիւնք ծեռք բերելու համար հնարուած: Այսպէս է եղած մեր կեանքը գուցէ դարերով: Յիշեցէք շատ մօտիկ անցեալը (պանդուխառները):

Գ. ԴԺԲԱ.ԽԾՆԵՐԸ: — Պառաւին համար մանաւանդ դժբախտութիւնը օդէ բառ մը չէ: Սն կ'ապրի անոր հետ, ամենօրեայ ընտանութեամբ մը: Վելրուցէք իր կեանքին մեծ ծածկոյթը, իր լիշտատակներուն կողքը: Զեր տհսածը միշտ կողմով մը սեւ էցեր պիտի ըլլան: Բայց հիմա պարապութեան մեծ դռւռներուն առջև, անիկա կը հազնի տեսակ մը իմաստութիւն, պարզ ու խորունկ, զոր միայն ապրուները կ'ունենան: Զրկանք, անօթութիւն, հոգեկան մեծ բգքտումներ անոր սորվեցուցած են ինչ որ աշխարհի մեծ իմաստունները սորվեցան ուրիշ ու նման ճամբաներէ: Ուրին մնայուն, անկատ սափելի ցաւերուն կողքին՝ ամէնէն սրապկեղերը հիւանդ ին համար զգացուած ցաւն է: Զեզի համար բառը չունի այն ահաւոր իմաստը, որով փաթթուած է զիշերուան մէջ: Ով որ զեղացի եղած է, ան միայն գիտէթէ, ինչ բսել է հիւանդ մը, նախ հիւանդ ու մահ հոմանիշ են զրեթէ: Վասնզի, այն հիւանդութիւնները որոնք մահացու չեն, զիւղացիէն չեն իսկ հասկցուիք: Ոտքի վրայ կը տարուին ու կ'անցնին: Բայց, եթէ հիւանդը պառկի անգամ մը, Աստուծոյ ուժը պէտք է զայն ոտքի հանելու համար: (Յւետարան, Տէր ողորմեա, մատաղ): Այս պատճառ

ոռվ է որ հիւանդութիւն մը համայնական դէպք է զեղին մէջ։ Բոլոր պառաւները գործի են։ Ու եղբականը հոն է որ անոնք տրտում, անդառնալի փորձառութիւններ ունին ու մահը կը վճռեն բժիշկէ մը աւելի ապահով ու անխաք ծեռով մը։ Հեռուէն ու մօտէն, բոլոր ծանօթները - եւ ո՞վ իրար չի ճանշնար զեղերուն մէջ - այսինքն ամբողջ գիւղը կը փութայ վերջին այցելութիւնը տալու մեկնողին։ Քահանան։ Եկեղեցին։ Ու այս տագնապներուն վրայ աւելցուցէք միւս կակագին պատկերը, հիւանդին թողուցած եղիրական ժառանգութիւնը։ Դիտէք որ հիւանդները միշտ երիտասարդներ ու շափահաններ են միայն։ Թէ՝ ծերերը չին հիւանդանար, անոնք մէկ օրէն միւսը կը քաշուին փողոցէն, կը մտնեն անկողին ու Աստուծոյ հաշիւովք աչքերնին կը գոցեն շատ շատ շաբաթ մը պառկելէն վերջը։ Անոնց համար մարդ իրար չ'անցնիր։ Սնոնք իրենք իրենց մարող մախրեր են. ու զեղացին զուարթի կը սիրէ թաղել իր լոյաը ամբողջ տուած ու հանգչած կեանքը։ Ահա թէ որքան պատկերներ կը պահուցտին ատ պարզուկ բանին հիւանդ բառին տակ։ Ու գերազանցապէս մարդկային։ հայկական է որ իր տառապանքին մէջ ատանկ կորարամակ մայրը ազօթէ մանաւանդ, ամէնէն առաջ, աևեն հիւանդի համար։

Յետո՞յ, հեռու ճամբորոշը։ Աս ալ սովորական բառ մը չ։ Կայ մեր երկրին մէջ աւելի դժնոգակ բան մը քան ճամբորութիւնը։ Զգեցէք նիթական դժուարութիւնները, ճամբաններու անգոյութիւնը, անկանոնութիւնը, Միայն խորհեցէք ապահովութեան։ Ամէն քար, ծառի ամէն հասակ, մացափ ամէն հանգոյց իր ետեւը դարանի չ'կանչած մահը։ Հապա բնութեան խատութիւնները։ Հապա ծիւնին անողոր ու անսպառ մտրակումը, ու անոր խարդախ փակութիւնները։ Ու գուք աւելցուցէք տակաւին շատ բան։ Կը տեսնուի այս բառածներէն որ երկու այդ պարզ յիշատակութիւնները ինչ հեռանկարներ կը թաղեն իրենց խորը։

Դ. ԲԱՆԱՍՏԵՂԾԻ. Պանդուխտ է անիկա։ Ու այս միակ բառը բաւական է քերթուածին նկարագիրը երեւան քերելու համար։

Գ. ԽՈՐՃՈՒՐԻՔ

Անիկա կը խոտանայ տունի մրմէջ (երբորդը)։ Ու անիկա հայկական է հիմնովին։ Տառապահար ու արեւ չոհսած ժողովուրդի մը բարոյականը՝ որ իրաւ է թէ չ'ընդ-

գրկեր այսօրուան մեր հասարակութիւնը ամբողջովին, բայց գոնէ երեւան կը բերէ անոր լաւագոյն, ամէնէն քիչ խաթարուած տարրին - գիւղացին հոգին: Մի՛ զարմանար ուրեմն երբ պառաւը ամէնէն աւագ երկնային օգնութիւնը պաղատի հիւանդին, հեռու ճաւրուղին, Ասոնք վտանգի մեծագոյն աստիճաններուն վրայ կը քալին, Պանդիտութիւնը նուազ ահաւոր աղէտ մը չէ: Բայց անմիջական վատանգ մը չէ որ կը սպառնայ անոր, Ու ահա թիրեւս լիովին չթափանցուած այդ հեռագածութիւնն է որ կուտայ աղօթքին այնքան լայն, համամարդկային ծեւը: Այլամիրուրիւն, ուրիշն հասմիկ, ուրիշին ցար իր ընել, ասոնք մեր ժողովուրդին քանի մը հիմնական յատկութիւններէն են, որոնց առաւելապէս կարելի է հանդիպիլ գիւղերու մէջ: Ու հայկական խորհուրդը բառածը այս խելօր բաղցրութիւնն է:

8

2. Շարադրել Մեծ մայրիկը

Թեղադրութիւններ: Ամէն տղայ պարտաւոր է իր մեծմայրիկը նկատի ունենալ այս աշխատութեան համար, Անոնք որ չեն ունեցած, կրնան թաղին ծեր կնիկներէն մէկը նիւթ առնել: Օդին մէջ ըլլաք:

1. Արտաֆին պատկեր: (Էմիր, զոյն, մորթ՝ ծեռքի եւ երեսի, զգեստ եւ ուրիշ մասնաւորող գիծեր, քիթ, աչք, քիչ մը կուզ, քիչ մը կատ եթէ կայ ատանկ պարագայ մը:) Մեծ ուշադրութիւն ընել որ այս տարրերը իրարու հատեւէ ջներ կայանան մեզի: Նկարազրութեան մէջ պիտի զանաք ճարտար խաղով մը կեանքը, շարժումը խառնել այդ գիծերուն:

2. Բնաւորութիւն ու սովորութիւններ: Բարուգական ամէն գծի խառնեցէք արտաքին տարր մը: Այսպէս պատկերը պիտի շարժի, ապրի ու պիտի ըլլայ մեծ մայրիկ մը:

3. Զեր եւ մեծ մայրիկին յարաբերութիւնները:

1. Թոյլ է անիկա թռուներուն հանդէպ:


2. Կը միջամտէ միշտ մայրիկին, յաճախ հայրիկին կարգադրութիւններուն՝ ի նպաստ ծեզի:

3. Իր հոգածութիւնը, կորովը, հիւանդութեան մը պարագային լրջութիւնն ու չովանող խնամքները:

4. Իր պատիկ մենազարութիւնները, հովէն, ցուրտէն վախսերը: Աղօթքները: Առւրճը, ընթերցումները, ակնոցը, կատուին հետո իր խօսակցութիւնները: (Խնչպէս կը տեսմէք, բոլոր այս կէտերը կեանքի կտորներ կը բերեն ծեր զըելիքին):

Նիկոսիա

6. ՕՇԱԿԱՑ



Հ. Ա. Գ. Ո Զ Բ Ի Խ Ա Խ

Օ Ր Մ Ե Ռ Ե Լ Ո Ց

ՅՈՒՆԴԱՆԱԼԻՍ ՊԱՌԱՌՈՒՐ(*)

**Ես կը տեսնեմ (ո՞րրան մըթին է այսօր),
Դերեզմաննոց մը կը տեսնեմ պրտիս մէջ
Որ պատին վրայ բարձր նաճի մը ունի:**

**Ու այն նոճեակը ծրխաշունչ կուրծք կու տայ
Հարաւին դիմ. ամպերն անհուն ու անժայր
Երբեմն երբեմն կը լուծուին արցունքի:**

(*) Ի Տալիս երեք մեծ բանաստեղծներուն եւկրուղն եւ Պասկովի. (Քարուչչի-Տ'Անունցիոյ 1855—1912): Եր կեանքր դժբախտութեանց շարք մը եղած է իր փոքր հասակին՝ հայրը կը պատճնուի, մայրը սրբին ցաւեն կը մեռնի, եղայրները իրարու ետեւէ կը մեռնին, եւ ինը՝ անօրի ծառաւ կեանմ մը կ'անցընէ: Այդ է պատճառը իր ներքուածներուն մելամաղձիկ բնոյրին:

Հովուեգութեան ներողն է ինք. կը սիրէ զիւղը, բնութեան ամենասուր ու փափուկ ձայները կը լսեցն: իր ներքուածներուն մէջ, իր գործերը՝ արձակ եւ բանաստեղծական՝ 20 հատուր կ'անցնին: — Քարտուչիի մահարնեն վեց Պոլոնիայի համալարանին գրականութեան ուսուցիչն էր, եւ այդ պատճենին մէջ ալ վախճանեցաւ 1912ին, մեծ անուն բողլով իտալական գրական պատմութեան մէջ:

Ո՞վ իմ մարդոց տունը՝ միակ ու տրտում,
Ո՞վ տունը իմ հօրես՝ միակ ու լրաւն,
Չոր մրբթիկը կ'ողողէ, կը շարժե.

Ո՞վ գերեզման որ այնքան ժանտ ծլմեւներ
Ունիս վըսիտ ու նիհար մօ՛րըս համար,
Այսօր ես թեզ ամբողջ կանանչ կը տեսնեմ
Ու քրիզանթէմ: Ամէն կարմիր իրաչէ վա՛ր
Կը կախուի պասկ մը՝ զայն զրկին մէջ առած,
Ուրկէ անձեւը կը ցողէ արցունքներ:

Արտաստուագին հանդէսին մէջ կը շըցէ
Հործըս հովին, եւ կը ցնցէ ամէն ինչ:
Ամէն մեւելի կուշա յուշերով՝ կը հանգչի:

Ո՞չ իմիններս: Ամէնքն իրար սեղմըւած,
Իրարու կիա ամբողջ մեռած լնտանիքս
Նոնիին տակ որ կը հեծէ, սեղմըւած

Ինչպէս ուրիշ զիշերներ շն'ւրջը կրավին
(Կը բախէր զոււն՝ հէզ աղքատի մը նըման
Հւսփսին՝ խուժ մըւմըւումով մը խուպու),

Կ'արտաստուենս թի՛րը բարեպաշտ ու տամուկ
Մէկալ դէմքերը կը փնտուէ մի առ մի,
Եւ կը կազմէ ուրիշ արցունք մը՝ ճամբան:

Կու լան, ու երբ միշ մ'որ կ'ելլէ պրկըւած
Հառաչանքով մ', ու կը մոյէ թէ ո՞չ որ...
Խուլ հեծութիւն մր կը փրթի կուրծքերնէն:

Ճերմակ մեռքեր կ'զերցնեն ճերմակ դէմքերու.
Ուրիշ ոչ որ՝ լրսելով լացն անսովոր՝
Զարհուրած զոււիը վեր առած՝ ուշ կը դնէ:

Կ'հանգչի ամէն մեւել, եւ իր բունին մէջ
Կ'որրէ իր մէկ թոռնիկը՝ դեռ քըծընած:
Իմ մեռելներս կը հեծեն, ո՞չ որ, ոչի՞նչ:

— Ո՞վ եղբայրներս իմ, կը մնչէ Մարգարիտ,
Գըթած աղջիկն՝ որ հողին տակ՝ ծըմեւով
Կեանքի անուրջն երազելով արթնցաւ.

— Ո՞վ եղբայրներս, որ կը խըմէք տակաւին
Լոյսը, որուն ինձ կը պակսին յաւիտեան
Աչքեր, զողարիկ աշալուշին ծարաւի.

Ո՞վ նղբայրներ, խանարքը տին ցայգին մէջ
ծեր կը նեղէր ձեզ լըռութիւնն, եւ ունայն
Հստուերը չըս կողմ սարսափներ կը ցանէր,

Ես կու զայի ծեր սնարներուն րով թեթև։
Կ'ըսէի ծեզ քաղցը եւ յուշիկ, ննչեցէր,
կը ննչէիր կուրծքքնուդ վրայ ժեռուընիդ։

Արդ դագաղին մէջ կը դպամ ես մենիկ.
Կորսընցուցի քաղցը քընակն աւյաւէտ,
Առունց ոչ մէկ խօսքի; աւանց համրոյի։

Ու դուք, ո՞վ իմ փոքր նղբայրներըս, ո՛չինչ։
Դուք որ մեծցար, մնացեռ, ես հոս պրյաւէտ
ես աղջնակ մը մընացի երկնչոտ։

Եկէ՛ր, ցորչափ կը լրսէ ջաղբն անձրեւին
եթէ եղայ ես ծեզի մայր եւ կոյս րոյր,
Հսէր ինծիր Մարզի՛տ, ննչէ համլարափի։

Թող ես լրսեմ ճանիկը ծեր բարբառին
Արդ որ մըրիկն այլ եւս չի մըր ընչիր,
Պիտի ննչեմ ես խաչածեւ թեւերով։

Ո՛չ որք:—Կ'ըսէ. եւ կը սկսի նորէն լայն,
Ու կը շաչէ ջուրը. մոլուցը հովին
Նոնին ճեղքած՝ կ'անցնի կ'երթայ սուրբ դաշտէն։

—Ո՞վ որդեակներ, —կը հեծէ հայրը՝ ջուրին
Սեւ նուլումին մէջէն—զորս ա՛լ չեմ լրսեր
Այնչափ տարի կ'ընէ. շիրիմ մը ուրիշ

Թերեւս ժաղկեց ծեզ, կը կանչէր դուք թերեւս
Չեր մայրը, մորկ սրբարփալով զոխալով
Սուրող շըչող սեւ ջուրերու կոյտին տակ։

Ու ճեռաւոր ծեր կայրէն դուք բազուկիդ
Կը կարկառէր ինծիր, ինչպէս ես՝ ծեզի։
Ո՞վ որդեակներ, անյոււօրէն զուր, նանի՛ր:

Ի՞մ որդեակներ, ես ծնզ տեսամ բնաւ երբեք,
Պիտի ուզէի սել որ այն մէ՛կ րոպէին
Չեզ սիրեցի յաւերժութեան մը համար։

Այն րոպէին գեռ տակաւին չըմեռած(*),
Չեռքըս տարի զէպի զըլսիս արիւնոտ,
Ու ծեզ բոլոր, ի՞մ զաւակներս, օրինեցի։

(*) Բանաստեղծին հայրը 1867ին՝ երբ կը զարիկն հեծած տանափառակուն մը կը զառնար՝ կը սպաննուի։ Անծանօթի մը ձեռքը հրացանի մը գնդակով կ'որդացնէ ապագայ բանաստեղծը՝ իր ծիդմ հասակին՝ որ պիտի անմահացնէր այդ եղերական պատահարը «Փեղնաշորթ ձայիկը» բերթուածով։ Կարճ միջոցի մէջ յաջորդաբար կը մեռնին մեծ բոյրն ու մայրը ու յետոյ եղբայրները։

Այն կետին ճիչ մը արձակեցի, եւ յետոյ
Սիրտըս լացաւ . ի՞նչպէս լացաւ ու լացաւ,
Եւ այն ճիշն, այն լացը մեզի համար էր:

Ո՞հ, ի՞նչ խօսքեր լուռ ու անծուն ըսի ես.
Ո՞հ, ինչպիս՝ ապշտումով փշրեցաւ
Կենդանի կեանըը մեր սիրուն կեանքերուն:

Պանէ՛ մայրն՝ իմ որդիներուս ողորմուկ
Երբեք անննց հաց ու տանիք չըպակսի,
Աւնենան մի՛շտ խորհրդատու, օգնական:

Սպանուա՛ծ մեռնադ հօր մը լըսէ, ո՞վ Աստուած.
Անոնց կեանքին գրայ աւելցուք, ո՞վ Օրհնեալ,
Այն՝ զոր շապեց անծանօթ մեռք մը ինէ:

Ներէ՛ մարդուն՝ զոր չեմ ճանջնար ես, ներէ՛.
Թէ անորդի՛ ան չի գլուխը, Տէր բարի՛..
Թ՛ունի սրդի, ներէ անո՞նց նունով:

Թող երշանիկ ըլլայ, դիւրէ՛ իր ուղին.
Ասկի, համբա՛ւ տուր իրեն, տո՞ւր մուացօնք.
Ամէն բան. բայց իմ գաւակներս հաց ուտին,

Այսպէս բախ այն փայտակին մէջ անվերջ.
Չեզ կանչեցի, լուռ՝ անարիւն, մի առ մի,
Չեր ամէնէն մեծէն մինչեւ փոքրիկներն:

Ա՛լ սին գարմած աշխարհն աչքէս կ'անհետէր.
Այլ եւս ամբողջ աշխարհի մէջ ոչ ոք կար
Լոկ լըսեցի ձեր հետւաւոր հեծկլսանքն:—

Կ'բուժ, եւ լացը կը սկսի գաւնագոյն.
Աւելի սուր ու սառուցիկ եւ մըթին
Կը շաշէ՛ ջաղբն անձրեւին սուրբ գաշտին մէց:

—Աչ, հա՛յր. Կ'ապրի, կ'ապրին:—Խօսողը ո՞վ է.
Չայն մը քօղուած՝ վարագուրուած թաղումէն,
Նոր ձայն, ծանօթ սակայն մըտիկ երբ Կ'ընես.

Ո՞վ իմ Հուգուիկըս, ո՞վ ընկեր դու նոգեակ
Կը տեսնեմ ի՞նչպէս կը բամիս դուն նովէն
Որ կը զարնէ բեզ, ջրէն՝ որ բնզ կը թրջէ.

Ի՞նչպէս փոխուած. ինու կը թբւի թէ դուն մերկ
Մանկիկ մըն ես, լի սարսափսվ՝ սոսկումով,
Որ գիշերով մամբուն վրբայ կը մուրայ:

—կ'ապրին, կ'ապրի: Զէ՞թ լըսեր այս զիշերով
Զայն մ'ողբաւկան, ճայնիկ մ'արծաթ՝ ցաւագին
Մինչեւ մեզի բերուած մրրկին մոլուցքէն:

Զայնն է անի հեռոււն մեռնող բոյրիկին,
Որ այս զիշեր, հէզ տաւապեալ աղջընակ,
Սոլրանոյի բլուէն ճայնիկն է ծրգեր:

Կը կանէք: Ա՞ն, կարենա՛լ շէկ գանգուրներն
Հոս մեր միշնեւ շոյել, հեռու սեւ բանաէն
Հստորիերկիրեայ անդնդափոր վիճերուն:

Աւրիշ ճայնիկ մըն ալ լըսէ դուն, եղբայր,
Քաղցըր, արխուր, հեռուաւր. րո՞ւ Ռու ժմիկերդ,
Որուն մէջ, հայր, մեռար ուրիշ հն'զ մըն ալ:

Վախճանեալները կը խօսին: Զէ մարած
Սիրտն, ու աչուին չէ՛ փակ անոր որ մեռու
Որոներզ, լըլացաւ ցա՛ւն իր ամրազ:

Եւ արդ ո՛բասիք ալ սուր ըստուերը ճովին
Մեզ անջանէր, պիտ' իրբեւ ողջ լըսէի
Երբեմն երբեմն ես րու ողրդ աղեկէզ:

Ի՞մս Յովհաննէս, որուն տարի նոզ ու խնամ,
Պաշտպանեցի անդուլ՝ խոնարին ու բարի,
Ու մեռայ քեզ աւանց տեսնել կրնալու,

Եթէ փորձած րլայիր դուն այն յատի՛ն
Ժամուն այն ցուրտն, եւ թոլլքումն այս ահա,
Մեզի պիտի գայիր դուն դեւ նեծելով:—

—Բայց թէ կ'ապրիր, ինչո՞ւ, մեռած դուր սրտեր,
Անարտասուր է, միայն մեր զերեզմանն,
Ու միայն մեր խան անձալիկ, անպրաակ:—

Յակոր այսպէս կը հեծկլույ. կը հեծէ
Յետոյ, — բունկայն երբոր մընաց անտէրունչ,
Աստուած զիտէ թ'ի՛նչպէս մեծցայ միասին.

Թէ կերակո՛ւրը խեղճ՝ զթութեան օրէնրով
Բաժնեցի ծեր մէջ, եւ հացին փոքրազոյն
Ման ինձ թողի՝ որ ամէնէն մեծն էի.

Թէ խըմեցի ասլստամուղ արցունքներն
Որ ծեղ չընեմ վաղուին ճամար մըտահոգ,
Թէ լացի վեց եղրայներու լացն իմ մէջ:

Թէ զըժընդակ այս հովերուն շըշումին,
Այս ջարերուն որոտակուն, ցախերով
Եւ ուռերով արծարծեցի բարի բոցն:

Ու ես ամէն դէմք կարմըրուկ տեսնելուս,
Եւ փոքրերունը կարմազոյն, դողալո՞վ
Հանդերձ ցուրատէ՝ կը ժկատէի երեսով:

Բայց ինձ համար չեմ ի լսր ես, կուլամ եռ
Այս մօրն համար՝ որ շրին միջնէ՝ կը յուսայ,
Այս հօրն համար՝ որ տղմին մէջ՝ կը տենչայ:

Այս սուրբերուն, ո՛վ եղբայր իմ, որ կ'ապրիս.
Արոնց համար բեզ կ'ըսէի մեռնելուս...
Բայց լեզուս թանձր Էր, չիմացար դուն թերեւս:

Գերեզմաննոց մը կը տեսնեմ, կը տեսնեմ
Խաւարչուտ բան մը խաւարչուտ ցայզին մէջ.
Կը լըսեմ ողբը շիրիմին, ողբն ու լացն

Աշուրներու՝ մահէն թողուած սեւեռուն.
Լաց սրտերու, գործա թաղումը թողաց
Ողջ կննդանի, բայց մի միայն ցաւերու:

Զայն կը լըսեմ, ազատ կ'անցնի արդ. ոչ ոք
Կրնայ 'րթնալ, ա'յնբան զիշեր է, բամին
Այնբան ուժգին է, եւ երկինքն՝ այնբան թուիս:

Ոչ ոք լըսէ պիտի. 'Նստանեակը չըւառ
Կրնայ լալ. ո՛չ ոք կրնայ իր ողբումին
Ռսել, ուրիշ է իմ որդիս, իմ աղջիկս:

Կը սպասեն. ո՞հ, ինչպիսի՛ ցայգ մրրկալից
Լի ահաւոր գազանային ոռնոցով:
Ճամբուն վրայ չի լսուիր բընաւ ոտնածայն:

Մարդ ու գազան, տուներու մէջ, որջերու,
Կը լըսեն, փակ է ամէն ինչ, բացխըփիկ
Կ'ընէ գեղջուկը մուտքը շան խրճիթին:

Կու լան, որոշ կը տեսնեմ ես, կը կենան
Շրջաբոլոր, անդուլ ջաղբէն պարուրուած.
Դեռ տակաւին պիտի սպասեն, ըսպասեն:

Մեռած աղջաքն անվրէժինդիր հօրերնո՞ւն
Են փաթթըւած: Շիրմի մը մէջ կը նստի
(Ես կը տեսնեմ) անոնց միջեւ, իմ մայրիկս:



Ա Ր Ա Ր Ո Ւ Մ Ա Ր Ա Ր Ո Ւ Մ Ց^(*)

Այսօր նոզից հազիթեռն պարմանի,
Թուրլան միացակա, անուս-անուս կը խթիկ;
Բուռումներն իւր, զող զող խուռներն իւր ուրկ,
Աւելէ կեսներից բայտ չափանան կ'առիւնիր...

Քընո՞յց բընաւ, ուշեւու կոյս գրքառան,
Աւ զեփիւններն իւ առաջներն հայենի
Կու զան համբոյց համբոյցի, ու կ'առքինան
Երգեդ օփր օփր, միջնեւ ու եկ՛մրդ հասնիր...

Անեւէ ծաղիկի բացր բաղմիկ կը մազգի
Սրբաւեն իւ վեր, որտեւեն ամեն կը վասիք
Առաջ բարձան, մրգանուան, յազգով լի...

Ճողից այսօր հազիթեռն վեց ծրվուն
Մեղեդի մ'է եւանգ եւանգ եւենածին
Միածան մ'է սիւրբ ննուան որտեւուն...

6 Յուլիս 1928

Ա Զ Ա Տ Ո Ւ Խ Ե

(*) Մեծարենցի մահուան խանամենակին առիրով, ներու, յուլիս 6ին, ուժապնացութիւն մը տեղի դնենքաւ Պալգիրի Ազգ, զեւնզմանաւունը, ուր իւ արուեստին հիացող խումբ մը երիտասարդներ՝ ոչ նեղու-

ԵԱՄԻԳ ԵՀ ԱՅ ՄՐԱՅ ՄԱԺԿՐԵՆՑԵ

ԵՐԿԱՐԱՁԻԴ ԽԱԼԱՑԻՆ ԵՐԿԻՐՐ. (*)

Յանկարծ աներկրային տարօրինակ փայլ մը շողաց մրին տեսաւանին վրայ . փարզացոյն ցղարձակութիւն մը՝ հետքինեւ մը-
րազնեղով կը վերածուեր հրավառ պիսակներու և հաւարչուն եր-
կինիը պատառ եղած էր, ու պատուածիներուն ընդուշեցին
կը սահմեին դոյսի պայծառ դրօշակներ, կարմիր, կապոյ, կանանչ
ու ոսկենոս գինեին նեան. սարերանց, զրաւառու ժապաւեներ, ծիփին,
դողդոցուն ու կայրոդ, հետքինեւ աւելի բայն, աւելի բարձր, ա-
ւելի ակնախսիդ կերպով լուսապայծառ, զարևանենրաց փառքը կը
շողդար հորիզոնն ի վեր բարձրանարդ ու նահանջող մքար ամ-
պերուն մեջեն բոցի երկար տկեր նետեղով: Մինչեւ որ փողփո-
ղուն ճառազայթերու հրաշալի հրավառութեան մը մեջ, բո-
ցարձարծ ոսկեղին կանառ մը ոստուսկը արեւելքին արեւենուժ.

Անկանի տօսկիերտեան կողմէ պատուիրակութիւն մը խունկ ու կրնդ-
րուկ ծխեցին եւ ծաղիկներ դրին իր ժիշտին վրա:

Այդ առքի կարդացուած է այս եերբուածք, Տիք. Օժէլիս Գա-
սպանի նիւ եօրէն դրկաւած մէկ ուղերձին հետ:

Նոյն օրը նախապէս Հոգեհանզստեան Պատարոզ եւ պատամունք
մատուցուեցան Դալարիոյ Ս. Լուսաւորիչ Եկեղեցին, նախազանու-
թեամբ Պատրիարք Նաւոյնեան Արքականի, որ գրական հարոզով մը
պանծացու յիշաւակը տաղանդաւոր եերդողին, վեր հանելով մեր գրա-
կանութեան մէջ անոր ունեցած անզուզական դեր եւ իր արուեստին յա-
ւիտենական արժէքի:

Պալսահայ մամուլն եւս իր մասնակցութիւնը բնորա այս սզա-
հանդէսին. Մասնաւուաբար «Ազդաւար» թիւ մը նուիրեց վաղամեռիկ
բանասեղծի յիշաւակին:

(*) Մ. Մեծարենց 1907ին անզլիերէն (Թելմո) բնագրէն հայա-
ցացած է այս Շիարագրական անտիպ էջը, զոր խմբագրութեան տրա-
մադրած է իր բժշկութիւն Տիք. Օժէլիս Տ. Գասապեան:

ծովածոցին տեսանելի լայնից չափելով, ու վերեկի սպիտակ լեռ-
և ազգագրելեռն ի վեր վառվուուն կայծեր ու մարզաւախայլ ու
մարզաւագոյն ցոյքեր արձակելով։ Հո՞ս էր ապահովաբար Օժինի
ծիածան-կանուցը, Վաշինգտոն տանող շողջողուն արահեքը։

Զիւմբիւրի ու լեղակի երկար, ենարդաւոր թելեր՝ վայրա-
հակ կ'իշենիք անկէ. զայն երկին կապող ըղական ծաղիկներու
առասաններ. եւ անոր վրայ կ'առկանուէր զեղմնակերպ. միզա-
մածային ճերմակուրին մը. առկանուածին որուն մեշին կը բր-
ուային ևեղեսիկի յանկածածին ցոյքեր. Յնոյ իբր բէ այդ կա-
մարը երկրային որուամին մը ձեռքին բարուած աղեղը ըլլար.
բոսոր ճառագայքեր կ'արձակուին անկէ, արազ յաջորդու-
թեամբ, երկին մրազին բիրախին նետուած փիմներու պէս։
Դոյնի այրազան շշանակները դարձարձիկ կը պտուտին, մերը
յառաջանալով, մերը վերցացներով, մեր վարի ցուրերը պողո-
վասիկ դոյրդուն կանանցին մը վերածերով, ու մեր աղ ձիւնա-
պաս բշուրենուն զարնուելով մինչեւ որ կրտսակուած մարզակի-
ներու եւ արաւանդներու սուսակին բուեին անոնի։ Ամրող
վայրանկարը փոխուած իր, ու ծովախին վրայ մարդոց ու կի-
ներու մրասուեր խումբեր, իրենց աշխատուրինը բողած, ըզ-
դոյն դեմքերներն կը դարձենին այդ ծիանուս շնորհին, ու
ծանր դոյզերը կ'իշեային իրենց ձեռքին, հարայական սարցերի
հիւսուած մուայլ ուսայներու պէս։

Հայացուց



Կեանքը միշտ պիտի ունենայ իր հիւսնդները, իր տառապողները, և
անձնական երգանկութիւն մը, հետեւաբար. մեծազոյն անիրաւութիւնը պիտի
ըլլար միշտ անոնց հանդէպ։

* * * Ի՞նչ երցանկութիւն, տերեւի մը խարշափին մէջէն տեսնել արե-
զերական զօրութեան զաղտնիքը և այդ փոքրիկ մասնաւորէն մեկնիլ դէպի
անհունը։

Հունաւորը կը բարձրանայ, կ'երկարաձգուի դէպի անհուն, ինչպէս
արահետ մը՝ որ լերան կողն ի վեր մինչեւ կատարը կը հասնի. ինչո՞ւ սպա-
սել ստորոտը ու կատարին գովքը կարդալ, փոխանակ յանձնուելու արահե-
տին որ պիտի բարձրանայ։

Մ. ՄԵԴԱՐԵՆՑ

ԾոՂԵՎԵՌ ՄԵՆՈՒՄ

«Ահա մանուկի խմ՝ զոր լնուեցի».

Եսոց

Գուշք սրտի եւ արիւնի, դուք վլչտի եւ արցունքի
Բարիկամներ, եղբայրներ, քոյրեր մայրեր, ծերօն հայրեր։
Դուք որ անցաք կետնքին վեցտա ճամբաներէն՝ և արկածներէն,
Մափկ ըրէք գէպերուս, սփոփանքի խօսքերուս։
Ահա՝ մանուկը շուլախաթ հսաշքներս սքանչելի։
Որ Կ'ոզորմի եւ ամէնուն քարիք դործել կը հրամայէ։
Ան կը բուժէ գոսացեալը, կոյրը համրդ եւ բորսը։
Ան միշտ կ'ըսէ. «Ով չէ ինձ հետ, հակառակ Կ'ըլլայ ինձի»։
Գուք միշտ անկէ անքաժան մըլնացիք, երջանիկ
Եւ թշուառ օրերուն, դուք հակառակ չեղաք Անոր։
Ան ձեր մահճին քով կը լոէ ձեր ցաւերուն պատարագը։
Կը պատմեմ ձեզ ո՞վ է ան, այդ Մանուկը Շողակաթ։

* *

Այն մանուկն է որ ախտերս ձեռքէն փրկեց մարդկութիւնը։
Բուժեց առանց գեղեցրու եւ ամէնուն սըրտին մէջ
Ենշեց հոգի, խօսքով գործով գելիթեց ամէն ֆալիէացին։
Փառքի գանձի, աւագութեան և՝ իշխելու դէմ կանգնեցաւ։
Ան դրաւ նար օրէնքներ եւ գերագոյն սկզբունքներ։
Հին օրինաց գլուխ ծւեց, թլիփատեցաւ, Յովէլ սուրբ
Մերժեցուց, արիւն չեկաւ, հատում չեղաւ լստ հին գրոց։

* *

Հրեշտակներու գունդն երկինքէն վար չիջեցուց, Հերովդէի
Զարդող զօրքին դէմ չի դրաւ, անթագիշլին թագուն մասց,
Տեսանելին անտես միաց, ջարդուուզները քովէն անցան,
Զայն չի տեսան, Հայոն երկնաւոր՝ ըստա Որդին աներեւոյթ։
Մանուկն այն մերկանալով իր փառքերուն զգեստնգրը
Անտուածալին, կը հագնէր հոլ մարմինը մարդկային։
Եընոդքին հետ փախստական դէպ՝ Ասկոզսն, անկէ Քերսն.
Կ'իջեւանէր եգիպտոս, Ճոնապահնին չոր ժայռերէն
Ջուր կը հանէր կը խըմցընէր իր ծարաւի ծընողագ։
Հրաշագործ մանուկը դեռ երկու տարուան հազիւ կար
Տայանու դաշտին վրայ կը վազվզէր եւ քալցրածայն
ծիծաղելով կը խաղար Կ'երթար Կ'իյնար իր մօր գիրկ։

Հող Մանուկը կը բոլոսէր երկու տարին երկու ամիսը
իւարհէ անուն եգիպտական քաղաքին, Աղեքսանդր
Թափաւորի վայելչափեղ արքունիքին կողմերը
Տըղայոց հետ կը իսակար, այդ տերակ մալատէն վեր
կը բարձրանար, իը հորցընէր վարը կեցող ընկերներուն.
Ավա արեւուն ճառագայթը չուանի պէս բըռներով
կընա՞ք արդեօք անվընաս այս բարձրունքէն իսր իշնալ
Դերբնականին չկայ ոչինչ անբնական, անոր վրայ երբ
Տղաքնիրը խնդացին, ան իր լսածը կը կատարէր
Այս որ տեսան ընկերները ցիրուցան փախուստ տուին

Լուսապայշառ լսյս գիշերին ձընողաց հետ ճամբայ. ելաւ.
Եգիպտոսի արքունական մեծ քաղաքին պարիսպները
Վերջ է վերջոյ տեսնուցան, մօսեցան մեծ դուռին
Որ ունէր արու եւ էգ երկաթէ մեծ արծիւներ,
Ժանիքները պըղինձէ, մէկը աչ կոզմ, միւսը ահեակι
Երկրորդ գուռուն աչ ու ձափ ունէիր մէկ մէկ փայտէ քարէ
Ալիւներ եւ գաղաններ, իսկ եւրոպ դուռը պղինձէ
Երիքար մը վրան հեծած արձան մը թագաւորի
Զեռքը բռնտծ էր արծիւ մը գեղագանդակ պղընձակուռ,
Ասոնք էին թըլըսըները քաղաքին, ասոնք եւ միւս
Նոյէ կաէ շատ արձաններ, տաճարներու հակայ կուռքեր
Միաբերան աղաղակ բարձրացուցին եւ եգիպտոս
Ամբողջ հիմէն սասանեցաւ, ոյ պըղինձէ թագաւորը
Չայն բարձրացուց, լսաւ այսպէս. «Ասեցէք դուք եգիպտացիք
Պատրաստ եղիք զի թագաւոր մ'արքայի ահա՝ որդին
Մեր քաղին ներս կը մըտնէ իր անհամար զօրքերով»
Պարիսպներուն դռներն իսկոյն կը մըլունեն պահակ զօրքեր.
Խստիկաններ ստոք կ'ելլեն եւ ամէն կողմ կը փնտռուի
Այդ նորեկ թագաւորը. Ցովսէփին կը հարցընեն.
Հսէ ծե՛ր ուստի կու գաս, ի՞նչ ազգէ ես եւ ո՛ր երկրէն:
Խովսէփ կ'ըսէ. Եմ երկրէն Հրէաստանի երուսաղէմ
Քաղաքէնս: Բսէ՛ ծերուկ. Ճամբան տեղապէ՞ր արդեօք
Ալքայ մ'իր զօրքերով: Անտեսն չէր տեսանելի:
Ցովսէփ անոնց կը յայտնէր. «Զեմ տէսած ամեննեւին:»
Եւ այսպէս ան կ'ազատի: Հող Մանուկը ծընողաց հետ
Այդ արքունի քաղաքին մէջ Ապողոնի կուատան քով
Կ'օթեւանի, կը կախուի մօրը վիզէն, կը հարցնէ
Թէ ի՞նչ էր այն տեսնուած արձաններով մէկ չէնքը:
Մարիամ կ'ըսէր. Տունն է այն սուտ սընտի աստուածներուն:

Արքունական տաճարէն ներս Շող Մանուկին մտած ատեն
Դարձեալ ամէն պլղինձ, երկաթ արձանները Կ'աղաղակեն.
«Թագաւորի ահա՝ որդին իր անհամար զօրքերովը
Վեհապանծ Ապողունի տաճարէն ներս մըտեր է:»
Այս գուժին վրայ, ոստիկաններ հոն կը հասնին, քաղաքն ամբողջ
Ոտքի կ'ելլայ: Քուրմերը Շող Մանուկին կը հարցընեն
«Ո՞ւմ որդի ես: Ան պատասխան կու տայ այսպէս. «Որդին եմ ես
Ենր օտարի մը. ըսէք ինձի, ի՞նչ է ինձմէ ձեր ուզածը:
Քուրմերը զայն Կ'արձակեն, եւ ան լըռիկ տուն կը դառնայ:

Այդ օրն էր տօնն Ապողունին, տաճարն էր լի բազմամբոխով
Բագինները, զոհարաններն, ատրուշանները գիղուած էին
Զոհերով: Մեծ կերուխում կար ի պատիւ պաշտպան կուռքին,
Քուրմերն ուրախ զուարթ գինին կը կանծէին. 'և Ապողունին
Արձանին շուրջ դարձարձիկ կը ինչնէին եւ կ'երգէին.
Անոնց աղանց երեւնալու Շող Մանուկը տաճարէն ներս
կը մտնէր, ահա՝ դարձեալ ամէն կուռքեր եւ արձաններ
Կ'աղաղակեն իմաց կու տան թէ արքային արքայ որդին
իր զօրքերով Ապողունի տաճարէն ներս մտեր է:
Բազմամբոխն ու գուրմերն այս որ լսեցին մոլեգնատ
եւ խելագար իրարու վրայ յարձակեցան մէկ մէկու վրայ
Սուր քաշեցին, իսկ Շող Մանուկն Ապողունի ոսկի արծաթ
Քանդակին վրայ այս հետեւեալ գրութիւնը կը կարդար,
«Այս է աստուածն Ապողուն մե՛թ, երկնի 'և երկրի արարիչը:»
Դուրս կ'ելլէր տաճարէն, վեր նայելով Կ'աղօթէր,
«Հա՛յր քու որդիկ փառաւորէ, որ որդիկ ալ քեզ փառաւորէ:»
Զայն կը հասնէր երկնքէն ո՛ր այսպէս Կ'ըսէր. «Փառաւորեցի
եւ միշտ պիտի փառաւորեմ:» Ահա երկրոը կը շարժի,
կը կործանի կուռտունը գուրմերն ամբողջ կը թագուին.
Քարուքանդ Կ'ըլլան քաղքին միւս ամէն բագինները:
Դեւերն մարմին համար Կ'ըսեն. «Մանուկ մի փոքրիկ տղայ
Զամենեսին առ հասարակ կործանեաց կալարուք զնա
եւ չարացահ արասցուրգ: Եւ լուսժանը ծեր Յովսէփին
վրայ իյնալին, զայն կը նեղէ, անոր ամէնքը կը հարցընեն.
«Ասա մեզ, ո՞ւր է քո որդին որ զաստուածն մեր կործանեաց:»
Իսկ Մարիամ իր Մանուկին ոտքն ինկած Կ'աղաչէր.
«Ով Մանուկ որդեակ սիրուն քէչ մը ինձի մտիկ ըրէ.
Խուժանն ինչո՞ն մեզի քեզի դէմ կը հանես: իր մօր այսպէս
Տղան կու տար պատասխան. «Ով մայր իմ դու ոչ գիտես
Որ եւ խօսիս...» Մայրը Կ'ըսէր. «Մեւուղնելուուն յարութիւն տուրի
Շող Մանուկը դէպի երկնք նայեցաւ եւ խօսեցաւ.
«Անյայտն արդ կը յայտնուի, անժամանը կը ժամանէ:
Մայր իմ, կամքը թող ըլլայ, թող հաւատան որ ես եմ որդին
Ճըշմարտին միոյն Աստուծոյի: Այսպէս ըսաւ եւ հեռացաւ.

* *

Եփիպտացի աւագանեք ժողովք Եին կազմած
Հոն անոնց մէջ գնաց Մանուկը կանգնեցաւ մտքով մեծ էր
Հասակով փոքր երեք տարուան չորս ամսուան, աննոք երբ զի՞նք
Տեսան, աս է ըսին ամէնքը, այս մեր երկրին կործանիչը:
Եերունի մեծ իմաստունները ապշահար զայն դիտեցին.
Եւ մէկ մէկու հարցուցին. «Զի՞նչ կամիցի առնել դա՞»
Շող Մանուկը ոգլով քիչ մը զայրացած քարուքանդ
Տաճարէն ներս դարձեալ մտաւ, բարձր ձայնով ազաղակեց,
«Զեզ ասեմ քահանայիցդ ամենեցուն որ աստ անկեալ
Կայք մեռեալ», եկայք արտաքսու ժողովուրդը իմաստուններն
Սարսափահար ինկան ոտքը Շող Մանուկին, եւ տաճարին
Քարուքանդ ամէն մէկ քարս շարժեցաւ աներեւոյթ
Չեռքով շենքը սիրուն, առաջուան պէս կանգնեցաւ:
Ինկած ջարիջախ հուէ կաւէ գագաններու արձանները
Իրենք իրենց գեղագանդակ շինուեցան, իրենց որոշ
Խորշերուն մէջ մըտան հսկայ կուռքերն ալ ամէնն իրենց
Անջատ մասերն իրենց ձեռքով հաւաքելով դարձեալ անշունչ
Առաջուան պէս կանգնեցան, Մեւեած քուրմերն իրենց ջարիջախ
Քիթ ու բերանը շըտկելով, ոտքը ինկան Շող Մանուկին:
Ամբողին ըստաւ. «Արդարեւ սա է Որդի Աստուծոյ...»:

* *

Մովաքու երկրին մէջ, գիւաբնակ բագիններէն
Դուրս կու գան դեւերու լէգէտոնները, լեռնէն զեր
Կը բարձրանան. Հոն կար տաճար մը հօյակապ, ազգի ազգի
Վայելչագեղ նկարներով արձաններով զարդարուած:
Անոր հսկայ գունէն, դեւերն ներս կը մտնեն, դուրս կ'ելլեն:
Անոնք յուլուած եւ տագնապած, մէկը միւսին ցոյց կու տար
Շող Մանուկը որ քաղքէն ներս կը մտնէր Սարսափահար
Դեւերն լուսմբ լուսեր եղած, քաղքին մէջ ցլուելով, ճիշ կը բառնան.
Կը կարծէին թէ այդ կերպով ժողովուրդը կ'ապստամբէր
Կը սպաններ Շող Մանուկը, այսպէս իրենք կ'ազատէին:
Կ'աղաղակեն, թէ թշնամի մանուկ արքայն մէջն է քաղքին:
Աստիկաններ զէնքերով քաղքին ամէն կողմ կը շրջին,
Զեն տեսներ Շող Մանուկը, որ սակայն քաղաք մըտած ատեն
Երկինք երկիր նշան կու տան. մեհեանները կը կործանին:
Աւագ քուրմեր, բագիններու պաշտօնեաներ յիմարացած
Լացով կոծով բագիններու աւերներուն տակ կը թակուին:
Դեւերը վա՛յ մեղ վա՛յ մեղ կոչելով կը թափչին:

* *

Շող Մանուկը չորրորդ տարին լրացուցած էր այն ատեն.
Դադար չունէր, տղոց հետ միշտ կը խօսէր, ու երբ անոնք
Եեծկուելով կէրք կ'առնէին, ան իր ձեռքը վէրքերուն վրայ

Դընելով կը բժշկէր, իսկ չար տղաք անոր գրայ
 Յանցանքնին կը նետէին, տղուն մէկը խոր քունին մէջ
 Բարձրէն՝ գլուռն զրայ իյնալով կը ջախչախուի կը մեռնի
 Դատաւորին զինք կը մատնեն իբրեւ տղուն ապաննողը,
 Դատն երկար կը տեւէ. Շող Մանուկը ալ ճարահատ
 Մեռնող տղուն քովը կ'երթայ, բարձր ժայնով կ'ազաղակէ.
 «Աբիաս որդի՛ Թամարայ՝ բաց զաջո քո եւ պատնեա մեզ
 Ո՞ եղեւ պատճառ կորստեան քուա Տղան իսկոյն ոտքի կ'ելլէ.
 Կարծես քունէն արթնցած: Շող Մանուկը կը հարցնէ.
 Աբիաս ուստի՛, ո՞զ մեռնելուզ պատճառ եղաւ: Տղան լսաւ.
 Ոչ դուն եւ ոչ ալ ընկերներս, անոնք վարէն կը զրպացտեն,
 Ես քունիս մէջ, բարձրը պատճէն վար իյնալով մեռեր եմ:
 Շող Մանուկը նոյն յարսցեցաւ տրդուն լսաւ, Աբիաս ննջեա՛
 Այսուհետեւ. ինդէ տղան, քընացաւ ա՛լ չարթնցաւ:

* *

Շող Մանուկը ա՛լ յայտնի էր Յիսուս Մանուկ անտւնովը:
 Անցած էին փեց տարիներ, Արքմանթայ քաղաքին մէջ,
 Ան իրեն հասակակից ընկերներով կը շըռչէր:
 Տասը տարին բլուրած էր, Հրաշքներով Հրաշացուցած:
 Նոյն օրն ան իր ընկերներուն աչքին առջեւ անդերուն
 Հասնող հըսկայ բարձր ժայռին հրաման տուաւ, ժայռը նըման
 Եղէգի գլուխը խնարծնեցուց, մինչև գետին ծըռեցաւ.
 Յիսուս Մանուկ անոր վրան երբ բազմեցաւ, ժայռը դարձեաւ
 Շըտկուեցաւ. ընկերները ստատիկ վահցան, ամէնն ալ
 ժայռին ոտքին փարեցան. Յիսուս վերէն զանոնք օրհնեց,
 ժայռը նորէն գլուխը ծըռեց, Յիսուս իշաւ, իր ընկերները
 Սարսափահար տուն փախտւ եւ պատմոցին այդ Հրաշքը:

* *

Այս է վէպը Շողակաթ Յիսուս Մանուկ Սուրբ Փրկչին
 Երազներու պատմութիւն ըստ մարդաշունչ Սուտ Դրոց:
 Մեղքը ճիշը պատմողին, զասոնք ուղիղ համարովին:

* *

Բայց դուք թըշուառ հիւսնգներ, կաղեր կոյթեր, զըրկուածներ,
 Անտէր որքեր, քաղցածներ, անմեղ արդար հալածուածներ,
 Հաւատացէք արեւին Արեւ, Լոյսին Լոյս ուուրբ Փրկչին,
 Այս Ղուկաս, Յովհան, Մարկոս եւ Մատթէոս չորս առաքեաւ
 Աւետարան գրիներուն որոնք ուղիղ քարոզեցին.
 Որոնց ինձմէ քեզմէ եւ աւելի ինչոք մարդիկ, սքանչելի
 Եւ գերագոյն հանձարներ կոյր հաւատքով հաւատացին:

ԱՑՐՈՒՇԱՆ



Ա.Ա.ՀԱՆ. ԹԵՂՔԵԽՈՅՆ

ԴՐԵՐ ԸՆՏ ԶԵՐԱՊԻՒՆՍ . . .

Տէ՛ր երե ի՞մ ալ օրուններս բանա,
Կ'օրհեմ քզթեզ՝ առեն բան, տռաջ զիս
Մա՞րդ ծրներու համար եւ լոյսը անհաս
Թռնել ալույ համար լոյսով մտիս...:

Ծզթեզ կ'օրհեմ՛մ, զի բոյ պրիս ինձ յեսոյ,
Տառապիներս եւ ժայռերս մէջ անրիս՝
Մեր նշանել, զսին՝ ծաղիկը սիրոյ
Եւ հոկելով վրասի՝ ունչ՝ զայս մեղմիւ...:

Տէ՛ր, օրուններս երե բանա՛ կ'օրհեմ՛մ Քեզ
Իմ օրերու հուրին համար եւ ծուխին,
Առօնց մեցեղ միտք ու հոգիս աղջակեզ

Ալոր-մարս զիծով մը միօտ կ'ուողբախն
Թէսի հեռուն, դէսի բնուրիւնն ու մարդիկ
Եւ անհունին մէջ կը ցուի՛ն հանդարօիկ...:

Գահիրէ;

Ա.Ա.ՀԱՆ. ԹԵՂՔԵԽՈՅՆ

ԱՐԴՅՈՒՆԱԾՈՒՅՔ

Հին Յունաստանի ամէնէն ազդեցիկ ու տեւական իմաստամբական վարդապետութիւններէն մէկը եղած է Ստորիկութիւնը։ Քանի մը գարեր Ստորիկութիւնն եղած է մարդոց ուշադրութեան ու մեծարանքին զիսաւոր առարկան։ Յունաստանի մէջ սկսաւ եւ ծաղկեցաւ նախապէս։ բայց ամէնէն աւելի բարգաւաճեցաւ Հոռվմի մէջ, որովհետեւ աւելի գիւրաւ կը պատշաճէր Հոռվմէական խատամբեր բընաւորութեան բան Հելլենական հեշտասէր կենցաղին։ Թրիստոնէական թուականին նոր նշանակութեամբ եւ նոր կերպարանքով մը շարունակուեցաւ ոչ նուազ եւանդով ճգնաւորական եւ ներանձնական տարազով։ Որքան նշանաւոր անձեր կան պատմութեան մէջ, որ այս վարդապետութեամբ ներշընչուած են, եւ զայն բարոզած բուռն խանդավառութեամբ։



ԱՐՅԱ. ԱՅԲ. ՏԵՐ ՅԱՎԱԿՈՎԻՆ

Զենոն եղաւ հիմնադիրը այս դպրոցին։ Զենոն Կիպրոս ծնած էր։ չորրորդ դարու սկիզբները Ն. Ք. Սիթեում կոչուած քաղաքին մէջ, որ փինիկեան ծագում ունէր. բայց Յոյներ էին որ ապա կը բնակէին հոն։ Վաճառականի մը որդին էր։ Իր հայրը անգամ մը իր հետ բերաւ Սթէնքէն Սոկրատէսի աշակերտներուն գրութիւններէն մէկ քանին։ Ասոնց ընթերցումը խոր տպաւորութիւն մը գործեց երիտասարդ Զենոնի վրայ. եւ անոր ապագայ բախտն ու կոչումը որոշեց։ Խնքն ալ յաջողեցաւ, վերջապէս։ երթալ մինչեւ

Աթէնք, որ այն ատեն ամենափայլուն կեղլունն էր զահառականութեան, ինչպէս նաեւ քաղաքակրթութեան: Երկար տարիներ այս կամ այն հոչակաւոր դասատուներուն քով ժրօրէն ուսումնասիրութիւններ կատարելէ վերջ՝ ինքն ալ հիմնեց իր առաջին դպրոցը 249ին Ն. Ք.: Զենոն մեծ յարգ կը վայելէր իր նկարազրին ազնուութեան, իր կեանքի պարզութեան, իր քաղցրաբարոյութեան եւ լրջութեան համար: Աթենացիք այնքան վատահութիւն ունէին իր վրայ, որ իրեն պահ տուած էին իրենց միջնաբերդին բանալիները, եւ երբ մեռաւ, պղնձէ արծան մը կանգնեցին ի յարգանա իր յիշատակին: Իննառուն եւ ութը տարեկան էր, երբ մեռաւ: Միշտ փափկակազմ եւ նիհար եղած էր. բայց խատօրէն ժուժկալ, թուզ, հաց եւ մեղր ըլլալով իր գլխաւոր, զրեթէ միակ սնունդը:

Աթէնք քաղաքին վաճաւատեղիին մօտ կար սրահ մը կամ գաւիթ մը. կամարակապ եւ սիւնազարդ, զոր անուանի արուեստագէտը Փօլիկնօթոս պֆնած էր որմանկարներով, որ դրուագներ կը ներկայացնէին Տրովադայի պատերազմէն: Այս սրահը երբեմն ժամադրավայրը եղած էր բանաստեղծներու: Յունական քաղաքներէն շատերն ունէին այնպիսի սրահներ, որ բացոդեայ ըլլալու առաւելութեամբն հանդերձ՝ յարկածածուկ ըլլալով կը պաշտպանէին անձնեւէն եւ արհգական հառազայթներէն, եւ հանելի հանաքավայր մը կ'ըլլային ժողովրդեան: Հւովմի մէջ ալ կային բազմաթիւ եւ յոյժ շքեղ այսպիսի ընդարձակ սրահներ, որք այլեւայլ զործառնութեանց կը յատկացուէին:

Աթէնքի այս սրահին մէջ էր որ Զենոն հաստատած էր իր վարժարանը. եւ այդ վայրին Սդօա (սրահ կամ գաւիթ) անուննէն Ստոյիկեանք կոչուեցան իր հետեւորդները, այսինքն Սրահնեանք: Քանի յորդորումներ կան, որ արդիւնքն են այնպիսի պատահականութեան մը, եւ որ ծագում տուած են քաջածանօթ անուններու:

Դինօսարկէս (տաճար Սպիտակ Շան) կոչուած գիմնազիոն մը, մարմնամարզարան մը կար Հերակլէսի նուիրուած. Աթէնքի արեւելեան կողմը քաղաքէն գուրս, որ յատկացուած էր զործածութեանը անոնց. որ գտարիւն Աւթենացիներ չին: Այս զիմնազիոնին մէջ էր որ կ'ուսուցանէր Անթիսթէնէս, եւ այնպէս ինքն ու իր աշակերտները

կոչուեցան Շնականք, որ նախահայրենը կրնան համարուիլ Ստոյիկեաններուն։ Ոմանք, սակայն. այն անուան ծագումը կը վերագրեն մռմռացող, խաճատող, խորթ բնաւորութեանը այս դպրոցի հիմնադրին, զոր «Եռնը» կը կոչէին յաճախ։

Դարձեալ, Աթէնքի արուարձաններէն մէկուն մէջ կար պարտէզ մը, կամ պորակ մը, որ սեփականութիւնն եղած էր Ակադեմոս անուն անձի մը, ոմանք կ'ըսին այդ անուն ներուսի մը Վերջը հասարակաց վայր մը եղաւ, մարմնամարզարան մը, սօսիներով, ծիթինիներով, արձաններով եւ ուրիշ գեղարուհատական գործերով զարդարուն։ Այս պորակը նախընտրելի յաճախավայրն եղած էր իմաստասէրներուն եւ անոնց որ տրամադրիր էին խոկարու։ Հոս էր որ Առկրատէսի հանճարեղ, վսեմախոն, բնիմնաւոր աշակերտը, Պըգատոն, որ իրեն սեփական գետին մը ունէր մօսք, իր իմաստասիրական դասերը կ'աւանդէր, ևս հոն էր որ իրմէ վերջն ալ իր աշակերտները շարունակեցին նոյն դասերը, եւ այսպէս կոչուեցան Ակադեմական իմաստասէրներ։ Կիկերոն ալ Ակադեմիսա անուանեց իր ամարանոցը, որ կառուցած էր Բութէօլիի, Քամբանիոյ հռչակաւոր նաւահանգիստին մօտ։

Իսկ Պղատոնի բազմակողմանի, նրբամիտ աշակերտը, Արիստոտէլ իր դպրոցն հաստատեց Աթենքի մօտ յարկածածուկ նեմեկիններով եւ պիտիս գեղար պահունակ ուրիշ մարզարանի մը մէջ, որ Լիկէում կը կոչուէր Լիկէաս Ապողոնի մերձակայ մէկ տաճարին անուամբ, ուրկէ Լիկէոն, Լիսէ անունը, որ գործածական է ցարդ։ Արիստոտէլ սովոր էր իր աշակերտներուն հետ նեմեկով կատարել իր զասախօսութիւններն եւ այս պատճառաւ է որ կոչուեցան «Էրիպապաթէթիք» կամ նեմական փիլիսոփաներ։ ուրկէ եւ օննմարանա սովորական բառը,

* *

Բարոյական հարցն էր Ստոյիկեաններու ու շադրութեան մասնաւոր առարկան։ Ի՞նչ բանաւոր հիման վրայ կարելի էր կառուցանել բարոյականի շէնքը։ Ի՞նչ սկզբունքներ պէտք էր որ կառավարէին մարդկային կենցաղը։ Այս է ամէնէն էական հարցը, բանի որ մարդուս գործնական կեանքը, իր ընթացքը, իր ապրելու եղանակն է։ վերջա-

պէս, ամէնէն կարեւորը, եւ ասոր ծառայելու սահմանուած են բոլոր միւս ազգակները։ Սյսպէս կրնանք խտացնել Ստուկիաններու գաղափարներն այս մասին։

Առաջինութիւնն է միակ ճշմարիտ բարիքը։

Մոլութիւնն է միակ ճշմարիտ չարիքը։

Ուրիշ ամէն ինչ, այս սկզբունքին համածայն, զորկ է որ'եւէ նշանակութենէ ու կարեւորութենէ։ Առողջութիւն, կեանք, պատիւ, հարստութիւն, աստիճան, իշխանութիւն, բարինկամութիւն, յաջողութիւն, ասոնք ամէնքն ալ, եւ այսպիսիներ, բարիքներ չեն ըստ ինքեան։ Մահ, հիւանդութիւն, թշնամանք, չքաւորութիւն, խոնարհ ծագում, ասոնք ամէնքն ալ, եւ այսպիսիներ, չարիքներ չեն ըստ ինքեան։ Ոչ ալ հանոյքը կամ երջանկութիւնը բացարձակ բարիք մ'է բատ ինքեան։ Հետեւանքն է մեր գործունէութեան, եւ երբեք պէտք չէ իբր նպատակ մը նկատել զայն։ Մեր կամքէն կախում ունին այս պարագաները. բայց մեր կամքէն կախում ունի թէ ի՞նչ վերաբերում պիտի ունենանք անոնց հանդէպ։ Մեր զանոնք գործածելու եղանակէն կախում ունի անոնց արժէքը, անոնց մեր նկարագրին վրայ ունեցած ազդեցութենէն։ Ոչինչ են իբենք իրենցմով։ Առաջինութիւնն է միայն որ կրնայ երջանկութիւն պարզեւել մեզ։

«Եւ ո՛չ մէկ չարիք կրնայ պատահիլ բարի մարդուն»։ — Այս էր Սոկրատէսի բարողութիւնը։ Երբ առաքինութիւնը կը պակսի ուրիշ ոչինչ կրնայ իբր իրական բարիք մը նկատուիլ։ Երբ կայ առաքինութիւնը, ուրիշ ոչինչ կը ռայ իբր իրական չարիք նկատուիլ։

Այսպիսի համոզման մը բնական հետեւանքն էր, անտարակոյս, կատարեալ անտարբերութիւն կեանքի փոփոխական պարագաներու հանդէպ։ անկրականութիւն, բացարձակ մոլցզայտթիւն հանոյից եւ ցաւոց. անկախութիւն ամէն կարիքէ, անյորդողգ, անդրդուելի արութիւն հոգւոյ։

Բանականութիւնն է մեր իսկական անձնաւորութիւնը, մեր բուն եսը, մարդկային ճշմարիտ կեանքը։ Բանականութեան անկէ անժխտելի վեհապետութիւնը մեր էութեան մէջ։ Ուրիշ ամէն ինչ օտար է մեզ։ Ի բա՛ց օտարը, անկախութիւն օտարէն։ Պէտք չէ թոլլատրել որ օտարը անտեղի ու անարժան ոտնձգութիւններ կատարէ։ Եւ փորձէ բանականութեան տիրապետութիւնը վրդովել։

Սյսպիսի օտար մըն է մեր զգայութիւնը։ Անտրամաբան, քմահան է զգայութիւնը, որ նոյնքան անտրամաբան եւ քմահան փափաքներ կը յարուցանէ մեր մէջ։ Փափաքներ՝ որ կը ծգտին մեր անկախութիւնը կապտել, անկանոն եւ փոփոխական ընթացքի մը մղել զմեզ, մեր խաղաղութիւնը խանգարել։ Պէտք է ո՞չ միայն զսպել, այլև բնացինց ընել այդ անխմաստ զգայութիւնը, այդ դատարկ փափաքները, որ պատրանք ու ստուերներ միայն կը հետապնդեն, որ վաղանցուկ են եւ անիրական, ստութիւն եւ ո՞չ ճշմարտութիւն։

Ալ աւելի խորթ օտարներ են մեզ արտաքին պարագաները, որոնց մնամէջ հրապոյրներով կը կախարդեն մեզ մեր զգայութիւնն ու փափաքները։ Դերին ըլլալ այդ արտաքին պարագաներուն որ անկախ են մեր կամքէն, — ի՞նչ ստորևութիւն, ի՞նչ ստրկութիւն, ի՞նչ խեղաթիւրում մարդկային բնութեան։ Միանգամ ընդ միշտ, առնական կորովով, հոչակենք մեր իրաւացի անկախութիւնը այս արտաքին պարագաներէն։

«Բայէ ինձ, Խւտի՛ գէմիսս, չե՞ս կարծեր թէ ազատութիւնը թանկագին ու պատուաւոր բան մըն է թէ՛ անհատին եւ թէ՛ պետութեան համար։ — Սյո՛, ամէնէն թանկագին բանն է։ — Կը կարծե՞ս, ուրեմն, թէ այն անձը, որ ինքն իրեն կը թոյլատրէ մարմնոյն հաճոյքներէն կառավարութիւն ու այսպէս անկարտող կ'ըլլայ բարիք գործելու, ազատ մարդ մ'ըլլայ։ — Բնաւ երեր։ — Թերեւս գուն ազատութիւնը կը նկատես բարիք գործելու կարստութիւնը, եւ զիսութիւն՝ բարիք գործելէ արգիլութիւնը խոչնդուներու միջոցաւ։ — Ոիշտ այդպէս։ — Անժուժկալ մարդիկ զերի կ'երեւին քեզ ուրեմն։ — Այո՛, յանուն Արամազդի, արդարեւ գերի են։ — Ի՞նչ է քո կարծիք այն տէրերու մասին, որ արգելք կ'ըլլան բարին գործելու, եւ կ'ստիպին քեզ չարը գործելու։ — Ամէնէն վաստիար տէրն է այդպիսին։ — Ի՞րն է, ուրեմն, ամէնէն վաստիար գերութիւնը։ — Այն գերութիւնը, ըստ իմ կարծեաց, որ ամէնէն վաստիար տէրոց մը լուծին կ'ենթարկէ զմեզ։ — Ուրեմն, անժուժկալութիւնը վաստիարազոյնն է բոլոր գերութիւններէն։ — Այո՛, այդ է իրականութիւնը։» (Քանուփոնի Յիշատակներ Սոկրատաց)։

Եպիկղիտիւս, հիանալի Ստոյիկեան մը, ծանօթ իր մաքուր քաջարի կենցաղովն ու իմաստալից զբութիւններովը, յոյն գերի մըն էր երբեմն Հռովմի մէջ։ Իր տիրոջ ծառաները սկսան չարաչար հարուածել զինքը օր մը կարծեցեալ յանցանքի մը համար։ Ցաւի ճիչ մը արծակել կամ բոլոր բառնալ անհամածայն էր, անշուշտ, իր Ստոյիկեան ոգւոյն ու սկզբունքին։ «Եթէ այսպէս բուռն կերպով շարունակէք ծեր հարուածները, սրունքիս ոսկորը պիտի ջախջախուի»։ Բայտ մեղմութեամբ։ Հարուածները շարունակեցին, ոսկորը ջախջախուեցաւ, Աչ ճիկ, ո՞չ բողոք տակաւին։ «Ես արդէն կանխաւ ազդարաբեցի ծեզ թէ ոսկորս պիտի կոտրէք»։ Այս բառե՛րը միայն ելան հանդարտութեամբ իր զրթունքներէն։

Հէլվէտիոս Փրիաքիւս հակառակորդ մը կը համարուէր Վեսիանոս կայսեր վարչութեան։ Կայսրը լուր դրկեց իրեն, ծերակոյտի նիստերուն յմասնակցիլ։ «Դուք հեղինակութիւն ունիք, պատասխանեց Հէլվէտիոս, ծերակոյտէն հրաժարեցնել զիս, բայց ցորչափ ծերակուտական կը մնամ, պարտաւոր եմ նիստերուն ներկայ գտնուիր»։ «Դնա՛, ու բեմն, ըստ կայսրը, բայց լուռ կեցի՛ր»։ «Եթէ դուք ինձ հարցումներ լուղդէք, ես ալ ծեզ ո՞րեւէ պատասխան չեմ տար»։ — «Բայց ես ստիպուած եմ հարցումներ ուղղել ծեզ»։ — «Ես ալ ստիպուած եմ պատասխանել ծեզ ինչ որ ուղիղ կը համարիմ»։ — Եթէ այսպէս վարուիս. մեռցնել կուտամքեզ»։ — «Ե՞րբ ըսկի ես ծեզ թէ անմահ եմ»։

Բայց անհամար են այսպիսի նմոյշներ Ստոյիկեան ոգւոյ եւ կենցաղի։

Ստոյիկեան վարդապետութեան հետեւայներ ու ջատագովներ էին Մարկոս Աւրիլիոսի նման Հռովմի մէկ կայսրը. Սենեկացի նման մեծանուն ու տաղանդաւոր Հռովմէացի մը։

* *

Ստոյիկեաններէն մէկ երկու դար առաջ՝ Շնականք արդէն հուշակած էին նմանօրինակ սկզբունքներ եւ ծեռնարկած նմանօրինակ կեանք մը ապրիլ։ Անթիստէնէս, շնականութեան հիմնադիրը, Առկրատէսի աշակերտներէն մէկը եղած էր, եւ ներկայ գտնուած Մեծ վարդապետին մահուան մեծաշուք տեսարանին։

«Անթիստէնէս ինքը դաժան էր, եւ իր վարդապետութիւնն ալ խառագոյն: Հպարտ էր եւ իր վարդապետութիւնն ալ գոռող: Ցուրտ էր, եւ իր վարդապետութիւնն ալ անհամբեր ու մեկուսական: Քաջ էր, եւ իր վարդապետութիւնն ալ ճակատամարտ մը: Կ'արհամարհէր հեշտամոլներուն մեղկութիւնը: Կ'ատէր պալատականներու եւ շողբորթներու ստորնութիւնը: Առաքինութիւնը կը պաշտէր, բայց վայրազ ու անհաշտ առաքինութիւն:»

Իր արհամարհանքը կը հանդիսացնէր բնկալեալ սովորութեանց մասին, իր հպարտութիւնը ուրիշներէ տարբեր ըլլալուն համար: Մաշած, պատուառուն վերաբկուով մը կ'երեւէր պարծենկոտ չբառորութիւն մը ցուցադրելով: Սոկրատէս օր մը ըստ իրեն: «Անթիւստէնէս, կը տեսնեմ որ քու մնափառութիւնդ քու վերաբկուիդ ծակութիւններէն կը ծկոտայք: Այս վերաբկուն, այս զրգիհակն էր միակ հագուստը, զոր կը կրէր միշտ, կը թողուր որ իր մօրուքը առէք արծակ համարծակ: Մախսալ մը ուսը եւ ցուազ մը ծերքին մէջ, եւ ո՛չ մէկ մնունդ ի բաց առեալ ամէնէն պարզը, Խիստ, արհամարհուս ու կծու էր իր լեզուն. անվայել ըլլալու աստիճան անզգոյշ՝ իր շարժումները: Իր այս մռայլ բնութիւնը ա՛յնքան սաստկացաւ իր առաջացեալ տարիքին մէջ, որ այլ եւս անտանելի դարձաւ, եւ իր բոլոր աշակերտներն ալ լրեցին զինքը, ի բաց առեալ Սինոպցին Դիոգինէս:

Այս Դիոգինէսն է որ թերեւս Շնականաց մէջ ամէնէն աւելի հանրածանօթն է, հաւանաբար շնորհիւ այն բազմաթիւ միջադէպերուն, որ կը պատմուին իր մասին, եւ որ այնքան տպառորութիւն գործած են մեր մտքին վրայ մանկութեան օրերուն:

Ամենապարզ վիճակին վերածել կեանքը. ատկէ աւելին տանջանք է եւ յիմարութիւն. — Այս սկզբունքն երբեք չշեղեցաւ Դիոգինէս: Դիշերները կ'անցընէր Սթէնքի շէնքերուն մարմարեայ կամարներուն տակ. բայց տակառ մընէր իր սովորական բնակարանը: Այդ տակառին մէջն էր ինքը, երբ Մեծն Սղերսանդը ասթիւ մը այցելեց իրեն, ինչպէս կը պատմուի: «Մեծն Աղեքսանդրն եմ ես» ըստ ինքզինքը ներկայացնելով տակառաբնակին: «Ես ալ Դիօգինէս Շնականն եմ», եղաւ պատասխանը: «Կա՞յ բան մը,

գոր կընամ ընել ծեզ համար», հարցուց երիտասարդ ինք-նակալը: «Այս՝ արևու մի՛ խափաներ ներկայութեամբ»:

Այս մարդն էր, գարծեալ, որ անգամ մը ցերեկին, վառ լապտեր մը ծեռքը՝ բան մը կը փնտռեկը անձկութեամբ բաղաքին փողոցներուն մէջ: Երբ հարցուցին թէ ի՞նչ կը փնտռէր: «Ամարդ մը» պատասխանեց: Անգագար կը կըշտամբէր իր ժամանակակիցները իրը զուրկ մարդկութեան հանգամանքէն: «Ամարդ տեսած չեմ երբեք, կ'քոչք, Ապարդայի մէջ մանուկներ միայն կան, Աթէնքի մէջ կիներ»: «Եռոր մարդիկ թող մօտս զան» բացազանչեց օր մը: Եւ երբ ումանք մօտեցան, վենտեց զիբենք իր գաւազանով: «Փո՞ղ մարդիկ ինձ մօտ զան. բաի ես, զուր կղկղանքներ էք»:

Պղատոն շքեղ ընդունելութիւն մը սարբած էր օր մը իր բարեկամներուն: Դիոգինէս տունին ներս մտաւ յանկարծ անհրաւէր: Եւ «Եյսպէս կոխուում զամբարտաւանութիւն Պղատոնի», աղաղակեց փարթամ զործերը կոխվուուով իր ազգելի ոտքերով: «Ալլով, իմն ամբարտաւանու թեամբ». Եղաւ վեճողի իմաստասէրին պատասխանը:

* *

Շնականք եւ Ստոյիկեանք հաւասարապէս այն համոզումն ունէին թէ մարդուն էական հանգամանքն է բանականութիւնը, ուստի բանականութեան կիանքն է մարդուս յատուկ կեանքը: Մերիշ ամէն ինչ խոտելի է, ունայնութիւն ունայնութեանց Վէտք է նեշել, զնիւլ որիշ ամէն ինչ որ կ'ընդդիմի բանականութեան դէմ, եւ անոր կատարեալ տիրապետութիւնը խանգարելու կը ծգտի:

Բայց Ստոյիկեանները անբազդատելիօրէն զերազանց էին Շնականներէն: Սկեպտիկներ էին Շնականները, տարակոյաը կը համարէին անխռասափելի բաժինը մարդուս: Ստոյիկեանները կը հաւատային թէ մարդս օժտուած է նշմարտութեան վերահասու ըլլալու կարողութեամբ: Մարդատեաց էին Շնականները, Ստոյիկեանք՝ մարդաւոր: Յունեան էին Շնականները, Ստոյիկեանները՝ լաւատես:

Այս հիմնական տարբերութեան պատճառն էր Ստոյիկեաններուն համոզումը տիեզերքի բնութեան մասին:

Մարդուս հայեացքը աշխարհիս թնութեան մասին ի հարկ է իր ազգեցութիւնը պիտի ունենայ անոր բարոյական ըմբոնումներուն վրայ :

Ստոյիկեանները կր հաւատային թէ կազմակերպեալ , կարգաւորեալ ամբողջութիւն մըն է տիեզերքը , եւ կարելի չէ երբեք որ մեքենական կոյր ուժերու արդիւնքն ըլլայ ան : Կը հաւատային թէ բնութեան մէջ կայ տիեզերական , համայնապարփակ բանականութիւն մը , ամենիմաստուն , ամենաբարի , ամենակալ եւ անյեղի :

Մարդուս բանականութիւնը մէկ կայծն է այս տիեզերական բանականութեան , որուն բնութենակից կ'ըլլայ մարդս այնպէս:

Ո՛չ միայն բնութենակից , այլ եւ գործակից : «Բնութեան համաձայն ապրիլ» Ստոյիկեանց համար կը նշանակէ բանականութեան համաձայն ապրիլ : Մարդ մէկ մասն է այդ տիեզերական բանականութեան եւ ունի իր յատուկ դերը կատարելու բնութեան մէջ : Իր կոչումն է այդ գերը կատարել անխափան :

Քանի որ այս բանականութեան տիրապետութեան կը հապատակի ամէն ինչ , ուստի ամէն ինչ գործակից է բարքին . բարքի է եւ պատշաճ ամէն ինչ որ կը պատահի : Եւ ուստի , կատարեալ անստարբերութեամբ եւ անխոռվ , աւանց ունի խօսկան ընդլվումի , պէտք է դիտել ու կրել մարդկային կեանքի բոլոր յարափութիւն պարագաները :

Եւ որովհետեւ բոլոր մարդիկ առհասարակ մասնակից են միեւնոյն բանտկանութեան , եղբայրակից են բոլոր մարդիկ առանց ցեղի եւ տեղի խարութեան : Այս էր Ստոյիկեանց հակապատկերն էր այն բնդիմանուր խորաբամատ համոզումին՝ թէ բնականաբար թշնամի մէ օտարը , եւ որ վաղուց կանխեց մարդկային եղբայրութեան , հաւասարութեան , ազատութեան , մարդկային անկապտեիլի իրաւանց սկզբունքներն . որ այնքան փայլով պանծացուեցան հուսկ ապա :

* *

Միակողմանի էր Ստոյիկութիւնը , ծայրայեղ բանապաշտութիւն մը , եւ . ինչպէս ամէն ծայրայեղութիւն , ունի իր

ակներեւ թերութիւնները։ Հիմուած էր մարդկային բնութեան երկուութեան գաղափարին զրայ։ Երկուութիւնը բանականութեան եւ զգայութեան բանաւորին եւ անբանաւորին, հոգւոյն եւ նիւթին։ Զար է նիւթը, անպէտ մնացորդ մը, զիրտ, մրոր։ Անհաշտ հակառակորդներ են հոգի եւ մարմին։ Քանի որ անհաշտ՝ ստորինին, մարմնոյն եւ զգայութեան բնաջնջմամբ միայն կարելի է ստանալ փափաքելի խաղաղութիւնը եւ գերազոյնին յաղթանակը։ Այս գաղափարն էր նաեւ կրուանը ճգնաւորութեան, որ այնքան մեծ դեր մը կատարեց ի մասնաւորի Միջին Դարերուն մէջ։

Դժինմ ոսոխ մը չէ, սակայն, զգայութիւնը։ Անարգ կեղու մը չէ մարմինը, Մարդուս հմարիտ կեանքը պէտք է րլայ ամրտղական, միակ եսի մը կեանքը, բանաւոր եւ զգայուն։ Զգայութիւնը չէ իր բնութեամբը չար կամ անբանաւոր, եւ կրնայ կատարելավիս համերաշխիլ բանաւոր եսին հետ։ Զգայութիւնը պիտի զոհուի այն ատեն միայն, երբ կը յատկնի հակառակիլ բանականութեան, որ իսկական յատկանիցն է մարդկութեան։

«Զէ հնար մարդոյ բնաւին ի կարեաց ազատանալ, այլ կարճել մարթի, այլ ամեննեին առանց կարեաց լինել անհընար է»։ (Ասկերերան)

Պղատոն, որ ջերմեռանդ ջատագովն է եղած մարդկային բնութեան երկուութեան, կը պատկերացնէ սակայն, կատարեալ մարդը իբր բարեկարգ պետութիւն մը։ Բանականութիւնն է վեհապետը, եւ անվիճելի է իր հեղինակութիւնը։ Բայց զգայութիւնը, զգացումը, բնազդը, հակոմեները ունին իրենց դերը, եւ այն ատեն է որ հասարակաց բարօրութիւնը կ'ապահովուի, երբ բոլոր բաղկացուցիչ տարրերն իրենց յատուկ զերը կը կատարեն զործակցաբար, համերաշխաբար միշտ և յօժարակամ հպատակելով վեհապետին ուղղութեան։

«Ազատ կամք, սրտէն առաջնորդուած, բանականութեամբ լուսաւորուած»։ (Փ. Ժանէ)

* *

Ասոյիկութիւնը, ինչպէս Շնականութիւնը, հակառակ իրենց ակնյայտի թերութեանց, ամենակարեւոր ծառայութիւն մը մատուցած են աշխարհիս։ Ներկայացուցին նկա-

բագրի, կամքի այնպիսի անդրդուելի ուժ մը, այնպիսի անխոտոր հաստատամութիւն մը, վճռականութիւն մը, որ, անտարակոր, այլոց ուշադրաւթիւնն ու հիացումը պիտի զբաւէր, Բուռն, թերեւս թիրտ, բողոք մըն էր ժամանակակից մեղկութեան ու շուայտութեան դէմ:

Դիւրին չէ անզուսպ հոսանքին դէմ մաքառիլ, իր միշավայրին տիրող գաղափարներուն և սովորութեանց դէմ ծառանալ, լրել հասարակաց շատիղները:

Դիւրին չէ տիբականօրէն իշխուել իր անձին վրայ. բընազդները զապել, զգալութիւնը կարկեցնել, ցաւն ու հանոյքը հաւասարապէս արհամարհնել, և անկախ ըլլալ անոնցմէ գլխովին:

Դիւրին չէ արհամարհնել բոլոր արտաքին պարագաները. յաջողութիւն ինչպէս ծախորդութիւն, նոխութիւն, ինչպէս չքաւորութիւն, նախատինք ինչպէս պատին, հիւանդութիւն ինչպէս առողջութիւն, մահ ինչպէս կեանք, և անոնց ազդեցութենէն նողուպրիլ կատարելապէս:

Շնականները րրաօրէն արդարեւ, Ստոյիկեանները աւելի շրջահայեցութեամբ, թէիւ ոչ նուազ ուժգնութեամբ. իրենց վարդապետութեամբը և մանաւանդ իրենց կենցաղովը, բարողեցին խելացնոր աշխարհին թէ հաճոյքը չէ բնաւ մարդկային կեանքի նպատակը, թէ բանականութիւնն է մարդկային բնութեան էական ու յատկանշական հանգամանքը. ու բանականութեան անժխտելիորէն կը պատկանի իրաւունքը վեհապետօրէն տիբապետելու:

ԱՅՐՈՀԱՄ ՏԻՇ ԵԱԿԱՌԵԱՆ

1 Օգոստոս 1928

Թուպէր Քոլէն



ԵՐՅՈՒՄ Հ

Ծալու արցումնեն, արցումներ այնքան,
Ազխառէն բախուած, բախուած անպարատ,
Մայեւսուն արցումն ու վեց չ'ունինաւ,
Օրօնցին նով, մինչեւ զեղզման:

Արցումները զար կը բախեն բոլոր
Խարուած կիները, և առհասուած
Զրդիապինեն ամէն, զրժախտմնեն ու ամք
Արցումներ ունին միշտ այներնուն խոր:

Երախացին ուուր մարզախտեւէն,
Մինչեւ Կոյլէնին հեծմունքը զրդաման,
Երախին ամօրի առօսուն ամերման,
Եւ ծեւին յանիւած փրկարին իշխնիւն:

Ծալու արցումնեն, ամուսն եւ ամուսէջ,
Աչխառն մարցումի, ծոյլ մը բախծորիան,
Աւ պիտերն ամէն ցաւտաւած կու լոն,
Ես զանոն ամբողջ կը զգամ հոգույս մէջ:

Ես զանոն կը զգամ, զի, առաջ, զիտեմ
Ու եւէինն հանակ թէ ժբայիս բլար,
Պիտի չունենաւ զառով բաւուաւ
Այնքան զառն հոսող արցումներուն դէմ:

Ա. Ա. Հ. Մ Ա Լ Ի Հ Ա Խ Ա Ն



ԲԻՒԶԵԱՆ ՔԵԶԱՅԵՐ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՏԻՊ ՄԷԿ ԵՐԿԸ

Տակաւին 27 տարեկան (1886), այն թուականներուն, երբ հայ հրապարակագրութեան ամէնէն ուժեղ և ամէնէն բազմարդիւն ներկայացուցիչը ողբ. Բիւզանդ Քէջեան իր զմայլելի հմտութեան, խորունկ հետազոտութեան

ապացոյցը կու տար Ս. Փ. Ազգ. Հիւանդանոցի յիս-
նամեայ պատմութիւ-
նով (1888ին տպւած),
միանգամայն մարմին կը
տրուէր նոյնքան կարեւոր
ու շահեկան աշխատափու-
թեան մը, որ կը թուի թէ
աւելի լնդլայնելու առա-
ջարութեամբ մինչ այսօր
թողուած է անտիպ:

Խմբաղրութեանս փա-
փարին վրայ, Քէջեան ըն-
տանիքի կրտսեր անդամ Պ.
Ալյոս Քէջեան լնտրանօք
մասեր ու զրուազներ քաղե-
լով այս երկասիրութեան
զանազան գլուխներէն, մեզ
տրամայրեց, ու մենք զա-
նոնք հիւրընկալելու հանդ-
րը կ'ունենանք, անփոփոխ
պահն լով տիրող ոճը:

Երկար ու խողամիտ
պրապումի արդիւնք եղող
այս բանասիրական գործը:



ԹԻՒԶԱՆ. Դ. Քէջեան
(27 տարեկանին)

վաւերական պատմութիւնն է նինէն ի վեր Հայոց մէջ հիմնուած զթութեան
յարկերուն, հիւանդանոցներուն և այլ մարդասիրական հաստատութեանց,
մինչև Ս. Փ. Ազգ. Հիւանդանոցի շինութեան թուականները ինչպէս Հիւ-
անդանոցի պատմութեան մէջ, հոս ալ կան պստմական փաստեր, յայտնու-
թիւններ, անտիպ հրովարտակներ և կարեւոր պաշտօնագրեր, վիճակադրա-
կան ծանօթութիւններով ճորիացած:

Դիմաւոր խորագիրը կը կազմեն յետազայ բաժանումները.

ԽՄԲ.

AVO

«Գ. ՀԱՐԵՆ ՄԻՒԶԵԻ ԺԼ. ԴԱՐ Ա.ՁԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՅՔ ԵՒ ԱՅԼ ԲԱՐԵ-
ԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՔ ԱՌ ՆԱԽՆԻ ՀԱՅՍ.— ՔՐԻՍՈՆԵ-
ՊԻԹԵԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ. — ՀՐՈՎԱՐՏԱԿՆԵՐ, ԱՆՏԻՊ ՊԱՇ-
ՏՕՆԱԳՐԵՐ. — ՀԻՒԱՆԴԱՆՈՅՔ Կ. ՊՈՂՍՈՅ, ՆԱԽ ՔԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ Ս. ՓՐԿՉԵԱՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՅՔԻ».

Հնագոյն ազգերու հետ բաղդատմամբ, չերեւիք թէ նախնի Հայոց բարբերը շատ վսրբա եղած ըլլան: Օրինակի համար, Հայոց մէջ զերութեան դրութիւնը մոտ չէ գտած, եւ կուպաշտ՝ Հայք մարդագոյն չեն ունեցած: «Ծողոք» եւ «անաղորդ» կը համապատասխանեն ազնուականութեան եւ հասարակ ժողովրդեան ծանօթ բաժանութերուն, մինչ զերութիւն ու զերեվսաճառութիւն անձանօթ մասցած ըլլալ կը թուին ի Հայս: Ունինք բաւական ծանօթութիւն կուպաշտ Հայոց սովորութիւններուն վրայ, անոնց կուրքերուն, բուրմերուն, մեհեաններուն եւ մեհենական արարուութիւններուն վրայ՝ Մեհեաններու հազուագիւտ հետքիը կը ցուցնեն անասնոց զոհարաններ ի Վան, օրինակի համար, բայց մարդագոյնի յատուկ բրածոյ ուեւէ նշան չկայ, ինչպէս յիշատակութիւն ալ չենք գտներ պատմութեան մէջ:

Այսուհանդերձ, բարբերը թիրտ բան մը ունէին ի Հայս նախ բան Քրիստոնէութիւն Ազգային հին պատմութեան ընդհանուր նկարագիրը զայս կը ցուցնէ: Նախնի հայ մեծամեծաց բռնապետութեան եւ բանաձ արարքներու յիշատակութիւնն եւս կը ծառայի, նոյն ապացուցման: Քիչ շատ ուշագիր զիտող մը զիւրաւ կը համոզուի թէ Քրիստոնէութեան մուտքն ի Հայս կրօնի մը տեղ պարզապէս ուրիշ կրօնի մը հաստատութենէն աւելի բան մը եղած է: Քրիստոնէութիւնը ներգործեր է Հայոց բարբերուն, ընդհանրապէս բաղարակութիչ եւ բարոյացուցիչ ազգեցութեամբ: Ժամանակիս գաղափարական եւ կամ իմաստափական նորութիւնն է ամէն անսակ յառաջիկութիւն վերագրել Գիտութեան եւ Գիտութեան միայն: Պարտինք սակայն յիշել թէ, օրինակի համար ի հաստատութիւն այս տեսութեան Թովման Պրըլի մէջ բերած բոլոր ապացոյցը անբաւական են բացատրելու երեւոյթ մը, զոր ընդհանրապէս կը ներկայացնէ բրիստոնէութեան առաջին դարուն նկատմամբ: Միւս զարուց մէջ, զիտութիւնը նշանակելի յառաջդիմութիւն մը չէր ըրած, բայց ընդհանրապէս բարբերուն մէջ զիտելի էր յոյժ բաղաքակը բարեփոխում մը: Պրըլի ո՞չ նուազ երեւելի պատմիչը՝ անոր չափ բացարձակ չեն խօսիր բաղարակութիւնը մի՛ միայն զիտութեան ազգեցութեան վերագրելով Կելո եւ Քրաւուտ կը հաստատեն թէ արդի բաղաքակը թիւնը բրիստոնէութեան արդինք է: Մաքոլի, միջին դարուց վրայ խօսիլով, Եփեղեցին կը նմանցնէր տապանի մը, որ իսաւրին եւ մըրկալից ժամուն պահեց այն սերմերը՝ որոնցմէ ծլեցաւ ու ծաղկեցաւ աւելի մեծ եւ աւելի զսեմ բաղաքակը թութիւն մը: Պան-

բրոբէ, Ամերիկացւոց ամէնէն նշանաւոր պատմիջը, բացայայտ կը ցուցնէ թէ Ամերիկա իր ազգային Տիտանն հաստատութեան եւ ազատ օրինաց համար պարտական է քրիստոնէական Աւետարանին։ Նոյնիսկ անհաւատ պատմիջն Հիւմ, կ'ընդունի թէ Անգլիա իր ազատ հաստատութեան եւ օրինաց համար պարտական է այն մարդոց՝ որոնց բարբը ուղղուած էր քրիստոնէական Աւետարանով։ Իրբեւ պատգամ ընդունելու չենք անհաւատներուն կարծիքը թէ Քրիստոնէոթիւնը ազդցութիւն չէ ունեցեր արդի բազարակիտթեան վրայ ։ Խօսելով մեր ազգին բազարակիրթութեան նկատմամբ, ուշագրաւ կրողութիւնը մըն է թէ, եթի գիտութիւնը ունէ յառաջդիմութիւն չին ըրած ի Հայս, քրիստոնէոթիւնը ներմուծած էր մարդասիրութեան, զթութեան, առարինութեան եւ ուսումնասիրութեան պատուական գաղափարներն ու զացումնիրը, որ ամէն ազգի մէջ արդիւնք են բազարակիրթութեան Հայոց բարբերուն վրայ ։ Քրիստոնէութեան այս բարբերար ազդեցութիւնը կրնանք ապացուցանել թէ ։ Ներքին փանակերպ, զորս կ'ընծայէ Քրիստոսի բարձական ապատութիւնը ։ Քրիստոսի կրօնը ամէն բանէ առաջ սիրոյ կրօն մըն է, սէր եւ զթութիւն նիմն են իր վարդապետութեան եւ կարեւորագոյն մասը կը կազմեն իր բարոյականին։

Զողորմաւթիւն կամիմ եւ ոչ զշահ. այս գոհար սկզբանը Հին Կայակարանին մէջ հնր հուզակած էր. Այնուամենայնիւ, Մովսէսի օրէնքը շատ խիստ էր, խատարայ մողովուրդի մը յատուկ։ Քրիստոս մեղմացուց Մովսէսի օրէնքը, եւ ընկերական ու բազարակիրթական աւելի բարձր վիճակի մը համապատասխանող պատուէներ տուաւ՝ ողորմութեան, եղբայրսիրութեան եւ հաւասարութեան վրայ։

Ազգային պատմութիւնն եւս անժամանի ապացոյցներ կուտայ թէ Հայ ազգը իր մարդասիրական հաստատութիւնները՝ կը պարախ Քրիստոնէութեան։ Մարդասիրական հաստատութիւն բանվագի կ'իմանանք հիւանդանց, անկելանց, աղքատանոց, որբանոց, յիմարանոց, ուրկանոց, եւլուն։ Նախ քան Քրիստոնէութիւն ի Թոյնս մանաւանդ, բարբարին զորի չէր այս հաստատութիւններէն, բայց առհասարակ ամէն քրիստոնէայ ազգի մէջ այս կարգի հաստատութեանց մեծազոյն մկուժ տոռող շարժառիթը եղած է Քրիստոնէութեան սիրոյ եւ զթութեան կրօնը։ Մեր պատմութիւնը կը ցուցնէ թէ այս մարդասիրական հաստատութիւնները Հայոց մէջ նիմնուած կամ պահպանուած մն ծեռա՛մբ բարբազատ հայրապետաց, քրիստոսազօր իշխանաց եւ առաջնազարդ իշխանութեաց։ թէ Հայ եկեղեցին իր ամէնէն բարեկեցիկ, ինչպէս իր ամէնէն դժնակ ժամանակներուն մէջ յատուկ հոգածութիւն մը ունեցած է այս կարգի հաստատութեանց համար, թէ Հայ մողավուրդը զրեթէ ամէն դարու մէջ գուրգուրանքով նպաստած է պահպանմանց զթութեան յարկերուն։ Յաջորդ հաստածներու եւ զլուխներու մէջ ամփոփուած պատմական ծանօթութիւնները քատ բաւականին կը հաստատեն զայս։

Քրիստոնէութիւնը ներգրուծեց Հայոց բարբերուն՝ ո՛չ միայն զթութեան օրինակներով, այլ եւ յաւաշ բերելով ի Հայս իմացական առաջն շարժումը, որ այնչափ փրկարար ազդեցութիւն ունեցաւ Հայոց բա-

դարակրթութեան վրայ: Քրիստոնէութեան կը պարտինք ուսման սէրը, Հայ այսուբէնի զիւտը, ոսկեզարք ու անոր յաջորդող դարուց զրական գործունէութիւնը, որ եղան աւաշին յայտաբարք իմացական եւ ընկերական վերածննդեան, եւ հզօրագյոն շարժառիթք քաղաքակրթութեան իշխան: Ազգային պատմութեան յարուցած ամէնէն կնճռալի ինդիբներէն մին սա է թէ, ազգային պատմութեան տեսակէտրի լաւագյոն պիտի ըլլամք եթէ Հայր ընդունէին Քրիստոնէութիւնը: Բայց քրիստոնէութեան առաջն դարուց մէջ ազգային պայմանաց անաշառ քննութիւն մը ցոյց պիտի տայ որ եթէ Հայր քրիստոնէութիւնը ընդունէին, զբացի Պարսից արեւապաշտութիւնը պիտի ընդունէին, ինչպէս նախազոյն ընդունած էին Յունաց եւ Հռովմայիցւոց կրապաշտութիւնը: Խնդիրը կը վերաբերի արեւն զիտնալ թէ Հայր, վիճակակից եւ բախտակից ըլլամզ արեւապաշտ ազգաց, պիտի զտնէին լաւագյոն պայմաններ ապահովութեան: Զեբզ զրակեցնող նիւթին հետ աւելի անմիջական վերաբերութիւն ունի գիտնալ թէ արեւապաշտութիւնը բան զՔրիստոնէութիւնը աւելի բաղարակիթիչ եւ աւելի բարոյացուցիչ ազգեցութիւն մը պիտի դրանէր Հայոց վրայ: Քրիստոնէութիւնը զՀայու հաւորդակցութեան մէջ ըրբու ժամանակին բարձրագյուն բաղարակիթութեան հետ, որ էր Արևմբարձունալ, եւ ոչ միայն հելլէն ուսմունք եւ հելլէն զպրութիւնը նպաստցին ազգային գրամանն թեան մը հաստատման, այլ եւ Արևելքան Եկեղեցւոց Հայր փարպապիւթիւնը եւ քրիստոնէայ մեծ ազգի մը բաղարակթական հաստատութիւնը ծառայեցին Հայոց մէջ կազմաւորմանը համանման հաստատութեանց:

Քրիստոնէութիւնը ի Հայու հաստատուեցաւ Դ. դարուն մէջ, թէեւ կարի բնական էր որ արեգակին աւաշ արշալոյսը երեւցած ըլլար Դ. գորիէն առաջ: Դ. դարուն մէջ է նաեւ որ կը զտնենք մարդասիրական հիմնարկութեանց առաջին վաւերական եւ մանրամասն յիշատակութիւնը: Բայց Քրիստոնէան թեան պէօն՝ այս բարեւաշտական հաստատութիւնը եւս չորրորդ դարէն աւաշ իրենց գէթ դոյզն նշոյը ցոլացուցած կը թըւին ըլլալ կրապաշտ դարուց աղջամուղջն մէջ: Դ. դարուն սկիզբը Ս. Քրիզոր Լուսաւորիչ Քրիստոնէութիւնը կը բարոյէ Հայոց: Բայց Քրիստոսի 280—290 թուականներուն կը զտնենք զննէ մէկ հատ մարդասիրական հաստատութեան յիշատակութիւնը հայաբնակ երկրին մէջ: Ժանօթ է Ս. Թէկողոք Սալմոնի, յիկեղեցաց գաւառէն, որ Մըրզը Ս. Թոռոս անուամբ զեռ եւս ուխտաեղի վայրն, ուր կը պատմուի թէ սպանուեցաւ իր զիցապաշտ հօրմէն: Այս կողմանց տիրող Մարքնայ կինն Ազութիա, հաստատած էր ցաւագարներու զարմանց մը, ընդ արքորինութեամբ ծերունն Դուռիկի, որ ծածկապէս կը զաւանէր Քրիստոնէութիւնը, եւ իրեն սիրելի զարդում ըրած էր: Յութիկներու մեղուացան ծեղինալիք, Հ. Ղեւոնդ Ավշան, իր ամէնէն նարտարահիւս հատուածներէն մին նուիրած է ազգային պատմութեան կամ աւանդութեան այս սրտաւոչ միջադէպին:

Որչափ կը ներեն գասել ազգային դարեզրութիւնը, ճնագոյն զարերէ ի վեր Հայ ազգին անծանօթ չեն եղած բարեզործական հաստատութիւնը ընդհանրապէս եւ ի մասնաւորի հիւանդանոցը: Ի շարս բա-

բեզործական հաստատութեանց, հիւ անդանոցը կը բռնեն յատուկ զիքք մը, այնու զի հիւանդանոցի զաղափարին հետ սերս առնչութիւն ունին բժշկական զիտութիւնն ու արուեստը։ Հիւանդանոցի մը հիմնարկութեան զաղափարը կ'ենթադրէ ուրիմ ոչչ միայն բարոյական այլ նաեւ իմացական յառաջիմութեան որոշ աստիճան մը։ Արդ, անսուտ վկայութիւններ ունինք պատմութենէն թէ այս բարոյական եւ իմացական զարգացման աստիճանը Հայր ցուցուցած են շատ հին դարերէ հետէ։ Չորրորդ դարէն առաջ պատմազիք չունինք, եւ ժամանակակից ու ականատես պատմիչը, ինչպէս Փաւստով Բիւզանդացին կը յիշեն ՚ի. զարուն մէջ Մեծն Ներսէսի հիմնած հիւանդանոցներն եւ այլ մնձամեծ գործերը։ Նոյնպէս, Յունաց մէջ զրաւոր աւանդութիւն կայ թէ ի Կ. Պոփս, բին զանդական կայսերաց ժամանակ, այժմ Պահէց Գարու կոչուած տեղը Շեքերթի Համի Պէրիի խանութիւն կողմերը, հիւանդանոց մը կար, Հայոց Տ. Ներսէս Մեծ Հայրապետին անուան նուիրուած, որ կ'երեւի թէ հաստատեր է կամ օժտեր է այս բակեզործական հիմնարկութիւնը, որուն նմանները ինք առաջին անգամ պահու առեղծէր հայաբնակ աշխարհին մէջ։ Եթէ ՚ի. զարուն Հայոց անձանօթ վին հիւանդանոցը, աղքատանոցը, սրբանոցը, անկերտանոցը, ծերանոցը, եւ այլն, բաւական փաստ մըն է ասիկա՞ ըսկու համար թէ յաջորդ զարերուն Հայր զուրկ չնացին աննցցմէն, ինչպէս պատմութիւնը կը յիշատակի։ Աշուա Ծղրմած իր զանձարանը զրամ չթողուց, իր բոլոր ինչըլ զործածելով այս կարգի մռունարկութեանց, ինչպէս կը պատմէ իրեն ժամանակակից Ասողիկ։

Նախմեաց մարդասիրական հաստատութեանց աւանդութիւնը, ուրիշ պատմական աւանդութեանց հետ, առևուել կամ նուազ պահուած են մեր մէջ։ Եթէ մանրամասն եւ շարունակեալ ծանօթութիւն մը չներ գտներ այս մասին, պարախն յիշել թէ մեր ազգային պատմիչը առաւելապէս արտաքին զէպիերու պատմութիւնը թողած են մեզ, բան ժողովուրդին ներթին վիճակին վիրաբերող ընկերային զէպիերու, բատ օրինակի գրեթէ բոլոր հին պատմիներու Այս թերութիւնէն զիրծ չին անոնց նորագոյններն իսկ, Զամշեան եւ Ա. Արագերեան երազութիւն մըն է սակայն թէ Կ. Պոլոյ Հայր ի վագուց անտի տենցուած են հիւանդանոցներ Գիտենը թէ Ս. Փրկչեան Հիւանդանոցին չինութենէն առաջ Ազգը ունէր երկու հիւանդանոցներ, մին ի Բերա, արդի Ա. Յառութիւն Եկեղեցին շրջափակին մէջ, եւ միւսը ի Նաս լր Գարու, այժմեան Ա. Յովհաննէս Եկեղեցիցն։ Ռէ նուազ Նշանակիտ է թէ Նաս լր Գարուի եւ Բերայի սոյն հիւանդանոցը կային անցեալ զարուն մէջ իսկ Մեր ձեւքը հասած են եւ Պատրիարքարանի հին սոմարի մը մէջ արծանագրուած ու մուցուած կը նան 1756 (1169) թիւով Օսման ՚ի. Սուլթանին մէկ հրովարտակը, եւ 1793 (1207) թիւով Սուլթան Մէլիմի մէկ հրովարտակը Հայոց Բերայի հիւանդանոցին վրայ։

Առաջին պաշտօնագրէն կ'իմանանիր թէ արդէն 1744 (1156) թուականին Սուլթան Օսման Գ.ի եղբայրը ու նախորդը Սուլթան Մահմետ տուեր է հրովարտակ մը, հաստատող ի մէջ այլոց, Հայ ազգին սեփականութեան իրաւունքը Բերայի հիւանդանոցին վրայ Սուլթան Օսման

Գ. կը յիշէ՝ ժամանակին Կ. Պոլսոյ Պատրիարքը Յակով Պատրիարքին մէկ աղերսազիրը՝ որով ն. Վեհափառութեան վիմելով յայտներ է թէ չարսախրա եւ խոռոյաց անմիք արգելը կ'ըլլան վերանորոգման Հայոց մի վարուց անտի, Բերայի մէջ Յունաց զերեզմանատան մօտ ունեցած հիւանդանոցին սենեակներուն», ուր կ'ընդունուին կը պատսպարուին եւ կը դարմանուին թշուառ պանդուստ հիւանդներ։ Յակով Պատրիարք կը մերժէ այս անդէպ միջամտութիւնները, յենով իբն տրուած պատրիարքական պէտրաթին տրամադրութեանց վրայ, որոնք կ'ապահովեն Հայ ազգին իր եկեղեցական, վանական եւ բարեգործական հաստատութեանց վրայ սեփականութեան իրաւունքները եւ որոնց ոչ որ կը նայ միջամտել։ Ն. Վեհափառութիւնը՝ Հայոց Պատրիարքին այս խնդիրը ըն ու զիտագութիւնները համաձայն կը գտնէ Շերիին եւ պիտական արձանագրութեանց, եւ կը հրամայէ Դալաթիոյ Պատրիքն որպէսզի գոհացում տրուի Ն. Սրբազնութեան բազմանաց, եւ ո՞չ մէկ կողմէ միջամտութիւն ըլլայ Հայոց ազգին սեփականութեանց։ Նոյն առթիւ կը կրինէ իր նախորդին հրամանը թէ եկեղեցեաց եւ զանօրէից նորոգութիւնները առանց յատուկ հրովարտակի կատարուելու չին։ Սուլթան Օսման Գ. հագիւ երեք տարի թագուորեց, եւ իր հրովարտակին վերջին պարբերութիւնը կ'ըսէ թէ Հայոց Պատրիարքը իր խնդիրը մատուցանելու պատեհութիւն համարեր է Ն. Վեհափառութեան զանակալութիւնը։ Տ. Յակով Պատրիարք յաջողեր է, ուրկէ կրնանք մակարերէլ թէ «արդէն երկար ժամանակէ հետէ» զոյութիւն ունենալով ազգ հիւանդանոց ի Բերա, նորոգուեր է 1756 թուականին։ Սուլթանին ու զանակալութիւն առ թիւ պատրիարքական յատուկ աղերսազրի մը նիւթ ընելու համար Բերայի հիւանդանոցին նորոգութիւնը, պէտք է ենթադրել թէ ժամանակին Կ. Պոլսոյ Հայը մեծ կարեւորութիւն կուտային այդ հաստատութեան, եւ ջերմապէս հոգածու էին անոր բարեորման։ Ընդհանրապէս կ'ենթադրուի թէ Բերայի Ս. Յարութիւն եկեղեցին շինուած է զէպի 1730 թուականին, եւ նկատանով թէ 1746 թուին կայս հրովարտակի մը նիւթ եղած է այդ եկեղեցիին կից հիւանդանոցը, պէտք է մակարերենը թէ հիւանդանոցն այ եկեղեցւոյն ննտ շինուած պէտք է ըլլայ, եթէ ոչ աւելի առաջ եւ իրօր, ուր որ հիւանդանոց եւ եկեղեցի միանգամայն շինուած են, եկեղեցին եղած է հիւանդանոցին համար, որպէսզի հիւանդներէն մեռնողները եկեղեցի կարենան տարուիլ ամփաջակէւ։ Ս. Փրկչեան Հիւանդանոցի եկեղեցւոյն շինութեան արտօնութիւնը եւս այս նկատումով ծեռք բերուած կը թուի Հետեւապէս, չափազանցութիւն չենք համարիր բայլ թէ Բերայի Ս. Յարութիւն հիւանդանոցին սկզբնաւորութիւնը մինչեւ 1730 թուականը կրնայ համինք

Միւս հրովարտասկէն՝ զոր Սուլթան Մէլիմ 1793ին ուղած է Հայլաթիոյ ոստիկանապետին, կը տեղեկանանը թէ Պոլսոյ Զաքարիա Պատրիարքին օրով, Հայը ի վարուց անտի ունէին հիւանդանոց մը, ի Բերա, թէ կայս կառավարութիւնը հրամայեր է որ ամէն ազգ իր մուրացկանները եւ ախտաւորները դարմանէ եւ պատսպարէ, որպէսզի փողոցներուն ու շուկաներուն մէջ մանմիրութիւն չտան ժողովուրդին։ Եւ այս հրամանէն օգուտ բաղելով Հայոց Պատրիարքը աղերսազրի մա-

տուցեր է Վիճ. ինքնակալին, յայտնելով թէ ազգին հին հիւանդանոցն ի թերա, ժամանակէ մը ի վեր հինցած ու խարխած բրատով չի բաւեր ժողովութին պէտքերուն, եւ թէ անոր վերաշխնութեան զէմ արգելներ կը յարուցանեն, որոնց բարձում կը հայցէ: Ն. Վիճակառութիւնը ասոր վրայ կը հրամայէ որ ո՛չ մէկ կողմէ արգելր չարուցոի Հայոց թերայի հին հիւանդանոցին վերանորոգման, եւ միանգամայն կը պատուիրէ որ վերանորոգման առթիւ յաւելումներ ըլլան շենքին վրայ, այլ ճշգկէ որ հին շենքին համամայն նորոգութիւն մը կատարած էւ ո՛չ որ բոնապատուի այս նորոգութեան համար զրամ վճարելու:

Մեր պատմութեան հետ ամենամեծ կարեւորութիւն ունին այս երկու պաշտօնագրերը, զի վաւերական փաստեր են անոնք թէ՝ Կ. Պուտոյ, մէջ հիւանդանոցի շինութեան սկզբնաւորութիւնը կրնայ տարուիլ մինչեւ մէջ, դարուն աւաջին բառորդը, Շատերու համար Կ. Պուտոյ Հայոց միայն հիւանդանոցն է այն զար կը պարտինը Վէզնեան Ամիրայի վեն եւ զթած ոգիին իրազեկ ծերեր զիտեն թէ; ազգը անկէ առաջ ալ հիւանդանոցներ ունէր ի նառը Գարու եւ ի թերա, բայց չեն կարեր որ մեր գարեն աւելի հին եղած ըլլան: Տօթ. Մանուէլ Խ. թիւնեան որ Վէզնեան Ամիրայի կենսագրութիւնը հրատարակած է, կ'ըսէ թէ ազգը երկու հիւանդանոց ունէր, մէկը ի նառը գարու, միւսը ի թերա, որոնք ննորհ Ամիրայի հանտառութիւններն էին: Տօթ. Ամիրայի որ նեկազմացն աւելի բարեգործ մեծատունն է: Իրեն կը վերագրուի՝ Կ. Պուտոյ: մէջ առաջին Հայ զարոցին շինութեան կայս. հրովարտակը ստանարու աշխատութիւնը ի զլուխ հանկլուն պատիւր: Մյո նեռնարկը վելուի մնեցած է իրը հարիւր տարի առաջ (1786): Աև ելի առաջներն ալ զարոցներ կային ի Կ. Պուտոյ, բայց կը նկատուէին իրը եկեղեցիին մասս, որուն հետ կը շինուէին: Շնորհ Ամիրային համար կը պատմուի թէ: յարուկ զարոցի մնունով առաջին հրովարտակը ինը նեռը բերած է: իր մեծ ճարտարութեամբ, կրթասիրութեամբ եւ ազգեցնութեամբ իր հիմնած վարժարաններն են ի Էանկա հին Ս. Լուսառորիչ դպրոցը, Պալաթի Ս. Հրեշտակապետ զարոցը եւ ի Սամաթիս հին թաղի մը զարոցը (Պուտոյ Պաղը կը չուտած տեղը), երեքն ալ այրուծ:

Անցիալ դարէն մնացած այս հրովարտակները, ի բացակայութեան ազգային ուրիշ արձանագրութեանց, հաւատափր մըն են թէ զար մը ո՛ւ զարուկէս առաջ Պուտոցիք չին անհազորդ այն զարաֆարներուն եւ բգացութեարուն զար իրենց թունելը զարդարով կը պահեն Գթութեան յարէր որ ծանօթ է: Ս. Փրկչեան հիւանդանոց անունով:

Հ. Ե. Նարմնեաց բարեգործական հաստատութեանց վրայ խօսելով, պարախնը յիշել թէ վանքերը հաստատուած են ո՛չ միայն բարեգործական միոն, ու կրօնուկան, այլ նաև բարեգործական եւ ընկերական նպատակների: Ձևանքերը ճգնարաններ չըին լոկ. ո՛չ իսկ շրջակայ ժողովրդին հոգեւոր պիտոյը միայն գոհացնելու սահմանուած չին: Դպրեցականը:

բու յիշասակութենէն բաց զիտենք որ վանքերը մասյին մշակութեան արդիւնասոր կերպներ եղած են: Հայաբնակ երկիրը իր բաւառութեանը մեծ մասամբ վանքերուն պարտական եղած է մինչեւ վերջին դարերը: Բայց վանքերը ոչ խիկ կրթարաններ էին միայն: Անոնք, եւ անմեծէ լուսազններն, եղած են նաև որբանոցներ, ծերանոցներ, աղբատանոցներ, պատսպարաններ ամէն տեսակ թշուառութեանց: Մեծն ներսէսի եւ իր օրինակին նետեսող հայրապետաց եւ իշխանաց հիմնած հիւանդանոցները, աղքատանոցները, եւայն, եթէ չխողուցին հնութեր իրը ուրոյն հաստատութիւններ, վանքերը՝ իրը պատսպարաններ, աւելի կամ նուազ շարտանակեցին նախնաց բարեգործական աւանդութիւնները: Նկատելով թէ վանքերն առ նախնիս ի՞նչպիսի բնկերային նշանակութիւն ունեցած են, եւ թշուառութեան սփոփման համար ի՞նչպիսի ծառայութիւններ մատուցանելու կոչուած են: Սահմանադրութեան հեղինակները վանօրէից նպատակին հակառակ տրամադրութիւն մը չէին բներ անշուշա, երբ 48դ յօդուածով կը պահանջէին: Թէ վանքերը իրենց կարողութեան համեմատ պարտիու ունենալ ի մէջ այլոց նաև հիւանդանոցները: Վանքի եւ այլեւայլ տեսակ խորհակիներու պատսպարանի զաղափարը այնչափ սերտ առնչութիւն ունին մեր մէջ, որ Ս. Փրկչեան Հիւանդանոցն ալ կ'անուանուի նաև Ս. Փրկչեան Վանք, նմանապէս Ս. Յակոբուսաց պատսպարանը: Եթէ հիմակ այս անուններն յաճախ չեն լսուիր, պէտք չէ մոռնալ թէ մինչեւ քանի մը տարի առաջ, Ազգ: Հիւանդանոցին սովորական առունն էր Ս. Փրկչեան Վանք: Անոր քոյրը եղող միւս հաստատութեան վրայ դեռ եւս անփոփոխ կը մնայ Ս. Յակոբ Վանք պանք անուենի:

ԲԻՒԶԱՆԳ ԿԸՀԱՅԱՆ

ԱԳՐԱՋԱՎԱՐԱՎԱՐՈՒՄ ԱՎԱՐԱՎԱՐՈՒՄ

Անիրաւարար ըստուած է թէ կնոջ սիրտը փափուկ է: Այո՛, զիւրազգած է կնոջ սիրտը, շտոտով կը կարեցի, զիւրաւ կը վշտանայ, այլ կարծուածին չափ փափուկ չէ: Կեանքի ամէն պարագաներու մէջ, երբ չ սիրտը դեր մը ունի կատարելու, հո՛ն է կինը: Երբ թշուառութիւն մը կայ սփոփելու, հո՛ն կ'երեւնայ, և շատ անզած հրաշքներ կը զորմէ: Իր, բաղցը ու սփոփիչ խրաններով եթէ վշտակիր մը կայ միսթարուելու, հո՛ն ալ կը տեսնես զինքը, ուր կ'ամորէ ցաւերը իր կենարար սպեղանիով, սրտին բոլոր սփոփիչ զանձերը կը թափէ, և կը յաջողի մեղմացնել վշտացեալ սիրտը կինն իր կրած ցաւերուն ալ կը դիմադրէ: Սրտի ամէն պայքարներու մէջ յազիող կը հանդիսանայ միշտ. և եթէ երբեմն կրի, երբեր ժի կոտրիր, առակի եղէզին պէս Սրբ թշուառութեան մէջ զսնուի, սրտապինդ և անդիհատ կը մարտնչի անողոր ճակատազրին դէմ: ի՞նչ որ այր մարդը պիտի վիճակեցնէր ու կասեցնէր, կինն աննկուն կը մնայ անոր մէջ: Եթէ վիշտ մը ունիք, այդ վիշտը որբան ալ բուռն ըլլայ, զիսէ դիմադրել անոր. Հընկճիր բնափ վշտի բեռին տակ: Աւը որ այր մարդը յուսահատ կ'ողբար, կինը յուսալից կը մատիր:

Եւ այս բոլորը անոր նամար որ հաւա՛տը ունի անիկաւ: Եւ այս հաւատքն է որ Սանդուիլն մինչեւ կատարինէ, այնքան կամ արարքներ զործել տուած է հայ կիներուն:

ԵԽՓԻՄԻ ՕՏԽԱՆ

ԱՅԻ ՆԱԿՅ ԳՈՐԾԱՐ

ՔԻՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ածեկական գրականութեան մաս կը կազմէ նաև Քիմիաբանութիւնը (Alchimie) որմէ ծնունդ առած է արդի Տարրաբանութիւնը (Chimie):

Քիմիաբանութիւնը հասարակ մետաղ մը սովիք կամ ըէ արծարի փոխւելու արուեստն է, որուն կը հետեւեին նախա-

պէս Յոյներ, յեսոյ՝ Ասորիներ, եւ յետոյ Արաբներ, որոնց գործերը բարգմանուած են Լատիներէնի, եւ որոնք եղած են Եւրոպայի մէջ հոչակ հանած Քիմիաբաններու առաջնորդները:

Մեր մէջ ալ Յոյնը պատահած է:

Մեր նախնիք՝ յունատէնե արաբերէնի բարգմանուած բժրեկական գործերը միայն հայացընելով չեն շատ զարգած, այլ նոյն արաբ լեզուով գորուրիւն ունեցող յոյն եւ ասորի Քիմիաբա-



Ա. Յ. ԱՍՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ

նուրիւններն ալ հայերէնի վերածած են, որոնք անժիպ կը մնան ցարդ: — Ասոնցմէ երկու օրինակ ունիմ հովս:

Կը յիշեմ, Երիտասարդութեանս ժամանակ (1880ին աշենները) Քիմիաբանութեան հետեւող երկու հայ վարպետներուն անդադար բայց միւս անյաջող փորձերը՝ սնդիկը կարծացնելով արծարի վերածելու, եւ պղինձը՝ անազի, ծծումբի ու դեղին զառիկի հետ հալեցնելով ոսկիք վերածելու համար:

Այս երկու վարպետներս եին՝ Կ. Պոլոյ Գասրմ-Փառաջի ձորը բնակող կարգալով հանանայ մը, եւ նոյն բաղը բնա-

կող գաւառացի կողովագործ մը, որոնց անունները չեմ լի-
ւեր նիմայ:

Մեր նախնեաց Քիմիաբանութեան զործերն ալ՝ լիւեալ
վարպետներուս զիտական պաշտէկն անդին չեն անցնիր: Հոն
կը տեսնենք, ժամանակին ընդունուած սովորութեան համե-
մատ, բնուրթեան չորս զիտաւոր տարրերը, — օդ, ջուր, հուր
հոլ: Հոն են նաև մետարային եօրք ծանօթ մարմինները, նր-
ութուած՝ տարրուան եօրք օրերան եւ եօրք մոլորակներու.
— 1. Ասկի, որուն կեղծ անունն եր՝ Արեգակ, 2. Արձար,
որուն կեղծ անունն եր՝ Լուսին, 3. Պղինձ, որուն կեղծ ա-
նունն եր՝ Արուտեակ, 4. Անագ, կեղծ անունով՝ Երեւակ, 6.
Երկար, կեղծ անունով՝ Հրաս, 7. Անդիկ, կեղծ անունով՝
Փայլածու: Եօրք զիտաւոր մոլորակներու անուններով լի-
ուած այս կեղծ անունները զործուածուած են նոն, որպէսզի
Քիմիաբանութեան նետ կապ չունեցող մարդոց սչին ամեն
բան խորհրդաւոր երեւայ, եւ ամեն մարդու—այսինքն՝ «ա-
մեմ չտեմ» մարդոց—մատչելի չրլայ այս ծածուկ.արուեստը:

Իմ ուշեցած երկու ձեռագիրներէս մեկը անթուական է,
իսկ միւրը կը կրէ 1412 թուականը. բայց՝ գրչութեան տեսա-
կին նայելով՝ տարակոյս չկայ, թէ այս թուականը՝ գրիս
նախնական խմբագրութեան թուականն է:

Քիմիաբանութիւնը ժմբրգ գարուն զիտնականներու ձեռ-
ժին մէջ նոր զարկ մը ստացաւ, եւ բաժնուեցաւ երկուէի. մեկը
եղաւ մեր արգի Տարրաբանութիւնը, իսկ միւրը՝ մնաց իր
հին հետեւողներուն ժառանգ, իր հին անունով եւ իր հին
նպատակին ի խնդիր:

Այս հին նպատակին մէջ յաջողեցա՞ւ արդեօք՝ Քիմիաբա-
նութիւնը: — Այո՛: Այս ուղղութեամբ խան երկար տարիներէ
ի վեր Նւրոպայի մէջ լոյկ մնօիկ կ'աշխատէր ֆոլլիվէ-Քար-
յօ, եւ յաջորդցաւ ձեռո՛ք բերել նախնաց զարերէ ի վեր համ-
բերութեամբ սպասած իմսիւրը, — նասարակ մետաղները զուտ
ոսկիի վերածող անդին բարադրութիւնը: Այս բարադրութեան
մէջ ալ, իմ երկու լիւեալ վարպետներու զործածածին նման,
կայ ծծումբ, դեղին զառիկ եւ անագ:

Ուրեմն՝ յոդրանակը տարած են Քիմիաբանները,... ինչ-
պէս նաև մեր նախնիք:

AVO

“ԽՈՎՏԱՐ ԵՒ ԽՈՎՏԻ” ՕՐՄԱՆԵԱՆ ԱՐՔԱՋԵԿԻ

Նախորդ տարի, առիթը ունեցած էինք խօսելու հոգեւոյս Օրմանեան Արքազանի անտոխից ձեռագրերուն մասին, որոնցից Ազգապատումի Գ. հասարը արդէն իսկ հրատարակուեցաւ իսկ Օրագրական Էջերը «ԽՈՎՏԻ ԵԽԵՐԸ ԽՈՎՏԻ ԵԽԵՐԸ» տիտղոսին տակ յանձնուած են տպագրութեան։ Դորժին բուն մասը կը բաղկանայ 480 ութածալ էջերէ, բաժնուած 100 հատուածներու։

Երուսաղէմի Ս. Պատրիարք Եղիշէ Արք. Դուռեան, խմբագրութեանս դիմումին վրայ, բարեհանեցաւ տրամադրել Օրմանեան Ս. Ի օրագրութեան այն մասը, որ Նկարագրութիւնն է Կաթողիկէն կեղեցիէն հեռացման պարագաներուն, և որ իր կեանքին ամէնէն ցայտուն և ամէնէն նշանաւոր կէտը կը ներկայացնէ։

Օրմանեան Ս. Պորտէն մեկնելով, 1914 մայիս 19ին կը հասնէր Երուսաղէմ, իրը լիազօր պատուիրակ, Կարգադրելու Երուսաղէմի խնդիրը Ընդհանուր պատերազմը և Ազգ. Պատրիարքարանի ուղղութիւնը կը գտուարացնեն սակայն իր զործունէութունը, որով կը բաւականանայ վանական վարչութեան հակել և ներքին հանդարտութիւնը պահել Ասէկ 8—9 ամիս յետոյ (25 փետր. 1915), զաղափարը Կ'ունենայ «ԽՈՎՏԻ ԵԽԵՐԸ» մակագրութեան ներեւու զրի առնել իր կեանքին եւ ընթացին, ինչպէս եւ գործերուն մասին բռնած ուղղութիւնն ու հետևուծ սկզբունքը, ըլլայ իրը խոստվանութիւն, ըլլայ իրը կենսագրութիւն, յուսարով որ իր աշքը լոյսին փակիելն ետք, երբ այդ տողերը ի լոյս ելլան, կարենան իր վրայ ուղիղ դատաստան մի կազմելու նպասել, եւ ուրիշներու այ օգակաց ըլլալ։

Այս միջոցին Օրմանեան Ս. կը լրացնէր իր կեանքի 74րդ տարին։ Իր առողջական վիճակը ի յայտ կը լերէ 28 փետր.ին (1915ին) զրի առած հետեւեալ տողերով։

«Գոհութիւն Աստուծոյ, առողջութիւնս տեղն է, Երուսաղէմի մէջ ալ օգտուեցայ ու չվնասուեցայ, բծէկական զննութիւններ նպատաւոր արդիւնք տուին, եւ տեսնողներն ալ զիս լաւ կը գտնեն։ Բայց ասու նես մէկսեղ մարմնոյս մեքենան իր հինգած ըլլալը կը յայտնի։ Մազերս բափած, կէս նաղատ, աշ-

Քերս վատացած, ակնոցով ալ համարձակ կարդալ չեմ կրւնար, ակնաներս ծանրացած, ակռաներս առուեսական, պորս զօսի կարօս, ծունկերս յօդացաւով, ոսքիս երակները ուռած, առանձական գուլպայի պարտաւորուած, վերջապէս ամէն մասեր տկարացած: Ներքին կազմութեան կողմանէ ալ թէակտ բաւական տնկուն էի, բայց 1913 օգոստոսի վերջին օրերու մահացու նիւանդութենէս եսքը, ուս փոխիստեցայ, եւ սամինսի եւ ուղեղի մասին խիս զգուշութեամբ ապրելու ստիպուած եմ: Այս կէտերը կը յիշեմ, բոելու համար թէ հիմաց մետենան ուստով կրնայ խանգարուիլ ու չզուծել, ուշափ ալ սիրս ու բռնը բժեկական զննութեամբ առողջ կը նկատուին:

«Անա այս պարագաները, որ զիս կը յուղունն ներկայ գրուածիս ձեռնաւրկել, եւ վերջին մասնութեան ու յայտարարութիւններս հետզինք գիրի առնելու:

Տարի մը յետոյ (1916 գետ. 15), Օրմանեան Ս.ի արամադրութիւնները կը բաւանան։ Ազգապատումը շարունակելու և լրացնելու եռանդը կը բորբոքի իր սրախն մէջ Աշխատութեան տոկունութիւն, խոսելու և բարոգելու աշխոյժ, շարժումի և բարի դիրութիւն, և ամէն սովորական գրազումներու ճշշդագանութիւն. այս երեսոյնները կը բաշալերեն զի՞նը իր ուժերը արդիւնաւորել, աւելի գրական երկասիրութիւններով ։ Ինձ պատճենական գործեռված։

Հայոց Եկեղեցին ընդունելու դրուազը նկարագրած է 1915 մարտ 10 ապրիլին, շաբաթ օր, հետեւեալ կերպով:—

Խ.

«Կեանիքս ամէնէն ցայտուն եւ ամենէն նշանաւոր կէտը նկեղեցի փոխելու է. ուստի առաջ կ'ուզեմ սոյն պարագանին վրայ խօսիլ: Այդ անսակ փոփոխութիւններ կամ զարձեր, յաճախ բախտախնդրութեան ծեւերը կը ներկային, եւ ես ընելքս առաջ ալ այդ բանը գիտէի, ուստի աշխատեցայ այդ ծեւէն խուսափիլ: Հռոմէադաւան ծնողաց զաւակ եմ եղած, մանկութենէ անոր մէջ մնած, տասը տարիներ հազիւ լրացուցած, Հռոմի մէջ Անտոնինց վանքն եմ մտած; եւ կատարեալ կերպով անոնց ուղղութեամբ կրթուած, եւ նոյն միաբանութեան մէջ ուխտադիր կրօնաւորած եմ տասնութիւններորդ տարիս լրացնելէ ամիս մը առաջ: Անկէ ետքը սկսած եմ լատին եկեղեցական վարժարաններու հետեւիլ, եւ հռոմէական կղերին օրբանն եղող Ս. Ապողինարի կամ Հռոմէական Դպրանոցի համալսարանական ուն-

մանց ընթացքն եմ լրացուցած, երկու տարի իմաստասիրութեան, չորս տարի աստուածաբանութեան եւ երեք տարի կանոնագիտութեան դասերը աւարտած եւ երեք հիւղերու մէջ զատ զատ մագիստրոսութեան (Doctorat) աստիճաններ ստացած եմ։ Աստուածաբանութեան ընթացքը աւարտած եմ ցանցաւ տեղի ունեցող, իսկ արհեւլցիի մը կողմէ բնաւ չկատարուած, հրապարակական եւ հանդիսական ըննութեան) Atto pubblico ձեւով և Պապին հովանաւորութեամբ։ Հոռմէական Աստուածաբանական Կանոնին ալ անդամ ընտրուած եմ։ պայմաննեալ քննութիւնները լրացնելով։ Մէկ խօսքով կաթոլիկութեան թափանցած եւ անով տողորուած ու զարգացած անծ մը եղած եմ, անոր մէջ բարձր զիրը մըն ալ գրաւելու հշմարտանման հաւանականութեամբ։ Ասոր հետ մէկտեղ հումէադաւանութենէ հրաժարած եմ, ինչ որ շատերուն զարմանալի երեւցած է, և ասոր մեկնութիւնն է որ հարկ կը սեպիմ տալ։

«Առաջին միաքը ծագած է յիս, նոյն իսկ տասանովութեանս օրերէն, քանի տեսած եւ ուսած եմ հումէադաւանութեան քաշկուտոք պատճառաբանութիւնները, նախապաշարեալ տեսութիւնները, այլայլեալ մեկնութիւնները եւ կամայական եզրակացութիւնները։ Այս կէտը այնչափ յայտնի է որ դպրոցական վարժութիւններու մէջ, զուտ հոռմէական վարդապետութիւններու դէմ բուռն առարկութիւններս, դասընկերներուս ալ դիտողութեան աւարկան եղած էին, որոնք սովոր էին կրկնել, թէ հերձուածող մը (scismatico) ըլլալս կը տեսնուի. զի անոնց աչքին ամէն արհեւլցի ուղղադաւան չէ, զի հոռմէական չէ։ Բանի դասարաններու մէջ յառաջեցի, այդ ըմբռնումս ալ աճեցաւ։ Սոյն աճումին հետզհետէ ոյժ տուին հումէական պատճեան կամ պապական վարչութեան կողմէ նախ հայ Անտոնինեան միաբանութեան, եւ յետոյ հայ կաթոլիկ հասարակութեան հանդէպ բանուած ընթացքները, եւ զանոնք՝ օտարացնելու եւ լատինութեան ծուլելու համար կատարուած գործողութիւններն ու բանագատիչ միջոցները, միշտ կաթոլիկութեան պահանջից պատրուակին ներքեւ։ Ասոնք իմ վրա շատ ներգործեցին, եւ աշակերտական միջոցիս ստացած տեսութիւնները զօրացուցին։ Տասնըհինգ տարիներ անցուցեր էի ի Հռոմ, 1851ին մինչեւ 1866, երբ առաջին

անգամ կ. Պոլիս դարձայ, եւ հայ կաթողիկութեան ու հայ Անտոնիեան միաբանութեան կողմէ պապական վարչութեան հետ յուզուած խոդիրներուն մէջ մոռայ, եւ գործով եւ մասնաւանդ գրիչով, Հռոմի հետ մաքառելու ասպարէզին հետեւեցայ, եւ ընդդիմադիր լաւ գործիշ մը դարձայ: Պատմական յիշատակներով զրուած խճողել չեմ ոգեր, բաւական ըլլայ յիշել Անտոնիեան կանոնագիրքին եւ միաբանական վարչութեան խոդիրը, Իմբանանի հռոմէական կաթողիկոսութեան գործը, Հասունեանի կաթողիկոսանալը, Ռեվերտուս (Reversurus) կոնդաւիլի նորութիւնները, հասարակութեան ընդդիմանալը, 1869ի եպիսկոպոսական ժողովը, Վատիկանի ժողովին բացուիլը, հայ կաթողիկներուն յուղումները, հակահասունեան գործունէութիւնը, որոնց մէջ գտնուած եմ շարունակ, գործիշի եւ գրիչի դերերը միանգամայն վարելով: Ասոնց հետեւանքն էր Հռոմի Անտոնիեան վանքը պարապելիս, եւ Գաղանճեան Սուքիաս արքեպիսկոպոսի եւ Զրանեան Դաւիթ վարդապետի հետ գիշերախառն զաղագովզի Հռոմէ փախչինիս 1870 ապրիլ 19/1 մայիսին, պապական հալածանքէ եւ սպառնալիքէ ազատելու համար: Երբոր կ. Պոլիս դառնալով պայքարին զլուխն անցնողներէն մէկն ալ ես եղայ, քանիներ ինծի խրատ կու տային, թէ կաթողիկութեան մէջ պապութեան դէմ մաքանի հնար չէ, եւ պարտութիւնը ակներեւ է, եւ ապագային չխայտաւակուելու միջոցը, կանուխին ես քաշուին է: Այն թուականէն ես կը պատասխանէի, որ ետ դառնալու պարագան մտածող թո'զ ըստ այնմ գործէ, իսկ ես աւելի առաջ երթալու համար համբայ ելած եմ:

«Տարի մը կ. Պոլիս մնացի, 1870 մայիս 17/29ին մինչեւ 1871 ապրիլ 24/5 մայիս, եւ այդ միջոցին միշտ պայքարին զլուխը գտնուեցայ, եւ բարոր թղթակցութեանց եւ յայտարարութեանց գիրերը ես պատրաստեցի: Հինգ օրով նորէն Հռոմ հասայ, որ հինգ տարի մնացի, մինչեւ 1876 ապրիլ 30/12 մայիս, Անտոնիեան միաբանութեան ելեւմտական շահերը պաշտպանելու եւ կարգադրելու պաշտօնով, բայց անկէ աւելի պապութեան դէմ հակահասունեան պայքարը մղելու աշխատեցայ: Կոստանդնուպոլսոյ հետ անընդհատ նամակագրութիւն կատարեցի, Հռոմի լրագիրներուն շարունակեալ թղթակցութիւններ տուի, անզատ հրա-

տարակութիւններ եւ բացատրական յօդուածներ զբեցի , մինչեւ իսկ 307 երեսով Le Vatican et les Arméniens հասորը մը հանեցի : Մահամերծ ուղեղալին հիւանդութիւն մըն ալ անցուցի 1875ին , եւ չպակսեցան յետին վայրկեանի մէջ զիս դարձի բերելու փորձողներ , զորս իբր դիակի շուրջ հաւաքուղ ազուաններ որակեցի եւ մերժեցի : Հասուն ինքն ալ , 1875 օգոստոս 27/8 սեպտեմբերին , Վիէննայի մէջ , փորձեց զիս իրեն ծզել , մահացու հիւանդութենէ ազատիլս իբր ապաշխարութեան աստուածային հրաւէք մեկնելով , որուն պատասխանեցի , թէ հանդարս խիզնով նայեցայ մահուան երեսը , եւ Աստուծոյ կեանքս պահելը կը նկատեմ իբր սկսած ճամբար ծայրը հասցնելու ընծայուած շնորհք :

«Այդ սատառուն յիշատակները կը քաղիմ ցուցնելու համար թէ հոռոմէադաւանութենէ հեռանալու միտքը իմ վրայ , ո՞չ կիրքի մը վայրկենական որոշում եւ ո՞չ շահադիտութեան կեղծիք էր , այլ երկար ատեն խորհուած եւ կշռտած , եւ խոհական քայլերով յարաջացած գործ մը եղած է : Հռոմէ գառնալով Կ . Պոլիս հասած էի 1876 մայիս 7/18ին , եւ Անտոնիանց եւ Հականատունեաց պաշտօնական գործերուն մէջ մտած էի , բայց որոշ խորհուրդն էր իմ դիտումը , եւ 1877 փետրուար 11/23ին , միշտ ծննդեանս 37րդ տարեկարծին օրը , Վարժապետեան ներսէս Պատրիարքին ներկայացայ , Յովհաննէս Մկրեան աւագ քահանային առաջնորդութեամբ , եւ Հայոց Պատրիարքարանի իրաւասութեան ներքեւ ընդունուիս խնդրեցի : Սիրալիք եւ պատուադիք ընդունելութեան հանդիպեցայ անծիս նըկատմամբ , բայց խնդիրքիս վերապահութեամբ : Յովհաննէս կիւմշեան եւ Յարութիւն Նորատունկեան Տեարց ալ ներկայութեամբ Պատրիարքը յայտարարեց թէ մինչ Մխիթարեանք Հայերը իբր կաթողիկ կ'ուզին ծեւացնել , Օրմաննեան Կաթողիկները հայ ծեւացնել կ'աշխատի . այս կ'ըսէր , վասն զի կարդացած էր Le Vatican et Les Arméniens հասորս , զոր Հռոմէ իրեն զրկած էի : Ներկաներէն Յարութիւն նորատունկեան վրայ կը բերէր , թէ ինքն Օրմաննեանը այնպէս ճանչցած էր 1863ին , նոյն իսկ Պատիկանին ստուերից ներքեւ ներսէս Պատրիարք չուզեց որ անմիջապէս դիտումս գործադրեմ , այլ Հականատունեանց տագնապի օրեր անցընելը զիտնալով՝ պատասխանեց . «Տեղդ կիցի՛ր ու խմորէ՛ , մենք քեզ արդէն կը ճանշնանք» :

«Եյդ օրէն մինչեւ վերադարձիս գործադրութիւնը երկու տարի եւ ուժնուկէս ամիսներ անցան, եւ բոլոր այդ միջոցին միեւնոյն նպատակին հետևեցայ, պաշտօնական պահանջները յարգելով։ Հակահասունեան պատրիարքարանի մէջ ատենադպիրի եւ ժողովական քարտուղարի եւ հաշուակալի պաշտօնները կը վարէի, Անտոնիան միաբանութեան մէջ տնօրէն ժողովոյ անդամակիցի եւ ելեւմտից տեսուչի պաշտօնները կը կատարէի, բայց եւ միանգամայն Հայոց Պատրիարքարանի մէջ Վիճակագրական Յանձնաժողովոյ անդամակիցի եւ Ազգ։ Մատենադարանի տեսուչի պաշտօններուն կոչուած էի։ Պատրիարքին մօտ եւ Պատրիարքարանի մէջ կը գտնուէի շարունակ, լրագրական խմբագրութեանց կը յաճախէի, ամէն դասակարգի ազգայնոց հետ մտերմացած էի, թէ ոչ պաշտօնապէս, գործնականապէս Հայոց Պատրիարքարանին կը պատկանէի։ Ընդհանուր ժողովոյ գումարումներուն օրերը Ազգ։ Մատենադարանի սրահը կը լեցուէր երեսուխաններով եւ խըմբագիրներով, եւ յարաբերութիւններս կ'ընդարձակուէին հետզհետէ։ Երջանկայիշշատակ Ներսէս Պատրիարքի անպայման համակրութիւնը կը վայելէի։ Միեւնոյն միջոցին սկսայ ազգային լարաններու մէջ ալ բանախօսել, միշտ ազգային նիւթերու վրայ ճառելով, եւ ընդհանուր գնահատումի արժանանալով, եւ խօսածներս հրատարակելով։

«Երբոր Յովինան Քիւրէիեան արքեպիսկոպոս, Հակահասունեանց պատրիարքը, 1879 փետրուար 28/11 մարտին, գիշերախառն փախուստով գնաց Հասունեանի յարեցաւ, Հակահասունեանց զիրքը բոլորովին խախտեցաւ, եւ անկայտն գործին մէջ շարունակելը աննպատակ դարձաւ։ Ես այինու պաշտօնական քայլեր առնելու քաջալերուեցայ։ Անտոնիանները ամրող միաբանութեամբ Հայոց Պատրիարքարանի հաստակեցնելու խորհուրդը առաջարկեցի, բայց հաւանութեան ճանդիպեցայ. ծերեր մէկ տեսակ, երիտասարդներ ուրիշ մտածումներով ես բաշուեցան։ Միայն Հայր Պօլոս վարդապետ Պօյնուէյրիեան, ազատամիտ ծերունին, զիս բարախերեց, ցաւելով որ իր տարիքը չէր ներեր այդպիսի փոփոխութիւն մը կատարել։ Պապութեան ընդդիմագիր Հակահասունեանց դրութիւնը անփոփոխ պահելով, լոկ ազգային տեսակէտէն Հայոց Պատրիարքարանի

միանալու առաջարկն ալ յղացայ, համամիտներ գտայ, Ներսէս Պատրիարքի հաւանութիւնն ալ ստացայ մտերմաբար, Հակահասունեանց ժողովին առցեւն ալ հանեցի, բայց Նորէն ընդունելութեան շնանդիպիցայ: Անձնաւարութիւններ եւ պատճառաւանքներ յիշել այստեղ զանց կ'ընեմ: Կր մնար համախոհներու խռոմը մը կազմել, եւ պարզապէս ազգութեամբ եւ գաւանութեամբ Հայոց Պատրիարքարանին միանալ. եւ այս նպատակին համամիտներ բաւական զըտնուեցան, նոյն խոկ ծանօթ անուններ, Յովհաննէս Սագրեան, Միքայէլ Փորթուկալեան, Կոմիտաս Բէրմէզեան. բայց այս անզամ ալ, երբոր վճռական քայլը պիտի առնուէր, ակնածութիւններ եւ վարանումներ զօրացան, եւ եօթանատոն անձնաւորութեանց ստորագրութիւնները եւ հաւանութիւնները առնուեցան եւ ցուցադրուեցան, որոնց մէջ կը տեսնուէին՝ Ազնաւորեան, Խորտաճեան, Եսայեան, Կէօչեան, Ալիշան, Օրմանեան եւ ուրիշ ծանօթ գերդաստաններու անուններ: Եկեղեցականութենէ ես միայն կը զտնուէի, եւ ես էի Պատրիարքին հնոտ բանակցուղը: Բայց այս բոլոր գործողութիւնները բաւական ատեն զրաւեցին. եւ վերջապէս սպասեցինք որ Ներսէս Պատրիարքն ալ հըրաժարականի խոնդիրը փակէ, եւ անկէ ետքը սրոշուեցաւ պաշտօնական վերադարձի օրը (1879 հոկտեմբեր 25/9 նոյեմբեր), Գիւտ Խաչի կիրակին: Նոյն օրը խմբովին էմին. էօնիէ Գումգաբու: Երթալնիս, եւ Պատրիարքարանի մէջն ու շուրջը եկեղեցական եւ պաշտօնական եւ ժողովրդական արտասովոր համախմբութիւնը, երկու կողմերէն խօսուած ատենաքանութիւնները, եւ նոյն երեկոյին Մայր Եկեղեցւոյ մէջ ծալրագոյն վարդապետութեան աստիճան ստանալս, մեծ ու շքեղ հանդէսի մը կիրսարանն առին, եւ կատարուած գործողութիւնը բարձրացուցին:

«Պատմական պարագաները բաւական են հաստատել, թէ ի՞նչպէս խորին համոզման, հանդարտ կշռադատութեան, խելահաս հետապնդութեան, կանոնաւոր յառաջացման գործ մը եղած է իմ կողմէս հոռմէտադասան եկեղեցիէ հրաժարելով, հայագաւան եկեղեցւոյ վերադարձաւ»

«Թերեւս պէտք էր որ նաեւ վարդապետական տեսակէտէն արդարացնէի իմ համոզումս, եւ կերպով մը հաւատոյ դաւանութիւն մը աւելցնէի այս տողերուն, բայց այս

Կէտր լիովին կատարած կ'ըմբռնիմ ՀԱՅՈՅ-ԵԿԵՂԵՑԻ Երկա-
սիրութեամբս, զոր գաղղիերէն զրիցի հայերէնի վերածե-
ցի, եւ որուն անգլիերէն եւ ուստերէն թարգմանութիւններն
ալ հրատարակուեցան։ Սարք մէջ կը գտնէ ու զոյլ Հայ
Եկեղեցւոյ մասին ունեցած կարծիքս, անոր պատարեալ
ուղղափառութեան մասին համոզնաս, եւ ուրիշ գայանու-
թեանց հետ բարդատական տեսութիւններս, ուստի աւելորդ
կը սեպեմ Խոհերուն և Խոսկերուն մէջ այդ կէտերուն վե-
րագրանալ։ Քրիստոնէական սկզբունքներու չեւ աւետա-
րանական վարդապետաթիւններու խորապէս համոզեալ



ՕՐՄԱՆԵԱՆ, Ա. ԻՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԽԵՍԱԼԻՆ ՄԱՅ

մըն եմ, իսկ անոնց նշղագոյն եւ հաւատարմագոյն դրու-
թիւնը կը հանջնամ Հայ Եկեղեցւոյ մէջ, եւ անոր հետեւած
հմ ձշմարտութեան հետեւելու նպատակով։

«Աւրախ եմ որ Հայ Եկեղեցւոյ կողմէն ալ անկեղծօրէն
գնահատուած եմ, եւ ներքին զոհունակութեամբ եւ ար-
դարացի պարծանքով կը լիշեմ, որ վերադարձէս վեց ամիս
չլրացած, Կարնոյ կարեւոք վիճակին առաջնորդ հաստատ-
ուեցայ, յարակից վիճակներու յաւելմամբ, եւ հետգիհուէ
Մայր Աթոռուոյ ձեմարտնին աստուածարանութեան ուսուցիչ
նշանակուեցայ, Կոստանդնուպոլատ Պատրիարքութեան,

Դպրեվանքին կազմակերպիչ, վարիչ եւ ուսուցիչ անուանուեցայ, եւ վերջապէս Կոստանդնուպոլսոյ Պատրիարքութեան բարձրացայ. ամէնն ալ փափուկ պաշտօններ, որոնցմէ սովորաբար հետու կը պահուէին հռոմէադաւանութենէ վերադարձողները:

Այսչափը բաւական ըլլայ կեանքիս ամէնէն ցայտուն եւ ամէնէն նշանաւոր նկատուած պարագայի մասին:»

ՄԱԿԱՐԻՍ. Ա.Բ. ՕՐՄԱՆԵԱՆ

ԽռովողԷմ



ՈՒՂԵՐՁ Ա.Բ. ՕՐՄԱՆԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ

(Բաժակ ի հանդէս Տօնախմբութեան Աստուածաւեալ Պատրիարքին
Հայոց Տ. Տ. Մաղաքիա Մըբազան Արքեպիսկոպոսի)

Մեծ Մարզարէն՝ որ լի՛ երկնիւ՞
Ըստաստ եւ ուե մէկտեղ խառնեց՝
Խը անուան հետ՝ իւր հոգիէն
Խայծ մը հոգւոյ մէջ կայլակեց:

Խսոր համար, ո՞վ բաջ հովիս,
Բ փորուկի եւ յօդ հանդար՝
Արթարտ դիմեն յառաջ,
Միւս արթինած եւ դէմք գուար:

Մենի՛ ալ՝ սիրովի խանդավառ եալ՝
Համախմբուած բու ոււրցոյ այսոյէս՝
Բաժակ ի ձեռն կ'աղաղակինք
Շնեցցի՛ս, ո՞վ Հայր, յաւեր կեցցի՛ս:

1905 (Անտիպ)

ԹՈՎՄԱՆ ԹԱՐՁԵԱՆ

Բարեկայ Բայց Ենք Աս



ԳԹ-ՈՒԹ-ԻՆ. ԵՎ ԱՎ-ԱՐՄՈՒԹ-ԻՆ

կան տեսակէտով արժէք մը չունի, բայց ժթ. զդ դարս
Հայ բժշկական պատմոթեան համար կարեւորութենէ զուրկ

չէ . որովհետեւ՝ այդ պատկերը մեզ կ'ուսուցանէ անունը «Հայ Քահանայի» մը , որ բժշկական գեր մը կատարած է իր կեանքին մէջ :

Կը վերաբերէր ան մեր Ազգային հին Հիւանդանոցին , երբ սա տակաւին կը գտնուէր նառը Գաբուի ծովեղերքը , արդի Ս . Յովիաննէս եկեղեցին ներքեւը ու բովը :

Դրութիւնը և որուսածութիւնը կը խորհրդանշէ . կը ներկայացնէ՝ Տաճարի մը սինազարդ ու գմբեթաւոր խորանը , որուն վերեւը՝ վարագոյրի մը բացուածքն դորս կ'երեւի Յիսուս Քրիստոս , լանջովը շողասփիւռ , ազովը օրհնառաք , ծախովը խաչունակ , երկու կողմերը թեւատարած մէկ մէկ հրեշտակ . որոնք Գաբրիէլեան փողը կը հնչեցաւնեն : Ամբողջը իմացնել կ'ուզէ թերեւս՝ Մատթէոս Աւետարանչին այն խօսքը , թէ՝ «Եւ տեսցեն զորդի մարդոյ եկեալ ի վերայ ամպոց երկնից զօրութեամբ և փառօք բազմօք : Եւ առանց զիրեշտակու իւր փողով մեծաւ . . . » եւայն (Մատ . Ի՞ . 31) :

Խորանին առաջը կցած են սաղաւարտաւոր եւ որաւրակեր երկու աւագ Սարկաւագ , որոնք գրկած են բաց Աւետարանը , ուր կը կարդացուի՝ Մատթէոսի իեւ . գլուխին 40րդ . համարը , թէ՝ «Արոյինեւ արարի՛ միում յեղբաց այսցիկ լիոյրկանց՝ ինձ առարի՛ :

Սարկաւագներէն յևսոյ խորանին վարը կը տեսնուին երկու կարգի վրայ երերական զոյգ անձեր , տառապեալ մը՝ հետն ալ բարեւար և բարեւարսին : Ասոնք են՝ որ Աւետարանին յիշատակած զթութեան կամ ողորմածութեան վեց գեղեցիկ գործերը կը պատկերացնեն :

*

Վերի կարգին առաջին զոյգին մէջ ալեհեր ծերունի մը կը տեսնանք . նատած է . ձախ թեւն ու ուսը բոլորովին մերկ , գէմը ոտքի վրայ քօղաւոր Տիկին մը՝ որ պնակով կերակուր կը մատուցանէ անոր . ծերուկը անօթին է որ կ'ըսէ՝ ինչպէս կը կարգանք անոր բերնին մօտ . «Զի յաղցեայ եւ ետուի ինձ ուտեղ» . (Մատ . Ի՞ . 35) :

Երկրորդ զոյգին մէջ գարձեալ նոյն ծերունին նախորդ դիլքավ , դէմն ալ երիտասարդ մը՝ որ գաւաթով գուր կուտայ անոր . հոս ծարաւին է որ կը խօսի՝ «Ծարաւ եւ եկի՛ արբորցի՛ զիս» : (Մատ . Ի՞ . 35) :

Երբորդ զոյգին մէջ միեւնոյն աղքատ ծերունին նըստուկ՝ բոլորովին մերկ, դէմը ոտքի վրայ Քահանայ մը սպիտակամօրուս, պատկաւելի, որ ծեռքը հագուստ ունի հագուցնելու համար մերկը. ասոր զլխին վրայ կը կարդացո՞ի՝ «Մերկ եւ զգեցուցի՛ զիս» (Մատ. ԻԵ. 31),

Վարի կարգի առաջին զոյգին մէջ ալ նոյն ծերունին՝ կ'երեւի, այս անգամ հագուած եւ յոտին, բովին ալ սեւամօրուս զլխարկաւոր մը, որ անոր ծեռքին բռնած է իբր իբ տունը զայն տանելու. եւ ծերուկը կ'ըսէ՝ «Օտար էի եւ ժողովեցի՛ զիս» : (Մատ. ԻԵ. 31) :

Երկրորդ զոյգը՝ գարծեալ ծերունին հիւանդ պատկած անկողինի մէջ, սնարը ունենալով սեղան մը՝ վրան զբուած արգանսակ եւ խաշուկ պատրաստելու համար պէտք եղած իրադէնները Հիւանդին աջ կողմը զլխարկաւոր անմօրուս անձ մը (բժի՞շկ արդեօք), որ դգալով դեղ կը մատակարարէ հիւանդին՝ որ իբ կարգին կ'արտասանէ՝ «Հիւանդ էի եւ տեսի՛ զիս» : (Մատ. ԻԵ. 31) :

Երբորդ զոյգին մէջ վերջապէս, նոյն աղքատ ծերունին կիսամերկ բանտի մէջ նստած, դէմը ունենալով առաջին շարքին մէջի տիկնոջ նման կին մը՝ որ այցելութեան կուգայ բանտարկեալին՝ որ կ'ըսէ, «Ի բանտի էի եւ տեսի՛ զիս» : (Մատ. ԻԵ. 31) :

Այս վեց զոյգերէն յետոյ, պատկերին սոսորոտը գրուած է երկտող Յիշատակարան մը, որ ինձ համար կարեւորագոյնն է, եւ է հետեւեալը.

«ՅԻՇԱՏԱԿ է ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՍ ՏՆՏԵՍ ՏԵՐ»

«ՄՏԵՓԱՆ ՔԱՀԱՆԱՑԻՍ, ՌՄՀԱՆ»

Ուրեմն պատկերը գծագրել տուողն ու Հիւանդանոցին զայն նուիրողը եղած է՝ ($1271 + 551 = 1822$ թուականին), ՏԵՐ ՄՏԵՓԱՆ անունով ՔԱՀԱՆԱՑ մը, որ «Տնտեսութիւնուն ալ ունի, եւ յայոնի է գրուածէն, թէ այդ Քահանային «Տնտեսութիւն»ը Հիւանդանոցին վերաբերեալ էր»:

Պէտք չէ սակայն Տեսես բաերսի , դպրոցներու մեջ՝ ծառակայոլ «անտեսաները» իմանալ . (մեր մանկութեան տեսես աղբարը) ո՛չ . հոս Յիշատակարանին մէջ յիշուած «ՏԵՏԵՍԱ»ը այսօրուան մեր գիտցած Տնօրինն է , կամ վերակացուն եւ կամ լաւ եւս՝ Ներփին Հոգաբարձուն , որով , կրնանք անմիջապէս գիտնալ թէ ո՞ր աստիճանի կարեւոր պաշտօն մը ունէր Տէր Ստեփան Քահանան Նարը . Գաբուի Հիւանդանոցին մէջ :

Ես կ'ընդունիմ թէ նա հոգեւին նուիրող մը եղած է այդ Հաստատութեան , անոր նիւթական անձուկ վիճակին գարման ճարելու համար էր թերեւս որ նկարել տուասոյն պատկերը եւ անպատճառ զայն կախեց Հիւանդանոցին դուռը , որպէսզի այցելաւներու ուշադրութիւնը լարէ դէպի այդ յարկը Գթութեան . եւ անոնց առատածեանութիւնը գրգռէ . ճշմարիտ տնտես մը եղած է նա , բայց կ'երեւի թէ միայն Հիւանդանոցին տնտեսութիւնը չէր որ կ'ընէր , այնու բժշկութիւնը , բժշկապետութիւնը :

Եւ զիսաւորապէս զիս շահաջրգւառզ կէտն ալ այս է , Տէր Ստեփան Քահանային բժշկական պաշտօնավարութիւնը , զոր օտար մը մեզի կ'աւանդէ , Ֆունաւացի Տօքթ . Պոայէռ բժիշկը :

Տօքթ : Պոայէռ 1815—1824 , ինը տարի շարունակ Կ . Պոլսոյ մէջ բժշկութիւն ընելէ յետոյ . պոլսական կեանքին , սովորութիւններուն , նիստ ու կացին , եւ զանազան հաստատութիւններուն վրայ զրուած երկինաւոր սքանչելք զիրք մը կը ճրատարակէր «Neuf années à Constantinople» անունով , որուն Ա . Հատորին ծգրդ էջը կը նուիրէր մեր Նարը . Գաբուի Հիւանդանոցին . եւ անոր վրայ կը զրէր հնտեւեալը .

ԹԱՐԳՄ.

«L'Hôpital Arménien de Narlikapou se trouve sous la direction d'un prêtre Arménien, qui en est le même temps le pôdecin en cheffes .

Արդ՝ բաղդատելով պատկերին ու Տօքթ . Պոայէռի թրւականները , վստահարար կրնանք ընդունիլ , թէ Neuf an-

Հայոց Նարը Գաբուի Հիւանդանոցին Տնօրինն է՝ Հայ Քահանայ մը , ու միանգամայն անոր բժշկապետն է :

néees à Constantinoplehan mէջ յիշուած ՀԱՅ ՔԱՀԱՆԱՆ որիշ ո՞չ կրնար ըլլալ, բայց եթէ պատկերատու Տէր Ստեփանը, երբ մահաւանդ նկատի առնենք «Տնտես» բառը որ Հիւանդանոցին մէջ անոր ունեցած մէկ կարեւոր պաշտօնը կը յայտնէ :

Ցաւալի է որ Տօքթ. Պոայէռ Քահանային անունը չէ զրած, ո՞վ գիտէ ի՞նչ նկատումով, բայց մեզ համար կասկածի տեղի չկայ եւ պատկերին շնորհիւ կ'ընդունիմ, թէ Տէր Ստեփան Նարլը Գարուի Հիւանդանոցին նաեւ բժշկավէս ծառայող մըն էր :

Ըստ այսմ՝ դժուար չէ այսօր ըսել, թէ Տէր Ստեփան այդ հիւանդանոցին, անձնուէր բարերարը եղած է եւ հեղինակ անոր բարեկարգութեանը, որովհետեւ՝ Տօքթ. Պոայէռ բժիշկը իր աշխատասիրութեանը մէջ քանի մը տող վարը կը զրէ նաեւ սա խիստ ուշագրաւ տողերը՝ թէ,

ԹԱՐԳՄ.

«Quoique défavorablement situé et loin d'égaler sous aucun rapport les beaux monuments de ce genre que possède maintenant le reste de l'Europe, cet hôpital peut être regardé comme un immense pas fait dans les voies de la civilisation.»

ԵՒ ԿԸ ՑԱԽԵԼՈՒ՝

«Une partie de l'Hôpital est consacrée aux malades ordinaires et l'autre sert de lieu de détention pour les personnes atteintes de folie.»

Թէեւ տեղը այս անյարժաւ է, եւ բնա՛ երբէ՛ չի կրնու հաւասարի եւրոպայի մէջ այժմ զոյութիւն ունեցող նախօրինակ գեղեցիկ էլեմենու, սակայն կառելի է ըսել թէ այս հիւանդանոցը իիս մեծ բայ մը առած է հաղաքակրութան նախապարհներուն մէջ:

Հիւանդանոցին մէկ մասը յաշխացուած է սովորական հիւանդութեանու, մէկ մասն ալ կը ծառայէ իբր ակաստանարան մասին խանգարումի ենթակայ եղողներու:

Ըսել է թէ՝ Տէր Ստեփան իբրեւ բժիշկը կամ Պոայէռի բառով բժշկապետը հիւանդանոցին, կը դարմանէր ո՛չ միայն սովորական հիւանդները, այնև յիմարները, ո՞րչափ շահեկան եւ հետաքրքրական կ'ըլլար մեզ համար այսօր, տեղեկութիւններ ունենալ այդ մասին եւ գիտնալ թէ ի՞նչ էին անոր գործածած դարմանական միջոցները. թէեւ՝ վերիվերոյ գուշակելի է՝ որ տեսակ տեսակ ծաղիկներու արգանակները մեծ դեր կը կատարէին՝ առհասարակ բոլոր հիւանդու-

թիւններու բուժումին մէջ, իսկ յիմարադրանահարանութեան
մէջ, կը գործածուէին՝ զարողական ամենաբիրտ միջոցները
ծեծը, սաստր, շվթաշակապտ թիւնը, արգելափակութիւնը
և այլն, եւ այս բոլորը ո՛չ թէ միայն մեր խեղճուկրակ հի-
ւանդանոցին մէջ տիրական էր, այլ նաև՝ ամենուրեք ու
Փարիզի մէջ, որ անուանի Բինէլ մեծ բժիշկը անցեալ Դա-
րու սկիզբները հա՛զի կրցաւ իր բարոզութիւններով ու
դասերով հասկցնել, թէ խեղճերը, յիմարները հիւանդներ
են՝ չէ՝ թէ յանցապարանները, որով յաջաղեցաւ զանոնիր կապ-
կըպող ու տանգող ծանրակիր շղթաները կոտրտել, փշրել
տալ, ինչպէս մեր մէջ ալ նոյն բանը որաւ անուանին Սեբ-
վիչէն 1858—1860ի միջոցներու

★

Մեծապէս երախտապարտ ենր Տօրթ, Պռայէոի, որ այս-
չափ մը գո՞նէ աւանդած է մեր նարլը-Գարուի Հիւանդա-
նոցին, ու անոր բժշկապետին մատին, եւ ես այսօր բախտ
կ'ունենամ 19րդ Դարու առաջին բառորդի Հայ բժշկական
պատմութեան մէջ անուն մըն ալ աւելցնել, անոն մը՝ որ
ինպառ մոռացութեան պիտի մատնուէր, եթէ Տէր Ստե-
ֆիան Քահանայ, վերոյիշեալ պատկերին ներքեւ իր յիշա-
տակիր արծանագրած չըլլար:

Ամէն կերպ գրուաաիքի արժանի է այս Քահանան, որ
իսկապէս եղած է անձնոգիր հովիւ քաջ ու կրցած է վարել
մեր Ազգային հին Հիւանդանոցը թէ՛ իբրեւ Տնտես՝ (ըսե՞նք
Տնօրչէն) եւ թէ՛ իբրեւ բժիշկ, եւ պահել զայն ա՛յնպիսի
վիճակի մը մէջ, որ Ֆրանսացի հեղինակ բժիշկի մըն ալ
հրապարակային գովութեանը նիւթ է եղած:

Ի՞նչպէս եւ ո՞ւր սորված էր այս Քահանան իր բժշկու-
թիւնը, չգիտեմ, բայց կ'ննթադրեմ թէ սա ալ արիշ շատե-
րու նման հին բժշկարաններու աշակերտ եղած ըլլայ, ինք-
նու սրժիշկ մը, որ զիտցած գեղերան հետ հարկաւ Նա-
րեկեան աղօթքներ ալ իր հիւանդներուն մատակարարելով,
ի պահանջել հարկին ալ կը գիմէր թերեւս կարողագոյն բը-
ժիշկներու խորհուրդին, զի անցեալ Դարուն սկիզբները Կ.
Պոլսոյ մէջ չէին պակսեր րիչ ու շատ օրինաւոր քանի մը
Հայ բժիշկներ, որոնք զուցէ մինչեւ Նարլը-Գարու երթեւե-
կելու քժուարութիւններուն իրեւնին, չին համարծակիր տե-

ւական պաշտօն ստանձնել Հիւանդանոցին մէջ, եւ գործը թողած էին Տէր Ստեփան Քահանային գիտցած գէշաղէկ բժշկութեանը :

*

Ազգ . Հիւանդանոցին այս պատկերը, կը ներեմ ինձ ըստ թէ՝ մեծ խնամքով պահուելիք առարկայ մըն է. Թանհագին յիշատակ մը մեր երեմնի Ազգ . Հիւանդանոցէն, որուն սկիզբը կը կորսուի նալեան մեծանուն Յակոր Պատրիարքին առաջին գահակալութեան օրերուն մէջ :

1912 յուլիսին ես այդ պատկերին մէկ լուսանկարը Փըրանսերին գրութեամբ մը ներկայացուցի Բարիզի բժշկապատմութեան ընկերութեան, որ զայն բնդունեց մեծ հետաքրքրութեամբ եւ գնահատական նամակով ալ զիս պատուեց :

Պատկերը թանկագին է նաև անոր համար, վասնզի ինձ կը թուի, թէ անոր մէջ ներկայացուած աղքատ ծերունիներուն գէմքը Տէր Ստեփանինն է . թէ՝ հազուստ տուող Քահանան, նորն ինքն Տէր ՍՏԵՓԱՆՆ է նկարուած, եւ ո՞րչափ ակնյայտի նմանութիւն այս վերջինին ու առաջիններուն միջեւ :

Այս առթիւ հարկ կը համարիմ յայտնել . թէ այս պատկերը Ս. Փրկչեան Ազգ . Հիւանդանոցի հին շէնքէն մնացած մէկ բաժնին մէջ, անկիւն մը նետուած էր իբրեւ անկարեւոր ինչ, եւ ես՝ 1906ին Հոգաբարձութեան անդամ եղած ատենս, այդ կողմերը աչքէ անցուցած միջոցիս տեսայ զայն, դուրս հանել տուի վոշիներու տակէն, տարի նորոգել, մաքրել տուի նկարիշ Սիմոն Յակորեանի (այժմ հանգուցեալ) եւ շրջանակի մէջ զայն առնելով, յիշցի Ազգ . Հիւանդանոց, միատեղ եւ յիշատակագրութիւնս սապէս .

«Ազգ . Ս. Փրկչեան Հիւանդանոցին

«Սեպհական այս պատկերը՝ որ եղծեալ

«Կը եւ խարարեալ, վերանորոգեցաւ

«Անձնուեկ աշխատութեամբ Հայազգի

«Նկարիշ Սիմոն Յակոբեանի եւ հոգա-

«ծուրեամբ բժիշկ Տօֆր. Վ. Ց. Թորգումեանի:»

Ուրեմ 20 Մայիս 1906

106 տարուան հնութիւն մըն է այս պատկերը . զայն գիտելով լիշե՛նք միշտ Տէ՛ր ՍՏԵՓԱՆ, բազմերախտ քահանան, յիշե՛նք յարաժամ զթութեան ու ողորմութեան կարօտ ցաւի եւ հեծութեան Ծունը, մեր Ազգ . Հիւանդանոցը, օգնենք մերովսանն այդ պատկառեկի հաստատութեան, որուն նախորդը Նարլը-Դաբուի ծովափին վրայ հիմնուեցաւ 185 տարի առաջ՝ 1743ին , Նալեսան Պատրիարքի նախաձեռնութեամբ, եւ բացումը տեղի ունեցաւ . 1751ին Դափիանցի Գէորգ Պատրիարքին օրով . Արդեօր Տէ՛ր Ստեփան Քահանան այդեր մը չունեցա՞ւ . Հիւանդանոցը Նարլը-Դաբուէն եէտի գուլէ փոխսադրելու ծրագիրը բացաղներուն բով . . . Պէզմեան Յարութիւն ամիբային սիլառը շարժողներէն մէկը չեղա՞ւ ան . . .

Բարիգ

ՏՕՐԹ. Վ.Ա.ՀՐԱՄ. Յ. ԹՈՐԳՈՄԵԽԵԱՆ

ԱՅՐԱԿԱՆ ՎՐԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ ԱՅՐԱԿԱՆ ՎՐԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ

Երբ սիրտն է որ կը խօսի, փառը ինքնին ցնորբի կը վերածուի:
ՆԱ.ՓՈԼ.Է.ՅՆ.

Սիրտը երբ կը կոտրի, իր բեկեալ վիճակով կ'ապրի դարձեալ,
ՊԱ.ՅՐԱ.ՅՆ.

Փորձառութիւնը զսիար մըն է, և այսպէս կոչել բնական է, վասն զի անիկա ծախու կ'առնեուի յանախ իսկստ բարձր զնով մը :

Շ.Յ.ՔԱՐԱՐԻՐ

Առաջին փորձառութիւնը լաւադոյն բանաստեղծութիւն մըն է:
Է.Մ.Ջ.ԲՈՅՆ

Մէկ վայրկեան իսկ չեմ ցաւիր հանոյրի համար ապրած ըլլալուս և լուրջեանը մէջ ըրի այդ բանը, ինչպէս որ մարդ պարտաւոր է ընել ամէն բան։ Զկայ հանոյր մը զոր փորձած չըլլամ, իմ հոգիիս մարզարիտը նետեցի բաժակ մը զինիին մէջ Մաղիկներու նամրէն զացի դէպի ձայնը սրբնաբարուն։ Մեղրին հիւթովը ապրեցաւ

Օ. ՈՒԽԱՅՈՒ.Տ

ՊՈԱՊՄ ԾՈՒՅԸ

Մեր փողոցի տուներէն մէկէն դուրս նետուած շուն մըն է ան։ Ձեմ գիտիր թէ քոստոտած ըլլալուն համար դուրս նետեր են զայն, թէ դուրս նետուելէն վերջն է քոստերի խնդիրն այն է որ քոստոտած ըլլալուն համար, ամէնքը կը վանտեն զայն իրենց տան առջեւէն, եւ տղաք քար կը նետեն տնոր, ամէն կողմէն։

Ան առդին կը վագէ, անդին կը վագէ լեզապատառ ու խոնջասպառ, բայց մեր փողոցէն չի զատուիր, քանի հան են իր նախկին տէսերը, որ այնքան կը սիրէին զինքը, եւ չի հասկնար թէ ինչո՞ւ հիմա այդպէս երեսէ ինկած՝ դուրս լրած են զինքը։ Մարդկային եսամուռթեան ու փոփոխամոռութեան զրայ գաղափար չունի ինդաը, ինք որ հաւատարմութեան ու անձնութութեան մարմագումն է։

Առտու, ցորեկ, իրիկուն, օրը քանի մը անգամ, մեր փողոցէն ամէն երթալ ու գալուս կը տեսնեմ զինքը։ Ստեւները ամբողջովին թափած, մորթը կարմիր պատիկ լէրքերակ ծածկուած, պոչն ու ականջները կափուած, ինքն ալ անկիւն մը կծկուած, նիհարցած, պատիկցած, սկսկոր ու կաշիի կծկի մը, կը քերուի, կը քերուի, կը քերուի...»

Առաւոտէն մինչեւ իրիկուն ու հաւանօրէն ալ գեշերէն մինչեւ առտու կը քերուի, կը քերուըափ... Ամիսներէ ի վեր կը տեսնեմ զինքը, չէ եղած որ գէթ մէկ անգամ զինքը տեսնեմ հանդարտած, ֆանցած, անշարժ վրձակի մէջ ՌՀ. երեք՝

Ան կը քերէ, իր եղունգներով կը քերէ իր գլուխը նոյնքան լերկ որքան մարմինը, նոյնքան վերքոտ, արիւնոտած, կը քերէ իր մարմին, կը քերէ իր ականջներն, իր յատակն ու պսչը Վէրքերը հազիւ թէ բարակ կերեւ մը կը կապեն եւ ահա նորէն կը պատրին։

Կը կեռան անոնք որքան սաստիկ, որ ան չի կընար չքերել թէ՞ւն ալ չի յօդիր, ինչպէս չէ. բայց ի՞նչ ընէ. կ'ապրի, կ'ապրի', վրան գուտիր կ'այրի, եւ ան կը բռնադատուի իր եղունգներով քերեւու իր վէրքերու Անէծք մը կայ կարծես վրան։ Ան այդպէս պիտի քերուի, մինչեւ իր մահը, բայց չի մեռնիր ալ, ամիսներէ ի վեր է որ այդպէս է։

Ի՞նչ կ'ուտէ. ազբեւներ կան փողոց թափուած։ Կ'երթայ իր վիրապատ դունցը խոթելու անոնց մէջ, բայց միհեւնոյն տեսն թեւը կը շարժի, մնաքնայի մը նման, զսպանակի մը պէս, կը ճօճի յաւէտ, ու կը քերէ, կը քերէ...»

Ամէն անգամ, լորջանքով ու մեղքնալով կը տեսնեմ զայն ի՞նչ տանջանք, Զեմ կարծեր որ դժոխիք կցուած վայրին մէջ ասկէ աւելի տաժանելի պատիժ մը ըլլայ, Այլ սակայն, ի՞նչ է այս խեղճ շնիկին յանցանքը։

Ի՞նչո՞ւ սա պահուս ուրիշ շուներ գուբգուրանքի առարկայ են, Երջանիկ են, ինչո՞ւ ուրիշ շնիկներ իրենց արբուհիներուն ծունկերուն վրայ նստած կը համբուրուին ու կարկանդակներ կ'ուտին քնքուշ մատներու մէջէն։

Ասոր ալ՝ աշխարհի մէջ հաւասարութիւն երազող անմիտներ թող պատասխանեն։

AVO

ինչո՞ւ, ինչո՞ւ ինչու չկայ:

Բայց ամէնէն ահաւորը շատանին դէմքին արտայայտութիւնն է քերուած ատեն, եւ ե՞րբ չի քերուիր:

Տեսնելու բան է:

Անբանները որչափ ալ անբան ըլլան, մանաւանդ շուները անշուշտ ունին արտայայտութեան իրենց եղանակները: Անոնք գիտեն ուրախութիւն յայտնել, համակրութիւն ցոյց տալ, զայրալից երեւոյթ առնել:

Օ՛, քուսոտ շունին արտայայտութիւնը: Ի՞նչ ժամածութիւն դէմքի, ի՞նչ արտայայտութիւն ցաւի, նեղութեան, յոդնութեան, յուսահատութեան, երբ թեւը յաւէտ կը շարժի մեքենական, վերքիրու կեղեւները կը փրթին ու կը թափթին, արեան սպառած կաթիներ ծակծկուած մորթին կը փակչուին:

Ի՞նչ կեանք, ի՞նչ դատապարտութիւն, ի՞նչ սարսափի:

Ինչո՞ւ չի մեռնիր խեղջը: Ինչպէ՞՞ կը դիմանայ:

Մահը իրօք փրկարար բան մը պիտի ըլլար իրեն՝ համար:

Այլ սոկայն, դժբախտութիւնն է որ անասունները այնքան բարի են, աննասպան ըլլալ չեն զիտեր:

Միւս կողմէ, մարդիկ որ այնքան չար են, իբր թէ կը մհեղնան ու չեն ուզեր զայն սպաննել:

Ու անոնք որ զիրար կը փազոտեն չնշին շահերու համար, հէք քոսոտած շանը գուրս նետելէ ետքը կը թողուն որ ապրի ու երկար տանջուի:

Ժամ մը միայն այդպէս անդիմադրելի կերպով քերուելու գաղափարը պիտի բաւէր մարդ մը խելայեղելու:

Եւ այս ժամ մը չէ, որ մը չէ, շաբաթ մը չէ, այլ ամիսներ եւ ո՞վ գիտէ տակաւին որպիս պիտի տեւէ:

Որովհետեւ այս պահուս որ ես այս տողերը կը գրեմ, ան գուրսը, մեր փողոցի մայթին վրայ կծկուած, քիթը բերանը ծռորտկած, զարմանալիօրէն կակծալի ու լալագին արտայայտութեամբ ան կը քերուի, կը քերուելուի...

Յայտնապէս սուիթ մանրէներ կան վրան որ կը իսայտան, կը իսցեն զայն ու կը իրծեն ճշմարիտ մակարոյններու նորան:

Ինք անդադար կը քերուի, կը կուսի անոնց դէմւ Բայց անոնք աւելի կը շատնան եւ ինք ալ' աւելի կ'այրուի ու կը քերուի:

Եւ ամէն անգամ, միեւնոյն արդահատանգէն ու պժանքէն ետքը զոր կ'զգամ, միեւնայն հարցերուն է որ կը խորհիմ:

Ինչպէ՞՞ կը դիմանայ:

Ի՞նչ պատիժ է այս:

Ի՞նչ է յանցանքը այդ: Հէք բարի անասունին, իրբ պատժուելու արժանի այնքան յանցաւորներ կան ասուններուն մէջ...

Եւ քանի ան չէ մեռած ու ազատած դժոխային այդ ցաւէն, պատկերը չպիտի հեռանայ աչքիս առջեւէն, հէք հիւծած այդ պկոկ շան, որ քերուելու ուժգին պահանջն երանքներովը լիոկ իր մորթը կը ժանկուի, կը փարատէ, կ'արինուտէ:

Ի՞նչ մզմաւանջ...

ՅՈՒՆԱՆԴԵՍ Ա.ԱՊՈՅԱՑ

AVO

ԱՅՊԵ ԱՅՆ-ՆԵՎԱՅՆ ԴԵՐՈՒՐՈՒ ԱԵՀ

Վէպը ուշ ծնունդ առաւ Յունաստանի մէջ, եւ անտարակոյս փոխանցուեցաւ ան Աքեւելքէն։ Այն ստորին մակարդակը ուր կ'ապրէին կիները, ընտանիկան յարկերու թերին՝ բարբերը եւ ընկերութեան կազմաւորման ձեւը, մանաւանդ, հուժկու երազները որոնք երեւակայութիւնը կը փոխադրէին բանաստեղծական հաւատքի մը ուժեղ այլակերպութեան զիրկը, երկրորդական զծի վրայ, հեռի պահեցին գրական այն սեոր՝ որ կեանքին մտերիմ, շատ մօտէն դիտուած ճշգրիտ գէպքերու տեսողութիւնով կ'ապրի։ Արդարեւ մարդկացին գործերու մէջ նուիրաւպեսութիւն չի սեղմիր, բոլորը բոյրեր, բոլորը հսկաներ են երբ անոնք կը ծնին այնպիսի միջավարի մը մէջ, որ իրենց կրյարմարի։ Ես անոնց մէջ չեմ գտնեմ ո՛չ առաջին եւ ո՛չ յիտին։ Ոյս-պէս, մենք Ֆրանսացիներս ծնած ենք վէպին համար, ինչպէս Յոյները դիւցազներգութեան համար։ Անոնք միշտ դիւցազներգակ եղած են եւ երբէ՛ք ճշմարիտ վիպազիր։ Ներկայի ակնարկով անոնց վիպերգութիւնը միշտ կեղծիր է։ Միսալ եւ հասարակ պատմուածքներ ընդհանուր առմամբ, որոնք ծնունդ առած են այնպիսի շրջանի մը մէջ, երբ յունական հանճարը մթազնելու վրայ էր։ Անոնք արգասիքներն են այն ընկերութեան որ ինկած էր շուայութեան եւ շուայութեան մէջ, որ իր զառամութեան մէջ կը սնանէր թեթեւ աբարոյ եւ անառակ պատմութիւններով։

Հսկայ բանաստեղծներու շրջանը փակուած էր, վիպազիրները Ոդքսականին մէջէն շլացնող ճամբորդութեանց դրուազներ դուրս կը բերէին, արեւելքի ալլանդակ եւ օտարուոի հէքեաթները փոխ կ'առնէին, դիցաբանութեան հերոսները եւ երազները կ'ոգեկոչէին, բոլոր այս կարկրտաններով կը կազմէին մութ եւ խեղճ բանաստեղծութիւն մը, որուն մէջ չէր տեսնուեր ո՛չ մէկ ճշգրիտ երանդ իրական կեանք, որուն հերոսները սառն ու աղօտ պայմանադրական խամաճիկներ էին։

Պէտք է ծանրանալ առաւելապէս յունական զրականութեան ուղղակի սերնդագործութեան վրայ, բանաստեղծութեան եւ վէպին միջեւ :

Անտարակոյս երկրորդները ծնունդն են առաջիններուն : Վէպերը որդիներն են դիցազներգութեանց . նոյն դիցազներգութիւնները գոյութիւն ունին վէպին մէջ, բայց այս անգամ իրենց բարձրութիւնն կործանած, երկրի վրայ սողացող, հասարակ ու սամիկ :

Ահա՝ այս պայմաններու մէջ Ողիսականը ծնունդ տուած է անհաշիւ պատմուածքներու,

Յոյն վիպազիրները կորաւեցան տափակութիւններուն եւ սխաններու մէջ, մնալով յաւէտ բանաստեղծ իրենց բնազդներով եւ ծիրքերով միայն : Մնոնք խօսեցան մարդուն եւ բնութեան վրայ, առանց իրենց շուրջը անգամ դիտելու ծանծրովի յանձն առնելու : Առկէ կը ծնի յոյն վիպազրութեան ընույթը : Կերծիքը հոն կը թագաւորէ ընդհանուր առմամբ. սուտը, շացուցիչ գէպերով կ'ապականէ զայն անհաւատալիօրէն :

Հեղինակները չեն հնտարքրբուած դնել վէպին մէջ ուսումնասիրուած, ճշգրիտ մանրամասնութիւններ. ընթացիկ կեանքին բարոր մանր դէպքերը սխալ նկարագրուած են : Եւ այդ գործերը որոնք պէտք էին մեզ նկարել իրենց ժամանակի վարքն ու բարքը՝ ընդհակառակը մեզ կը փոխադրեն առասպեկտական աշխարհի մը մէջ, ստայօդ արկածախնդրութիւններու եւ արտառոց դէպքերու միջոցաւ :

Պարզ է որ վէպը Յոյններու մօտ երբեք չէ եղած իրական կեանքի պատկերը, ճշգրիտ գործողութիւններով շըրջանակուած :

Վէպը միջոց եղած է անոնց համար անպատկառ բանաստեղծութեան, երեւակայութիւնը միշտ վառ պահող, որքան զրաւիչ նոյնքան միջին առասպեկտներով խնողուած :

Նեխ կարճ պատմուածքներ Յոյններէն «Միլսիականը» անունով ծանօթ : Ասոնք զատ առասպեկտըէ կազմուած փորք պատմուածքներ էին, բաղցը ոճով մը համեմուած, ուր կը պատկերանան Ասիացիներ իրենց կը քոտ նկարագրութիւններուն մէջ եւ բուն Յունատան իր համակրելի եւ բաղցը շնորհին մէջ : Այս պատմուածքները մեզի չեն հասած :

Ամենահին պատմուածքներու ապրող հեղինակները եղած են Նիսէ Բարթէնիուս եւ Թօհօն:

Մինչեւ չորրորդ դար սպասելու է, գտնելու համար ճշմարիտ վիպագրութիւնը:

Քրիստոնէութիւնը որ նոր ծնունդ առած էր, կը փոխակերպէր աշխարհը, իր բոլոր պայծառատեսութիւնը եւ կորովը սպասելով հառ առքի պայքարին եւ քարոզութեան մէջ:

Առևնենք օրինակի համար ելիոտուի, «Թէաժէնի եւ Քարիկլէի սէրը» եւ Լօնկիւսի «Ճամփնիս եւ Քէօն»:

Ելիոտու, որ յևաոյ քահանայ դարձաւ, գրած է այս վէպը անպայման իր երիտասարդ տարիքին մէջ, «Մելիխիականրաներու հետ բազգատմամբ իր վէպը խելօր է բայց նիւթը կը կազմէ սկրունի մը կհանրը արջապատաւած հազար տեսակ վատանգներով, որ կրակի կու տայ իր դէմ հանդիպող բոլոր սրտերը, յաղթելով իր քայլին դէմ հանդիպող հազար արգելքի:

Առանցքը կը կազմէ ճամբորդութիւնը որու միջոցին հեղինակը կը թոյլատրէ ինքզինքին ստեղծելու այն տեսակ դիբքեր իր հերոսուհիին ինչ որ իր երեւակայութիւնը իրեն կը թելաղրէ, եւ մենք կը զտնենք այնտեղ յաւերժական առազակութիւնը, անհատնում փոթորիկներ, եւ այլն:

Գալով երկրորդին, «Ճամփնիս եւ Քէօ»ին, վէպէ մը աւելի հովուերգութիւն է, զործէ մը աւելի դրուագ մը, Աննկարագրելի շնորհով ազուցուած դրուագ մը, որուն մէջ մուտ կը զործեն անպայման ծովահէններ, որոնք կարծես ըլլայլն ճակատազրական եւ անհրաժեշտ խաւաճիկները յոյն վիպագրութեան: Միայն արձակունակ հովիւերգութեան մը զոյւթիւնը զգալի է այդ փոքրիկ գլուխ զոյնցին մէջ, որոն սակայն կը պակսի տեղական գոյնը Դէպքը աեղի կ'ունանայ այնքան դիւթական հողի մը վրայ, եւ բարքերու պատկերացումը այնքա՞ն սխալ գոյներով առնուած է, որ մարդ կը շփոթէ զտնել այն թուականը երբ, զրի առնուած է այդ զործը եւ հօթը դարերու անզրպետի մը առցեւ կը տառամսի: Յետոյ կը յաջորդէ «ատէ քատանս»ը, որու ընթացքին վէպը ինկաւ նողակի այլանդակութեանց մէջ:

Նիսէդաս Լօմէնիանուս, այդ վէպերուն ակնարկելով կ'ըսէ. «... անոնց մէջ փոթորիկ, յափշտակութիւն, աւազակութիւն, բանա, ծովահէնութիւն, սով, աննկարագրելիօրէն կ'իշխնեն ու կը խափանեն ցերեկի լոյսը . . .»

Ճշմարտութիւն է։ Յունական վէպի յաւխենական ուղեգիծը այս կազմած է, անյագօրէն պատմուած, անիրական եւ տափակ երեւակայութենէ մը ծնունդ առած հերոսներ, պատցուած սխալ կերտուած աշխարհի մը մէջ . . .

Արդ, եթէ վերադառնանք լատին գրականութեան, Հռոմայեցիներու մօտ կը գտնենք միայն երկու վիպագիրներ, Ս.իրւլէ եւ Բետրոն։ Սյս վերջինը մանաւանդ կատարեալ վիպագիր մը եղած է, մաքուր գիտող եւ խելացի ու պայծառ նկարագրով մը։ Մեզ տուած է, իր «Ամթիրիթոնավ», Գլուխի եւ Ներոնի ժամանակակից բարրերու կատարեալ պատկեր մը, Գործողութեան մէջ կը նշարուի թէեւ յունական դրոշմ, բայց զանոնք հեղինակը միջոց կը գործածէ նկարելու համար իր իսկ դիտած տեսարանները։ Ա.իրւլէի «Ռուկի էշր» յոյն վէպին «Տօն Թիշօթան է, Ա.իրւլէ հին գըրողներուն աշակերտած է, բայց ան զրած է իր վէպը, ծաղ կելու համար իր նախորդ սերունդներուն դիւրահաւ ատութիւնը եւ աւելորդապաշտութիւնը։ Անոր մէջ ազատախոհ մը կը կերպարանափոխուի իշու մը. իրը պատիժ իր ցանկութիւններուն։ Յետոյ իր էշը կը պատցնէ արկածախրնդութեանց մէջ։ Կը վերջացնէ զայն հաղորդակից դարձնելով ռևսիսի զաղանիքներուն։

Սյս երկար այլաբանական գործը հեգնանք մրն է իր դարուն մէջ տիրող մոլութեանց եւ ծիծաղելիութեանց դէմ։

Լրացնելու համար այս էջը, որուն մեծ զիծերը արագ եւ կարճ տողերով ես միայն ներկայացու ցի. պէտք էր միացընել զայն օղակ օղակ մինչեւ Փրանսական վէպը տասնըեթերորդ դար։ Այդ ամբողջ ժամանակամիջոցին սակայն տիրող հանդիսացած է ասպետականութիւնը, որուն առանցքը կը կազմէ միշտ յունական վէպը։ Նոյն պատկերները տարբեր քաղաքակրթութեանց մէջ, նոյն անիրականութիւնները, նոյն տղայամիտ սէրերը, պատցուած հազար երեւոյթներու տակ, նոյն խելք զիւտերով։

Պատկերը կատարեալ պիտի ըլլար եթէ կանգ առնել ուզէինք այստեղ. պէտք պիտի ըլլար մտնել օտար գրականութեանց սահմաններուն մէջ, մինչեւ Հնդկաստան և Չինաստան։ Սակայն մարդկացին միտքը գրեթէ ամէն կողմ, այդ շրջաններուն մէջ, նոյն կազմը կը ներկայացնէ։ Ամենահետաքրքիրը ուսումնահիրելն է, իր բնդարձակ տարողութեան մէջ, այն շարժումը՝ որով մարդկութիւնը թօթափած դիւցանիներական կեղծիրը՝ մուտ զործեց իրապաշտութեան մէջ։

Թարգմ. Վ. Ա. Խոնջ. Ա. Ա.

ՄԵԾԱՐԱՆՔԻ ՊԱՐՏՔ ՄԸ

ԱՄԱՓԷՆ ԱՌԵՐԱԿԵՑՈՒ

(45 ԱՄԵԱՑ ՅՈՒՆԵԼԵԱՆԻՆ ԱՌԵԹՈՒ.)

Ինաձ է 1865ին Գրուսաւ իր ուսումը կ'ստանայ տեղւոյն ԳԷորգ-
եան վարժարանին մէջ, որ այդ թուականներուն բարեկարգ վիճակ
մը ունէր: 18 տարեկանին կ'աւարտէ ուսման ընթացքը, եւ նոյն տաեն
ուսուցչական պաշտօնի կը կոչւի, չարունակելով հանդերձ մասնաւոր
դասեր առնել թուրք եւ պարսիկ մաս-
նագէտներէ: Արարական տաղաչափու-
թիւնն եւս կը սորվի պարսիկ գրագէ-
տի մը առաջնորդութեամբ:



1887ին Թուրքեսէնի ա. ուսուցիչ
կը նշանակուի ԳԷորգեան վարժարա-
նին մէջ, ու կը վարէ նաև գեր-տնօ-
րէնի պաշտօնը: Խակ 1890ին տնօրէնու-
թիւնը կը յանձնուի իրեն: Հենդ տարի
անընդհան կը վարէ այս պաշտօնը,
գործակցութեամբ Պոլսէն հրաւիրուած
կարող ուսուցչական մարմնի մը:

Կուրտիկեան Գրուսայի Ուսում-

նաուրաց Միութեան Տնօրէն ֆողովի
անդամ եւ ատենապետ կ'ըլլայ երկար

ՍՑԵՓԱՆ ԿՈՒՐԳԱՆԵԱՆ

(28 ռաբեկանին)

Կաթողիկոսի առաջնորդութեան շըր-
ջանին հաստատած էր, եւ կը հայթայթէր վարժարանին ծախքե-
րուն մեծագոյն մասը:

Գրուսաւ գտնուած տաեն կ'աշխատակցի տեղական Ֆելիսիոս
շաբաթաթերթին, պարսկիրէն գասեր գրեմով ուսունողներուն համար:

1895ին Ս. Կուրաբիկեան կու գայ կը հաստատուի Պոլիս, եւ նոյն
տարին Թուրքերէնի գլխաւոր ուսուցիչ կը կարգուի կեդրոնական վար-
ժարանին մէջ, ուր մինչեւ այսօր կը պաշտօնավարէ մեծ ձեռնհա-
սութեամբ: Ինքն է որ Կեդրոնականի մէջ հաստատած է Թուրք գրա-
կանութեան պատմութեան գասը Զուտ արաբերէն եւ պարսկերէն
Ճիւղերն ալ ինք աւանդած է: Արաբերէնի համար Թուրքերէն լիզուով
գերականութիւն մը պատրաստած է փախտքարձ թարգմանութեան
գործնական հրահանգներով: Խանուած են այնպիսի աշակերտներ, որ
թուրքերէն գրաւած երկար նամակներ յաջողած են վերածել արա-
բերէնի ԶՈՒական թուականներուն արաբերէն գիտնալը պայման էր,
Պոլսոյ իրաւագիտական համալսարանի մուտքի քննութիւններուն կա-

թենալ մասնակցելու, ինչպէս նաեւ հին թուրք մատենադրութիւնը մասնագիտօրէն ուսումնասիրելու համար։

Սանասարեան վարժարանի աշակերտներէն անոնք որ թուրքերէնի ուսուցչութեան պատրաստուելու համար Պոլիտեխնիկածեան են, իրմէ դաս առաջ են, համալսարանի դասաւանդութեանց հետեւելու միջոցին։

Ա. Կուրտիկեան քացի Ազգ. Կեդրոնական վարժարանէն, ուսուցչական պաշտօններ վարած է նաեւ վենետիկեան եւ Միջազգային Հայրերու, Սագգ Աղաճի Ս. Լուսաւորիչ, Գէզագեան, Էսաեան, Նոր Դպրոց, Գէրապէրեան վարժարաններուն եւ Մէրձանի հտատիին մէջ, զանազան թուականներու։

Իր գործունէութիւնը չէ սահմանափակուած միայն կրթական առարկպին մէջ: Անդամ եղած է Կեդրոնականի Տնօրէն մարմնին, այն ատեն երբ վարժարանը տնօրէն չէ ունեցած: Վարած է ազգային պատուակալ պաշտօններ: 1896—1908 շարունակաբար մասնակցած է Կեդր. Ռւսում, Խորհուրդին, իբրև անդամ եւ ատենապետ Անդամակցած է, նոյնպէս Ազգային եւ Քաղ. Ժողովրդուն:

Օրդաննեան Ս.ր Պատրիարքութեան օրով, արաբախօս գաւառներէն պատրիարքարան եկած արաբերէն գրութիւններու, ինչպէս նաեւ պարսկերէնի պատուակալ թարգմանիչ եղած է: Զանազան պաշտօնական հանդիսութեանց ատեն ալ, Կուրտիկեանի վիճակած է Ազգ. Իշխանութեան կողմէ ճառախօսութիւններ ընել:

Պարսից Շահին Պոլիս այցելութեան առիթով իր արտասանած հայերէն ուղերձը յետոյ ընտիր պարսկերէնի վերածելով մատուցեր է անոր, եւ արժանացած է մասնաւոր գնահատութեան: Արդէն իր պարսկերէնի հմտութիւնը միշտ գնահատուած է եկող գացող գրեթէ բոլոր պարսկական գեսպաններուն ու պաշտօնատարներուն կողմէ: Ցովհաննէս Խան Աբէզապեան զինքը երբ կը ներկայացնէ գեսպան Մահմուտ Հիքմէտ Խանին, այս զիքչինը համույթով կը կարդայ իրեն ներկայացուած պարսկերէն արձակ եւ ոտանաւոր գրութիւններու ձեռագիր հաւաքածոն եւ կը յանձնարարէ հրատարակել զայն Տէպիսրամիք Թրանիսնիք մէջ, իբր սնթերցանութեան դաստիրք: Արդարեւ այս հաւաքածոն լոյս կը տեսնէ 1901ին:

Բանաստեղծ գեսպան իշխան Իրվա Տանիշ Խան, պարսկակէտ Տքթ. Թիքերաքեան Խան եւ ուրիշներ մեծ հիացումով գնահատուած են իր կարողութիւնը:

Կուրտիկեան ունի նաեւ Հայ եւ Պարսիկ լեզուներու համեմատութեան վրայ շարք մը յօդուածներ (Արեւելք), ուր կարգ մը Հայ քառերու ստուգաքաբանութիւնն ընելէ ետքը, Հայերէնի բարդութեան եւ ածանցման կանոններուն Պարսկերէնի հետ ունեցած սերտ աղերսը ի վեր կը հանէ, անվիճելիքորէն լեզուական ու գրական նիւթերու վրայ ուրիշ յօդուածներ եւս կը հրատարակէ Տէրիտէյի Շատրիյէլ, Թիւզանիպիսնիք եւ Թիւրակնիք մէջ, այեւայլ թուականներու։

Կուրտիկեանի թուրքերէն ոտանաւորներն հրատարակուած են Պուսայի պաշտօնաթերթին Խիւտավէլիսիւսարի, եւ հոս՝ Մալումար գրական շաբաթաթերթին եւ օրաթերթերու մէջ:

Թուրք գրականութեան մեծ վարպետներէն քանաստեղ Մահմետ Լիքրէմ Պէյ, գնահատած է անոր քերքուածները. եւ երբ կը թական նախարար եղաւ, Հայերէնի եւ թուրք գրականութեան ուսուցչի պաշտօն տուալ կուրտիկեանի, Մթերնանի հաստիյին մէջ:

Հինգ տարի առաջ, բանաստեղ Թէզփիք ֆիքրէթի դամբարանին (Էյսուլ) այցելութիւն մը տուին թուրք գրագէտները: Այդ առթիւ կուրտիկեանի կարդացած գելեցկահիւս, զգայուն ուղերձը գովեստներու արժանացաւ թուրքերէն թերթերու մէջ:

Ս. կուրտիկեան հեղինակած է զուարթ թատրերգութիւններ թուրքերէն լեզուով, անոնք իր աշակերտներուն կողմէ յաճախ քեմադրուած են եւ մեծ ընդունելութիւն գտած: Գրած է նաեւ սուանասը զուարթ տրամասութիւններ եւ մենախոսութիւններ, սրոնք նոյնպէս աշակերտութեան կողմէ արտասանուած են:

Իր հրատարակած երկերն են.

1.— Միւր'արիւն Նիկեան (լոյս տեսած 1887ին), որ արաք եւ Պարսկ բանաստեղներու, վիլսովաններու ընտիր ասացուած քններուն եւ սուանաւորներուն մէկ հաւաքածոն է, թուրքերէն թարգմանութեամբ եւ զարանական հատուածներու վկայաբերութեամբ:



ՅՈՒՆԻԿՈՐ
ԱՏԵՎԱՆ ԿՈՒՐՏԻԿԵԱՆ

եւ գնահատումները յայտնող ստանաւորներ (գրի աւնուած 21 տարիներէ ի վեր):

6.— Արեւելեան եւ մասնաւորաբար հայ ու պարսիկ լեզուներու գրայ համեմատական ուսումնասիրութիւն, հայաբարբառ, երկու հատու, խիստ շահճկան:

7.— Արաքար ստանաւորներ եւ գրուած քններ՝ պարսկերէն քնագրէն թարգմանուած:

5.— Զանազան դէպ-
կերու առիթով իր կրած
ուղաւորութիւնները, վշտերը

* *

Ս. Կուրտիկեան պետական կարգադրութեամբ, իբր Լիսէի ուսուցչի տիտղոսը 1923-ին ի վեր թուրքերէն լեզուն կը դասախոսէ Ղալաթիոյ Կեդրոնական, Պագրգիւղի Պէզազեան եւ Բերայի Խսահան վարժարաննեռուն մէջ, Միշտ գնահատութեանը արժանանալով Մէարիֆի քննիչներուն։

Կեդրոնական վարժարանի ուսուցչական մարմնին միահամուռ փափաքին ու դիմումին վրայ, Ազգ. Կեդր. Վարչութեան Քաղ. Ժողովը, հերու, որոշեց ի վարձ իր երկարամեայ արդիւնաւոր ծառայութեան,

45 ԱՄԵԱՅ

ՅՈՒՆԵԼԵԱՆ

Ստեփան Կուրտիկեանի կրթական գործունէութեան, քառամեան ծովագալայ առաջարկութեամբ արժանական միահամուռ ծովագալայ Ցորելեանը տօնել հանդիսաւորութեամբ։

Այս նպատակով ընտրուեցաւ Յորելեանական Յանձնաժողով մը, գլխաւորութեամբ Ազգային Բնդհ. Ժողովի Ատենապետ Բրօֆ. Արքահամ Տէր Յակոբեանի։ Այս առ իթով պատրաստուելաւ նաեւ Յորելեարին կեանքը, Կրթական ու գրական դ ործունէութիւնը ներկայացնող զ ըրգոյկ մը, ուրկէ քաղուած հն այս կենսադրական նօթերը։

* *

Ստեփան Կուրտիկեան իբրեւ ուսուցիչ մեր մէջ համարուած է օրինակելի տիպար մը, որ իսորապէս ըմբռնած իր ասպարէին նուիրականութիւնը, անազմուկ եւ այնքան բեղսւն գործունէութեամբ մը կրցած է համազդային յարդանքի եւ անխառն համակրութեան արժանանալ։

Թ. Ա.

ՊԱՏԱՌԻԿՆԵՐ

ԹՈՂԻՄԻ, ԱՐԱԲ ԵՒ ՊԱՐՍԻԿ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Նրէ նօմարտուրեան բափանցող աչ չաւնիս, բու ամբողջ Էուրիթիւնի խաւարի մէջ կը մնայ, լուանուտէ զուրկ տանի մը այէս, որ անբանցելի կը մնայ ուղղողուն աւելու նառագոյրեւուն դէմ։

ՅԱՅԹԱՅԹ ՀԱՆՐԱ

Գմբախսը այն մարդն է որ զիտուրիւն եւ զարգացում կը ստանայ ազետներուն ձեւմը տառապելու համար։

ՇԻՆԱԱՐ

AVO

Յաղրականք առիրէն օգոստինդ վրէծ չի լուծեր իւր բժիշկներ իւր բաղմաննին իւրազուրծումը հակառակութին ձախողութեանը մէջ չի պիտօնեւ:

ՌԱԿԵԴՊ ՓԱՇԱ.

*

Սիրը արտօն է Աստուծոյ. Աստուծած Մրգին միայն կը նոյնի Նորու աշխարհի մէջ դժբախ կ'ըլլայ ան ու սիր մը կը նոնցէ: Գան ի՞նչ որ կը մասմա նեզի համար, ուշիւնեալու մասմի այ նոյնը մասմէ՛, այս է չորս նույրական գրեթու բազմուկազարքեալ բինը:

ԱՃԲԴՊ ԽՈԽՆՈՒՄ(1)

*

Սիրելի՛ս, ինչու Քե՛տոյէն շինելու կ'ուժամախա. Երէ Աստուծոյ աննորը կը փնտուս, ուսի աննոր մը սինէ:

ՄԹՈԽՀԿՊՊԻ (ԴԱԽՆՈՒՄ)

*

Ո՛վ անառապատճեներ (ուխտագնացներ), ինչո՞ւ կը պատէ՛ հողն ու բարք. պատահեցէ՛ այն աննոր որուն կը բաղմային Աստուծոյ ընաւեալներ: Սիրան է Աստուծոյ բնակարանի, երանի անոնց որ այդ անառին սիրացան:

ՃԱԼԱԼՅԱՏԻ

*

Սիրա հուսառացելոյն՝ արտօն է Աստուծոյ:

ԽՈԽՈԽՈԽՆՈՒՄ ՄԱՐԴԱՐԵՆ,

*

Սյն վախուեկ ունեցը զարնոն սիմբին պէս՝ որ բնուքենէն առօսն է նեզի, արիւնոս ուսի կոկոնները փքքեցնելու համար սպառէ՛:

*

Քու աշխեռով առասունք սնութասն է իրը գրախային անապակ ջուր, ուպէս զի առով կարողանաս նու դժոխմդ դրախտի վերանքը:

*

(*) Խոհեղապատ բուրք բանասեղծ մրն է, որ Հիների 707 բուականին կ'ապէկ Անաօլուի մէջ:

Թէիս աւերենոյս մարմնոյ չորս պատերուն մէջ արգելափակուած զերի մըն ես, բայց առօսուած ևս այս պարփառէն դուռա ալ սուառնելու:

Ժամանակին պատուհանով բարք ես վրայ կը ծանրունայ, որովհետեւ յանդուզն, զաւահամոյ, անփորձ և բժրոս մանուկ մըն ես դուռ:

Թէիս կամքիո սունձը ես ձեռք տրուած կը բռի, բայց այս երեսոյքը պատրանի մըն է: Համբակ, մանուկ, ձիուորի մը կը նմանիս դուռ, սունձ ուրիշ մը ձեռք կը դնուի:

ՄԻՔ ԱՅՐԻՊ

Գուն կեռնիոյ տեսողութեանը մէջ եւրն ես միոյն այն վայրկեանին, ուր կ'ապրիս:

Ամէն անզամ որ մարդ իր այժմեր կը բարքէ հանոյնով, իր մարմինէն բան մը կը մեռնի:

Ամէն քուամի փունեցի, եւ չտեսոյ խելիք ուրանուցող քուամի մը բարկութեան համապատ:

Ա.ՊՈԽԵ, Ա.Թ.Ա.ՃԵՑԻ

Անոր այտեռուն ցոյթէն սուսակի պէս կը կրուճէւր այն հոդը ուր կը հանդիսէւր ան կամ կրօն կ'առնիւր նործիս, անոր վարդիքեր այտեէն կրամիր վարդեցուրի օյրիս կը կարդիքին:

ՄՈՒՏԻՆԻ

Սաղէրի անունով պարուիկ բանասեղծ մը հուկառակ սնուած մէկ մէկը ըլլալուն՝ խիստ յաւակենու էր ևս միւս կը տրանցար թէ ժամանակակից բանասեղծներ բանազողութիւն կ'ընեն իւրմէ: Հոչովաւուն ձամի իմանալով անոր այս բարքանշամինները, հետեւեալ եղիծամիք գրած է: «Սաղէրի կ'ըսէւ թէ բանզողները իր բանասեղծութիւններուն վայրուն իմաստներ զարուացած են: Արդարին տեսուց անոր բանասեղծութիւնները ծայրիւններ ծայրէ ծայր իմաստ չունեյն: Ուրեմն նիս է: Եթէ կ'ըսէւ թէ իր մասմասներ զայցուած են»:

Պարսիկ բանասեղծ Լութֆուլլան և իր բարեկամը Մուհիզդատին որ մը Նիսապուրի մէկ գլուզը, պատեկը մը Եկերան իշեց փարրոցները բաւարու համար Լութէ Խօնը փարրոցնին արեւու տեղ մը կը փախն չոցցներու նայառակալ Այդ միջոցին յանձնած առաջիկ փարուրիկ մը կը ծագի, և ուժգին հովք Լութ Բալլահին փարրոցը, զոր զիւռ նունի մը որ առաջ զնած էր, կը բշէ կը տանի, այնպէս որ ամեն կը կորսուի: Նոր Մուհիզդեսին զարմանիք եւ ցաւ կը յաջոնիէ, Լութքույրան անտարքեւ կեւարով կը պատասխանէ: Այս է իմ նակառագիւռ, ուրիշ անզամ այ միեւոյն պարագաներու մէջ մէկ փարրոց կուստեցաւ: Այս պատասխանին Խօնը յանձնառասից հետեւալ ոսանաւոր կ'առաջանանէ:

«Զարմանախի է իմ բախոս, երէ ծավ երամցուր վիճուռելու, ծնվը ցամբած կը զառնայ: Նորէ կրակ առնենք համար զմօյն երամ, կրակը բարացած ուու կը կորիս: Օրէ բանէն բուր մը խել ուզիմ, բարը անձանելիք առաւելոյ մը կ'ըլլայ զահարի պէս: Բոլ երէ զառն երամ նոզ վիճուռելու, հոգը հոն կորմիր ուսիիի կը փախուի: Սակայ մէկտեղ Շառունյ գոհուրինի պէս է տաճ, ուսկէս զի բախոս աւելի սիարցաննայ:»

*

Ապու տուլամէ սեւամարք բանասեղծ մըն էր, և համակենին՝ Մանաւը Խալիթէին, որ Պարսաք շինած էր Ապու Ցուրմէ միանգամայն առաջին կրտսակախոս և, եղիծարուն մըն էր Մանաւըի յաջորդը, Մէկրի որ մը բարձրագայնան անձի մը հետ որ Այլ կը կրչուե, ուսի զնաց: Բանասեղծն այ կ'ընկերանու առնեց: Մէկի վիր մը զարկու, խոկ Ալիին ներ ուսի ուշենէին մէկուն հանդիպելով առանձինց զայն Ապու վեց Մէկի բանասեղծին առաջարկեց որ իր սպառուրիւնը յայտնէ: Առանուով մը Ապու Ցուրունէ անմիջապէս հետեւալ ուղեր առաջանանց:

«Մէկի վիրի մը նուն առաւ և ննամիք սիրը ծակեց առօք, Ալին այ ռաւն մը ուսաց: Ամէն մարդ իր զբամբը կ'ուտէ, երկուքիս այ անուու լիլայ:»

Խալիթէն որ ձիռն վրայ նստած էր, այնչափ խնյաց որ մազ մնաց իր ձիւն փառ պիտի իջնար:

Ա. ՅՈՒԹՑԵԿԵՑԱՆ



ԱՐԴԻՇՎԱՐ

ՀԱՅ ՃԵԿԱՑ ԽԱՅՐԱ ՕՐԵ

Նախապաշտումը թէ՝ աւանդութիւնը ա՛լ օրէնքի զիրը մը կազմած էր, մանաւանդ ծերերաւ, մանկիկներու զոց բերնուց հաստատածներովը, եւ փորձառութիւն ու աղորութիւններ զայն աւելի եւս ուժեղացած էին, զաւասի մէջ այնքան ալ ճշգրտօրէն նետամուտ բլարու, զայն յարգելու եւ անոր հպատակելու եւ հպատակեցնելու միշտ այժմէութիւնը շարունակական տեւականութիւնը աղուոր հանգերածնը մը կազմած էր զարերու հնութիւնովը, եւ ժառանգարար սովորութիւններովը, եւ զէպքերու կրկնումներովը աւելի զօրեղացած ու ընդհանուրացած: Վայ անոր որ չէր հաւատար, վայ անոր որ այդ զաղափարներուն հետ չէր հաշտուեր ու կ'ընդդգեր, եւ վայ անոր որ այնչափ թեթևօրէն կը վերաբերէր երկուան այդ հաւատալիքներուն հանդէպ, եւ չէր յարգեր օրինականացած այդ հաստատածները զոց բերնուց ց. վանցը, վնասը, մահապատիժը վրգիսու կը համնէր, եւ զոյժն ու տոյժը զըրան սեմին աւցելու կը սրբար ու կը լզուրաւար: Պէտքը, անհրաժեշտութիւնները, միջոցներու անբաւականութիւնը եւ ունենալու անհնարաւարութիւնները զաւառացին զիւղացին աւելի ոչիմ, մտացի հնարագէտ բանցէտ ըրած էին. շատ անգամ շատ տեղեր զեռ առանց զիր ու ուսմունքի, եւ առանց ուսուզութեան ու հաշուեզիտութեան տուած էին հողագէտ, աստղագէտ, չափագէտ, վիրարիչ ու բժիշկ, միւտ փորձառական, զործնական, անդպատառն զարցէն, անմարժատուն վարժուցէն: Այսպէս անզիր զպրութիւնով, անհմտու ուղեղով կարգ մը հաւատալիքներու վրայ ալ բիենց որոշ ու անորոշ չատ անգամ ալ յատակ տեսութիւնները եւ վճրուները ունէին. բիչ անզամ եր սխալած, կամ սխալ հաշուուած կը լինէին: Եկեղեցիի, կրօնի, բարոյականի հաւատալիքներու ըմբռնումի մէջ ալ նոյն աւանդական, մառանզական դրութիւնը, սովորութիւնը, եւ օրինականացած պարզութերը ու շարունակութիւնները ունէին երբեմն շատ աւելի խոր ու միտքէն, երբեմն աւելի ազատ ու լայնամիտ:

Կարելի՛ չէր իրենց այդ ըմբռնումին մէջ խորացած ու հաւատին թրծուած եւ աւանդութիւններուն ամուր ու պինդ փարած վիճակէն շեղումի մը աւաջնորդել եւ մէկ մազին իսկ զայիլ, կամ ծիծաղ մը ունենալ միամտօրէն կամ խօկօրէն: եւ կամ արհամարհել, անզունել իրենց կազմած ու պարզած պայծառ հոգեանութիւննին, ահա պատիժը կուզար որսէս նախասահմանեալ հոս աստենականին մէջ իսկ, Անդենականին նախարայլը:

Վարդավառը սայրի օր էր. բացարձակ յարզել եւ սուրբ պահել պէտք էր կիրակին. ամէն զործէ աշխատանքէ, զրուանքէ հեռի մալ պէտք էր. մոնաւանդ գլնք կրել ու զործածելէ. զետեզրը խաղալէ, լուզ տալէ. ճայռերուն ու սարերուն վրայ ման զալէ, եւ որսալէ վըտանգաւոր վայրերու մէջ ու այսպէս շարքով եւ իրօր անսաստողներէն, յարգողներէն շատեր վնասուած, վնասնգուած ու պատժուած են:



Ցույլիս է՞ն բարկ ու խարկ օրերուն է, որ կուգայ Վարդավառը, իր վարդամատն օրով այնքան թշուուն ու. նաշխուն, պատուական ու պատմական Տօնովը ցնծուն ու. օծուն: Անցեալի այնչափ լիցուկ ու որքան խորունկ յիշատակներովք խնկինի ու սրբնի, սրտեր զարթուցանող, կեանքեր զուարթացնող, հոգիներ վերացնող անմահ երգերովն ու յանկուցիչ երգուածքներովը այնչափ անուշիկ ու նոնոշիկ: Վարդավառը վարդաբոյք, չուշանափոյք տօնք հարստախին ու աղքատին, ազատին ու ուամկին, քաղցրուն ու գեղցուկին, մութիկին ու կուտաւորին, եւ ամէնուն, որնց կուրծքին տակ կը բարախէ Հայ աստղկան, Հայ բանցկաւածց բնարապար գեղ այտերէն ու թիւ թրթիւներէն տեռլային: «Ռ’ տայը ինձ զծուին ծխանին, եւ զուաւոսն Նաւասարդին», ամենքը լուրթ, իսկ հմայող զետերու գույ վագը ու խոլթ զնացը պահ մը կասեցնուու:

Աշխարհախոււմք այս տօնին աշխարհ մը բերքերն ու բարքերն են որ իրք նուէր նէլալ ու արմազան զալալ կը բերախին Տաճարին ու տօնին Տէրոջ, ոսկեծին, վարդին, ոսկենասկ խործ ու որայ անոյէն ու անգաստանէնոս կեկուլակ, ոսկեպարկիկ ովկոյզը ու նիոք կալ ու կութքէն ու զէզ զէզ, խործ խործ կողովակ ու կովկակով. համ համ ոտն անոր, առևն անոր իր սնեցիներէն արեւով խարկուած, տօթովք ենինուած, բրտանց ախօներով ու առուներով խխմանած իր որդիներէն, տօնին ու տաղաւարին երախաւաւորներէն, աշխատութեան առանորորդիներէն երախայրին նուիրական մասուցումով, սրբազան պաշտումով, խոնարհ երկրպագութիւնով մը, երախասպատական շնորհակալութիւն մը, փառարման թիւն մը Անոր, որ Տէրն ու տիրականն է ամէնուն եւ բոլոր շնորհներուն: Զոյզ տօնին այս չընազ ու գեղնազ՝ բանի պաշտանը, ու աշխարհախումք այս արեւափառ ծիբանեփառ նաւասարդի նուարդ, զուարդ, սիրվարդ ու բիւր վարդ մեծ հանդէսին, պլատու ու սմբու մեծ աստղին բանի սրտապն ու խորացն յարգանք ու պարծանք: Մեծ տաղաւարները մեծահանդէս շուրբով ու շքիզանքով, վայելչութիւնով ու վայելումով կը տօնուէր, ամէն տօնի իրեն յատուկ պատշաճութիւնովը, եղանակին յարմար ալ զարգարանքովը, ցնծութիւններովը, եւ սրտեռանդն ու բարեպաշտիկ ուխտաւորութիւնովը, հոգիիսօնիկ ամէլուներով, բաղցրաբարբառ երգուածքներուն ու բեւեկնի բուրանքովը: Վարդավառի կիւրակին ու մեռելոցի երկուշաբթին մեծ օթերէին համրուած, եւ սուրբ պահելը պարտաւորիչ զատուած: Ամէն ժամեռի երեսին կը ցոլար մասնաւոր շողանի մը լոյսի եւ բուրփի արեւէն ու վարդէն քաղ-ուած: ամէնդի հոգեպարպար գուարնութիւն ու հրճուանք անսեղ եւ

AVO

հաւարոյթ ընտանելիսն, ազգականական խճամբական տհատ ու ճոխ սեղաններ իրարու կը հրաժցուէին. և օրուան մեծ զքօսանքն էր ազանելուչը եւ ցուրի սրսկումը մէկզմէկ խփում ու լոլիկ ընելու աստիճանն Տարիքի, հասակի, աստիճանի, սեռի խսդութիւն, զանազանութիւն չփիար, ամէնով կրնային մասնակցիկ ցեղին յատուկ աղուոր ու կարեւոր տօնին ու յիշատակին այս զքօսանքին: Վայ անոր որ քիչ մը դանդաղ ու պատասկ մնար, ա'լ կը դառնար չիշխամա: ամէն կողմէ միեւնոյն ծայնն էր այսօր Վարդնվառ է, ամեն ծեռքէ դոյլերու ու փարչերու շխշխղոցներ եւ արուեստակեալ տարափը երկրանձրեւին:

* *

Եմինենց-Ժիժեան-Ճանիկ տային, շառաւիդն էր Ժիժոնց մեծահամբաւ տան, գերահուչակ պալատական ամիբաներուն մէկին թոռնորդին: աս' բառաւաւնի մօտիկ մի ազամարդ էր առքենի հասակով, խած աչուի գեղ դիմուգծերով, սրտոտ էր ու յանդուզն, ւեզ ու զէզ բնաւորութիւնով, իր նայուածքը խոժու, բնաւորութիւնը անհարդր ու ոչ համակրելի: Շիմինեւու հարազատութիւնը կը սպատիկեքր լոկ այս եւ միակ կորուսի Ժիժեան ամիբաններ իրենց արտակարգ բացասրտութեան եւ ծննդավայրի յատուկ յանդգնութեան համար էիմեինեւ կոչուած են: Մենք մեր ազայի օրերուն աննոց առասպելային հարասութեանը եւ բաջագործութիւններու այնչափ հակայական պատմութիւնները ունկինքած ենք որչափ հետաքրքրութիւնով եւ միշտ խանդավառուած ու ունեցած ենք այդ սերունդին հանդիպ միշտ յարգանք ու խոր համակրանք, երբ ամէն օր ալ իրենց բարեմաշտական ազգափրական գործերու կոթողները զիտած ենք եւ կանզնեցուցած Մայր տաճարին մէջ երկրպագած, ձանիկ տային հարստութեան մացաց բեկորներն ալ վհացնելու վրայ էր, իր ծոյլ ու գործի անընդունակ եւ անաշխատ կենաքովը չար ընկերակցութիւնը իմտղներու, եւ հետո բնաւորութիւնը կագու կռուի սիրահարութիւնով իրմէ հեռացուցած էին բրոյր ազգականները, որոնց ամէնն ալ հարուստ զատակարգը կը կազմին: բարեկամութիւն, մտերմութիւն չունէին եւ չին պահեր շատ շատերը իր յոնի ու մոլի կեանք կենցաղին համար Բառին բայն առումովը բացի սրտոտութենէն ուրիշ ուիխ ժառանգած էր, եւ կարգ մը ժառանգութիւններ ալ փճացուցած եւ իրմով կը վերջանար դժբախտարար: Ճանիկ տային երկու տղայ ունէի ճանօն Յարութիւն ու Կարօն Նկարագետ: Ճանօն մեր դասնկերն էր, մօք նման խնօրդիկ տուսիկ տղայ մը, զասերուն մէջ անյաշող էր, հօրը զինուութիւնը հետքութիւն էր անոր Յարմատար կեանիքին վրայ... Երաժշտութեան մէջ սալայն ամէնոււ երեսը պարզ ու պայծառ հանող, եկեղեցին խօսնակը, պապերուն յիշատակը թնդացնող: Կարօն հօրը հարազատը, խեւ ու խեւ, յանդուզն, ո'եւէ բանէ; աչք չըթարթող մանջուկ մըն էր, զպրոցին Շիմի փորձանքը, դասարանին ծովաւոր վտանգը, ընկերներուն մաշտիկը, սրամիտ էր եւ ընդունակ, բայց աչքը դուրսն էր, սուր, զինք, մի ու լեռ իր սիրականներն էին. զաշտերը մատ մատ չափած էր, սար ու մոր ուրերուն տակը եւ այս կեանքին մղողն էր հայրը:

Կարօն եղբօքը հակապատկերն էր, եկեղեցին հետ գործ չունիր ինչպէս հայրն ալ, կեանքին մէջ զունութեք պատահած է որ Աստուծոյ տունը մտած երկու ծունկ աղօթած, երկու մսմիկ վառած բյար Մինցցեռ իր նախնիք քանի սահմաններ ու շատ մատուններ կանգնեցած են. ինքը լեզու չունէր կրօնի, հաւատի, սրբութեան հետ խօսրի բռնուելու, ու լսութիւն երեք ունկնդրած ըլլալու սրբասացութիւններու: Հաւատով, հարստաւթիւնով հարուստ նախնիքներուն ամէն ինչով աղբատ տղամն: Ազօթը, Եկեղեցին, Աստուածը իր գէնրերն էին ու Բաղոսեան ինկարելութիւնը:

* *

Վարդապատի կիրակին է. 'Տօնն ու տաղաւարը միրելի' ու այնչափ պաշտելի. Տօնն է նաև Մշջ Սուլթան Սուրբ Կարապետին, եւ ցեղին Նաւասարդի ընծայարերման ինկելի լիշատակը վարդի ու վարդամատի ծաղիկներու: Թագուելոյն, զեղ աստղիկն ու Թափոր Հերմոն իրենց բարձր կատարներով դարաւոր վկանները Մէծ Վարդապետին, կեանքի Փրկչին Աստուածային խօսակցութեանը, մարգարէներու ու առաքեալներու խումբով, Տօն պայծառակերպութեան այլակերպութեան Աստուածորդույն: Եկեղեցին կրինակ այս տօներուն համակ ծերանիներով ու մերմանիներով զարդարուած է. ամբողջ զարդարանը մետաքանիւս, վարդասեղ, ոսկիհուու ու արծաթկուու, թաւշայեռ ու մարգարտազեղ փունչերով ու ծոսկերով լիացած են կուռ բառ ու զուռ, միշտ թանկագին ու հնդկական պատուաներու վրայ ժիժոնց նուէր ոսկեմայ քապար սեղանի ու խորանի, եւ կանգեղեղ ու շահճ ձոյլ արծաթեայ իրենց լոյս ցողերով ու շերտերով մայր տաճարը լիացուցեր են: Տաճարին ներսը լոյսի ու վարդի հրդին մը բռնկցուցած է ամէնը, եւ զրհեղեղ մը վարդ շուրբի տաճար տապանը ողողեր է, երգ ու երգուածք ալ զաշտ մը ամրող թնդացուցեր ու ու ցնծացուցեր են, որչափ մելանոյշ այնչափ մուշ անոյշ: Ժամ ու ժամանքը Օրենսեալ եղերուը լուծ նոր օրինութիւններով ուրախ ու երջանիք տուն կը զառնային, ու հափի սեղաններու շուրջը բոլորած անուշ ու նուշ պիտի համանալին զաշտին ու պարտէզին արօտին ու այգիին հարուստ պառուզները, առատ կաթնեղչն ու ընդեղէնը, ահա իրարանցում մը զուրսը:

* *

Եփաբատը՝ ալեւոր ծերուկ, արեւու մաղրայէն, Արջու բարի մաղրայի բար առներէն նեղուած ու տրորուած կ'ուզէ շնչակ մը առնել, բայց սաղերի ու Աստուածածնայ բար շաբքերէն ու կարկառ ժայռերէն կրբկն պրկուած ու օղակուած զգէն, «ի զուր միկ ու ծիզ կը հանէ ու պրծիլ կը ջանայ, վասն զի զիսին ալ ցցուած է ու մէջքը ուսրած Վալիսէ Սուլթանին շնորհ Վալիսէ կամւրջը, երկու բերդակ ուծեր թաթ տիտան սրունքները, ու կամար ննտուած խոշոր հեծանները պուեին վակած օմիքը ուրբած կը զարարեցնեն Կոծողիկէն սկսեալ մինչեւ բար ծայրն ու Սազլըզը: Եփաբատն ալ սրամտած նոր ու փոս պեղած է ու կը մտնէ խորն ու վարը նողին կրծելով. խածնելով հիմքը տիտանին, սթէ:

հնար է անոր խոչն ու պոչը փրցնելու, կորարամակ այդ սապառողին։ բայց ի զուր մին առիւծ մը զարերու ջրաշերով հոս ու յորդ, միւր տ սրիներու աղուեառուկը կախարդ ծիսան որոցով որչացած մը Դմացի Մաղբայի ու Շափաթի առջեւը կէս մը ընկողմանած լայն շերտի մը զրկին քաշ ու ակրայ ցոյց կուտայ եւ մէյտան կը կարդայ ամէնուն։ Եփրատը սէրն ու սիրականը եղերաբնակ բնակչութիւններուն, պասուր ու տօթուխօթ անցուցեր է բիւր ու ուրներու իր բաղցրածոր կաթնահոս ջուրովն համեղ բիւրակնեայ ու Եղեւնան, թիչ ալ չին սակայն իր ծոցին ջրահեղձ եղուներն ալ, անկուշա առու ակներու զետակներու ջրերէն, արածուրի ու արցունքի շիթերն ու կաթիլներն ալ պարած ծոցին բնունած է զարիւ զարիւ։

* *

Կարօն մութն ու բաւուն գաչու կ'երթայ, որպէսզի դէզ եղած խըրմիր բեւնալով կալ փոխազրէ։ ձանոն եկեղեցին կը լիցնէ Վարդապառուի փառաբանութիւնիվ, Կարօն սայրը օրը օրանկիրութեան կը զնայ, խակ ձանիկ տային ալ օդի կը մնէի։ Կարօն որայները բեւցած էամուրցէն կ'անցնի, բայց ինչպէս կը լինի կամուրչի այդ բարձրութենէն եփրատին մէջ կիւնի. կենդանին իր գոնդայ բազերով Շափաթի ճամբէն կը բարձրանայ բայց տանց օրանկիրի. հարժիքաւոր կանգուն բարձրութենէն երբ կիւնի զգրդալի ծայն մը կը ճանէ ու կը լսեն եզրին համբաւաւոր վարի ազրիւր շարի զնացողները ու կը փութան լուր տալու թէ զետը մարդ խեղդու եցու, նախազգացումը թէ սայրը օր է, յանզգնողներ անշուշտ կը պատմուին. կումերը լուսերնուն հոս ու հոն կը վազգուտեն այլ այլմէ եղած։ Ողջ Ռինկեանը կը ցնցուի լուրէն, իբարանցումը կ'ակսի, բայց քիչերն են եղելութեան հասու թէ մարդ խեղդուած է, ով ըլլալուն իբազեկ չին զեն։ Ամէն կողմէ աղազակներ. Սրուս աղրօք ծայն տուէք, Արթօն աղրօն ալ, զի երկուքն ալ նշանաւոր լուզորդներ էին, համբաւնին ամէն կողմ տարածուած։ մինչ այս շատ մը տղամարդեր ջուր նետուած էին, բայց ամէնուն աչքը Արուսին կը նայէր կամ Արթօն, Բինկեանը ողջ բնակչութիւննով հեղինենց տան տակէն մինչեւ զուզան բար ծոր Եփրատը բուլրած էր, ամէն զիէ ծայն աղազակ, ու սարսալի բացազանչութիւններով ու հծծիւնով կ'ողբար Կարօն ու իր պատանեկութիւնը, տղարներս ալ շնչառ հասած ենք Սալքար. խոնուած բազմութիւնը աչէն ծախէն հրամաններ կուտար ու կուլար, Արուս աղբարը համբաւաւոր լուզորդն ու երզողը կամուրջի քերազիէն ճլօփ.., մինչեւ Եփրատի խորը նետուած ու ալ երես ելած չէր, նախապէս նետուողներ ՚ի զուր լուզ կու տային հոս ու հոն ու հծոտ մը չէին կրցած գանել։ Փափուրը նննուրը ծայր տուած էր նաեւ զանզառ ու սուր բողոք ձանիկ տայիին հասցէին, ինչ անզգամ է, մէյ մը երեսը նայէ։ Կարծես մեծ պահին ծներ է, ու զայեկն ալ հիշ չէ ինչացեր իր երեսին, ույ օդուր, ինչ օրերու հ սամնը. երեսի ջրով զերեզման մըտնէին տէ ասանկ գէշ բաներու չը հանդիպէինք ասանկ սալըլը օրով մասու մը դաշտ կը զրկէն վրայ տուաւ միւս մը, ի՞նչ տրլլայ հաւատը չունեցողին, ժամ չզն սյողին, կինը ամէն օր ծեծողին զլուկին պէլաէն

պակաս ջրլար, ազգականներէն երբորդ մը. ա՛խ ի՛նչ կ'ըլլար, գոնէ Եավ-
 րուին ջապատահնէր աէ իրեն հօրը հանդպէք անաստաւած մարդուն. վրայ
 ըերաւ աւելի տարէց մը. օղու ի՛նչ օրիրու հասանք Վարդակասի օրին
 մենք ժամէն չենք եներ, հիմակ զիտե՞ս ի՛նչ կ'ըսէն ժամւն պատե-
 րը մեղք են բոեր, աւս սուս բարուկ Աստուած պէլանիս կուտայ բայց
 մենք վրանիս չենք առներ. շխակ կ'ըսիս բարուկս բայց մասումին
 մեղքն ի՛նչ էր գոնէ, Մայրած Մարը պատէր, բայիկն ալ կեցած է,
 մար եղած է զիտէս իր ինչ զժուար բան է, հիմակ մօրքանը սիրար ի՞նչ
 կ'ըլլայ բար բլլար աէ մար չրլար: Զայները կը բարձրանան սրտաթունդ
 ու ծանիկ տային է որ ինքիրմէն եղած խենդիս պէս հոս ու հոն կը
 պաւաւայ, մատէրը լը փետուէ կարօս կանչելով, ու ծայնը կը
 խզգուի պուկին մէջ ու հեծկրտանըներուն տակիք եր ալլայած զէմքը
 ցոյց կուտար խոճանարի մը բալը զճզուած պատիկերովը, ա՛յս լուռ
 խոսափանանը մըն էր որ ամրուց կեանրովը կը սարտար մեղասոի մը
 յանցագարատի մը լիցունութիւնովը, կրօն ու հաւոտ մոռցող, սէր ու
 սրբաթիւն ուրացող, եկեղեցի կիրակի անսեսող ու իրեններն ալ այդ
 մոլորանին մղող ու այժմ ծանր հետեւանդին ու պատժին դէմ յանդի-
 ման զունատած ու մոլորած կարոս կը պստար արդար զայրոյթ մը ներե-
 սին, բուռն բալը մը շրթներուն մէջ նետուեցաւ կնրամայրը ու ծանիկ
 տային ու զգեց խոսրիրը սրտամորէն, զուն հայր չե՛ս, զահիճ մըն հս
 այժմ խելայար պու ջրալաւդ առաջ մազերդ փետուէիր ու զուռնայիր
 կնասակ բան հիմակ անմեղ տպուդ արիանը պատճառ ըլլայիր. չէի՞ր զի-
 տիք թէ այսօր սայրը օր է. Եփրամը միշտ զուրպան մը կ'ուզէ այս-
 օրին. թեզի կիափ անսատաւած. միղը որ տէններէդ բան մը չը ժառան-
 գեցիր ոչ հուսաւ, ոչ կրօն, անոնք ժամեր շինցին զուն ժամուն կը
 ներեւ. անօրէ՞ն մարդ Խալիխ տռ շեւը ջուրին մէջը Արուսը երեւաց
 ու կրիին թաղուեցաւ, յուսահատութիւնը անձկրութիւնը ծայրազոյնին
 ծանրացաւ. Ռափամի առ շեւը բազմութիւն մը խանուած ու ահա զե-
 տեզրէն զիտակ մը զրար կը բաշէր Արուս արքարը այնչափ յուսահատ ու
 յունած ու զիտիին առ շեւ աղէկտուր նայուած բուրովին պարտա-
 սած, ահա Ենիկանց հարուստ Մահմուտ աղային կինը Զիննէթ Խա-
 թուն բազմութիւնը հեղքած իր շրթներուն միեւնոյն բառերը Պէօյէ
 սայրը կիւնէս աէօյէ, պիշ ճանումի զուրպան Վէրիիթ մը . . . : Արուսին
 կը հրամայէ զիտակ զէսիփ զիտիփ վար շալկած իրենցը տանիք ու կ'սկսին
 մասսմի ու զիտիփ վար կախած մանանակ մը ահա կենդանութեան
 նշաններ կ'երեւին. Արուսը Կարօն շալկած զիտիփայր ահա Ռափամի զիտ-
 էն խայէն զիտիփ Բինկիսն կը բայի օրուան հերոսը, աջէն ու մախն
 հազար զովասաններ կը անզան, հապա՞ մամիկներուն օրհնե՞նքը Եավ-
 րու Աստուած օրերդ ու արեւդ պանի. • ցաւ ու զու չտեսնես. Եավու-
 ներու զ իէրը անսնես Երիտասարդներն բաս իրենց սիրական Արուս
 արքարին բովտիք մասիկցած ինչի՞ն չեն բակը, իւր հիւներներուն զի-
 րայ իրենը այ նպարտ ու շնորհապարտ. ու չեղիննեց նէտիիին ալ ճամ-
 բայ չըկար որ բայէր այնչափ ծովացած էր բազմութիւնը: Տղարներս
 այդ պահուն, էծտինար մը կը տեսնէինը աղուոր երգու Արուս արքա-
 րը իր այս հերոսութեանը մէջէ Կարօն ապրեցաւ ու սայըլը օրը ա՛լ
 չըմուցաւ:

ԳԵՂԱՐՔ Ա. Մ. ՅԱԳԻՆ. Ա. ԲՈՅ. Ա. Ն. ԽԱՆԻՆ

AVO

Ա Օ Ր Ե

Հանոյքը ունինք մեր լնթեցողներուն ծանօթացնելու արժեքաւոր հայուհի մը, Օր. Խազուք Նազգաւենան, Տատեան Արթին փաշայի թոռնուհին (այժմ Աթէնք հաստատուած), որ Միւռէց ծածկանունվ առաջին անգամ երեւցաւ Հայ Ախնի մէջ, ստորագրելով այնքան բնբոյշ, գովարիկ եւ զգայուն էշեր: Խմբագրութեան դիմումին փրայ Ընդարձակ Տառեցոյցին ևս րերաւ իր աշխատակցութեան բաժինը:

Օր. Նազգաշեանի զրութիւններուն մէջ ուրախալի է հաստատել առեւմտեան զրականութեան առոյզ սերմերովը ուռեացած տաղանդի մը ինքնատիպ փթթումը, արժանի ամէն զնահատութեան:

Խ.

(Մեծ պանդոկի մը հիւրասրահը, Բրինժիրոյի մեջ: Վայելուց կահեր: Ծալիկներ: Թզուկ արմաւենիներ: Բազւեց՝ ացակողիք: Խորիքին՝ մուտքի դուռ: Զախեճ՝ լայն բացուած պատուան:)

Ո Յ Ն Ա. յետոյ Ն Ո Ւ Պ Ա Բ

(Աօնա՛ առանձին, անփուրօւեն նստած բազմոցին վրայ՝ կը կարդայ յափօտակուրեամբ: Նուպար ներս կը մտնի անսարբերութեամբը մեկուն՝ որ ոչ ոք կը կարծէ զննել սրտին մեջ: Կը նշմառէ Սօնան, չի կրնար վիխպեցնել բարեկիս անակնկալի ձեւ մը, եւ կը մօսենայ անոր փուրկու ու երկչոս բափի մը հետապի խառնուրդով: Են կը բարձրացնէ աշեները, կը մաքսի անոր մեղմիւ: Կը կարկառէ ձեռքը անոր՝ որ զայն կը սեղմէ յարգանեով, շատ վար խոնարհելով:)

ՆՈՒՊԱԲ.— Ձեզ կը խանգարե՞մ...

ՍՈՒԱ.— (Բնիոյշ), Ամենեւի՞ն...

ՆՈՒՊԱԲ.— Թայց զեղեցիկ զիրք մը կը կարդալի՛ անսարակոյս...

ՍՈՒԱ. — (Խանդավառութեամբ) Ահ, սխանչելի... (ցոյց տարով զիրը). Վարուժանի «Հերանու Երգեաք... (կը դնէ զիրը մօսի արտակիմ վրայ, և սիրուն, պշտու կերպով մը), Բայց կը նախընտրեի խօսակցիլ.

ՆՈՒՊԱՐ. — (Դեմի հաւաամիմ վրայ կը նսի). Խօսակցին ուրեմն...

ՍՈՒԱ. — (Զուարորկն). Խօսակցին...: (Ժայտում՝ իրարու կը նայիմ. Լոուրիւմ):

ՆՈՒՊԱՐ. — Ձեզ չե՞ն սրտեղեր իմ խօսերս...:

ՍՈՒԱ. — ՄՌ խօսերը...

ՆՈՒՊԱՐ. ... (Քիչ մը յուզուած). Լոուրեան խօսերս...:

ՍՈՒԱ. — (Նաեւ յանկառծ յուզուեղով). Ձեմ հասկնարձեզ...

ՆՈՒՊԱՐ. — Դուք կը հասկնամ սակայն ծաղիկներուն իրարու միջեւ ունեցած լուռ լեզուն...

ՍՈՒԱ. — (Դոմ խօսակցութեամ հերքը փոխուելէն). Կարդացի՞ք իմ վերջին բանասեղծութիւնս...

ՆՈՒՊԱՐ. — Այս... եւ սիրաներով...: Այդ ըստանեները որոնի այնան հետալիօրէն կը սիրեն իրենց վարդերը... Այդ փափկօրէն կրոս զզացումները... խոսովանութիւնները, զըս կ'արտածորէն իրենց բոյթերով... կարելի՞ է երեւակայիլ աւելի սիրուն բան մը...:

ՍՈՒԱ. — Ինչե՞ն զիցամք քէ Մելիսինը ես եմ :

ՆՈՒՊԱՐ. — Միւս կը զիցուի ձեզ հետաքրքրող բանը...:

ՍՈՒԱ. — Բայց այնքան կարն ատեն մը ի վեր է որ կը նանչնամ զիս... Տասնիմինց օր կա՞յ որ դիպուածք մեզ միացուց միեւնոյն պանդոկին մեջ, հոս, Բրինիքո...:

ՆՈՒՊԱՐ. — Սակայն եւ այնպէս ես ձեզ կը նանչնամ տասը տարուան բարեկամի մը պէս...: Ձեր զրուրիւններուն զզիսանիին բնդմէջէն գուշակած եմ ձեւ ամբողջ նոզին... ձեր նաշակեները, ձեր զնահատումները, ձեր զզացումներուն խսկութիւնը. . . Դիտեմ ձեր սիրած մեղեդիները... ձեր նախասիրած վեպերը, ենրուածները...: Դիտեմ ձեր ամբողջ զրովաները. Դուք բանասեղծութեամբ բարտւուն եմ...:

ՍՈՒԱ. — (Ժայտում). Ի՞նչ ուղարկող մըն եմ...:

ՆՈՒՊԱՐ. — Շողոմո՞դ...: Օհ, ո՛չ...: Գուցէ իիչ մը տաս խանդավառուած ըլլամ... դուք իիչ մը տաս տաղանդ ունիք... ուրեմն երկուս ալ կը չափազանցենք...: Սխանչելի՞ է ասիւ-

կա... (Յանկարծ՝ կատուային) Այնպէս չէ, որ իմ բարեկամունիքը պիտի ըլլահ...:

ՍՈՆԱ.— (Ժպտուն). Բայց, չե՞մ արդեն...

ՆՈՒՊԱՐ.— Այս... խնի որ, հետ խօսելու համար ձեր ձայնը աւելի կը բաղցրանայ... Քանի որ, Երեկ, նախընթեցիք բովս մնալ, պատճամին վրայ, եւ դիմու մայրամուտը, այն պահուն, երբ բոլորը կը պարեին սրահին մեջ...:

ՍՈՆԱ.— Այնքան կը սիրեմ բնանկարներու գեղեցկութիւնը... եւ Երեկ հոյակապ վերջալոյս մը կար...:

ՆՈՒՊԱՐ.— (Քիշշորեն): Եւ յետոյ, մինակ էինք...:

ՍՈՆԱ.— (Ժպտուն). Խնձի այլ տյնպէս կը բռի քէ, մարդ աւելի հետքին կը զնահատ իրերու երապոյքը, երբ կը գտնուի բարեկամի մը հետ՝ որ զիմեր կը հասկնալ, որ իր յուղումը կը բաժնէ...:

ՆՈՒՊԱՐ.— Ես ի զուր պիտի համարձակի ձեզի խոսով գանձի քէ՝ անմոռանալի քառ Երեկ իրիկունը՝ այն բանը՝ որ դուք իմ մօս էիք, ձեր վարդապոյն շրջապատսով...:

ՍՈՆԱ.— (Քիշշորեն պշտոս): Եւ երեկ կապոյն հազո՞ւսս հագած ըլլայի...:

ՆՈՒՊԱՐ.— Իմ խոռվիս փոխանակ վարդապոյն եղած ըլլալու կապոյն պիտի ըլլար...:

ՍՈՆԱ.— Այնքան զգայնո՞ս եմ ուրեմն...:

ՆՈՒՊԱՐ.— Այնքան... որ ձեր ամենադոյզն ժպիտը անկորչելի հետանեներ կը պատճառէ ինձի...: Եւ ահա սա պահուս, երբ կը կարգամ ձեր աշերուն մեջ մոայլ բայցութիւն մը, սիրս կը բաբախէ ուուս ուուս, լիմարի մը պէս...:

ՍՈՆԱ.— Բայց զիտէք քէ զգայնութիւնը 1928ին նկատուած է իբր մեծ տկարութիւն մը, աւելին իսկ, հիւանդութիւն...:

ՆՈՒՊԱՐ.— Իսկ դուք, զգայնոս չե՞մ...:

ՍՈՆԱ.— (Ժպտուն) Բայց ես Մելիսինտն եմ:

ՆՈՒՊԱՐ.— Եւ ես իր բարեկամը...:

ՍՈՆԱ.— (Կէս հեղմական եւ կէս յուղուած):

Այս բարեկամութիւնը, այսին խորունկ, ո՞րքան պիտի տեւէ: Կ'ըսեն քէ այրերը անհաստա են...:

ՆՈՒՊԱՐ.— (Խանդական). Ուրիշները քերեւս, բայց ես՝ նուպար նուպարեանն եմ... Երազներու մեկնութիւն զիտէք, Օրիորդ Սօննա...:

ՍՈՆԱ.— Բայց, այո՛, իիչ մը...: Երբ Արեւելիցի...:

ՆՈՒՊԱՐ. — (Ծամր ձայնով մը, յուզումով ու երազով).
Երեկ զիօն երազս տեսայ որ... չենդ պարտեզ մը կը զքս-
նուեի... Եղեւիններ որոնք կը բուրեին... վարդեր ամե-
նուենք... թէյալարդեր. սպիտակ վարդեր, կարմիր վարդեր
... այնպէս գեղեցիկ... Եւ որոնք ազնիւ բոյրեր կ'արտածո-
ւին... Մընուրս մը միանգամայն տաս խարշեաւ եւ տաս
վարդագոյն... արաւո՞յս եր... վերջալո՞յս եր... չեմ զի-
սեր... Եւ ահա երեւան ելան խնի մը նեմփաններմանկատի,
սիրուն, ժնորհալի... նազած պարեզօսեր. մազերնին ծր-
փուն... Անոնք կ'երբեւեկեին, թերեւ, անյազ... կը թե-
րազգեկեն պարի բայիեր, կը նստին մարմանդին մրայ, կը
վազվուտին թէրեռնիներուն ետեւն: Բայց խնիկարծնոր նեմ-
փայ մը երեւան եկաւ... (կը լոկ վայրիկան մը, յատոյ կը վե-
րալսկի աւելի անոյշ ձայնով մը) Այնեան զելեցիկ եր ան, այդ
նեմփան, որ բոլոր միւսները, զզլասծ, պարուրեցին զայն,
խոնարհեցան անոր առջեւ, ինչպէս բազուհիի... Իր դեմքը
կը նմաներ... այո՛... բալորո՛վին... ձեր դեմքին... Սօնա...
ձեր աշեւը ուներ ան... (Անհուն զորովանելով մը կը դիտէ
զայն). Ձեր ժպիտը... Գո՛ւ եիք...
(Սօնա զայն կ'ունիկնդր ինքնակրոյս):

ՆՈՒՊԱՐ. — Միւս նեմփանները իրեն նամար կը բաղեին
ամենեն նառագալրով վարդերը, զանոնք իրեն կը նու իրեին,
փունջերով...: Յետոյ, թէրեւոն, անոնք անյայտացան: Այն
ատեն, փոքրիկ նեմփան, ա'յնեան սիրուն, յառաջացաւ դեսի
ինձ...: Բոլորովին մօս եկաւ... աս' մօս, ժպտելին...: Ծա-
ղիկներ երկարեց ինձ. հոտոնելու...: Կը հակէի միշ մը մոզա-
կան փունջին վրան. Եւ զզացի տարածուիլը ըուրբերուս վրայ
կրկին արբեցութիւնը իր վարդերան եւ ձեռքերուն բոյրին
...: Ու մինչ նէ կը շարունակեր ժպտիլ նեշօրէն, բուռն
ատսուածայն յուզում մը կ'զզլիսէ նոզիս... Կ'զզայի քէ
արքիոն եի երանութեամբ: (Պաշտելորէն նկուն շարժումով մը
անոր ձեռքը կ'առնէ և կը հոտոնէ մեղմօրէն...). Իր բոյրն եր...:
Սօնան... (ձայնով մը որ կը կարսպէ հետզինէ): Եւ այդ յոյզն
եր... այդ երանութիւնը...
(Վայրիկան մը լուսքիւն, ուր իրար կը դիտէն վերացած):

ՆՈՒՊԱՐ. — Սօնա... ի՞նչ կը նշանակէ իմ երազս...:
ՍՕՆԱ. — (Ծաս ցած և լողից ձայնով մը) Կը նշանակէ
քէ... կը սիրեկ զիս.

(Սիրական յուզմունին լուութիւն մը...)
ՆՈՒՊԱՐ.— (Մրւունին մը): Այդ սէրք... կը սիրե՞մ դուք
զայն, Սօնա... .

ՍՈՒԱ. — (Շշունին մը) կը սիրե՞մ զայն...

ՆՈՒՊԱՐ.— Եւ զի՞ս, Սօնա, կը սիրե՞մ զիս...

ՍՈՒԱ. — (Սէրք կը խոստվանի աշխերուն լռութեամբ,
բայց կ'աւելցնէ ուուրերուն բառերով). կը սիրե՞մ ձեզ...
Ընրեն կախարդական լուութիւն):

ՍՈՒԱ. — (Յամրուկն, որպես երազէ մը սքափելով) Օհ,
Նուապար... զերբանկան վայրկեաններ են ասոնք...

ՆՈՒՊԱՐ.— Հմայլներու կեանին մը առաջին վայրկեան-
ներն են ասոնք... մեր կեանին... : (Զենքերը կը բռնի).
Կ'ուզէ՞մ զայն... ըսէ՞ր, սիրելի Սօնաս...

ՍՈՒԱ. — (Տրսմաղին ժափս): Եւ երկ հայրս մերծեր ձեր
խնդրանին... .

ՆՈՒՊԱՐ.— (Զերւորհն) Օհ, անկարելի է այդ... : Աշ-
ֆերուս մէջ պիտի տեսնէ այնքան սէր ձեզի հանդեպ, ձեզ եր-
ջանիկ լննելու այնպիսի հաւաստիք մը, որ վճակրած՝ բա-
զուկները անմիջապէս պիտի բանայ ինձի համար... :

ՄԻԹԱՅՑ

Ֆրանս. բնագրէն

Հայացուց

Հ. ՄԱՐՔ



Ն Խ Ա Մ Փ Ա Գ Ո Ւ Ս



Անցո՞րդ, դուն չե՞ս այն երազը զրգալիր,
Որ միտքս մէջ կու զայ հիու
Յակինթի շունչն ես կ'երազեմ թարթափուն,
Անհուն խաւա՞ր մըն ես դուն:

Կը քրքրի զմայլանիր փունջս համայն,
Շաղիկները վար կ'իյնան:
Ա՛հ, մի՞ բաներ մատներովը թերթերէն,
Իրե՞նք իրենց թող մեռնին:

Ասոնց մահուան յուզարկաւոր միայն ես,
Պիտի լլամ, միայն ե՛ս,
Եւ հովերը պիտի կանչեմ ու բամին,
Որ զան առնեն ու տանին:

Անցո՞րդ, դուն չե՞ս այն երազը զրգալիր... :

ՀԱՅԿԱՆՈՅԵ ՄԻԹԱՅՑ

Օմար Հեղուցումներ

ԲԱՆԱՍՏԵՂՆԵՐՈՒՆ ՀԵՏ

Այժմ ճամանակներու մեծ բանաստեղները համարի մրուած են որոշ դաւանանքներու և փոխանքներու անունով, ծնունդ տալով իմացական նոսանքներու, որոնք յաճախ ամրող դարեր իրենց ազդեցութեան տակ պահած են մարդկային կմիտքը Այդ բանաստեղներուն համախմբութեանց նորիրուած է հետեւեալ յօդուածը, զոր աշխատակից մը բաղած է ֆրանսական ամսթերմէ մը (Լոյս, 1908.)

ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆԵՐԸ

Առաջին ծանօթ համախմբութիւնը կազմած են եօթը բանաստեղներ որոնք կ'ապրէին Պաղսմէոս Ֆիլատէֆի օրով.— Լիքօֆրօն, Թէօկրիտոս, Արտօնոս, Նիբուլորա, Արօսնիոս, Ֆիլիք եւ Հոմերոս կըրասմբութիւնին չէ թէ ո՞վ էր այս համախմբութեան պետք, որպինետեւ ոչ մէկ սասոյ տեղեկութիւն հասած է մեզի անոնց նկատմամբ։

Բայց ահա՞ ուրիշ համախմբութիւն մը, թերեւս ամէնէն նշանա-



ԱՇԽՈՒՄԱԹՆԵՐԸ

ՖՐԱՆՍԻՍ ՃԵՑՄԱՆ

ՀԱՆՐԻՇԸ ՌԵՆԵԻ

ԺԱՆ ՄՈՐԷԱՍ

ՀԱՆՐԻ ՄԱԹՍՅԱՅ

ԿԻՒՍԹԱՎ ՔԱՆ

Հորբը 1554ին վեց ֆրանսացի բանաստեղներ որոնք մտերիմ բարեկամութեամբ մը կապուած էին իրարու հետ, կը միանային տօնելու համար եօթներորդ բանաստեղի մը յաջողութիւնը; Այդ վեց բարեկամներն էին Բիէր ալ Խօնսոտ, Փարիմ ալր Պէլի, Աէմի Պէլօ, Նիբօլա Պայիգ, Տը Թիառ ու Տօռա. իսկ իրենց տօնած բանաստեղն էր էթիէն Փօտէլ

որուն երկրորդ սղբերգութիւնը՝ «Ժիտոնի զոհ»ը՝ ծափերալ ընդունուած էր: Ժաղթանակը միանգամայն յաղթանակն էր նաև միւսներուն,

որոնք ո՛չ
մի այն
ժրան սե-
րէնն ու
ժրանսա-
կան տա-
ղաջա

փոթիւնը բարե-
կարգած էին, այլ
նաև հաստա-
տած էին թատե-
րական նոր սեռ-
մը, — սղբեր-

գոթիւնը: Եւրեքրդախափերը
որոնք մշնչեւ այն ատեն սփ-
րական սեռը կը կազմէին,
այլեւս կը լրտին եւ անոնց
տեղ կը սկսի տիբապիտել այս

երիտասարդ բանաստեղծնե-
րուն հաստատած սեռը, որ
միայն նելին եւ լատին հե-
րուներ պիտի ասուածա-
ցըներ եւ որշտեած է: Ամբողջ երեք ու կէս գար,
մինչեւ ոօմանթիզմի սկզբնաւորութիւնը: Անոնք
յաղթական բանաստեղծը տօնելու համար՝ Էտ-
ապէս հեթանոսական հանդիսաւթիւն մը սարքեցին
եւ նին սովորութեան համաձայն պատկեցին ի-
րենց բաղրաւոր ընկերակիցը:

Ժէ, զարուն՝ Ռամազոյելի զղեակն ալ բա-
նաստեղծներու համախմբութիւն մը համանաւո-

րեց: Գղեակը արդէն համբաւաւոր զարձած
էր իրը ժամապրավայրը այն «բանգիտու-

հիւներուն (Piscieuse) որոնք անսպառ
աղբւրը մը զարձան նոյն զարուն երգիծա-

րաններուն համար, եւ զորս մասնաւորա-
րար նեղնած է Մոթէք: Միջակ բանսո-
տեղծներ միայն մասնաւցած են այդ հա-
մախմբութեան: Բայց եթէ Ռամազոյելի
զղեակին համանաւորած այդ երկրորդա-
կան բանաստեղծները անջնջելի հետք մը
չեն թողած, զանէ այնտեղ խմբուոյ «բան-
գիտուհիները, հակառակ իրենց բոլոր



ծիծագելի կողմերուն, մեծ ծառայութիւն մատուցած են զբականութեան, զեղեցիկ պարութեանց մէրը ծառադելով ազնուասոնին եւ բուզանդին:

բարձր

դասոււ

ընտանիք.

ներուն

մէջ, ու

ներշնչե-

լով, հրա-

նրելով շատ

անուանի զը-

րողներ:

Ասկի, վեր-

ջը կու զայ ոօ-

մանթիր բա-

նասանեղծներու համա-

խմբումը, իր զորիր

ունենալով Վիրթօր Հիւ-

կօն, նորերզա թիւնը

նոր ծեւափոխ թեան

մը կ'ենթարկուի, Մին-

չեւ այն ատեն միայն

հելլէն եւ լուսին հե-

րուներ կը ներկայացուէին բեմի

վրայ, բայց ահա երիտասարդ Հիւ-

կօն որ ատամանն հազիւ բանրութը

տարիկան է, իր մէկ ողբերզութեան

հերոս կը զարծնէ մօտաւոր ժամա-

նակներու, պատկանող սպանիացի

մը: Տաղաջախութիւնն այ տեղի կու-

տայ այդ նոր հոսանքին առ ջեւ,

Մայէրպէն ի վեր, անձուկ կաղապարի

մը մէջ կը չարչկուէր սոտանա որբ, բայց

ահա՝ Հիւկոյի մեռը՝ սոտանա որբ, Միւ-

սէի ըսածին պէս, կը մերկանայ «կոսի մը

նման ծանրաապատէ զասականութեան»

հանգամանքէն, թեւեր կը սոտանայ, կը բո-

ցագափի Մեր ճրատարակած մէկ պատ-

կերը ցոյց կուտայ թէ որո՞նք մանաւանդ

նշանաւոր գարճան ոսմանթիրներու այդ

համախմբութեան մէջ:

Ռօմանթիրներէն վերջ՝ Պառնասանն-

ները, արուեստի սիրաճար ու ծեւափառ

բանասանեղծները սրոնք ամէն լուծ թթա-

փած ըլլալու համար՝ երբեր չուզեցին ի-



ՊԱՌՆԱՍԵԱՆՆԵՐԸ. — 1.

Ա. ման Արլիվերը. — 2. Թէու-

ստը ք Պանվիլ. — 3. Լը-

խօնը ք Լիլ. — 4. Պատէռ.

— 5. Արէժնուն Մալառմէ.

— 6. Քոլ Վ.էռլին. — 7.

Ֆրանսուա Գորէ. — 8. Անտէ

Թէօրիէ. — 9. Անարօլ Ֆր-

րանս. — 10. Էսմօն Հա-

րօմու. — 11. Սիլլի-Բը-

րիոս. — 12. Քարիւլ Մէն-

էսէ. — 13. Ալպէր Կորդիսէի.

— 14. Մէրա. — 15. Էսմօն

Խուրան. — 16. Քաղալիս.

— 17. Լէն Տիէրս. 18.

Մօրիս Ռոլինա:

բենց զլուխը ունենալ Հիւկոյի պէս բանակալ մը: Լըքօնթ ար Լիլ, Քաթիւլ Մէնտէս, Ֆրանտուա Գօրէ՝ իրենց առանձին իսէտալը ունէին. զրեթէ ամէն առապարէզէ մարդիկ կային անոնց մէջ: Մէնտէս հրապարակազիր է, Գօրէ՝ պաշտօնակալ էր, Կամբինելի՛ գերասան, Մալառ մէ՛ ուսուցիչ, Քազալիս՝ բժիշկ:

Աւելի վերջը՝ Մալառ մէ, պիտի բաժնուէր այդ խումբէն, անապօղիքներուն զլուխը անցնելու համար Բայց նոր բանասեղծներ կը միանան Պառնասեաններուն, որոնք այլեւս կը լրեն Մէնտէսի բնակարանը, ուր աեղի կ'ունենային իրենց հուտարևները, եւ կը լսմբուն Լըմէռ հրատարակչին գրատունց: Այդ նոր Պառնասեաններուն մէջն են. Անտրէ Թէօրիէ, Թէօտօր ար Պանվիլ, ու նաեւ Սիւլլի Բրիւտօմ, Վիլիէ տը լիլ Ատան, Քրօս եղրայրները, տը Լարրատ, Օթրան, Սուլարի, Անաթօլ Ֆրանս ու վերջապէս Բօլ Վէռէն՝ որ սակայն առանձին դպրոց մը պիտի հիմնէր: Ամէնքն ալ անսահման սէր կը տածէին արուեստին նկատմամբ: Այդ մասին համամիտ էին: բայց տարբեր ուղղութիւններ բւնած էին: տարբեր տարբեր վարպետներ կը դաւանէին: Մէնտէս՝ Հիւկօն կը պաշտէր: Լըքօնթ տը Լիլ Ցելլին հանճարէն կը ներշնչուէր: Գօրէ՝ բանասեղծական բնապաշտութիւն մը կը մշակէր:

Արդի բանասեղծական համախմբուն մէջ նշանաւորագոյնն է սէնապօղզմը, որուն մեծազոյն զէմբէրը պիտի դաւան սին: Կիւսթավ Քան, Ժիւլ Լաֆօրկ, եւ որուն պիտի յարէին օտար ծագում ունեցող բանի մը արժանի բանասեղծներ, ինչպէս ժան Մօրէսա, Ֆրանսիզ Վիլէ-Կրիֆէն, Շառլ Մուան, Սթիւարթ Մէրիլ, Մէթէրինիկ, Վէրհարն, եւ լին: Անոնց հետ կը վերածնի ազատ-ուսանաւոր:

«ՃՐ ՄԻ ԹՈՒ»

ՀԵՇՅՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԱՆ ԽՐԱՅՆԻՑ»

* *

Անոնք երեր աղջնակներ սպաննեցին,
Անոնց սրտին մէջ եղածը տեսնելու համար:

Առաջինը՝ երջանկութիւնով լեցուն էր,
Եւ հոն ուր իր արիւնը հոսեցաւ,
Երեր օձեր երեր տարի սուլեցին:

Երկրորդը՝ քաղցրութիւնով լեցուն էր,
Եւ հոն ուր իր արիւնը հոսեցաւ,
Երեր հրեշտակապետներ երեր տարի հոկեցին:

Երրորդը՝ դժբախտութիւնով լեցուն էր,
Եւ հոն ուր իր արիւնը հոսեցաւ,
Երեր հրեշտակապետներ երեր տարի հոկեցին:

ԹՐՂՋ. Վ., ՄԵԽՈԽՆԻ

ՊԱՌԵՍ ԱՒ. “ՏՅՅՈՒՆԻՆ,,

Հե Նուվիշ Լիքէռհոյի մեջ ժամկ. էմիլ Պյանց կը խօսի Մոռիս Պատեսի վայ, որուն երթասարդուրիշան բարեկամը եղած էր: «Ի՞նչ եղած է, կը հարցնէ Փ. է. Պյանց, անո՞ւ սիրային կեանիք», եւ կը պատասխանի:

«Զայն այնքան ծածուկ կը պահեռ, որքան իր պատամունքը դեպի իր բնանիքը: Խուրիսն եւ գաղտնապահութիւն: Իր մօս նանչցած եմ, իգական բարեկամուրիւններ բայց կը կարծեմ թէ միայն մըսաւորական էին անոնք, որոնց մեջ անբաղդատելի բովչութիւն մը ցոյց կու տար»:



ԳԵՂԱՄ ՖԻՆԻՐՃԵԱՆ

Եռւմներէ ետք զիս նրաւիրեց ընթրելու Կոռան Բաթիկի մեջ, իր գաղտնի բարեկամուրիքն նետ, որ շատ ուշ եկաւ մեզի միանալու: Չեխին կրցած իրեն սպասել սեկուն նաևկու նամառ: Բայց սիրահարը ոչ զարմանեց ցոյց կու տար, ոչ շատ անհաբերութիւն: Այդ նիստա կինը, այնուն սժզոյն իր սպարին տակ, ինիւաղազին երեւոյրավ, Հայունի մըն եր ըստ իրեն: Ցայտնապկա բմբեցուցիչներ կ'առնեն ան: Քնառութիւն, մարած ձայն, եւ այն մասնաւոր տարտամուրիւնը որ մօրթինեն առաջ կու գայ: Պառես կը լուկ, յետո կը խնդար, ինչպես խողուող մը կը հազար, գորովոյ խառնուած խնդուեոյ մը:»

«Այդ Հայունին, կը հարցնէ Բանսիտ: Les Déracinés ներուն Աստինի Արա-հաննն է արդիօք»:

Աստինի Արա-հան այն խորեգաւոր նայ կինն է որ Պառեսի վեռյիշեալ վեպին եւ անո՞ւ ներուներէն ֆրանսուա Սրիւրէին կեանիքն մեջ այնքան կարեւոր, եւ ըստ Պառեսի, բռնաւոր դեր մը կը խաղայ:

Գ. ՖԻՆԻՐՃԵԱՆ

“Աղբեր Անմաջութանքն ,”^(*)



ԿԵՐՈՎ

Երբեմ յանկարծ քոցի մ'հանգոյն կ'երիւի,
Կը մերձենայ հոգիներուն ձարաւի...
Կը ցանցընէ շողիւննիր թարմ սէրիրու
Ու կ'անհետի բառ չըսած գեռ իրարու...”

Որքա՞ն խօսուն է նըւագն իր զարկիրուն,
Կը գընչէ երթ սըրտերուն մէջ քեկընկուն...
Շուշան մ'ինչպէս կը ձիւնէ ցուքն իր թըթուն,
Ու գերթաստը մ'ան մերթ կ'երագէ միշտ հեռուն...”

Ինչպէս թըլուչնիկն այդ լուսաբազէ, երգեցիկ,
Երբեմն ալ կը ցողէ վիշտ ու տըրտութիւն
Հոգիներուն ուրկէ թերթիկ առ. թերթիկ,
Կը թափին վար, բոլոր վարդերն յոյսերուն...”

Ա.ԶԱ.ՑՈՒՆԻ

(*) Թերուածներ, թ. ՇԱԲԻ. Լոյս անսաւ հերու, Սէթեան աը-
պարանէն:

ԱՌ-ՉՈՒՆՆԱՐՈՒ-Հ ԸՆԵԺ-ՔԸ

Դեպքը, որ տուն կու տայ մեզ գրի առնելու որսորդի մը այէտալի փախնամբ, կը լիժեցնէ այս ազգային աւանդութիւնը, ուր հորենացին կը նկարագրէ կատարումք Մրաւազդի ուղղուած անհձերն :



Ո՞վ չե հանչնար Ազնաւուր ապրաւը, զեզին ամեննեն անփախ, նաւասար նշանառու որսորդը : Անթիւ միեւնոյն տևեն փառապես զինագործի համբաւ ուներ : Իր զնդակին եւ արնինին զնիներ հարիւր չէ հազարթեռու կը հասնեին :

Մօր թերամի մազ րուսած կը կրկնելով . «Ազնաւուր, օդուլ, մեղքունի են աս անմիտութիւն» :

Ան, յամառօրեն կը շարունակէր անենչացնել խատուտիկ կամաւելոր, ազգի ազգի բրոցւնները, որոնք կու զային կը բառէին ծառի մը նոյիկին վրայ :

Քանի տարի անընդհատ բռչնորուրիւն բռած էր Ազնաւուր : Միակ զբարումք ատ եղած էր : Կանուխան ամուսնացած, երեք զաւկի տիրացած էր, բայց ամեննեն ալ պակասաւոր ծնած էին : Աղջիկներէն մեկը համը էր, միւսը միականի, իսկ մանչուն երկու ձեռքները երեխական մոտ պակասութիւն :

Շատեր կ'ըսէին թէ այս դժբախտուրիւնը անմեղուկ բրոցւններուն ահեն առաջ եկեր է:

Մայրէ ալ չէ՞ր բռած յանախ . «Ազնաւուր, օդուլ, մի անէր բան անօրէն, կը զսնես Երկնաւորէն : »

Մտքի բնո՞ղն ով էր :

Ան շարունակած էր իր սիրական արհեստը ի գործ դնել, որսալով նաև վայրի կենդանիներ։

* *

Օրին մեկը, իր առօաներու միջոցին, կը հանդիպեր դրձուամասով լիւան կողին վայ վայրի փերակի մը, որուն մեղքը կը վազեր աղբիւրի պէս։ Այդ հարուստ աւարը օրեւով տուն կրեց, եւ դուռ դրացիի պլ բաժին հանեց։

Ազնաւուր սովոր էր խնախ իր որսերեն մեկը, եղջիկ մը կամ հազար մը խորովի շամփուրի վայ եւ նաշակել իր բարեկամներուն նիս։ Մանկուրեանս, նս ալ մասնակից եղած եմ այդ որսախճոյքներեն մեկուն, որուն համբ բերանս է տակաւին։

Եղնորոսուրեան վտանգները կ'արհամարհեր միչ։ Սփրատի աջ եղերեկն, նարվերի լեռներն ի վեր ուն կը մազլցեր, կը բարձրանար սեպ սուերուն կատարները, ուրախ եւ յաղրական։

Օր մըն ալ, մինչ կրկին կը նալուծեր եղնիկներու երամ մը, իր խոյ վազքին մէջ, հասաւ յանկարծ զահալիք անդունդի մը եղըր, ուրկի ևս դառնալ ամսնարին էր։ Ժամերով անդին ինկաւ, անդին ինկաւ, ազատումի ոչ մեկ հնար կրցաւ զտնել։

Ճգնաժամային սիաւոր վայրկեաններ անցուց, մինչեւ որ իր յուսահայտուրեան նիս մուրն ալ եկաւ շրջապատել զինքը։ Սիփուած էր ամրադ զիւերը ոսքի կենալ. թերեւս առտուան լոյսին նիս յոյսի նորոյ մըն ալ կը ծագեր։

Առտուն եկաւ անյոյս։ Ան ի զուր փորձեց իր ամենեն բարձր ազակակները, օգնութեան այխողորմ ձայները ուղղել հեռուները. ծորամէջերեն տկար արձագանգ մը միայն կը հասներ իրեն։

Ազնաւուր աղբար ուրիշ զիւերներ ալ լուսցուց, անօրի, անսուադի. Փրկութեան ամեն յոյս կորսուած էր այլեւս իրեն համար։ Անձնասպանութեան սէւ ուն մածումներ ի զուր տանչեցին իր հողին։ Անոր պակսեզաւ համարձակութիւնը նետելու ինքզինքը լեռնեն վար, կամ հրացանին փողը ուղղ դելու իր բերենին։ Նւ այդպէս ինքն իր մէջ յաղրուած, տկարացած ու հեւասպառ ինկաւ անկենդան։

* *

Օրեր, ծաբարեն ամրադ կարելի չեղաւ իր հետքը զտնել։

Ազնաւուր աղբար կորսուած էր. բայց ոչ ո՛վ զիտեր քէ ո՞ւր եւ ի՞նչպէս։ Վեջապէս իրիկուն մըն ալ, որարդները ժխուր իրականուրեան մը հեռապատկերը եկան պատմել զեղացիներուն։ Անոնք անմատչելի լեռան բարձունելին վրայ տեսած էին անհամար բռչուներու ելեւեցը, եւ ատկէ հետեւցուցած՝ քէ կօրին բայց անխոնին Ազնաւուր աղբօր անշունչ մամինը բգիկ բգիկ կ'ըլլար անվերջ կցանհարումներէ։

Թռչուններուն անեծքր խելի եղած էր, անոնք լուծած էին վերջապէս իրենց արդար վրեմբ։

Այս եղաւ բոլորին դասաստանի։

ՏՕՐԻ. Տ. ՄԱԿՐՁՎԱԽԵՍԽԱՆ



Վ' ՈՒ ՉԵՄ ԼԻՐ ԳԱԼ

ԱՇ, կ'ուզեմ երգել գտրուն այս ձաղկող
Տաւնկերը վայրի, տատասկներն հարբած,
Երգել, աՇ, երգել կոյսերն աղօթող,
Ու սէ՛րն ու գինի՞ն, նոյն իսկ թե՛զ, Աստուա՛ծ։

Երգել... բայց սեմիս վրայ է Ան ահա,
Մա՛Հը, իր գեղին կըզակը ցըցտձ...
Ու մերթ, աՇ, այնպէ՛ս բիրտ ան կը խընդայ
Որ կ'ուզեմ խեղդել, իսկզե՞լ քեզ, Աստուա՛ծ...։

1922

ՄԱԿՐՁՎԱԽԵՍԽԱՆ



Աշխարհիս պատմութեան ամէն դարաշրջանին, մեծազոյն զէպքը, ծնողը բոլոր միւսներուն, միթէ Մասմողի մը աշխարհ զալը չէ։

ԹՈՒՐԱՆ ՄԱԿՐՁՎԱԽԵՍԽԱՆ

AVO

Ա Խ Ե Ր Ա Խ Ե

Լազի նեղ զլվիմայով ու ապրայով, զլուխը սեւ պաշըխ մը կապած, հացթուխ Օվակը, որ նոր պանդխտութենէն դարձեր էք՝ այդ օրը վարի արտերուն կողմը շրջան մը ընելէ ետքը շիտակ առուին պատին տակը ուղղուեցաւ:

Պարտէզներէն եկող զորը նոնկէ կը վագէր ու կ'երթար: Հոն զով ու շուր էք:

Օվակը նստաւ, ծեւքը սալթային փոքր զբաննը տարաւ, որուն վրայ փամփուշտներու համար կարգով խորշեր կարտած էին, ծխատուփը հանեց, սիկաւ մը փաթթեց, ու մէջքէն կեռասանիէ երկայն ծխափողը քաշելով անցուց ծայրը, սկսաւ ծխել:

Վերջացուց, ու մնացորդը որ գեռ չէր մարեր, փչեց ավին մէջ, գետինը քարի մը վրայ փակցուց, երկրորդ մը պատրաստեց: Յիտոյ նախորդին մնացորդով վառեց ու շարունակեց ծխելը: Միաժամանակ բանով մը զբաղած ըլլալու համար բաշեց գօտիէն դանակը, ու ծայրով, ինչպէս իր ամենօրեայ վարժութիւնն էր, սկսաւ կօշիկներուն մէջի հողերը քերել ու թափել:

Վերէն, ծորին պարտէզներու կողմէն հայնոյութիւններու, պօտալու ծայներ կու գային: Օվակ ականջ տուաւ:

Ան էր, իր մայրն էր, անոր ծայնն էր:

Ի՞նչ կար արդեօք:

—Նորէն որո՞ւ. հիտ է, ինչի՞ վրայ է,—մտածեց, զիտնալով իր մօրը ամենափուն բաներու համար կուուելու, վէճ յարուցանելու բնաւորութիւննը:

Բայց անէծքներն ու հայնոյութիւնները սաստկացան, ծայնը բարձրացաւ, ու Օվակ ոտքի ելաւ, ծորն ի վեր քալեց:

Իրենց պարտէզը մտաւ ուր իր մայրը ծառաստանին կողմը, վերի անկիւնը, սալորենիներուն մէջ կայներ էր, փայտի չոր ճիւղ մը բանած կմախացած ծեռքովը, ու բերանը գիւղին կողմը դարձուցած կը հայնոյէր, թէեւ ոչ ոք

կար լսող։ Զինքը նշմարելուն պէս ծայնին աւելի թափ տուաւ։

—Մէկ հատիկ մը, մէկ հատիկ մը չեն թողեր... վայ-վայ, վայ-վայ... ևս աշխատիմ զիշեր ցորեկ ու ուրիշը ուտէ... թոյն ըլլայ ու ծեզ սատկեցնէ... տուներնիդ չհաս-նիք ու ճամբտին մնաք... ցաւէն կասկամ գառնաք ու մէկ ձայն կանչէք...

—Ի՞նչ կայ, ի՞նչ եղեր է, ի՞նչ պատահեր է, մօտենաւ-լով հարցուց Օվակ որ անտեղակ էր անցուղարձին։

Բայց մայրը փոխանակ պատասխանելու . կարծես ի-րեն ուղղուած չըլլար Օվակին հարցումը, դէմքը այլա-փոխուած, թուքերը ցատկեցնելով շարունակեց։

—Աշխօս լոյտին պէս կը պահէի... ևս պիտի բեռնայի, քաղաք տանէի ու մանուսա, կտաւ, դերձան պիտի առ-նէի տեղը, վրայ-գլուխ պիտի ընէի... թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ... գեռ առտուն վրան էր, բա՛ն մը չկար...։ Մոլերը կը ճօշային, գետինները կը հասնէին, կը յորդէին վրա-յէն... ինչ որ եղաւ, ցորեկին եղաւ, եղայ տուն գացի, բարո՛վ չերթայի... ևս ասոր համա՞ր կը պահէի ծեզ...։

Ու ծեռքին չոր ճիւղովի ցոյց տուաւ ծառը։

Օվակ նայեցաւ այն կողմը։ Նիբանիի իրենց միծ ծա-ռին համար էր, հա՛տ մը չէին ծգեր վրան, թօթուեր, տա-րեր էին ամէնքը, գևանինը միայն տերեւներ ծգելով։

Օվակ երկար զիտեց։ Բայց հայիսկելը անօգուտ էր։ Ո՞վ էր թօթուեր, ո՞վ էր գողցեր, չէին զիտեր։ Ի զուր աղ-մկելէն ալ չախորժելով։

—Թող մնայ, ևս քննեմ, վինտուեմ, գտնեմ ընողը, ան-կէ ետքը կը խորհինք, ըսաւ ու յանձնարարեց մօրը որ լոէ, տուն երթայ։

Բայց մայրը կը հանդարտէ՞ր, այդպէս երկու բառով համոզու՞ղ էր։

*.

Յանկարծ առուին եզերքէն կոիւի մը ծայներ լսուեցան։ Իր մալին էր նորին։ Բոշի-Ցանին հնու էր այս անգամ։

—Ծիրաններս, ծիրաններս... դուն ու տղադ գող-ցաք... ևս չեմ զիտեր... ծիրաններս պիտի բերես, քենէ կ'ուզեմ... կը պօռար։

— Զէ՛յ քու ծիրաններուդ ալ, քեզ ալ . . . խորհեցաւ Օվակ, երկուքդ ալ գտեր էք իրար, Բոշի. Ցանն ալ, դուն ալ . . .

Կո իւը վերջանալու երևոյթ չունէր սակայն, Աղտոտ հայիսյութիւններ կը փոխանակէին երկուքն ալ իրարու, միաժամանակ յայտնի էր որ կը ծեծկուէին. Ամէն կողմէ ըէն կուռողներուն մօտ կը փութացին, Օվակ տհաճութեամբ ինքն ալ ոտքի ելաւ ու մինչեւ պատր գնաց:

Վարը, առուին եզերքը, երկուքն ալ փաթթուեր էին, կը ճանկուտէին մէկզմէկ, Բոշի. Ցանին շէկ մազերը քակուեր, թափիեր էին, իսկ իր մօրը մօրթը աւելի թխացած ու քաշուած, դեղին աչքերով, չոր ու երկայն մատներով, փակած էր Փոշի. Ցանին օձիքին, ու անդրդուելի էր, կը պուար, ծիրանները կը պահանջէր:

— Բո՞զ . . . երփտասարդները գլխէ հանեցիր, ամէն բոզութիւն ըրիր, քիչ եկաւ, հիմա ալ գողութեամն սկսար, Բոշի. ցանլը որ նոյնափէս չէր լսեր, պատասխանից:

— Զեր անունը ինծի մի տաք, բոզը ե՞ս եմ թէ հարսդէ . . . եօթը գտաւաւ ծայն տուաւ ըրածը . . . որ պոչ փարտաղ չըլլար ջալացքին նամբան Պօղոսը առաջքը չը ելեր. հիմա ծեր անունը ինծի՞ կու տաք:

Օվակ որ մինչեւ այդ վայրկեանը լուս կը դիտէր. չախորժելով այդ տեսարանին, ու համարելով կնկան յատուկ, տղամարդու համար անվայել կունեներ, յանկարծ ցնցուեցաւ, արիւնը գլուխը խուժեց: Ի՞նչ, Սցն ալ ուրիշներու. ներկայութեան, իրեն, իր կնոջ, իր պատուին վրայ այդ լեզուն գործածէր այդ բածը . . . Մ'ը էր ինք . . .

Մէկ ոստումով ցատկեց ձորը, խոյացաւ վրան, ու ինքնիրմէ ելած, հայնոյելով գոչեց:

— Ի՞նչ ըրիր, ի՞նչ. . . հեղ մըն ալ ըսէ նայիմ:

Ու զարկաւ գետին, ոտքերուն տակ առաւ, սկսաւ կոխկրտել մարմինը, սպառնալով, հայնոյելով բոլոր անոնց որ կը փորձէին ազատելու իր ծեռքէն:

Վերջ ի վերջոյ ինընիրեն ալ բա՛ւ համարելով վիրաւոր, արիւնոտ վիճակի մէջ թողուց ու հեռացաւ:

* *

Այնուհետեւ մինչեւ իրիկուն այդ օրը Օվակ պարտէզներէն դուրս չեկաւ: Կը ծխէր, ոտքի կ'ելլէր կը պտտէր

քիչ մը, յետոյ նորդն կը հստէք ու կը ծխէք ջղայնոտութեամբ, ու ատենը անգամ մը կը կրկնէք՝ իր մօրը ակնարկելով.

— Հէյ գետնին տակը անցնիս, դուն ալ, ծիրաններդալ, այս ամէնը քու երեսէդ է . . .

Դիտէք, երկու օր առաջ արդէն պատմած էին իր կը-նոզը դէպքը: Իր պանդխառութեան միջոցին, նախքնթաց աշուն տեղի ունեցած էր: Իր կինը գիշեր մը մինակը աղօնի կ'երթայ զաղացըր, Պողոսը, այն գծուծը, ճամբան առաջքը կ'ելլէ յանկարծ, ու օգտուելով առանձնութենէն կ'ու զէ իր անարդ ցանկութիւնը գոհացնել: Լեղապատառ եղած՝ իր կինը չի յանձնուիր, օգնութիւն կը պոռայ բոլոր ուժովը, այն լիրքը կը փախի, զաղացքէն կ'իմանան, կը վազնն ու կ'ազատին . . . Երկու օրէ ի վեր արդէն կը ծրագրէր իր ընկերքին մասին, բայց հիմա բոլորին ներկայութեանը այդ դէպքը փաստ ծառայեցնելով Բոշի. Յանին անուանալիութիւնը զերագրուութեան նոպաներու մէջ նետած էր զինքը:

Իրիկուան դէմ տուն մտաւ ու նոտաւ ներքնատան անկինը: Իր կինը որ դաշար խոտ քաղելէն կը դառնար նոյնակս ներս մտաւ թիչ վերջը: Սպիտակ բուրդէ գուլպաններով, կարմիր կոտուէ զգեստներով, հաստ գօտիով, լազակին ներքեւէն ամուսնոյն բերած զարդուկիները ճակատին շարած, քթին ու այտերուն վերնամաշկը արեւէն այրեցն տեղ տեղ փեթուած, մանգաղը ձևուքը մօտենալով Օվակին սրտարեկ երեւոյթով մը հարցուց.

— Ի՞նչ է եղեր, մեր ծիրանները զողցեր են այսօր, կեսորս Բոշի-Յանին հետ կոի՞ւ ըրեր է, դուն ես զողցեր ըսկով:

Օվակ զլսովը հաստատեց:

— Սեպենք թէ այս տարի ալ ծիրան չեղաւ, ծիրան չունինք, շարունակեց: Որ չգիտեր, չէ տեսեր զողցովը, այն գէշին, երեսը բոշի ցանտաին հետ ինչու կրիւ կ'ընէ: Մարդ անոր հետ ալ կը խօսի: Դուն ալ ատոր համա՞ր նեղացեր ես, տխոր ես:

Յետոյ գրան անկինը երթալով տրեխները հանեց ուռքերէն, մէջի հողերը թափեց, աթուակն ու պղինձէ սինին դրաւ: Թոնրահացերը շարեց շորքը:

Ընթրիքը լուս անցաւ, Օվակ զրեթէ չխօսեցաւ, ու
անմիջապէս յետոյ մտաւ անկողին:

Անկողինին մէջ կինը թէեւ փորձեց խօսեցնել, բայց
ընանալը պատրուակելով լոեցուց:

Երբ քիչ յետոյ լութիւնը տիրեց տան մէջ, Օվակ խոր-
հեցաւ որոշումին վրայ: Այտք էր գործադրել:

Լուսինը ցաթած էր տան կեդրոնը: Առաջին հաւա-
խօսը լուսեցաւ, յետոյ երկրորդը, յետոյ երրորդ հաւախօսը:
Սայլ մը թաւալելով անցաւ զոնէն:

Ատին էր: Օվակ անշշատ կոտքի ելաւ, հագուեցաւ, ա-
տրճանակը կապեց մէջը: Դաշոյնը առաւ ու դուռը բա-
ցաւ:

Ինդարձակ դաշտը լուսնի լոյսին ներքեւ անծայր, ան-
եզր կը թուէր, ծամբուն երկայնքին թաւուտքի մը ստունք-
ներուն մէջ մտաւ ու նստաւ:

Պէտք էր հասկցնել այս գիւղացիներուն, խորհեցաւ,
որոնց հետ ամենափուն վէճի մը պարագալին երեսին պիտի
տային իր կնոջ պատահած դէպքը, թէ ո՞վ էր ինք: Պէտք
էր գիւղացնել թէ ամէն զրան չի զարմուիր, ամէն թույտնի
միս չուտուիր Պէտք էր հաշիւը փակել այն անարգին հետ:
Խնայել չպիտի ըլլար:

Ծղրիթները իրենց անվերջանակի եղանակը կը կրկնէին:
Նորին սայլի մը թաւալու մը սկսաւ խորունկին: Ան էր
անպատճառ, գիտէր որ պիտի գար անցնէր: Ոտքի ելաւ ու
ատրճանակը քննեց, վեց խորշերն ալ լիցուն էին փամ-
փուշտով. դաշոյնը քաշեց ու կրկնի պատեանը դրաւ:

Անիւներուն աղմուկը հետզհետէ կը մօտենար:

Պատրաստուեցաւ:

* * * * *

Երբ իր գործը աւարտեց Օվակ, գիշերին լութեանը
մէջ հօրիզոնը զննեց. իրեն այնպէս թուեցաւ թէ արշալոյսը
մօտ էր ծագելու արևելքի դիմէն. յետոյ շուրջը նայնցաւ ու
հաստատ քայլերով անհետացաւ հետաւոր լեռներու ուղղու-
թեամբ . . . :

ՅԱԿՈՐ ՄՆԶՈՒՐԻ

ՏԵՇ ԲԱՌԴԱԿԱՐ

Աշուղ բառը արաբերէն աշխ բառէն ծագում առածէ. արմատը աշի է, որ կը նշանակէ սկր, իսկ աշխ՝ սիրահար. այս աշխ բառին թուրքերէն աղաւաղուած ծեւն է աշխի, իսկ հայ ժողովրդական լիզուի մէջ դարձած եւ եղած է աշուղ: Թէ ինչո՞ւ այս անունը արուած է հայ երգչին եւ ոչ գուսան, կը բացատրուի անով, որ սկզբնական շրջանին աշուղները եղած են երիտասարդ սիրահարներ, որոնք սիրոյ մէջ անբախտ ըլլալով. շրջած են զիւղէ զիւղ, քաղաքէ քաղաք, յօրինելով երգերու եղանակներ, մերթ կարօտով, մերթ ողբալով, եւ մերթ լմբուտանալով իրենց սիրոյն եւ սիրեկանին» դէմ:

Հին հեթանոսական շրջանին Հայերը ունեցած են գուսաններ կամ գողթան երգիներ, երբ ոչ զիր կար եւ ոչ ալ զբականութիւն, յատուկ երգիներ զրոյցով կամ երգերով տեղէ տեղ շրջելով տարածեր են հայ ժողովրդական բանահիւսութեան այդ լաւագոյն արտադրութիւնները, կոչուած են Գուսանական երգեր: Ասոնք ընդհանրապէս Արաքսի հովտին Սիւնեաց աշխարհի գեղեցիկ եւ զինեւէտ Գողթան գաւառէն ծագում առած ըլլալուն պատճառով գողթան երգեր լսուած են. ինքնատիպ են, եւ օտար ազգերու տաղաչափութեան ազգեցութեան տակ չեն զըտնուած. թէեւ եւրոպացի բանահիւսներէ ոմանք մեր հին բանաստեղծութեան մէջ Զենդ. Աւեստացի տաղաչափութիւնը գտան. անշուշտ ասիկա հաստկնալի եւ ներելի է, երբ նկատի ունենանք այդ ժամանակ Հայերու եւ Պարսիկներու յարաբերութիւնները:

Գուսանները հին ատենները կը կատարէին այն գերը, ինչ որ կատարած են աշուղները, մօտիկ անցեալին մէջ: Անոնք թէ յօրինող. թէ երգիշ, թէ նուագածու եւ թէ մասամբ գերասան էին: Գուսանը ամէն տեղ էր. պալատ, ապարանք, տաճար, երապարակ. վերջապէս ամէն տեղ ուր ժողովուրդը

զուարենութեան եւ սփոփանքի պէտք ունէր . նաև կ'երգէր ոչ
միայն պատմական դիցազններգութիւններ եւ կրօնական եր-
գեր , այլ եւ սէր . հաճոյը եւ գեղեցկութիւն : Գոյութիւն ու-
նէին նաև թատերական խաղեր , որոնց կը մասնակցէին զու-
սաններ . Քրիստոնէական եկեղեցին համար ասիկա անբա-
րոյականացնող երեւոյթ մըն էր , թէ ընտանիկան բարոյա-
կանն ու կիանքը փնացնող եւ թէ պոռնկութիւնը զար-
գացնող հանգամանք մը ունէր , այնպէս որ Ե . դարու զը-
րողներէն ծերունին Յովհաննէս Մանդակունի Կաթողիկոս .
իր քան եւ վեց ճառերէն քանի մը հատք նուիրած է այս
թատերական խաղերուն , եւ սարսափահար «գինի , գուսան ,
սատանայ» ողբալով բացականչած է :

Սյս շրջանի սիրոյ եւ ուրախութեան երգերը այլևս
չեն լսուիր դարերով երգիչներու կողմէ , որոնց համար
այլեւս սիրոյ առարկան եկեղեցին էր իր սուրբերով եւ մար-
տիրոսներով :

Միջնադարնան հայ երգիչներն ու տաղիրզուները կ'ըս-
կին դարձեալ աշխարհիկ նիւթերու մասին գրել . Կոստան-
դին երգնկացի , Յովհաննէս երգնկացի Պլուզր . Դափար Սե-
բաստացի եւ Խաչառուր Կեչառեցի քահանան (۱) Մկրտիչ
Նաղաշ , Յովհաննէս Թլկուրանցի . Գրիգոր Աղթամարցի
եւլ . Ասոնցմէ ամէնէն նշանաւորն է եղած Նահապետ Քո-
չակ . որուն երգերը մեծ մասով զգացումով զիզան , արե-
ւելինան սրամութեամբ զարդարուն եւ զուտ հայկական
տաղեր են :

Մեր նորագոյն շրջանի երգիչները , որոնց հայ ժողովը-
գական լեզուվ աշուղ անունը կու տան , ԺԷ . զարու երկրորդ
կիսուն յայտնուած են : Ասոնց զիզանորը եղած է Սայեաթ-
Նօվա (۲) : Ճիշդ է որ իրեն ժամանակակից ուրիշ աշուղներ
եւս ապրած են , ինչպէս կը հասկնանք ՍայեաթՆօվայի զրո-
թիւններէն , բայց անոնց երգերէն ոչ մէկը մինչեւ հիմա
յայտնի է : Անկէ յետոյ ծանօթ են Աղբար-Աղամ , Միսկին-
Բուրզի , Թուրինց , Թուջար , Շիրին , Զիրինի , Ցերինատ եւ ին . :

(۱) Խաչառուր Կեչառեցիի ծածկանունը Հ. Մ. Պատուրեան կը կարծէ :
որ Ֆրիկինը եղած ըլլայ , մինչդեռ ասիկա պարզ վարկած մըն է , որ չէ
ապացուցուած զեռ . տես «Հայ Եզեր» Ա. Զարմանեան :

(۲) Սայեաթ-Նօվայի կեանքն ու զործունէութիւնը աեսնել 1926ի
Ազգ . Հիւանդանոցի Տարեցոյցին մէջ . (Եջ 234—241):

Նոր աշուղութեան հիմը դրաւ Սայհամթ-Նօվան։ Մահէն մօտ կէս գար վերջ հրապարակ եկաւ կոյր աշուղ մը Յովհաննէս, որ յաղց անյն ունենալուն համար ծիրին անունով կոչած են։⁽¹⁾ Սայհամթ-Նօվայի լեզուն եղած է վրացերէն, եւ Շիրինինը՝ թորքերէն, շատ բիշ անգամ երգած են հայերէն։ Հայ աշուղութեան համար միծ պակաս մըն էր իրենց մալրենի լեզուով չերգելը եւ այդ պակասը եկաւ լրացնել անցեալ զարու երկրորդ կիսուն ուրիշ նշանաւոր աշուղ մը, Սերովը Լեռոնեան, որ յետոյ կոչուեցաւ Զիւանի, սա բազ գիտնալով ճանդերձ թուրքերէն լեզուն, երգած է հայ լեզուով եւս, այսպէսով իր հետեւորդները ընդհանրապէս երգած են նոյն կերպով մինչեւ մեր օրերու կոյր Ֆահ բատը։

Այսպէս նախաքրիստոնէական գուաաններու, միջնադարեան տաղերգուներու եւ նորագոյն երգիններու մասին թուուցիկ ակնարկ մը պատացնելէ յետոյ. աշուղութեան եւ օտար ազգերու մէջ աշուղութեան նշանակութեան մասին հարեւանցի ակնարկ մը եւս կ'արժէ ընել։

Աշուղներու նահապետը կարելի է համարել նախապատմական-դիցաբանական շրջանին կէս իրական եւ կէս առասակելական հերոս-երգիչ յոյն Օրփին, որդի Ապուղոնի եւ Քալիոփիի, որմէ յետոյ եղաւ Հոմերոս, որ կոյր երգիչ բանաստեղծ մը ըլլալով, քնարք ձեւրդ գիւղէ զիւղ կը շցէր։ Յետոյ կու զան Խարստանները, որոնք քնարի ընկերակցութեամբ կ'աստուածացնէին իրենց հերոսները, տօնական օրերուն երգելով ժողովուրդին աւցել։

Հին Հռոմանայիցինները հակառակ գուարհասէր եւ զեղի կեանք մը վարելնուն, չեն կարողացած յայտնի տաղանդ մը երեւան բերել։ Սրբալիան աստուածներու քուրմերը ուրոնք տասններկու եղբայրներ են, ի պատիւ հողի եւ դաշտերու աստուածներուն տարին մէկ անգամ, մաշխի վերցերը, եռօրեայ տօնին իրենց հեղինակած տաղերը կ'երգէին, որպէս զի աստուածները իրմնց հունծորը առատացնեն։

(1) Զարմանալի գուգաղիպութեամբ մը երբ Սայհամթ-Նօվան իր կեանքի վերջին օրերուն վարդապետ կը ձեռնադրուէր ու վանք կը բաշուէր, ընդհակառակը Եիրին կը զառնար բոլորական բարողիչ մը, և այսպէսով տոիթ կու տար ցաւալի և դժբախտ եղբայրական կոփիներու և վէճերու։

Դերմանիոյ մէջ ժ. դարէն սկսեալ Վերին Հռենոսի մէջ սկսած են բանաստեղծ երգիչներ դուրս գալ, որոնք ծանօթ են Մայս Տեղինելիք անունով. ասոնց բոլ սէրը շատ քիչ ունեցած է, ամօթ համարած են սիրոյ մասին արտայայտուիլ, անոնց երգերը աւելի շատ կրօնական բնույթ ունեցած են քան սիրային. տարածուած են Աւստրիա, Զուիցերիա եւ Բրակա, սակայն իրենց վերջին շրջանը փակուեցաւ 1830ին Ռւեմի մէջ:

Ֆրանսայի մէջ պատկերը բոլորովին հակառակն էր. նոյն ատենները ֆրանսայի հարաւային մասին մէջ երիւան եկած են տրուպատրները, որոնք աւելի կենսուրախ ու եռանդու երգիչներ, ընտիր ճաշակի բանաստեղծներ եղած են, սէրը երգած են միայն.

Թուսիա աշշուլի կողմէ բնաւ հարուստ չէ եղած. կան մալուսուսական խոզարները, որոնք կոյր աղքատներ են, եւ ունին իրենց յատուկ միատեսակ գործիք մը խոզա կամ պանտուր անունով. այս խոզաները կամ պանտուրիսները դիւզէ գիւղ կը շրջին եւ մուրացկանութեամբ կ'զբաղուին.

Գալով արեւելիան ազգերուն, Սրաբները իրենց Մարդարէին ծնունդին առաջ ունեցած են աշուղ երգիչներ, որոնք կը գովէին իրենց հերոսներն ու կիները. նոյնիսկ աշուղական մրցումներ անզի կ'ունենային հազարաւոր անձերու. ներկայութեան, եւ յաղթողը կ'ստանար իր արժանի նուէրը:

Պարսկաստանի մէջ չի յիշուիր հեթանոսական շրջանի ուեէ բանաստեղծ երգչի անուն. Ժ.րդ դարուն Ֆիրտուսի յայտնի է իր անմահ Շահ-նաևութիւն Նոյնավէս Հաֆլողը, որ միայն սէրն ու կինը երգած է:

Թուրքիոյ մէջ աշուղները ունեցած են իրենց որոշ տեղը, նոյնիսկ Սուլթաններու մօտ միժ պատիւ կը վայելէին. Նշանաւոր Աշուղներ եղած են Սհմէտ Տալի, Նէնաթի, Ֆազլի, Ֆիրզիւլի, որոնք երգած են սէրը. վերջինը սիրականին համար կեանք տալը պայման կը համարէ, աշուղ դաւնալու համար,

ՏՕՐԹ. Կ. ՇԱՀՆԱԶԱՐ



Միջնադարեան Սիրոյ Երդեր

Դու ևս նոնդար ծաղիկ ծովային,
Նուշան վայրենի, հոսու պալասանի,
Անդին մարգարիտ ի մէջ սասափին,
Բոլորիալ լուսին, սատղ առաւօսին:

Երևըդ վասի քան զիսայծ խնձոր,
Թերանդ է փարբիկ, զնչիկ՝ է աղուոր,
Դեղձան մազդ առեր շիցդ ոլոր,
Թո սէրդ է արեր զիս շոլոր-մոլոր:

Հա՛յ, իմ զեղուզէշ արմաւենի ծառ,
Մէջունր է ուսիկ, սալուի ու ցինար,
Ակամը զարգարած ևս ոսկի խանչար,
Սիրով մի՛ սպաներ զերիդ չարաչար:

Ջժոցդ ևս բացիր զէտ զրախարի զուռ,
Ի մէջն է բուսեր նորինչ, թուրինծ, նուռ,
Հոսն անուշ կու գայ զէտ խունկ ու զուռ,
Զիմ խելու տարիր, ին կու գամ ի ժուռ:

Ա՛յ, իմ լուսերես կարմիր ու մերմակ,
Աշուիդ խամուսած, ունքերզդ բարսկ,
Ծոցը լոյս կու տայ, ծճերդ է բամպակ,
Մէկիկն է լուսին, և մէկն արեգակ:

Պազչազ է բուսեր շատ նուռ ու շամամ,
Ի միլ և ի ծաղիկ զեռ չեղիր թամամ,
Շատ ցաւոց դեղ ևս չերմիկ ու համամ,
Քեզ իմ խոստացեր ի յուխտ պիտի զամ:

Լուսինն, արեգակն առ բեզ եկեալ են,
Սիրով զարսերըդ ի վայր կախեալ են,
Աստեղին զնակատըդ ի վայր կախեալ են,
Զէտ հարրած՝ ի բո սիրուդ վառեալ են:

ԳՅՈՒԱՐ ԱԽՏԱՍԱՑԱՑ

ԱՐԴՎՐՈՒԹԱՆ ՏԵՐԹԻՉՔԻՎ

Ինչ որ է ուղղամիզը ֆիզիքական աշխարհին՝ նոյնն է եւ ուղղամտութիւնը բարոյական աշխարհին համար:

Արդարութիւնը այն միակ ուղիղ գիծն է, որ ուղղամայեաց է ուղղամտութեան, ինչպէս նորիզոնը՝ ուղղամիզն:

Մարգիկ խիստ կանու հասկցած են իրենց ֆիզիքական բնութեան պահանջները, մանոր փորձառու թեամբ զառած են որ, ֆիզիքապէս հանգստաւէտ կեանք մը, կարելի է միայն այն բնակարաններուն մէջ, որոնք կառուցուած են ուղղամիզին ուղղամայեաց, եւ վեր բարձրացած հորիզոնին ուղղամայեաց, ու չ; թէ, այն բիւրազան գծերուն, զոր իւրաքանչիւր հողամաս գծած է, իր հակումներով, ամա այս կերպով, այսինքն ուղղամիզին եւ նորիզոնին ուղղամայեաց կերպով կազմաւած բնակարաններն են միայն որ մարդու կը սպազիւեն հանգստաւթիւն, շէնքին գեղեցկութիւն եւ քաղցրին ալ ընդհանուր ներդաշնակութիւն. հակառակ պարագային, այսինքն փոխանակ ուղղամիզ եւ նորիզոնական գծերուն եթէ հոգին զանազան հակեալ ուղղամիզիններուն եւ անուց վրայ բարձրացած ուղղամայեացներուն հետեւ երով շինուին շնչերը՝ այն ատեն այդ բնակարանները աւելի կամ նուազ չափերով անհանգատութեան վայրեր միայն կրոնն ըլլալ՝ համեմատ այն աւելի կամ նուազ շնչումնեն, զոր այս շնչերը կազմող գծերը ունեցած են ուղղամիզ եւ նորիզոնական գծերէն. եւ այդ կարգի բնակարանների կազմաւած քաղցր բազար մը կ'ըլլայ իրական բարիւրինդուս մը, որուն լոկ մտաբերումը սակաւ կ'առթէ՝ մարդուն:

Բնութեան օրէնքները ինչպէս ֆիզիքական նոյնույն եւ բարոյական աշխարհին համար նոյնն ըլլալով անշուշա, եւ ապահովար, մարդոց բարոյական բնակարաններն ալ, այսինքն բնկերային ու բարական օրէնքները ճիշտ ֆիզիքականին նման տառապանքի բայներ, գժուխտները միայն պիտի ըլլան, եթէ՝ անոնք հիմնուած չըլլան բարյականին հորիզոնականութեանը արգինքն արդարութեան վրայ:

Ուղղամիզը հորիզոնին հետ կը կազմէ ուղղանկիւն մը. հոգին բիւրազան հակումներն ալ իրենց ուղղամայեաց գծերով կը կազմեն ուղղամիզներ, բայց ոչ մէկ ուղիղ անկիւն կարող է ապահովի բնակարանին հանգստաւէտութիւնը՝ եթէ՝ այդ ուղղանկիւնը ուղղամիզն եւ նորիզոնէն չէ կազմուած:

Բարոյական աշխարհին մէջն ալ ուղղամտութիւնը արդարութեան հետ կը կազմէ ուղղանկիւն մը. արդարութիւնն շնչեալ գծերն ալ իրենց ուղղամայեացներով կը կազմեն ուղիղ անկիւններ, զոր օրինակ զողութիւնը ստախոսութեան հետ, չարութիւնը թշնամութեան հետ, եւն, բայց ոչ մէկ բարոյական բնակարան այսինքն ընկերային ու բարական օրէնք կրնայ երջանիկ ընկել մարդիկը, եթէ՝ անոնց ուղղանկիւնները ուղղամտութեան եւ արդարութեան գծերովը չին կազմուած:

AVO

ինչպէս կը տեսնո՞ւի այս իրադարձութիւններէն, ըլլայ ֆիզիքական ըլլայ բարյոցիկան աշխարհին մէջ բնակարանին հանգստաւէտ կազմութեանը համար ուղիղ գծը արժէք մը չունի, երբ ան հորիզոնական կամ ուղղաձիգ չէ, ու դիզ անկիւնը բանի մը չի ծառայեր, երբ ան այդ երկու էական գծերով չի կազմուած:

Մեր ֆիզիքական բնակարաններուն հորիզոնական եւ ուղղաձիգ կազմութեանը համար կը զրուածեն հարթացափը (πίνεας δ'εαυ) եւ կապար թելը (σῖλ ἀ ριστήσ) ևս ասնք մեզից ցոյց կուտան այն ուղղութիւնը, որուն պէտք է հետեւիլ չէնքին ու դիզ կազմութիւնը ապահովենար:

Մեր բարյոցիկան բնակարաններուն ուղիղ եւ երջանիկ կազմութեանը համար ալ բնանը տուած է մեզի հարկ եղած զրուածիքը, որ է մեր միարը, իսկ այն հեղուկը ու այդ զրուածիքն — մորին — միջոցաւ մեզից ցոյց պիտի տայ բարյոցականին հորիզոնականութիւնը, այսինքն արդարութիւնը՝ անիկա է պար ինչ կամքեցէք քէ արացցեն Չեզ մարդիկ, հայնպէս առաւել եւ գում նոցաւ։ Երբ այս հեղուկը կը լիցնէք մորին մէջ՝ ան շուապ ցոյց կուտայ բարյոցիկանին հորիզոնականութիւնը, որու հետեւելով պէտք է հաստատել բարյոցիկան բնակարանները զննոնիք բնակելի ու հանգստաւէտ զարձնելու համար։

Ինչպէս որ հարթացափը, որբան ալ փայլուն ու չըեղ եղած ըլլայ, առանց նեղուկին չի կրնար ցոյց տալ հորիզոնականութիւնը՝ նոյնպէս ալ միտրը առանց այդ բնավճնին՝ (αξιοτε) թէ «զոր ինչ կամքեք արացցն ծեզ մարդիկի, նոյնպէս արարէք եւ գուք նոցաւ», չի կրնար բարյոցիկանին հորիզոնականութիւնը այսինքն արդարութեան ուղղութիւնը ճշգիլ՝ թիէ նոյն իսկ այդ զրուածիքը—միարը — մարզարտաշար ու թանկագին բան մը եղած ըլլայ, այսինքն զարւոն բորբ զիտութիւններով օժտուած։

Եւ ինչպէս որ ոչ մէկ ուղիղ գծի հորիզոնականութեան կարելի է ապահով ըլլայ, առանց հարթացափին դիմելու, եւ ինչպէս որ ոչ մէկ ուղղաճայնացի ու գրածութեանը կարելի է վատահիլ, առանց կապութեայ թիլին՝ ճիշտ միեւնոյն օրէնքով բարյոցական աշխարհին մէջն ալ ոչ մէկ բարի նկատուած զրութին արդար ըլլալուն ինչպէս նահե ոչ մէկ չար երեսով ունեցող զրութին անարդար ըլլալուն կարելի է վատահ ըլլալ, երբ ան չի չափուած բարյոցալունին հարթացափով։

Ահա այս սկզբունքին գերծ մտրերու կողմէ կառուցուած բարյոցիկան ծուռ ու մուռ բնակարաններուն մէջ է որ մարդկութիւնը կը տառափի եւ պիտի տառափի հակառակ այն զիւտերուն որբ ննարուած ու կցուած են մարդկային կիանը հնչացնելու։ Երեւակայեցէք ֆիզիքական բնակարան մը կառուցուած հորիզոնէն եւ ուղղաձիգէն մեծապէս շեղ գծերով եւ գրէք անոր մէջ զեղեցիկ աթուներ, շրեղ մահմ սկալներ եւ սիրուն բազմցներ եւ զուք զացէք զանոնիք վայիերուն...։ Երկաթուղի, չոփնաւ, օգանաւ, հեռազիք, ծեռածայն, եւ մայս օրուան մեր բարյոցական բնակարաններուն, այսինքն բնկել ային ու քաղաքական օրէնքներուն մէջ՝ միշտ նոյն դիրքն ունին, եւ նոյնքան անօգուտ են մարդկութեան, որբան անօգուտ են նորիզոնէն շեղ բնակարանին մէջ զանուուղ շրեղ կարասիները, որնց վեայ ոչ կրնան նստիլ եւ ոչ ալ պառկիք, վասնզի կարասիներն նոն այդ ծառ զետնին վրայ իրենք հանգիստ չեն, որ թեզ ալ հանգիստ ընեն։

¶. Ա.

AVO

ԺՈՂՈՎՐԴԵԿԱՆ

ԱԽՐԱՐԴ

Երեքուն հար երեքուն,	Նիշայէ
Զուն եկեր էր սարերուն,	»
Հալեր կաթեր բարերուն,	»
Խառնուեր էման զհակրուն,	»
Կ'երթէր պատ ազրբյներուն,	»
Գլոգըլեր մէջ կըժերուն,	»
Ելներ հարաց ուսերուն,	»
Թափէր շամամ ծոցերուն,	»
Մալիսոմ կ'եղներ խոցերուն:	»

Համբարձման երկու շարթին,	»
Առած վլցին ու զերանդին,	»
Ընկայ նետ առուի բրոկին,	»
Եորեցի ժոր թիեցի,	»
Մանրիկ մանրիկ խորժեցի:	»

Աստուածածուն ու Խային,	»
Պլուուն եկաւ մեր Էղին,	»
Քաղեց ալթուն-պարմաղին,	»
Լըցրեց ոսկի լանկարին,	»
Դաեր ենք զիբար կ'առնենք,	»
Զեր տարտն ու տավին ի՞նչ է...:	»



Թշնամիներ չունենալլ կը նշանակի արժանի Տըլլալ բարեկամներ ունենալու:

ԺՈՂՈՎՐԴ

Երերը անհունութեան վրայ բացուած պատուհաններ են իմաստասէր աչքին համար:

•ՅԱՐԵԱՅՑԻ,

ՄՈՒՋ. ՄԻՐԵԱՆ ԿԱՐԵԱՐԱՃԻ

(1855—1926)

Վերջին քառորդ դարու ժամանակամիջոցին անհետացող արժանաւոր հայ բժիշկներու կարգին, կ'արժէ; որ յիշատակութեան բաժին մը ունենայ նաև Տօրթ. Գարամանի, թէ իր խղճամիտ բժիշկ եւ թէ իր ընդհանուր զարգացումի տէք հմուտ անձնաւոր թիւն մը:

Տօրթ. Ստեփան Փաշա Ասլանեանի այս ձեռնաստնը ասզորուած էր ինք-նայառուկ բարեմանութիւններով:

Իր համոզումներն ու ոկզբանր-ները այնպահ նույիական էին իրեն համար, որ ասրիներու յեղաշրջումը չկրցու զանոնի փոխել, ոչ ալ կեանքի անմիջական պահանջները կրցան փոր-ձու թիւն ենթարկել:

* *

Տասնեակ տարիներ առաջ, Բե-րայի պարզուկ բնակարանին մէջ ա-ռաջին հանդիպումը ունեցայ իրեն հետ: Զափաւ որ հասակ ու բարեծեւ կազ-մուածք տնէր: Ածիլուած ողորկ դէմ-քին բարութիւն կամեցող աչքեր կը պճառային, իր ոսկեթել ու նուրբ ակնոցը խանուն գիտունի մը տպա-ւորութիւնը կը ծգէր:

ՏՕՐԹ. ԳԱՐԱՄԱՆԻ

Բժիշկի մը զարական տարազը կը կրէր ան, սեւ բանկոն մը, օս-լայուած ճերմակ շապիկին վրայ գետեղուած փորքիկ սեւ փողկապով: Զէի կրնար երեւակայել, որ՝ պարան համեստ մէկը կրնար օժտուած ըլլակ այնպիսի հազուացիւած միրքերով, որոնց շատ բիչերու մօտ կա-րելի էր հանդիպիլ:

Հեղաբարոյ ու չափազանց բաղարափար էր. իր խօսակցութիւնը հաճիլի էր, ու բառերը կշռուած էին, նազուադէազորէն զործածած ֆրանսերէն բառ մը ամբողջ պարբերութեան իմաստը կը լուսաբանէր: Ընկերային կեանքի մէջ լուրջ, խոհական ու վերապահ էր, նուար բիչերու հետ կը յարաբերէր, ուրիշներու զործերովն ալ երբեք չէր հետաքրքրուեր: Կը խորշէր մարդոցմէ, որովհետեւ դարսւս զարգապետութիւնը իր սմբռնումին կը հակասէր: Իր ամենէն մտերիմ բարեկամները զիր-բերն էին:

AVO

Հեռու ապրեցաւ ընկերութիւններէն. չունեցաւ հանրային կեանք, վասնզի չուզեց զմիել իր սկզբունքները ուրիշն, և անոնց համար պայքարին ալ իր խաւուածքին հակառակ զտաւ:

Տօրթ. Գարամաճի իր նախանական կրթութիւնը սուացած էր Ալիւստար. Խնառիչէի թաղային վարժարանը, յետոյ Պուսոյ բժշկական վարժարանը մանելով, յաշողութիւնը աւարտեց անոր շրջանը:

Առաջին անգամ երիտասարդ բժիշկը պաշտօնի կոչուեցաւ Պէյլերակէի հիւանդանոցը ու զբաղեցաւ միեւնոյն ատեն Ալիւստարի ու Պուզկուննուի մէջ թաղային բժշկութեամբ։ Ժամանակ մը վերջը այդ շրջանակը իր յառաջդիմութեան նեղ գանելով, Շարտիզ միելնցաւ, ուր Բրօֆ. Լազեկիի բով մասնաւորաբար ուսումնասիրեց ներքին ու կանանց հիւանդութիւնները։ Վերապարձին հաստատուեցաւ Բերա գործելով միեւնոյն ժամանակ իր ծննդավայրին՝ Խասպիսդի մէջ եր հեզանամբոյր բնաւորութիւնը ու զիտական խոր հմտութիւնը չուշացուցին համբաւը, մասնաւանդ մասնաւոր համակրութիւնը՝ ժամանակակից Տօրթ. Խօրասանմիի ու Փէշտիմայնեան Փաշայի նման մեծանոն բժիշկներու:

Այսովէսով իր աստվորէլին մէջ հիւզենիուէ առաջացաւ։ Բերայի Աղրատախմաճը մեծապէս օգտուած է անկէ, թէ իրը բժիշկ եւ թէ հիւանդապահութեան զատընթացքի որպէս ուսուցչի։

Գործունէութեան ամբողջ շրջանին, բժշկութիւնը միշտ իր բարձրութեան վրայ պահէց, խուսափեցաւ ինքինքը ցուցադրելէ, ու յաջողութիւնը ուղարկմատութեան ու յարատեւութեան մէջ տեսաւ։

Արուեստապիցներու հանդէպ չափագնն նշդպահ ու յարգալից էր, ու խուսափեցաւ որեւէիցէ պատճառով զանոնք վիրաւորելէ։ Բժըշկական պարտականութեան մարմացւմն էր, ու անոր անթերի գործադրով եղաւ։

Պարապոյ ժամերը ինքնազարգացումի յատկացուց։ Հայերէն ու ֆրանսէրէն լեզուները թերականական ամէն նրբութիւններով ուսաւ։ Յակոր Դուրգէնի յորեկանին առիւր զրի առած իր բանի մը զբարար ուսանաւորները յիշատակութեան արժանի են։

Ունէր նաեւ աշխարհաբար զողորիկ ուսանաւորներ, զեղեցիկ շընորհաւորական նամակներ ու զամբանականներ։ Տօրթ. Խօրասանմիի եւ Աթէմեան Պէյի մահուան առթիւ զրի առած զամբանականները նշանակելի են, Ասոնցմէ զատ, պարբերաթերթերու մէջ հրատարակութեան տուաւ զիտական-ժողովրդական յօդուածներ։ Ֆրանսէրէն լեզուն մայրենի լեզուին չափ զիտէր։ Վասիլի ու Հալրիի վրայ ֆրանսէրէն զեղեցիկ ուսանաւորներ զրի առած է, իր մեռազիրներուն մէջ ունի բննա-

ՏՕՐԹ. ՇԱՀՀՊԱԶ



դատական նամակ մը Գուիտոն Լուսինեանի հոյակալ բառզրքին
վրայ Թուրքերէնը լաւ ուսած էր ու պարսկերէնէ հայերէն ալ ոտանա-
ւորներ թարգմանած էր:

Գիտութեան այս զաւակը որ նմաններուն ցաւերը կէս դար շա-
րունակ ամոքել աշխատեցաւ, ինքը զրկանքի ու չբաւորութեան մէջ
Հիւանդանոցին մէկ անկիւնը փակեց իր աչքերը երկու տարի առաջ:

ՏՕՐԹ. Ե. ՇԱՀՊԱԶ

ՄՈՒՐԱՅԻԿԻՆ ՄՐԻՆԳԸ^(*)

Մարած, մեռած, անփայլ, անօարդ բիբիեէ
Խաւարակուս խուեր խեղճ աչքեռուն,
Ի գուշ կայծ մը, պլայում մը կը խնդրեն.,.
Եւ որինզն է բարգման անյօյ ցաւեռուն,

Խաւարակուս խուեր խեղճ աչքեռուն,
Նեղ կապերուն կցուածքին տակ պարուուած,
Կը ծածկուին ինչպէս ամպին ծալքեռուն
Տակ՝ կը սմողուի վաղաց երաբուխ մը մարած.

Ի գուշ կայծ մը, պլայում մը կը խնդրեն
Քրրող աչքեռն, այլ մանաւանց ողբազին
Բրւր հառաջան՝ խոցս սրին ալիերէն
Գուրս կը բռին սուր շեշերով եղէզին.

Եւ որինզն է բարգման անյօյ ցաւեռուն,
Սոյլը կու լայ, կը հեծեծէ, կ'աղաղէ՝
Մրտ զալարող սարսաւեներով կերկեռուն
Պատառ մը եաց, զոր արցունենվը բրչէ.

(*) Տօրթ. Գարտմանի տասնեակ մը անտիպ բերթուածներուն մէջէն
ընտրուած են այս երկու ոտանաւորները:

ԱՐ ԱՐ Է Ց Մ Ե Շ Ա Ջ

(Ա. Խ. Խ.)

Թոռու օքունեմի ա՛լ հետացուր աշխեկս,
Սննօթի խուսարը ծրծեցին դասեօթէն,
Մի՛ մօտենաւ օքունեմինուս ու չայշեն
Քու այշերուց վափիկուրին խմ կրուէս:

Լոյսի կարիկ ու աշխու մէջ կը դորայ,
Համբոյշեներէդ ինիւս սուս մէջ, Ալի՛ս,
Ծովի վասկիներ ու ալիքներ հետասահ
Քու խայտանելի հոսեցո՞ւր խուն հօգիխու

Միւսք կ'այշի տառապանին մարգիուրիսն,
Մինչ մանկական անփոյր հօգիխ կը խայտայ,
Թո՞ղ ես կրւեմ ցաւերուց ալ տարազան,
Եւ Գուն զբարը, հօգիխ պայծառ րող մնայ:

1910

ՏՕՓԹ. ՏԻՐԱՆ. Գ.Ա.Խ.Ա.Մ.Ա.Հ

ՀԵՂԱԾԱՐԱԿԱՆՈՒՅՆ

—Կինը այն խորհրդաւոր բեւեն է, որուն կ'ուղղուի յաւէտ մազ-
նիսացած սիրտը մարդուն:

—Կինը ծաղիկ մզն է չքնազ, որ սիրոյ արեւին տակ երբ կը բացուի
գեղաթոյր, խիստ վափուկ ձեռորով միայն ներիլի է անոր հազիւ:

—Կնոզ սիրտն ունի ծալքեր՝ բազմապատիկ եւ խորունկ, ուր ամէ-
նէն նուրբ եւ ազնիւ զգացումները կը նիրեն. նման ծովուն որ իր ան-
դունդներուն մէջ ունի թարուն՝ ամէնէն զեղեցիկ և հազուազիւտ մարզա-
րիտները: Երանի՛ այն մարդուն, որ՝ իրբ ճարտար և անվեհեր սուզակ՝
անոր ալքերուն մէջ թափանցելով, կը յաշողի գտնէլ և լոյսին բերել այդ
անման զոհարները:

—Սիրով միացած երկու սրտեր կեանրին ամէն մէկ օրը այնպէս նկա-
տելու են՝ իրը թէ իրենց միացումին առաջին օրն ըլլար, եւ այն մտա-
հոգութեամբ որ մի՛ զուցէ այն վերջինն ըլլայ:

ՏՕՓ. Գ.Ա.Խ.Ա.Մ.Ա.Հ

AVO

ԴԵՍՄԻԷՐԵՎԱԿՈՒԹԻՒՆԸ

ԳՈՐԾ-ԱՅՎԵՍ ԱՅԵՒՐԻ ՏԵՄԱՐ

«Դաստիարակութիւնը կեաննն իսկ է» կը պատգամէ Քօլոմբիա համալսարանի աւչարեհանոշակ փիլիսոփան ձան Տիուվիք։ Ասիկա լոկ պատկերալից բացառութիւն մը չէ, այլ կը խսացնէ իր մէջ՝ բովանդակ փիլիսոփայութիւնը դաստիարակութեան։ Ստուգիւ դաստիարակութիւնը մանուկը կը պատրաստ որոշ նպատակի մը համար, այն է լինիլ ապագայ լուսամիք, նկարագրի տեր եւ բազմադիր մարդը։ Մակայն, մանուկը ունի ներկայ մրն ալ, ուր կը շարժի, կ'իյնայ, կ'ելլէ, կը դիմէ, կը կռանէ, կը նետեցնէ, մեկ խօսքով կը դաստիարակուի։ Երեայս դաստիարակութիւնը օրբ օրին առաջնորդուի ուսուցչին եւ կամ ծնողաց կողմէ, մանուկը ոչ քելոկ ապագայի անսույզ հեռանկարով կը խանդավառուի, ինչ որ դռւար է, այլ կ'ոգեւորուի ներկայի օնմիջական, նոխ, երանանգիշ, զբոսալի եւ ինքնակրութեան առիբներով լեցուն կեանի զերմ շունչով։ Ասիկա կը նեանակէ ապրիլ կրուելով ու դաստիարակուելով։ Ահա այս խմասով դաստիարակութիւնը կեամբն իսկ է։

Բայց կեանքը պեսպիսուն է։ այլազանութիւնը մին է անոր բնուուող լաւկանիւներէն։ Ուրեմնն դաստիարակութիւնն ալ պարտի լինիլ բազմատեսակ, նոխ ու բովանդակալից։

Դժբախտաբար, դաստիարակութիւնը անցեալին մէջ եղած է միակողմանի ու պակասաւոր։ Նախնական կիսավայրենի



ՌԹՁ.Դ.Ա. ՍԱՐՍԱՅԵՆ

ցեղերու համար դաստիարակութեան նպատակը ոչ այլ ինչ եղած է բայց երեք ցեղին դեռատի սերունդը վարժեցնել՝ տարեց սերունդի ապրելու կերպին՝ կարգ մը օգտակար բայց մեքենական ունակութիւններու միջոցաւ։ Ունակութիւն, ահա՝ կիսավայրենի ցեղերու դաստիարակութեան նշանաբանը։ Արենքի դաստիարակութիւնը այլամետծօրէն շետևած է փիլիսոփայութիւնը։ Պուատոնի եւ Արխադուկի համար դաստիարակութեան միակ նպատակն է՝ յաւիտենական նշանաբան ունենալ միայն ու միայն մտքի իմացական աշխարհին մէջ։ Միենք կամ բանականութիւնը, անջա՛ս փորձառական աւարտի իրականութիւններէ, կարծես օժտուած է նշանաբան գտնելու բնածին կարողութեամբ։ Այս իսկ պատճենով Արենական փիլիսոփայութիւնը բեպէտեւ փայլուն բայց ինեւան, ուստի միակողմանի պառակ. բնազանցական ուսումները շետևուեցան, գործնական արհեստները արհամարհուեցան։ Ազատ արուեստը (liberal education) մենասնորնը դարձաւ բնիկ ու հաղաքացի Արենացիներու, իսկ արհեստները սեփականութիւնը եղան հասարակ ժողովուրդին։ Զարմանալի չէ որ Պուատոն ջատագովեց փիլիսոփաներու գերիշխանութիւնը։ Քանզի անոնք իմացական բարձր ոլորտներու մէջ կը սաւառնէին, իսկ արհեստաւորները նիւթին առօրեայ հպումով անտառ կեանք մը կը բաւկուի։ Ասկէ ծագում առաւ արհամարհու վերաբերում մը հանդէայ գործնական կեանքի եւ հետեւաբար գործնական դաստիարակութեան։

Հին Հռովմայիցիք, գործնական ժողովուրդ մը, իրենց հաղաքակրութիւնը պատուասելով յունական մշակոյթին վրայ, չիրցան զերծ մնալ նոյն արհամարհու վերաբերմունեն, հնագէպ գործնական դաստիարակութեան։ Լեզուներ, փիլիսոփայութիւն, նարտասանութիւն, աստեղագիտութիւն եւ ուսողութիւն կը կազմէին ուսմանց առարկան, անկախ՝ զանոնք կեանքի գործնական պէտերուն կիրառելու մասինզուրենեն։ Խալական վերածնութեան վաղորդայնին, եւրոպական դպրոցներ ալ կաղապարուեցան յունա-հռովմէական օրինակին վրայ. հետեւաբար բնազանցական ուսումները բարձր պատուանդանի վրայ կանցնած՝ արհամարհու աշխով դիտեցին գործնական կեանքի պահանջները։

Տարակոյսէ վեր է քե այս պայմաններուն ներիւ դաստիարակութիւնը հեռու-էր կեանքը ներկայացնելէ։ Բայց

կեանին պահանջները յառաջադէմ երկիրներու մէջ խսացան եւ հարկադրեցին դպրոցները, որ հրաժարին լոկ տեսական եւ իմացական ոլորտներու մէջ մանևկներու միտքը զբաղեցնելու նախասիրութիւնն ու իչ մըն ալ կարեւորութիւն ընծայեն կեանին գործնական պէտներուն: Այսպէս՝ զոր օրինակ, Միացեալ նահանգաց մէջ մէջ դարուն ծագում առ ին ակադեմիաներ՝ որոնց նահարաբնն եր՝ պատրաստել ուսանողը կեանին համար (prepare for the business of life): Եւ ընդ առաջ երալով առեւտրականներու եւ արհեստաւորներու պահանջներուն, ուսման առարկաներուն վրայ աւելցուցին տոմարակալութիւն, գրահաճիւ, արդիական լեզուն, ֆրանսերեն ու գերմաներեն եւլն. եւլն : Խոկ ամերիկան բարձրագոյն վարժարանները (High School) որոնք եկան տեղի գրաւելու ակադեմիաներուն, շարունակեցին զարկ տալ գործնական ուսումներու: Երկաշափութիւն եւ նաւավարութիւն դասացուցակներու մէջ մտան 1821ին, տոմարակալութիւն 1823ին, վաճառականութիւն 1838ին, կար ու ձեւ 1840ին: Խոկ մթ. դարու վերջին հառեակին ձեռարուեսր (Manual training) գրաւեց իր պատույ տեղը, ինչպէս նաեւ զանազան արհեստներ եւ նաւարարուեսներ մուտ զան դպրոցներու սեմեն ներս :

Ներկայիս Միացեալ Նահանջներու մէջ գործնական արհեստներու եւ նաւարարուեսներու ուսուցման մեծ կարեւորութիւն կ'ընծայուի, բեկեւ տակալին իմացական ուսումները առաջնակարգ դիրք ունին:

Այսպիսի երկրի մը մէջ իեւերու այս յեղափոխութիւնը անհրաժեշտ է: Կեանին պայքարը յոյժ սուր հանգամանք մը սացած է: Ճարտարարուեսներն ու արհեստները վերջին ծայր յառաջդիմած են, հետեւաբար կարելի չէ առակերտութեան հիմ դրուեամբ (apprentrie system) լիցնել պէտքը նոր եւ բազմադիմ արհեստաւորներու: Պարոցները հարկադրուած են լրացնել այս պակասը. այսպէս անոնք կեանին պահանջները դիմաւորելէ դադրած՝ անպէտ հաստատութիւններ նկատուելու սահմանուած են:

Ուստի, իբրեւ առոր արդիւնի՛ ոչ միա՛յն մասնաւոր արհեստագիտական վարժարաններ գոյութիւն կ'առնեն, այլ նաեւ հոնքային վարժարանները օրէ օր կ'սփառութին մասնաւոր դասընթացներ հաստատել անոնց համար՝ որոնք արհեստներու

Եւ հարտարարուեսի կեանին կը պատրաստուին։ Տեղ տեղ արինեստագիտական նիւդերու ուսանողներ կես օր իրենց ժամանակը կ'անցընեն դպրոցներու զրասէլլանին առջեւ՝ սորվելու համար տեսական զիտուրիւն եւ կես օր ալ արինեստանոցներու մէջ կ'աշխատին կիրարկելու համար իրենց ուսած տեսական սկզբունքները։

Դաստիարակուրիւնը նոյսացնելու եւ գործնականացնելու այս ամերիկեան շարժումը հոգեբանական ու բնիւրա-փիլիսոփայական առողջ հիմերու վրայ կանգնած է։ Նախ՝ այս կերպով կը դարձանուի այն սխալը թէ, «լոկ բնազանցական հայեցողուրիեամբ կարելի է նեմարտուրիւններ գտնել առանց փորձառական տուեալներու», երերոդ՝ ամեն մանուկ օժտուած չէ նոյն կարողուրիեամբ։ ոմանք բնդունակ են ներհայեցողուրիեան։ իսկ ուրիշներ փորձառական ու գործնական աշխատուրիւններ բնելու կարող են։ Եւկումն ալ աներածես են եւ կարեւոր, մանաւանդ որ ատոմի կոչուած են զիրարլացնելու։ Առանց հայեցողուրիեան փորձերը (experiments) ամուլ են, եւ առանց փորձերու հայեցողուրիւնը օդային հանգամանք մը կը ստանայ։ Գիտուրիւններ, փիլիսոփայուրիւն, ազատ արուեստներ պատուաւոր աշխատուրիւններ են։ բայց նոյնին պատուաւոր և գործնական զիտուրիւնը, արինեստագիտուրիւնը, եւկումն ալ տեղ պետք է ունենան դպրոցներու դասացուցակներուն մէջ։

Եթե այս կերպով դպրոցներու դասացուցակը նոյն սեղան մը կը հրամցնէ, ուսանողը բայց իր մասնաւոր հաշակին եւ իւրայատուկ հակումներուն կը նաշակէ ուսման այն առարկան որ կը խոստանայ լաւագոյն սնունդը տալ իրեն։

Այսպէս «Դաստիարակուրիւնը գործնական կեանին համար» շարժում մըն է, որ բոլոր լրաւորեալ երկիրներու մէջ հօգօր քափ մը կը ստանայ։ անիկա ծնունդն է արդիական կեանին բազմապահանջ պետքերուն։ ծնունդն է նաեւ ուսմանց առարկաները իւրաքանչիւր ուսանողի իննուրոյն բնդունակուրիւններուն պատշաճնեցնելու անհրաժեշտ կարիքն, որ պատզամն է փորձառական հոգեբանուրեան։ Իսկ այս կերպով դաստիարակուրիւնը կը դադրի լոկ հայեցողուրիեամբ ապրուներու մենամեռի բլլալէ, եւ սեփականուրիւնը կը դառնայ նաեւ մողովուրդի բոլոր զաւակներուն, բանուորներուն, ինչպէս նաեւ ազնուական մեծահարուստներուն։ Ասիկա ալ պահանջն է արդի բնկերական լմբոնումներու։

* *

Հայկական դաստիարակութիւնն ալ նետեւողութեամբ եւրոպական դրութեանց, եղած է անզործնական, տեսական եւ առաւելապէս գրեւնակի: Մեր դպրոցներուն մէջ մեծագոյն ժեշտը դրուած է գրական, զեղարուեսական ու փիլիսոփայական ուսումներու, շատ էից կարեւորութիւն ընծայուած է գործնական գիտութիւններու եւ արհեստներու: Հայ մտաւորականը, մէջն ըլլալով նաեւ այս տողերը գրողը, տեսակ մը արհամարհ: Անքով դիտած է արհեստները, նաւուարարուեսները եւ առեւտուրը: Կարծես թէ ի բնէ գոենիկ բան մը գոյութիւն ունենար այդ զբաղումներուն մէջ: Այս իսկ պահառով մեր դպրոցներուն շրջանաւարտները ձգտած են կամ գրագէս ըլլալ, կամ արուեստագէս, կամ դաստիարակ եւ կամ եկեղեցական: Արդարե՛ւ ունինք նոյն մը յոյժ արժանաւոր ներկայացուցիչներ այս նիւթերուն մէջ: Բայց սակաւարիւ չեն նաեւ անոնք՝ որոնք անկարող լինելով ապրիլ ստեղծագործ մտաւորականի տեսազան կեանիք՝ լոկ կեղակարծ մտաւորականութեան մը պատմունանը պահելու համար իրենց կունակը՝ կը բաւկուեն ապարդիւն կեանք մը, գրեք տեսակ մը թէռ հայ ժողովուրդի ուսին: Երկ մեր դպրոցները անոնց սորվեցուցած լինեին, թէ կարելի է փիլիսոփայի նոյնը իսկ կեանիք գործնական ասպարեզներուն վրայ, եւ թէ ստեղծագործող աշխատանիք պատուաւոր է թէ գրքի ու գրչի, եւ թէ մուրենի ու սղոցի աշխատանիքներուն մէջ, տարակոյս չկայ թէ՝ առաջքը առնուած պիտի ըլլար բազում յուսախաբութեանց: Ասկէ թէ անհատը պիտի շահեր եւ թէ հայ ժողովուրդը: Հայ ժողովուրդը պիտի շահեր, վասնզի իր ծոցին մէջ չալիտի սրպրգեկն այնպիսիներ ալ ուսոնք մտաւորականի պիտակին ներեւել հանուրեկան միտեներ ամուլ կերպով կը յուզեն, հանրային կարծիքը կ'զբաղեցնեն, ամբոխավարութիւններ կ'ընեն, վերջապէս կ'ապրին անվաստի կեանք մը, ևորիիւ հայկական միջավայրի բոլուսւրեան:

Ուրեմն, կ'արժէ որ մեր դպրոցներուն մէջ եւս զարկ տրուի այնքան հայեցողական, գրական ու գեղարուեսական ուսումներու որքան նաեւ գործնական արհեստներու, առեւտուրի ու նաւուարարուեսիք: Այս կերպով ամեն դասակարգի հայ մանուկը, բայ իր մասնայառուկ կարողութեան առիք կ'ունենայ զարգանալու եւ դաստիարակուելու:

Գործնական դաստիարակութիւնը այնուան անհրաժեշտ է մանշերուն համար նոյնքան եւ աղջիկներուն։ Վասնզի երեք դաստիարակութիւնը կեանքն իսկ է, աղջիկները նոյնքան եւ թերեւս աւելի լավ առիթներ ունին առտեսին կեանքի բազմապահանջ միջավայրին մեջ զարգանալու, ոսկրելու եւ սովորեցնելու հան մանշերը։ Առտեսին զիտուրիւններ, սնուենդի պատրաստութիւն, մանկատաճութիւն, կար ու ձեւ ընտանեկան առողջապահութիւնները, եւլն։ Եւլն։ այնպիսի կենսական զիտելիքներ են, զորս ունիցէ արդիական մայր պարտի զիտնալ թէ՛ տեսական եւ թէ զիտական ու փորձառական մարզերու վրայ։ Նոր սերունդի բարօրութեան համար անհրաժեշտ է այս կենսական ուսումները ընդհանրացնել մեր դպրոցներուն մեջ։

Թրեգոս

ԴԼՈՒՐԴ. Ա. ՍԱՄՍՅԱՆԻԱՆ



ԽՄ ՊԱՐՏԷՋԻՄ ՀՅՐԹԿԻՆ

Հոգիիս մեջ կ'ուզեմ պահել
 Քու բոյրդ, բու օւենդ անս'ւ հիրիկ։
 Աչիւռուս մեջ զեղրդ հիւսել,
 Մատերի սիրուն օսպիր։

Երբ դարարուս հողին վրայ
 Թիթերդ կայս բացած փքքրիս։
 Քեզ փայփայս համին բոլ զայ
 Հովտառել եւ իմ հոգիս

Կորոս բայեկ օքրբներ օծած
 Հետուրինէդ բոլ զինովիամ,
 Սիրականի պէս խոցոսուած,
 Եւ արտասում եւ հեռանամ

Հ. Վ. ՕՌՎՀԱՆՆԻԿՅԱՆ

Ակներգ Աւ Տեմբօւրչեան Կրթէսէն Շարժուածն Վրա

Ամենահին ժամանակներէ ի վեր, մարդիկ հետամուտ եղած են գտնելու տղան ամէնէն աղէկ, ամէնէն նպատակայարմար եւ ամէնէն ապահով կերպով դաստիարակներւ ինչպէս նաեւ ամէնէն աղէկ եւ միանգամայն ամէնէն դիրքին կերպով ուսուցանելու և թուտները. ամէն զարու մէջ ապրած են մեծ մանկավարժներ խորհող կամ զարծող. Այս հետամութիւնը մտնաւոր սաստկո թիւն ստացած է Մեծ Պատերազմէն ասդին եւ նոյն իսկ պատերազմի ընթացքին, խրամներու մէջ: Սաստկութիւնն աւելի մեծ թերեւս քան գիտական-արուեստական ունի մարզի մէջ: Ընկերային հիմնական հարցն է, մեր օրով մտնաւանդ, դաստիարակութեան հարցը. այս համոզումը տիրական եւ տիեզերական է այսօր, եւ անոր նուիրուած են՝ դպրոցէն առաջ, դպրոցին միշտու, դպրոցին առընթեր եւ դպրոցէն ետք մշակոյթի մեւնարկներ: Մէկ բառով, տղուն գարն է բաններորդ զարը:

Եւ սակայն, կարելի չէ ըսել թէ զանուածը զանուած է վերցնականապէս: Զարմանալի ալ չէ որ գնուական արդիւնքներ ստացուած ըլլայ տակաւին, այնքան բարդ բան մըն է դաստիարակութիւնը:

Սկզբնական որոշուելիք կէտք սա է թէ դաստիարակութիւնը կրնա՞յ փոխել մարդուն բնութիւնը, կրնա՞յ ազդել ժաւանգականութեան վրայ, որ, փութանը ըսել, գիտական նոր հետազոտութեանց համեմատ՝ միայն գէշ բան մը չէ, այլ նաեւ աղէկ բան մը, երբ խնդիրը խորութեանց ժառանգականութեան վրայ է, իբրեւ դրամազլուխ՝ հեռաւոր սերունդներէ մտացած միայն նոյն եւ առողջ ոյժերու (գէշերը ինքինքին շնչած ըլլարկի մէկ երկու սերունդ ետքը): Լաւատես մանկավարժութիւնը կուզէ օգտագործել այդ ոյժերը:

Կատարուած ուսումնակրութիւնները, մեծ մասամբ, ի նպաստ դաստիարակութեան ոյժին եղանացութեան յանգած են մինչեւ հիմա: Մասնագէտներու յայտարարութեամբ, հիւանդին հոգեբանական դաստիարակութիւնը կրնայ մինչեւ իսկ զործարաններու բնախօսական փոփոխութիւններ առաջ բերել, ինչ որ ցոյց կու տայ մտային առողջապահութիւնը գիտանալու կարեւորութիւնը՝ դաստիարակներուն եւ ծնողաց համար:

Այս համոզումով է որ մեր օրով ուշագրութեան առարկայ եղած է նաեւ չափահաններու վերադաստիարակութիւնը, որ ծնունդ տուած է բելմանիսմ եւ ուրիշ անուններով ծանօթ ձեռնարկներու:

Դաստիարակութեան ոյժին մասին հաւատքը արգելք չէ եղած որ մարմնով եւ միտրով առողջ զաւակներ ունենալու ինդրին ալ նուիրուած ըլլայ շատ մեծ կարեւորութիւն, եւ ինամով առաջ տարուին **Eugenics** կոչուած գիտութեան հետագուստութիւնները, նոյն իսկ տեղ տեղ կիրարկուին անոնցմէ բցիսող միջոցները:

Դաստիարակութիւնը կրնայ ազդել ժառանգականութեան վրայ Բայց ի՞նչ ճշգրիտ պայմաններով կրնայ ազդել՝ ամենին խորունկ ու ամենէն նպատակայարմար կերպով, հո՞ս է բաւն խնդիրը, խնդիր՝ որ բարսուած լուծումը չի կրնար գտնել, մինչեւ որ մարմինին եւ մանաւանդ հոգիին բնայթը ազէկ մը եւ կատարելապէս չի ճանչցուի, կը հետեւի թէ դաստիարակութիւնը լուրջ հիմերու վրայ զնելու ճանքերը կը կեղրնանան, նախ եւ աւազ այս հիմնական խնդրին վրայ: Ամրոջ բաղարակիրթ աշխարհի մէջ հետզհետէ կը ծաւափն այս ջանքերը, եւ կը հիմնուին բնախօսութեան եւ հոգեբանական աշխատանոցներ, հետագօտութեանց բազմա պիսի մեթուններով եւ միջոցներով գինուած: Տղուն իրաւանց պաշտպանութիւնը նպատակ ունեցող բազմաթիւ հոգեբանական եւ մանկ-պարագական միջազգային հսկայ համամոլովներու մէջ, դաստիարակութեան նուիրուած Օքերու կամ Շաբաթներու մէջ, բազմաթիւ պարբերաթերթերու, անհամար գիրքերու մէջ, Փորձառ և կան կրթական հաստատութեանց մէջ ուսութմասիրութեան նիւթ կ'ըլլան նոր դաստիարակութեան շուրջ դարձող խնդիրները: Նոր դաստիարակութեան միջազգային տեղեկատու դիւաններ՝ այս խնդրին շուրջ ափեղբական շարժման եւ փորձերուն գիտակից կը պահեն շահազրդուողները:

Միւս կողմէ, որովհետեւ կարելի չէ սպասել մինչեւ որ վճռական օրէնքներ գտնուին, զպրոցներ կը փորձեն այդ հետագօտութեանց արդիւնքները, ի հարկին յաւելումներով, յապազումներով, սրբազրութիւններով: Նոր դաստիարակութեան կիրարկութեան մասին մամնաւոր յիշ շատակութեան արժանի է Աւստրիան: Որովհետեւ, մինչեւ ուրիշ տեղեր մասնակի կիրարկութիւններ միայն տեղի կ'ունենան, Աւստրիան իր Մանկապարտէզները, նախակրթարանները եւ երկրորդական վարժարանները ի հիմնէ վերակազմեց պատերազմի վաղորդայնին, իրեւ ամենէն լուրջ միջոց ինքնապաշտպանութեան՝ իր գոյութեան սպառնացող վտանգին դէմ: Ու իր զործը շարունակելու վրայ է, զայն աւարտելու կորովի որոշումով: Ինձի կը թուի թէ ներեկի պիտի չըլլար, զպրոցական ո եւ ի հիմնական բարենորոգման ծեռնարկելու ատեն, չուսութմասիրել աւստրիական բարենորոգման սրանչեցի ծեռնարկը:

Դաստիարակութեան բարենորոգման ի նպասա այս տիեզերական շարժումին մէջ իրը զլաւոր կէտեր կը գտնենք՝

Հնտանիթի եւ դպրոցին գործակցութիւնը ապահովել.

Երենց կոչումին բարձրութեան արժանի դաստիարակներ ունենալ,

Տղուն բնախօսական-հոգեբանական պահանջը ճանչնալ եւ անոնց վրայ հիմնել դաստիարակութիւնը եւ ուսուցումը.—Դպրոցը այնպէս մը կազմակերպել որ կորովի վատնում չըլլայ:

Ցարգել եւ մշակել տղուն ազատութիւնը.—Կնքնավարութեան վարժեցնել տղաբը.

Ամէն արու, աղքատին ինչպէս հարուսափն կարելութիւնը տալ
արտադրելու՝ ինչ որ իր ընդունակութիւնները թոյ կուտան իրեն ար-
տադրել.

Կեանքին համար պատրաստել տղան.

Տղոց առողջութիւնը.

Երեսի վրայ թողուած տղաք եւ պգտիկ յանցաւորներ.

Ընկերային զատիարակութիւն.

Աղջկանց դաստիարակութիւնը.

Ապագայ ասպարէզի մասին տղուն ընդունակութիւնները երեւան
բերել.

Միջազգային խաղաղութեան զաղափարով տոգորել տղաքը:

Մանչ եւ աղջիկ խառն զատիարակութիւնը.

Սերական զատիարակութեան հարցը.

Աւուցման մեթու եւ միջոցներ:

Այս խնդիրներուն իւրաքանչյուրին ուսումնասիրութիւնը մէկ մէկ
հասորի պիտի կարօտէր թաւալիսնանը մէկ բանի ընդհանուր եւ
շատ հակիրճ բացատրութիւններով:

Ընտանիքին եւ դպրոցին գործակցութիւնը ապահովել.

Դաստիարակութիւնը ուրիշ բան չէ բայց եթէ նպաստակայարմար
զօրաւոր թելաղութիւն (Ենթագիտակցականին միջոցաւ զատիարա-
կութիւն), որի գործ կը դրուի մանաւանդ միջազգյի ազգեցութեամբ,
Եթեկորթիկ վարժարանի մը աշակերտները աւելի մեծ չափով ընտանի-
թին բան զպրոցին միջազգյին ազգեցութեան ենթարկուած են. միւս
կողմէն ընտանիթը աւելի թիչ տղոց հետ գործ ունի բան զպրոց,
այս էական երկու պատճառաւներով, տղան աւելի ընտանիթին բան զպ-
րոցին ազգեցութեան ենթակայ է. Հետեւաքար, բանի որ զպրոցին եւ
ընտանիթին կամքին կախում չունի բորոքվին՝ զոյ ի ազդեցու-
թիւնէն զերծ պահել տղան, զան պէտք է ընտանիթը եւ զպրոցը ընյանա-
տեսակ միջազգյի մը մէջ ապրեցնեն տղան. Ասկէ կը հետեւի զպրո-
ցին եւ ընտանիթին սերս գործակցութեան պէտքը, որուն զոհացում
տալու մասին լուրջ շանթեր կ'ըլլան, ասոնց ամէնէն կարեւորը ըլլարով
ընողաց եւ զատիարակներու ընկերակցութիւնները՝ իրենց յատուկ
պարբերաթերթով:

Մէկ կողմէն, մարմինով եւ մորով առողջ զաւակներու ծնունդ
տալու ատակ ամեւմնութեանց, միւս կողմէ ընտանիթին եւ զպրոցին մէջ
միեւնոյն նպատակայարմար միջազգյին ստեղծման չուրջ տեղի ու-
նեցող ծեռնարկները ամէնէն հիմնականները եւ ամէնէն ուշազբաններն
են՝ տղուն զատիարակութիւնը նպատակ ունեցող ծեռնարկներուն մէջ:

Եթենց կոչ ւմին բարձրութեան արժանի

զատիարակներ ունենալ.

Դպրոցական ունէ բարենորոգման հիմք զատիարակներու պատ-
րաստութեան խնդիրն է. Առանց աղէկ զատիարակի—որ, շեշտենը այս
կէտք, ամէն բանէ առաջ; աղէկ մասը պէտք է ըլլայ— ամէնէն իմաս-

տուն բարենորոգումն իսկ բան մը չ'արժեր, մինչդեռ աղէկ զաստիարակ կը մեծ չափով կրնայ անկատար կամ նոյն իսկ յոռի կազմակերպութեան մը, ծրագրի մը թերութիւններուն տեղը լցնելու ծրագիրը, կազմակերպութիւնը գիրն է, զաստիարակը ոգին է. արդ, «զիրը կ'սպաննէ, ոգին կ'ապրեցնէ»:

Երկու տարի առաջ, Վարժապետանոցի երկու ֆրանսացի տնօքներ, հարիւրի չափ անմերու կարծիքը առնելու զեցին զաստիարակէն պահանջուած երեք հիմնական բարեմասնութեանց մասին: Ցուզացնութեան արդիւնքին համեմատ, պահանջելի երեք յատկութիւններն են՝ ողջմառըքիւն, խսանականութիւն եւ սէր աղոց հանդէպ:

Ամէն տեղ, զպրոցական կազմակերպութեան եւ մեթոտներու վերանորոգման գործին համար՝ ջանքեր կը թափուին աղէկ զաստիարակներ հասցնելու եւ հիներուն ալ նոր զաստիարակութեան ողին ներշընչելու համար: Այս ջանքերը այնքան աւելի ուժգնութիւն պիտի ստանան որրան աւելի նոր զաստիարակութեան ողին թափանցէ պետական, ազգային, հանրային վարժարաններուն մէջ, որոնք միշտ զանդարձէն, չափազանց զգուշաւորութեամբ, երկիւղով եւ վարանումով կ'որդեզրն բարենորոգումները:

Տղուն բնախօսական-հոգեբանական պահանջէր նախնալ եւ անոնց վրայ իիմնել դաստիարակութեան գործը՝ ինչպէս նաև ուսուցանելի առարկաները եւ ուսուցման մեթոդը.— Պայոցը այնպէս մը կազմակերպելու որ կորովի եւ ժամանակի վասնում մեղի չունենայ:

«Կոպերնիկոս յեղափոխեց աստեղաբաշխութիւնը՝ արեւը արեգակնային գրութեան կեղրոնը զնելով: Նոր մանկավարժութիւնը տղան զպրոցական գրութեան մէջտեղը կը դնէ», կ'ըսէ գիտական մանկավարժութեան եւ փորձառական հոգեբանութեան ժամանակակից ամէնէն կարկառուն դէմքերէն մէկը, Տօքթ. Պլաբարէտ, հիմնադիր Ժընէվի Institut J. J. Rousseauին:

Տղան փորբիկ չափահաս մը չէ, այլ ունի ինքնայտուկ իմացական բարյուսկան կեանք մը. հետեւանք բնախօսական իր կազմին: Հետեւարար, ներելի չէ պահանջել տղէն՝ ինչ որ կը պահանջուի չափահասէն, եւ խաղը, այսինքն խաղի ծեւով կամ խաղի միջոցաւ (ասոր մէջ հասկնալով նաեւ թատերական ներկայացումները) զաստիարակութիւնը եւ ուսուցումը նոր արժէք մը ստացած են նոր մանկավարժութեան մէջ, նոր կատարելագործումներով մանկապարէզէն թափանցելով նաեւ նախակրթարանի կրտսեր զաստիարակում մէջ: Գեղեցիկ ասացուածի մը համածայն, տղան աշխատիլ կը խաղայ: Աւանդական ուսմանց ծրագիրները, աշակերտներու յատուկ զպրոցական ներքին կանոնագիրները այս կարեւոր ճշմարտութեան վրայ չեն հիմուած: Հետեւանք եղած է ոյժի եւ ժամանակի վատնում տղուն համար, սրտնեղութիւն՝ զաստիարակին եւ աշակերտին համար:

Ու ոչ միայն տղան փորբիկ չափահաս մը չէ՝ ընդհանուր կերպով, այլ եւ ամէն մէկ տղայ ունի իր ընդունակութիւնները եւ խառնուածքը:

Հետեւաբար, ոչ միայն ամէն մէկ դասարանի ընդհանուր աշակերտութենէն պէտք է պահանջուի ինչ որ կրնայ պահանջուիլ այդ տարրիի տղոցմէն, այլ եւ ճանարու է կարելի եղածին չափ անհատականացնել դաստիարակութիւնը եւ ուսուցումը:

Իբր կիրաւութիւն այս նկատողութեան, դպրոցական բարբերուն մէջ հետզհետէ մտնել կը զգա՞ի տղոց իմացականութիւնը չափելու նպատակաւ ճիմուած դեսոյերու զրութիւնը, որ եթէ տակաւին բացարձակ վստահութիւն չի ներշնչեր իր արդի վիճակին մէջ, ծառայութիւն մը կը մատուցանէ սակայն:

Զանազան տեղեր, պաշտօնապէս ընդունուած է նախակրթաբաններու մէջ նուազագոյն ծրագիր եւ գարզացման ծրագիր անուններով երկաստիճան ծրագրի դրութիւնը, ասհմանուած՝ իմացական որոշ ընդունակութիւններ ներկայացնող այս կամ այն դասակարգի աշակերտներուն, դեսոյերու ցուցումներուն համեմատ: Այս կերպով զառնապարհակ աշխատութեան մը չեն ենթարկուիր, ինչպէս կ'ըլլայ ճիմս, այն տղարը որոնց ուղեղը նուազագոյն չափով ուսման մը միայն ընդունակ է: Այս տեսակիտով, թելաղրի են Ռուսիոյ, Աւստրիոյ, Ֆրնէզի, Նէօշատէլի նախակրթաբաններուն մէջ որդեգրուած ուսմանց ծրագիրները:

Պէտք է նաևնալ, նոյնպէս, տղոց հոգին, ընդհանուր կերպով եւ անհատապէս, ըստ այնու կազմակերպելու համար կարգապահութիւնն զործութիւնը, անտեղի կամ անժամանակ պահանջումներ չունենալու, համար բարոյական-կարգապահական տեսակէտով, եւ չմեծցնելու համար իր մտքին մէջ այն ցանցանքները որոնք մասնաւոր կարեւորութիւն մը չեն ներկայացներ: Դաստիարակին զործին ամէնէն յօդնեցուցիչ կողմը եղած է, աւանդական դպրոցին մէջ, բարոյական-կարգապահական դաստիարակութիւնը, յոգնութիւններէն, սրանեղութիւններէն շատերը անտեղի են եւ պատճառ շատ մը անպատճենութեանց: Մասնաւորապէս ապականած տղոց հագուազէպ պարագաները ի բաց տուեալ, շյալ ցանք նկատուած շատ մը արարքներ բնական ծգումներն են տղուն բնութեան, որոնք, իբր այն, բարկութիւն պէտք չէ պատճառեն, այլ պարզապէս ուղղութեան (canalisation) կը կարօսին, խաղաղ եւ սիրալիր միջոցներով: Շատ թելաղրի են այս տեսակիտով—ինչպէս նաև ուրիշ տեսակէտներով—սկառակութիւն, զարգացման համար յետոյ, այս կամ այն մեւով:

Ցարգի եւ մօսկի տղուն ազատութիւնը.—

Խնմակառութեան վարժեցնել տպաք.

Ճնշումը դաստիարակութեան ծառայող միջոց մը չէ: Պէտք է, պատշաճ սահմաններու մէջ, թոյլ տրուի աղուն՝ ինքնութիւնը, անհատականութիւնը երեւան բերելու: Դաստիարակութեան զործը պիտի ըլլայ, պարագային համեմատ, բաշալերել կամ համբերատարօրէն սրբազնի ի յայտ բերուած զգումները: Մնաց որ, զապիչ միջոցները ուրիշ բանի չեն ծառայեր բայց եթէ պատճառ ըլլալու որ ներս մզուած յորի ծրագումներն աւելի զօրանան՝ աւելի աղիտարեր կերպով արտայայտուելու համար յետոյ, այս կամ այն մեւով:

Կը հետեւի թէ կարգապահակոն ճին ըմբռնումները պէտք է փոխուին, առանց անիշխանութեան ծեւ առնելու: Այսպէս կը պահանջէ նոր ժամանակներու ոգին, ու այսպէս կը պահանջեն հոգերանական նոր ուսումնասիրութիւնները: Աւանդական զպրոցին պատերուն վրայ սպառնացող «աշակերտներուն պարտականութիւնները», ճին ըմբռնումնվ, գահընկէց եղած են արդէն շատ տեղեր, ու պիտի ըլլան անշուշտ հետզինտէ ամէն տեղ, տեղի տալու համար արդարակիւու ինքնավարութեան, հսկուած ազատութեան վրայ հիմնուած դրութեան: Մանկապարտէզի մանկավարժութիւնն ալ, մասնաւորապէս ծիկին Մօնղէսօրիի ուժեղ հեղինակութեան տակ, այս ուղղութիւնը առած է արդէն:

Ամէն ողու, աղբաօյին ինչպէս հարաւային կարելիութիւնը աւ առաջրելու՝ ինչ որ իր ընդունուած կուրինները բոյ կու առն իւեն արայրեկ:

Միաև զպրոցի այժմէական հարցն է, կը պահանջուի որ, բոլէժներու եւ լիսէներու մէջ զնջուին կրտսեր զասարուները, ուր ընկերութեան առանձնաշնորհնեալ զասակարգի տղաք կը պատրաստուին բուն բոյէժի կամ լիսէի զասնթացըներուն: Կը պահանջուի որ, հարուստ հւաղբատ աղաք, անխստիր, նանրային նախակրթաբարաններու մէջ ստանան իրենց նախակրթութիւնը, ընդունակները, տնխստիր եւ բոյ բովի, վայելու համար, յետոյ, երկրորդական կրթութեան առաւելութիւնները:

Պէտք է խոստովանիլ որ իր անհամար աղէտներուն հետ, Մեծ Պատերազմը այս տեսակ էական բարիբներու ալ ծնունդ տուաւ: Աւ պէտք է յուսալ որ այլեւս ժամանակի իննդիր է միայն որ այս կենական բարինորոգումն ալ իրականանայ ու ընդհանրանայ:

Կենակին համար պատրաստել աղան.

Այսինքն՝

Տղուն ծանօթացնել կեանքը այնպէս ինչպէս որ է, իր աղէկ եւ գէշ կողմերով, աղէկին համար խամդակառելով, եւ գէշին ղեմ զզուշութեան պէտքը ցոյց տալով, ի հարկին, իրը անհերածեաւ չարիք կը աղատելով զայն, ամէն պարագայի մէջ, գէշը աղէկի վներածելու նախանձայութիւնը վառեկով անոր հոգիին մէջ:

Այսինքն, նոյնակէն՝

Ուսմանց զործնական կողմէ ուշարութենէ չհեռացնել միշտ, առանց դաշդիլս ուսուց ցանեէ այնպիսի մեթոսով մը որ գարզացած էակներ հասցնել նկրտնէն աւելի զարգանալի էակներ հասցնել նպատակ ունենայ, բնութիւնները անհանդանութիւնների չարիքի սահմանին վերածէ՝ անոնց պահանջմանց գոհացում տալու համար, որքան ատեն աւանդական ծեւով բնութիւնները, սրմնի իրենց օրհասի վայրեանները կ'ապրին, շարունակեն նկատուիլ ստուգանիշ աշակերտներու գիտցածին:

Ցուան աւողջութիւնը

Տղու աւողջութեան ինդրին մէջ, արմատական լուծումը Էսցենիսը պիտի բերէր: ղմբախտարար, այս զիտութեան լուծել ուղած

հարցը շատ փշու եւ գործնականապէս շատ դժուարաւ լուծելի հարց մըն է: Ռւսի, Պետական եւ մասնաւոր ջանքերը միացած են առողջապահութեան շուրջ, եւ, խօսրով, գիրով ու գործով, զանազան ժեռնարկներ իրարու կը յաջորդեն ամէն օր, գուրզուրալից հոգածութեան առարկայ ընթլու համար երախային, մասուկին, պատանեակին, պատանիին եւ երիտասարդին առողջութիւնը: Ամէն ազգ կ'ուզէ որ ոչ մէկ մարդկային դրամագլուխ կորսուի, եւ ամէն ազգ կ'ուզէ որ իւրաքանչիւր մարդկային դրամագլուխ առաւելագոյն չափով արտադրող ոյժ մը ըլլայ:

Նոյն իսկ ամէնէն անկարեւոր նկատուած առողջապահական խրնամքի մասին անհօգութիւնը ծանր հետեւանիները կրնայ ունենալ, այսպէս, հաստատուած է որ տղօց յօդացաւերուն եւ **օտիտ** կոչուած ճիւանդութեան մեծ մասը առաջ կու զայ գէշ ակւաներէն, իսկ **օտիտեները՝** իրենք ալ կրնան պատճառ ըլլալ մտային խանգարմանց: Դարձեալ, երախաներուն մարտողական գործարաններուն բորբումը զինաւոր պատճառն է ապշութեան եւ լուսնուութեան:

Եւեսի վրայ բողուած տղամ և պարի յանցաւուներ.

Ո՞չ մէկ մարդկային դրամագլուխ կը կորսուի, ապա նպատակին կը ծառային նաև այդ մեռնարկները որոնք իրենց հոգածութեան առարկայ կ'ընեն երեսի վրայ թուուած տղարը և պատիկ յանցաւորները: Ճոց յառուկ զատաւորներ, հայրական զգացու մներով տղորուած, կը յորդորեն զանոնիք, բարյալան մագիստրումի մը կը շանան ենթարկել զանոնք, հնուտէն կը նոկեն անոնց վրայ, վերջապէս ամէն բարյալան միջոց ի զործ կը գնեն՝ փրկելու համար այդ ինկածները, վերին եսին տիրապեսութեան տակ զնելով անոնց ստորին եսը, նպատակայարմար միջավայրի մը մէշ ապրեցնեմավ զանոնիք, նպատակայարմար թելադրութիւններով շրջապատելիք զանոնիք:

Ընկերային դաստիարակութիւն.

Ժամանակակից դպրոցին մասնաւոր հոգերէն մէկն է տղաքը տղգործ հասերաշխութեան, գործակցութեան ոգիսի եւ նոյն ունակութիւնը տալ անոնց՝ զանազան մեռնարկներու միջցաւ (դպրոցական **ֆօօրէքէրեալիքներ**, որոնցմէ կագուած Կարմիր Խաչի Միութիւններ եւն): Ցայտոնի է թէ Պէյտրն-Բարուրէ տղարը մարմնով եւ միտրով առողջ, նարպիկ, ապրկեշտ բաղրացիներ ընել ուզող գերազանցապէս մանկավարժական եւ գործնական իր ծեւնարկովը, ամենամեծ կարեւորութեամբ կը պահանջուի որ Պատմութեան նոր զանազիրբեր ալ այս ոգիով պատրաստուին:

Աղջկանց Դաստիարակութիւնը.

Նորանոր ուսումնասիրութիւններ ցոյց կու տան աղջկանց դաստիարակութեան հիմնական բարեփախաւթեան պէտքը, մայրուկան բընազդին ընդարձակ մշակոյթին հիմնան վրայ, ինչ որ ալ ըլլայ աղջկան պատագայ ընկերային դիրքը, ամուսնացեալ կամ ոչ:

ԱՀ Աղջկանց գաստիարակութիւնը ընկերային հարցին առանցքը ըլլաբով, կը հանկցուի թէ որքան մեծ կարեւորութիւն կ'ընձայուի այս մանկավարժական խնդրին:

**Ապագայ առարկան մասին
զգուն բնիդունակուրին նեները եւեւան բերել.**

Մանկավարժութիւն նորագոյն ծառութերէն մէկն ալ առ է: Լուրջ կազմակերպութեանց (օնութեան) միջոցաւ, որներ հետզհետէ կը կատարելազդութիւն եւ կը ծաւալին, ջանի ի զրոյ նախակի թարանէն սկսեալ ի յայտ բերելու տղուն շեշտաւած ընդունակութիւնները առագայ առարկէզին մասին, կորովի փառնումի, խարիսակութերու եւ ժամովաճառութեանց առաջը առնելու համար՝ կարելի է Եղածին չափ
the right place in the right place սկզբունքին համեմատ:

Միջազգային խաղաղութեան գողափառով առզուել տղամբ.

Յայսնի է թէ ինչ ջանքեր կ'ըլլ ան, Մեծ պատերազմէն ի վիր, պատերազմը ջնջելու մասին: Ապահով չերեսի իր որ Ազգերութեան նման ծեռնարկներ բազմացուած արգիւնքը կարենան ծեռը բերվէ: Միսկ վատանեի միջոցը կը թուի ըլլալ նորահան սերունդին խաղաղամիջարակուն, հակապատերազմական լուրջ եւ ամուր դաստիարակութիւնը: Եթէ Կալէսի երկրին կամ մաքրնացի տղոց պէս րորու երկիրներու աշակերտները զօրեղապի, ու տօսորուին այս մտայնութեամբ, յունաշի: Ե որ զայ ժամանակ մը ուր պատերազմ կարենայ ծագի՞ առ ի չզոյէ պատերազմովի: Առ այժմ՝ խորքի մը կ'երեսի այս շարժումը, բայց չկա՞ն նմանորինակ խորքիներ սրոնը իրականութիւն դարձած են՝ «երերուն ոյժովը»:

Հետեւաբար, Բրակայի մէջ գումարուած հակապատերազմական բրօրականտ նորական լուսեցող Համաժողովին նման ծեռնարկներ, կամ նոյն նորական խմբազրուած Պատմութեան նոր դասագիրքեր, Եօրեւանցոյի ծաւալման ի նպաստ ջանքեր, Միջազգային զարողական թըզթակցութիւնը բարերու մէջ մտցնելու մասին աշխատութիւններ՝ այս նպատակով, կաման սկեպտիկ ծիծաղ մը գիթեցնել ոմանց շրթանց վըրայ, բայց երախտազիտութեան զգացում մը կ'արթնցնին ուրիշներու հրգւոյն խորը:

Մանչ եւ աղջիկ խառն գաստիարակելու հարցը.

Մանչ եւ աղջիկ խառն գաստիարակելու հարցը կը կայանայ—կարենք: Է շեշտել այս կէտը — ոչ թէ զասի ատեն միայն մանչերը եւ աղջիկները միացնելուն մէջ, այլ մանչ եւ աղջիկ միւնոյն գաստանին մէջ խմբելու մէջ, իբրեւ մէկ սեռի պատկանող աշակերտներ:

Բոլորովին նոր չէ հարցը, բայց նոր գաստիարակութիւնը նոր թափ մը տուած է անոր: Անոր պաշտպանները կը ջատազովին երկու տեսակ առանելիութիւններ, մէկը տնտեսական, միւսը մանկավարժական: Այս դոնութեան կիրառութեան հետեւանից եղող խնայողութիւնը այնքան ակներէն է որ աւելորդ իսկ է զայն մատնամիշ ընել: Գալով մանկավարժական տեսակէալին, ջատազովինը — ո՛չ ամէնքը — անկարեւոր կը նկա-

տեն երկու սեռերու յատուկ տարբերութիւնները՝ իմացական մարզին մէջ, զիւրաւ հարթելի կը գտնին ինչ անպատճութիւնները (մասնաւորապէս խաղերու ատեն), խոկ կարեւոր առաւելու թիւններ կը զբունեն այս զրութեան մէջ, երկու սեռերուն իրարու վրայ ունեցած բարերար ներգործութեան տեսակէտով:

Բայց անդին կը մայ փշոտ հարցը, լսու սրում մանչերը եւ աղջիկները նոգերանական տարբեր տիպարներ ըլլալով, տարբեր զաստիարակութեան կը կարօսին:

«Նոր զաստիարակութեան» միջազգային վերջին Համամողովին մէջ, որ անցնեալ տարի գումարուեցա ի Լօբարնօ, այս զրութեան ի նպաստ արտայայտութիւններ լուսեցան, զայն կիրարկութերու կողմանէ:

Սեռական զաստիարակութեան հաւեր.

Մէկ քանի տարիէ ի վեր մանաւանդ, բուռն վիճարանութիւնց նիւթ եղած է այս հարցը, որ հիմա կը թուի իր լուծման մօտեցած ըլլար Այլ եւ ու բազմամասնութիւն (ասոնց մ.ջ է), ի մէջ այլոց, զերմանացի հմտութեւ փարձանու մանկավարժը, ֆլորուկէր, որ նոյնացէս վերապահութեր ունի նոր մանկավարժութեան մասին) կը թուին կազմել անոնք որ համազատ են թէ պէտք չէ վարժանի յարմար ժամանակին եւ յարմար կերպով (բոյսերու եւ անառաւններու կեանքէն մեկնելով) նախակրթարանի եւ երկրորդական վարժարանի մանչ եւ աղջիկ աշակերտներուն խօսելու սեռական առաջապահութեան մասին, կանխաւ ծանոթացնելու համար անոնց՝ այն վասնզերը, որ կ'սպառնան իրենց:

Աւասեցման մերաւ եւ ուսուցման միջոցներ.

«Նոր զաստիարակութիւն»-ը կը թուի իր անհերթելի ծշմարտութիւն ընդունիլ աս զավախարք թէ՝ ուսուցման մէջ, զոնէ նախակրթութեան համար, պէտք է առաջնորդութիւն տղոց նետարրքութիւններէն, եւ ուսմանց ծրագիրը եւ ուսուցումը մը խմբել այդ անսակ հետարրքութեանց կերպուններու. Հուրց: Իստ այս, սորվեցնելիք առարկաները պէտք է ընթառուին ոչ թէ չափահանները նետարրքուն նիւթերէ, այլ պատիկները շահագրգորդ դրագանքներէ. մինչեւ աստիճանն մը, ոչ թէ չափահաններու կրոմանէ նախապէս ընտրուած եւ ծրագրուած նիւթերը պիտի ներկայացնեն ուսմանն համար, այլ չափահանները պիտի սուածնորդուն տղուն ներկայ նախարրքութիւններէն: Ուսմանց աւանդական ծրագիրներու գէմ պայքար մըն է որ կը բացուի այս կերպով:

Երկրորդ յեղաշրջում մը կը պահանջուի այս տեսակէտով, սա է թէ, ինչպէս ուրիշ կէտի մը առթիւ մատնամիշ ըրի արդէն, ուսուցումը պէտք է կարելի եղածին չափ անհատականացնել, չափելով զայն իւրաքանչիւր աշակերպ ուզիւին նիտ: «Չափու վրայ դպրոց» կը պահանջուի:

Երրորդ բարենսուզում մը որ կը պահանջուի, սա է որ տղան աշխատի գիտունի մը պէս, իր արամադրութեան առկ դրուած միջոցները զործածելով պահանջուած արդիւնքը արտադրելու համար: Դոց չորրորդ մերենարար, իրը աւանդ միտքը պահել չաշխատի ուսուցչին առան-

դնծ՝ զասիրը, այլ, ուսուցչին առաջնորդութեամբ եւ զիրքերու եւ ուսամական ուրիշ միջոցներու շնորհիւ ի՞նքը զանէ՝ ի՞նչ որ զասը կը պահանջէ զանեն. Այս տեսակէտով, զանազան հետարրբաշարժ դրութիւններ ի գործադրութեան են, մասնաւորաւ էս Ամերիկայի մէջ.

Ասկէ զատ, ամէն միջոց ի զործ կը զրուի՛ ուսուցումը կարելի եղածին չափ կենդանի ընելու համար (պայուտ-զասախօսութիւն, շարժապատկեր եւ մոգական լապտեր, ձայնազիր, թանգարան, եւն.):

Կը տեսնուի թէ այս զանազան տեսակները միակ զգութեմի մը կը յանգին, այն է՝ սորմիլ սորվեցնել, բանակին աւելի որակին արժէք տալ, տղան զարգացեալ ընելէ աւելի զարգացման ատակ ընել.

Ու թոյլ՝ չտալ որ ինքինը խարէ բառերով-այլ իրողութեանց, փորձերու վրայ հիմնէ իր ուսումը: «Դործօն զպրոց եւ «գործօն մեռու» կը պահանջուի:

«Նոր մեթոսով պատրաստուած զասագիրքերու մասին զադափար մը կազմելու լաւագոյն միջոցը պիտի ըսպայ թերեւ՛ ուսումնասիրել Աւատրիոյ մէջ վերջերս հրատարակուած եւ հետզնեանէ հրատարակուելու վրայ եղող զասագիրքերը: Ընթերցանութեան զիրքերը, օրինակի համար, հիմնական փոփոխութիւն մը կրած են. 50—100 էնոց զասագիրքեր են անոնք (կարճ, հետևեարար տարրուան մէջ մէկ բանի անզամ փոփոխելի, որպէս զի տղան չճանձրանայ), համրաւաւոր արուեստագէտ Շիզէկի աշակերտներուն կողմանէ պատկերազարդուած, եւ կազմուած ոչ թէ աւանդական «տղոց յատուկ» տափակ կտորներով. այլ տղոց միջավայրէն բաղուած նիւթերով. արժէքաւոր հեղինակներու կողմանէ խմբազրուած:

* *

Այս մէկ բանի տեղեկութիւնները շատ անկատար եւ շատ աղօտ պատկերը միայն կը ներկայացնեն՝ դպրոցական բարենորոգման շուրջ տիեզերական եւուցենին: Անկարելի է զափել սրտի սեղմում մը բաղդատելով մեր զպրոցներուն վիճակը համաշխարհային այս շարժումին հետ: Մեր կրթական գործունէութիւնը—արտօննալ սահմաններու մէջ, աւելորդէ բախլ—երբեք այնրան տկար չէ եղած զուցէ՝ որքան է մէկ բանի տարիէ ի վեր, եւ այս պարագան աւելի բուռն կ'ընէ: Սրտի սեղմումը: Աչ միայն զպրոցական ո եւ է բարենորոցում իրականացնելու մասին ո եւ է ծեռնարկ չկայ, հաւաս հին ատեններու մանկավարժական զասախօսութեանց պէս մեռնարկներ անգամ չեն փորձուիր: Մեր զաստիարակները լճացեալ վիճակ մը կը թուին ունենալ. Հայ վարժուան մանկավարժական պատուական ամսագիրը հազիւ մէկ տարի բաշկրտեց իր կեանքը. Պատուիառակին անբաժան ընկերը անուն մէկ բանի էջնոց զբոյիլ զնորդ չունեցաւ: Մարմանկրթութեան եւ Սկառաւութեան նուիրուած թերթերն ալ ինքինքնին կը բաշկրտեն:

Սովամահ Աւատրիա՝ իր բերնին հացը կտրեց իր գպրոցը բարենորոգելու համար, որովհետեւ ատոր մէջ տեսաւ իր փրկութիւնը. նոյն համրգումը ունին Զեխօ-Սլովարիա, Ռումանիա, եւլն.: Մենք ի՞նչ կ'ընենք ևլիւանքի կոիւին դիմազրելու համար:

Յ. Թ. ՀԻՆՉԻԹԱՆ.

ՀԱՅԵՐԸ ՄԱԶԱՆԴՐԱՆՈՒՄ ԵՒ ԽՈՐԱՍԱՆՈՒՄ




Սուրբի Հնդկաստան աւերակ եկեղեցը սեղանի զմբէթը

Մազանդրանի Հայութեան թիւը կը հասնէր 250ի ցրի այս ու այն քաղաքում և գիւղում։ Իրենց ազգային միակ հաստատութիւններն էին երկու զերեզմանատուններ Բանդարգետակում և Մազագիսէրում։ 1920ին Բանդարզէզի Ամարֆրուշի Հայերն, որոնք թուռով գերազատում էին միւս քաղաքներիցը։ բացեցին մանկապարտէզներ եղած հատ ու կոռոր փոքրիկներին համար, բայց այս էլ չառ կարճ կեանք ունեցաւ, քաղաքական գառն զէպքերի առթիւ, երբ Մա-

Հայերը գործակասար և ներկայացուցիչներն էին եզր, Թումանեանց և Լիազանով մեծ տաեւարական հաստատութիւնների, որոնք ազրում էին չառ երջանիկ և սիրով։ Ո՞չ եկեղեցի, ո՞չ գպրոց և ոչ ազգային որեւէ հաստատութիւնը, քանի որ ամէն մի քաղաքում և գիւղում ցրուած հատ ու կոռոր Հայերի համար զժուար էր այսպիսի հարցերով շահագրգուռել։ Հարուստներն իրենց երեխաններին կուզարկէին Կովկաս ուսանելու խակ աղքատներ էլ պիտի ասել որ չկային։ Ամբողջ

կանգրանի Հայերը թողին փախան ուրիշ ապահով վայրեր և Ամէն տարի Զատկական տօներից յեսոյ Խաչար (Գիլան) քահանան կ'ացցելէր իրենց, շրջելով բոլոր հայաբնակ վայրերը, կատարելով պատահած պատկ, մկրտութիւն և այլ ծիսակատարութիւնները։ Այսքանով էլ միսիթար էին։ Բոլոր Հայերը կապուած էին միմիանց զործի տեսակէտով և այս խողովակով էլ միշտ տեղեակ իրար կեանքի և ազդ։ ան-



Սուրաթի հանգստարանի մատուց որ կը մնայ բոլորովին զերծ
աւերումից չնորհիւ Հողանտացիների հսկողութեան։
Մերձ 300 տարուան անցեալ ունի Տարիներից ի զեր է
Սուրաթումն ո՞չ մի Հայութիւն կայ։

ցուգարձին։ Դարարազցի, Դարադազցի և մեծ մասամբ էլ Ազուլիսցի և Օրառուազցիներ էին որոնք և կոչում էին զոկեր։ Հիւրասէր, ազգասէր և գործունեայ մարգիկ։ Մազանգրանում բացի մեր նշանաւոր երկու հայ առեւտրական ֆիրմաներից ունէինք և նասիբեան, Տէր Միրաչեան, Կարապետեան, Ալբանեան և Փանետոն առեւտրական աներն, որոնք կ'արաւաննէին բրինձ և բամբակ։

1. Սարիւն. — Մազանգրանի մայրաքաղաքն է Սարիւն։ Էին քաղաք է, բասի բուն իմաստով պարսկական մի քաղաք, ուր մանուզը պիտի աշխատի ժամ առաջ թողնել չե փախչիլ։ Քանի որ ոչինչ կայ միսիթարական, բացի ազտուտութիւն, և ո՞չ մի հաճելի տեսարան, Այստեղ ունէին 5. հայ ընտանիք, 4ը օգեկործներ 1ը վաճառական։

2. Մաւադիսէր. — Եշանուոր նաւահանգիստ, փոքրիկ քայլ կոկիկ և մաքուր մի քաղաք։ 18 ընտանիք Հայեր բո-

լորին եւս բարեկեցիկ։ Մալադիսերում նշանառը՝ էր՝ Պատրիք
Փանհանցի առևտորական տունը։ Պ. Պ. Փանհանցը հա-
մաստ և հիւ բառէր մէկն էր, և որի առևնը կտառքնայ՝ մի
հիւրանց էր, ամէն օր լեցուն ամէն ազգի հիւրերով, որոնք
կը մտնէին Մազանդրան որ և է գործով։ Այսանդ էին էիտ-
դանակովների և թումանեանների առեւտ, աների ճիւղերը,
որոնք բոլորն և այսօր աւագ փառաց կը մոմբասն։



Յօմբէի եկեղեցւոյ սեղանը

3. Բարձերուզ.— 13 ըն-
տանիք, բոլորն եւս յիշեալ ա-
ռևտորական տների ներկայա-
ցացիչներն։ 1919 թ. ոհնեցան
իրենց մանկապարտէզն, սա-
կայն չառ կարճ տեսեց։

4. Քիակօլա.— Եղբարք
Թումանեանց Մազանդրանի
կեղոնը, ուր ունէին բնդար-
ձակ և վայելուչ մի պալատ,
անուշահու վարդերով և զոյ-
նզգայն ծաղիկներով մի պար-
տէզ, անազին տարածութեամբ
նարինջանց, բամբակազտիչ
մեքենայ, շերամատուն։ Կաթ-
նատնահասանց, ևայլնու, Ելու-

տեղ կը բնակուէր իրենց Մազանդրանի բնդէ։ կառավա-
րիչը 24 ուրիշ հայ գործակատարներով որոնք սիրանիլիք եղ-
բայրներ կարծէք լինէին խոհարարից սկսեալ մինչ ընդ։
կառավարիչը «Բոլորս մի հաստատութեան ծառայողներ ենք»
և հաւասար եզրայրներ։ Մեր մէջ չպիտի լինի խորութիւն
և տարբերութիւն մի սեղանից կերակրում ենք։ Այս ամէն
մէկս համաձայն իրեն պաշտօնին ոսճիկ քաշում» Ահա
ընդ։ անօրէնի խօսքերը երբ մի անգամ, իրենց մօտ հիւր
էին Սեղանը պատրաստ էր, համագամ կերակուրներով,
սակայն ո՛չ ոք կը համարձակուէր մօտենալ սեղանին։ Ինչու
կ'սպասէք Պ. Գալուստ. (անօրէնը) զանգակին, որը պիտի
հնչէ տան տիկինը։ Հնչուեց զանգակը, կերակուրները թիր-
ուեցին, հաւաքուեցին թարրը ծառայուները, բանելով իրմանց
աթոռները կարգաւ։ ևս և ինքն էլ նատեցինք մեր Նաթէն-
ներին որը ցուցուց տիկինը։ բաց էր մնում կրկինուն աթոռ-

ներա Ռում համար են այս շը լիուարաբի և այցեպանի, հիմա կը գան նրանք էլ եւ, յետոյ կ'օրհնէք սեղանը և այսպէս էլ եղաւ: Մնացել էի ապշած այսքան համեստ մի մարդու կարգազրութեանը: Իսկ երբ իրեն քարտուղարից հարցրի մանրամասնութիւնները, տեղեկացայ որ այդ տան օրէնքն այդպէս է եղած այն օրից երբ Պ. Փալուսը նշանակուած է եղել անօրէն: Ի՞նչ եղաւ այսքան օրէնեալ մի

հոկայական հաստատութիւնը 1920 ին տակն ու վրայ եղաւ ամէն ինչ և այսօր այս բոլորը նուիրուած են Ն. Վ. Խիզա Շահին եղբ. Թումաննեանների կողմէցը, յարգելի պատճառաւ:



5. Զուբար. — Տ բնուանիք, թումաննեանք և ուրիշ վաճառականներ: Այստեղ կային գեղեցիկ շնչքեր պատկանելի Հայերին և մի քանի բամբակաղուիչ մեքենաներ:

6. Բանդարէկեալ. — Մազանդրանի երկրորդ նաւահանգիստը և բազմահայ վայրը: Այստեղ ես կային նշանաւոր շնչքեր բոլորն ել զարդարուած երեքտրականութեամբ: Կատարեալ մի հայկական փոքրիկ տւան էր կային և բազմաթիւ Խումսեր: Հայերն անէին իրենց առան-

ձնց Յովսէփ Գ. Յովսէփեան բազմաշխատ հսկիչ և երկարաւեայ վաստակաւոր երեցփոխ: Բօմբէի և Սուրաթի եկեղեցեաց:

Ձին ընդարձակ հանգստարանը ուր կը թաղուէին և օտար քրիստոնեանները: Երջանիկ էին այստեղի Հայերը ևթէ չհասնէր 1920ի քաղաքական փոթորիկը և բոլորին ցիր ու ցան շանէր և չքայքայէր տնտեսապէս:

7. Ղարասու. — Լիազանովինց Մազանդրանի կեղրոն ձկնորսարանը, որը կատարեալ մի քաղաք էր հազարաւոր գործաւորներով: Տարիներ առաջ այստեղ շինուած էին մի նաւամատոյց որն արժել էր ուղիղ Յ մկրիսն բուրդի Հակայ տարածութեամբ մի շինութիւն ուր հանդիսաւ կ'առնէին իրենց շոգենաւերը, վերցնելով հազարաւոր բողկաձկնեղէն ու խաւեար: Կեանքը կ'եսար: Իսկ իրենց յատուկ քնակարանը ձկնորսարանի կեղրոնում մի շքեղ պալատ էր:

Որքա՞ն ուրախ կը զգայ մարդ իրեն երբ կը դիտէր՝ Հայու այս հաստատութիւնը։ Որքա՞ն երջանիկ էին այստեղի ծառայողները մնեցից ցփոքը իրենց յատուկ բնակարաններովը և ամէն յարմարութիւններովը։ Փոքրիկ Մոսկուա է Ղարառուն ասում էր մի Խուս և ոչ ձկնորսարան։ Մարդ կը մոռնար որ գտնուում էր Պարսկաստանումը։ Բայց, հիմա՞։ հիմա ամէն ինչ տակն ու վրայ, բոլորը քար ու քանդ։ Հայերը



թողած հեռացած խոկ մնացողներն եւս հազիւ կ'աշխատին իրենց օրէն հացը։ Բամբակազարիչ մեքենաներ ժանդուսած, գեղեցիկ ափարթը մաններ աւերակ և առևետրական տների գոնիերը բոլորովին փակ, խոկ գեղեցիկ պարտէ զներն և նարին ջանոցները չորցած։ Լիտազանովինց և Թումաննեանց կալուածներն ու չէնքերը զանազանների կողմից իւրացրուած։ Չեմ կարծել որ Մազանդրանը երբ և է հասնի իրեն անցեալ երջանիկ օրերին և հասնի իւր ծաղկեալ վաճառականական դիրքին։ Դըժուար է գուշակել և դեռ կարօտ է ժամանակի։ Սյլ եւս չի մնացել այն յոյսն որ անցեալներումը կար այդ օրերը գնացին 1921 թ. գեղրոնը աղջիկ տղայի հագուստով, խոկ այս ու այն կողմը եղբայրները, այժմ 7 տարեկան են, և շատ կայտառ ու աշխոյժ։

Անդարձ։ Մազանդրանը իր հրամեշտը տւեց մեր Հայերին 1920 դարնանը։ Մեր Հայերը պիտի փնտռեն մի նոր Մազանդրան, և վերաշննն իրենց համար նոր բոյն մեր հայրենիքումն, այն է Արարատի ստորոտումը։

Խ Ա Բ Ա Ա Ն

Պարսկաստանի բնդարձակ նահագներից մէկն է Խորասանը, սահմանակից Ռուսաստանին և Վաղուց էր ինչ կը ցանկայի անցնիլ այդ նահանգը և հազիւ այդ բանը յաջողուեց

Հինձ 1920ի գարնանը լիորասանի չմայրաքաղաքն է Մաշա-
դը, Մահմետականների նշանաւոր և հոչակաւոր ուխտատե-
զին; ուր ճանապարհորդել է իմամ Խրզան և նահատակուել
Մաշագում, որի գամբանի վրայ կառուցուած է հսկայ մի
Մզկիթ մի մեծ և չորս փոքր ոսկեպատ զմբէթներով, ուր
ամէն տարի տասնեակ հազարաւորներ տիսի կ'երթան: Ես
էլ ուխտի կ'երթայի մեր եղբայրներին այս նահանգումը



Թօմբէի Եկեղեցւոյ սեղանին ճակատը,
(մարմարինից)

կարօտ իրենց հեռաւոր
ազգայիններին և աղդ,
եկեղեցւն և այլ հաս-
տառութիւններին: Հը-
րաշայի է բնութիւնն
այս սուրբ նահանգին
ինչպէս և գեղեցիկ
են այն բոլոր աղօ-
թառելիններն, որոնք
կառուցուած են ի յի-
շատակ իմամ Խէ-

զային և զանազան անուններով և մակդիրներով: Խարասա-
նի. Հայերը մեծ մասամբ գաճառականներ են և օգեգործներ,
բայց պիտի չեշտել որ բարո՞ն եւս յաջող վիճակի տէրիր:
Աշ Եկեղեցին և ո՛չ էլ զպրոց ունին: Պատահած ասենք
2—3. տարին մի անգամ Ռաշտի քահանան կ'այցելէ իրենց և
կամ Թուսաստանից քահանայ կը հրաւիրեն: Միայն 1919ին
էլ ինչ Մաշագի Հայերն ունեցան իրենց աղդ. զպրոցը և
կը յաճախելին միայն Մաշագի հայ երիխայքը: Ինչպէս Մա-
շագի նոյնապէս և միւս վայրերի Հայերն ունին իրենց աղդ.
Կոկիկ և վայերուչ գերեզմանուոցը: Խարասանի բնդէ. Հայերի
թիւն էր 1920ից առաջ մերձ 600. իսկ այժմ հազիւ 400,
որոնք ցըռուած են հետեւեալ քաղաքներումը: 1. Մաշա-
գում 42 ընտանիք, մինչ 4 տարի տառչ Մէջէդում գոյու-
թիւն ունէր ժողովրդական զպրոցն, ուր կ'ուսանէին 30ի
չչափ երկսեռ աշտկերտութիւն, սակայն ցաւօք սրտի պիտի
ասել որ ներկայիս ֆակէ, և մեր փուքրիկները կը յաճախեն
ուսւա զպրոցը. ուր չնորհիւ Ռուսաց հիւպատոս Պ. Գարեգին
Ապրեսեանի Հայերն իրաւոնք ունեցան պահելու մի հայ
ուսուցիչ իրենց ծախքովի հայերէն գասերին ամառ: 2. Գօ-
ջան, 4 ընտանիք բոլորն էլ գաճառականներ, որոնք իրենց
գործերը ունին Թուսաստանի հետ: 3. Նիշաբուր 17 ըն-
տանիք: 4. Սաբգեկան Յ ընտանիք և նիրվան 4 ընտանիք
չեցնպէս ուր Խորասանումն ունինք շուրջ 73 ընտանիք, որոնք

կը պարապին զլխաւորապէս վաճառականութեամբ. կան և
բանկային և հեռագրային ծառայողներ ինչպէս նաև օղե-
գործներ և Նշանաւոր հիմնարկութիւններն են Գիւղպէնկեան,
Քարտկէօղեան թագանձեան, Գազանձեան, Միքայէլեան,
Անարոնեան, Թէլիթեան և Հովեան, գորգի վաճառականները:
Նիշարուրի Հայերը կը պարապին բամբակի գործով որոնց
մէջ յայտնի են, Ասկան Յարութիւննեան, Համբարձում Յա-
րութիւննեան, Յարութիւն Դանիէլեան, Բաղդասար Խալաֆ-
եան և Ծափնազարեան: Խորասանի Հայոց անահականը
շատ յաջող էր մեծ պատերազմի գրավից այն ինչ 1920ից
գործերը կանգնեցին, որով և շատերն ընկեցան մեծ կորուստ-
ներ, որոնց մէջ նշանաւոր տեղ էր բանաւմ Թումաննեանք,
որոնք հետքերն են այսօր չկայ: Ինչպէս Մազանդրանում
նոյնպէս եւս Խորասանում Հայերը առ ին իրենց վերջին հը-
րուժեար էին 1920ին:

1928, 12 Մայիս, ՅՈՎՈՒԹՅՈՒՆ ԳԱՅԱԿԱՐԵԱՆ

Զաւու

ՇԵՐՋԵԼՈՇՎԵՐԸ ՇԵՐՋԵԼՈՇՎԵՐԸ ՇԵՐՋԵԼՈՇՎԵՐԸ ՇԵՐՋԵԼՈՇՎԵՐԸ

ԵՆԴՐԵԼԻՎ ՏԵԶ ՄՐԵԳԻՐԸ^(*)

Նմանահանութիւն է այս մթայ-
տարարութեան Տէր Յարութիւնի
Շմաւունեան, որով հրաւէր կար-
դայրն իւրոյ Մադրասաբնակ հօտին
գալ եւ բաժանորդ գոեւ իւրոյ
հրատարակելի

ԱՅ ԶԵՐ ԱՅ ԲԱՅ ԻՆ ԻՆ

որով և յայտ գայ պազութիւն իւ-
րոյ ամսագլին որ մինելոց էր Անդ-
րանիկ լապիր Հայ ազգին յամին
1794, ի Մադրաս քաղաքի Հնդկաց
Հնութեանց հնդյանապ հընդ-
կահայց հետախցիք:

ՄԵՍԻՐԱԾՐԸ: ԱԿԹՆԱՆՑ

Ի Կալկարայ Հնդկաց (Յունիզաւդայի)

Ի Կալկարայ Հնդկաց

Ի 25 Օգոստին 1928:

(*) Այս թանկապին՝ լուսանկարը՝ խճագրութեանս՝ պարամադրած է
հնդկահայ ծանօթ զրկ և հնատախոյլ Մելրութիւն: Մէլրանց որուն զրական
գործունէութեան բառանձամեակը. (1888—1928)՝ տօննէին հերու, մեծ
հանդիսաւորութիւններով:



ՊԱՏՐԻԿ ԿԻՒԼՊԻՆԵՍԻՆ

(20 սարեկտոնին, 1879)

Չ ո վ

Սու ազգային բարերար
ՎՈԵՄ. ՊԱՏՐԻԿ ԿԻՒԼՊԻՆԵՍԻՆ

Ալթօմիս մէջէն գտայ քու պատկեր,
Թէ հանուրց հուր լոյս կորով արձակէր,
Եօթսուն եւ իննին նկարուած էր ան,
Հազիւ քսանաւեայ սէդ կտրիճ պարման:

Տիւց գարնան մէջ համակ վարդ էիր,
Վարդ Պատրիկ ասպետ անուն կրէիր.
Ամբողջ քու մարմով վարդ էիր օծուն
Արգուի աչքէդ լոյս ցոլար զուարթուն:

Կեանքի կայանէն անցար կորովով
Կայանէ կայան յաջող անփրդով,
Բայց անգութ մահեր մէջքըդ կըքեցին
Եւ անժամանակ քեզ ծերացուցին:

Եւ կեանքն ապաքէն մեծ օրհնութիւն մ'է,
Որ ի մեզ տեղայ Արարջին կողմէ,
Բայց թէ մեր անցեալն ածենք մտաւ
Վիշտի կսկիծի օդակ մ'է անբաւ...:

Բայց դու ամրակուռ զերթ կալնի հսկայ,
Դիտցար որ ամէն բանի զերջ մը կայ,
Մանուկ հասակէդ շընորհ մեծութեան
Վըրադ տեղաց զինչ արփի երփներփուն:

Դիմեցիր էին ըսփոփ խնդրեցիր,
Արեւ քեզ ետ իր պարգեւ երկնաձիր.
Բարիք գործելու եղար սիրահար,
Բարեաց դրուագներ յայթուին շար ի շար:

Լաւ ըմբռնեցիր կեանքի մեծ արժէք.
Արժէք՝ ոյր գին չեք, ինչքա՞ն որ ուզենք,
Լաւ ըմբռնեցիր կեանքը ճշմարիտ,
Ցաւե՛րժ դու ապրէ՛ արժան մեծ փառքիդ:

Փա՛ռք, պատի՛ւ, պարծանք, տոհմիդ շքեղ զարդ
Վարդէ՛ յպսակներ կուտակուին բարդ բարդ,
Դու պիտի ապրիս որպէս արի այր
Բարեօք առլցեալ, կենօք ամս յամնայր:

1927 Թաւրիզ

ԽՍՀԻՍՍ.Ր (*)

(*) Խաչիկ Խան Սարամեան, որ երկու տարի առաջ մեռաւ Թաւրիզի մէջ, իր վերջին տարիներուն զրի առած է այս ոտանաւորը, որուն տեղ կու տանք հանոյբով, ի յարգանս ազգասէր բարերարին, որուն ձօնուած է, եւ ի յիշատակ հանգուցեալին:



Եկամագիստրում պատրիարքական գործությունների համար պատրիարքությունը
առ 1920 թվականի հունվարի 1-ից պահպան է կազմակերպված Արքայի կողմէ ունեցող պատրիարքությունը

Քահանա Մ. Շահպոջօն

Ըստ պատրիարքություն առ 1920 թվականի հունվարի 1-ից պահպան է կազմակերպված Արքայի կողմէ ունեցող պատրիարքությունը

Ենած է Ակնի Թի նմինանձան ուսումնի կ'սպանայ ։ Ճննդավայրին
Աւետարանականներու գլուխցին մէջ, յետոյ կ'աշակերտի Խարբերդի
Ամերիկեան (Եփոստ) գոլէճին, որուն ընթառչքը կ'ապարագէ 1881ին



ԱԽԵՏՏԻ Մ. ԺԱԿՈՅԵՆ

Շուրջ 10 տարի առեւտրական գործով կ'զբաղի Ակնայ մէջ, ուրիշ 1892ին կը հեռանայ, ու կը հաստատուի Մանէսոդր։ Հոս մինչեւ 1911 թվակելէ յետոյ կը փախադրուի. Լոս Աստելըս իր ընդգրկած ասպարեզը ոչ մէկ կերպով կը նուշագիցնէ այն խորունկ սէրն ու հակումը, զոր ան տոյց կու տայ կանուխէն գրին ու գրականութեան հանդէպ։

1880 ական թուականներուն Ա. Ժամկոչեանի արձակ եւ ոտանաւոր գրութիւնները երեւցած են Աւետարեւի եւ Թիւրակի մէջ։

իր գլխաւոր անտիպ երկասիրութիւնը եղած է 10՝ գրքէ՝ բաղկացած դիւցազներութիւն մը, Վերջին զատաման անունով, 7 գրքերը Ակնայ մէջ գրի առնուած եւ 4ը հոն իրենց տան հրդեհին այսած են:

Զանազան թուականներու Ա. Ժամկոչեան հրատարակած է նաեւ անգլ. Թարգմանութիւններ, Խոչնալի եւ այլ պարբերականներու մէջ:

Աւետիս Ժամկոչեան ժանօթ է նաեւ իր քարեսիրական ձեռնարկներով:

1901ին, իր ընթացաւարտութեան քանամերակին առիթով, կարեւոր նուիրատութեամբ մը խարբերգի գոլէժին մէջ կը հիմնէ Փամկոչեան Փօնուը, որ հասատաւթիւնը փակուելու պարագային պիտի փոխանցուէր Ա. Փ. Ազգ. Հիւանդանցին Ահա այս գումարին փոխարէն էր որ ի յարգան նուիրատուին Հիւանդանցին մէջ հերու հասատաւեցան «Ժամկոչեան» մահիճները:

Տարիներ առաջ Տոգացած է նաեւ շինութեան ծախքը Թարգերգի Ամերիկ. Հիւանդանցի չորս յարկաբաժիններէն մէկուն, որ կոչուած է Փամկոչեան յարկաբաժին:

Ա. Ժամկոչեան ունեցած է նաեւ ազգային եւ հասրակական կեանք:

Մանչեսդր գանուած տանին, երբ Կիպրոսի մէջ որբանց մը հիմնելու եւ ծախքերը հայթայթելու նպատակով խնամակալութիւն մը կազմուեցաւ, ինքը մասյուն տաննապետն եղաւ, եւ ունեցաւ օգտակար գործունէութիւն մը:

Թէեւ փերջերս գտդրած է հրապարակային կեանքէ, բայց միշտ քերած է իր մասնակցութեան բաժինը ազգային բարեսիրական ձեռնարկներու: Ա. Ժամկոչեանի գործունէութիւնը յիշատակնեած է մանչէսդրի Հայ գաղութը անուն գրքին մէջ:

ի.

ԱՐԴ

ԱՐԵՒԱՆՑԱԳԵՆ ԱՐԱՋ

(ՇԱՄՈՒՆԻ ՀՈՎՏԻՆ ՄԵջ)

Ճեմայի մ'ունի՞ս կոսեցնելու Սասդի առ օրւան
Եր զառիխար առօսաւանիքէն, այնիւն եւելոյն...
Կը բախ ան զարս առնել եռ եւեարափ
Եւ ահաւելու զազարիդ վրայ, ով իւլսան Պլան:

(*) Այս հատուածը նախաման է երկարաշունչ թարգմանութեան մը, որ մեր փափաքին վրայ տրամադրուեցաւ Պ. Ա. Ժամկոչեանի կողմէ: Խ.

Առարտեղ վասկինե Առայիկ և Առավերօն
Նը մաքնչեն միւս, բայց տեսի՞ւ զու ահաւկու,
Նը բարձրանաս զուն լուս ծովին մայրիներու
Խնչ վեհուրեամբ, բարստիմբ ու նեղմէ վե
Օդը զուս է, մըրին, մրաւզ, նըսեմաստեր,
Բայց զանգուած մ'երենոսի Կը բուի ինձ
Թէ կը ուուզին վէմի մ'հանցոյն, բայց եր կրկին
Կը նայիմ նկը, ուս առնին է ան անդրշամին,
Թիւրեղախոյլ նու խորամբ բարձրակամառ,
Թու բնակառան յաւիսենից մինչ յաւիտեսն:

Ո՛վ յեռ ահեղ ու լրաւիխաց, նայեցայ նեզ.
Մինչեւ որ զու, թէն ներկայ բզզայօտէն,
Անեսու եղաւ իմ խորհուրդէն, և մասմիսի
Ու երկիւզած աղօրքներու մէջ պատեցի
Անեւեւոյրն անես աշխին մահկանացուին:

Այսուհանցիւր, զեր մեղեդի երապութիչ,
Այնին անուս, որ զիսենիք թէ ուս զննի.
Դու նոյն ժամուն խառնիւած ես խորհուրդներու,
Այս՛, կիանինիս ու իմ զարքեփ իննուանիներու,
Մինչեւ որ իմ լայնցած նոզիս յափառակուած
Քոյէն անցնող երգու տառէն, իոն իր բնակու
Տնոյին մէջ կը առածուի մինչեւ երկին:

Զարքի՛ր, կոզի՞ս, զուն կը պատիս ոչ թէ միայն
Ակճայն զովես, ոչ ոլ արցունի խնդասուան,
Ոչ մունչ զովես, ոչ ալ բախուն զմացրում միայն
Զարքի՛ր ձայնիկ, անուս եղին, զարքի՛ր, սիրո իմ,
Կոստանչ ձուեր, սուր, զահսանիզ, միացէ՛ երգիս:

Թրգմ. Ա. Մ. ԺԱՄԿՈՉԵԱՆ

ՊՈՒՐԻՃ



ՊՈԼԱԿԵՑԸ

Պոլսահայութիւնը, զնահատելի աւանդապահութեամբ մը կարերու ընթացքին կրցած է պահել, պահպանել և նիւթապէս ու բարոյապէս մատակարարել իր լավմաթիւ եկեղեցները, կրթառուններն ու բարեգործական հաստատութիւնները, որոնց հանդէպ ցոյց տուած պիտի ու գորգուրոս վերաբերումը պատիւ պիտի բերէր ուկէ բաղաբակիրթ ժողովուրդի:



Պոլսահայուն կենցաղը, հանրօգուտ գործունէկութիւնը պէտք է բննել իր ամբողջութեանը մէջ, և ոչ թէ մասնակի պրատումներով եզրակացութիւններ հանել: Դարերով, միշազգային մրցակցութիւններու մէջ, Պոլսահայութիւնը կրցած է պահել իր տոհմիկ աւանդութիւնները, մշակել հոյակապ զրականութիւն մը՝ իր բոլոր ճիւզաւորութեանց և այդ կերպով ցոյց տալ կենսունակութեան յարատեւ ողի մը:

Հարկ է մասնագէտի աչքով գնահատել ՌԱՐԴՈՄ ՊՈՅԱԶԵՍԱՆ պոլսահայ ճարտարապետը, ոսկերիչը, երկաթագործը, մերենազէտը, դերձակը ու ձեռական ածէն կարզի աշխատութեանց, արտադրութեանց համեստ գործաւորները, գաղափար մը կարենալ: Կազմելու համար անոնց բնածին լնդունակութեանց մասին:

Մասնաւորաբար վաճառականութեան, սեղանաւորութեան ու ելմասական ամէն մարզի մէջ:

Պոլսահայ տարրը, որքան ալ զանազան զաւառներու եկուորներէն կազմուած, սակայն մէկ երկու սերունդ յետոյ, իր միշավայրի հալոցին մէջ; բարեշրջման օրէնքով դարձած է նրբամիա, չշնչող, լայնախոհ, սիրող, ընտանեսէր զաղափարական, արտադրող ու ծախսող ժողովուրդ մը, տարբեր բնագաւառի վիճակէն:

Պոլսահայն ու Պոլսահայուհին իրենց բնածին լնդունակութեանց համաձայն, զանազան հարեւաններու դրական ու բացառական բոլոր յատկութիւնները իւրացնելով, հայացուցած են զանոնք, և այդ կերպով նիմակուան ֆիզիքական ու չբարոյական ներդաշնակութիւնը ձնոր բերած են, ինքնայասուկ դիրք մը ապահովելով բազաբակրթութեան համբուն վրայ:

ՌԱՐԴՈՄ ՊՈՅԱԶԵՍԱՆ

Ամենային Արքայի Օմբեկին



Հայ առաջանդաւոր երգիծարան
երուանդ Օտեան, իր պատանեկութեան
շրջանին, 1880 տկան թուականներուն,
անտիպ Նամակներու շարք մը ստացած
է իր հօրեղորմին մեծանուն Գ. Օտեանէն:
Առաջ մէկը, զոր իմբազրութեանս
տրամադրեց Գ. Գասպար Նեմցէ, հաճոյրով
կը հրատարակենք:

ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ

Սիրելին իմ Երուանդ,

Այս յանի շարար և նաև յես գրած արդիօֆ անո՞ր հաւ-
մար որ շատ ևախուր չես կրնաւ կոր գրել գրե՛ ու բո՞ղ զեղիւ
ըլլայ զիրդ: Դրե՛ մանաւանդ ինչ որ միտիկ անցկի ու սրեց
թիւի, ըլլայ որ գրես ինչ որ ուրիշերը տու տան:

Ես ահա Վիշի եմ նորկն. այ ո՞ւր այն մեր Վիշին, ուր
կառփ ևսած կը պտտին երթեւս փողոցները, երթեւս ալ շեռ-
ներն ու դաշտերը: Հիւս փողոցները կարծն քի կեալից չիայ. կա-
նացները կանաչ չեն. առուակները լաներն և մեցն չեն հոսիր
զգչարով, փայտիերով. ձորերը, լաները, դաշտերն ու անսա-
ները իրարու չեն յաջորդներ վաս զոյներով ու փոփոխ
ենարաններով: Երկին ու զեղեցիկ կանայք իրարու նայե-
ղով չեն ծիծաղիր, չեն ծիծաղիր ծառերը, չեն ծիծաղիր բոյ-
սերը, եւ ծաղիներն որ կը բուրեն, անուշ չեն հոսիր, —զի դու
հոս չես: —Այ ի՞նչ հոգդ և յուկին, Վիշի անապատ բո՞ղ ըլլայ.
կողմին կը շեկցիւ եւ Հօրարդ ալ առանց Երուանդի բո՞ղ մնայ.
ո՞վ շատ իրեն ե՞լ զնա՞:

Ուրեմն ես ալ ամիս մը կամ երկու ամիսն կ'եղամ կու
զաւ. կամ երկ կ'ուզես, դո՞ւ եկիր եկն'որ, ո՞ր կ'ընթես: Կամ
քի կ'ըսես արդիօֆ, ողուն հու կեցի՛ր, ես ալ հո՞ս մնամ: Պա-
տասխանը դուն գրե՛, ուրիշն մի՛ հարցեր:

Վիշի (Ֆրանսա)

DENIZDE MEHTAP^(*)

Ufuklardan denize o damlayan inciler
Sanki aşık koynuna dökülen göz yaşıydi . . .

Ufuklardan denize o damlayan inciler
Bir genç kız parmağından düşen elmas taşıydı . . .

Ziyasını ay böyle sahillere sererken,
Denizin açık mavi atlası oldu dal dal.
Meltemin bisesinden vücutu örperirken,
Ahenkli bir nağmeyle geçti mechul bir sandal . . .

IDRIS AHMET

ՀՈՒՍՅԱԾ ԾՈՎԱՐՆ ՄԵԶ

Հորիզոնին դեպի ծով կարկրող այն մարգարիտները
Կարծիկ սփրահարի մը զիւղը բախող արցունիքներն էին . . .
Հորիզոնին դեպի ծով կարկրող այն մարգարիտները,
Դեռասի աղջկան մը մասնեկն վար իշենոց աղաւանելիներն էին . . .

Լուսինը, մինչ իր լոյն այսպէս ծովկներին կը ավոնիր,
Մովուն բաց կապոյն սպամուճանն եղաւ ծաղ ծաղ,
Չեփիւոյին համբոյրին մինչ իր մասթինը կը դողդղար,
Ներդաշնակ երզով մանցաւ նաւակ մանձանօք . . .

Թորգմ. Թ. Ա.

ԽՕԹԻՍ ԱՀԱՄԻՅ

(*) Լատին տառերու որդեգրումը, որ տեղի ունեցաւ վերջացող տարուան ընթացքին, թուրք ընկերային կեանքին ամէնէն մեծ ու յատկանշական երեւոյթներէն մէկը կարելի է համարել. Շահեկան համարեցինք իբր նմայն նոր տառերով ներկայացնել այս բերթուածը:

ԱՅԵՒՐԻ ԲՈՐՅԱՆԻ ԷՃԸ

Խեանքրս նըման ժամեւու մեծ զանգակին է մինուկ...
Եթ քրչչի եղբա ամիկի հոծ եռուէ՛ր ամսեկին,
Օր կը կանչէ բաշխաւ, լուս հոգինեն... ի՛ւր բաշխույ
Զօր չեմ կրնաւ ա՛ւ պահել հոգին մէջ վանդակին...

Եղբա կայ զայ վերեկն, ինչպէս բաշխուն տարվաւուր,
Վիրապուռած՝ իյնարու կանանչին մէջ սաւեսուն,
Օւ մեր կ'առցի թիշ մ'այնեղ, բարասերով մինչին որ
Եր տանող նիոր մարմնին նորնայ կրունի տարաւուն...

Անի՝ մօտենու՛ կը պիսեմ այն զրգուածին որ ինձի
Նմանցընել պիսի առ կեանքրս տակաւ հասունցած
Սգլայզնեռու, յայերու, ուրիշ տարաւու ու առ ցած...

Եշուկնեռու որ ըլլա՛ն խմասի մուր զանդարան...
Սա զօդանչե՛մ, և կանչե՛մ անցույ մարզեր մասեան
Եւ ա՛յն առն լոկ լրանմ եր առնազնզրս տարին
Խեանքրս նըման ժամեւու մեծ զանգակին է մինուկ...

Ց Խ Ո Ւ Ր Ե Պ Յ Ա Յ Ր Ո Ւ Թ Ի Կ Ն Ե

Լուսիւնք հմայի մէ ծաղիկնեռուն մէջ պահուած,
Առուն կուտայ եռելու մեծ բացունի մը ձեւեւ,
Առուն կ'ըլլայ եռելու զաղանին ու բառը՝ կուլիած
Զօր կը բարուն հոգուն մէջ վեցարյունե կարեվէ...

Հորիզաններն ընթացող ամպերուն վայու կարնելին,
Հորիզաններ կաւճրող ամբերուն մէջ լուսածիւ
Հրեասուկնեռու ձեւեւ վէս կ'առձանանան խորեկնի...
Գրած մասները թեսնին ու զարքեին մ'անելինիւ...

Մահն ու խաւարն են այնելու... կը խօսակցին յամօւենի...
Եթ լրու խօ՛սք անոնց՝ ո՛վ կը զոյէ աշենի իր
Օւ խաւարին զարձուցած դէմնի իւ յաւէ չի՛ խօսիր

Խա՛ւարն է այն որ եր զայ տարփաննեռով զեկասինց

Մահէն թիշ մը անոնց մէջ խաւանած կ'ըլլայ, ծածկամիս
Գրամաննենց մը ինչպէս, խարյախ՝ ծրնած իոկ օտեն...

(իր անտիպ ձեռապրերէն)

Գ Ե Վ Ա Մ Թ Ա Ր Ձ Ե Ա Ն

Կոմս Լեօն Ռ-ոլսթովի ՃՆՆԴԱՅՆ ՏԵՐԻՒՐԱՄԵԱՎԸ

Հերու, բովանդակի Խ. Ռուսիոյ մէջ, մեծ հանդիւռութիւններով տօնուեցաւ ԺԹ. զարու մեծագոյն անձնաւրութեան, կոմս. Հ. Թոլսթոյի ծննդեան հարիւրամեակը Այս արժանի մեծարանքին իր բաժինը բերաւ ամրող միջազգային մամրւլը, անոր կեանքին ու գրական գործունէութեան նորիրելով շահեկան դրուատականներ և ուսումնասիրութիւններ։ Այս առիթով, կարեւոր համարեցինք տալ ամիով ուրուազիծը մեծ արուեստագէտի կեանքին։

Խ.

Լէօն Թոլսթոյ ծնած է 9 սեպտ. (հին տոմարով 28 օգոստ.) 1828ին Եվասիայա Բոլ՛յանայի մէջ, Թուլայի մօտ։ Բնտանեկան ծագումը զերմանական էր, իր նախահայրերը Մեծն Պետրոսի օրով հաստատուած ըլլալով Ռուսիոյ մէջ։ Իր հայրը Նիքոլա, ամուսնացած էր իշխանուհի Վոլքոնսքիի հետ, որմէ ունեցաւ հինգ զաւկ։ Լէօն որ չսրբորգն էր անոնց մէջ, երեք տարեկանին կորսնցուց իր մայրը եւ վեց տարի յետոյ ալ իր հայրը։

Թոլսթոյ եւ իր եղբայրները մեծցան իրենց մօրաքոյրներուն ինամբով։ Անոնցմէ Տիկին էլկօլսքայա ունեցաւ միծ ազգեցու-

թիւն Լէօնի վրայ, զոր ուղարկեց Քազանի համալսարանը։ Թուլսթոյ չկրցաւ լրացնել համալսարանը, որտև խիստ կարգապահաթեան դէմ բմբոստ էր իր հոգին։ Կը սիրէր կարդաւ Ժան Ժաք Ռուսոն։ Կը տեսակցէր զիւղացիներու եւ բանուորներու հետ եւ երբ Բեթերսապորկ վերադարձաւ, ծայրացից մտքերու տէր ընկերներ ունէր։

1851ին Լէօն Թուլսթոյ, նիւթական հարկերու ատիպմամբ, գնաց գտնել իր եղբայրը, որ կը ծառայէր կովկասեան բանակին մէջ։ Թիֆլիսի մէջ անցուց իր զինուորական քննութիւնը եւ թնդանօթաձգութեան տեղակալի աստիճան սուացաւ։ Սակայն զինուորական կեանրը իրեն համար չէր։ 23 տարեկանին արդէն հրատարակած էր իր առաջին պատմուածքը, «Մանկութիւն», եւ ինքզինը զրականութեան տալու կը պատրաստուէր, երբ Խրիմի պատերազմը ծագեցաւ։ Այն ատեն վերստին գարծաւ զինուորական ծառայութեան Կօրչաքովի բանակին մէջ, որ Դանուքի վրայ կը քալէր։ Մասնակցեցաւ Միլիսթլէի պաշարման եւ քիչ մնաց որ Սիվասթարօվի մէջ մնար, եթէ մասնաւոր առաքելութեամբ մը զրկուած չըլլար Բեթերսապորկ։

1855ի թուականն էր։ Աղեքրանդը Բ.ի գաճակալութիւնը մեծ շարժումի մը նշանը կու տար. հողային զերիներու ազատազրութիւնը։ Թուլսթոյ իր զրիչը ի սպակը դնէր զրկուածներու գատին։ Յետոյ երկու անզամ կը ճամբորդէր դէպի եւ րոպա, այցելելով Գերմանիա, Դուալիա, Ֆրանսա, Զուիցերիա, յետոյ Սնգլիա 1832ին կը ծանօթանար Մոսկուայի մէջ Պէճը ընտանիքին։ որուն երկու աղջիկներն ալ կը սիրահարուէին իրեն։ Թուլսթոյ կը նախնարէր Սօֆիին եւ կ'ամուսնանար անոր հետ։ Ամուսնութեան առաջին տարիներուն Թուլսթոյ երջանիկ էր, եւ քաշուած նամնայա Բօլիանայի մէջ՝ արտադրեց իր գլուխ գործոցները, «Պատերազմ եւ հաղաղութիւն» եւ «Աննա Քարինին», որոնք համաշխարհային համբաւ մը ապահովեցին իրեն։

Թուլսթոյի ազնուական ծագումին անհամապատասխան էին իր գաղտփարները, որոնց տիրապետութեան տակ ան վերջ ի վերջոյ կը հագնէր «ամուժիք» տարազը, ինք իսկ կարելով իր կօշիկները եւ բրիստոնէական համակերպութիւն։ 1872ին կը կորսոնցնէր իր երկու գաւակները, բայց

այս եւ ուրիշ դժբախտութիւններ զինք չինք հեռացներ այն հաւատքէն, որ հետզհետէ աւելի խոր կը դառնար իր մէջ եւ իրեն կը թուէր ըլլալ՝ միակ ապաւէնը կեանքի բոլոր դժուարութեանց գէմ։ Ամիկա այն շրջանն էր, երբ Թոլստոյ կը գրէր «Սևարանները», «Ե՞նչ բանի մէջ կը կայանայ հաւատքս», եւալն։

Եասնայա Բօլիանա արդէն ուխտավայր մը դարձած էր Թոլստոյ կը նեղուէր իր ջերմեռանդ հետեւորդներէն, շրջապատուած ըլլալով ազնուականութեան բոլոր պայմաններով, իր տանը մէջ։ Մուժիքի հագուստով առաքեալին սևանին վրայ սպասարկութիւն կ'ընէին ճերմակ ծեռնոցով ծառաներ, Թոլստոյ ինքզինք իր տանը մէջ օտար կը զգար։ Արդէն կնոջը հետ տարակարծութիւններ ունէր, համոզուած ըլլալով որ ամուսնական կեանքի պատճառով իր ժամերը չէր կրնար ազատորէն յատկացնել իր գրական պարապումներուն, Կինը չափազանց կը սիրէր զինք եւ կ'ուզէր իր գորգուրանքով շրջապատել ամէն վայրկեան իր ամուսինը։ Թոլստոյ ամիկա հասալիրական, անհանդուրժելի կը գտնէր եւ հակառակ բազմաթիւ զաւակներ ունենալուն, — ինչ որ աւելի կը կնճռոտէր իր բնաւանիկան կեանքը՝ զինք ընկերով հայրական պարտականութեանց բեռին տակ, — բանից փորձած էր հեռանալ տունէն եւ քաշուիլ անծանօթ անկիւն մը։ 1888ին ան հրաժարեցաւ իր սեփական կալուածներէն, ինչ որ մեծ ազմուկ յարոյց։ Անկէ ետք հասաւ 1890ի սովը եւ եկան 1893ի հալածանքները։ Թոլստոյ իր յողովրդական համբաւը ի սպաս դրաւ աղէտեաներուն։ 1900ին զբեց իր «Յարութիւն»ը։ սա պատճառ եղաւ որ Օթոսոսը եկեղեցին զայն բանադրէ։

Թոլստոյ ծերացած էր, եւ կնոջը հետ ունեցած իր յահախակի մէները մեծապէս վլասած էին իր առողջութեան, 1910 հոկտ. 28ի գիշերը մեկնեցաւ Եասնայա Բօլիանայէն, իրեն համար անհրաժեշտ մէկ քանի առարկաներ տանելով ծրարի մը մէջ, ուսին վրայ։ Բօսթարովայի մէջ, ուր գտած էին իրենները իր թագառոցը, երկու շաբաթ ետք, մահը կը հասնէր եւ նոյնմ. 10ին Թոլստոյ կը մեռնէր 82 տարեկան հասակին մէջ։

* * * Թոլսթոյի գրական գործը հնկայ կոթող մըն է ինքնին։ Անոր պատմելու ծեւը ինքնատիպ, ոճը պարզ եւ տիպարները գերազանցապէս իրական են։ Զինք ներշնչողը իր նմաններուն տառապանքն է, զոր սփոփիկու կոչումը ունի։ Հակառակ Թոլսթոյի տարնածած համակերպութեան քրիստոնավայել սկզբունքներուն, ուստական վերջին յեղափոխութիւնը զայն կը համարէ իր հայրը, ինչպէս ժան Ժաք Թուսօ համարուեցաւ հայր ֆրանսական յեղափոխութեան։ Թոլսթոյի ծննդեան հարիւրամեակին առթիւ Մուկուայի մէջ ծեռնարկուեցաւ հրատարակութեանը անոր անոր ամբողջական գործին, որ պիտի պարունակէ անտիպ ձեռագիրներ։

Հարիւրամեակի հրատարակութեանց մէջ ու շագրաւ են Մարտիմ Կորրիի նօթերը այն տեսակցութիւններուն մասին, զորս ան ունեցաւ 1902ին երիսի մէջ, Թոլսթոյի հիան, եւ որոնք նախապէս կորսուած, զանուեցան 1922ին։

(Ա.)

* * *

ԹՈԼՍԹՈՅԻ ՄԱՍՈՒՄՆԵՐԸ

Սյյասիբրութիւնը փոխանցիկ ըլլալուն համար մանաւանդ դւդուցիկ է։ Տարդ մը երբ տեսնէ թէ ինչպէ՞ս ուրիշ մը իր վերջին հացի կոտրը բաժնած է անօթի մնացողի մը հետ, ինք ալ խսկոյն միււնոյն բանը պիտի ընէ, ինչպէս որ մոմ մը ուրիշ մոմ մը կը վառէ և մոմ մը հազարներով մոմ կըրնայ վառել, այնպէս ոլ սիրտ մը ուրիշ սիրտ մը կը վառէ և հազարներով միւրտ կրնայ վառել։

* Արուեստը կեանքի պայման մըն է, ու նոյն ատեն հաղորդակցուացեան միջոց մը մարդոց միջեւ։

* Մարդիկ կը ծնին ոչ թէ իրենց համար աշխատիլ տալու, այլ իրենք իսկ աշխատելու համար։

* Խոռավովանուած մեղքերու համար տրուած թողութիւնը վտանգաւոր զատրանք մըն է, որ կը բաշալերէ անբարոյականութիւնը և կ'անհետացնէ յանցանքի հանդէլու ամէն վարանում։

* Երջանկութեան առաջին պայմանն է այն տեսակ կեանք մը, որուն մէջ, մարդուն կապը բնութեան հետ չէ իշուած, երկրորդ պայման, մարդուն իր ընտրած աշխատութիւնը, երրորդ՝ բնտանիքը, չորրորդ՝ մարդոց ֆրարու հետ ազատ և սիրով յարաւերութիւնը, հինգերրորդ՝ առողջութիւնը և առանց հիւանդութեան մեռնիլը։

ՊԱՐԾ ՔԱՂԱՔԱԿԻԹԹ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ ՄԵջ



ՕՐ. ԱՐԱԽՅՈՒ ԱՂԱՎԱՄՅԱՆ

Պարզ գեղարսւեստներուն ամէնէն արտայայտիչն է։ Ազգի մը կեանքին փելսովայութիւնը, մշակոյթը եւ իսպանուածքը կ'ըմբռունուի իր պարելու կերպէնին սումամափեցէք զար օրինակ հին եզ իպատկան պարերը ու պիտի ըմբռնէք այդ ժողովուրդին հոգեբանութիւնը։ Արդիական պարերը, կը մատնին սպիտակ ցեղերու ջղայնու վիճակը եւրոպայի եւ նամանաւանդ Ամերիկայի մէջ։ Միայն հին Յունաստանն էր որ իր ոսկեդարուն պարելու մէջ գերազանցեց գեղեցիկին գաղափարականվ, ոչ մէկ երկրի ժողովուրդ այնքան գեղեցկորչն եւ ազատորէն պարած է, որքան պարած են Յոյները։ Անոնք հոգեւրին պարուրուած արուեստին իտէալով, կ'ստեղծէին Շիայն ինչ որ գեղեցիկ էր եւ ազնիւ։

Իմ առաջին զրութեամբս շօշափած էի վայրենիներու պարի ոգին, որ մեծ չափով կրօնական էր եւ մանկական։ Իր արտայայտութեան մէջ ներկայի կ'ուղերձպարի կենագրական ընթերլ հին քաղաքակրթութեանց մէջ։ Կը կարծուի թէ պարը ծագում առած է եկ իպատի մէջ։ Իր աւելի կազ-

մակերպեալ ձեւին տակ Մանեթո (Manetho) Հէլիօբօլիսի հոչակաւոր գուրմը, որ ապրեցաւ 5004 Ն. Ք., առաջին անգամ ակնարկած է պարին եւ իր կատարած գերին։ Նոյնպէս յոյն պատմաբանը Հերոդոտոս, կը հաստատէ թէ եղի իպատացիք կը պարէին ի յարկ անս Օսիրիս եւ իսիս չաստուածներու նուիրական Աբիս (Aabis) ցուլի տօնախմբութեան առթիւ, Այրեր եւ կիներ միասին կը պարէին քուրմերու առաջնորդութեամբ։ Հանդէս, հարսանիք, ծնունդ եւ յուղարկաւորութիւն կը կատարուէին պարերով ինչպէս է մինչեւ այսօր Եգիպտացիք երկնային մարմիններ պաշտելով՝ իրենց տաճարներուն մէջ թատերախաղեր կը կազմակերպէին քնական եւ աստեղագիտական նիւթերու շուրջ։ Աստղային պարը (Astual) գերազանցապէս երեւակայական եւ խորհրդաւոր էր։ Մինչ եւրոպա սառնապատ ու անսահման գաշտ մըն էր վայրենի, թափառական ու բարբարոս ժողովուրդներով լի, անդին

Եգիպտացիք prima fallerina մը ունէին որ կը ներկայացնէր արեւը, շրջապատուած պարող արբանիեակներով:

Եգիպտասի քուրմերը անհասկնալի ձեւակերպութիւններով կը ծանրաբեռնէին իրենց կրօնական ծէսերը եւ պարերը, որպէսզի, հասարակ ժողովուրդը զանոնք չհասկնալով իրենց կարօտ ու հնազանդ մնար միշտ Գիզարուհստներ արդէն իրենց սեփականութիւնը կը համարուէին, թէեւ Փարաւաններ մերթ իրենց աղդեցութեամբ պարը ժողովրդական ընել կը ջանային կունպատրութաւունին տնընդհատ կատ պարող մըն էր ըմբանած կերպով, այսինքն բարուրովին մերկ եւ կէս մութ ու շքեղ սրահի մը մէջ նուրբ մետափեայ վարտագոյրներու եաւ ու գեղեցկադոյն կանթեղներու լոյսին տակ: Այս զգիփիչ միջացները բաւական չհամարելով, ծանր ու անուշ հոտեր կը սրսկէր ներկաները խորունկ յափշտակութեան մատնելով: Եգիպտասի մէջ պարի բագրութիւն գպրոցներ կային. Հասուանի պարերը կ'արտայայտէին անասական մոտայնութիւն, մինչ Սլմէիսի (Almeis) պարերը աղնիւ եւ հմուտ վարպետներու ստեղծումներ էին: Նոյն իսկ այսօր Ալմէիսի պարերը մեծ հիմքումով եւ յարգանքով կը դիտուին, թէեւ անոնք զգալի կերպով կորսնցուցած են իրենց անցեալի հմայքը:

Հրեաներն ալ եկիպտական պարի սպին իւրացուցին իրենց գերութեան օրերուն, անոնք կը պարէին տաճարներու եւ տուններու մէջ: Արդէն Ս. Գիրքը լեցուն է այդպիսի միջադէպերով: Զոր օրինակ, Մովսէս Կարմիր ծովէն ապահով անցնելէ վերջ իսրայէլի որդ իներէնինդրեց որ պարուն ի նշան ուրախութեան եւ երախտագիտութեան Դաւիթ եւ Սողոմոն պարը ներկայացուցին իրենց արքունիքին եւ տաճարներուն մէջ: Առաջինը իբր թատերախաղի վարիչ, քնարն ի ձևին կը պարէր այր եւ կին պարողներէ շրջապատուած: Մասնէս խտօրէն արգիլած էր Առիլի: Խորին պարը: Սալմոնէ պարը, որ Յավհաննէս Մկրտչի մահուան պատճառ եղաւ, ամէնէն երեւելին կը համարուի, աւելի ճիշտը ամէնէն եղերականը եղած ըլլալու է իր արդ իւնքէն դատելով:

Արաբացիները արեւելեան աղքերու մէջ ամէնէն ինքնածին ձիրք եւ բնագդ ցուցնուզ պարզդներն եղած են: Սպանիոյ մէջ իրենց հոյակապ շինութիւնները գծերու եւ համերաշխութեան խորունկ ըմբըռնում կը յատկանշէն, ունենալով գեղեցիկ եւ նուրբ ճաշակ, միայն կը բօնական աւելիթիւններէ տարուած չէին պարեր: Պարը եղած էր ժողովրդական զրոսանքի Դատիքիչ (cadiz) արաբացի դասատուները մարմոյ ճըկունութիւննը եւ որունքներու գիւրաշարժութիւննը կը մշակէին նորահամաներու մէջ: Նմանողական արուեստներու մէջ շատ ճարպիկ էին: Սպանիոյ Սէվիլ քաղաքի խալիքաները յիսուն երեւելի պարողներ կը պահէին իրենց պալատին մէջ: Աֆրիկեան կիթառը որ Արաբական հընարք մըն է, ազգային նուազն էր: Ամէնէն երեւելի պարողները կիներ էին, բայց անոնց շարժումները անասական զգացումներ արթնցընող քնոյթ ունէին: Զարմանալի է դիտել որ այս կիները կը նախընտրէին առանց այր ընկերներու պարել: Արդի սպանիական պարի եղանակները մեծ մասով արաբական ժամանակութիւն են: Արաբական

հարէմսերու մէջ պոր եւ ասեղնակործութիւն կիներու համար երկու կարեւոր զբաղւումնիք էին երջանիք եւ գրաւէջ մթնոլորտ մը ստեղծելու տեսակէտով: Ամէնէն տղաւորիչ էշտը արաբական պարերու բընատիպ ճախութիւնն է, որ կը տարբերի արմատապէս միւս արեւելեան աղգերու պարերէն: Անոնք մեծ չափով ցեղին կրքոտ, անհանդար, երեւակայական ու տափարիւն յատկութիւնները կը ներկայացնեն մինչեւ այսօր:

Հնդկաստանի մէջ պարը տաճարներէն ներս առէնէն կարեւոր տեղը կը գրաւէ: Հին յունական եւ եգիպտական աշխարհը դէպի գեղեցիկը ձգտելով չափագիտական եւ համերաշխական օրէնքով կազմած էին իրենց պարերը: Սակայն Հնդկաստան ասոնք աննկատ թողլով չանց արտայայտել իր փիլսոփայական ոգին, եւ միսթիքական գիտութիւնն մը նրա պարերուն միջապես Մէկ խօսքավ, պարը խորհուրդի եւ կեանք նշանակալի երեւոյթիւններուն նկարագրականը հղած էր: Հնդկական պարերը եւ գեղարքուստները զուարթ ու լաւտես հանդ ամանքէն զրկիալ Արեւմնութքին: Կը ներշնչեն նոեմութիւն եւ յունատեսութիւն: Իրենց երաժշտութիւնը դժուարացնուցած է պարողին գործը իր զուարկանութեամբ եւ բարդ բաժանումներով: Հնդիկ ballerinaին նպատակը մտածում եւ աղնին զգացումներ արթնցնել է: Թէեւ եղած են պարուհիներ, որոնք իրենց արուեստը ստորևացուցած են դժբախտաբար:

Հնդկաստան իրապէս առասպեկներու եւ հազարաւոր կրօնքներու երկիրն է: Ամէն բանի մէջ խորհրդանշան մը գտնուելով, անհատը մշտկած է ներքին ըմբռնումիք կարողութիւնը, անոնք Փիգիքական գործունէութենէ աւելի կը նախընտրէին ի ոկում եւ միացում տիեզերական անտես բայց ներկայ ուժերուն հատ իրենց պարերն ալ կը ներկայացնեն իրուունկ գաղափարներ: Անկարելի է գնահատել Հնդկաստանի պարերը առանց հնդիկ փիլսոփայութեան տեղեակ ըլլալու գէթ չափով մը: Պարողը առհասարակ միեւնոյն տեղը կը մայլուի թէւերը եւ մարմինը շարժելով եւ տղաւորական դիրքեր բռնելով: Հնդիկ պարող մը կը հոչուի պոյզուեր (Bayaderes), բայց տաճարի պարովները կ'անուանուին ռէվառազիս (Devadasis), որ կը նշանակէ «Ասուուծոյ գերիներ»: Խոկ փողոցի կամ լնկերական պարուհին նաջ աղջիկ մ'է (Nautech girl): Տէշատազիները կաթոլիկ մայրապետներու պէս կ'ապրին գրիթէ: պարի դպրոց մը աւարտելէ: յետոյ քահանաներու կը յանձնուեն ցեղանո ծառայութեան համար, Այս միստիքական երկիրն մէջ պարուներ մեծ պատիւ կը զայիլեն եւ իշխանական խնծոյքներու ատեն իսկ մեծ հիւրերու տեղը՝ կ'առնեն: անոնք առանց վճարումի իրաւունք ունին հիւր ըլլալու տուներու եւ պանդոկներու մէջ:

Ֆաֆիրներու պարերը որ մերթ զարելի ու սոսկալի են, տեղի կ'ունենան մուրացիկ ու խոտաւորներու կողմէ: Հիւսիսային Հնդկաստան լեզուն է աննոցմով: Բացարձակապէս մերկ, հիւրժակ կ'ողբան, կը պոռան եւ կը հեծեն, մերթ զայրենաբար վեր զար ցատկելով ու ձեռքերնին թօթուելով: Այս մոլեռանդ շարժումներէն վերջ ֆաֆիրը ինք-

զինքը կը վիրաւորէ գանակներով կամ տաք երկաթներով, մինչեւ
որ զգայազիրկ գետին իյնայ, ասիկա մահուան պարի պէս բան մըն
է ։ Ֆաքիրները զատ ցեղի մը կը պատկանին. անոնք բռւն Հնդիկ-
ներէն տարբեր են իրենց պաշտամունքի կերպերուն մէջ ։ Գոլոպահիա
համալսարանի Բրօֆէնէօրներէն Տր. Մէյուը (Mason) իրաւամբ Կ'ըսէ
թէ. ամենք Արեւաւուտցիներս գասափարակուած ենք կեանքի դրա-
կան գաղափարով։ Մեզի համար գեւեցկութիւնը հրճուանք է, մինչ
Հնդիկներուն համար վիշտ է ։ Հնդիկ պարող մը որ զինք դիմոզները
կը լացնէ, մեր վրայ ոնւէ տապաւորութիւն չպիտի թողուրու ։ Իրապէս
ներքին նշանակութիւններ համենալ անհրաժեշտ է գնահատութեան
համար։

Որքան ալ այս պարերը անփափի մհացած ըլլան, գէթ իրենց
արտայայտութեան մեթուը գեղեցիկին գաղափարը մասամբ որդե-
ւ գրած ըլլալու է։ Անզանիս վրայ ունի՞մ պատկերազարդ յօդուած
մը(*), որուն հեղինակն է գեղեցիկն Ռակինի (Ragini) աշխարհա-
հրչակ Հնդիկ պարուհին։ Այս պատկերներուն մէջ նա Քրիշնա (Krishna) աստուածային սրնդահարին երջանիկ ու շնորհալի դիբ-
քերը կը ներկայացնէ, Ռակինի իր ցեղի դիմա-
գծային ազնուութեան տիպարն է միանգամայն։
արդէն Հնդիկ դէմքերու ամէնէն ցայտուն արտա-
յայտութիւնը խաղաղու-
թեան զգացումն է Պրահ-
միններու կրօնը կազ-
մուած է գեղեցիկ առաս-
պելներով եւ վեպերով։
անոնք կը հաւատան թէ
պարը առաջին օրհնու-
թիւնն էր որ Պրահմա (Brahma) շնորհեց մարդ-
կութեան իակինի կը գրէ
թէ Շիվ (Shiva), արա-
րին երկնի եւ երկրի, ա-
ռաջին պարողն էր. թէ
Քրիշնայի սրինգը երկնա-
յին երգ երգոցնէ անհա-
տին ոգին առ Աստուած
կանչելով իրենց հէքեաթ-
ները լեցուն են աստ-
ուածներու եւ աստուա-
ծուհիներու վէպերով։



ՀՆԴԻԿ ՍՐԻՆգը ՊԱՐՈՒՀԻՆ
(Շիմիայ)

կ'արժէ որ Ռակինիի իմաստալից բառերը կրկնենք հոս. նա
կ'ըսէ. «Հնդկական մշտկոյթը կը սորվեցնէ յուզումներու զարգացում»

(*) East West Magazine, Nov. Dec. 1926.

Երաժշութեան եւ պարի միջոցաւ, ոչ միայն պաշտամունքի եւ հոգեկան հասկացութեան միջոց մըն է, այլ եւ անհրաժեշտ մեթոս մը նկարագրի մշակման, նկարագրի կը նշանակէ լու կանոնաւրուած յուզմունքի Պար եւ նուագ սքանչելի կանոնաւրիշներն են յուզուաներու, Անսանձ յուզումներ կ'աւերեն կեանքը եւ կը ջնջեն երջանկութիւնը, իբաւի գործնական հոգեքանութեան առաջին ծննդավայրը Հնդկաստան եղած ըլլալու է:

Զինացիներն ալ եղած են պարող ժողովուրդ մը, բայց ոչ Հնդկաստանցիներուն չափ, իրենց նպատակը եղած է մարդկային կերպերը եւ յուզումները իրեղել փոխանակ մշակելու եւ կանոնաւրելու: Այս վարժութիւնը դարերու ընթացքին սպաննեց ցեղին երեւակայութիւնը, եւ իրենց մշակոյթին տուաւ նիւթապաշտական նպատակ եւ երեւոյթ: Զափազանց աշխատասիրութիւնն ալ ոչնչացուց կարծես վիպային եւ բանաստեղծական ոգին, կեանքը մատնելով տաղտկալի միօրինակութեան մը: Զինացիները կը պարեն դանդալորէն, թեւերը շարժելով եւ գլուխը թօթուելով: Իրենց փիլիսոփաները պարը քաջակերած են իրեւե միջոց զօրացներու միագ եւ մարմին: Կը պատմուի թէ Եռևկէնկ կայսրը, որ ապրեցաւ Քիստոսէ 1100 տարի առաջ, հեղինակեց շատ պարեր ու եղանակների ձաբոնական պարը խորունկ տպաւորուաթիւն թողած է չինացի պարովներու վրայ, այնպէս որ երկու երկիրներու պարերը նրան երեւոյթներ ունեն: Հին ատեններ առ հասարակ մարդկէ կը պարէին, բայց ներկայիս կիները մեծամասնութիւն կը կազմեն: Ճանր ու շքեզ տարացներ կը հագնին ու նոյնիսկ պայմիկ ոտքեր չեն թոյլատրուիր: Պարող Մանտարիններ մասնաւոր գասակարգ մը կը ներկայացնեն: Թէեւ անցիալի մէջ ինչոյքներու ատեն ընտանիքի անդամներ կը պարէին, այսօր նոյն իսկ հարանու վիսան չեն պարեր, ասպարէզը թովով վարձկաներու: Զինացին թէեւ կ'ատէ ընկերական պարերը, եւ սակայն կ'ուզէ զանոնք դիտել: Աւերիկայի մէջ Զինացիները քարպիկ պարովներ են, իրենց համաշխական զգացումները լաւ մշակուած են, եւ ուեէ բան կրնան ծշորէն եւ արագօքն օրինակել:

Պարը ձաբոնի մէջ ազգային եւ կրօնական երեւոյթ մըն է, եւ շատ սերս յարաբերութիւն ունի դիցաբանութեան հետո: Այս ժողովուրդին պարի գաղափարը կ'ուկսի շատ սիրուն եւ հետաքրքրական առասպեկտ մը կ'ըսուի թէ անմահներու շարքին մէջ կար գեղիցիկն Ամ-Նօ.Ազում (Amo-No-Azumite), որ զրկուած էր պարեւ եւ երգել քարայրի մը անցքին մօտ: Ամաթէրասու (Amaterasu) աստուածուանչին որ պահուըտած էր այդ քարայրին իորերը, մերժելով մօտենալ ժողովուրդին, չկրնալով գիրմանալ հմայիչ երգին ու նուագին, գուշին եկաւ մտիկ ընելու եւ դիտելու պարունակն ժողովուրդը երբեք չէ մոռցած այս գէպըք, եւ Ամ-Նօ.Ազումի երախտապարտ է, իմ: Հաստուածունին ետ բերելուն համար: ձաբոնական պարերն ալ ներգին նշանակութիւններ ունենալով՝ դժուար է հասկնալ ու միկնաբանել: Զոր օրինակ, ձեռքերը աչքերուն վրայ դնել կը նշանակէ թէ պարողը կու յայ: մէկ ձեռքը երկնցել կը նշանակէ թէ պարողը հետո

ոռու երկիր ապրողի մը վրայ կը խորհի, եւայլն, եւայլն Տեղի անձ-
կութիւնը կ'ստիպէ որպէսզի դառնանք Յունաստան, օրբանը
արեւմտեան գեղարուեստներու ու գեղեցիկի գաղափարակնին:

* * *

Արեւմտեան ազգերու համար Յունաստանի քաղաքակրթութիւնը
ազգերուն է ներկայ փիլիսոփայութեան, գրականութեան եւ գեղար-
ուեստներու: Յունական պարերու մասին քաւականաշափ տեղիկու-
թիւններ տրուած են Հոմերոսի, Արիստոտելի, Պատառնի, Արիսթօֆանի
եւ Հեսիատի գործերուն մէջ: Իրօք հին Յոյները, որոնց նմանը գեռ-
երեցած չէ աշխարհի վրայ, կատարելապէս ըմբռնած էին պարին հս-
կեկան ու գեղեցիկագիտական նապատկը, ու զայն նախապէս կը գոր-
ծածէին մոքին ու մարմին ազատ մշակման համար: Ոդիսեւսի ձամ-
բորդութեանց մէջ կը կարդանք պարող աղջկիներու և իշխանուհինե-
րու մասին Հոմերոս պարէն յափշտակուած զայն կը կոչէր անպար-
սաւելիս: Աթէնքի մէջ առանց պարի սեւէ հանդէս կամ ինձոյք տեղի
չէր ունենար, աստուածներն ու տատուածուհիները բազմոթիւ էին:
մէկուն հանդէս տալ եւ միւսին չուալ անկարելի համարելով, Յոյները
գործէ ալէն օր պարելու առիթներ ունէին: Նոյնիսկ այսօր իրենց
սուրբերուն անվերջանալի տօնախմբութիւնները զարւանալի են, անոնք
կը թուին ըլլալ պարելու եւ սիրացանելու առ իթներ: Միթէ չափու-
զանցութիւն պիտի ըլլար ըսել թէ այս պատճառով Յոյնը գործնական
տեսակէտով լուրջ անձ մը չէ, առ ամէն բանէ աւելի խօսելու, պա-
րի եւ շարժումի մարդը եղած է մինչեւ այսօր: Ի հարկ է բացառու-
թիւններ անպակաս եղած են, բայց նոյնիկ Միացեալ Նահանգներու
մէջ կասկածելի բնոյթով ժողովրդական պարարահներ վարող Յոյներ
բազմաթիւ են:

Յունաստանի գեղարուեստական կետնքը հմայիչ է ինքնին, նա
մանաւանդ գգայուն ու զարգացած ընթերցողը կը յափշտակուի ա-
նոր գեղեցիկ, նուրբ, ազատ ու աննեղ արտայայտութիւններէն: Անոր
անցեալը զրատելն իսկ խորհուրդի եւ զգացումներու մշակումը կը նը-
շանակէ, ու դիտելի է որ յունական հին մշակոյթի անդիտակ ան-
ձերու մէջ երբեմն կը պակսի գեղարուեստական նրբութիւն եւ զգա-
ցումներու փափկութիւն: Պարելու արուեստը այնքան կը յարկուէր
այս փոքրիկ բայց զարմանալի երկրն մէջ, որ նոյնիսկ թագ աւորներ
եւ իշխաններ պարուհիներու հետ կ'ամուսնանային: Ամէնէն վարպետ
պարողները կու գային Արքատիային: Պարադին գլխաւոր նախական էր
ներկայացնել մարդկային մարմնին զանազան մասերուն մէջ գծերու
կատարեալ ճկունութիւն: Դասակարգ մը չկար որ չպարէր, նոյնիսկ
Արիսթօփան, կատակերգակ բանաստեղծը կը պարէր ժողովուրդին աւ-
շեւ իր խագերու ներկայացման ատենու թէւ յունական պարերը ինք-
նուրոյն կերպով հասած են մեզի, սակայն անոնց եղանակները չեն
պահուած եւ լոկ մէկ քանիներ գոյութիւն ունին այժմ:

Խմբովին երգել ու պարել (*chorus*) յանական մասնաւոր սովո-
րութիւն էր: Պատերազմական, անսասւններու պարեր կարեւոր տեղ

մը կը գրաւէին, սակայն Յոյները միշտ գեղեցիկին ու անմեղին չհետեւցանու իրենց կրօնքին բնոյթը այնպէս էր, որ նուիրական պարերը նոյնիսկ այսօր ամէնէն մեղի անձերն իսկ պիտի գայթակղեցնէին, Մասնաւորաբար տօնական պարերը իրենց նախնական գովազգութիւնը կորոնցնելով շնական եւ գուեհիկ բնոյթ առեն, Այրեր ու կիներ միասին կը պարէին թոյլ գգեստով, բաց թեւերով ու սրունքներով, մերթ աղջիկներ եւ մանչեր գտա կը պարէին, բայց երկու սեռերն ալ պատօրէն կը իրաւունեին ժողովրդական հաւաքոյթներու միջոցին, Բացցուեայ պարերու ազդեցութեան տակ անոնք սքանչելի մարմիններ ունեցան եւ գանսնը ցուցագրելու մարմաջէն տարուած՝ նախընտրեցին մերկ պարել տաճարներու, Թատրոններու և ժողովրդեան առջեւ Անա այս պատճառավ յունական արձաններ աւելի մերկ են թէրբութօր չաստուածուէին հիանալի կերպով կը պարէր եթերային շարժումներով եւ ձեռքը ծաղկի մը բռնած, շատ նուրբ շղարշ մը կը ծածանէր իր սիրուն գլուխ շուրջ, Յոյն առասպելի մը համաձայն այս չփակել պարուէին երգող հրապուրէլ ոգիներու (*sirens*) մայրն էր, ինչ գեղեցիկ ու ստեղծագործիչ երեւակայութիւն Համերսոփ օրով քը նարը հասարակ նուագն էր, յետոյ սրինգ եւ մեներգներ աւելցան Հիբորքէմայի պարը որ ամէնէն հինը կը նկատուի, երգելով եւ պարելով տեղի կ'ունենար իրգերէի օգնութեամբ: **Gymnopaedia**ն որ աւելի վերջը հնարյած էր, եւ որ կակէտէմոնացիք չափազանց կը սիրէին, ամէնէն աղնիւն ու հիանալին կը նկատուէր, նախապէս միայն արեր ու աղաք կը պարէին բայց վերջը կիներ ու աղջիկներ ալ մասնակցեցան Առաջնորդը ծաղկազարդ պասկ մը կը կրէր եւ իմբերգներու ծախքիրուն պատասխանառու էր, թէեւ բացարձակապէս մերկ կը պարէին, սակայն այդ միջոցին գեռ մաքուր մտքեր ունենալով, անզատկառ զգացումներ դոյցութիւն չունէին, եւ ընդհակառակը այս պարը մասնաւորաբար շատ բարձր համբաւ ունէր:

Սպարթացիք պատերազմասէր ժողովուրդ մը ըլլալով, Թիոփիք (*pyrgitic*) պարերու շատ կարեւորութիւն կու տային: Պարողներ ամէն տեսակ գէնքեր կը գործածէին: Անկարելի պիտի ըլլար նոյն իսկ յունական պարերու ամենագլխաւորները յիշել, զամոնի անոնք այնքան բազմաթիւ են Յունական գեղջուկ երգերը ու պարերը շատ ճոխ են, արդէն աւելի աղնի (*classical*) պարերը անոնցմէ ծակում՝ առած են: Ազգուոփտէի նուիրուած պարերը շատ շնորհալի, մեղմ եւ գեղեցիկ էին, մինչդեռ Բագսոփ պարերը աւելի արագ, լինք եւ տրեկու Յոյները գինի իմերէլ վերջ ամէնէն աղնիւ պարին մէջն իսկ իսայտաւակ նպատակ մը կ'աւելցնէին, ինչ որ բնական պիտի ըլլար ինքինքնին կորսնուցած անհատներուն Յունական պարերը ուսումնական մը մատադիր մը առաջին անգամ կը յափշտակուի անոնց կեղեցկութիւնէն ու ազառութեան գաղափարէն: Սակայն տակաւ կ'սկսի աեսնել հոս ու հոն տգեղ երեւոյթներ որ դոյցացան երբ իրենց անեղութիւնը կորսնացնելով, պարողներ եւ գիտողներ իրենց ուշադրութիւնը կեդրոնացուցին մարդկային մարմույն վրայ, պիզճ՝ իորհուրդներովի Ահա այս կերպով էր որ յունական գեղեցիկն իտէալը իր գերեզմանը իջաւ.



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՎԱՆ ՄԱԿԱՐԴԱՐԱՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ

միտքը ու ոգին իշխելով իրենց բարձունքն, խորհուրդի կեանքը տեղի տուաւ կիրքերու կհանգին

Հիթերաներու (hetera) մրւտքը Աթէնքի մէջ մեծ զնամներ յառաջ երաւ ընտանեկան հաստատութիւնը չնշել սպառնալով! Ասոնք մեղք ու անպատասիանատու պարուհիներ էին, որոնք պարելով կը շահէին իրենց ապրուստը Բէրիկէսի օրով 500 հիթերաներ կային Աթէնքի մէջ, ասոնք իրենց բնակարաններուն մէջ այրեր կ'ընդունէին յաճախ, զանոնք իրենց կիներէն հեռացնելով! Ասիկա նոր երժույթ մըն էր եւ գայթակղութեան տեղի տուաւ ի սկզբան, Այս անպիտան սովորութիւնը մինչեւ այսօր գոյութիւն ունի Եւրոպայի մէջ. Այս կիներուն մէջ Սափօ, Ասքասիա, Թէօնիքա ամէնէն երեւելիներն էին Ասքասիա Ռէրիկէսի հարճն էր, անոր կինը ըլլալէ առաջ. եւ ասիկա այնպիսի ատեն մը՝ երբ ամբողջ ազգը իրեն կը նայէր իբր իմաստուն եւ ազտամիտա առաջնորդի Զարցանալի չէ որ Ցոյները իրենց մեծութիւնը կորանցուցին այնքան հրաշալի սկզբ մը ընելէ վերջ! Այլասերումը կ'ակսի մարդոց եւ զիներու անձնական կեանքն ու կը տարածուի ազգին մէջ. Հիթերաները կրթուան ըլլալով շատ աւելի լիտանգաւոր էին, որովհետեւ իմաստասէրներ, արուեստագէտներ եւ քաղաքագէտներ անոնց ձեռքը կ'իյնային-ու կ'ապականուէին! Այս միջնորդն յոյն կիներ իրենց տուներուն մէջ կը մնային, միայն տօնամիտութեանց ատեն մարդոց հետ իառանուելով! Բայց իրենց ամուսինները այս զարպետ պշտուհիներուն հետ կը յարաքերէին, անոնց հետ գեղարուեստական եւ փիլսոփայական նիւթերու վրայ խօսմու պատրաստակին տակ...: Ասփոյի եղերական զարմանը բանատեղներ ներշնչեց: Իրենց պարերը կը նամաչին Մինուէդի, կազօտի եւ Բալիսնի, ստքերնին կը հագնէին ստուալներ, որ պարի ատեն համաշափ ադմուկ մը կը գոյացնէին. Երեւմն կը գործածէին փոքրիկ թշրուկ մը: Ինչպէս երիտոսի նոյնպէս Յունակն Յունաստանի մէջ անհամար պարի դպրոցներ կային! Անթիւ եղած են գովելի ձեռնարկներ, որոնք ծնած են ազնիւ գաղափարով բայց այլասերած նպատակի փոփոխութեամբ: Կեանքի մէջ ամէնէն գլխաւոր ձեռնարկն է մշակել բարձր գիտակցութիւն եւ զայն պահնել կրքերէ, նոյնիսկ սրտէն ու մտքէն վեր: Միայն այս գիւղազնական չանքն է որ կ'ապահնովէ յարատեւ գեղեցկութիւն, բարութիւն եւ երջանկութիւն:

Քաղաքիկրթ Յունաստանի օրով Հունվայեցիները բարբարս ժողովուրդ մըն էին: Անոնք յունական գեղարուեստաներ, փիլսոփայութիւն եւ պարեր որդեգրեցին աւանց անոնց ազնիւ. ու կեղեցիկ սոյին ըմբռնելու: Հուփիմայեցիները շատ բան չաւելցուցին, վասն զի իրենց մշակոյթը ստեղծագործէ չէր. անոնք Զինագիներուն պէս նաև նուղներ էին: Միայն գիմակաւոր եւ տրամագիկ պարերը յաւելումներ եղան: Պարը Հուփիմայեցիներու առաքինի օրերուն շատ յարգուած էր, բայց զեղիութեան եւ մոլութեան շրջանին իր բնոյթը փոխելով եղաւ պատճառ կայարութեան կործանման երբ մարդիկ անցեալի փորձառութենչն չեն սորվիր. պատմութիւնը կը կրկնէ իր էջերը նոյնիսկ ազդերու կեանքին մէջ: Հանրապետութեան օրով պարը ոսիպուղական էր, նոյն իսկ գաղաքագէտներ ստիպուած էին՝ պարել, ան

AVO

գանտիքարակութեան կարեւասր մէկ ժամը կը կազմէր իր ընկերական բնոյթը անբազմալի եղած ըլլալու էր որ կիկերոն լսաւ. «Զգաստ մարդ մը չի պարեր, եթէ յիմար չէօ վերջապէս ինդերը ամին տատիճանին հասաւ, որ տանափին մը կը մեղադրուէր քի՞ տունը պարող մը առնելուն համար իրենց կայսրերուն օրով ներքին կոփւներ իսկ ծագեցան այս կամ այն պարողներուն անձին շուրջ իրենց մօջկատակները եւ, զինուորական պարերը ինչպէս նաև մայսի օրուան հանդէսները շատ գեղեցիկ էին. Արդէն հատիքա եղած է արդի թատերախաղին (ballet) կեդրանը»:

Իրենց կրտսո մնաւութեան պատճառով մարդկե ու տղաք կիներու դերերը կը կատարէին մնջատակներու մէջ լննոնք թոյներու պէտ ինքնազապում չունէին. զարմանալի է որ նոյն իսկ այսօր այդ հրանալի առաջնութիւնը կը պակսի իրենց մէջ զգալի չափով. Պար եւ իր ստողծած պայմանները այս աստիճանին հասան, որ թիվակրիստ կայսրը, պարասէր մը ըլլալով հանգիբձ, ամբողջ պարողները Հոգի վանտեցի Աւելի վերջ Օգոստանոս կայսրը Գատիչէն բերել տուալ պարունակներ, որոնք իրենց ներկաները հմայել գիտէն Ասոնց մէջ ֆօքիօլա Տարիեր առաեկանչն առելի էր երբ կայսեր առջեւ պարեց. Ա. լիամաթուուա, 120 տարեկան էր երբ ներսն կայսրն համար պարեց. այս Գատիչը պարաւհիները արաբական կիրքերու եւ ոպանիկան շընքներու մարմարում էին. Աւրիշ ապկերու պէտ Հռովմայեցիներն ալ խմեցին իրենց զգինին ու պարեցին մինչեւ առաւօտ. . . Բայց օր մըն ալ, արեւը չժամէցաւ, օդը ամպամ ըլլալուն, օտքաները պարէն քաղաքն տիրացած էին, այս գործունեայ ժողովուրդը գարերու սարցութեան մասնելով Պարի, երգել, զւարձանալ բաժի ու առուջ մոռովի իրաւունքներն են ամէն բնական (normal) արաբածներու. Բայց գետակցութիւնը հարկ է պահել բարձր, մթնոլորտը՝ մաքուր եւ ներշնչող:

ԴԱՅԱ Խնախարօիխ

ԱՐՈՒՍ Հ. ԱՅՆԱՑԱԿ

Նախորդ տարի Օր. Արոս Ազատեան ուսումնամիան էր Պարի ոգին վայրենիին մէջ (էջ 179—84). Այս անզամ հոգերան-զասախարակի հուրը զերուծումով մը կը մասնայ արդիսկան շրջաններուն, խոսնանալով յառաջիկային առանձին կերպով ներկայացնել նաև միջնադարեան և արդի պարերու աղերսը տիրող ընկերային պայմաններու և լիրուուններու հետո.

Փ. Խ.



Լ. Ի Ն Ե Լ. Մ Ե Ն Ա Կ

Թրգուումէ դէմքը հողմը բընեյօ,
Ամսերում հանգաւ հունը կարմիր,
Եւ նորից ահա մեղմ ու անյօ
Իջաւ ենեկոն, փռուեց անձիր...:

Զօրս կողմից մօրը պարզուում է ինձ
Թրգուանեալ մեղմ ու պիրափափամ.—
Վերցին վայելիք իմ, իմ վերցին իողմ
Լինել ինւաւուր, լինել մենակ...:

Թրգմ. Վ. ՏէրեԱն ՎԱԼԵՐԻ ԲՐԻԽՈՎԸ

AVO

Ա Ի Ր Ե Կ Ա Պ Յ Հ

Փառքի ու երջ սնկութեան ծաղկափիւռ. ճամբաներէն անցած, յնրն իր մէջ ամփոփուած եւ գրեթէ անհաղորդ արտարին աշխարհին, Ելէնի գիւղի զարպուտ բարձունքը, ընութեան խաղաղ ու մենաւոր անկիւնը կը բնակի այժմ ճայ բեմի տմէնէն վաստակաւոր մշակը, Տիկին Սիրանոյշ (Ճն. Մէրօրէ Գանթարձնանյ, Ժառայու Ժմիանգամայն արեւմուահայ և արեւերահայ թատրոններուն, իր յիանամեայ բնեղուն զորունէութիւնով):



Սիրանոյշ Համբերի դեսքն մէշ

Պանզը, որմ՞նը են զայն. բնորչող յատկանիշները, պէտք չանի երկար ուսումնասիրութեան, կը բաւէ որ պատսեհութիւնը ունենայ ունկնդրելու Տիկ. Սիրանոյշի խօսքերուն, անոր մելանոյշ և զգայուն հոգիին, որ բարախուն է ամէն զայրիեան արու հսափ սրբազն հուրովը:

Տարիներու բեռը ոչ մէկ բան կորսնցած ցած է իր աշխուժութենէն, նուրբ տրամարանութենէն եւ իր խորոննկ հասկացողութենէն Արքան ալ բնիմատուած իր բեմական կեանքը ակամայ պատմուներով, անիկա զարծեալ հետաձուու է միշտ նորանոր ուսու մնասորութիւննելու, զերապելով միշտ անցնալի երանաւէտ կեանքը:

Ոքան խոնդադատներով եւ յաւզումով կը պատմէ դրուագներ

իր բեմական գործունէութենէն, մասնաւորաբար կովկասի մէջ ունեցած իր կեանքըն:

Տիկ. Սիրանոյշ ոսկի շղթայ մը եղած ու մէկզմէկու միացուցած է արեւելահայ և տրեւմտահայ թատրոնական աշխարհները: Յեմի բոլոր մեծ վարպետներէն անձնական յիշատակներ ունի, զորս կը պառէ, գուրգուրանքով: Մեծ կ'ըլլայ ուրախութիւնս, երբ կը յաւանէ, թէ՝ մտադրութիւն ունի զրի առնելու իր ինքնակլնազրութիւնը; որ պիսի շօշափէ վերջին կէս զարու հայ թատրոնի պատմութիւնը: Այսպիսի աշխատութիւն մը, որուն արդէն խոկ ծեռնարկած է, ամենաթանկազին յիշատակարանը կ'ըլլայ ծօնուած հայ բեմին մշակներուն: Վասն զի, Տիկ. Սիրանոյշ միակն է որ անձնապէս ծանօթ է ժամանակակից յւրաքանչիւր զերասանի կեանքին եւ արուեստին. զիսէ կարողութեան աստիճանը անոնցմէ ամէն մէկուն, մանաւանդ, զիտէ խիստ շահեկան զրուազներ, որոնք, առանց իր արտայայտութեան, կորստեան դատապարտուած են:



Օֆէլիայիցիւրեին մէջ
հայերին խաղալու «Գերմանական տառեր»:

Արտասահմանի Հայութիւնը սիրով ու խանդադատանքով պիսի ողջունէ վերերեւումը մեծատաղանդ արուեստազիտութիւնն, անոր՝ որ զիտցաւ սերունդներ իր հմայքին ներբեւ պահելի եւ անտարակոյս զաղութահայութիւնը պիտի չուշանայ իր մեծաւորի սպարաբը կատարելու հայ բեմի փառքին, անոր զրուանէկութեան յիշամեակի սեմին վրայ: Թէեւ, Տիկ. Սիրանոյշ զայլելի համեստութեամբ մը, եւ շատ անկեղծօրէն, կ'ուզէ բաւականանալ իր երեսուն եւ հինգ ամեայ յորելիանով, որ տնկի ունեցաւ 1909ին, կովկասի մէջ, այնքան վայելու հանդիսութիւններով եւ մասնաւոր յիշատակարանի մը հրատարակութեամբ:

Հետեւեավ ուզերծը մէկն է այն բազմաթիւ զրուատականներէն ու ծօներէն, որոնք նուիրուած են կովկասահայ մտաւ որականութեան կողմէ այդ առիթով:

Հանոյրով կը նիւրընկալինը Տիկ. Սիրանոյշի անտիպ զրութիւնները (Թեմը, Գեղարքունիքի սէրը, Թէմ մաւանն և Նօրեր Աղամեանի կեանքից), որ յատկապէս տրամադրուեցան Ցարեցոյցին համար:

Թէ. Ա.

ԱՐ ՏԻԿ. ՍԻՐԱՆՈՅԵՆ ՆԻՔՈՍԻԱ.

«Թիֆլիսի հայ հաստակուրինք այսօր, երբ լանում է մայրենի բնիքն մատուցած Չեր փառաւոր ծառայութեան 35 ամեակը, ողջունում է Չեր, իրեւ փայլուն զարդ այդ բնիքի, իրեւ ինքնասեղծ տպանդի, և իրեւ ախոյշանի կանանց ինքնույյն աշխատանիքի»

Չեր Յորելեանք միայն Չեր բազմաբեղուն գործունեութեան



Համերի պերին մէջ

Յօրելեանք չէ, այլ մի փուր ազգի բարբառերութեան տօն է, ազգի որ իրաւունք է սահմանմ գրաւել իր պրաւուու տեղը առանձին միան կուրուսական ազգերի մէջ, մնանի իր ազգային սույնութեանի և համեամացկային բազմակրութեան մէջ մոցած իր մասն զանձի Անա զաք, յազգելի Տիկին Սիրանոյ, այսպիսին տպանդ էք, որ բեռուն էք ազգային սեղմազութեար բաման համախանային կուրուսայի զանձանալի մէջ։ Դու է Չեր մեծաբայն արժանիքը Չեր սազանըր— արդիաստիու զեղուունախ երմանու տպանդ— փայտամ է անկեղծութեամբ, սեղմազութեամբ, մնարիկայի նոխութեամբ։ Չեր սեղմած տիզերի զալէրէան պարաւնակում է իր մէջ մարդկային բնուրեան բոլոր կոզմեր, նույն բոլոր կեների, ախսերի և լիւն առայացութիւնների մէջ։ Դուք մեւկացրիք մեր առաջ մարդիկային հոգաւ բոլոր հուրազառութիւնները։ Չեր մեների և զգացմանց առայացութեան համան զուտ զուծ լի դիւնում մի լեզու՝ առ զեղեցիկ և բայցրանչչիւն։

Չեր տօնիսիմբութիւնն է տօնիսիմբութիւնը մի կնոջ, որ անզայտ առաջ է զնում, ինքնույյն կերպով հուրբում Է իր համար հանճարան և դիրք է նախուն կեսանի կուխի մէջ, ու առօսուր և ծիծաղը, յալքանախները և զերեզմանները միաւսակ ազահօտեն սպասում են յանդուզն մարտնչութիւններին։

Եւ բոլ ուշեմ Զեր եռածօսական ձայնը զեր ուս տուիներ հեջայ մեր մայրենի բեմին մայ, բոլ Զեր փայլուն տաղանդի ոչեր շառանակին անընդհատ զարքեցնել մարդկային հոգու լուսագոյն կողմերը եւ բոլ Զեր առակերտների ու առակերտ հիմերի եւեկա օռեքը՝ կոչված այժմ կուրտուրուկան կետեմի թիւբահայում ձեռք ձեռքի տառ Զեր հետ՝ բառն բաներով զեկառն եսի ուղարկուն չուեր, անդապես աշխատի հայկական և նոր հետ՝ հանրահայրելային կուրտուրայի բարզաւանման համար:

Թիւբիւի եայ հոսուարարիւնը, ու եւկա տուիների ընթացքում բարդ եւ հանոյք է ունեցել զեկառելու Զեր տաղանդով զեկառնելու հայկական բեմը, յանձին Զեր, այսօ թե խորի յարգանն է մասուցանում Զեր կորովի տաղանդին եւ յոյն է անձում տեսնել Զեր առանձին եսու նոյն կորովով եւ եւանդով աշխատելիս մայցենի բեմի հումար»:

24 Յունիսի 1903 ամի

Ի դիմաց Թիւբիւի Հայ հոսուարկուրեան
Խելամուսի Մասում Թումանիանց
Գարրիկ Սունդու կեան
Հ. Աստրելիան
Խելամ Գէորգ Թումանիանց
Խելամ Լիւռն Թումանիանց
Թիւբիւի Էնդամազլիսի պատճենաւար
Ա. Խասիսեան
Ա. Քամանթարեսան
Ա. Խաչատրեան
Լիւռն Բարսյեան

(Օւգւերձին ներեւը Հայ և օսուր 90 կարեւոր ամենառուրիւններ սուրագուած են):

Տիկ. Սիրանազ կը Խօսի

Բ Ե Մ Ց Ը

Ես սիրում եմ կարողիկ Ս. Եկեղեցին. սիրում եմ Ս. Պատարացի արարողութիւնը, պաշտոն եմ այն «Անարդարաց Սսունդոյն», որուն բարձր խորհուրդները մեջովն յօտիւրու անգամ չեն համարձակիր. Հաւայն մարդկութեան հաւայն իր զոհարեւելու յօժաւութիւնը չեն կարող յիշել առանց աղեկութելու. Սիրում եմ սուրբ սեղմելը, պաշտամունի խորանը. բարի Աստուծոյ եւ սրբազն վիճ բարք. իրեւ բեմ հոգեւոր բարդոցի. ինչպիս սիրում եմ բարոնական բեմը, իրեւ բեմ աշխատիական բարդոցի:

Ինչպիս Եկեղեցին սրբութիւն է, նոյնպէս Թատրոնը նոյն բական է ինձ հաւայն: Երկ կեկեցին ցոյց կու սայ մարդուն հոգւոյ անմահութեան ու յափեսնական «Երանեակ կեսեց»ի ճանապարհը, միւս կորիկ, ընդհանուր մարդկութեան զարգութեան անենակած առաստր եղող բատրոնի հոյնեան յուսաւորութ և մարդուն «բարդական կեսեց»ի ճանապարհը. զարգացնում է միտքը,

բաժնացնու՞ և սկրտելու հոդին ազնուադրյն; վաճառ զգացութենով; և պատրաստու և հասարակութեան օգտակար անշատեար և պատրաստ բարպարքներ՝ վճեն գաղափարներով տղորուած: Մատադ սերունդին ցոյց կու ասյ բարժեար բարդազից և յուրի կողմերը. Ներհայացնու և ամբողջ կեանիք պատիւթերը ուսկից



«Արծութերի պերին մէջ»

մարդիկ օգտուում են բարդացնու և զանազանում են չարեն ու բարին: Տեսնում են սխալ բայցի մը հետեւանիով խաղաղ շնուրական կանաներու շնուրականիք, երիտասարդական սխալունիքի, մը զոհ, անենի աղջիկներու անկումը. անփորա երիտասարդի մը անբարոյ կեանիքի հետեւանիով առաջ եկած միզիսական բայցարնիք, եւթի:»

Եաւ ցաւադի և սակայն որ մինչ բոլոր հեղինակները մասնից յեսոյ իրենց գրութիւններով անենահանում են, զրծրաբար դերասանները, շնուրեղով որ իրենց են բնական այդ գրուածքները պահերացնողները, մսին ու սրի վրայ ազդող և իշխանները, անոնց իրենց յետեւից յեն

բողնութեան կենցանի պատիւթերը կամ յուզից արտայացնութիւնը, ինչպէս իրական կեանիք, որ զրեելի անհանացներ: Եւ անոնց կը կորուիին, անսանց բոլոնեցու իրացուկ վեցը ուրեկ հետք կամ յիշաւակ: Եւ կարծիք նոյնի խոկ առանց ուրեկ արգասաւոր ծառայութիւն մը մասնացած զբազու: Ունենց դառն աշխատանիով, անենա զիշերներու տակացից ուսումնասիւրնենով և իրենց հիւանդ շիզերի բայցունոյ տեղութուած դժուարին զործերը միայն 3-4 ժամ կ'ապրին, կեցցեներով և մեծ աղեւնիներով, համախեռնած որոշ հասարակութեան մը ներկայութեան: Եւ եք յանձնաբարձ միւս օր նոյն սրուենացքը մեռնի, մեռած և ճանե բան բոլոր աշխատանիլը, բացի յու նկարներից, որոնք ոչինչ չեն

խօսիր, չեն յուզուիր, չեն տառապիր, ինչպէս ինձն է խօսեր, ինձն է յուզուեր ինձն է տառապէր Բայց կրկ միայն սինենայր միջոցաւ կատարելազործուի նաև ձայնի և յետյ արտասանութեան շաղութեան արուեստը, այն ժամանակ չուս ցաւափի ցպիտի ըլլայ դերասանի մը յուզիչ, տանջաղից աշխատանքը. ներկայ Եղող հասարակութիւնը պիտի զն ամոր սինչելի արտասանութիւնը,

գեղեցիկ ձայնի եղեկցները. շնչապան . յուզուննալից ու խեղդուկ արտասովները, տառապանները. կամ կատադի բայց զապուած բարկութիւնը, իր ձայնին ազդու եղեկցներովը: Նոյնը նաև երգչուհիներու համար, որոնց ժաղցր ձայնին գողտրիկ դաշլայշիկը պիտի զուի, եւ իրենց արուեստը պիտի յաւերծանայ: Ահա այս տեսակ կատարելազործութիւններով միայն դերասանը պիտի կրնայ անենանար:



«Թարայի դերին մէջ
(Դարբնոցապես)

ՂԵՂԱՐԱԿԱՆ ՍԻՐԸ

Իմ ընութեան զիսաւոր պահանջն է եղած ուսումնասիրեց «Ակր» մարդ արտասիր «սկր»ը, ընութեան սկր»ը, կենդանիների «սկրը, եւ անենազիաւորը՝ զեղարուեսի սկրը»: Ինչպիս շունչը կեանին պահանջն է, այնուկ աշ ուսումնասիրութիւնը պահանջ մըն է. հոգեկան բաւարարութեան համար...: Որովհետեւ, երբ ես գրկուած իմ գործեզր հնարաւորութիւնից, անդադար ուսումնասիրութեամբ կ'անցընեմ օրուայ գրեթե բոլոր ժամերու: Ես ուզում եմ անվերջ ուսումնասիրեց կեանինը, ընութեան անոյշ ներյաշնակութիւնը, նաև արհաւիրքները, մարդկային զգացնելներու խորը հոգերանութիւնը եւ հոգեկան հիւանդներու երեւակայական արսապիներն ու տաճանելները: Այս բոլորը իմ մեջին ու սրին մէջ կը բանան այն

տեսակ շայնածաւադ խորիզներ, զորս իմ հոգու եւ մասց այժերով կը տեսնեմ, կ'զգամ զանոնք, կ'ապրիմ, կը խորասուզուիս ան առաջ անդունեցներ, կը բոցիտ դեպի ծոցը, անհունութեան ովկիանով... ահա այս է իմ սերը, միանգանայն իմ աղձաւ շանցը...:

Չզիտնել ինչյու կ'ուզեմ այստան տանցուիլ, որ նոյն իմ իմ մասից յետոյ կը բաղնամ նորից ծնուել իմ կեանին. բուշու դասուուրիններով, միմիայն զեղարուեսի ծանր, բաց սիրաբորին ուսուենասիրուքնան ծարաւը յազեցնելու համար... սրբինեւ, զեղարուեսը անվերջ ուսուենասիրելու եւ անսպաս սեղծագործելու վաստակ կը մաշնեն զիս, կ'այրէ զիս ուսուենասիրուքնան տեսչը, անսար է ուրեմն այս բնազդային հուրը. ևս երբէ՛ յզիտի խաւարի...: Յորդառաւ աղբիւները յեւ կարող մարել այդ երկնանուեր կայծը:

Խ Մ Մ Ո Ւ Ս Ա Ն

Մուր զիշերին, երբեմն յանկարծ բաց այժերին երեւում է կարծես փայլակի լոյսով սպիտակ ձի մը. դեւս է կանգնած, զեղեցիկ, խոշոր այժերը շայն բացած, ուղղաձիգ հայեացը յառած իման վրայ. Վենչելով ասում է. «Եսկ ես... ես ի՞նչ ընկեր. ո՞ւր երբամ այսուհետեւ... ո՞ւ դաշտերը արշաւեմ ես առանց ֆեզ...»:

Այս ձայնեն էս սրախուելով, սարտելով զոյսում եմ. «Դա իմ մուսան է... իմ պատճենի զեղարուեսի մուսան», որի ձայնը կոչում է իման կրկին իր իմաս արշաւել դաշտագեղ դաշը՝ զեղարուեսի վաղց պայմանի: ...Միտսն կը փայլատակի, ուղղիս մեջ կայծակիներ կը խիփ զինայլակն զգացմունքներս, յորդառաւ արցուիներ կ'ողովեն այսիրս, ինչպէս զարնանային անձրի... ես ապրում եմ:

ՍԻՐԱՆՈՅՑ

Թատերական բեմը կանաչազարդ զեղեցիկ դաշտ մըն է կռուի, ուր կը պայքարին լոյսը խաւարի հետ, բարին չարի հետ, մէկ կողմը բանասաեղծական, վերացական երազական է, միւս կողմը... գառնութիւն և հիւանդ հոգւոյ բգբուռած զիղերու յուսահատ զալարումների:

Ա:

AVO

ՆՕԹԵՐ Ա.ԴՈ.ՄԵԽԱՆԻ ԱՆՈՒՆՔԻՑ

Իրբեւ գեղարու հստի հարազատ զաւակի կը փափաքիմ երկարդ մըւ նուիրել իր թանկապին յիշատակին, օգտուերով այն բարեպատեն հանգամանքից որ ես բախու հմ ունեցել շատ անզամեր իրեն ընկերակից եւ իր հետ խաղակից յինելու.

Ես չպիտի ու զէի գրել անոր գեղարու եստական հակայ արմէրի մասին. զ ու ա ելուզ էը լիներ, բանի որ թէ հայ, եւ թէ օստար շատ բրն-



ԱՄՐԱԿԱՆՏ-(16 տարեկանին)

ՊՆՏԾՈՍ Ա.ԴՈ.ՄԵԽԱՆԻ

Նագաաներ գրած են, եւ հայ ժողովուրդը պաշտած է հայ գեղարու հստի կուռըք. նայն խակ զինքը չի տեսնողներ, անչափահաններ, մինչեւ անգամ մանուկ և երունդն ալ այսպէս պիտի անոր անունը, առանց կարենալ պատկիրացներու իր երեւակայտ թեան մէջ թէ արգիօր թնչ էր Աղամեանի այն կամարդիչ ազգիցութիւնը որ նմացում էր զինքը տեսնող եւ լսող հասարակութիւնը: Ես, հոս ընդհակուակը կ'ուզիմ նկարել եւ շեշաել իր բացառիկ բնաւորութեան ընդհանուր զինքերը, գաղաւումները, մի խօսքով, նրա մէջ, ներքին մարդու:

Աղամեան իր ներքին եւ արտաքին բոլոր ներդաշնակութեամբ ծնւած էր գեղարուեստի համար. նա ոչ միայն զերաստ էր, այն նաև բանաստեղծ եւ բաւական լաւ նկարիչ այս առթիւ կ'ուզիմ յիշել այն բանի մը խօսքերը որ Աղամեան բասած է, Ռուսաստան, երբ հասած էր իր փառքի զագաթնակետին, այն ուստանողներուն որոնք այցելութեան եկած էին իրեն Անոնցմէ մէկը տեսնելով որ ան նկարելով գրազած է, առում է: Դուք ոչ միայն գերասան այլեւ նկարիչ եւ բանաստեղծ էք...— «Այո՛, տղայ, պատասխանում է Աղամեան, մի թիչ նկարիչ, մի

թիշ բանաատեղծ եղայ, միայն զերասան չի կրցի, ըլլար! Այս իօնքերը
 կ'ապացւցաննեն թէ որքան մեծ եւ դժուարին է թեմական արու հատք,
 ճամփառաւելով զեղարու հասի այլ ճիւղերու ճետ, թէ որքան ճոխ եւ
 անսահման է, եւ զերասանը որքան ճանապարհ երթայ, այնքան աւելի կը
 ճասկնայ իր ճանապարհի անվերջ լինելը. ուստի ան ճամոզուած է որ
 երքեր չպիտի կարենայ կատարելագործուիր, եւ թէ խելօր զերասան մը
 ինքնինքը պիտի նկատէ միշտ զեղարու հասի առաջին աստիճանին վրայ,
 ան պիտի չնաւ տայ երքեր իրեն եղած գովասններուն, մտած ելով որ քնն-
 ճապատները չեն կարու ճանինալ այնքան որքան ինքը, զերասանը, իր
 ներկ-ոյացուած տիպարները նոյնիսկ զանանը սահղեող եւ նկարող ճե-
 ղինակը չի կրու արտաքերել այնպէս ինչպէս ինքը. որով երդեմ. զե-
 րասանը իր խառով կը ճանանէ ենդին կը Դերասանին որեւէ ափար մը
 ստեղծելու խարին աշխատանքը ոչ միայն ֆիզիքական, այլև հոգեկան
 տագնապիներ, սրտի յուզու ներ, ջիղերու քայրայում եւ մտաւոր ծանր
 յոգնութիւն կը պահանջէ, եւ զերասանի համար դառն է մտածել որ իր
 մարմնաւորած տիպարներուն բարոր զերապար մեերը զգալով, եւ անոնց-
 մով առուապերգ, ամէն օր իր կանորից մի մաս կը պոկէ եւ իրեն ճա-
 մար քայզը այս զերապար մեսերու արտազոր թիւնքը կը զրուին միմիայն
 սառուցի վրայ եւ իրմէ յասոյ ոչինչ չի մնար. իրք ապացոյց կամ մի նը-
 մոյշ իր ստեղծագործութիւնէն Այսմեան ոներ անսահման սէր դէպի
 իր արուեստը, եւ իր մէջ զոյս թիւն ունեցած այդ ուժեղ սիրով ճա-
 մակուած, շունէր իր սրտի խառերէն ոչ մի անկիւն այլ սիրոյ նուիրուե-
 րու, եւ անոր մէջ ամէն մէկ զգացմունք մակերեւութային եւ շատ ան-
 զամ կեզծ կարելի էր ճամարիլ, զոյցէ պատճ ուն այն է որ մանուկ
 ճասակուու կորցել է իր ծնողը եւ զրկուած է եղնէլ այդ անփոխարի-
 նեի սիրուց շատ երթասարու ճասակուու մեսել է իր բոյը, որ իր ճա-
 րազամներից միակն էր մնացած. ամուսնացած ալ չէր որ զոնէ ընաա-
 նեկան նուիրական զգացումներով կալուած լինէր. սիրահարական լուրջ
 եւ խորին սիրոյ ճամար իր սրտին մէջ տեղ չունէր. ուստի իր բոյը
 սրբութիւնը զեղարուեսուն էր, սակայն այս սիրազուքը ճոգին լցուած
 էր առաքինութեամբ, ոչ մի արարտ ունէր իր վարք ու բարքին մէջ որ
 իր արժանապատուութիւնը նունացնէր իր մէջ պակասութիւն մը կար
 միայն, այն է զրպանում ունեցած զրամը անհաշիւ ծախաել. իրեն ճա-
 մար շատ բնական է զիւրին մի երեսոյ էր շալլորէն ծախսեւուց յե-
 տոյ դիմել ծանօթ կամ բարեկամների ևս սկսի. — Օ՛, սիրելի բարե-
 կամ, Պ. Մանթաշեան, նախարանով մը, երեւակայեցէր ես մի փոքրիկ
 գումարի կարիք ունենալով զիմում եմ Պ. Բիթօյէ վին(«), եւ խնդրում իմ
 ինձ 200 բաւպի արամադուէ, ինչ էր կարծում, կարծի է այն աստիճան
 միամիտ լինել չի ճանկանալու համար որ, արգիսղը յանախ բացարիկ
 ծախսեր կ'ունենայ, իր գիրքը կը պահանջէ բարձր թօնով ապրիլ եւն.
 մինչդիւ ես յիմարս, փոխանակ մտաքերեւու իմ ամենալաւ բարե-
 կամ Պ. Մանթաշեանին, որ զերապար եւ ճանացող եւ զնահատող է:

(*) Պ. Բիթօյէ եղած է Տիվիսի Արգիսղիական թատրոնի ճիմա-
 ղիրը, թատրոնը սիրու և ճասկացող մեծահարուստ մարդ, ամուսնացած էր
 ուսւ զերասանուելի մը ենտ:

գիխանակ նրանից ինդրելու որ նոյն իսկ առանց խնդրանքի էլ կը վճարէ, այնպէս չէ, թանկագին Գ. Մանթաշեան, — Գ. Մանթաշեան ծիծաղեղով ասում է. — «Ես գտնում եմ որ շատ իրաւացի են ծեր ասածները, թէ եւ ես գեղարու եստից շատ հասկացողութիւն չանեմ, բայց զնահատում ուժ արդիսուներին: — Զանզը տալու յ յեսոյ շարունակում է — նախ մենք անցնինք սեղանսատուն, մնացեալը արդէն կարգադրուած է: — Եւ ամէն անգամ որ այսպէս հաճելի արածուրութեամբ կը դիմէր մի ուրիշ բարեկամի, իրայատու կ կինցացագրուտ թեամբ իր խնդիրը ուրախութիւնով կ'ընդունուի. իսկ ինքն ամենեւ ին թոյլ չեր տար իրան ստացած կրամները վերապարմնուած. նոյն իսկ յիշելու, համազուած լինելով որ զա վիրա որպանք կը լինէր թէ իրան եւ թէ փախատուին համար. իր հնաւագումն այն էր որ բարու հարուստները մեծ մասամբ անընդունակութիւններ ու տգիսութիւններ են, ուստի եթէ Աստուած մէկին տաղանդ է տալիս եւ միւսին դրամ, ունեցողն իր ունեցածէն չունեցողին պարտական է: Իմ Կարծիրով ես մի թիջ Կ'արդարացնեմ նրան իսկական գեղարուեատի մարզը մանր հաշիւներով եւ սահմանուփակ միտրերով չէ կարող զբաղիլ, որովհետեւ սովոր է աւատօրէն ստանալ եւ այդպիսով ծախսել բայց Ազամեան նոյնիսկ զրպանը 40 զրուշ ունեցած ժամանակն էլ կ'ուզէր 40 ուլիի նուէր կամ հիւրասիրութիւն ընկեր. որնվիշտեւ կը սիրէր հիւրասիրել: Մի օրինակ նրա հիւրասիրութիւններից ես Հազիւ 12 տարեկան էի, մենք մի մեծ ընկերական խումբով Միջագիւղի, Տերայի եւ Գ. Գիւղի մէջ հայերէն ներկայացումներ կը տայինք. խումբը ներկայացումէն վերջ Գ. գիւղ, Օթէլ Ֆիթրէի մէջ կը գիշերէր ու կ'ընթրէր. ըստ սովորութեան, մի անգամ, խումբի անդամները ծիւնազնուակ խաղալով, որովհետեւ մնես էր, հիւրանց համենէլ վերջ շարուեցան ճաշի մեծ սեղանին շուրջ, մինչ ամէն մէկը կ'ու զէր ընտրել իր ապսպարանքը, Ազամեան՝ որ շատ զուարթ էր այդ գիշերը, առաջարկեց ամբողջ խումբը հիւրասիրել իր հաշւոյն. այդ առաջարկը բրորիք կողմից նախ մերժուեցաւ. բայց Ազամեանի ստիպմամբ յետոյ ընդունուեցաւ Ամէն մէկը, ըստ սովորութեան, մի մի բաժին միայն ապսպելէ վերջ բաժակները լիցուեցան եւ խմեցինք բոլորս մէկ Ազամեանի կենացը. ինք անմիջապէս փոխադրեց խմբի կենացը. ամէնը ալ չսփազանց զուարթ տրամադրութեամբ քաշուեցանք մեր ննջարանները. Հետեւել առաւօտ մեր խմբի թանկապին հերսող մեռքերը զըրպանը կիսելով պէտք եղած դրամը չի զանելուն թիջ մը անախորժ զրութեան մէջ, մատներով լոզերը դէպի ետ ուղղելէն վերջը, սիխնարը զլուիը, առանց պիւֆէին հանդպելու կ'ուզողի դէպի պանդոկին ելքի դուռը եւ իր խօսկով ըրած հիւրասիրութենէն գոհունակ, սուս ու փուս, կաւամատոյցի ճամբան կը բռնէ: Ներասանները զուրս զալու առան իրենց սենեակներուն վարձը վճարելէ վերջ, ընթրիրի հաշիւներն ալ կը պահանջուի իրենցմէ: Ազամեան իր հաշիւն ալ չէր վճարած: Դերասան ներէն մի բանիսը սեղանալով, միւսները ծիծաղելով կը վճարեն, ենթադրելով որ փոխ անսկ Ազամեանէ հիւրասիրուած լինելու իրենք զայն հիւրասիրած ըլլան:

ՍԱՐՍԱՌԵՑ

ԵՀՆԻԳԻՒՂ (Վրասիր)

AVO

ՎԵՆԵՏԻԿԻ ԵՐԱԺՇՏՈՒՆՈՅԻՆ ԱՍԴՐ

ՊՐԵՏԻՉԱԿՑԻ ՀԱՅ ՕՐԻՈՐԴ ՄԸ

Վենետիկի փորբիկ հայ զադութը անցեալ տօրի լր մէջ սպան նեց կանխահան տաղանդի մը փթթումը՝ երաժշտական արուեստին մէջ Դեռատի Հայութի մը, Օր. Մառի Պատուքան, անալինկալ յայտնութեամբ մը, կու զար յաջուղութեան զափնին խլել երաժշտանոցին մէջ, դաշնակի իր գ հայեցի նուազանորութեամբ, արժանանարվ մասնաւորաբար իտարակոն ֆամուլին անվերտապահ զնահասութեանը:



ՕՐ. ՄԱՐԻԿ ՊԱՏՈՒՔԱՆ

Դիմագրաւեց ան կոորդին դժուարութիւններուն, եւ հարուստ գունաւորում (colorazione), որով ուզեց զայն ներկայացնել, մեզի պատճութիւն տրաւ, զնահատելու իրենց բարդ արժէքին մէջ թէ՛ հմայնելու փափոկ (morbido) եւ ուժեղ (robusto) հարուածներուն (tocco), թէ վճիռ, ճշմարիտ եւ շատ զարգացած միքենականութեան, մը արժանիքներու նրան իւ շատ արժանաւոր եղան ս մենացերմծափերին ու դրուատիքները, որ արուեցան իրեն»

AVO

Էամծերթինյ (Gazettino). Օր. Պօտուրեան թէքնիքի ուժեղութեամբ (robustezza), հարուածի պայծառութեամբ և զանագիղ (colorita), արտայայտութեամբ նուազեց, շոյելով յոգնախուն ունկըթդիմներուն ամենաչերժ հաճութիւնն ու ծափածայն զրուատիքներու»

* Հերու, Յունիս 3ին տեղի ունեցող այս նուազահանդէսին եար, իր բրօքէսէօրը, երբ յուզուած ժակարը կը համբուրէր, կ'ըսկը.

«**Հալ սոսոնատօ ունակութականութեամբ**, ուզում՝ նուազեցիր»:

Երածշտանոցին տեսուչը Մ. Ակոստինի և Երածշտանոցին Վարչական Խորհուրդին նախազահը Ա. Գագկիաթի շնորհաւորեցին հայ աղջնակը զերջնը երբ հարցուց թէ Խալիլա՞ ծնած է. — «Ո՛չ, վց տարիէ ի վեր հոս եմ», կը պատասխանէր իրեն Նոյնավէս Փոնցիլարաւա, Ճիւրատ, Ըաչէրտոթի, Թիանի Մանափրոյ բրոֆլուսներն եւս չերժ շնորհաւորութիւններ ըրին տաղանգաւոր Հայութիին, որուն երեսին անկինչ մը կը մպտէմն նաեւ շորս զերցեկի ծաղկեփունչիր»:

Օր. Պօտուրեանի այս յաջողութիւնը **La tribune de Jenivé** մէջ արձագանգ կը գտնէր այսպէս. «Ղեննախիկէն կը հայորդին մեզի փայլուն յաջողութիւննը երիտասարդ Հայութիի մը, Օր. Մառի Պօտուրեանի, որ աշակերտած է գաւշնակի Բրօփ. Թակիլս Փիէդրայի: Տակաւին շատ հ ըրտասարդ, ասս դաշնակեանարութին բացակայի միքրերով մժուռած, Երածշտանոցի աշակերտած թեան և ունկնդիրներու առջեւ նուազած է Լիցի 12րդ ուրտասարին եւ վենետիկեան մամուլին գլահատութեան արժանացած է: Օր. Մառի Պօտուրեան բեռորդին է Միսիթարեան նշանաւոր Հ. Արսէն Դալիկեանի, որ շատ մը ծին ու նոր զլուխ զրծոցներ հայերէնի թարգմանած է»:

* *

Օր. Մ. Պօտուրեան, շատ կանուխէն, 7—8 տարեկանին Պոյիս, Մարապետներու վարժարանը յանախած ատեն կը հետեւի դաշնակի, եւ արտակարգ ընդունակութիւն ցոյց կուտայ: Կարծ միջոց մը կ'աշակերտի նաեւ Մայլսիլոյ Էակու, Մանասի:

1922ին Վենետիկի կը մեկնի և հոն 3 ամիս դաշնակեանարութիէ մը մասնաւոր գասուեր աւենեէ վերջ, եւ մասնակցի Երածշտանոցի մրցման ընծութեան: 35 հոգիի մէջ ուռաջնարին կը շահի, յաջող ընսութիւն մը անցնելէ յետոյ երեք բրօքէսէօրներու առջեւ:

Երածշտանոցին ամէնէն փայլուն աշակերտը կը հանդիսանայ, բոլոր ուսուցիչներից բ'ուն ութիւններուն: 3 տ սրի ալ Հարոնիէ կը հետեւի, եւ աս ալ կը լմոցնէ յաջողութեամբ:

Օր. Պօտուրեան Երածշտական արուեստին հետ կ'ուսանի նաեւ իտալերէն լեզուն ու զրականութիւնը ինչպէս զանազան ծիւղեր, չըսու տարուան ընթացրով մը, զօր կ'աւարտէ մեծ յաջողութեամբ, արժանանալով՝ առաջին մրցանակի, 20 մինացաւարտութիւններու միջեւ: Երածշտանոցի վարչութիւնը կը վարժամտէ առաջին մրցանակ առնողները եւ զիրենք հասաւատութեան ծախքով կը զրկէ արիշ բազարներ յայցելիւ: Օր. Պօտուրեան Միլան եւ Թորիայ երթալու հրաւերը յրնդունիք, բաւականանալով բարյական վարժամտութեամբ:

Հայ տարանգաւոր գաշնակեանարութին այժմ հազիւ 17 տարեկան է: Իր Երածշտական արուեստը յատկանցոց զծերն են՝ ամենանուրը սոլութիւն, ոսկի ծեռքեր (տան ճ'արօ), Երածշտական խաւուտ ածք, խոր զգացում եւ հասկացուղութիւն, նաեւ հրաշալի ծայն (տականին չմարզուած):

AVO

Առողջութեալ Պահապահագիւնքար Մը

Ամսաթիվ Առողջութեալ

(1843—1899)

Ամէն անգամ որ անյաստ արուեստագիւնքարու ճականագրին կ'անդրադանամ, չեմ ուզեր մեզազրել այն՝ ճասարակութիւնը որ մոռցած է զինք. այլ կը դատապարտիմ մանաւանդ բաւ խոկ արուեստագիւնքար՝ որ ամենածայրացեղ համեստ թեամբ մը, մեծաշուինդ ո Էզրամներ ընել տուլ չէ ուզած իր անձին շուրջ: Մէկուսի ապրած և լոիկ գործած է:

Թէ, այս ինքնաստուերացումը ինչ կը նշանակէ, խուսափի նուիրուածներուն համար, կործեմ աւելրոդ է բացասարել:

1870էն սկսեալ Պոլսոյ մէջ փայլեցաւ Ս. Սուրբէնեան երաժշտագէտը: Մինչեւ խոկ Տիգրան Զուհումնեան խոստպահած է անոր գերազանցութիւնը, բաելով որ Սուրբէնեանի նուպագին մէջ անպելի ճարտարութիւն մը կայ:

Միսախ Եզրիկ. յայտնութիւն մըն է, աստուածաշնորհ վարպետ մը, հանճարեղ հոկայ մը: Ինչո՞ւ մուցուած ըլլար այսպիսի անձնաւորութեան մը յիշաւուկը:

ՍՏԵՓԱՆ ՍՈՒՐԵՆԵԱՆ

Հուն հաւառաւած մը կ'ու զեմ արտատպելնախ 1872ի, Մասինի յունգար-15ի թիւէն «Անցնալ շարթուան» թալէ ար Քրիստովի երաժշտական երկոյթէն չը պահսեցար:

«Չեմ ուզեր, հսու նկարագրել այն շքեր նրեկոյթին ամէն պարագաները, կը սաւուկանանամ միայն յիշելով որ հայ զաշնականար մը, Պ. Սուրբէնեան, միսս զարնուղներէն աւելի զմայիցուց հանդիսականները: Վարագուրին վշնալին հարք տիրութեամբ, կը մոտածէի այս երիտասարդին վրայ զօր ծառաբննրք կը ծափահարէին այնչափ եռանդով, մինչդեռ հազին ճանչցուած էր մեր ազգայիններէն իբրեւ մի յաջնղակ զայստու զաշնակին Այս միջոցին բավիս օֆեալզ եղող խալարցի մը, զոր թերայի դաշիններէն մէկուն մէջ արդէն ճանչցած էի, սթափեցուց զիս

մոտածութիւններէս՝ կռնակիս թեթեւ հարուած մը տալով եւ ըսելով, երեկոյթին նախազիծը ձեռքը բռնած:

—Պարո՞ն, գիտէք որ Պոլիս նոր եկած եմ, եւ հետեւարար մեր տաղանդաւորները չեմ ճանճար: Ըստ' թիժ կ'աղաջեմ, ո՞վ է այս երիտասարդը որ հտալացոյ մը պէս կը զարնէ դաշնակը եւ ինքինը Սուրէննեան կը կոչէ:

—Սուրէննեանը Հայ է եւ դաշնակի ուսուցիչ, պատոսիաննեցին

—Իրո՞ւ, Հայ է, ըսաւ խօսակիցս քիչ մը զարմանալով եւ կտրեց խօսքը...:

* *

Սուրէննեան ծնած ըլլալ կը կարծուի Սարայ Իչի (Կէտիկ-Փաշա) 1843ին: Հայրը՝ Գալուստ ակա, կօշկակար էք, Տիգրիկէն սերած, իր ալ քօլամլութեամբը՝ բայց նաեւ իր արտակարդ քարութեամբն ալ ճանրածանօթ: Ստեփանիկի ուսուցիչ նոած է ի մէջ այսոց հայկարած Յովսէֆ Մալէզեան պատուելին: Պատաննեակին ուշիմութիւնը վրիպած ձըլլալով բարեխնում ջացերու ուշադրութենէն, Փարիզի Հայկաղեան վարժարանը կը զրկուի, ուր իրեն զասակից կ'ունենայ նշանաւոր Թագէոս Պէկիանը: Կենիքաղինմ որ Սահեփանի պաշտպան կանգնած է Մուրաստ ամիրա Սուրէննեան՝ որոն մուսին ալ թիչ բան գիտենք: Հասանական է նաեւ որ 50 ական թուականներու վեցերը Փալիջ հրատարակուող հայ թերթիք Ստեփանի զպորցական յաջողութիւնները յիշատակած ըլլան: Ստեփան Պոլիս կը գտառնայ: Այդ միջոցին հտալիայէն Lanza անունով քռնէրգամիւարի գարպետ մը Պոլիս թերուած էք արքայագուններուն դաշնակ սորվեցնելու ճամար: Սահեփան այս հտալացին կ'աշակերտի: Լուծ եմ նաեւ որ Թատերախաղեր ալ հեղինակած է, որոնք փամացած են հրդի հին: Միիրան Մարաշեան ծանօթ ազատ—որմնազիւը կը պատմէ թէ ինչ ոգեւորութեամբ, զգուտ ցուցամատը ճօնելով կ'արտասանէ եղեր իր խաղերը: Ըսեմ նաեւ որ լաւ պատմագէտի ու բերթողի ծիրեքը ալ ունեցած է, եւ թերայի ուսութեական միջազգային շրջանակներու մէջ մեծապէս փնտուուած է իր ներկայութիւնը:

1876ին Գէրպէրեան վարժարանը բացուած ըլլալով Գատը-գիւղ, ուսուցիչ կ'անոււսուի հնոն: Այդ թուականէն սկսած ըլլալու է ուսուցչապետին հնու իր սերտ բարեկամութիւնը:

Իր համբաւը կը ծաւալի արագաթեւ: Դասեր կու տայ սուլթանական աւագանիին, ամէնազգի ազնուականութեան, Սերպ ղեապանին աղջկանց, Գալեան, Տատեան, Ունճեան, Մուրատեան, Սմբատեան, Փափազեան, Պօյաճեան, Տօրթ: Պարսնիկ Մատթէոսեան, Գարակի, օգեան գերդաստաններուն: Տիգրան Գարակիօգեաս, եղերաբախտ հօրեղբայրը ազգային բարերար Միիրան եւ Արշակ հարազատներուն՝ աշակերտած է նմանապէս Սուրէննեանի, ինչպէս եւ Տիկին Պօղոս Նուպար փաշայ, (ծնեալ Տատեան) որուն կարծեմ մէկ եղբայրը մտերմազոյն բարեկամը եղած է Ստեփանի: Վերջապէս Խոպէրթ Քոլէն ալ պաշտօնավարած է իրեւ Instructor in Music: Դիմեցինք այս վարժարանին, մեղի պատասխանուեցաւ թէ թուականը վերջնականապէս ճշգել անհնարեղած. է: Ինչո՞ւ արդեօք:

Եղիային ալ մտորիմը եղած է, անոր Երկրագունդին մէջ կ'երեւան Սուրբէնեանի բանաստեղծութիւնները կը պատմուի թէ սովորութիւն ունի եղեր իր անկողնին մօտ միշտ թուղթ ու մատիտ պատրաստ պահել, որպէսզի իր մուսային զիշերային ներշնչութերը կարող ըլլայ մշանչինաւորել թուղթին յանմնելով անմիջապէս: Պ. Զերազ՝ որուն զիմած էի նօթեր քաղելու համար, կը գրէր ինձ, «Ճականդաւոր նուազահանին բարեհամբոյր նկարագիրը միայն մացած է, յիշողութեանս մէջ» Տորթ. Թորգոնեան ալ կը գրէ. «Բարի մարգուկ մըն էր, զուարճախօս, լու ֆրանսերէն խօսող, մանաւանդ տալանդաւոր դաշնակահար: Պ. Հրանտ Վուատուր ալ կը հասատէր թէ զայն ճանցած է որպէս ազնիւ, պատուական երիտասարդ մը, եւ բաց ֆրանսախօս:

* *

Իր թեղման որ կեանքը վերջացած է, սակայն շատ եղերն կուն պարագաներու տակ:

Բողոքարկաններու ազգապիտ Յակոր Պօրաճեանի երեք աղջիկներէն երիցազնին (ըստ ողբ. Աստառութի) զասախօս կը կարգուի: Թերեւս իր աշակերտուհիին ընդունակութիւնն է որ իր համակրութիւնը կը գրաւէ, որպէս Սուրբէնեան բուռն կերպով կը սիրահարի օրիորդին Կարծեմ այս վիրշինն ալ միծ մէր մը տածէ իր վարպետին հանուէար: Աղջկան ընտանիքը կ'ընդպիմանայ սակայն այս սրտակցութեան, հակառակ որ նախապէս համամտութիւնն ալ յայտնած էր, Ի՞նչ պատճառով արդեօրի Մատղեթի պարագայ... Խեղծ արուեստագէտը խորտակէ կը զգածուի այս արդերէն, որ անհունապէս նուաստացուցիչ էր իրեն համար: Իր վշտին սստոկութեան հետեւանքով մտային խանգարման կ'ենթարկուի վերջ ի վերջոյ: Գրիզոր Զօնրուա նորավէտի մը նիւթ ըրած է այս զբժուախուս սէրը—որ թիչ մը կը յիշեցնէ տիեզերահնչակ աւստրիացի բռմ-փողիթէօր Անթոն Պրուբնէրի սիրավէաը ետա Պունց գերմանուհին հետ—Կատանիլ խորսզրով նորավէտի մը մէջ՝ 1892ի Մասիսին մէջ հրատարակուած: Օր, Պօմանեան ալ կը մեռնի Մտեփանէն թիչ վերջ:

Որքան որ աւելդուած մըն է աղջկան ծնողաց այս ընդդիմութիւնը, նոյնքան կոկծալի է որ դժբախտ արուեստագէտը տարիններով տառապած է այդ մորմորահի մերժումէն: Այդ միջոցին Ստոեփան Քասպիւղ ընտիկած է: Իր յայն մէկ բարեկամը շատ զագիր զեր մը խաղացած է: Սուրբէնեանէն առաջ դրամ կորզած է պարբերաբար, զինք ապահով-ցնելով որ պիտի ջանայ այցկան ծնողը տարհամսվէր...:

Սուրբէնեան նախ Ս. Թակորայ (Բանկալիթի) անկելանոցը տար-ուած է եւ անկէ փսխագրուած է վերջապէս Ս. Փրկչեան Հիւանդանոցը, ուր իր հոգին առանցած է 9 Հոկտեմբեր 1899ին, լրուած ու անտեսուած, ինչպէս իր բովանդակ կեանքն եղած էր արդէն անազմուկ ու անսեթեւթի: Պուահանաց ծանօթ գրասուր մը՝ Միհրան Քիւրքնեան, 1900ին ծեռնարկած է Սուրբէնեանի մասին ուսումնասիրութեան մը: Ձեռագիրը զրկած է Վենեսուբի Ռազմավէտի այն ժամանակուան խմբագիր Հ. Սի-մէն երեւեանին Բայց ուղարկի Հայր Սիմէնի ծեռքը չանցնիր դժբախ-տաբար: Թէ ի՞նչ եղած է այս աշխատութիւնը, անլուծելի առեղծուած մը կը մնայ մինչեւ այսօր:

AVO

* *

Ս. Սուրէնեան հեղինակած է տասնի չափ երաժշտատետրեր: Իր առջի օրերուն գրած՝**Toujours gai կալոփը՝** մօնուած է իր աշակերտունի Օր. Վերդին Յ. Ֆրէնկեանի՝ ինչպէս նաեւ **Tout à la joie քատրիյը** մօնուած է Լեւոն պէյ Փափազեանի, որ Սուրէնեանի մտերիմներէն եղած է։ Իր զլուխ գործոցը կը կարծուի Տէր ուղարկեան եւ մանաւանդ ձայր մերը՝որ տարիներով առաւոտեան ազօթքը եղաւ Գէրպէրեանի ուսանողներուն։ Հեղինակած է նաև **Invocation nocturne մօնեալ Ռ.** Յէրպէրեանի, **ԱՅՏԵՆCE nocturne մօնեալ իր նկարիչ բարեկամ Շարլ Նշանեանի**(այս ալ անծանօթ մասցած տաղանդ մը), յետոյ **constance անունով վալու մրճոնեալ առ Թագւոր Էֆէնտի,** (Կարծեմ Պահմէպանողու) յետոյ **La Plainte d'un jeune fille անունով ցայզերգ մը՝** մօնեալ իր եղբօր՝ երկրաչափ Վահան Էֆ.ի Կնօշ՝ Տիկին Սօֆիի: Դրած է նաեւ Ռոպէծի Քայլերզը, այս հաստատութեան 25 ամեակին առ թիւ։ Նաեւ **Քայլերզ Միացեալ Ընկերութեանց,** Այս գործերը այսօր անզտանելի են դժբախտաբար, թէւ ես վատահ եմ որ ընթերցողներէս մին կամ միւսը անպատճառ նանցած պէտք է բլայ Սուրէնեանը, եւ, ո՞վ զիտէ, ունեցած պիտի ըլլայ զուցէ անոր լուսանկարը, անոր մէկ երաժշտատետրը, վերջապէս որեւէ յիշատակ մը։ Եատ ցանկալի պիտի ըլլար որ նոր—նոր չէ թէ ամենափոքր—յայտնութիւններով մոխանար իր կենսագրութիւնը, վերաբարձուէր իր յիշատակը։ Աւելցնեմ որ ինք Պոլոց մէջ կազմուկերապած է գրական երեկոյթներ ալ, **cénacleի պէս հաւաքոյթներ,** որոնց մասնակցած են Պէշիկթաշլեան, Տէմիքնիպաշեան, եւ այնքան ուրիշներ։ Մեզը որ այսրան բազմարդիւն կեանք մը անծանօթ մնալու դաստապարտուած է։ Սակայն կը յուսամ որ զինքը ճանչցողներ պիտի հանին բանի մը ճշգումներ, յաւելումներ, վերջապէս բանի մը դրուազներ ալ թերելլոյնին այս տաղանդաւոր անծնաւորութեան վաղազրաւու սգաստուեր կեանքն։ (*)

Լինձ (Աւստրիա)

Ա. Ա. Բ. Գ. Է. Ս. Ա. Ս. Ա. Բ. Ր. Ա. Ս. Ա. Բ. Ր.

(*) 1913ի Սամէնուն Ցարեցոյցը. Են կը բալենք հետեւեալ լրացուցիչ տեղեկաթիւնները (էջ 254—5): Ս. Սուրէնեան յանախած է նաև Գումզարուի Ազգ. Վարժարանը։ Հայկազեան Վարժարանին մէջ ուսուցիչ Կ'ունենայ նար Պէյը Հետեւած է Բարիզի **Conservatoireի** դասընթացքներուն և ճանօթացած ֆրնս. մեծազոյն գարպետներուն։ Ֆրանսա կը մաս 15 տարի։ Իր ստանաւոր և արձակ գրութիւններով աշխատակցած է նաև հին Մանկումէի։ Իր ձեռագիրներուն մէկ ստուար մասը յանձնուած է Կ. Փանոսեանի, կորուած այսրի։

Եղիայի պէս Սուրէնեան ալ պահ մը յարած է Պուտուայի, Արին Նօգայի և Օկիսոթ Քօնթի մթին ու համաստուածեան վարդապետութիւններուն։

ԷՄՎԱՌ ԱՅՆԵՍԻ

«ԻՆԻԿՆԵՑ ԿՂՋԻՆԱՐԸ»

Պոլսոյ Թուրք երաժշտանոցի ուսուցիչներին երգահան Պրն. Էտկառ Մանաս որ ծանօթ է տարեցոյցի ընթերցողներուն, վերջերս լոյս ընծայած է (տպ. Բարիդ) երաժշտական զործ մը՝ Խեխանաց Կողիներ (Les Iles des Princes) խորագրով:

Այս երաժշտական քնարերգութիւնը, դաշնակի համար յօրինուած, ը բաղկանայ 4 մասերէ. իւրաքանչիւրկ հատուած կը կրէ անունը այդ կողիներին մէկուն. նեղինակը ներշնչուած է անոնց մէջ կոտարած իր պտոյսներու ընթացրին կրած տպաւորութիւններով:

Առաջին հատուածը՝ **Ռեօրի** (Ֆնալ), ժողովրդական բաղցը երազներու փայփայանքը ունեցող քնարերգութիւն մըն է:

Երրորդ հատուածը՝ **Անթիլիսի** (Պորկազ), գեղջկական ոպար մըն է, ծովագրին վրայ. գեռառի աղջկիներու և մանչերու խօլ պարը, ալիքներուն շուրջը: Իր գիտաւոր յատկանիշը կը կարեն աշխատութիւն և արեւելիան ընալի:

Երրորդ հատուածը՝ **Հաւլիֆ** (Հէլվիլի), երազ մըն է քնիոյշ, շնձիներու բրուրին վրայ. Կ'սկսի զգացուն ու տպաւորիչ եղանակով մը, եւ կը կորաւի հնաւարութեան մը մէջ, իւրական երազի մը պատրանքը տալիք:

Ինկ չորրորդ հատուածը՝ **Ռեինիքիրօ** (Մեծ կողի), կը ներկայացնէ տոնախմբութիւն մը, զաւարթ, սպիռորիչ շրջանակի մը մէջ: Դանդաղ, նուազուն եղանակ մը, որ հնատինեած աւելի քնիոյշ, հնվաւական բնոյթ մը կ'ստանայ, եւ յանկարծ խոնդու վասութիւն կ'ստեղծէ իր շուրջը:

Այս դասական երկին ոճը, իր բնդ յանուր զիծերուն մէջ ուժեղ անհատականութիւն մը կը մատնանշէ: Ծայրէ ծայր բաղցը ներդաշնակութիւն մըն է, ինչ որ կ'սպասու ցանէ թէ Պ. Խոկառ. Մանաս լաւատիդիայ է արդիսական երաժշտութեան (Musique moderne) նրաւթիւններուն:

Մեր երաժշտասէր ընթերցողներուն համար Պ. էտկառ Մանաս իր մէկ անտիպ երաժշտական կոտրը տրամադրեց, զոր կը հրատարակե՞ր հանյրով:

Forte Picce furie

Andante

p

ff

p

Poco animato

ff

pour Piano à 4 mains

& Chorus

Andante

A handwritten musical score for piano four hands and chorus. The score consists of six systems of music, each with two staves. The top staff of each system is for the piano (right hand) and the bottom staff is for the left hand. The vocal parts for the chorus are written above the piano staves. The score includes various dynamics such as *p*, *f*, *mf*, *mp*, and *ff*. The vocal parts include lyrics in French, such as "et allumer", "au temps", and "au". The tempo is marked as Andante.

ԳԱՐՐԻԵԼ ԵՐԵՆԻԿՆ ՈՒ ԻՐ ԺԱՄԷԱՅՎՈՒ ԱՇԽԱՏԻՈՐ ԷԶԳԱՅԻՆՆԵՐԸ

Մեծանուն երաժշտական Արթոսակիս Օսվեննէսկանի (1812—1878) տոպիցիս առաջիններեն մէկն էր ոս, որուն բնիկերակիցներն եղած էյն՝ Համբարձում Զեցնան (1828—1901), Պապո մականուածնար, Գարդիէլ Խաննեան (1833—1903), ապա Աւազերէց Սիրեասարի Ռ. Խոչ Մկրտիչին. Աստիի Համամնեան (1832—1912), որ վարպետ երգահան եւ անուանի երգի մը եղաւ, Արեւելեան բազմազան եղանակներու մէջ ունեցած բազմարարակ:

Գարդիէլ Մուսինան (1827—1862) մանկուկան հաստիկն մեծ հոգում մը ցցց կուսար երաժշտութեան, եւ որովհետեւ իր ծր նողը Գումբարու Շունաց Հափուզը եկեղեցին զիմացը կը բնակէր, անոն բուն վախար նումարելով այլ ցեղարուեասին եկամամբ, Մայր Վարդարան դրին զայն, ուր ան ուսցաւ իր նախնական կրութիւնը: Մինչդեռ երեք եղբայրներն ու եկու Տոյերը թիզուազիսութեանց մէջ կը յառաջանային, ինը առէն ուսումներէ աւելի յարած էր ձայնուազիսութեան, ան իր բայր ջանուան հետեւցաւ լոկ այլ զեղարուեասին եւ իրէ ժամանակաւան մէջ իւրացուց ոչչ միայն Հայկական ձայնուրութիւնը, այլև Ծորպականը՝ որ այն առեն օս' իրիշուն ծանօթ էր:

Ու ազգականներէն մէկը (Ցովիաննէս Ճանճէսկանան) կը պահանջէր թէ անոն ծնողքը տեսնելով որ Գարդիէլ բնաւ չի հետեւիր նոյն վարժարանին մէջ աւանդուած տարբե ուսումներու, ստիպուեցաւ զինքը դպրոցէն հանելով աշակերտութեան դնելի իր մօրեղրօրը՝ ճանճէսկի Անցրէասի նոյ, ուրաքա զի գր'նէ առեւտական զարդառնութեանց վարժարի: Ցոյեկը խիստ միրաւուած այս գրիստէն, առասուալից աշնոյ կ'ապաչէր իր ծնողքէն՝ որ ունեցած այս սասարիկ բազմանքին զոհացում տայ՝ վերսին դրկելով զինքը Մայր Վարդարան, կատարելազուրծելու համար իր կիսկատար բազած ձայնազրութիւնը: Հայրը ճախնաւուած անուարբե կը մնայ աղուն պաղատանին, սոկայն ի վերջոյ տեսնելով որ Գարդիէլ երբեք միառում չի յայտներ աւելուութ մէջ յաջոյ արդիւնքներ ձեռէ ձգելու, եւ բնիկակառակը մինչեւ իրիկուն կ'աշխատի ձայնազրուած բուդրի մը վերայ ուսնարարք մնչելով այլ գրուած եղանակը, կը հարկադրուի զա՛րձեալ նոյն

վարժարանը դրկել գինը, ուր ամենայն եռանդով կը ցանայ կատարելագործել իր կիսաւարա ռասումը, զիել՝ անցնելով բոլոր ընկերակիցները.

Այս վաղամեռիկ երաժիշտը՝ հազի՞ւ երխառաւրդական հստակը թեւակիխած, ա'յնքան զարգացաւ և ըսոպական երածօսուրեան մէջ ցոյց տուած կանիսահաս աշխանդին օնորիիւ, որ իր ուսուցիչին ընկերանալով՝ 1868թին սկսու երաժարակել եւր. ձայնանիշերով «Բնաւ Արեւելան» ամսաթերթը, որ կը պարունակէր զանազան եղանակներով նոխացած՝ ամբողջ «Քառարկաներու առել մը, իւ որուն նպատակն էր Նւրոյացւոց մէջ մացնել աւեւելան բազմարիւ եղանակներու նուակը։ Թմրախարար Հարենարով այս պարբերական հանդէսը շարունակիվ՝ նիւրական ահազին ձախէներու պատճառաւ, առարիէ մը ստիպուեցաւ դադրհցինի զայն՝ 10,000 դր. վիսոսի մը ենթարկուելով։

Հիմատեցաւ Մրանեան և 1861ին վերստին սկսու երաժարակել կիսամանոյ «Բնաւը», իր առաջնախարզ առաջիկը՝ Նիւրողոս Թամենեանի (1841—1885) գործակցութեամբ։ Թէկե, նախէլին երաժարակութիւնը սուսաւ պրակ մը կը կազմէր, բանի որ սահմանուած էր դաշնակի, ջորակի, և այլ նուազարաններու համար։ բուր, հայ, զար, և յունուէն լիզուններով, բայց այս վերջինը մէկ երկու թերթէ բաղկացած էր միայն, զինաւու նպատակ ունենալով Հայ ձայնագութեան ոլզրունեներն աւանդել բոլոր բաժանուցներուն, ուսնց զիւրութեան համար կիրակի օրեւ մէի զառախօսութիւններ հաստատած էիմ։ Սկիւար, Օքրամէջ, Պէտիկրա, Շեա, Խասպիւդ, Պալար, Պարակէօմբիւկ, Ասմարիս և Նէնիզպորու՝ ազգային վարժարանները, ուր կ'ուսուցանէին Համբարձում Զէրշեան, Պարբէկ Մրանեան, Եղիս Տնեւեան, Անքէս Փափազեան, Պարբէկ Խասնեան և Նիւրողոս Թամենեան, ի'նչպէս բացառած ու էին կիսամանոյ «Բնաւը» մէջ, որ հազիւ վեց ամսուան կեանի ունեցաւ։

Այս ձախողութիւններէն վերցը՝ գ. անզամն ըլլալով դարձեալ ձեռնարկեց երաժարակութեան, աշխատակցութեամբ անուանի երածօսապես։ Տիգրան Չուհանեանի (1836—1898), այլ սակայն զօտով որ անհառական ուժերով չպիսի կրնան յառատեսել այդ զովեին ձեռնարկը, երածօսական ընկերութիւն մը կազմեցին, ուսուն կ'անդամակցէին Գրիգոր Սպարօն(1823—1868), Խահուպես Ռուսինեան (1819—1876), Գրիգոր Օսեան (1834—1837), Յավաննէն Միւհէնսիսեան (1816—1891), Յարբրիկ Նէպուզեան (1898). Յակոբ Կէօչէեան (1820—1895), և ուրիշ երեւելի ազգայիններ, ուսուն Ռւսումնական Յանձնամուլով մըն այսէին օժանդակ, բաղկացած ժամանակին ուսումնականներէն՝ Մկրտչ Պէտիկրաւուեան (1828—1868), Թուրու Խազարեան (1831—1878), Ստեփան Փափազեան(1839—1888), Մրագիսն Հէքիմեան (1832—1892), Մատրէս Մամոււեան (1829—1901), Յակոբ Անքան

(1826—1907), եւն., որոնք զանազան բաղերու մէջ Մատնաժողովներ եւ ձրի դասախոսաթիւններ ունեին:

Առօնն ամէնքը միանալով սկսան երաշարակից «Բնար Հայկական ամսաթերթը՝ միայն հայերէն լեզուով, ի հանդէս ածելով Զուհաննանի, Մրանեանի և Ֆօօֆինի» (իտալ.) հեղինակած ազգ. եղերը: Պարախուարաց Գարբիէլ Մրանեան չկցա՞ն այս օգտակար ձևանարկին մէջ հարկ եղած օգնորդինը շարունակիլ՝ իր վագանաս եւ անոնինիալ մահուամբը, որ տեսի ունեցու 1862 հոկտ. 13ին, տնօւր սպալուուրիան ներքեւ բոլոր ամբողջ ազգու Այս ցաւալի կրուսով թէեւ զիսաւոր ուժերէի մէկը պահսեցու, բայց Մրանեան Ընկերութիւնը ոզելով անմահոցներ հիմնադրին յիշատակը, ցոնաց նոր մզում մը առ զործին եւ այս նպատակով նոյն տարւոյ դեկտ. 21ին ի յիշատակ Գարբիէլ Մրանեանի եւ ի նպաստ «Բնար» հանդիսին՝ ներկայացում մը կազմակերպեց Աւելինիան բարենին մէջ, որով կարողացան իիչ մը առնեն եւս ուղարկել երաժշտական սոյն ամսաթերթը:

Թէեւ առաջ կարեն եղաւ Մրանեանի կեանքը, բայց բազ մարիւ հեղինակութիւններ բոլորց, որոնց մէջ կը յիշուին «Այսու մեռնալք» Շարութեան մեղեցին եւ «Ամէն Հայր ուուրբը՝ Պէյարի Արապան եղանակով»^(*) առյանց իւն կը պահպանի մէկ' մեծասահն զու լեզու։ զորքիկ եղըր՝ զու շարադրեց Միւրտիչ Պէյիկրապեան. եւ եղանակից Գարբիէլ Մրանեան, ուռուց երբէ մասներնուն անցընկու» քէ չուրչ 60 տարի մեռը հանդիսաւորապէս պիտի եղաւէր 1912ին, Մայր եկեղեցիին մէջ սարբուած զիւեռու զիւտի Ծորեկանին առ բի, դաշնուուրթեամբ եւ զեկալարութեամբ առարտիս Կոմիտաս Վարդոսի. սի, որ եղելի տուաւ իր կողման 100ի մօմ եւրեւու եղայնումքի անդամներուն, ներկայ զանուող հայ եւ օտարազգի հազարաւոր հանդիսականներէն բռուն ծափանաւութիւններ խլելով:

Հանգուցեալ երաժիշտը՝ ժարդիցեան ռամիկ դասակարգէն «Խորանի Գարբիէլ» անուամբ կը յոցուցաւեր, ուսուեւան համար հոտնանան Գարբիէլէն՝ որ «Բիշիչու Գարբիէլ» կը կոչուէ, թերեւու այն առնեն իւնեց մականուններով կոչելու սովորութիւն չըլլարուն:

ԱՐԴԻՍԱԿԱՆ Ա. ՔՀ. ՃԻՍՍ.ԲԻ.ԽՈ.Ն

(*) Յովհաննէս ձանֆէսենան (1904), որ այս տողերը գրողին սըրտակից բարեկամն ու Պետրոս Դուրենանի և Գարբիէլ երանեանի մօտիկ ազգականն էր, շատ անզամ պատմած է մեզ հետեւեալ անէկթուուր. Անման հեղինակը երբ որ մը կը եղանակած յիշեալ «Ամէն Հայր Մուրրայ» կ'երգէ Մայր եկեղեցիին մէջ, ներկայ զանուող Այիրաներէն մէկը ա'յնքան կը յափշտակուի որ Ա. Պատարագի արարողութեան աւարտումն վերջը երանեանը կը բով կանչելով՝ թղթադրամի 1000 դրշնոց ծրար մը կը նուիրէ, պատուիրելով միանգամայն որ ակէն կիրակի այդ ալմէն Հայր Մուրրայ երգել տայ, որպէսզի թէ՛ ինքը և թէ ծովուրդը հոգեկան վերացումով ունկնդրէ այդ զմայլելի եղանակը և գոհունակութեամբ վերադառնայ:

Վ. ՄՐՈՒԱՆՉԵԱՆՅ ԵՒ ԻՐ ՀԱՄԵՐԴՆԵՐԻ

Հոգիւոյն Մրուանչեանց Ս.ի եղբօրարդին եւ Կոմիսար Արդ.ի առժամանակ սահմերէն վաղարշակ Մրուանչեանց, վեցին տանի մը տարածած ընթացքին, մասնաւորար Ծզիստափ մէջ սահյած զելառաւաստական կանոնական խանդավառութեամբ, իւր յօշնած եղեալ ու համերգներով կը ներկայանայ Հայ երածուուրեան արդիւնաւոր մօնկ-ներէն մէկը:



Վ. Մ. ՄՐՈՒԱՆ
ՄՐՈՒԱՆՉԵԱՆՅ

Եղեւո Մրուանչէն լայն ժողովրդականութիւն կը վայելին նոր Ալագեազ, Տըլէ եաման, Սիրուհիս, Հայրենի Քարուն, Վշտի ծիծազ, Ցարքային, Անգարձ երջանկութիւն, և ուրիշներ:

Առջի նույն զեղեցիկ դասնաւուումներ ժողովրդական եղեւու: Ֆանօր են երեւան բազ եւ տակիր եւ Առ Հայաստանի:

Վ. Մրուանչեանց հրատարակած է 7 երածուուկան հետապնդութիւն, որոնք կը պարունակեն յիսուսի չափ իմենուոյն եղեւ եւ ժողովրդական եղեւու դասնաւուումներ Ռւթի բազմաթիւ անինիք աշխատութիւններ, որոնց մէջ կան եւ ուղարկան նօւնաւու եղեւու զարդիկ բազմանութիւններ:

Երիտասարդ, խառնմանից երգահաննեն կ'սպասուի նօրանու յաջորդաւրիւններ եւ արժեկաւու ուրիշ եւ կասիւութիւններ:



Ա. Առաքելակեանի Ազգեանութիւն եւ կանո երգախումբը

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԵՐԱԺԵՑԱԿԱՆ ԵՐԿԵՐԸ

Տես Ա. — ՊԱՐՈՒՅՐ

ԵՐԱՆԴԻ (Երևանայ), Ահնեաթի (Շուշչուայ), ՄԱՐԱԼԻ (Շուշուայ), ՇՈՒՇԻԿԻ (Վաղարշապատի), ԵԵՏ-ԱԲԱՋ (Կարսոյ), ՇՈՒՇԻՐ (Կարսոյ):

Տես Բ. — ՄԵԶԳԱԳԻՒՅՆԵՐ

ԳԱՐՈՒԽ (Արօրն ասաց), ՕՐՈՒ (Աղտայ), ԶԻՆԱՐ ԵՄ (Հա առուն չուր է զալիս):

Տես Գ. — ԿԱՎԱԼԵՐԻ (Սիփանայ բաշեր)

ՄԵՆԵՐՊԱՆԻ (Կաշնակի ընկերակցութեամբ)

ԾԻՐԱՆԻ ԵԱՐ, ՆԱԶԱՆՆԻ (Պարերդ), ԷՐԻՈՒՄ ԵՄ, ԽՆԿԻ ԵԱՐ, ՔԵԼԵՐ ՅՈՒԵՐ, ԿՈՒՆԿԻ ՊԱՍՏԻՐ ԿՈՒ ԳՈՒ:

ՀԱՅ ԳԵՎԳԱՅԻ ԵՐԳՆԵՐ

Թիւ 13-22 (ՔԵԼԵՐ ՅՈՒԵՐ, ՔԵԼԵ՛ ՔԵԼԵ, ՍԱՐ ՍԱՐ, ԿԱՆՉԵ՛ ԿՈՒԻՆԿ, ԵՄ ԱԱՐԵՆ ԿՈՒԴԱՑԻ, ԶԻՆՉ ՈՒ ԶԻՆՉ, ԱԼՈԴԵԱԶ, ԽՆԿԻ ԵԱՐ, ՅԱ ԱՑԼՈՒՂ, ԿՈՒԾՆ, ԱԲԱՑ):

Թիւ 23-32 (Ա.Ա.Ա.Օ.ՏՈՒԻ ԲԱՐԻ ՀՈՒՄ, ՇՈՐՈՈՐ, ԱՆՈՒՇ, ՀՈՎ ԼԻՆԻ, ԿՈՒԺԻՆ, ԱՌԱՅ, ԱԱՐԵՆ ԵԱՀԻ, ԴՆԱ ԳՆԱ. ՕՐՈՇ ԱԴԻՆԾ, ՊՈՆԱ ԵԱՄ. ԽՈՒՄԱՐ, ՔԱՂՃԱՆ):

Այս երաժշտ. երկերը կը վաճառուին տարաբախտ հեղինակին ի նպաստ Դիմել Հայ. Կրթ. Հիմարկութեան

The Bookstore Armenian Educational Foundation

331 - 4 th Ave. NEW-YORK

ԱՐԲԵՉԵՆ ԲՐԱԺ-ՇՄՈՒԹԻ-ՆԸ

Սրբազններաժշտութիւնը ծագում առաջին քրիստոնեաներէն, որոնք գետնափոր տեղիր հաւաքուելով կ'երգէին եւ կ'ազդոթէին Գետնափոր մութ տեղերու մէջ եղած երաժշտութիւնը սակայն մթութեան մէջ մնաց, ինչ որ Կորուսու մըն է. վանզի, հոն կը յուսայինք գտնել կապը որ կը գտնուի հին եւ նոր երաժշտութեան միջեւ:

Ճշմարտանման ենթադրութիւնը այն է թէ՝ այս երաժշտութիւնը իրառնուրդ մըն էր լատինական, հրեական եւ յունական երաժշտութեանց, տրուած լլալով որ Հրեաներն եւ Հւազմայեցիները առաջին անգամ ընդունեցին Քրիստոնէութիւնը, Ճշմարիտ է նաեւ որ նախնական այս երաժշտութիւնը diatoniqüe եւ օմո-ֆոն լլալով միմիայն vocale էր Եկեղեցական երաժշտութիւնով զրագուներէն առաջիններն են Hilarion և պահապառը S. Clement d'Alexandrie եւ S. Basile լ.



Ա. Ամբրոսիանս

գրի առաւ Եկեղեցական նախնական երգերը, ինքն ալ քանի մը տաղեր յօրինելով, Gregoir Ա. Պապը նրգ գարու վերջը Եկեղեցական երաժշտութիւնը կազմաւորեց, նիրուեծելով լաւագոյն գործեր, որոնց մէ շատիրը՝ ննքը յօրինեց եւ այսպէս ճնաւ antiphonaliterը, որ իր հեղինակին անունը առնելով (chant gregorien), Սրբազնն երաժշտութեան հիմը եղաւ, Concentus, Seqrentia, Responsorii, Accentus բաժանումներով:

Միջին դարու եւ հին արուեստին միջեւ եղած շըշանը եթէ նկատենք պատմական շըշանը, այնուհետեւ կ'սկսի Քրիստոնէական շըշանը:

10րդ դարու վերջը իտալիոյ Pomposaf վանքին մէջէն Guido Arezzo աբեղան հնարեց երաժշտութեան գիծերը եւ նօթերը որոնք ընդհանուր աշխարհի մէջ կը գործածուին մինչեւ հիմա Այս գիւտին վրայ երաժշտութիւնը սկսաւ հսկայագայլ յառաջդիմել:

Հոս երաժշտութեան բոլոր շրջաններուն հետեւելով մանրամասնութիւններ տալ կարելի չըլլալով, կը բաւէ օսել թէ 13րդ. դարուն վերջը երեւան եկաւ երաժշտական նոր մեթոս մը, որ *Contrepoint* անունը առաւ 14րդ դարէն 16րդ դար *Contrepoint*ը որ իր սկզբնական շրջանին թուաբանական ծշմարիտ էտude մը եղած էր, ոկտավ կատարելագործուիլ եւ հասնիլ արուեստին բարձրութեան

14րդ դարուն Հոլլանտայի մէջ սկսած էր ծնունդ առնել կատարեալ երաժշտական շրջան մը, որ *École Flammande*ին ծնունդ տուաւ, եւ այս դպրոցին վարպետները Հոլլամի քահայակետական եկեղեցին հրամակութեան եւ եղան բազմաձայն եկեղեցական երգերուն հեղինակները Այս հին վարպետներուն մէջ կրնանք յիշել *Guillaume Dufay* որ Հոլոնի Ս. Պետրոս եկեղեցիին վարիչը եղաւ երկար ատենների իրէ վերջ կրնանք յիշել *Busnois, Fauques, Brossart, Ockenheim*, եւն, եւն, յիտոյ *Josquin Desprez* (1450-1521) որ ֆլամանդան դպրոցին գլխաւոր վարպետներէն մէկը եղաւ եւ գրեց շատ մը եկեղեցական *Messe*ներ եւ տապեր: Այդ շրջանին երաժշտութեան իշխան կոչուեցաւ *Roland de Lattre* են. 1520րն, որ շատ մը եկեղեցական *Messe*ներ եւ *Mottetti*ներ գրեց Կ'արժէ յիշել *Martin Luther* որ *Choral* երաժշտութեան զարկ տուաւ: Մրգազան երաժշտութիւնը ամբողջ աշխարհին փայլեցնողը եղաւ *Pier Luigi du Palestrina*, որ ծնած է *Prenesteh* մէջ, Հոլոնի մօտ, 1526 թուականին Գաղափար մը տալու իր համար երաժշտութեան մասին, կը բաւէ յիշել թէ 94 *Messe* գրած է (որուն մէջէն *Papa Marcello*ի *Messe*ը եւ *Assumpta est Maria in cœlum*ը գլուխ գործոցներ են), նաեւ ունի շատ մը *Motets*ներ եւ *Offertorio*ներ, որոնք բաւական են տարի մը երգուելու. *Psalmes*ներ եւ *Hymnes*ր: Իր նշանաւոր ժամանակակիցներն եղան *Mannini, Animuccia, Anerio, Soriani, Gregoire Allegri* (1586-1652) հշանաւոր իր *Miserere*ով, *Bernabei, Benevoli*, եւայլու.

*Palestrina*ով սրբազան երաժշտութիւնը իր բարձրութեան գագաթնակետին հասած էր ուրիշ անդին երթալ անկարելի էր. իրմէ յիտոյ եկեղեցական երաժշտութիւնը սկսաւ այստիրուիլ: Այս շրջանին գտնուեցան վարպետներ, որոնք միմիայն եկեղեցական երաժշտութեան յօրինակներ չըլլալով դարձեալ արտադրեցին նշանաւոր գործեր: *Cavalli* (1600-1676) *Giacomo Carissimi* (1604-1674) որ *Oratorio* կատարելութեան հասցուց: *Alessandro Stradella* (1645-1681) հեղինակը *Pieta Signore*, նշանաւոր եղանակին: *Giovanni Battista Pergolesi* (1710-1736) որուն *Miserere, Messe de requiem* եւ *Stabat Mater* նշանաւոր են աւելի մեզ մօտ *Mozart* իր երկնային *Requiem*ով:

Մրգազան երաժշտութեան մէջ լաւ տեղ մը պէտք է տանք օրգանի վարպետներուն, որ այնքան գեղեցիկ կտորներ գրած են, վասնզի, օրգանը այդ շրջանին նուագներուն թագաւորը կոչուած էր, Հնարուած ճրդ դարուն *Ctesibis* հոռլիմայեցիին կողմէ, եւ որուն զաւակը *Herone* կատարելագործեց: Բիւզանդացիք շատ կարող *orgue* պատրաստողներ եղան լաւ *organiste*ներուն մէջ կրնանք յիշել *Claudio Merulo, Gabrielli, Volpe, Banchieri, Parabosco*, եւ ամենէն

Գերոլամօ Frescobaldi (1583-1644), որուն համար կը պառան թէ առաջին անգամ երբ Հռոմի Ս. Պետրոս եկեղեցին մէջ նուագեց, 30 հազար հոգինք գային ունկդրելու, ինք մեծ կոմպոզիտուր մը եղաւ եւ կատարելագործեց *Fugue* Արժեքաւոր *organiste* եղան Bernardo Pasquini, (1637-1710) Lotti, Vinacese, Casini, եւն: Վերադառնալով եկեղեցական երաժշտութեան, կը գըտնէնք Emmanuele Astorge, Antonio Caldara, Baldasare Galuppi (1706-1785) Pitoni, Gasperini, Pasquini, մանաւանդ Benedetto Marcello, որուն 50 հատ *Psaume* նշանաւոր են, անուանի է Pere Martinis (1706-1784) որ ունեցաւ երեւելի աշակերտներ Gluck, Mozart, Pere Mattei, եւլու:

Դերմանական կոմպոզիտուրուն մէջ կը գտնենք շատ մեծեր Haendel (1685-1759) որուն *Messiah* ուսաթօռիօն անմահ գլուխ գործոց մըն է: Bach (1685-1750) կոմպոզիտուրու հսկան որուն աշխատութիւններէն շատերը գժմախտաբար կրառուած են. ինչ որ մասցած է զլուխ գործոցներ են, որոնցից կրանք յիշել իր *Oratorio* *Passion de S. Matteo, si mineur* *Messe* եւ շատեր: Haydn որ 800է աւելի գործեր ունի, զանազան տեսակ, որոնց 19 հատ *messe* եւ 4 *oratorio* կը գտնուի: Mendelsohn իր *psaume* նրան ուսաթօռիօննով, Paulas, Elia, եւլու:

Ֆրանսայի գալով՝ հան կը գտնենք Lulli (1633-1687), որ եկեղեցական կտրներով եւ նամանաւանդ miserere ով նշանաւոր է: Rameau (1683-1764) ֆատերական փարավոր մը ըլլալէ առաջ գրած է եկեղեցական գործեր. Luigi Cherubiniի քայլ *Messe*, իր requiemը եւ ութաձայն credou եղան սրբազն գոհարներ:

Մեր ժամանակները հասնելէ առաջ, չմոռնանք յիշելու Մեծն Beethovenը իր *Remesse* եւ իր Crist all Oliveto ուսաթօռիյով, ինչպէս նաև Rossini իր Stabat Materով, որոնք սրբազն երաժշտութեան մէջ պատուոյ տեղը կը գրանի:

Ժամանակի ընթացքին, ինչպէս վերը յիշուեցաւ, սրբազն երաժշտութիւնը սկսաւ կրսնցնել իր liturgique styleը եւ թատերականին մօտենալ քանի տարիները կ'անցնէին այնքան զգալի կ'ըլլար հակառակ անոր որ 18րդ դարուն կը հանդիպինք. Gounodի Saint-Saensի եւ իտալիուն մէջ Busi, Mancinelliի եկեղեցական երաժշտութիւնը սրբազն ըլլալու ոչինչ ունէր:

Այս վիճակին վերջ տալ պէտք էր: 1903ին Pio 10րդ Պապը հապարակ հանեց նշանաւոր Motu-Proprioi, Սրբազն երաժշտութիւնը վերատին կարենալ քերելու համար իր նախնի աստիճանին եւ արժանիքին իրեն անխոնջ գործակից եղաւ Lorenzino Perosi, որ շինեց շատ մը messe եւ Mottettiներ յիշոյ տար վրայ ուրիշ փարավունիք ինչպէս Luigi Bottazo, Oresta, Ravanello, Giovanni Tebaldini, Enrico Bossi, Salvator Gallotti, Mattioli, Mitterer, Haller, Hartmann եւ շատեր սկսան գրել Սրբազն երաժշտութեան կտորներ:

Այս բոլորը կ'ապայուցանեն թէ Սրբազն երաժշտութիւնը պարտաւոր է միշտ վերանորոգուել եւ ընթանալ ժամանակին հետ զուգընթացաբար, բնաւ ետ չմնալ, գտնուել միշտ իր բարձրութեան վրայ եւ կատարել իր գերը:

ՎԱՀԱՆԻ ԻՆԹԵՐԱՇԽԱՆ

ԲՐՈՓ. ՄԻՒՏՅԵՆՄԻԱՅԵՆ ԵՒ ԻՐ ԱՌԱՎԴԱԽԱՌԻՄՔԸ

Զինադադարի յաջորդ տարին, Առևաւուսգիւղի մէջ քանի մը երաժշտասէր երիտասարդներ քով քովի գալով *Salon·orchestre* մը կազմելու գաղափարը յլացան, ղեկավարութեամբ Պ. Միւհէնտիսեանի Համեստ քայլերով, այս նուագախումբը հետզհետէ առաջացաւ, եւ տարիներու ընթացքին յաջողեցաւ շօշափելի արդիւնք մը երեւան բերել:

Պ. Միւհէնտիսեանի նուագախումբը, լուրջ աշխատութենէ մը յետոյ, առաջին անգամ երեւան 1926ի սկզբները, Ռ. Գոլէճի սրահին մէջ, յայտագիր ունենալով գրման եւ ուսուաստագէտներու ընտրելագոյն գործերը: Ցարի մը յետոյ, աւելի ծանր ու դժուարին յայտագրով մը երեւան ֆրանսական Թատրոնին մէջ եւ անսպասելի խանդակավառութիւն առաջ բերաւ, իսկ վերջին պաշտօնական նուագահանդէսը, որ արուեցաւ անցեալ տարի ապրիլին, ընդհանուր հետաքրքրութիւն արթնցուց Պոլսոյ հասարակութեան մէջ, եւ զործեց այն տպաւորութիւնը, ինչ որ պիտի ընէր եւրոպական լաւագոյն *orchestre* մը: Այս պարագան հաստատեցն օտար արուեստագէտներ եւս, որոնք իրենց մասնակցութիւնը բերած էին նոյն նուագահանդէսին:

Նուագախումբը, որ իր գոյութիւնն ու կատարելութիւնը կը պարագի Պ. Միւհէնտիսեանի յարատեւ եւ անիսոնջ ջանքերուն, այսօր երաժշտական դպրոցի մը երեւոյթը ստացած է, հացնելով բազմաթիւ երկուեռ աշակերտներ, արուեստի սիրով իանդավառ:

Պ. Միւհէնտիսեանի նուագախումբին տեւականութեան կարեւուրագոյն ազդակներէն մէկը կարելի է համարել տիրող կարգապահական ոգին Երիտասարդ երաժշտագէտը իր իսւմբով բարձր եւ ակնիւ նպատակ մը կը հետապնդէ: այն է զարգացնել երաժշտական արևուետը այս միջավայրին մէջ: Քաջալերելով անոր հետեւող նոր ուժերը:

Պ. Միւհէնտիսեանի ուսուցման ինքնուրոյն մեթոդը ուշագրաւ է: Այն աստիճանական յառաջդիմութիւնը, որուն հասած է իր կազմակերպած խումբը, միանդամայն ցոյց կու տայ որ ան քաջատեղեակ է երաժշտական արուեստի նրբութիւններուն:

Ա. Գ.

AVO



ՀԱՅ ՀԱՆՁԱՐԻ ՆԿԱՐՉՈՒԹՈՒՄՆԵՐԻ ՄԵջ

ՎԱՐԴԱՆ ՄԱՆՈՒԵԱՆ

1925ին Ֆրանսուա Հանրապետութիւնը ի յարկանս եւ ի գնահատութիւն ծովանկարիչ Վ. Մարտիրոսյանի, կը շնորհէր Լեժին Տ'օնիշտու շքանշանը: Այս առթիւ թերթերն ու Հանդէսները համակրական յօդուածներ նույիբնցին հայ մեծատաղանդ արուեստոգէտին, որ հետուուր ափունքներու վրայ իր ցեղին պատիւը կը բարձրացնէր իր մոդական արուեստով:



Վ. ՄԱՆՈՒԵԱՆ

Թու կը կրիպտեան բնութեան անդուսապ ուժերին ու ներգաշնակութիւնը: Դեռ բնաւ տեսած չէի այս նիւթը, այս ահարկու կեանքը այնի մը մկանքներով փոթցած, ուր կը խոտայ իրադայլից եւ իր բընթանական գործակիւնները, ծովիր մութ եւ ծանր հազիւ քանի մը մկանքներով փոթցած, ուր կը խոտայ փոթորկէ առաջ բոլոր ովկիսանոսի կատաղութիւննը: Վարպետ նկարչին դիմագծին եւ նկարներուն միջեւ նոյն արտայայտիչ բնադրուշը եւ կորովը կը կարգանք... նոյն ազնուականութիւնը եւ կիրքը, բնութեան անդուսապ ուժերին ու ներգաշնակութիւնը: Դեռ բնաւ տեսած չէի այս նիւթը, այս ահարկու կեանքը այդցած ճշտութեամբ եւ այդպիսի գծագրութեամբ ներկայացուած: անոնք անմրցելի կը մուանու:

Օճառ ՄՄիկի Կ'ըսէ. «Մարտիրոսյան իրուապէս կը ճանչնայ ալիքին դիւրահեղ անդամազնութիւնը, եւ աներկեւզ կը լեցնէ անով միայն ամբողջ կտաւ մը, ինչպէս օր՝ «Գագդէկաթուի մէջ, մեր աչքերուն առջեւ կը կեղրունացնէ շարժում՝ կեանք կու տայ, հրաշալիօրէն կը խորհրդանշէ անդունդներէն ծնող եւ ահաւոր շարժուի ուժքը: Ակա վեհօրէն Կ'ելէ եւ ո՛րչաւ բարձրանայ ա՛յնչափ կ'այլակերպի, գրեթէ եթերային՝ աննիւթ կը դառնայ մութ կապոյտէն թեթեւ փրփուրի եւ անտեսանելի պլազմակներու վերածուելով, ապա Կ'իյնայ նետահար դիւցազնի մը պէս: Բուռ իսկ այսպիսի յարմար պահու առնւած նկարը հազուագիւտ քնքութիւն մ'ունի:

Ահա իր «Զկնութեան» լուսնի կտային» նկարը ջոյգ մը ձկնորսի նաւակներ վէտ վէտ ալիքներու ծփումով անդորր անդորր գեշերուան լուսնոյ բիծ ամպերու մէջէն, անոնց աւելի խորհրդաւորութիւն տալավ, կը սփոք



Զկնութեան» (ուսմիկայից (Վ. Մակորեանց))

իր լոյսը իտական մելամաղչուտ երկնքին զբայ: Քաղցր երազներով գեղուն նկար մը:

*** Մախոխեանի նկարներէն շատերը արժ անավայել տեղեր գրա:
և են թանգարաններու մէջ, իբր կատարելութեան եւ ուժեղութեան օրինակներ:

Մախոխեանի մենամարտը արուեստի յաղթանակներ կու տայ՝
կը զուգէ զգացման թեքնիք, աշխատութեան՝ հաւատք, տաղանդին՝
բարոյական ազնուականութիւն, ու այս բոլորն ալ կատարեալ ձեւով:



Անդրադարձն կ Գորկեար (կ. Մախոխեան)

Անցեալ եւ ժամանակակից ու ամէն գարերու մեծ շարքին մէջն է
ան ովկիանոսի այս մեծ բանաստեղծը, որ կու գայ անմահացնել հայ
հանճարը բոլոր օտար գեղարուեստի աշխարհին մէջ:

(Պ.)

Տ. Ա., Խ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻ ՊԵՂԱՅՎՈՒԹԵԱՆ ՄՐՑՈՒՄ

Հերու, յունիս 4ին, Ամերիկայի Թերասա նահանգին Կալվինթըն քաղաքին մէջ տեղի ունեցաւ աշխարհի գեղեցկութեան մրցումը։ Մրցումին մասնակցելու համար իրենց գեղու հիները դրիեր էին եւրոպա-



ՕՐ. ՌԵՎՈՍՈՆ Ա. Լ. Է.

Կան եօթք երկինքեր, ֆրանսա, Գերմանիա, Պելժիզա, Իտալիա, Սպանիա եւ Լիւրաչնպուրի։

Քեզեցկու հիները զատաւորներան ներկայացած էին երկու բարազով։ Ծովային բազանքի բարակ հազուստով՝ մարմնին մեւն ու գեղեցկութիւնը ցուցադրելու։ Եւ նրեկոյթի արգուզարդով՝ վայելչութիւնն ու շնորհը արտայատելու համար։

Քաւասունըմէկ մրցողներուն մէջ առաջնոր հռչակուեցաւ Շիրակոյի գեղու հին Օր. Էլլավան Հիւզըն (Միս Շիրակոյ), իսկ երկրորդ եղած է Ֆրանսայի գեղու հին Օր. Ռէյմնս Ալէն (Միս Ֆրանսայի)։

Օր. Ռէյմնս Ալէն 17 տարեկան է, պարագայ մը որ իր աննպաստ ազգեցութիւնը ունեցած է մրցումին մէջ, արուած ըլլալով որ մրցորդները 18 տարեկան պէտք է ըլլային։ Օր. Ալէն ազգին է փաստաբան Պ. Ալէն Տիւռթո-

թի, որ ներկայիս զործէ բաշտած է եւ դերասանութիւն կ'ընէ։ Միա ֆրանս ալ բեմելած է առաջին անգամ Օտլոնի մէջ։




ՄԻՍ ՇԻՐԱԿՈՅ (Օր. Էլլավան Հիւզըն, 1928ի գեղեցկութիւնը)

AVO

ՄԱԿԱՂԱԹԵԱԸ «ՍԱՍԱՆՑԻ», Ա.ԻՆՏԱՐԱՆՆԵՐ

«Սասանցի» անունով երեք մագաղաթեայ աւետարաններ կային Ակնայ
մէջ. Ասոնցմէ երկուքը այժմ կը մնան անփրոււտ Առաջինը՝ Կամարականի
եկեղեցին նույիրուած, կը ներկայացնէ մնացիտական ալմէր. թիշտակա-
րանը պատուուած ըլլալուն, յայտնի. չէ թէ ո՞ր թուին, որո՞ւ կողմէ զրուած
է ։ Սակայն տեղ տեղ չեն պակսիր ապացոյցներ, որոնցմով կարելի Կ'ըլլայ



Կամարականի «Սասանցի» Աւետարաններ եւլու էջ

հաստատել որ ժԱ. դարու զործ է, և զանբէ զանբ նույիրուելէ յետոյ եկած
է Ակն։

Երկրորդը՝ Ապուչեխի «Սասանցին» նոր զարերու զործ է, և աւելի
գեղարուեստական արժէք ունի քան թէ հնագիտական։ Առաւելութիւններէն
զիխաւորները այն է որ նկարագրդ է ։ Շուրջ 75 զունազեղ զմայելի նկար-
ներ կը զարդարեն անոր էշերը։ Թիշտակարանին համաձայն, «Գրեցաւ ծաղ-
կեցաւ եւ յօրինեցաւ ի բուին Հայոց Ո.ՃԶ.» Սերաստիացի տիրացու Բար-
սեղի և Յակոբի կողմէ։ Ապուչեխի Ա. Նշան եկեղեցին նույիրուած է այս
աւետարանը Ակօլենց Մհսու. Օհաննէսի որդի Խոժայ Դրիգորին կողմէ։

«Սասանցի» աւետարանները մեծ յարզ կը վայելէին, մասնաւորաբար
իրենց բուժիչ հանգամանքով։



Ազգային «Սասանցի» Ավետարանին նկար մը

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ՄԵԼԻՏԻՆՔԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՄԱԴԱՐԱԹԵԱՑ ՓՈՔՐԱԴԻՐ ԱԽԵՏԱՐԱՆԻՆ

«Շնորհիւ Տռն սկսալ է ողբերմութեամբ նորին, յանգեկեալ աւարտեցաւ մասեանս աստուածային երկրպագելի և համբուրելի Ս. Աւետարանս յամի Զժի՞ Երորդի թուարերութեանս Հայկազեան Տոմարի»

Յաստուածապահ զգեակս Հռովմէլլայ, ընդ հովանեաւ Ս. Տաճարիս և Ս. Հոգաւորչին մերոյ երամանաւ եւ ծախիւք երջանիկ հայրապետին Հայոց



ՄԵԼԻՏԻՆՔԻ մագաղաքեայ Աւետարանէնի երկու էջ

Տռն. Կոստանդեայ որ զատուածահանց վարուց և բարի անուանս, անհամեման ուներ զպամութիւնն Որ և ի կեանս իւր ի ձեռն բաշակրօն բահանսային Թորոսի եղրօր որդւոյ իւրոյ, ետ զրել զա իմոյ անարժանութեանս Թորոսի մականուն Ծաւուլին Կոչելոյ եւ նուիրեաց զա կտակ հոգւոյ իւրոյ և ծնողացն և զեղեցիկ մանկան Հեթմոյ որդւոյ Լեւնի որդւու Հեթում թագանորին, եւ ինքն կատարեալ զկեանս իւր հանգեաւ Քս. կալեալ զաթուա Հայրանպետութեան զամո Խե. և Որ և ի շնորհացն Աստուծոյ եւ երամանաւ թագաւորին Հեթմոյ յաշորդէ զաթուան Ս. Տ. Յակոր այր բարի և փարդապետ Հին և նոր Կտակարանաց, անապատական վարուք նզնեալ ի մամանակի յայսմիկ Մեծն Անտիր զերի վարեաց զրազումս անօրէն

արքայէն Եղիպտացւոց, և բազումը եղեն սպանեալք և զերիք նորա, և կոկիծ աստուածաբնակ Ս. և հոչակաւոր տաճարացն որ ի նմաւ Զոր ոչ է պատմել զերաշատեսակ վայելչութիւն զեղոյ նոցա որք հրով սպառեցան թայս երկիրէ և չարալլուկ համբաւայ զարհուրեցան բազում զաւառ և առաւել աշխարհն Կիլիկեցոց. և մինչ յայսմ մեծի տագնապի և դողման էաք, բացաւ առաւօտ խաղաղութեան մարդասիրին Աստուծոյ, և Մեծն Լեւոն Թազամառանզն Հայոց, զերծել եղեւ խնամքն Աստուծոյ յերկաթի հալոցացն ի ծառայութենէ և ի ձեռաց նոյն արքային Եղիպտացւոց և բազում պատուով և ընծայիք եկն յաշխարհ և ի հայրենի աթոռ իւր և եղեւ խաղաղութութիւն երկրիս և խնդութիւն Քրիստոնէից: ի սոյն աւուրս եղեւ զրչագրչութիւն սորա զանազան նիւթաք եւ երանգ երանգ զունակը առ ի սիրալի լինել որդոյ սրբոյ եկեղեցւոյ: Վասն որոյ աղաչեմ զեեզ ով որդիք լուսոյ Մայր Սիռնի. որք վայելէք սովաւ յիշեցիք աղօթիւր ի Տէր գարմանաւորսն ամենայն բարեաց յիշատակի զԱ. Հայրապետին զՃ. Կոստանդին ստացող սորա և զժառանզող սորին զծիրածանին մանուկն Հեթում և զհայրիտ Լեւոն Թազամառանզ և զմայրիտ բարեպաշտուէին նուիրեալ ի թագուէի Հայոց Կեռան Կոչեցեալ Բարեպաշա աւնեացն Հեթում երախտագործ Հայոց և ինձ անարժանիս. որդոր և զստերօք և ամենայն զարմիւր. Որոց ննջեցելոցն հանգիստ և ողորմութիւն պարզեւեսցէ Քս. Աստուած և զնացեալան անխռով խաղաղութեամբ պահեսցէ և երկնաւոր թագաւորութեանն հաղորդս արասէ ամէն:

Յիշել աղաչեմ և զարիխազոյն քահանայն թորոս, որ զծախս զրոցս երկրորդեաց զոսկի:

Յապս անմեղ զրիս աղաչեմ յիշել զանարժանութիւն իմ և զծնողս և զորդիս իմ, և զւսուցիչն և զամենայն երախտազործս իմ և զկազմող սորա:

Եւ Քս. Ած. զմեզ յիշեսցէ ի զալստեան իւրում որ է օրհնել լնդհօր եւ Ս. Հոգուն այժմ և միշտ և յափտեանս ամէն:

Վարձրն եկեղեցւոյ երանի ում թողութիւն և Քս. որդի Աստուծոյ, ամէն:

Զկազմող սորա զեռաքել Հնազանդենց և զծնողսն իմ և զհարազատսն իմ զկարազեա բննյ. զհանգուցեալսն ի Քս. աղաչեմ յիշել ի Տէր ի թուին Զմիւ:





1. Տիկ. Արմենուի Ճիշտանան (Կարնեցի), 2. Օր. Զավել Զիլին-
կիրեան (Պոլսեցի), 3. Տիկ. Վարդանյաց Զուզագեան (Մլ-
գազցի), 4. Օր. Խւայուլ Տավեսան (Խզմիցիցի), 5.
Օր. Տիգրանուի Մռամեան (Գարաջիսարցի)

Բարիզի Աղբատախնամին Օժանզակ նէօյեիի Հայ Օրիորդներու
Միութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած «Առարինութեան Մրցա-
նականերու բաշխումը (2000ական ֆրանք) աեղի ունեցաւ հերու 2 յունիսին,
նախազահութեամբ Տ. Վուամշակուն նպա. Քիպարեանի. ըստ զնահատու-
թեան բննիչ մասնախումբին, բաղկացած Տիկիններ Ա. Արամուլեանէ,
Ե. Լ. Ճեկահիրեանէ, Հ. Խոսրավեանէ և Յ. Էստեանէ:

ՖՐԱՆՍՈՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ

ԵՐԵԿ Կ ԵՒ Ա Յ Ս Օ Ր

Ֆրանսահայ գաղութը այնքան ճին է մըրբան կարենանք անցեալը վերաբազրել, հետախուզել պատմական փաստացի տուեայներով, ինչ որ ներկայ դարու ժամանակիցներու համար շատ զժուար զործ մը չէ:

Արդարեւ մեր երկրին գիրքը առաջին օրէն իսկ պատճառ զարձած է գաղթականական ստուար յումբերու սա կամ նա, հեռու կամ մօտ օտար հողամատերու վրայ տեղափոխման. Կասկած չկայ որ զաղթով Հայերէն ոմանք պիտի հասատուած ըլլան ի մէջ այլոց ֆրանսա, ինչ պէս Լեհաստան, Խումսնիա, Պետարապիա, Խրիմ, Աւստրիա, Թրակիա, Կալիցիա, Հոլանտա, ենք. Արդէն այդ գաղթերէն աւելի առաջ ունեցած ենք օտար երկիրներու հետ առեւտուրով շարկապուող հայ առեւտրականներ. որոնք զործի բերու մով իրենք կամ իրենց հայ ներկայացներն աւնեցած են այդ երկիրներու գիտաւոր քաղաքներուն մէջ:

Դժմախտաբար մեր ազգակին ազբիւները շատ տկար են, այդ ուղղութեամբ լոյս սփռող, մինչդեռ պրպտելով օտար աղքիւներ, կը տնսնենք որ շատ ծածուկ եւ հետաքրքիր զէպքեր ու դէմքեր երեւան կը հանեն. Մասնաւորելով ֆրանսայի հայ գաղութին՝ ֆրանսական հոգամասը սոր կոխող առաջին Հայը կը համարու ի հայ եկեղեցական մը. Ուսուզիւ այս իրողութեան հաղորդակից կ'ըլլանք Տօւրքի աստուածարան եւ պատմօբան Գրեցօւր եպիսկոպոսէն, որ լատիներէն զրած սֆրանկներու Պատմութեան մէջ կը մատնանչէ 591 թուականին ֆրանսա եկած հայ եպիսկոպոս մը Սիբիրն անունով, եւ կ'աւելցնէ թէ, նոյն ինքն այդ եպիսկոպոսէն լսած է «Քառասուն Մանկանց» չարչարանքներու պատմութիւնը:

Պատմական որոշ տուեալներով ֆրանսա մուտք զործող ու ապրող երկրորդ Հայը կը յիշաատկուի Հետոն թագաւոր Հուսինեան 1384ին, որ կը գախճանի 1393 նոյ. 29ին եւ կը թաղուի Կեղեստինեանց վանքին եկեղեցին մէջ. 1789ին ֆրանսակ յեղափոխութեան լնթացքին շատերու կարգին իր տապանաքարը միայն կը տեղափոխուի Սէն-Տրնիի Արքայարանը:

Իսկ մեր ազգային պատմութիւնը վերլուծելով կը տեսնենք թէ, զանգուածային գաղթ մը տեղի ունեցած է Անիի կործանումէն անմիշապէս վերջ ժեւ. զարուն գէպի Արեւմուտք՝ եւրոպական երկիրներ: Եւ արգէն ժբ. զարուն հայ վաճառականներ կ'երեւին ո՛չ միայն Թրիէսթէ, Վենեաիկ, Խոալիա, այլ նաեւ ֆրանսայի հարաւային ծովեզերքը, որոնք ապա զարերու ընթացքին կը կազմեն քանի մը տասնեակ տուն-

ուոր հայ գաղութներ: Աս որոշ է որ Ֆրանսայի առաջին հայ գաղութը կը կազմուի Մարսէլլ եւ յետոյ Բարիզ ու Լիոն:

ԺԶ. դարէն ի վեր Խաչած Մարսէլլի առեւտրական սենեակի դիւանաթղթերը բաւ ական լոյս կը սփռեն ու երեւան կը հանեն ֆրանսահայ գաղութներու գյոյրթիւնը: Հայ վաճառականներ կարեւոր զեր ստանձնած են ֆրանսական առեւտուրի մէջ, որոնք կը զրադէին մասնաւորաբար ադամանդի եւ որից թանկագին քարերու եւ գորգի աւեւտուրով, իսկ Լիոն այցելող հայ առեւտրականներ մետաքսի գործով: Այս վերջիններու զիսաւորաբար Հնդկաստանէն աժանազին մետաքսներ կը բերէին ֆրանսացիններուն նախանձը գրգռելու աստիճան:

ԺԷ. դարուն է որ ֆրանս, կառավարութիւնը շնորհիւ հայ վաճառականներու Արեւելքի բրիտաննեայ ազգերը ճանչցո ծ է «Հայ» անունով:

Ցույն, Ալթունեան անունով հայ մր (Jean Althen) Պարոկաստանէն իր հետ ֆրանսա բերած է Տորոնի հունտը (քէօր պօյա=garence) եւ մշակած: Ֆրանսացիք շատ օգտուած են ատկէ եւ ի պատիւ այդ անձին Անցողութագրի մէջ կանգնուած է արձան մը 1846 թուին: Կրկին Հայեր են եղած ֆրանսացիններուն մէջ սուբճի զրծածութիւնը ընդհանրացնող, թէ՛ Բարիզի մէջ և թէ՛ Մարսէլլի մէջ առաջին սրճարաններն ալ իրենք են բացած: (Բարիզ՝ Յարութիւն անունով հայ մը 1672ին, իսկ Մարսէլլ՝ Յավհաննէս՝ 1712ին), (Տի՛ս՝ ֆրանս. Տարեգիրը 1927):

Ֆրանսայի մէջ հայկական առաջին տպարանը կը բացուի ի Մարսէլլ Ռոկան վրդ: Դլացնց երեւանցիի կողմէ արքունի հրովարտակով 1673ին «Տարասն Ս. Էջմիածնի եւ Ս. Սարգսի Զօրավարի» անունով, որուն վախճանումէն վերջն ալ շարունակած են մինչեւ 1710 թուականը: Երերորդը կ'ըլլայ Արամեան տպարանը, Բարիզի մէջ հիմուած ձանիկ Արամեանի: Կողմէ 1846ին, որուն մեւակերտած համանուն գրեց նշանաւոր ենք:

Ֆրանսայի առաջին հայկական վարժարանը կը բացուի՝ Բարիզի մէջ: Մուրատան անունով, 1849ին, եւ կը շարունակուի մինչեւ 1870: Անկէ վերջ կը միացուի Վենետիկի Բաֆայէլեան վարժարանին: 1856ին Մխիթարեան Մխաբաններու միջեւ անհամաձայնութեան մը պատճառով, երեք միաբաններ՝ Հ. Գաբրիէլ Այվազովսքի, Հ. Խորէն Քալֆայեան եւ Հ. Ամբրոսիոս Գալֆայեան կը վերադառնան մայրենի եկեղեցի ու Բարիզի մէջ կը հիմնեն «Հայկացեան վարժարանը, որ եւս կարծ կեանք մը կ'ունինայ:

Ֆրանսայի առաջին Հայկական Միութիւնը կը կազմուի «Արարատեան» անունով Բարիզի մէջ, 1849ին, որուն անդամները ապա կը գառնան Ազգ, Սահմանադրութեան հիմնադիրները:

ԺԸ. դարը առհասարակ Ֆրանսա եղած է Հայոց զիսութեան վառարանը, կ'ունենանք նշանաւոր անձնաւորութիւններ, բժիշկներ, փաստաբաններ եւ զիւղատնաեսներ, որոնք իրենց ուսումը կը կառարելաւ գործեն Բարիզի, Մոնթէլիէլ, Լիոնի, Պորտոյի եւ Նանսիի համալսարաններուն մէջ:

Այսպէս թէ այնպէս 1860էն ասլին երեւան կու զայնախ Մարսէյի մէջ եւ ապա ի Բարիզ եկեղեցական կազմակերպութեսն հարցը: Առաջնորդ կ'ունենայ իր վարձու մատուռը մինչեւ 1928 եւ երկրորդը իր սեփական եկեղեցին:

Մինչեւ Զինադադարի սկիզբները, (1918), բովանդակ Ֆրանսայի մէջ կը հաշուուէր հազիւ 2000 հայ, որոնց կարեւոր մէկ մասը ուսանողներ էին Բայց Կիլիկիոյ պարպումէն եւ Էգմիրի դէպրէն անդին տեղի կ'ունենայ զանգուածային գաղթը եւ րիչ ատենուան մէջ Հայութեան թիւը կը համանի մօտաւորապէս 50,000ի, որոնք զիմաստար կը կեզրոնանան Բարիզ ու իր շրջակաները, Լիօն ու իր շրջակաները եւ Մարսէլ ու իր շրջակաները:

Ս. Էջմիածնայ Վեհափառ Հայրապետք՝ Տ. Տ. Գէորգ Ս. Կաթողիկոսը այս ամէնէն իրագեկ, օգոստեամի Պարքեան Ե. Վրդ.ի Էջմիածին ներկայութենէն—ուր զացած էր եպիսկոպոսանալու — Հայրապետական կոնդակով կաթող. պատուիրակ նշանակեց եւրոպիոյ հայ զաղութներուն վրայ, 1925ի սկիզբը:

Կաթող. պատուիրակը գաղութային միօրինակ կազմակերպութեան կարեւոր ծեռնարկները ընել ջանաց եւ թեմին գործերը խորհրդակցաբար վարելու համար մինչեւ իսկ ծեռնարկեց վարչական կազմակեր պութեան եւ ժողովներու կազմութեան, բայց ցաւալի է որ չկրցաւ իրմէ ակնկալուած վարչական կարողութիւնը ցոյց տալու րրէսթիքը բարձր պահել անկողմնակալորէն: Միւս կողմէ կուսակցութիւնները իրենց համար հիանալի կրուախնօտը մը զարձուցին եւ անսնց կարգին հարուստ դասակարգն ալ, որոնք ամէն գնով ջանացին վիճեցնել ամէն տեսակ օրինական կազմակերպութիւն: Որով եւրոպահայ զաղութները իրենց ծնունդի օրուընէ: ա՛լ աւելի անկիրպարան վիճակ մը ստացած են. անոնցմէ խելացիները իրենց զինուն վրկութիւնը կը նային, իրենք իրենց մէջ կազմակերպուելով:

Ֆրանսա բաժնուածէ է 3 հովուական շրջանակներու, կեղոններ ունենալով Բարիզ, Լիօն Մարսէլ:

Բարիզի հոգեւոր շրջանին մէջ կը մտնեն Հիւս, Ֆրանսա, մինչեւ Տիժօն եւ կը հաշուուի մօտաւորապէս 18,000ի մօտ Հայութիւն:

Լիօնի հովուական շրջանին մէջ կը մտնեն ֆրանսայի կեղոնական մասը, որ կը հոգայ նաև ժընէլի հոգեւոր պէտքերը, կը հաշուուի մօտաւորապէս 12,000 Հայ:

Մարսէլի հովուական շրջանին մէջ կը մտնէ Հարաւային Ֆրանսան ամբողջ, ուր կը հաշուուի մօտաւորապէս 20,000 Հայութիւն:

Ըօինը թէ նշանակուած թիւերան մէջ կը մտնեն նաեւ Հայ Ալետարանական եւ Հայ Կաթողիկէ հասարակութիւնները, որոնք եւս ունին իրենց ինքնուրոյն կազմակերպութիւնները, աւելի նիւղաւորեալ ու լուրջ բան Առաքելականները, որոնք դժբախտաբար կուսակցական էնթրիկներու խաղալիկ դարձած են:

I.— Ա Ա Ր Ե Զ

Այս շրջանին մէջ Հայերը զինաւորաբար ցրուած են Բարիզի Բարամասները եւ մերձակայ զիւղերը: Ազգային կեանքը շատ վառ է եւ

AVO

Եւ զաղութը զրեթէ տեղացի զարձած է մեծազոյն մասով իր սեփական գործերով։ Հոս ունինք Ս. Յովհաննէս Մկրտչի անուն հոյսկապ եկեղեցին, Բարիզի ամէնէն հարուստ եւ փայլուն թաղամասին մէջ Եկեղեցին գետինը զնուած եւ շէնքը կաւուցուած է մէկ միլիոն ֆրանքով, բարերարութեամբ նաֆթի իշխան Տիար Աղեքսանդր Մանթաշօֆի (Տիղիսեցի)։ Զեռնարկուած է 1902 թուին եւ օծուած է 1904 հոկտեմբերին ծեռամբ եւրոպիոյ Հայոց Առաջնորդ Հոգելոյս Տ. Դէորդ եպս. Իւթիւննէնի։ Այս եկեղեցին՝ աղօթարան ըլլալէ զատ՝ Բարիզի Հայութեան ազգ, տունը կամ կեղրոնատեղին է, եկեղեցիի հիմնարկութենէն քանի մը տարի առաջ Կ. Պոլէն հրաւիրուած է Բարիզի եւ Պելմիքայի Հայոց նողեւոր նովիւի պաշտօնով Վռամշապուհ թինյ. Քիպարեան, որ հետզետէ բարձրացած է Աւագութեան, ծայրազոյն վարդապետութեան Երևանադէմայ Ս. Պատրիարքէն, եւ այժմ եպիսկոպոսութեան։ 28 տարիներէ ի վեր կը հովուէ անճնուի իրութեամբ։ Պելմիքա այժմ զատուած ու հոն յանձնուած է Ներսէս թինյ. Գանճեանի։

Բարիզի եկեղեցին մէջ կը պաշտօնավարեն ծիստէր 4 բահանաններ՝ Տ. Բարթող Ա. թինյ. Թուգրմթեան, Տ. Վահան Ա. թինյ. Խոյհան, Տ. Թովմաս թինյ. Մնացականնեան եւ Տ. Թութուլ թինյ. Գեղունի։ Կոն նաեւ 3 հատ ալ անպաշտօն բահանաններ՝ Տ. Վարդան, Տ. Գարեգին եւ Տ. Արիսովուն։

Եկեղեցին ունի Հոգարածութիւն մը, որ կ'ըն տրուի եկեղեցական տուրք վճարող ազգայիններու ընդհ. Ժողովէն։ Ներկայ Հոգարածութեան կազմը կը բաղկանայ հետեւեալ անձերէն։

Խաչատուր Ներսէսեան (ատենապետ), Յակով Գալբաթեան (ատենապիտ), Աղոկտոս Կէվրէկ (զանձապետ) եւ Արմենակ Համբարձումեան։

Եկեղեցին ունի նաեւ 2 երաժշտապետներ, Ա. կը՝ Գոյու մճեան եւ երկրորդը՝ Նշան Ռէբրոյեան։ Այս վերջինը կը վարէ բազմաձայնի խումբ մը Բարիզի մէջ զօրեղ կազմակերպութիւններ են Հայ Բարեգործական Բնոհանուուր Միութիւնը, Հայ Մարմակրթական Ընդհանուր Միութիւնը եւ Հայրենիքի Օգնութեան Կօմիտէն։ Ասոնցմէ զատ յիշատակութեան արժանի են։ Հայ Տիկնանց Միութիւնը (հիմնուած 1923թին) որ կը բաղկանայ Կարմիր Խաչի, Ռւսանողաց օգնութեան եւ Գաղթականաց բաժիններէ։ Աղքատախնամ ընկերութիւնը, որ կը հասնի բազմաթիւ կարօւներու, Հայ Բժշկական միանթիւն, Հայ Արուեստագէտներու խրմակցութիւն (հիմնուած 5 յունվար 1926թին)։ Հայ Զափահաս Որբերու միութիւն (հիմնուած 16 դիկոտ. 1925թին)։ Տրամաթիր թատերախումբ ղեկավարութեամբ Տրդատ Նշանեանի, եւ այլ գեղարուեստական միութիւններ։

Բարիզի մէջ հաստատուած է Հաւրակէօգիան Հօմը, Գուգուննուզէն տեղափոխուած 1924թին, որ կը մատակարարուի հանրածանօթ մեծ բարերար Նիւ-Եօրքանքնակ Գարակէօգիան եղայրներէ։ Դպրոցաէր Տիկնանց Միութեան Որբանոց, որ հիմնուած է 1879թին Պոլսոյ մէջ եւ Տառեն մը Սելանիկ եւ Մարսէյլ գործելէ վերջ այժմ հաստատուած է Բարիզ, որուն վարիչներն են Օր. Թագուհի Պալթազարեան եւ Տիկ. Ա. Պոյաճեան։

Բարիզի արուարձաններէն Ալֆօրվիլի օգասուն գիւղին մէջ կան 2000 չայեր, մեծ մասով սեփականատէր ու իսանութպան։ Հոս կոյ այժմ ժամատուն մը, որուն համար Բարիզի եկեղեցիէն կ'երթայ քահանայ մը։ Կրնանը յիշել Սարսէլ, ուր ևս բաւական թուով Հայեր կան։ Իսկ հովուական շրջանակի մէջ ինկող քաղաքներնէն եւ զիւդերէն առհասարակ իւրաքանչիւըք քանի մը տասնեակ Հայեր կը պարունակի։

Ազգ Նախարարաւոն մը բանալու ճարցը չէ իրականացած համայնումքնայ ընտանիքներ չգտնուելուն համար։

Բարիզի մէջ եթէ առաջին տպարան բացողը Արամեան Ճանիկն եղած է, Ֆրանսայի մայրաքաղաքին մէջ ալ առաջին թերթ հրապարակելու նախամեռնութիւնը կը պատկանի Արմաշցի Ա. Մուրատեանի, որ քրիստոնայ առաջին թերթը լրյու կ'ընծայէ «Փարիզը անհւնով իրեւ շաբաթ» 1880 յունուաշ Են սկսեալ ծանիկ Արամեան տպարանէն, ուր ինըք թէ՛ կը խմբագրէր, թէ՛ կը շարէր եւ թէ կը ցրուէր Կանոնաւորարար կը շարունակէ մինչեւ 1863 յունիս ամիս եւ՝ անկէ զերջ կը դադրեցնէ, իր խանգարուած առողջութեան պատճառաւ։ (Արքահամ Մուրատեան 1850ին «Հայրենասէր» թերթը հրատարակած է ի Պոլս, իսկ 1865ին «Արմաւենի» թերթը ի Գանիբէ, որով աշխարհի Յ երկրամասիրու վրայ կ'իթէմբիրէի աշխատաւոր մը եղած է)։

Այժմ Բարիզի մէջ լրյու կը տեսնեն՝ «Ապրագայ» եռօրեայ թերթը իրմագրութեամբ Ա. Թէրզիապաշեանի, Ա. Մաֆրաստեանի եւ Ա. Զօպաննեանի «Երեւան» խմբագրութեամբ Տիկ. Զապէլ Եսայիհնի, եռօրեայ։ «Նոր երկիր» շամաթագրութեամբ Տիկ. Վաշագրատի եւ Դաւիթիկի «Եաւառաջ» ամմնորեայ խմբագրութեամբ Շաւարշ Միսաքեանի «Կավուօշ» երգիծաթերթը՝ Երևանու Թօլյահնէ, «Հայ բուժանք» բժշկական հանդուսը՝ Տօրթ. Քոլուեանէ, Տօրթ. Թորգմանէ եւն։ Իսկ Տարեգիրերէն՝ «Թէսդիկի Տարեցոյց» եւ «Կավուօշի տարեգիրթ» ը։

Կան նաև կարեւոր հայկական տպարաններ, գրածուլարաններ եւ գրատուններ կատարելագործեալ, եւրոպացւոց հետ մրցող ու հաւասարութ:

Բարիզի կաթողիկէ հասարակութիւնն ալ ունի ժողովրդապետւթիւն մը, որ կը վարէ Գաղատիոյ երեւմի առաջնորդ Տ. Գրիգոր Եպս. Պահապանեան եւ Տ. Խետրոս Քէտիհեան, այս վերջինը եկեղեցական եւ վարչական իրաւասութիւններով։

Իսկ հայ Աւետարանական հասարակութիւնը սկսած է կազմակերպութիւն 1927ի վերջերը շնորհիւ Մարտիլի Պատուելի Յովհ։ Հազարութանի։

Լիօն եղած է ժամանակին ինչպէս իսուուեցաւ արդէն ժամադրավայրը արեւելքէն մետարսեղէն բերող բանի մը տասնեակ հայ վաճառականներու։ 1923էն ասդին Հայութիւնը կը բազմանայ եւ այսօրուան բազմամարդ գաղութները կը գոյանան իր մէջ եւ իր շուրջ։

Լիօն կեդրոն ունենալով, անոր հովուական շրջանին մէջ կը մտնեն

Վիեն, Փօնտիչէրի, Շաս, Տէսին, Մէնք'էշիէն, Սէն Շամօն, Կրօնօպլի, Լան-
տէյ, Քրէօզ, Վալանս, Փօնտօպլին. Կը բուզէն եւն...:

Լիթն.— Ո՞ն նահանգի մէջ, Ո՞ն եւ Աօն գետի վրայ ջինուած հոյա-
կապ ճարտարարուեստական քաղաք մըն է: Հոս կը հաշուուի մօտաւորա-
պէս 4000ի չափ Հայութիւն:

Ամենահին Հայերէն կը յիշուի Ստեփան Կարապետ օղլու եւ Արման
Շաքի (Արմենակ Զաքրիան): Առաջինը 1894ին Կէյլէն եկած ու հաս-
տառուած է Լիօն: Եղած է առաջին ազգային միութեան նախագահի Խոկ
երկրորդը հզմիրցի մետարքի վաճառական մըն է:

Հիւսուածեղէնի եւ մետարքի գործարանատէրներէն կարելի է յիշելը.
Ալթու սեան, Պ. Խարագաշեան, Մ. Միքայէլսն, Ա. Սրմաքէշն են ենի.
Չ. Տէրդի ման եւն, որոնք բարձր ալ 1923ին վիրջ բացուած են: Առեւ-
տուրով գ աղոններ անպական են, իսկ գործաւոր դասակարգը մեծ մա-
սամբ յաջուած են մեռք բերել մնալունակիւական արհեստներ:

Հայ եկեղեցիի պիմսարկութեան իուականն է 1925 յունի 13.
կը զանուի ամերիկեան գինուորներու նախկին չենքին ժէջին ժէջ՝ Առ-
ուու Բերթելոտ, 75, որուն շուրջ կը բնակին նաեւ հայ ընտանիքներ:

Լիօնի եւ շրջականներու հոգեւոր հովիւն է 1927ին Պարտեան Ս. էն
ծառնագրեան Տ. Վարդան քննյ. Ժամկոչեան, որ կը ջանայ կարելին
րնել հասնելու գաղութին ամէն պէտքերուն, Ազգ. կազմակերպութեան
տեսակէտով, ունի ժողովրդային ազատ բուշարկութեամբ ընտրուած
զաւառ. ընդհ. ժողով մը, որուն կ'անդամակցին, Սերովի, Փա-
փագեան (Ա. Առնենապետ) Գրիգոր Տիրաբուրիան (Բ. Առնենապետ) Սի-
րական Պօյսնեան (Ա. Առնենապիր), Մովսէս Փաշանեան (Բ. Առնենա-
պիր), Սուրէն Քէպամիտեան, Յարութիւն Թիւֆէնկճեան, Կարապետ
Մանուգճեան, Արմենակ Տէր Գէորգեան, Մամաս Աբրահամեան, Յակոբ
Վարժապետեան, Մարտիրոս Աղամիեան, Խաչիկ Գարիպեան եւ Համ-
րարծում Թաթարեան: Ազգ. Կենդր. Վարչութիւնը կը կազմէն Տի-
րան Արմանէշեան (Առնենապետ) Համբարձում Թաթարեան (Առնենա-
պիր), Ղուկաս Տէրպիշեան (Գանձապետ), Յարութիւն Թիւֆէնկճեան
եւ Գուրգէն Քիշի բիան (Խորհրդականներ), Գաւառ. ժողովի ընտրու-
թիւնները կառավարութենէն վաւերացուած են 12 յունի, 1928ին, իսկ
Վարչութիւնը 26 յնի. 1928ին:

Եկեղեցւոյ Դպրաց Դասի վարչութիւնը կը կազմեն. Յակոբ
Վարժապետեան (դպրանպետ), Արամ Մանտոգճեան, Պօղոս Մարգիս-
եան, Սիրաբ Պալտանարեան, Տիրան Խարայէլեան, Արշակի Վարդագ-
եան, եւ Մկրտիչ Սոմունճեան:

Հոգեւոր հովիւր հիմնած է Կըթասէր Հայուհեաց Միութիւնը մը,
որուն միակ նպատակն է հիմնել մանկապարտէզ մը ծուլման վտանգին
առաջըք առնելու համար:

Արդէն իսկ միութիւնը դիմած է Հայ Բարեգործական Ընդհ. Միու-
թեան Կեդր. Վարչութեան, որ խոստացած է յաւացիկային նկատի առ-
նել եղած ազգօռուտ դիմումը: Ցիշեալ միութեան կազմը կը բաղկացնեն
Տ. Վարդան քննյ. Ժամկոչեան (նախագահ), Տիկին Ռուի Թօփսագալին (Առնենապետումի դիւանին): Իսկ վարչութիւնը կը կազմեն Օր. Ֆիլօմէն

Ֆէրմանեան՝ (ատենապետուհի), Տիկին Գերմուհի Զաքէսեան՝ (ատենապրուհի), Տիկ. Արմաւենի Հապէշեան՝ (գանձապետուհի), Տիկ. Խսկուհի Թավշանմեան՝ (հաշուակալ), Օր. Ֆիլոր Պնտրուեան՝ (հաւաքիչ), Տիկ. Արշալոյս Ժամկոչեան եւ Օր. Թագուհի Թավշանմեան՝ (խորհրդականներ):

Լիօն ունի նաեւ Հ. Մ., Բ. Մ., Հ. Օ. Կ., Կարմիր Խաչ, Հ. Բ. Ը. Ակրաբս» նուազախումբ եւ թատերական խումբեր, հայրենակցականներ՝ Պալոյ, Պոլուի, Սերասիոյ, Բալուի, Մալաթիոյ, Մարաշի Արարիիրի, Խարբերդի եւն»:

ՎԻԵՆ.— Իգլ. Ռահանզին մէջ Ռօն զետի վրայ: Հոս ունինք 600ի չափ Հայութիւն մը մեծ մասամբ ամուրի, կ'ոշխատին հօշիկի. Կաշիի, կերպասեղնի եւ թողթի զործարաններ:

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ընտրա թեատր Կազմուած է Ազգային Սաթէւ մը. կայ նաեւ Հ. Մ., Բ. Մ., Հ. Օ. Կ. եւ այն միութիւններ: Հոս եր հովոէ Տ. Գլորգ Քնյ. Դաւիթեառ ՓԾՆՑԻՇԿԻՒԻ. — Թօն նահանզի մէջ Լիօնէն ժամու մը չափ հեռու, ուր կը հաշուաի 600ի չափ Հայութիւն մը, ամուրիներ սակաւաթիւն: Հոս կայ մանաւոր մաստուր մը, ուր կը պատարացէ Լիօնէն հրաւիրուած քահանան: Գոյութիւն ունի Ազգ. մարմին մը Աշխատանք կը զանեն զիսաւորաբար ելեքտրա-



ՍԵՐՈՎԱՐԻ ՓԱՓԱԶԵԱՆ

ան թելիք պատրաստող գործարանին մէջ:

ԵԿԱ. — Լիօնէն մէկ ժամ հարաւ, զեղեցիկ զիւղաբաղաք մը, ուր կը բնակին Համեցի 40ի մօտ հայ ընտանիքներ: Ազգ կազմակերպութիւն գոյութիւն չոնի գեւ:

ՏԵՍԻՆ. — Լիօնէն կէս ժամ հեռու: Կան 400ի մօտ Հայեր որոնք կ'աշխատին արևեստական մետաքսեղէնի աշխատանոցը. գործարաշնառ, ըստ արամադրած է սրահ մը 40ի մօտ հայ մանուկներու մանկապարտէզի համար: Եղբայր Պատարագ մը մատուցուի Լիօնէն դրկուած քահանայ հօր կողմէ:

ՍԷՆ. ԹՎԻԹԻԷՆ. — Լուսաւ նահանզին մէջ, նշանաւոր քաղաք, ուր կապրին 600է աւելի Հայեր, որոնք կ'աշխատին ածխահանքը եւ կօշիկի գործարաններու մէջ: Կան նաեւ փարքի խանութավաններ. Եւ ինքնարաւ արհեստաորներ: Հոս կը հովուէ Վիէնի հովիւը:

ՍԷՆ. ՇԱՄԹԾՆ. — Լուսաւ նահանզին մէջ Ս. կթիէնէն կէս ժամ հեռու, ուր կան 1000ի չափ Հայեր մեծ մասը ընտանիք կազմուծ: Կ'աշխատին երկաթի եւ կապիչի գործարանները: Զեռնարկ եղած է, ազգ. կազմակերպութիւն մը մարմանաւորելու համար: Հոգեւոր գործերը կը մաստակարաբէ Վիէնի հովիւը:

ԿՐԸՆՉԳԼ.— Իգէր նահանգին մէջ, ուր կան քաղաքին մէջ եւ զիւղերը ցրուած 100ի չափ Հայեր. առոնք կ'աշխատին ազարակներու եւ այլ գործարաններու մէջ: Իգէրի նահանգին մէջ կը գտնուի եղուարդ էսաեւանի հիմած խոհանոցի առարկաներու գործարանը:

ԼԱՆՍԷՆ.— Կրկին իգէրի մէջ կրնօպլիէն ժամ մը հեռու, ուր կան 300ի չափ Հայեր, որոնք կ'աշխատին թղթի գործարանին մէջ մասնաւորաբար Ազգային ունէ կազմակերպութիւն չկայ:

ԳՐԵՈԶԾ.— Սօն ու Հուաւ նահանգին մէջ, ուր կը գտնուին 400ի մօտ Հայեր, որոնք կ'աշխատին երկաթեղէնի գործարաններու մէջ: Զորկ է ազգ. կազմակերպութենէ:

ՎԱԼԱՆՆ.— Տրօմ նահանգին մէջ Բօն գետին վրայ գեղեցիկ քաղաք մըն է: Կան 2500է աւելի Հայեր, որոնցմէ մեծազոյն մասը կ'աշխատի երկաթեղէնի, խմորեղէնի եւ թղթի գործարաններ: Հետզիհաէ Կ'աւ ենայ սեփական գործերու լծուող Հայոց թիւր: Հոս կայ ազգ.մարմին մը, նաև Հ. Մ. Բ. Մ. եւ Հ. Օ. Կ: Ունին նաև մատուռ մը, ուր ամէն կիրակի կանոնաւոր Ս. Պատարագ կը մատուցուի: Հոգիւոր հովիւն է Տ. Գալլուս թիւր. Մովսէսան:

ՓՈՆՏՈԳԲԻՆԱ.— Արտէզի նահանգին մէջ, ուր կը հաշուուին 600ի չափ Հայեր 1924էն ետքը հաստատուած. Ունինք հոս մատուռ մը եւ Հոգիւոր հովիւն մը՝ Տ. Խասյի թիւր. Ալուննեան:

ԼՅ ԲՈՒՋԷՆԱԱ.— Արտէզ նահանգին մէջ, ուր կան 400ի չափ Հայեր, որոնք կ'աշխատին երկաթեղէնի գործարաններ: Ունինք մատուռ մը, որուն հոգիւոր հովիւն է Տ. Արտէն Մ. Վրդ. Ղըլընանը, Էջմիածնական: Ասկէ թիւ հետու՝ Արմէնթէնի մէջ կան 100է աւելի Հայեր, որոնք մետարսի մանարաններու մէջ կ'աշխատին:

Տա՛րուին կարելի է յիշել հոգուական այս շրջանին մէջ բազմաթիւ գիւղեր, գիւղաբարներ, ուր կը գտնուին Հայեր, ինչպէս Լօրէք, Գլէկէմօն-Շէրրան, Թօման եւն, Լիօնի մէջ հայկ. մամուլ գոյութիւն ցունի, բայց կան երկու տպարաններ:

3. Մ Ա Ր Ս Ւ Է Ց Յ Լ

Որոշ տուեալներ չունինք թէ ո՞ր թուականին ինչքա՞ն բնակչութիւն ունեցած ենք հոս: Բայց եւ այնպէս մինչեւ Զինադադարի շըրջանը կ'ունենանք զիսաւորաբար հայ-յայֆ գասակարց մը, որ սեփական առեւտրական զրադումներով մեզ կը ներկայանայ. Զինադադարէն ասպին Ամերիկա որպէս զաղթի իշեւան կ'ըլլայ եւ ապա զօթայի սեղմումներու պատճառով շատեր կը ստիպուին տեղաւորուիլ, իսկ յաջորդական զանգուածային զաղթերը Մարսէլ ու շրջակայքը համսխմբած նն բաւական թիւով Հայութիւն մը:

Մարսիլահայ զաղութք բաղդատմամբ Լիօնի եւ Բարիզի աւելի լաւ կազմակերպուած է եւ մեծազոյն մասը տէր զարծած սեփական գործերու եւ տուններու Քաղաքին դիրքը եւ կիման շատ գեղեցիկ են, գրեթէ ամէն կողմ համախումք կ'ապրին հոս Հայերը:

Մարսէլ Բարիզէն առաջ ունեցած է իր վարձու մատուռը եւ հո-

AVO

գեւոր հովիւը, եւ այս վերջինը նախապէս կը մատակարարէր ամրող ֆրանսայի եւ զիսաւորաբար Բարիզահայերու հոգեւոր պէտքերը: Առաջին մատուցը կը հասաւուի 1882 յունուար 8ին, իսկ առաջին հոգեւոր հովիւը կ'ըլլայ Տ. Սահակ քինյ. Իւթիւննան: Մարսէլլ յաջորդաբար ունեցած է հոգեւոր հովիւներ:

- 2.—Տ. Սահակ Ծ. վրդ. Այվատեան 1890 — 99:
- 3.—Տ. Գէորգ Եպս. Իւթիւննան 1899 — 1900
- 4.—Յովինան քինյ. Մանկակունի 1901 — 1909:
- 5.—Եղիշէ քինյ. Գալլիննեան 1910 — 1917:
- 6.—Արէլ վրդ. Արբահամեան 1917 — 1918:
- 7.—Մատթէսս քինյ. Հէրիմեան 1920 — 1923:
- 8.—Տ. Գէորգ քինյ. Նիզամեան 1923 — 1925:
- 9.—Տ. Մամբրէ վրդ. Գալֆատեան 1925 — 1927:
- 10.—Տ. Գրիգորիս Եպս. Գալարեան 1927ին վերջերը կը կոչուի:

Մարսէլլ մէջ Հայու ծեռքով առաջին թերթը րյս կը տեսնէ Եղիս Տէմբրիապաշեանի կողմէ, որ Մարսէլլ եկած էր առեւտրական վարժարանի ընթացքին նետեւելու *Aniteur Littéraire et Financier* անուող իրրեւ շաբաթաթերթ 1876ին: Խակ հայկական առաջին թերթը րյս կ'ընծայէ Մկրտիչ Փորթուզայեան 1885 թուին «Արսենիա» շաբաթաթերթը՝ որ մինչեւ իր մահը 1921 անէս ալ քիչ վերջ կը շարունակուի ու կը զաղղիցուի:

Այժմ լոյս կը տեսնէ: «Հայ Միրտ» շաբաթաթերթը, որ շա'տ հեռու է զաղութին ճայնը ներկայացնելէ եւ զգալի է կարեւոր թերթի մը պակասը: Նաև կան պարբերականներ՝ «Բանիեր», «Յօղ», «Շովակ», «Հանր» եւն. որոնք աւելի փոքրեր են քան թէ զրական թերթեր:

Մարսէլլ տարուան մը աշխատանքէն վերջ պիտի օժտուի հոյահապ եկեղեցիով մը Էջմիածնայ Մայր տաճարի խսկական տիպարով, շնորհիւ Ազգ. բարերար մնանաւն Վահան Խօրասաննեանի. հիմերուն օծումը կատարուեցաւ մնանանդէս, փետրուարին մէջ:

Նախ քան անցնիլը Մարսէլլ հոգեւոր հովուութեան շրջանին մէջ մտնող հայ զաղութինները, պատշաճ է անզրադանալ քաղաքին շրջակայ արուարձաններուն վրայ, որոնք հայաշատ կեղուններ նն դարձած այօր:

Սէն-ԱնթոնիԱն.— Ս. Անթուանի մէջ կայ 250է աւելի տուն Հայութիւն մը, որ ունի մատուռ եւ մանկապարտէզ: Հոս ֆրանսացի հոգատէր մը որ իր հոգը մաս առ մաս ծախած է, վերջին անգամ 400 մէթր նոր նուրիած է ազգ. սեփական եկեղեցիի մը շինութեան համար: Հոս զրեթէ 230է աւելի հայկական տուններ շինուած են սեփական, քաղաքէն հանրակառ բով կէս ժամ: Մանկապարտէզին մէջ կան 50ի չափ երկառ փոքրեր:

Սէն-Լոհիե.— Այս զիւղն ալ նոյնքան մը Հայութիւն կը պարունակէ, կրկին մեծ մասով սեփականատէր: Ունին իրենց մատուռ-մանկապարտէզը վարձու: Քաղաքէն հանրակառ բասն վայրկեան: Մանկապարտէզ կը յամախեն 40—50 փոքրեր:

Սէն-Ժիլիէն եւ ՊՕՄԾ.— Ուր կան 1000է աւելի Հայեր,

AVO

շատերը սեփականատէր, ունին վարձու գեղեցիկ եկեղեցի մը յանուն Ս. Գրիգոր Լուսաւորչի, ուր ամէն կիրակի կանոնաւոր եկեղեցական արարողութիւն տեղի կ'ունենայ ու մտադրութիւն կայ սեփական քահանայ մը պահիլու: Այս մատուռը քաղաքինէն վերջ առաջինն է որ հիմնած ու բացած է նախորդ հովիւ Ծ. Մաքրէ Վրդ. Դավիթիանն իր իսկ ջանքերով: Այս զիւղը օդի առողջութեան տեսակէտով բժիշկներու կողմէ յանձնարարուած է թոքախտաւորներու քաղաքէն հանրակարգով կը ս ժամ:

Մանկապարտէզ մըն ալ ունին, ուր կը յաճախեն 40—50 երկսեռ փոքրեր:

Սէն ՊԱՌՆԱՊէ.— Հոս եւս 200ի մօտ Հայեր կան: Հանրակառ բով բան վայրիեան: Կապուած են Ս. Ժիւլինի:

ՇԱԹՐ-ԳԱՄՊԷ.՝ Այս զիւղին ճամբուն վրայ Սէն Ժէրօմ կը բնակին սեփականատէր 300—350 Հայեր: Հանրակառ բով բանընդինգ վայրկան քաղաքէն:



8. Վ. Ա. Ր Դ Ա Ն Ք Բ Ի Ա Ն Ք Բ Ի Ա Ն

Մարտէլ ունի գաւառ. Ժաղանքով մօտուակայ արուարձաններ ուր եւս Հայեր հաստատուած են եւ միշտ իրենց սեփական տուններն ունին եւ շատ բիշեր են որ վարձակալ կ'ըլլան: Վարձականներ կան միայն քաղաքին մէջ, այսպէս Մօնթուուիվէ, Մալբասէ, Սէն-Ժիւսք, Սէն Մարտէլ, եւր:

Մարտէլ ունի գաւառ. Ժաղանքով մօտուակայ արուարձաններ ուր եւս Հայեր հաստատուած են եւ միշտ իրենց սեփական տուններն ունին եւ շատ բիշեր են որ վարձակալ կ'ըլլան: Վարձականներ կան միայն քաղաքին մէջ, այսպէս Մօնթուուիվէ, Մալբասէ, Սէն-Ժիւսք, Սէն Մարտէլ, եւր:

Ազգ. Վարժարան մը գոյութիւն ունի, որ հիմնուած է 1925ին. իր առջի շրջաններուն շատ արդիւնաւոր եղած է եւ ունեցած է մինչեւ 200 ուսանողներ երկսեռ, իսկ այս տարի շատ ինկած է անկարող ու անժեռնիս ուսուցիչներու պատճառով, ներկայիս վրժընը ունի 26 աշակերտ: Քաղաքին կեղրոնը կայ նաեւ մանկապարտէզ մը, ուր մօտաւորապէս 200 երկսեռ փոքրեր կը յաճախեն: իսկ ֆրանս. վարժարաններու մէջ ունինը 2500 երկսեռ ուսանողներ:

Մարտէլի մէջ կը քահանայագործեն Տ. Սահակ քհնյ. Շամիեան, Տ

AVO

Մեսրոպ Քհնյ. Աւետիսան, Տ. Գէորգ Քհնյ. Նիզամեան եւ Տ. Կարապետ Քհնյ. Երեւանեան.

Քաղաքին մէջ զօրեղ կազմակերպութիւններ են Հ. Մ. Ը. Մ. լիմբապետութեամբ ֆրանսացւոց մէջ մեծ անուն հանած եւ պատերազմական նախարարութեան պատուանշանով զնահատուած Մկրտիչ Մալումեան։ Հայ Տուն Միութիւնը նախագահութեամբ Տօքթ. Սարգիս Աթթարեանի, Հ. Բ. Բ. Մ. եւ Հ. Օ. Կ. Կ. Կան նաեւ 100ի չափ հայրենակցականներ եւ թատերական խումբեր Մարսէլի կաթողիկ Հայերու ժողովրդապետն է Հ. Յովհ. Վրդ. Չուհանեան ունին զեղեցիկ մատուռ մը ֆրանսացւոց կողմէ տրամադրուած։

Մարսէլի հովուական ջրանակին մէջ կը մտնեն. Կարտան, Մարքիթ, Լա Սիօրա, Թուլօն-Լասէյն, Պոլլէն, Նիս, Քասթէլաբբազէն, Ժիւմէն Տէքազիլ, Պուսո, Կրաս, Ավինիօն, Տրակինեան, Արլ, Թօւլուզ, Ելին։

ԿԱՐՏԱՆ.— Մարսէլին մէկ ժամ հեռու երկաթուղիով. Կան 500—600 Հայեր, ամուրինները քիչուոր են Գիշաւոր զրադունին է ածխանինը եւ կը բնակին հանքատիրոջ կողմէ շինուած աժանազին տուներու մէջ. Հայ մատուռ մը ուր երեւն Պատարագ կը մատուցուի այցելու բահանայի մը կողմէ։ Գիշին զերեզմանատունը կը հանգի Սերաստիոյ վերջին առաջնորդ Տ. Սարգիս եպս. Անձմեան։ Մանկապարտէզը զոցուած է կառավարութեան կողմէ։

ՄԱՐԹԻԹԻԹ.— Մարսէլին ժամ մը հեռու երկաթուղիով. Հոս հաստատուած են 400ի մօտ Հայեր. Գեղեցիկ նաւահանգիստ մըն է, ուր կ'աշխատին զինաւորաբար երկաթի զործարանը. Հոս եւս պատահական Պատարագ կը մատուցուի Մարսէլին դրկուած բահանայէ մը։

ԼԱՍԻԹԹԱՅ.— Մարսէլին մէկուկէս ժամ հեռու նաւահանգիստ. Կան 250-300ի չափ Հայեր, որոնց թիւը միշտ փոփոխական է եւ կ'աշխատին զինաւորաբար տեղույն նաւարանին մէջ. Ազգ. կազմակերպութիւն զոյլթիւն չունի։

ԹՈՒԼՅՈՆ-ԼԱՍԷՑՅՆ.— Մարսէլին 2 ժամ հեռու նաւահանգիստ ծոցի մը երկու եզերներուն վրան, որոնք իրարու հետ հաղորդակցութեան մէջ են չոգեմակոյփով եւ նանրակառուի Այս երկու բազմաթիւ բրուն մէջ կը բնակին 200ի մօտ Հայեր, որոնք կ'աշխատին Հասէյնի նաւարանին մէջ։ 1924ին կար ազգ. միութիւն մը որ հազիւ տարի մը կեանք ունեցած է։ Մինչեւ 1927, 3-4 պատարագներ մատուցուած են նախորդ հոմիլիներու կողմէ։

ՊՈԼԻԷՆ.— Մարսէլին 3 ժամ հեռու. 250-300 Հայեր կը բնակին. որոնք կ'աշխատին աղլւսի զործարաններու մէջ զինաւորաբար։ Ազգ. կազմակերպութիւն նախորդ հովիներու օրով տեղի ունեցած է եւ այժմ դոյլութիւն չունի։

ՆԻՄ.— Այս աշխարահոչակ ծմեռանոց բաղաքը ունի 100է աւելի մեծահարուստ հայ ընտանիքներ բաղաքին կեղրոնամասը. իսկ բաղաքին մէկ անկիւնը Մատլէն կոչուած թաղամասին մէջ սեփականատէր 300ի մօտ Հայեր հաստատուած են եւ Ֆրանսացիք կը նանջնան այդ հոգամասը Շլե Արտենիսոն անունով։ Մեծահարուստ Տիգրան Զամբէթիէն հոս կառուցանել կու տայ հայկական եկեղեցի մը, որուն հիմ-

նարկութիւնը եղաւ 1928 մարտին։ Գործաւոր դասակարգը կ'աշխատի շէնքերու շինութեան մէջ։ Կան սեփական զործերու տէր բազմաթիւ Հայեր։ Հոս նախորդ՝ հովիւը յաճախ Ռուսաց եկեղեցին մէջ հայկական ծէսով պատարագած է։ Գոյութիւն ունի Եկեղեցական հոգաբարձութիւն մը, Հ. Մ. Մ. եւլն.։ Զեռնարկ եղած է մանկապարտէզ մը բանալու եւ հոգեւոր հովիւ մը ունենալու։

ՔԱՍԹԵԼ ԱԱՐՄԱՁԷՆ.— Պատիկ գիւղաբաղաք մը, ուր կան 200 Հայեր, որոնք կ'աշխատին տեղւոյն երկաթի զործարանը։

ՖԻՒՄԻ.— Խ. Ա. Կարօն նահանգի մէջ գեղեցիկ գիւղաբաղաք մը, ուր կը հաշուուին 250—300ի չափ Հայեր, առոնք երկաթի զործարանը կ'աշխատին։ Հոս առաջին անգամ պատարագած է նախորդ՝ հովիւը՝ Տ. Մամրէ Վ. Պ. Գալֆայեան 1927ի վերջերը։ Ազգ, կազմակերպութիւն չկայ Կուսակցական պայքարներու պատճառաւ։

ՏԵՔԱԶՎԻԼ.— Հոս բաղաբէն դորս հանրատիրոց կողմէ շինուած տնակներու մէջ կը բնակին 90—100ի չափ Հայեր, որոնք կ'աշխատին ածխանանքերու մէջ կղզիացած վիճակ մը կը ներկայացնեն։

ՊՈՐՏՕ.— Ապահնտեանի վրայ այն առաջնակարգ նաև ահանգիստին մէջ այսօր կը հաշուուին մօտաւորապէս 100—150 Հայեր, որոնք զանազան զբաղմանց կը հետեւին, սկսած են ընկերական հանդիպութեր ունենալ երբեմ։

ԿՐԱՍ.— Նիսէն 40 թիզմէթրօ հեռու, ուր կան 50—100 Հայեր, որոնք զանազան զործերու կը հետեւին։

ԱՎԻԵՆԵՅՆ.— Այդ երբեմնի պապական բաղաբը, ուր այսօր կը կանգնի մեծանուն Յովին Ալթունեանի (պարսկահայ) արժանը, իր գարենքի մշակութեամբ մեծ ծառայութիւն մատուցած ըլլալուն համար ֆրանսացի, Կը.գտնուին 100—150 Հայեր, մեծ մասամբ ամուրի, որոնք կ'աշխատին ազգաբակներու մէջ զիսաւորաբար։

ՏՐԱԿԻՆԵԱՆ.— Վար նահանգի մէջ, ուր կը բնակին ազգակային աշխատութեամբ 100է աւելի Հայեր։ Հոս ատեն մը հովուած է Տ. Մամրէ Քինյ. Շամիեան, որ այժմ Մարսէլլ կը պաշտօնավարի։

ԱՐՀ.— Մարսէլլէն 2 ժամ հեռու։ Կան 150—200ի չափ Հայեր, որոնք կ'աշխատին իւղի զործարանը եւ ազգականերու մէջ։

ԹՈՒԼՈՒԶ.— Հօր Կարօն նահանգին մէջ, ուր կան 100ի մօտ Հայեր։ Կան տասնեակ մը հայ ուսանողներ, իսկ տեղույն «télégramme» օրաթերթի մէջ կայ հայ խթագիր մը, Բրանիկցի Պրն. Բասզալ Տէր Պոսեան։

Կարեիի է յիշել նաեւ ուրիշ բազմաթիւ գիւղեր եւ բաղաներ այս շրջանին մէջ, ուր թիշ թէ շատ Հայեր հաստառուած են, ինչպէս Եխս, Մօքելիկ, Օւ, Քան, Խոզէս, Նիմ, Աւլն։

Մարտիլիա ՅՈՒ. Յ. ՊԱՐԺԱՊՈԽԱՆԱՆ

Առաջին Տես ԴՊՐՈՅԵ

Առաջին հայ դպրոցը ե՞րբ եւ ի՞նչպէս հիմնուեցաւ . հարց մը՝ որ որչափ կարեւոր , նոյնչափ ալ դժուար է : Նպատակս չէ նկարագրել այն գաստիարակութիւնը զոր ազգային սովորութիւններ , հաստատութիւններ , կրօնական հաւատալիքներ կանուխ զարերու մէջ կու տային հայ պատանիներուն : Նմանափէս նպատակս չէ նկարագրել այն թագաւորական վարժարանները , որ աւագանին զաւակները կը կըրթուէին , ինչպէս ընդհանուր սովորութիւն էր հինգ ազգերու մէջ : Նաբուգոդոնոսոր Քրիստոսէ 7 դար առաջ հրեայ պատանիներուն ծաղիկները արքունիքին մէջ հրահանգել կու տար Քաղդէական բոյոր ուսմանց եւ զիտութեանց մէջ : Ստրաբոն եւ Քսենոփոն (*). կը վկայեն որ արքայից արքան իր

արքունիքին մէջ կրթել կու տար իշխանազունները և եւ Քրիստոսէ 8 դար վերջ Մեծն Կարորս վերահաստատեց այս սովորութիւնը , իր արքունիքին մէջ պահելով դպրոց՝ մը , որ իբրև կեղրոն մը լուսաւորութեան . իր շուրջը սփռեց ուսմանց լուսաշող ճառագայթները :

Դիտի չխօսիմ նաև Գրիգոր Լուսաւորչի եւ Մեծն Ներսէսի հիմնած դպրոցներուն վրայ , որովհետեւ այս վերջին երկու դպրոցներուն հիմնագիրները կէտ նպատակի ունեցան զըլխաւորաբար պատրաստելու կրօնի պաշտօնեան Յոդինեւ

(*) Anabasisից մէջ

Ասորի դպրութեանց միջոցաւ . այլ նպատակս է խօսիլ այն դպրոցին վրայ, ուր կրօնք, ուսում եւ գիտութիւն ազգայնացան, ուրիշ բառերով՝ դպրոցին բոլոր ուսումները ուսան աւանդուիլ հայ տառով եւ զեղուով կամ փոխ առնելով Կորիւնի մէկ բացատրութիւնը՝ հոն ամէն ոք կը դառնար հայաբարքառ եւ հայերենախօս:

Շատ շահեկան նիւթ մը պիտի ըլլար յառաջ բերել՝ պատմական փաստով՝ աստիճանական զարգացումը այն ոգիին որ ծնունդ տուաւ՝ Ե. դարուն սկիզբը՝ հայդպրոցին։ Անցողակի միայն կը դիտենք որ Դ. դարուն մէջ իսկ այս ոգիին գոյութեան կարկառուն ապացոյցներն ունինք քանի մը ուշագրաւ դէպքերու մէջ։ Բարձր անծնաւորութիւն մը՝ տակաւ զարգացող այս ոգիին ներկայացուցիչը կը հանդիսանայ Ներսէս հայրապետի մահէն վերջ՝ դադրեցնելով հայ եպիսկոպոսը ծեռնադրութեան համար Կեսարիա ղրկելու սովորութիւնը եւ այսպէս հաստատելով հայ եկեղեցւոյ անկախութիւնը օտարին թեւ արկութենէն։ Այս եկեղեցական անկախութեան պիտի յաջորդէր ուշ կամ կանուխ ուրիշ անկախութիւն մը, ոչինչ նսազ կարեւոր քան առաջնորդ, ըսել կ'ուզեմ այն գրական յիշաշրջումը, որ ազատեց ազգը Ասորի եւ Յոյն դպրութեանց գերութենէն։

Ազգային այս ծգտումը նթէ հանելի չէր կրնար ըլլար ասորի եւ յոյն ազգերուն, սիրով պիտի ողջունուէր Պարսից կողմէ որոնց քաղաքական ազդեցութեան ենթարկուած էր այն ժամանակ հայ ազգը եւ այս պատճառով Պարսիկները արգիլեցին Հայոց մէջ Յունական դպրութեան մշակումը, որպէս զի Հայերը՝ իմացական հաղորդակցութեան խօսումով միշտ իրենց հետ քաղաքականապէս կապուած մնան, չմտերանալով Յոյներուն հետ։

Պարսից կողմէ եղած այս արգելքը պիտի մղէր մեր նախնիքը ինքնաբաւութեան վրլաբար սկզբունքին, մշակել տալու ազգային որոյն գրականութիւն մը։

Այս եւ այսպիսի պարագաներու տակ զարգացաւ գրականապէս անկախ, ինքնաբաւ ըլլարու ոգին, ծգտումը, որուն ներկայացուցիչը եղան մեր երջանկայիշատակ հայրերը, Սահակ եւ Մեսրոպ։

Առաջին խնդիրը՝ զոր կը փափաքէի նկատի առնել, սա է. Սահակ եւ Մեսրոպ ի՞նչպէս պատրաստուեցան հայրե-

նիքին մէջ եւ արտասահման, իրագործելու համար իրենց փառաւոր գրական ծրագիրը:

Սահակ եւ Մեսրոպ ստացան իրենց նախնական կըթ-թութիւնը Մեծագործ Ներսէս հայրապետի խնամքին տակ, շատ հաւանական է որ երբ դեռ մանուկ էին, մտերմացան երարու, կրեցին խորապէս ազդեցութիւնը ներսէսի, անոր բարեգործ, կրթասէր, հայրենանուէր կեանքը մեծ ներշնչում-ներու աղբիւր եղաւ. մէկտեղ երազեցին, միեւնոյն խոյանքը ունեցան դէպի բարձրագոյն ոլորտներ, եւ օր մը բախտը ունեցան մարմին ու ծեւ տալու իրենց վսեմ երազին:

Մեսրոպ մանկութենէն Հելլէն դպրութեան մէջ հրահանգուած⁽¹⁾ էր, երիտասարդական հասակին մէջ արքունի քարտուղար եղաւ մինչեւ 392 թուական, երբ ընդգրկեց կրօնաւորի կեանքը, գնաց քարոզել կենաց բանը Գողթն եւ Սիւնեաց գաւառները. այս միջոցին էր որ իր ժողովուրդը Ս. Գրոց թարգմանութեամբ օժտելու գաղափարը յացաւ, հայ տաւեր գտնելու պէտքը ակներեւ էր. զիւտ մը՝ զոր յազողեցաւ կատարել նիւթական եւ բարյական ազակցութեամբ ուսումնասէր Վրամշապուհի եւ իր համախոհ գործակցին Սահակ Կաթողիկոսին:

Սահակ եւ Մեսրոպ արտասահման ալ գացին իրենց ուսումը կատարելագործելու. Սահակ նախ գնաց Կեսարիա եւ ապա Բիւզանդիոն։ Հայ պատմագիր մը կը վկայէ որ Սահակ կը գերազանցէր նոյն իսկ Յոյն վարդապետները, հմուտ էր երաժշտութեան, վիլխառիայական արուեստին եւ էր պերճաբան հռետոր⁽²⁾:

Մեսրոպ ալ առիթ ունեցաւ. (420) Երթալու Բիւզանդիոն, ուր սիրալիր ընդունելութիւն գտաւ Փոքր Թէոդոր կայսրէն եւ Պատրիարքէն որ ընդունեց զայն ակումիտնեցու⁽³⁾ կարգին մէջ: Մեսրոպ պատեհութիւն ունեցաւ ուսումնասիրելու Բիւզանդիոնի վանական դրութիւնները, դպրոցները եւ անոնց ծրագիրները, տալու՝ իդարձին՝ լաւագոյն կազմակերպութիւն մը այն դպրոցին՝ զոր հիմնած էր իր գործակից հայրապետին հետու

Բիւզանդիոնի մէջ բոլոր իմացական կեանքը կեդրոնացած

(1) Կորիւն, էջ 13:

(2) Ղ. Փարպեցի, էջ 47:

(3) Ասոնց վանքը կը գտնուէր Ասիական եղերքը, Սթենիայի դիմացը:

Էր վանքերու մէջ, ուսուցիչները վանական էին, փիլիսոփանեւ վանական հոմանիշ բառեր էին, այդ դարուն մէջ։

Բիւզանդիոնի ուսումնական ծրագիրը աւելի ճնշւացաւ, երբ Թէոդոր Բ. կայսրը հիմնեց (425) հաստատութիւն մը որ՝ արդի բառով՝ կրնայ հաւաքարան կոչուիլ։ Ուսուցիչները՝ թիւով՝ Յ1 տիբացած էին իրենց դասախոսած ճիւղերուն։ Կար նաեւ հասարակաց դպրոց մը կոչուած ձեւեաւան երկուսան ուսուցյաց։ այս դպրոցներուն մէջ կ'աւանդուէին ծրիազէս մարդկային զիտութեանց բոլոր ճիւղերը : (1)։

Բիւզանդիոնի այս դպրոցներուն մէջ էր որ Սահակ-Մեսրոպան աշակերտները իրենց ուսումը կատարելագործեցին։ Յիշատակարան մը՝ իր հնութեամբ նշանաւոր, պապէս կը նկարազրէ աշակերտներուն աշխատութիւնները Բիւզանդարանի մէջ։ «Կը տքնէին, հարցասէր կ'ըլլային, ուսանելով, պատրաստելով իրենց անձերը օգտակար երկերու։ ոմանք տառերու զծագրութիւն կը սորվէին, ոմանք Խմատութիւն, ոմանք Զափագիտութիւն, Բնագիտութիւն, Երկրաշափութիւն, Թուաբանութիւն, Երաժշտութիւն, Սատեղաբաշխութիւն, Քերականութիւն և Բանաստեղծութիւն, գործնական եւ տեսական Խմատասիրութիւն, եւլն։ (2)։

Այս ուսումնատենչ աշակերտները, երբ դարձան հայրենիք, ճոխացուցին իրենց ուսուցիչներուն վախաքին համեմատ՝ ուսմանց ծրագիրը, ուսուցանելով ինչ որ ուսած էին Բիւզանդիոն կամ այլուր։

Հիմնուած դպրոցը վանքի մը կազմակերպութիւնը ունէր ժամանակի ոգիին համաձայն։ Բիւզանդիոն հարիւրաւոր վանքեր կային, Յովհան Ասկերերան վանական մը եղած էր, եւ եթէ պատրիարքական զահուն վրայ վանական խստամբեր կեանքի մը արտաքին ծեւերէն հրաժարած էր, իր գործերն ու զրութիւնները կը մնան պերճախօս վկաներ իր անխառն հիացումին, զոր ունէր վանական կեանքին հանդէպ։ Նոյն իսկ Փոքր-Թէոդոր, ինչպէս կը պատմէ Եկեղեցական պատմագիր, Սոկրատ, իր պալատին վանական հաստատութեան մը ծեւը տուած էր։

(1) Les moines de Constantinople par Abbé Marin.

(2) Թարգմ. Նախնեաց, էջ 108.

Այս ոգին կը տիրէք նաեւ Հայոց մէջ բայց վանականուշ թիւնը հսկայական թռիչք աւաւ Մեծագործ ներսէսի հայրապետութեան օրով (1)։ Արդարեւ ներսէս խորապէս ազգուած էր Բարսել Կեսարացիին— Արեւելքի վանականութեան այս նահապետին — վանական եւ զիտական գործունէութենէն։ Ներսէս զործնական միտք մ'ունէր. զիտական հաշտեցնել վանական կեանքի պայմանները գործնական աշխարհի պահանջներուն հետ, հաւատարմաբար գործադրելով սա սկզբունքը. «Աւա է զործ մշակութեան Աստուծոյ քան մենաւորութիւն բնակութեան յանապատս»։

Կը թուի որ Մեծն ներսէսի հաստատած նախկին վանական զրութիւնը վերակազմուած է տարբեր տիպարի մը համեմատ Սահակ-Մեսրոպի օրերուն։ Վանականները նախկին տարազը այլևս չեն կրեր, (2) Մեսրոպ խարազնազգեստ (3) է, աշակերտները՝ ըստնմանութեան մայրաքաղաքացն (մայրավանացն) սպուտէից (4) արք կրօնու որք, խարազնազգեստը, երկաթապատք, բոկագնացք (5)։

Ա Խ Ս Մ Ա Ն Ց Ֆ Բ Ա Գ Բ Ը Ը

Ամէն դար իր բարացուցական հանգամանքը ունի, կայ քան մը որ յատկանշական էր այդ դարուն։ Դարուն քրիստոնէական ուսմանց զլսաւոր կեղրոնները— Աթէնք, Քիւզանդիոն, Աղեսանդրիա, Անտիոք, Եղեսիա, եւլն. մտաւոր հաղորդակցութիւններ որոնք իրրեւ ծնունդ մեծ կամ համբաւեալ մոռերու, անոնի հնայրը ունեն, կ'որդեգլուէին զանազան տեղերու մէջ։ Այս իրողութեան դիւրաւ պիտի համզութիւնք, եթէ ըննենք Եղեսիոյ ասորի, եւ Քիւզանդիոնի յունական դպրոցները, ուր ընդհանրապէս ուսան Սահակ-Մեսրոպ եւ իրենց աշակերտները։

Ասորական գրականութիւն անունով երկասիրութեան մը

(1) Հ. Գելցեր։

(2) Փաւասոս Գ. 14։

(3) Կորիւն էջ 15։

(4) Սպուտէի (մրաշան) կը նոյնացուին քանի մը նշանաւոր բանասէրներէ, Ակումիս (անբուն) կոչուած նշանաւոր վանականներու հետ։

(5) Մ. Խորենացի էջ 607։

հմուտ հեղինակը ⁽¹⁾ սապէս կ'ամփոփէ եղեսիոյ դպրոցին ուսմանց ծրագիրը. «Փէջիթ (Եբր. Ս. Գրքին ասորի թարգմանութիւնը) առաջին գիրքն էր որ կը տրուէր աշակերտներու... ապա յոյն եւ ասորի հկեղեցական հայրերուն գիրքիրը: Ուսուցիչները կը գործածէին նաեւ Արիստոտէլի հինգ ստորոգրութիւնները (Catigories)... այս ծրագիրը գործածուեցաւ նաեւ Մծրինի դպրոցին մէջ»:

Բիւզանդիոնի դպրոցներուն մէջ ալ Ս. Գիրքը ընդհ. ուսման զվարար մասն էր. «Ս. Գրոց ուսման ընդհ. հիման վրայ պատրաստուած էին սրբազն զիտութեան բոլոր ճիւղերը.— եկեղեցւոյ Հայրերուն Ս. զրոց մեկնութիւնները, դաւանաբանական, զատագովական... սրբոց կեանքերը»:

Հետեւցնենք ուրիշն Աբեն Թէ՛ ուսմանց ծրագիրը նոյն էր ամէն տեղ միեւնոյն դարուն. Սյս միեւնոյն եղբակացութեան կը յանգինք. երբ ուշադրութեամբ քննենք հայ դպրոցին հիմնադիրներուն գրական աշխատասիրութիւնները:

Աստուածաշունչ. — Մեր նախնիաց առաջին երկարաշունչ աշխատութիւնը եղաւ Ս. Գրքի հայերէնի թարգմանութիւնը. Դ. Փարպեցի իր ժամանակին բանի մը եկեղեցականներու տգիտութիւնը նշաւակելով կ'ըսէ թէ՛ մեր վարդապետները Ս. Գիրքը երեք, չորս անգամ զոյ սորվեցուցած են մեզի:

Մեկնութիւնն Ս. Գրոց. — Հայ դպրոցին դասախոսութեան երկրորդ նիւթն էր Ս. Գրոց մեկնութիւնը: Ես զանց կ'ընեմ յիշել այն բազմաթիւ մեկնութիւնները, որոնք պատրաստուած են հայ դպրոցին հիմնադիրներուն միջոցաւ: Պարզապէս հիանալի է մեր նախնիաց աքնաջան աշխատութիւնը որ, բառորդ կամ առառաւելն կէս դարու մէջ, ծնունդ տուած է ոսկեղինիկ լեզուով բազմաթիւ ստուար հատորներու:

Հարաց փար. — Ուրիշ բառով՝ Վարք սրբոցը յետոյ այնքան ճոխացաւ որ ոմանք վկայակր կոչուած են, որովհետեւ սրբոց կեանքեր ամփոփած են ստուար հատորներու մէջ:

Պատմութիւն. — Մ. Խորենացի կը վկայէ որ Եւսեբիոսի

(1) R. Duval:

եկեղեցական պատմութիւնը ասորերէնէ հայերէնի թարգ-
մանուած է Մեսրոպի հրամանով:

Հ. Ա. Ճարեան, հմուտ Մխիթարեանը, որ սոյն երկը
յունարէն բնագրէն հայերէնի թարգմանած է, կը դիտէ իր
յառաջաբանին մէջ թէ՝ «Այս գործը թարգմանչաց դասուն
արդիւնական գրչի մը թարգմանութիւնն է»։ Եւսեբիոսի
միւս պատմ. գործն ալ, Քրոնիկոն, թարգմանուած է հա-
յերէնի։

Փիլիսոփայութիւն. — Ի յառաջագունչ դատելով՝ կ'ըսենք
թէ՝ փիլիսոփայական ուսումներ՝ որոնց կարեւորութիւնը
այնքան զգացուած ու շշտուած է յոյն եկեղեցական Հայ-
րէ, աւանդուեցան նաև հայ դպրոցին մէջ։

Մեր յօդուածը չառուարացնելու համար կը բաւակա-
նանանք յիշելով,

(1) Եցնիկ Կողբացին որ իր աշակերտներուն կը բանա-
խօսէր փիլիսոփայական զանազան դրութեանց վրայ (Եղծ
Աղանդոց էջ 24):

(2) Մեր հին մատենագիրներէն շատերուն ինչ ինչ ակ-
նարկութիւնները կ'ենթադրեն հմտութիւն փիլիսոփայական
դրութեանց։

(3) Պրոպերեսիոսը որ երկար տարիներ ուսուցած էր⁽¹⁾
Աթէնքի մէջ եւ որուն, ինչպէս կը գրէ իր կենսագիրը, Եւ-
նոպիոս, բուլը Պոնտոս եւ անոր շրջակայ ազգերը իրենց
աշակերտները կը դրէին, հիանալով անոր վրայ իբրեւ իրենց
աշխարհին սեփական զարդին վրայ։⁽²⁾

Քերականութիւն. — Դիոնեսիոս Թրակացիին Քերակա-
նութիւնը, շատ կանուխ թարգմանուած հայերէնի, մաս-
նաւոր կարեւորութիւն ստացած էր. ճիշտ այս պատճա-
ռաւ քանի մը ուսուցիչներ, ինչպէս Յովհան Երզնկացի,
Գրիգոր Մագիստրոս, Եւլի. պատրաստած են քերականու-
թիւններ թերեւս դիւրացնելու համար ուսումը բերակա-
նութեան, զոր հայ թարգմանիչը Խրթնացուցած էր իր չա-
փազանց հելլենաբան լեզուով։

(1) Իրեն աշակերտած էին Յովհանոս, Ս. Բարսեղ եւ Ս. Դրիգոր Նա-
փանչացի եւնի։

(2) Օտար բանասէրներէն հայագէտ Prof. Conybeare ընտիր ու-
սումնասիրութիւն մը հրատարակած է հայ իմաստափական աշխատու-
թեանց վրայ (A collation with the ancient armenian versions of
the greek Text of Aristotle's catigories.

Ա. հայ առաջին հայ դպրոցը իր համառօտ գիծերուն մէջ, հիմնուած Սահակ-Մերոպէն, կազմակերպուած ըստ սպոտէից եւ ուր առաջին անգամ հայոցած աւանդութեան Ս. Գրոց ուսումը եւ իր մեկնութիւնը, Հարանց վարք, Պատմութիւն ընդհանուր եւ եկեղեցական, Փիլիսոփայութիւն, (1) Երաժշտութիւն, Տարրական գիտութիւն, Քերականութիւն, Հևետորութեան եւ գրչութեան⁽²⁾ վերաբերեալ ինչ ինչ արուեստներ:

Փակենք մեր յօդուածը ներկայացնելով քանի մը նկատողութիւններ հայ դպրոցին հիմնադիմերուն գործելու կերպին վրայ:

Ա. Սահակ եւ Մեսրոպ լաւ, նպատակայարմար նախապատրաստութիւն տեսան իրենց դպրոցին կազմակերպութեան համար, Մեսրոպ՝ նախատեսելով իր ապագայ գործակիցները կը պատրաստէր, մէկ մասը զետեղելով եղեսիոյ առորի դպրոցին և մէկ մասն ալ Եփրատի վրայ Սամուսատ քաղաքին յունական դպրոցին մէջ, յետոյ իր ամէնէն յաջողակ աշակերտները որկուեցան արտասահման, իրենց ուսումը կատարելագործելու։ Դարձեալ՝ պատրաստուեցան թարգմանածոյ, երկարաշունչ երկասիրութիւններ, գործածուելու իբրեւ դասագիրք համածայն դարուն ընդհ. ոգիին։

Բ. Սահակ եւ Մեսրոպ ունեցան իրենց դպրոցին համար որոշ, հաստատուն ուղղութիւն մը, իրենց աշակերտուներուն իմացական զարգացման հետ զոգընթացաբար յառաջ տանելով նկարագրի կերտումը, ընելով զանոնիք հայրենանուէր, յամառ աշխատող, եւ մէկ բառով՝ ճշմարտապէս հաւատացեալ քրիստոնեայ, զորօրինակ չաւանդելով անոնց հեթանոս զբականութենէն ինչ որ կրնար թերեւս տկարացնել իրենց աշակերտներուն հաւատքը, յարումը քրիստոնէութեան եւ այս՝ կը հաստատուի քանի մը կէտերու մէջ։

(1) Հոմերի Իլիականը եւ Ադիսականը միծ յարգ կը վայելէին Յունաց եւ Հռոմէացոց մէջ։ Բուխութիսա կ'ըսէք. «Եատ պատուական սովորութիւն մըն է ընթերցանութիւնը

(2) Այս մասին աւելի ընդարձակօրէն խօսուած է մեր «Արտաքին կամ հեթանոս մատենագիրք» էջ (52) յօդուածին մէջ (Լոյս 1906, էջ 257):

(3) Ղ. Փարաբեցին վկայութիւնը «քազմացան դասք զրչաց ելեւելս առնելով զմիմիամբք։»

սկսիլ դպրոցներու մէջ Հոմերով եւ Վերգիլիոսով։ Աշակերտին միտքը թո՞ղ բարձրանայ դիւ շազնական տաղերուն վսեմութեամբ, ոգեւորուի նիւթերու բարձրութեամբ եւ տոգորուի ամենազնիւ զգացումներով»։

Յյուպէս կը խորհէին նաեւ եկեղեցւոյ Հայրերէն Ս. Բարսեղ Կեսարացի եւ Գրիգոր Նազիանզացի. թէ առանց հաւատալու հեթանոսական գաղափարներու կարելի էր ըմբուշնել լեզուի բաղցրութիւնը, պատկերներու դիւթանքը եւ այսպէս զատագովելով հեթանոս մատենազիրներուն տումը կ'ըսէին. «Գրականութեան համար կայ օգտակարութիւն մը արտաքին զիտութեանց մէջ ալ. ասոնք կը շնչն աշակերտին միտքը եւ կը պատրաստեն աւելի լաւ հասկնալու Ս. Գիրքը. Մանաւանդ Հոմերի տաղերը առարինութեան շարունակական ներբող մըն են. Սրտաքին զիտութիւնը պարտի ծառայել սրբազն զիտութեան»։

Հայ զարոցին հիմնադիրները, հակառակ որ Ելիականն ու Ոգիսականն մեծ յարգ կը վայելէին յոյն, լատին դրաբոցներու մէջ, նաեւ իմամով կ'աւանդուէին վանքերուն մէջ, բնաւ չդրին զանոնք իրենց ուսման ծրագրին մէջ։

Դրացի ազգ մըն ալ, Ասորիք, իբրև միաստուածեան ընազդով օժտուած, ինչպէս զիտած է Ռընան, չքաջալերեցին Հոմերի գրքերուն թարգմանութիւնը, չախորժելով անոր աստուածներէն եւ դիցուենիներէն, մինչեւ որ Բ. դարուն մէջ այս գրքերը երեւցան այս անգամ այլափոխուած ասորի տարազի տակ, որով Թէոփիլէ եղեսացին կցաւ զանոնք ծպտեցնել (1)։

(2) Մեր նախնեաց նպատակը որոշակի կը տեսնուի նաեւ Ա.իթոնիոսի (2) ճարտարախօսութեան թարգմանութեան մէջ։ Հայ թարգմանիչը դուրս ծզած է բոլոր հեթանոս գիցաբանութեանց ակնարկութիւնները եւ ասոնց մէջ զործածած է Ս. Գիրքէն առնուած օրինակներ։

Սահակ-Մեսրոպեան դպրոցը հիանալի հետեւանքներ ունեցաւ։ Նախ՝ այս դպրոցը միացնելով Պարսկահայքը Յունահայքին հետ լեզուով, տառով եւ գրականութեամբ, փըրկեց զանոնք ծուլումէ կամ կորուստէ ազգային տեսակէտով։

(1) Barthebraeus (Liter. syr. 325)։

(2) Ասոր երկասիրութենէն բաղուածարար պատրաստուածէ «Պիտոյից զիրքը»։

Երկրորդ՝ այս դպրոցը ազգայնացուց Քրիստոնէութիւնը, Ղ. Փարավեցին կը զրէ այս ժամանակին համար. «Հայոց բոլոր երկերը լեցուեցաւ Ծիրողը գիտութեամբ»:

Երրորդ՝ Մեսրոպ այնքան փարած էր իր դպրոցին որ մերժեց եկեղեցական նուիրապետութեան մէջ բարձր դիրք մը, այսինքն եպիսկոպոսութիւն, որ իր կրթական գործունէութիւնը պիտի սահմանափակէր ըստ օրինի թեմի կամ վանքի մը մէջ. վարդապետութիւնը իր օգտակարութեան գաղափարին աւելի կը համապատասխանէր, ինքը իրը կրթական քննիչ պիտի երթար ուր որ իր ներկայութիւնը անհրաժեշտ էր, հոս դպրոց մը բանալու, հոն դպրոց մը կազմակերպելու, վերջապէս անշէջ պահել հայ դպրութեան ջահը զոր վառեց իր պատուական գործակիցին հետ հայ աշխարհի մէջ:

«Դրականութիւնը ազգի մը անհատականութիւնը պահպանող առաջնակարգ ոյժն է»:

Մաղթենք որ ներկայ սերունդը գնահատելով այս սխրալի գործը, սիրէ հայ լեզուն, տառերը, (*) գրականութիւնը, Այս պիտի ըլլար ամէնէն սիրելի առհաւատչեան իր երախտապարտ զգացումներուն հանդէպ մեր բազմուախտ հայրերուն:

ՄԻՒԱՍ Գ. ՇԱԼԵՍՆ

(*) Խ. Հ. Կառավարութիւնը փորձ մ'ըրաւ այլափոխելու մեր պատուական լեզունի ուղղագրութիւնը. պահ մը յոյս ունեցանք, երբ խնդիրը յանձնուեցաւ ձեռնհանսերու քննութեան, բայց կը ցափնք որ կառավարութենէն ընտրուած չորս մասնագէտները համաձայն չդանուեցան իրարու, այս խնդրին մէջ:

Մեր խոնարհ կարծիքն է որ այս աշխատութիւնները սահմանուած են բոլորովին ձափողելու, բանի որ հիմնուած չեն լեզուաբանական օրէնքի վրայ և խանգարելով լեզուական նախկին օրինական և նուիրական ուղղագրութիւնը, եթէ ոչ անկարելի գէթ շատ դժուար պիտի ընեն լեզուին



ԱՐՃԵԼՈՅԻ

ԿԱՄ

Արդիական Օրիորդը Արդիական Խոշանոցին Մէջ

ՏԻԿ. ԵՐԱՆՈՒՑԻ	47	Տարեկան
ՕՐ. ԱՐԴԱԼՈՅԸ, Աղջիկը	22	"
ՕՐ. ՊԻ, Ընկերութին	21	"
ՄԱՐԻԱՄ, Սպասունի	49	"

ՄԱՐԻԱՄ. — Աչքիդ մէջը ցատկեմ աղջի, ինչանկ պի՛նիւ օղույլ...

ԱՐՃԱԼՈՅԸ. — Շատ պարզ և խիստ գիւրին է... մի՛ շուարիք, Խոհանոցին ինչպէս նաեւ սենեակներու մէջ աւել պիտի չփորձածես: Թաց լաթով պիտի սրբես, մաքրես: Ես քեզի ցոյց կուտամ:

ԵՐԱՆԻԿ ՀԱՆՀՄ. — Մարիամ աղջիկս, իմ սենեակս գնա՛, հագուստներս և էֆէնտիին կօշիկները խոզանակով լաւ մը մաքրէ՛...

ԱՐՃԱԼՈՅԸ. — Ո՞չ մամաս: Մարիամ, մօրս հագուստները, պապայիս կօշիկները մաքրէ՛, բայց ո՞չ սենեակին մէջ այլ պատշգամը... փոշիները տունէն դուրս: Քե՛զ տեսնեմ Մարիամ: շուա, արագ գործիդ գլուխը...: (Մարիամ դուրս կ'ելլէ):

ՏՕԹԹ. Ա. ՄԵԶՊՈՒՐԵԱՆ ԵՐԱՆԻԿ ՀԱՆՀՄ. — Արշալոյս, աղո՛ւոր աղջիկս, այս կերպով մէջն չենք կրնար ելլեւ, խելքդ գլուխդ ժողուէ: Եւրոպայէն դեռ նոր վերադարձար, հոս տեղի սովորու-



թիւնները թերեւո մոռցած եւս Այժմ Պոլսոյ մէջ սպասուհի զտնելը շատ գժուտրին է : Դանուածներն ալ ծայր ատոփճան խռապահանջ են : Թիմերնին վեր . . . խելքէ միտքէ զուրա : Վարդանոյշ մը ունէինք ահսնէիր, ինձի միշտ կը հրամայէր . . . : Ուշադրութիւն ըրէ՛, Մարիամին հետ հրամայական եղանակով մի խօսիր . . . : Միշտ փետուրնին վար շոյելով : Զես գիտեր այս երկու երեք տարուան մէջ ինչեր քաշեցինք ձեռքերնին . . . :

Ա.ԲՇԱԼՈՅՄ. — Մաժմ'ո, զուն հոգդ մի՛ բներ, ես տունը արդիական կանոններու համաձայն կարգի պիտի դնեմ : Պիտի տեսնես թէ Բարիզի մէջ, ինչպէս կը կառավարեն արդիական առոնք զարգացած միջավայրերու մէջ, առողջապահական պահանջներու և պատուերներու հետեւողութեամբ : Ելքու տարի Ֆրանսացի տիկիններու վարած «Առողջ աննյառութեան ականդեևի գասընթացքին հետեւեցայ . . . : Տեսական ու գործնական դասերու . . . : Ամէնէն մեծ իդս էր, Պոլիս վերագառնալ ու մեր տան մէջ, տեսածս սովորածս զործքով ձեռքերովս ու մատներովս ցոյց տալ ու պատրաստել : Պատպայիս հետ այս հասին երկարօրէն խօսակցեցանք : Հիմնովին ամէն կերպով համակարծիք էինք . . . : Բացարձակ ազատութիւն տուաւ պարու ու պատշաճը անօրինել . . . : Արդէն, մատմ'ո, ձեր բժիշկին հետ ակնուեցայ, զո՞ւ՞ն՝ ինչպէս հայրըս, մասնաւոր կերպութումի մը պէտք է հետեւիք : Ես բժիշկին պատուէրին համաձայն Մարիամին ձեռքով ճաշերը պատրաստել պիտի տամ . . .

ԵՐԱՆԻԿ ՀԱՆՐԱՄ. — Այն ժոմտնակ, աղջիկս, պահեցողութեան սկսնէլք առաջ, քանի որ զուն ալ, մեզի հետ, քու սիրական կերակուրներէդ պիտի զրկուիս, չմնոած՝ մտաներովս տերեւով փաթութիկ մը կերցնեմ, կանաչ սալորով։ Սրականջին լիցք մը շարեմ համով հստով։ Արդեօք ո՞րքան կարօտացած ես համեմանքով մսադնդիկները, կորիկները, ծափիկները։ Երբ փոքրիկ աղջիկ մըն էիր, ի՞նչ ախորժակով կը լափէիր . . . : Մխտոր քացախով -- Տօքթ. Շ. Այլաղեանին ականջը խօսի -- այծի խաշտատիկներ եփեմ կերցնեմ . . . հայրդ ալ շատ կը սիրէ, հոգի կուտայ խեղճը . . . : Մեր ծանօթ նպարավաճառ գարամանցի Դարավամպսէն երկու քաշ առաջնակարգ երշիկ ապսպեցի . . . ականջը հարկաւ կը խօսի հիմա, ի՞նչ բարի մարդ մըն է զուարճախօս, ինք չուտեր

մեզի կը բերէ . . . : Աստուած ողորմի հոգուն, հայրը՝ հօրս
մտերիմ բարեկամն էր . . . : Դայսեցի Հաճի Աստիկ աղան,
Բարիզէն վերագարձդ եթէ իմանայ, անպատճառ իր սիրա-
կան «Դայսերի կիւլի»էն, ազնուագոյն տեսակէն, մեծիակ
կտոր մը ապուխտ, անպատճառ կը զրկէ . . . վատահ եմ որ
քու վերադարձէք աեղեկութիւն չունի . . . : Տարբճացի Տի-
միթքաքիին ալ 500 հատ չիրով ապազրելու է : Կուշտ ու
կուռ, գարեջուրով ուտենք խմենք, կարօտդ լաւ մը առնեն . . .
անկէ ետք պահեցողութեան մասին կը խօսինք : Անանկ չէ^o,
աղուորիկ աղջիկս . . . : Շունչանորդի չիրովին հոտը իրմէն
անուշ է . . . :

Ո.ՐԾԱԼՈՅՑ .— Ո՞չ մամաս, կը սխալիս, բացարձակապէս
ո՞չ : Որքան որ քու և մեր մամիկներուն պատրաստած հնա-
ւանդ, խնամեալ ու համեզ կերակուրներուն հանդէպ խորին
յարգանք մը և մասնաւոր պաշտամունք մը կը պարտինք,
պէտք է սակայն ժամանակին պահանջներուն առջեւ ծնրա-
դրենք և խոնարհինք : Այդ չարած ուտելիքներէն
ոչ մէկը ես կը գնառեմ, ոչ ալ կարօցած եմ, և ոչ ալ
բերանս կը զնեմ . . . և ոչ ալ կը թողում որ բերաննիդ
գնէք : Մեզի յատուկ արեւելեան կերակուրները, ընդհանուր
կերպով առողջապահական անսակէտով վնասակար ու ախ-
տաբեր են մեր կազմին, մանաւունդ ձեր տարիքին մէջ :
Երէկ երեկոյեան լրադիրը չկարգացի՞ր : Կրթական գոր-
ծավարութիւնն անդամ շրջաբերական մը զրկած է բոլոր
վարժարաններուն, յայսնելով թէ աշակերտներուն ճաշը
եւրոպական կերակուրներէ բաղկացած պէտք է ըլլոյ . . .
Արեւելեան ու արեւմտեան խոնակերական պայքարը վեր-
ջացած է այս վերջնոյն յաղթութեամբ :

**Մ.ՐԾԻԱԾ :— (Ներս մտնելով) Հանըմս, շեշիտ բան մը
բերաւ մարզը . . . պեղ պող մը . . . : Թախսիմէն էֆէնսի մը
զրկեց կ'ըսէ . . . պաշխիշ կ'ուզէ այնի . . . : Զեռքը նամակ մը
ունի, երեսիս կել ըրաւ . . . պիճիտ բան մի է . . .**

**Ո.ՐԾԱԼՈՅՑ .— Հասկցայ, պապայիս զրկած կշխն է : Ես
ապսպեցիւ Մամա՛, ասասր զրուշ նուէր տուր բերողին :
Մարիամ, թուղթը բեր ստորագրեմ, ստացագիր է . . . (Կը
ստորագրէ) : Թուղթը իրեն յանձնէ, զուսը գոյէ և ծրարը
հոս բեր : Այս օրուընէ սկսեալ տան մէջ, ուտելիքի վերա-
բերեալ ամէն ինչ կշխով պիտի գործածենք և պատրաս-**

տենք : Խոհանոցին մէջ սեղանին վրայ պիտի չափէ ինչ որ
կերուխումի յատկացուած է :

ՄԱՐԻՍՄ. — Հոգիդ ուտեմ օղուլ, առ ինչանկ ըսկմ քի
ինջանք ըլլայ... ինջանք պի՛թլի նը... :

ԱՐԾԱԼՈՅՄ. — Աշխարհիս վրայ ամէն ինչ չափու կշի-
ռով կը գործէ և կը շարժի : Որոշ չափով կը ծնինք ու կը
մեծանանք : Կշիռով և չափով առ ու ծախ կ'ընենք : Հացը,
միսը՝ քիլոյով կամ օխայով՝ ջուրը, զինին, զարեջուրը՝
լիտրով : Հաշուստեղէնի կերպասները մեզրով կամ արշընով
կը գնենք : Դեղերը դզալով կամ կշռուած զեղահատներով
կուլ կու տանք : Մեր մարմինին բոլոր գործառնութիւնները,
բնութեան բոլոր շարժուձեւերը նախատեսուած կաղապարով,
չափացանկով կը գործեն : Այսպէս ալ մեր ճաշաչափը պէտք
է ըլլայ որոշ, հակակշռուած և ուսումնասիրուած : Անդա-
ռական կարգապահութեան մը կանոններուն պիտք է հետե-
ւինք ու հպատակինք : Շատ չխօֆինք ու գործքով որոյց
տանք մեր ընկելիքը... : (Ծրաբը կը բանայ) : Այս գործիքը
մինչեւ 5 քիլո կրնայ կշռել : Առաջնակարգ ու ճշգրիտ կշռ
մըն է... որովհետեւ երկու թաթերու մէջտեղի ասեղը ուղ-
ղահայեաց և ճիշտ կեղոնիը ցոյց կուտայ՝ հաւասարակշռեալ :
Այս տուփին մէջ են կարգաւ շարուած կշռոնները՝ 500, 200,
100 և մինչեւ մէկ կրամնոցներ... : Ասոնք՝ ալ լման քիլոններն
են : Քիլոյով պիտի կշռենք, կրամով պիտի ուտենք և ոչ
օխայով ու տիրէմով : Կշռասեղանին վրայ փոքրիկ յուշատերը
մըն ալ պիտի պահենք, որուն մէջ պիտի արձանազլինք մեր
ամաններուն կշռոնները՝ ծանօթ ապրաններ... : Օրինակի
համար՝ կերպակուրի սովորական պնակ մը կը կշռէ 325 կրամ :
Եթէ միսով պնակը 500 կրամ կշռէ, զուտ միսը՝ 500—325=175
կրամ է : Եթէ կշռը՝ կամ ապրան անծանօթ ամանի մը մէջ
մաքրուած ու կեղուուած գետնախնձորին քանակութիւնը
ուզեմ գիտնալ նախ զետնախնձորը՝ պնտկով կը կշռեմ : յե-
տոյ առանց գետնախնձորին պնակը, այսպէս յայտնի կ'ըլլայ
մեր փնտռածը : Հեղու կներու մասին պիտի վարուինք միեւ-
նոյն եղանակով : Մէկ երկու աստիճանաւորեալ սրուակներ
ալ պէտք է ունենանք : Կշիռը, Մարիս'մ, պիտի մաքրիս,
սրբես փայլեցնես ամէն օր : Խաղերը պիտի իւզուանս : Ինչ-
պէս ըսի այս կշիռը առ առաւելն 5 քիլո կը կշռէ, որով
այդ ծանրութենէն աւելի որ և է առարկայ, ուտելիք պէտք

չէ փորձել... գործիքը իր ճշգութիւնը կը կորսնցնէ, Հասկցա՞ր, Մարիամ... .

ՄՈՐԻԱՄ.— Հասկցայ օպուլ, հասկցայ արեւդ սիրեմ, օպուլ:

ԱՐՅԱԼՈՅՍ.— Ռորիշ պատռեկը մըն ալ՝ կշռուելիք աւարկան միշտ ծախ թաթին, իսկ կշռոնները աջին վրայ, պէտք է զետեղել, որպէս զի աջ ձեռքով կշռոնները տեղափոխելու և տեղաւորելու գործը զիւրանայ, կշռոններու գումարը արձանագրելէ ետք միայն զանոնք պէտք է շարել մտունայատուկ տուփին մէջ։ Կշռով պիտի հայթայթենք մեր մարմինի պիտանի և անհրաժեշտ տարրերը։ Կշռը իր թաթերալ պէտք է հոկէ, ինչ որ մեր բերնէն վար իջնելու տահմանուած է։ Ըրովհետեւ գիտական տուեալներու վրայ հիմնուած պատառ էրներու համաձայն, ընտրանօք պիտի հաւաքինք ու պատրաստենք, պարզ խնայողական խոհարարութիւնով մարմային պահանջները գոհացնող ասօրեայ ճաշկերոյթները։ Խոհարարութիւնը՝ նուրբ, խիստ նուրբ, կենսական արաւետ մըն է։ Հիւանդին, քաջուղջին, ակարակազմին, մանուկին, չափահասին, տարիքին պէտք է հրամցնել իր վիճակին, կազմին, տարիքին համեմատ մասնաւոր սննդառութիւն մը։ Միեւնոյն ժամանակ պէտք է ջանալ հրամցնել ախորժակը գկաւող, գրգռող պատառիկներ և ամէնէն դժուարանած քիմքերու անգամ հուզոյք պատճառել... .

ԵՐԱՆԻԿ ՀԱՆՂՄ.— Ազջի՞կս, կը վախնամ որ մեզ ամէնքըս ալ անօթի պիտի ձգես։

ՄՈՐԻԱՄ.— Մեր կտորիքը, կատիստանը ինչա՞նկ կը-նէին այնի... թափէ սոխ, սխտոր, իլիկ ձուկ, զալորավ սառը պալրիս պիշտուեմ օպուլ... .

ԱՐՅԱԼՈՅՍ.— Առողջապահական խոհակերութեան նպատակն է մարմինին տալ միմիայն, ո'չ առաւել և ոչ պակաս, ինչ որ անհրաժեշտ է՝ սամնաթեթեւ, զիւրամարս ձեւեին տակ։ Օրուան մէջ որոշեալ չոփով քալորի (ջերմոյթ) կ'սպառենք, որոշեալ չափով քալորի պէտք է ստանանք։ Ասոնք են որ մեզ պիտի հայթայթեն, մեր կազմին՝ ջերմութիւն, սպիտակային, չաքարեղին, ճարպային և աղային մարմիններ։ Մամա՞ս, այս բացատրութիւնները թերեսքիչ մը անհասկանալի կը թուին քիզ, բայց օրը օրին կրկ-

Ներով պիտի բացատրեմ և պիտի տեսնես թէ այնքան ալ կնճռատ չէ մարմնային բարւոք գործառնութեան հարցը . . . թէ՛ առողջին և թէ հիւանդին ճաշը պատրաստած միջոցին պէտք է զիտնալ որոշակի , օրինակի համար թէ՝ քանի՞ կրամ շաքար կամ քանի կրամ աղ պէտք է աւելցնել . . . հիւանդը կամ առողջը քանի՞ կրամ շաքարի կամ աղի պէտք ունի օրական . . . Սա կամ նա բանջարեղինը , կաթնաղինը և կամ մսեղինը պէ՞տք է կերցնել՝ պաղ թէ տաք , հում , թերխաշ և կամ չատ եփած : Կերակուրներու բաղադրութեան զիտակցութիւնն ալ իիստ կարեւոր և անհրաժեշտ է . . . Հետաքրքրութիւն և ուսումնափրել , բաւ է , մնացածը շատ գիւրին է : Հարիւրաւոր զիրքեր հրատարակուած են ու կը հրատարակուին ամին տարի այս նիւթին շուրջ՝ առողջապահիկ կերութում , ես իմ սովորածու ու զիտցածու օրէ օր , տատիճանաբար պիտի ցոյց տամ ու բացատրեմ : Մէկ երկու ամիսէն պիտի տեսնես . մամա՛ս , Մարիամը , հիւանալի , ճաշակաւոր , համեղ գիտական ու արդիական ճաշեր պիտի պատրաստէ իմ հսկողութեանս տակ :

ՄՈՐԻԱՄ. — Ուսումնաքդ սիրեմ օղուլ , զիրդ սիրեմ օղուլ աղջի , թարխանա ապուր պի չուտեմ . . .

ԱՐԵԱԼՈՅՍ. — Քանի՞ արեկան ես Մարիամ :

ՄԱՐԻԱԼՈՅ. — Քասունը անցուկ եմ քա՛ . . .

ԱՐԵԱԼՈՅՍ. — Յիսուն արեկան ալ կաս , Մարիամ : Որ և է անհանդսառութիւն չե՞ս զգար :

ՄՈՐԻԱՄ. — Խելքս զիխուս մէջ կ'ոլորի ծուած չազս . . .

ԱՐԵԱԼՈՅՍ. — Ես քեզի մեր քիշկին պիտի յանձնեմ , որպէս զի քեզ լու մը քննէ , և առողջ ապրիս . . . Հանդիսու երկար ապրիլ չե՞ս ուզեր . . . Կ'ուզե՞ս ժամ առաջ ցաւատանջ մեռնիլ :

ՄՈՐԻԱՄ. — Զէ՛ օղուլ , Ամելիկան աղջիկ , թոս ունիմ , Փորֆու կզզին կարգուած տղայ ունիմ . . . Գիշեր ցորեկ կարօտէս արտւնէն արցունք կը թափիմ . Բնչանկ մեռնիմ օղուլ , օլուխս չոճուխներս չտեսած , խավուշմիշ չեղած , օճախս մարեմ . . .

ԱՐԵԱԼՈՅՍ. — Այն ժամանակ անհոգ եղիր : Ո՞րքան մամայիս և պապայիս , նոյնքան քեզ համար անհրաժեշտ է՝ առողջապահուածն ու նախազգուշական ճաշկերութիւնը : Մեր քով կ'աշխատիս , առողջ հանդիսու : Ես քու աշխատու-

թեանդ ամէն կերպով պիտի աջակցիմ։ Դրամ կը խնայիս, կը հաւաքես և յետոյ քու սիրական հոգեհատորներու ք քովիկը երթալու մասին կը խորհինք, կարգադրութիւն մը կ'ընենք։ Նամակներդ ալ կը զրեմ։ Հիմա խոհանոց երթանք ու ամէն ինչ կարդ ու կամունի դնենք, իմ փափաքած ձեռվլ։ Մարիամ, կշխաց ա՛ո և խոհանոց տա՛ր։ Մամա՛ս, գուն ալ մեղ հետ . . . քու ներկայութիւնդ մեղ համար մեծ արժէք մը ունի։

ԵՐԱԾՈՒՅԻՆ ՀԱՅԵՐՄ. — Ազջիկս դուք գացէք, ե՛ս գիտես տկար եմ, սաքի վրայ շատ չեմ կրնար մնալ, շունչս կը բանուի, մէջքու, սաքերս կը ցաւին։ Պապայիդ ճերմակեղէնաներն ու գուլպաները պիտի կարկան։

ԱՐՃԱԼՈՅՄ. — Անուշիի մամա՛ս, այդ գործերը ետքէն միասիկ կը տեսնենք, նախ մեր խոհանոցը քննենք ու կարգի դնենք . . .

(Արշալոյս մօրք թեւը կը բռնէ, զէպի խոհանոց կ'ուղղուին)։ Մարիամ, լաւ մարկ ըըէ, աղասոտ խոհանոցի մէջ մաքուր կերակուր կարելի չէ պատրաստել։ Մամա՛ս, աթուուն վրայ նատէ . . . Ամէն առաւօտ, Մարիամ, նախ՝ վառարանը պիտի մաքրես խողանակով։ Աւերտրդ մոխիրը աղբատուփին վրայ պիտի թափես ու տանիստ Ամէն առաւօտ չայս թիթեղատուփը գոնապանին ձեռքով աղբահաւաքին յանձնելէ և պորպակիէ ետք ջուրով լաւ մը պիտի լուսաս, չորցնես, յետոյ աակին ու խորը հաստկեկ թերթ մը պիտի զեաեղես, որպէս զի իւզոտ կամ խոնաւ ու թաց աղբաշիւղեր չփակին։ Թելապատ ճաշողարակը, մամա՛ս, միալ ու անյարմար տեղ գրած էք՝ արեւուն ճառագայթներուն դէմ . . . Ա՛յս կողմ պէտք է վետեղել, որ աւելի զով և օգասուն է։ Անձեռոցները ջուրի ծորակին մօտիկ պէտք է կախել, Մարիամ։ Երեք սրբիչ պէտք է տաս, մամա՛ս։ Մէկը՝ գաւաթներուն, երկրորդը՝ պնակեղէններու, իսկ երրորդը՝ մաքրուած ամաններու և սաններու համար։ Մարիամ, մոտմաս քեզի անձնական մաքրութեանդ յատուկ՝ ձեռքերուդ, զէմքիդ և այլ մասանց համար անձնուցներ պիտի տայ, ասոնցմով բնաւերբեք խոհանոցի վերաբերեալ որ և է առարկայ պէտք չէ որբես կամ մաքրես։ Ամէն քուրջ իր պէտքին . . . շատ պարզ սակայն խիստ կարեւոր։ Շաբաթը անգամ մըն ալ լոգանք, հասկցա՞ր։

ՄԱՐԻԱՄ.— Հասկցայ օդուլ :

ԱՐԾԱԼՈՅՄ.— Զեռքերուզ յասուկ օճառ, խոզանակ մը
և եղնգուկրկիտ մը պիտի գնեմ: Ճաշերը պատրաստելէ թէ՛
առաջ և թէ վերջ յաճախարար պէտք է ձեռքերդ լուսու:
Կշիռը այս սեղանին վրայ պիտի մեայ: Միս, իւղ. կարագ,
պանիր, ձուկ թերապատ ճաշագարակին մէջ պիտի պահես:
Զովացուցիչ պահարանի մըն ալ պէտք ունինք: Այս մասին
պապային հետ պիտի տեսակցին: Զուրի գտիչ մըն ալ առնե-
լու ենք: Փոքրիկ պարզ պիուֆէ մըն ալ ունենալ անհրաժեշտ
է խոհանոցին կենորոնը, որուն մէջ պիտի պահենք, մաս-
նաւոր տուփերու մէջ՝ չաքար, չոքոլա, անուշեղէն, քաղց-
րաւէնի, պիուֆինի, ևայլու: Հացը կամ այս զզրոցին մէջ
պիտի պահես և կամ մասնայատուկ հացամանի մը մէջ...
կոնհանոցին պատերը, այո՛, ապսոս չեն, բայց նախընտեղի
է անգամ մըն ալ մաքրել տալ: Գիտինը գոնէ: օրը անգամ
մը պիտի լուսաս ու սրբես առանց աւելի: Տոպրակը հան-
քային օճառով ամէն գործածումէ ետք պէտք է մաքրել և
լուալ անմիջապէս իւղոտ կամ ապտոս պէտք չէ թսղուլ և
ոչ ալ թաղթով միայն սրբել, ինչպէս կ'ընեն ընդհանրապէս
մեր տիկինները կամ սպասուհները: Միսի մեքենան նմա-
նապէս պէտք է ուշագրութիւնով մաքրես գործածելէ ետք,
առանց ժամանակ կորանցնելու: Ճաշամաններն ու սաները
սեւ օճառով ու խոզանակով պէտք է լուալ ու մաքրել:
Մարիամ, ուշագրութիւն մաքրութիւնն ամէն բանի...
մաքրութիւն, զարձեալ մաքրութիւն, միշտ մաքրութիւն,
պիտի ըսէր Տանգոն: Վրադ զլուստ նաև միշտ մաքրու
ու կոկիկ: Խոհանոցին մէջ միշտ գողնոց մը պիտի հազնիս.
իմ գողնոցս պատրաստ է: Դլիսանոց մը պիտի կարեմ մազերդ
պահպանող: Եթէ պապաս յօժարի և իմ ցոյց տուած ծախ-
երը սիրով հանդուրժէ, այն ժամանակ քաջալերուած՝ ձեռ-
քերը պաշտպանելու համար զոյդ մը ծգախիժապատ ձեռնոց-
ներ պիտի խնդրեմ որ գոնէ, սեղանամանները լուսացած միշ-
ջոցիդ գործածելու համար: Փոքրիկ հայելի մը և պատի ժա-
մացոյց մը խոհանոցին մէջ...

ԵՐԱԾԻԿ ՀԱՆՐԱՄ.— Սոխ կտրտած ժամանակ գործածե-
լու համար գոնէ ակնոց մըն ալ ա՛ռ աղջիկս որ կատարեալ
ըլլայ քաղաքակրթութիւնը: ...

ՄԱՐԻԱՄ.— Մարի՛կ դուռը վար կ'առնեն այն ի...

(Մարիամ կը վաղէ դուռը կը բանայ և չնչասպառ կը վերադառնայ)։

— Պօեալը, զապուն, շեշտ, չաքըր հարս մը պզտի հանըմը կ'ուզեմ կը պոռայ . . .

ԱՐԾԱԼՈՅՄ. — Հիւրանոցը առաջնորդէ, Մարիամ, հիմա կու գամ։

(Ձեռքերը կը լուայ, մազերը կը զարդարէ, երկու վայրկեան ետք Արշալոյս և ընկերուհին դէմ զիմաց են։

Արշալոյս և Եղիսաբեթ մէկ բերան օ՛հ, օ՛հ . . . կը ձայնեն ու կը համբուրուին)։

ԱՐԾԱԼՈՅՄ. — Ներողութիւն, հաղար ներողութիւն անուշիկս, քեզ՝ սարացացնացի . . . : Այսօր խոհանոցով և անտեկան գործերով կ'զբաղիմ . . .

ԵՂԻՍԱԲԵԹ. — Խոհանո՞ցով . . . Բարիզէն վերջ, Զեմ հաւատար, կը կատակես անշուշտ։

ԱՐԾԱԼՈՅՄ. — Ո՞րքան կարօտցած էի քեզ Եղիսաբեթու . . . :

ԵՂԻՍԱԲԵԹ. — Հապա ե՞ս քուրիկս . . . : Գիտե՞ս Արշալոյս, չեմ գիտեր որ արդիօք անզիտակցաբար այս անունը քեզ տալով, քու փափուկ և բարիզաման արժանապատուութի՞ւնդ կը վիրաւորեմ . . . : Գիտես, աւազանի անունս Եղիսաբեթ է։ Մայրս, հայրս, մօտիկ ազգականներս Եղիսաբեթ կը կոչէին զիս, դեռ մինչեւ երեք տարի առաջ, ֆրանսացի քոյրերու վարժարանը յաճախած միջոցիս անունս էլիզապեթի։ միջոց մըն ալ Էլիզի փոխուեցաւ։ Յետոյ գիտես, անգլիական վարժարան յաճախեցի, երկու տարի, քեզ գրած եմ Հոն նախ Պիթի, յետոյ՝ Պեսի, Պես և վերջապէս Պի կոչուեցայ։ Հիմա՝ Պի կը գործածեմ և Պի կ'ստորագրեմ, շեք չէ։

ԱՐԾԱԼՈՅՄ. — Կարծեմ . . . :

Պի. — Արդէն մեր բոլոր բնկերուհիները անուննին փոխած են։ Մարիքանն, չնախ Մարօ, յետոյ Մառի, այժմ Մերի եղած է։ Տեսնես ի՞նչ սիրուն աղջիկ մը եղած է։ Արշալոյս, Բարիզի մէջ անտարակոյս անունդ փոխեցիր, արդիօք ի՞նչ սիրուն, արդիական և ճաշակաւոր անուն մը որդեգրած ես . . . :

ԱՐԾԱԼՈՅՄ. — Երէկ՝ Արշալոյս, այսօր և վաղը՝ դարձեալ Արշալոյս։

Պի. — Զեմ հաւատաբ:

ԱՐԾԱԼՈՅՄ. — Եղիսաբեթս, առ ներողութիւն սիրելի Պիս, եթէ չես նեղանար հարցում մը պիտի ու զգիմ քեզ: Ինչո՞ւ քեզ տկարակազմ ու նիշար կը տեսնեմ...: Եւ բոլո մեկնելէս առաջ որքան կունտիկ, կայտառ առոյդ էիր...: Արդեօք...:

Պի. — Բնաւ երբեք... շատ առողջ կ'զգամ ինքինքս: Դիտե՞ս չորս տարի առաջ 55 քիլօ կը կշռէիր երեւակայէ անուշիկս 55 քիլօ...: Որքա՞ն ախմար եմ եղեր... ծիծաղելի տակառ մը անբարեձեւ: Տքնաջան ու յարատեւ բէժիմի մը շնորհիւ, աստիճանաբար տարուէ տարի՝ 40, 38,... այժմ 37, 55 իշած եմ: Պիտի աշխատիմ 35 քիլոյի իջնել: Բոլոր ընկերուհիներով հաց չենք ուտեր: Սեղանի վրայ՝ մէկ տեսակ կերակուր, կարելի եղածին չափ քիչ...: Ամէն երեկոյ ճաշի ժամանակ տունը տակն ու վրայ կ'ըլլայ: Հայր, մայրս, մեծ մայրս կը պոռան, կը կանչեն, կը քաղցիկի մէջ սակաւակերութիւնը արդեօք ո՞րքան յառաջդիմած է: Արդեօք ո՞րքան նուրբ ու թեթեւակիու ճաշացանկեր պատրաստած են...: Նրբամարմին Բարիզուչին կ'իմանամ որ միայն օրը անզամ մը կը ճաշէ, հազիւ երեք պատառիկ...: Արդեօք ո՞ր կերակուրները ժամ առաջ կը նիշարցնեն սրարշաւ...:

ԱՐԾԱԼՈՅՄ. — Քուրիկս շատ կը սխալիս: Թրանսացին, Ֆրանսուահին միշտ կերակուրի և լաւ պատրաստած կերակուրի սիրահար են: Տեսնես ճաշաբաններու, տուներու մէջ որքա՞ն ուրախ զուարթ խօսակցելով ախորժակով կը ճաշեն: Միայն վերջերս ուժգին հոսանք մը կ'երեւի ասողզական կերուխումի ինպաստ: Գիտնաս ի՞նչ համով, ճաշակաւոր կերակուրներ, անուշեղէններ կը պատրաստեմ: Առողջապահական խոհակերութեան ակադեմիի մէջ երկու տարի ծերացայ...: Օր մը եկուր միասնակ ճաշենք...: հիտնալի մաաջուր մը պատրաստեմ...: Վատահ եմ որ կեանքիդ մէջ ասանկ համով ապուր չես կերած:

Պի. — Բարիզեան մազերու նորաձեւութիւններու և հերահատութեանց ու զարդարումներու մասին...:

ԱՐԾԱԼՈՅՄ. — Կ'առնեմ 125 կրամ կովի միս, 125 կր. հորթ, 125 կր. հում ժամպոն, 125 կրամ հաւ, 1 լիոր ջուր և 3 կրամ աղ: Նախ չորս միսերը մանր մանր կը կարտեմ

ու կը ջարդեմ, քառորդ ժամ պաղ ջուրի մէջ կը թողում։ Յետոյ միջակ կրակի մը վրայ կ'եփեմ ջուրին մէջ, երկու ժամ։ Քերուած ստեղղին մըն ալ կը նետեմ. . . . Փրփուրը հեղուկին վրայէն կը հաւաքեմ. . . աղը կ'աւելցնեմ, միսերը լաւ մը եփելէ վերջ։ Ամոնը կրակէն վար կ'առնեմ, մաղէ կ'անցնեմ, մէկ լիտրը կ'ամբողջացնեմ եռացած տաք ջուրով։

Պի. — Մետաքսեղէններէն. . . քրէք ա'ամուռները և կամ. . .

Ա.ԲՇԱԼՈՅՍ. — Քրեմ Շանթիյեի մըն ալ պատրաստեմ յատկապէս քեզ համար, կեր և ուրախ լեր. . . Նախ 125 կրամ սեր, մէկ կամ երկու կրամ դագի խէժ, այսինքն ցոմե edragante, թրքերէն քիթրա կ'ըսեն, գիտե՞ս. . . 125 կրամ թարմ կաթ, երկու հաւելիթի սպիտակուց, 50 կրամ նուրբ փոշի չաքարի, 5 կրամ համեմուկով (վանիլիա) խնկաւէտ չաքար կը պատրաստեմ։ Նախ սերը հում կաթին հնատ կը խառնեմ, կ'աւելցնեմ գաղի խէժը և մեքենական խառնիչով կը զարնեմ ու կը ծեծեր։ Երկու վայրկեան այսպէս խառնելէ ետք կ'աւելցնեմ կաթիլ կաթիլ 50 կրամ կաթ։ Դարձեալ կը խառնեմ, 2—3 վայրկեան, յետոյ կ'աւելցնեմ նախապէս զարնուած երկու հաւելիթի ճերմկուցը։ Խառնելով կ'աւելցնեմ չաքարը անուշահոտ։ «Քրեմ Շանթիյեի»ն պատրաստ է։ Զով տեղ մը կը պահպանեմ։ Թարմ-թարմ պատրաստուած, նոյն օրը՝ 24 ժամը չանցած պէտք է ճաշակել։ Հիանալի կ'ըլլայ, թէ՛ դիւրամարս է և թէ մննդարար։ Պիո՛ երեքշաբթի անպատճառ քեզ կ'սպասեմ ճաշի։ «Քրեմ Շանթիյեի»ն երկրորդ ուրիշ տարագ մըն ալ գիտեմ. . .

Պի. — Պոլսոյ մէջ այս օրերս նորելուկ պարի մը մասին մեծ գովասանքով կը խօսին, արդիօք Բարիզի պարասրաներու մէջ և կամ պուլքարները. . .

Ա.ԲՇԱԼՈՅՍ. — Խորոված հաւ մը կերցնեմ. . . հիանալի, քուրիկս, հիանալի, որքան պարզ ու զիւրին. . .

Պի. — Սինէմայի ո՞ր աստղերը տեսնելու երջանկաւէտ առիթը ունեցար։ Մուլէն - Բուժը քանի՛ անգամ այցելեցիր։ Ի՞նչ տպաւորութիւններ բերիր, խօսէ՛, խօսէ՛, անհամբերութեամբ փառցած՝ ալ պիտի ճաթիմ ու պայթիմ։

Ա.ԲՇԱԼՈՅՍ. — Հարցումներուդ պատասխանեմ, անուշի՛կս. կարճ մագերն ու չրջազգեստը, ֆոքսպրոդն ու չարլսդոնը

միշտ ի պատուի են : Յնացակայութեանս չորս տարուան միջոցին՝ հինգ անգամ սինէմա գացած եմ, եօթն անգամ ալ պարեցի ընտանեկան հաւաքոյթներու մէջ :

Պի. — Զարմանալի և տարօրինակ, հոււատալս չի դար . . . Ուրեմն Արշալոյս, ի՞նչպէս զուարձացար, ի՞նչպէս կ'անցընէիր ժամերդ . . . Երանի՝ քեզի . . . Խղճալի վիճակ . . .

ԱՐՃԱԼՈՅՍ. — Անուշեկ Պիս. Բարիզի մէջ կարելի է անգործ, անշարժ տալրիլ, Ուսանելու, օգտուելու միջոցները չեն պակսիր՝ թատրոն, մուսէոն, պատմական չենքեր ու յիշատակարաններ, նուագահանդէս, պարահանգէս, պատկերանախոսութիւն, պատախոսութիւն, ատենախոսութիւն, զեռինչեցեր . . . կարգաւ. այցելէ, ժամանակի չի բաւեր և իմ ամենէն մեծ հաճոյքս էր Բարիզի շրջականները այցելի՝ քիթս հովին երազուն Մեր զբացուհի Տիկին Պուարիլի հետ, ի՞նչ հմացիչ, ո՛րքան հաճելի պոտոյտներ ունեցած ենք : Բարեկիրթ, ուսիալ, գեղագէմ կին մըն է Տիկ. Ժանէթ Պուարիէ, երիտասարդ, հազիւ 27 տարեկան, երկու անուշիկ մանջուկներու մայր . . . Տնական զբազումներէ ետք, յետ միջօրէի զբեթէ ամէն օր զուրս կ'ելլինք : Մեր նախրնորած վայրերն էին Սէն-Գլու, Մօնմօրանսի, Շանթիյինի, Շուազի, Վերսայյ և շրջականները, Քանի քանի անգամներ կոխուսեցինք Մեծ ու Փոքր Դրիմաննի գեղածիծաղ պատմական պարտէզները : Մեծին մէջ մատամ Բամբասուր Փոքրին մէջ Մարի Անդու անէթ թագուհին իրենց շրախումբով հանդէսներ կը սարքէին . . . մանաւանդ զուարձաւէր՝ Մարի Անդուանէթ . . . Պատմական գիրքեր կ'առնէինք միասնեղ, կը կարգայինք, կ'երազէինք, այն ժամանակուան, մէկ երկու դարանջ, անցուզարձերը աչքերնուս առջեւ, Երեւակայութիւնէն իրական աշխարհ կը փոխադրուէինք : Մարի Անդուանէթը կը տեսնէինք բազմաճոխ յդիանքներու մէջ հովուուհի աարազով իր գոմերուն, կովերուն, ոչխարներուն շուրջ, կը նստէինք այն կանաչեղէններուն վրայ, ուր թագուհին իր սիրական բնկերուհիներուն և բարեկամներուն հետ, հիանալի արդուզարդերով, կաթ կը խմէր, չելակ կ'ուտէր, թելք կը մանէր . . . իր թատրոնը կը տեսնէինք, թագուհին բեմին վրայ, իր գերասանուհի, կարեւոր գերեր ստանձնած . . . իր մտերիմներէն շրջապատուած, իր թատերախումբին գե-

բակատարները . . . : Անգում մը թագաւորը, Լուի 16րդ, ներկայ դանուած է թագուհիին ներկայացման և երբ այս վերջնը բեմին վրայ իր գերը կը կատարէք, զգայուն արտայայտութեամբ և տպաւորիչ շարժուծերով, յանկարծ իր նստած տեղէն, անշուշտ կատակելու համար՝ կը սուլէ . . . Թագուհին բեմէն կը պոռայ՝ «Եթէ գոհ չես դուրս կորսուէ, տոմսակավաճառը զբամբ ետ պիտի տայ . . . » Երկուքն ալ կառափնտտին վրայ իրենց վերջին շունչը արձակեցին։ Հիանալի վայրեր, սքանչելի անցեալ . . . :

Պի. — Սրչալոյս, ո՞ր մարզանքներու նախապատութիւն կու տան այժմ Եւրոպայի մէջ . . . Մենք հոս բաւական հետաքրքրաշարժ մրցումներ ունեցանք, այս վերջին ժամանակներու . . . Շալինը եւ Շիլան 5 առաջին մրցանակներ շահեցան։ Մեր փոքրիկ Ալիսը տեսնես, չնորհալի օրիորդ մը եղած է՝ զուարթ, տպաւորիչ։ Անցած օր բարձր ոստումի մրցումին առաջին մրցանակը շահեցաւ և նրբաճաշակ գողտրիկ նուէքր մը ստացաւ, քոտակ մը . . . Երեք ֆին, 11 ինչս ցատկեց . . . քիչ մըն ալ . . . որքքորը չաթըը չութըը պիտի կոտրէր։ Հարիւբ եարտոն վազքի մէջ ալ առաջնութիւն շահեցաւ։ Պէադրիսը և Ալիսը 220 եարտային հաւասար եկան . . . Ներսպամիտ գտնուիս, Սրչալոյսս, պիտի մեկնիմ . . . Զես զիտեր որքան ուրախ եմ քեզ տեսնելուս։ Եթէ կը փափաքիս յիտ միջօրէի ժամը երկուքին գամ քեզ առնել . . . Միատեղ տենիսիտ երթանք, Շիլի, Զքմազ աղա փողոց, արարդմաններէ շրջապատեալ սիրուն մարզագաշտ մը զտած ենք, խիստ զուարձալի ժամագրավայր մը . . .

Մ. ՐԾԱԼՈՅՑ. — Ժամը երկուքէն սկսեալ աննիս . . . :

Պի. — Ամէն օր . . . մինչև երեկոյ ժամը ոթըը։

Մ. ՐԾԱԼՈՅՑ. — Պիս, ազուորիկ կըսաբեթս, շատ կը ցաւիս պիտի չկրնամ այսօր . . . կէս օրուան ճաշէս եաք, կէս ժամ տիւանգորը . . . յետոյ Բարիղի ընկերուհիներուս նամակներ պիտի գրեմ։ Ժամ մըն ալ պիտի թղթատեմ զիրքերս ու լրագիրներս։ Յետոյ քիչ մըն ալ նուագ ու զծագրութիւն ժամը 5ին ժամադրութիւն ունիմ պատայիս հետ, Սարայ-Պուրնուի Բարզը պիտի այցելենք։ Կը փափաքիմ ծովը զիտել մօտէն, այդ գեղածիծաղ անկիւնէն։ Արեւմուաը զիտուած ծովագիէն, արեւուն խոնարհումը ոսկեքազաքին դէմ։ Լիաթոռք շնչառութիւն Վոսփորի մթնոլորտին մէջ, կապոյտ կամարին տակ . . . բոսորափայլ։

Պի. — Բաել է Արշալոյսը պիտի նկարէ վերջալոյսը . . . : Բարքը պիտի այցելու պապայիդ հետո . . . Յոյժ զարմանալի և բանաստեղծական կը վերապանեմ քեզ Բարիզէ վերապարձիդ: Խիստ լուրջ, տարբեր բոլորովին տարբեր Արշալոյս մը դէմս . . . :

ԱՐԺԱԼՈՅՍ. — (Ներս կը մոռնէ) մեր հանըմը կը պոռայ հանըմս . . . Անօթի կը մհոնիմ այնի. . .

ԱՐԺԱԼՈՅՍ. — Քիչ մը համբերեցէք. . .

ՄԱՐԻԱՄ. — (Արշալոյսին թեւէն քաշելով, անկիւն մը կ'առաջնորդէ): Ասո ինչանկ կը խօսի մա՛րիկ, մանճըլըիկ պէս օգուլ. . . : Հանըմիկո, խալկինները, ամանները, աեախնիերը խաս մը տաղանեցի. . . : Եկած չաղդ տեսնես օգուլ, տինկոզ բան մը եղաւ աղջի, պարկինքդ սիրեմ, հոգիդ ուժիմ օգուլ. . . :

ԱՐԺԱԼՈՅՍ. — Մարիամ, խոհանոց վերապարձիր, հիմա պիտի գամ. . . :

ՄԱՐԻԱՄ. — (Դուրս կ'ելէ երգելով)

Մեր ամի էսին պայիր է,
Երածնիերը չայիր է.
Աւօրեցէ՛ պաշիկներ,
Ճառս բլալու տափ է:

ԱՐԺԱԼՈՅՍ. — Կը ցաւիմ. . . բարեկրթութիւնը դժբախտաբար բացարձակօրէն կը բացակայի. . .

Պի. — (Ոտքի կ'ելլէ) Արշալոյս, մնաս բարով, ալ կը մեկնիմ. մէկ երկու օրէն վերատին պիտի գամ քեզ տեսնիու, այն ժամանակ մաերմօրէն, աւելի երկարորէն կը խօսակցինք, աւելի կարեւոր ու հոգեբանական նիւթերու չուրջ: Տեսնենք քանի՛ յաղթանակներ տարած են: Արգեօք քանիներո՞ւ սիրտերը խորտակած՝ Բարիզի մոյթերուն վրաց կաս սարսնիերոն մէջ. . . Արգեօք պայտուակիդ մէջ քանի՞ սրտարեկորներ կը բերես արիւնլուայ. . . իմ մասիս ալ պիտի խօսիմ, երկարօրէն. . . : Ինչե՛ք ունիմ խօսելիք և հաղորդելիք. . . : Այս օրերս սարսափելիօրէն ջղայնացած եմ, անուշիկս. . . :

(Կը համբուրուին):

ԱՐԺԱԼՈՅՍ. — Քիցայէն ի՞նչ լուր:

Պի. — Ա՛յս. . . : Բուրիկս, չե՞ս դիտեր. . . խեղձը կորսնցուցինք, մեռաւ, Բայց ի՞նչպէս և ինչէ՞ն, չնաևկցուեցաւ:

ԱՐՃԱԼՈՅՄ. — Ի՞նչ կ'ըսես . . . :

Պի. — Անցած ապրիլին՝ ընկերուհիներով Մեծ կղզի պտոյտի գոյած և ծով մասն է . . . : Քանի մը օր վերջ՝ չերմ, հաղ, անախորժութիւն, ակարութիւն, հիւծում . . . : Երեք ամիս ետք . . . հողին յանձնեցինք ծաղիկներու մէջ: Հիւանդութիւնը չհասկուեցաւ . . . : Խեղա աղջիկ, խեղա Քիցա . . . : Արքան գեղեցիացած, որքան նրբամարմին, արդիական ու խոստմնալից օրիորդ մը եղած էր վերջերս . . . : Չես կրնար երեւակայել իր մօր, հօր ու եղբօր ողբն ու ցաւը:

ԱՐՃԱԼՈՅՄ. — Հէ՛տ աղջիկ, հէ՛տ Քիցա . . . : Ցտեսութիւն Եղաբեթու:

(Արցունքներու մէջ կրկին կրկին կը համբուրուին, Պի կը մեկնի):

(Առանձին). — Արդեօք քանի՛ քանի՛ ցաւատանջ զառնութիւններ մեզ կ'ապասեն դեռ . . . :

ԲԵԲԱ.

ՏՕՐԹ. Ա. Ն. ՄԵԶՊՈՒՐԵՍՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Մահը ցաւագին լուծումն է այն հանգոյցին, զոր սերունդները նեշտանքով կը ճիւսեն: Մեր զոյութեան հիմնական սիւալանքին ուժգին զախցախումն է ան, մեծ չքացումը պատրանքին:

* Առունութիւնը թակարդ մըն է, զոր բնութիւնը մեզի դէմ կը լորէ:

* Կեանքի ամէն զործունէութեան վախճանը, կ'երեւայ թէ հրաշալի թեթեւացում մըն է այն ուժին համար որ այդ զործունէութիւնը վառ կը պահէ, ատով է որ կը բացատրուի թերեւա բազցը պայծառութեան այն արտայայտութիւնը որ մեռեալներու մեծ մասին դէմքին վրայ կը տարածուի

* Արուեսուղ ազատում մըն է: Ան կ'ազատէ կամքէն նետեւաբար և ցաւէն: Կեանքին խարկանքները թովչութեամբ կը լիցնէ: Իր առաքելութիւնն է կեանքէն յառաջ բերել բոլոր երանգները, բոլոր երեւոյթները:

* Իր էութեան մէջ մարդո վայրի անառուն մըն է, զազան մը: Մենք կը ճանչանք զայն միայն զափուած վիճակի մէջ, ընտանի զարձած, ինչ որ կը կոչուի բազաբակրթութիւն: Այս պատճառով է որ մենք սոսկումով կ'ընկրիինք անոր բնութեան դիսպուածական պութկումներուն հանդէպ: Թո՛ղ օրինական կարգին նիգերն ու շղթաները իյնան: Ինչ ճեւով որ ըլլայ: Թո՛ղ անիշխանութիւնը պայթի, և այն ատեն է որ կը անսուի թէ մարդ ըսուածը ի՞նչ է:

ՇՈՅԵՆԴԱ.ՈՒՆԻՇ

AVO

ՅՈՐԵԼԱՅՐ ՄԵՍՐՈՎՐ Յ. ԱՇԱԽԵՆՅ

Նոյ. 4ին Կալկարայի մէջ տօնուեցաւ Մեսրովր Յ. Ակրեանցի կրթական ու գրական զործունեւութեան խոհանուննայ յորեղեանը: Յիշեալը ծանօթ է մեր նախնեաց բարքառով թերթերու և հանդիսերու մէջ՝ ունեցած հնագիտական ու բանապարհական հրատակութիւններով: 1888ին Մեսրովր Յ. Ակրեանցի կրթական ասպարհը ընդունված է ուսուցչական պաշտօն սահմանելով: Նոր Զուղայի մէջ: Ցեսոյ անցած է Կալկարա, ուր համաշատանական փայլուն յրեանութիւն անցուցած է 1894ին միջեւ այսօր կը վարէ պետական համապատասնի հայերէն շնորի ֆինիշի պաշտօնը: 20 տարի անդամակցած է Մարդաբանական ձեմարտենի վարչութեան և հինգ տարի աշ հոգաբարձու եղած է նոյն հաստատութեան, որ աւելի յան դար մը Հնդկաստանի հեռաւոր զաղութիւն մէջ հայ կեսանի ու մշակոյրի գօրաւոր ազդակ մը եղած է: Նախազահած է Հայ կրթական թեր. Միութեան: Սկրեանցի առաջին երկասիրութիւնն եղած է «History of the Armenians in India» զոր հրատարակած և 1895ին: առոր յաջորդած են ուրիշ հրատարակութիւններ, որոնի մեծապէս զնանաւուծ են, այնպէս որ Կալկարայի, Հնդկանի և Բարիզի «Asianatic society» ներք զինքը ընդունած են իրենց մէջ: Իսկ հնդիկ կառավարութիւնը յորս տարի առաջ զինքը անդամ հշանակած է «The Indian Historical Records Commission» ին, որուն տարեկան զումարունենուն առքին կատարած է զուց բանախօսութիւններ: Մ. Յ. Ակրեանցի յորեղեանին առքին սացած նուերերը յանկացնուցած է ազգ գրական և կրթական հաստատութիւններու:



Բ. ՄԱՍ

ՊԵՐԵԿԱ

ԱՒ

ԷՉՎՅՈՒՆ ԿԱՏԵՐ



ՎԻՃԱՎԵՐԵՎԵՆ


ՄԵՂԱԿՈՒՄԻՒՆՆԵՐ

ՊՈԼԻԱ

ԳԵՐԵԶՄԱՆ

ԱՒ

ԵՐՄԵԱՀՄԵՆ




ՄԵՐՈՒԵՆ ԵՆՅ ԲԵՐ

ԱԵՋԵԴՐՈՒԹԻՒՆ



AVO

ՏԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԱՍՏԱԿԱԾ



AVO

Ա-ՌԻ-Ր ՐԻՈՅ ՏԱԿՆՐԵՎԱՆՄՈՒԹԻՒՆԸ

Հանրապետութեան նախագահ ԿԱԶԻ ՄՈՒՍԹԱՅԱՆ ՔԷՄԱՆ ՓԱՇԱ
Ազգ. ՄԵծ ժողովի նախագահ ՔԵԱԶԻՄ ՓԱՇԱ
ԴԱԲԾԱ.Վ.Ա.ՌՆԵՐՈՒՄ ԽԱՌՀՈՒՐԴԻ

Վարչապետ	ԸՍՄէթ ՓԱՇԱ
Արտաքին Գործադար	ՏԲ. Թէկնիկ ԲԻՆԵՏԻ Պէջ
Ներին Գործավար	Շէմիքրի ԿԱՅԱ. Պէջ
Ազգ. Պատվանութեան Գործվ.	ԱՊՏԻԿ Ա.ՊՏԻԿ ԽԱԼԻԿ Պէջ
Եւ Ծովային Գործվ.ութեան փխնրդ. ՄՈՒՍԹԱՅԱՆ ԱՊՏԻԿ ԽԱԼԻԿ Պէջ	
Կրական Գործավար	ՆէջԱԹԻ Պէջ
Դատական Գործավար	ՄԱՀԱՄՈՒՏ ԷՄԱՏ Պէջ
Հանրօցուս Շինութեանց Գործվ.ԲէՃԵՊ Պէջ	
Ելեւտական Գործավար	ՍԱՐԱԶ ՅԻԼՈՒ ՇԻՆՔՐԻ Պէջ
Եւկրագարձական Գործավար	
Եւ Առեւտր. Գործավարութեան փխնրդ. ԲԱՀՄԻ Պէջ	
Առողջապահական Գործավար ԲէՖԻԿ Պէջ	

ՊՈԽԱՅՈՑ ԿՈԽԱՅՈՎԱԼՈՒԹԻՒՆ

Փոխ-Կուսակալ Եւ Քարաքափես ՄՈԽՀԱՏՏԻՆ Պէջ
Գ. Զօրաբանակի հրամանատար ՇԻՆՔՐԻ ՆԱՅԻԼԻ ՓԱՇԱ
Կրական Վերահսկիչ ՊէՃԵԹ Պէջ
Ոսիրկանական Տնօրէն ՇէՐԻՑ Պէջ
Խալի Կուսակց. Պոլոյ ներկցիչ ՀԱԳԳԻ ՇԻՆԱՍԻ ՓԱՇԱ

ԴԵՍՊՈՆԵՆԵՐ ՕՏԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆՑ ՄՈՑ

Արէնի՞'	ՃէՎԱՏ Պէջ
Ալպանիա՞'	ԹԱՀԵԻՐ ԼՈՒԹՖԻ Պէջ
Եզիպտոս՞'	ՄՈԽՀԱՏՏԻՆ ՓԱՇԱ
Թէհրան՞'	ՄԻՄՏԻՀԱ ՇէՎ.ՔէԹ ՊէՋ
Լոնեն՞'	ՖէՐԻՑ ՊէՋ
Հոնո՞ւ	ՍՈՒԱՏ ՊէՋ
Ճարո՞ն	ՖՈՒԱՏ ՊէՋ
Մասկուա՞'	ՎԱՍՈՑ ՊէՋ
Ուաշինկոն՞'	ՄՈՒԽԱՐ ՊէՋ
Պերին՞'	ՔԻՄԱԼԵՏՏԻՆ ՍԱՄԻ ՓԱՇԱ
Պեռն՞'	ՄԻԽՆԻՐ ՊէՋ
Պրիւելի՞'	ՀԻԽԱԼԻՆ ԻՍՂԸՊ ՊէՋ
Պելկրա՞'	ՆՈԽՄԻԹ ՍԱՆՏՈՒԼԱՀ ՊէՋ
Վարժաւիա՞'	ՏԲ. ԻՄՊՈՀԻՄ ՊէՋ
Վիեննա՞'	ՀԱՄՑԻ ՊէՋ
Փէօրա՞'	ՊէՃԻՑ ՊէՋ

AVO

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Հանրապետութեան Յիշատակարանը, որ թուրք ազատագրական շարժումը պատկերացնող գեղարուհատական կոթող մընէ, կառուցուեցաւ անցեալ տարի Թագսիմի հրապարակը, եւ իր բացման հանդէսը տեղի ունեցաւ օգոս. Ցին. Դշ. օր, աննախընթաց ոգեւորութեան ու խանդավառութեան մէջ:

Կէս օրէն սկսիալ Պոլսոյ ամէն կողմէրէն անհամար բազմութիւն մը շրջապատեց յիշատակարանը, որ վերէն վարսպիտակ, աստղագարդ ծածկոցով մը պատուած էր:

Ժամը Ցին մօտերը, ժամանեցին հրաւիրեալներն ու պաշտօնական ներկայացուցիչները: Սուազին շրջանակին մէջ կեցան կառավարական պաշտօնական ներկայացուցիչներն ու հրաւիրեալները. նուելը՝ զինուորական եւ քաղ. դպրոցներու երկսեռ աշակերտները, յետոյ զինուորներ եւ սատիկաններ, որոնց ետին ժողովուրդը:

Ներկայ էին Ազգ. Մեծ ժողովի նախագահ Քեազիմ փաշա, ընդհ. սպահակոյտի նախագահ Ֆէվզի փաշա, կըրթական գործավար Նէճաթի պէյ, փոխ կուսակալ եւ քաղաքապետ Մուհիտուին պէյ, Գ. զօրաբանակի հրամանատար Շիւքրի Նայիլի փաշա, ոստիկանական տնօրէն Շէրիֆ պէյ, Պոլսի գտնուող երեսփոխանները, ինչպէս նաեւ քաղ. եւ զինուորական բարձրաստիճան անձնաւորութիւններ:

Խալքի ընդ. քննիչ եւ Պոլսոյ երեսփոխան Հազգը Շինասի փաշա, ճառով մը բացաւ հանդէսը: Իսկ Կրթական Գործավարը իբր կառավարութեան ներկայացուցիչ, հայրենասիրական յուզիչ ճառով մը վեր հանեց յիշատակարանին նշանակութիւնը:

Ետոյ Ազգ. ժողովի նախագահ Քեազիմ փաշա ծածկոյթին չուանը քաշեց եւ յիշատակարանը երեւան ելաւ իր ամբողջ շքեղութեամբ, մինչ ժողովուրդը որոտընդու ծափերով կ'ողջունէր:

Է-ՌԻՐ ՀԻՇ ՏԵՂՄԱԳԱՎՈՒԹԵԱՆ ԱՐԴԻ ՕՐԵՍ ԲԱԵՐԸ

(1927—1928)

Հետեւելով մեր սպառութեան, այս տարի եւս համառօտ ու հակած ակնարկ մը կ'ուզենք Թուրք Հանր. Կառավարութեան 1927—1928 տարուան օրէնքներուն վրայ:

Թուրք հայրենակցութեան (Հպատակութեան) օրէնքը, որ 17 յոդուածներէ կը բագանայ, հրատարակուած է 4 յն. 1928 թուակիր եւ 904 համար պաշտօնաթերթին մէջ՝
Բրաւական

Այս օրէնքը, 1 յնվր. 1929 թուակնին գործադրութեան պիտի դրուի:
Նախորդ օրէնքը, միջազգային պետութիւններէն ընդունուած եւ հրատարակուած էր 1869ին: Ասկէ զատ կան նաեւ 3 Ապրիլ 1917 թուակիր եւ յաւելեալ օրէնքը մը:

Իր կարեւորութեան համար, կը նշանակենք օրէնքին քանի մը կէտրը:

Ա.— Թուրք հօր մը զաւակները, ուր որ ալ ծնած ըլլան, Թուրք հայրենակիցներ են:

Թուրք հայրենակից են նաեւ Թուրքիոյ մէջ ծնած այն զաւակները, որոնց ծնողները սննդանօթ են եւ կամ ո' եւ է երկրի հպատակչներ ինչպէս նաեւ այն տղաքը, որոնք արտասահմանի մէջ կը ծնին, առանց օրինաւոր ամուսնութեան, Թուրք հօրմէ կամ մօրմէ:

Բ.— Թուրքիոյ մէջ օտար մօրմէ կամ հօրմէ ծնած եւ այս երկրին մէջ բնակող տղաքը 18 տարեկանէն սկսեալ մինչեւ երեք տարի կրնան Թուրք հայրենակցութիւնը պահանջել եւ Գործավարներու Խորհրդոյ որաշմամբ ընդունիլ:

Գ.— Օտար գեսպաններէն, եւ ասոնց պաշտօնեաներէն, կցորդներէն, օտարահպատակ հիւպատոսներէն եւ ասոնց պաշտօնատարներու զաւակներէն զատ, 1 յնվր. 1929էն սկսեալ Թուրքիոյ մէջ ծնող օտարի մը տղան՝ Թուրք է, Ասոնք, 18 տարեկանին՝ վեց ամսուան ընթացքին կրնան իրենց հօր եւ մօր հպատակութիւնը ընդունիլ. Քայլ այս պարագային, առանց արտօնութեան օտարահպատակութիւնը ընդունած նկատուելով, Գործավարներու Խորհրդոյ որոշմամբ, Թուրք հայրենակցութենէ կը զրկուին, եւ ասոր հետեւանքով Թուր-

AVO

Քիոյ սահմաններէն կը վտարուին, չեն կրնար վերադառնալ եւ գոյքերնին ալ կառավարութեան միջոցաւ հաշուեյարդարի կ'ենթարկուի:

Դ.— Թուբքերու հետ ամուսնացող օտար կիներ՝ թուրք հայրենակից կ'ըլլան:

Օտարներու հետ ամուսնացող թուրք կիներ՝ թուրք կը մսան:

Ե.— Օրէնքին մատնանշած պայմաններով, անոնք որ թուրք հայրենակցութենէ կը վտարուին, սահմանէն դուրս կը հանուին, չեն կրնար վերադառնալ, գոյքերնին հաշուեյարդարի կ'ենթարկուի:

Հետեւաբար, թուրք հայրենակցութեան իրաւունքը պահելու համար անհրաժեշտ է, 1.— Առանց արտօնութեան օտար հպատակութիւն չընդունիլ: 2.— Օտար պետութեան բանակին մէջ իրեւ կամաւոր կամ զինուոր չժառայել: 3.— Օտար պաշտօնէ մը հրաժարելու համրած, երբ թուրք կառավարութեան միջոցաւ ալղարարուի, համակիրապիլ: 4.— Առանց արտօնութեան՝ թուրքիոյ հետ պատերազմական տէրութեան պաշտօնին մէջ չք.տնուիլ: 5.— Առանց բանաւոր պատճառի զօրաշարժին չպատասխանել, կամ բանակ զրկուած միջնորդին դասավիք չըլլաւ: 6.— Օդափոխութեան կամ պաշտօնով օտար երկիր գացող սպայ կամ զինուորները, եթէ բանաւոր պատճառ չունին պայմանաժամէն յետոյ վերադառնալ: 7.— Օտար երկրի մէջ բնակողներուն համար հինգ տարին անդամ մը թուրք հիւպատոսարան դիմել եւ արձանագրուիլ:

Օրէնքներուն եւ կանոնագիրներուն հրատարակութեան, աղդարարութեան եւ գործադրութեան թուականը ձշդող 17 յօդուածներէ քաղկացիալ 1322 համար օրէնքը, հրատարակուած է 4 յունիս 1928 թուակիր պաշտօնաթերթին մէջ:

Ներկայ 1927—1928 տարեցը չափանիքն, Ազգ. Մեծ ժողովը վաւերացուցած եւ գործադրութեան դրամ է հետեւեալ դաշնագիրները.

1.— Զերպուլաւագիոյ եւ Զուրբեն-
Պարամականի
սիրյ բնակութեան եւ առեւտրական
պայմանագրութիւնները:

2.— Մեքսիկայի եւ Պրազիլիյ բարեկամական դաշնագիրները:

3.— Խոտակիոյ շրջուն վաճառուրդներու վերաբերեալ պայմանագրութիւնը:

4.— Սթումիոյ նաւարկութեան պայմանագրութիւնը:

5.— Պուէկարիոյ առեւտրական եւ նաւարկութեան պայմանագրութիւնը:

6.— Ալպանիոյ հիւպատոսական պայմանագրութիւնը:

7.— Վրաստանի՝ արօտավայրերու պայմանագրութեան չորս ամիս եւս երկարածգումը:

8.— Պուէկարիոյ հետ 18 Հոկտ. 1925 թուակիր բարեկամական դաշնագրին յարակից գրոթօնգուիլին Տրդ հատուածին համաձայն, Պուէկարիոյ մէջ իրենց կալուածները ձգողներուն տրուելիք գոյքերու մասին պայմանագրութիւնը:

9.— Ֆրանսայի շրջուն վաճառուրդներու պայմանագրութիւնը:

10.— Պելճիքայի եւ Լիւքսէնպուրկի մաքսային միութեան հետ
առեւտրական եւ նաւարկութեան դաշնագիրը:

Ա.— Թուրք Հանրապետական կառավարութեան 1928ի հաջուե-
ցը ծախուց բաժինը՝ 207,169,388 սոկի, իսկ եկամուտը՝ 207,173,199

թրք. ոսկի նախատեսուած է. որպէ,

Ելմտական նախորդ տարին ծախքը 12,714,761,
եւ մուտքն ալ 12,592,645 սոկի աւելի է:

Բ.— Ըստ Հաշուեկշուի (միւլազէնի) որէնքին 5րդ
յօդուածին համաձայն, 1928ի միջոցին Օսմ. գրամատան հետ պետա-
կան գանձուն ընթացիկ հաշիւէն զատ, կարծ պայմանաժամերով ա-
վանս եւ ընթացիկ հաշիւներ բանալու եւ առ առաւելի 6 ամսեայ
ոգանձային պանոները (խաղինէ պրօնուարը) հանելու, կրմտական ֆոր-
ժավարին իրաւասութիւն տրուած է: Ցիշեալ տուսերուն սահմանը
մինչեւ հինգ միլիոն սոկի է:

Գ.— Մետաղ ոսկեգրամէն զատ, ռուսական թղթադրամ, արժե-
թուղթ եւնի ներածումը արգիլո 12 ապիլ 1335 թուակիր Գործա-
վարներու խորհրդոյ որոշմագիրը 1334 թիւ օրէնքով ջնջուած է: Հե-
տեւաբար, այդ տեսակ ռուսական դրամու արժեթուղթուն մուտքը
ազատ է:

Դ.— Նոտարներու օրէնքին 84, 85, 87, 88 91, 92, 95, 111թ.
յօդուածներով նշանակուած ծախքերը (1 յունիս 1928 թուականէն
սկսեալ) կրկնուած են, 7րդ յօդուածով ցոյց տրուածն ալ քառապատ-
կուած է:

Ե.— Կալուածական տուրքի 14 յունիս 1326 թուակիր օրէնքին
4րդ յօդուածով նշանակուած բացաւութեանց շարքին 5րդ հատուա-
ծին տեղ «կառավարութեան ծանօթ կրօնքներու յատուկ աղօթատե-
ղներ» ըստուած է:

Զ.— Սպառման տուրքը, կամքէն առկախ պատճառներով գոց-
ուած գայրեին չի գանձուիր: Հրահանգին 10րդ յօդուածը՝ Գործա-
վարներու խորհրդոյ որոշմամբ այս իմաստով փոխուած է:

Է.— Դուշմաթուղթի հին օրէնքն ու հրահանգները ջնջուած եւ
29 յունիս 1928ին գործադրութեան դրուած է 1324 թիւ օրէնքը:
Ասկէա ունի բաւական նորութիւններ, Հանրութեան աւօրեայ կեան-
քին հետ սերտ առնչութիւն ունեցող այս օրէնքը, անհրաժեշտ է
միշտ արամադրութեան տակ ունենալ, զիրծ մնալու համար օրինա-
կան հետապնդումէ եւ հաւանական տուգանքներէ:

Ծ.— Տուրքերու գանձման օրէնքին համաձայն, ելմտական
պաշտօնեաներու կողմէ գրուելիք արգելու (հանգ) եւ յարակից գոր-
ծովութեանց մասին դատարանին ըլլալիք բողոքները անլսելի պիտի
մնան (դատ. գործավարութեան շրջաբերականը):

Ա.— Վճռաքեկ ատեանը 1221 թիւ 13 յօդուածոց օրէնքին հա-
մաձայն, հետեւեալ ձեւով պիտի կամուրի (Պ. 14 Ապրիլ 1928 թ. 863):

Դատական գորս գաղաքային, չորս պատ-
ական եւ մէկ առեւտրական ճիշդեր
պիտի ունենայ: Ամէն մէկը մէկ: նա-
խագահ եւ չորս անդամներ կ'ունենայ: Նախակահներէն՝ գերադաս:

AVO

առաջին նախագահ Մըն ալ կը գոտուի: Ասոնց ամէն մէկուն պարտա-
կանութիւնները յիշեալ օրէնքով Տշդուած են:

Բ.— Գործադիր մարմոնց վերաբերեալ օրէնքը 21 ապրիլ 1928էն
ի վեր սկսած է գործադրուիլ, որուն համեմատ պարտապահանջները
ուղղակի գործադիր մարմոնց (ինձա) միջոցաւ կրնան պարտատէրնե-
րուն ազգարարագիր ուղղելի Պարտատէրը եթէ չպատասխանէ կամ
խօստովանի, պահանջուած գումարը ուղղակի օրինաւոր գործողու-
թեամբ կը գանձուի: Խսկ, ուրանալու պարագային՝ անհրաժեշտ է
դատարան դիմելի Դատավարութեամբ երբ դատապարտուի, 0/0 տասը
աւելի կը վճռուի իրեւ տուգանք, եւն:

Գ.— Դատական ծախքերը աւելցուած են (10 մայիս 928 թ. 825):

Դ.— Գործադիր մարմիններու կողմէ գանձուած դրամէն նախ
0/0 2, յետոյ 0/0 5 եւ այժմ 0/0 10 4'աւնուէր եւ պահանջատիրոջ
հաշուեն վար կը դրուէր Այդ գումարը 1233 թիւ օրէնքին համա-
շայն ասկէ վերջը պարտատէրներէն պիտի գանձուի:

Ե.— Արեւելեան նահանգներու մէջ, որոշ ժամանակամիջոցին
գործուած ոճիններու հետապնդումը եւ պատիժներու գործադրու-
թիւնը յետաձգուած է:

Զ.— Ծածկագրի (շիբեր) մեքենաներուն ներածուածը, գործա-
ծութիւնը, շինութիւնը արգիւլուած եւ այդ իրաւունքը կառավարու-
թեան վերապահուած է: Հակառակ պարագային, ներածող, շինող,
առնող ու ծախող, քովը պահողները մէկ տարիէն մինչեւ 3 տարի
պիտի բանտարկուին եւ առնուագն. 300 սոկի տուգանքի պիտի դա-
տապարտուին (Պ. 3 յնս. 1928 թիւ 903):

Է:— Թեթև բանտարկութեամբ դատապարտուողները, մէկ
տարուան մէջ, երկրագործութեան շրջանին, հաստատ ապահովու-
թեամբ պիտի արձակուին (Պ. 21 փետրվ. 1928 թիւ 820):

Ա.— 26 մյո. 1926 թուակիր եւ 854 թիւ օրէնքին համաձայն,
ցեկանս պաշտօնէ զրկուելու դատապարտուողներ եւ 25 սեպտ. 1339ի
օրէնքին 1 եւ երկրորդ յօդուածնե-

Վարչական

սովորութեան համար, բարձ-
րութիւն պատեան (ալի զարար հիյէրի) այդուած է: Այս տաեանը
մէկուկէս տարուան մէջ քննութիւնը պիտի աւերտէ:

Բ.— Պաշտօնական ընդհանուր գրութեանց մէջ 1 յուն. 1929էն
սկսեալ միջազգային թուանշանները պիտի գործածուին:

Ա.— Որոշ պայմանաժամին, Թուրք Հանր. կառավարութեան
կողմէ վաւերացման չենթարկուող 163 հեղինակութեան տուանձնա-

Առեւերական

շնորհումները (Ինքիրա պէրարը) լըն-
թերթին մէջ նշանակուած են:

Նոյնպէս այն վաճառանիշերը

(Ալամերը Քարիբա) որոնք 16 մարտ 1336էն մինչեւ 29 մարտ 1338
առնուած եւ Լօզանի դաշնագրին 91րդ յօդուածով որոշեալ պայմա-
նաժամին չեն նորոգած, ջնջուած են:

Բ. — 18 փետրվար, 1925 եւ 28 ապրիլ 1304 թուակիր զամառական-ներու եւ հեղինակներու իրաւունքներու կանոնագիրներուն գործադրութեանց ձեւը որոշող հրահանգ մը հրատարակուած է:

Գ. — 1339 թիւ օրէնքին համաձայն, ո' եւ է պատճառով ազգական պաշտպանութեան շրջանակէն հանուած սպաները, զինուորական պաշտօնեաները մինչեւ 5 տարի չեն կրնար՝ ուղղակի կամ անուղղակի ընկերակցութեամբ կամ ներկայացուցիչի հանգամանքով, տէրութեան պաշտպանութեան յասուկ շէնք ու գործիքներու վերաբերեալ յանձնակատարութիւն ընելի Հակառակ պարագային 3 ամիսէն մինչեւ 3 տարի կը բանտարկուին եւ 100 ոսկիէն մինչեւ 500 ոսկի տուգանքի կը դատապարուին:

Դ. — Արտածուելիք պարանքներէն ոմանց համար 15 նոյ. 1341 (1925) թուակիր, Գործավարներու Խորհրդոյ որոշմանորով, մասնաւոր զամառանիշ եւ նախական առեւտրական անուններով յորչորջուելու իրաւունքը ջնջուած է:

Ա. — Թուրք բժշկուհիները, տասը տարուան պարտաւորիչ ծառայութենէ զերծ են:

Բ. — Դեղագործելու 964 թիւ օրէնքը 4 յնվ. 1928 թուակիր 20 չափականավ գործադրուած եւ բաւականութեամբ գոցուած են:

Գ. — Բժշկութեան 82 յօդուածնոց օրէնքը հրատարակուած է 14 ապրիլ 1928ին կը պարունակէ տատանաբոյժներու, դայեակներու, հիւանդապահունչներու մտսին մասնաւոր տրամադրութիւններ:

Դ. — Դեղագործերու պատրաստութեան մտսին 1262 թիւ օրէնքը հրատարակուած է 26 մայիս 1928ին:

Ե. — Դիշերօթիկ ձրի աշակերտաներուն պարտաւորիչ ծառայութեան օրէնքը հրատարակուած է 14 մյա. 1928ին:

Ֆ. — Թուրքիոյ մէջ, թէ վարժարաններ եւ թէ անոնցմէ դուրս կազմուելիք մարմամարգական ընդհանուր կազմակերպութիւններ հաստատելու իրաւունքը, մասնաւորակէն թուրք հայրենակիցներու կը պատկանի: Ասոնք ալ, կրթական Գործավարութեան հրամանով կը կազմուին եւ անոր հակակըսին ենթակայ են:

Ո. — Ծովովքային դաստիարակութեանց եւ բանախօսութեանց (Բնաթերան) 29 յօդուածներէ բաղկացած կանոնագիրը, Գործավարներու Խորհրդոյ որոշումով 19 յնս. 1928ին հրատարակուած է: Անոնք որ, պարտաւորիչ դաստիարակութեան տարիքը լրացնեցած են, կամ երբեք կարդալ գրել չեն սորված, կրնան այդ դաստիարակութիւններէն օգտուել:

Պ. — Արհեստի մը հետեւելու յատուկ վարժարաններու շինութեան համար, մինչեւ երկու միլիոն ոոկի ծախսելու արտօնութիւն տրուած է կրթական Գործավարութեան:

Ա.— «Այլուր փոխադրուած անձերուն, լքեալ գոյք, պարտք ու պահանջներուն հաշուեյարդարութեան վերաբերեալ 13 սեպտ. 1331

(1915) եւ բարեփոխեալ 15 ապրիլ 1339

Լ է ե ա լ Պ ո յ ժ ե ր (1923) թուակիր օրենքները, եւ լո- ղանի դաշնագրին տրամադրութեանց համաձայն հրատարակուած հրահանդ-

ները, մի միայն լքեալ անշարժ գոյքերու մասին դրուած ըլլալով, այդ տեսակ անձերուն պահանջառ ու շարժուն գոյքերուն համար ո՞ւ եւ տրամադրութիւն չունենալուն, ասկէ առաջ ոչ փոխանակելի անձերուն վերաբերեալ եւ զ սամատունները գտնուող աւանդներուն ոտնձգութիւն չըլլալու մասին որոշում տրուած էր: Հետեւաբար, այդ անձերուն, յիշեալ դաշնագրէն վերջը, անշարժ գոյքի փոխարէն եղած պահանջգրին համար այ այսուհետեւ պետական գանձին կողմէ չկրնար հետապնդուիլ (24 հոկտ. 1927 թուակիր Գործավարներու Խորհրդոյ որոշումը):

Բ.— Կորուող անձերուն այն լքեալ գոյքերը՝ որոնք նախապէս գաղթականներուն տրուած են, իրենց տիրոջ կամ ժառանգործներուն կողմէ ետ աւանելու որոշումներ կը տրուին դատարաններէ: Այս պարագային, այդ կալուածները նոյնութեամբ ետ չեն կրնար տրուիլ, այլ արժէքները գնահատուելով կը վճարուին (Գործավարներու Խորհրդոյ 13 յնս. 926 թուակիր հրահանգին դ. հատուածը):

Գ.— Փոխանակութեան ենթակայ եղող կամ չեղող գաղթականներուն եւնի օրէնքներուն համաձայն յատկացուած անշարժ գոյքերուն գթափոււն (սեփականաթուղթ) տրուելու մասին 12 յօդուածներէ քաղացեալ 1331 թիւ օրէնքը, հրատարակուած է 30 մայիս 1928ին Օ՛հնքին 7րդ յօդուածը «13 սեպտ. (1915) եւ 15 ապրիլ 1339 (1928) թուակիր (լքեալ գոյքերուն օրէնքներուն համաձայն գրաւուած եւ գրաւուելիք անշարժ գոյքերը, թէ փոխանակելիներուն յակացուած եւ յանձնուած ըլլան, եւ թէ պետական զանձուն վրայ զենուին, գոտառական որոշմամբ հաստատուելիք իրաւագէտներուն (միւրանիցիշինէ) չեն վերադարձուիր, այլ, անոնց գնահատուած արժէքները, 15 ապրիլ 1341 (1925) թուակիր օրէնքին համաձայն՝ պետական զ անձէն կը վճարուին լսուած է:

Ուրեմն, լքեալ գոյքերու վարչութեան կողմէ գրաւուած կալուածներէն, անոնք որ փոխանակելիներուն պիտի վերադարձուին եւ ներկայ օրէնքին հիման վրայ սեփականաթուղթի (քափու) կապուած են, նոյնութեամբ ետ չեն տրուիր, այլ գնահատուելիք արժէքները կը վճարուին:

Դ.— Ներկայ տարեցաշանին մէջ այ կ ործադրութեան դրուած է 1341 (1925) թիւնինուր հաօռեկուի (միւլազէնէի ու մուլիյէ) օրէնքին 23րդ յօդուածին մէկ հատուածը, որուն համաձայն ուշ փոխանակելիք բարոյական հաստատութիւններէն լքեալ ամբողջ անշարժ գոյքերը, բոլո՞ իրաւունքներով ու պարտականութիւններով իրենց գոտնուած կառավարութիւններուն մասնաւոր վարչութեանց— (իտարէի Խուսուսիյէ) ներուն—կը փոխանցուին:

Այդ հիման վրայ, ձեռնարկուած է Պոլս գտնուող գաւառապատկան Եկեղեցիներու կալուածներուն կուսակալութեան մասնաւոր պարզութեանց կողմէ յանձնաման:

Ասիկա, մեր կարծիքով օրէնքին սխալ մեկնաբանութեան արդիւնքն է:

Վասնզի, այս հաստատ համոզումը ունինք թէ, Պոլսոյ մէջ ազգապատկան լքեալ գոյք կարելի չէ ըմբռնել, քանի որ, օրէնքով ու Թուրք Հանր. Հառավարութեան կողմէ ձանցուած բարոյական մարմիններու ընդհանուր ուկանները կը մասն Պոլսոյ մէջ: Խնչպէս որ, անցեալ մարտ ամսոյն, կեդրոնէն հաղորդուած է պաշտօնապէս, Հայոց բարենպատկ հաստատութեանց սեփական կալուածներուն անձեռնմիելի մնալու:

Ցետոյ, յիշեալ 23րդ յօդուածին գործադրութեան մասին հայորդուած հրահանգով ըսուած է որ, կուսակալութեան չեն կրնար փոխանցուի այս անշարժ գոյքերը, որոնք համայնքի կամ բարենպատակ հաստատութեանց կը պատկանին եւ սակայն վիխ անուամբ (նամբ միւսքա՞րլա) արձանագրուած եւ «բասինիր զայտ» չեն եղած...:

Մենք իրաւունք ունինք ըսելու որ, Պոլսոյ մէջ գտնուող ազգապատկան կալուածի մը գրաւումը սխալ հասկացողութեան հետեւանքը կրնայ ըլլալ, ինչպէս որ, Թուրք Հանր. կառավարութիւնը զգաւորէն մասնանշած եւ ազգաբարած է վերոյիշեալ մասնաւոր շըրշաբերականներով ու հրահանգներով պատկան մարմիններուն:

Հետեւաբար, այս խորհրդածութիւնը մեզ կը ներշնչէ, լւատոյն ըրջան մը յառաջեկայ տարուան համար, այն վստահութեամբ թէ, բարոյական ու բարենպատակ հաստատութեանց անշարժ եկամուռները յատկացուած պիտի մնան իրենց նորատակին, բիւրաւոր անտէր ու անոնք թշուառներուն:

ԼՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՑԻ ՄՐԱԿԱՆ ԱՌԱՐԱՐՈՒՄ

ՊՈԼՍՈՅ ԲՆԱԿՎՉՈՒԹԻՒՆԸ


Վիճակագրութեան ընդհ. տնօրէնութիւնը «Վիճակագրական Տարին» անունով գիրք մը պատրաստած է որմէ կը բազենք հետեւեալ տեղեկութիւնները Պոլսոյ բնակչութեան մասին:

Պոլսոյ բնդհ. բնակչութեան թիւն է 690,735 հոգի, որուն 625,400ը թրբանաստակ և 65,335ը՝ օտարահայտակները կազմուած են հետեւեալ երկիրներու հիգատակներէն. — Յունաստան՝ 25,419, Խոալիա՝ 7196, Ռուսիա՝ 5674, Պոլկարփա՝ 3470, Սերպիա՝ 3046. Անգլիա՝ 2475, Ֆրանսա՝ 2245, Գերմանիա՝ 1387, Ալյանսիա՝ 1355, զանագան՝ Երկիրներ՝ 5412, ասիական և ավրիկան երկիրներ՝ 6840, հպատակութիւնը յայտնի չեղողներ՝ 463:

Հայերուն ընդհ. թիւը. — Պոլսոյ մէջ ընդամենը 52,576 հայ կայ: Ասոնք լուսաւորչական արձանագրուածներն են:

Օրթօսօբներուն թիւն է 99,077, Կաթոլիկները՝ 22,568, բրիստոնեայ՝ 15954, բողոքական՝ 4298, հրեայ՝ 46,698: Մէկ մասին ալ (1833) կրօնը յայտնի չէ: Այս բոլորին ընդհ. զումարն է 242,995: Խումներուն թիւն ալ 447,740: Է:

AVO



Առաղիկոսարան և Մայր Տաճարի Խաչկալը

ՀԱՅՐԱՊԵՄՐՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՅ

8. Տ. ԳԵՂՋ. Ե. (Սուրէնսով)

Եայրագոյն Պատրիարք եւ Կաթողիկոս սմբնային Հայոց ծն. Թիֆ. լիս 28 օգոստ 1847. Եպիսկոպոս մեռնադրուած 1882ին. բնտրուած Կաթողիկոս 13 զեկունմբեր. 1911ին եւ օծուած՝ 1 յու լիս 1912ին:

ՀՈԳԵԼՈՅ ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՌՀՈՒՐԻ

Նախագահ
Անդամներ՝

Հուսարարապետ՝

Օգնականներ՝

Վերահսկիչ զանձարանի
Գանձապահ

8. Տ. ԳԵՂՋ. Ե. Կարողիկոս
Միւրով Արքեպիսկոպոս
Խորեն Արք. Մուրանեան
Բագրատ Արք. Վարդապետան
Գաւեզին Արք. Յովակիևս
ԳԵՂՋ Արք. Զաքէցիան
Խորեն Արքեպիսկոպոս
8. Թաղէս Ծ. Վարդապետ
Սահմանիկ Ծ. Վարդապետ
ԳԵՂՋ Արք.
Թաղէս Ծ. Վարդապետ

Վ. Ա. Ն. Ա. Կ. Ա. Ն. Վ. Ա. Բ. Չ. Ա. Ի. Թ. Ի. Ի. Ն.

Գանիել Ֆ. Վարդապետ
Սահման Ֆ. Վարդապետ
Թաղէս Ֆ. Վարդապետ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀԱՅՈՅ ՏԱՆԻ ԿԻԼԻԿԻՅՈՅ

8. Տ. ՍՍ.ՀԱ. Բ. ԽԱ.ՊԱ.ՑԵ.ՄԱ.Ն

Ենեալ Խարբերդ 1849ին. մեռնադրուած Եպիսկոպոս 1886ին. Կառողիկոս 1902 հոկտեմբ. 12ին (այժմ Սուրբիա):

ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆԻ Ս. ԱԹՈՌՈՅՑՆ ԵԲՈՒՄԱՂԻՄԱՅ

Տ. ԵՎ. ԽԵԼ. Ա. ԱՐԴՅԱԿ. ԳՈԽԻՉԵԱՆ

Պատրիարք Ա. Արաւոյն Երուսաղման

Ծննդալ Պոլիս 1860ին, մեռնադրուած եպիսկոպոս 1898ին և ընտրուած Պատրիարք 1921ին:

ՄԻԱԲԱՆՔ Ս. ԱԹՈՌՈՅՑՆ

Տ. Եղիսէ Եպս. Զիլինիթիեան, ծն. Խարբերդ, վարդապետ մեռնադրուած 1886ին և եպիսկոպոս 1909ին:

Տ. Մկրտիչ Եպս. Աղասիաննի, ծն. Պարտիզակ 1863ին, վարդապետ մեռնադրուած 1890ին և եպիսկոպոս 1910ին:

Տ. Ամբող Եպս. Դավագեան, Պոլսեցի, վարդապետ մեռնադրուած 1902ին, եպիսկոպոս 1924ին: Պատրիարքական Փոխանորդ երուաղէմի:

Տ. Մեսրոպ Եպս. Նշանեան, Պոլսեցի, վարդապետ մեռնադրուած 1898ին, եպիսկոպոս 1924ին: Հուսարարագետ և Տեսուչ ժամանակաց Վարժարանին:

Տ. Մատրէս Եպս. Գայրզենեան, Պոլսեցի, վարդապետ մեռնադրուած 1886ին և եպիսկոպոս 1924ին: Ելմուից Տեսուչ:

Ա. Արանաս Վեդ. Ասլանեան, Մալաթիացի, մեռնադրուած 1892ին:

Տ. Օարաւրիւն Վեդ. Պարոնեան, Շ. Դարահիսարցի, մեռն. 1922ին:

Տ. Համագասայ Վեդ. Պազարեան, Թաղիշեցի, մեռնադր. 1892ին. ժամօրհնող:

Տ. Եփրեմ Վեդ. Պէզիրենեան, Մերսաստացի. մեռնդր. 1892ին: Տեսուչ Ս. Հրեշտակապետաց վանուց:

Տ. Վրանես Վեդ. Պատարենեան, Զէյթունցի, մեռնդր. 1898ին. գանձապետ:

Տ. Վարդան Վ. Վեդ. Պասպարեան, Մուրատ-ջայցի, մեռնդր. 1898ին:

Տ. Գևորգ Վեդ. Զանօրզեան, Մարաշցի, մեռնդր. 1902ին: Տեսուչ եպիսկոպի վանուց:

Տ. Գրիգոր Վեդ. Յակիաննեսեան, Էզմիրցի, մեռնդր. 1902ին:

Տ. Սահակ Ճ. Վեդ. Ասունածատուրեան, Պոլսեցի, մեռնադր. 1903ին. գաւազանակիր Պատրիարքի:

- 8. Խորէն Վեդ.** Փոստյան, Քղեցի, ծեռնդր. 1909ին. Տեսուչ
Ս. Յարութիւն տաճարի:
- 8. Մուռօղ Վեդ.** Հայրապետեան, Երզնկացի, ծեռնդր. 1909ին.
Տեսուչ Ս. Փրկչի վանուց:
- 8. Առու Վեդ.** Սարգսյան, Սէւէրէկցի, ծեռնդր. 1909ին. Աւագ
թարգման:
- 8. Անդրէան Վեդ.** Էօմանեան, ծեռնդր. 1909ին. Խոստովա-
նահայր:
- 8. Ներսէս Վեդ.** Թորոսյան, Քղեցի ծեռնդր. 1913ին:
- 8. Յակաբը Վեդ.** Թաւուեան, Պոլսեցի, ծեռնդր. 1913ին:
- 8. Ներսէս Վեդ.** Տօլապյան, ծեռնդր. 1917ին. Տեսուչ Լաւո-
դիկէի վանուց:
- 8. Զաւէն Վեդ.** Վարժեան, Օվանքզցի, ծեռնդր. 1908ին. Տեսուչ
- Ս. Ծննդեան վանուց Բեղէնէմի:**
- 8. Սուրէն Վեդ.** Քէմիանեան, Պոլսեցի, ծեռնդր. 1918ին. Տե-
սուչ Պէյրութի վանուց:
- 8. Արսէն Վեդ.** Յովոէլիեան, Էտիլնէցի, ծեռնադր. 1918ին. Հռ-
վիւ ի Սայսաւ:
- 8. Վահան Վեդ.** Գէորգյան, Դամասկոսցի, ծեռնդր. 1919ին.
Տեսուչ Դամասկոսի վանուց:
- 8. Ծովիաննեան Վեդ.** Ասատուրեան, Կիւրինցի. ծեռնդ. 1922ին:
- 8. Տրդա Վեդ.** Պէտքէրեան, Կեսարացի, ծեռնդր. 1922ին:
թարգման:
- 8. Գարեգիլ Վեդ.** Մալյասունեան, Պոլսեցի, ծեռնդր. 1922ին:
- 8. Առուն Վեդ.** Առամելեան, ծն. Գօրի, ծեռնդր. 1922ին:
- 8. Մամբէւ Վեդ.** Գալթայեան, Էզմիրցի, ծեռնդր. 1923ին:
- 8. Կիւրեկ Վեդ.** Բարայէեան, Նոր-Ջուղայեցի, ծեռնդր. 1923ին.
ուսուցիչ Ժառանգաւորաց Վարժարանին:
- 8. Սաայի Սըբեզ Ա. Տպարնեան,** ծն. Զարմահալ (Նոր Ջուղա)
1881ին, ծեռնդր. 1925ին. Ժամարար ի Յոպաէ:
- Յովիաննեան Սարկաւագ Գարայէօվեան,** ծն. Դամասկոս 1877:
- Նորայր Սարկաւագ Փողարեան,** ծն. Այնթապ 1904:
- Անդրանիկ Սարկաւագ Պիւղիւլեան,** ծն. Այնթապ 1903ին:

AVO

ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՑ

S. ՄԵՍՐՈՊ Ա. ԱՐԳԻՎՈՍ. ՆԱՐԱՅԻՆ

Պատրիարք Հայոց Թուրքիոյ

Ծնեալ Յարդերգ գիւղ (Մուշ) 1875ին, մեռնդ. Եպիսկոպոս 1913ին,
Պատրիարք լնտրուած 1927 յունիս 26ին:

S. Սմբատ Խաչ. Գաղագեան,

Պատրիարքական Փոխանորդ:

Կ Բ Օ Ն Ա Կ Ա Ն Ժ Ո Ղ Ո Վ

S. Սարգիս Խաչ.	S. Սարգիսիսն	(Ասենապես)
S. Տաճառ Ա. Քիմյ.	Փաւայեան	(Ասենադպիր)
S. Տաճառ Ռ. Վ. Վ. Պատմանեան		
S. Հմայեալ Ա. Քիմյ.	Էքուէրենեան,	
S. Տրյառ	> > Պօյանեան	
S. Վահրամ	> > Յակորեան	
S. Արիստակս	> > Ճիսուրեան	
S. Արքահամ	> > Էպէեան	
S. Յուսիկ Քիմյ.	Ղազարեան	
S. Մեհմիր Քիմյ.	Մէհմանեան	
S. Թովման	Շիկանե	

Ք Ա Ղ Ա Ք Ա Կ Ա Ն Ժ Ո Ղ Ո Վ

Արքուր Մաղաթեան	(Ասենապես)
Պետրոս Աւերունի	(Ասենադպիր)
Տեր. Ա. Էնքիյէնեան	(Բ. Ասենապես)
Յովհաննէս Տերունի	(Բ. Ասենադպիր)
Բարոսկ Մւլանեան	
Գեորգ Գայցէրլեան	
Սղուարդ Շիրինեան	



ԱՍՏԳԻՒՍ ԵՊՈ. 8. ԱՍՏԳԻՒՍԻԱՆ

**Թագւար Աւելիսան
Յառուրիւն Գիմաքսիսան
Մարգիս Գևանեան
Մարգիս Էսմէւսան
Մարգիս Թուլուզեան**

ՏԵՍՈՒԽ ԽՈՐՀՈՒՐԴԻՆԵՐ ԵՒ ՀՈԴԱԲԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐ

Տնտեսական Խորհուրդ

Թուրզով Պօրտինան	(Ասենապես)
Արմենակ Տուխոնինան	(Ասենադպիր)
Սուրէն Մաղուպեան	
Աւելիս Մարտաֆեան	
Սանիսան Փափազեան	
Թագւար Թագւարեան	
Միսաք Թարատեան	

Վաճութէից Խորհուրդ

Վարդան Ա. Շինը. Գերձակեան	
Յակոբ Արապեան	(Ասենապես)
Գուռնիկ Մինանեան	(Ասենադպիր)
Ճայկ Ֆերմանեան	
Արշամ Մարտաֆեան	

**Ուսուցչաց Օգնութեան եւ Խնայողական
Սնուլի Հոգաբարձութիւն**

Մինաս Մալիսան	(Ա. Ասենապես)
Տէր. Վահէ: Հինգիսան	(Բ. Ա. Ա. Ա.)
Վահրամ Զերշեան	(Գանձապես)
Գուրզէն Թուրատզիսան	(Ասենադպիր)
Երմանդ Իննէնսան	(Հառուակալ)
Օննիկ Մրտվասան	
Պողոս Պօղոսսան	

Կտակաց Հոգաբարձութիւն

8. Մեսոսոյ Ա. Ինը.	8. Մեսոսովեան	(Ասենապես)
Վարդան Ազիկիս		(Ասենադպիր)
8. Ծղիսար Ա. Քինը.	8. Շարուզմէսսեան	
8. Ցառուրիս Ա. Ինը.	Ալբանիսան	
Տօմք. Պօղոս Վարժապետսան		
Արմենակ Սարգսան		

Սլմից Հոգաբարձութիւն

Արմենակ Զպուժնեան	(Ասենապես)
Արշաւր Զատկեան	(Ասենադպիր)
Ռամայէլ Թայիրապրատնեան	
Ներսէ Փ. Ներսէսսան	
Սևելիս Խոջիւրեան	

Դպրեվանուց Խնամակալութիւն

Բրօք. Արքահամ Տէր Ցակորեան	(Ասենապես)
Մրումայ Տուտեան	
Լիւսն Բանիկեան	
Վահրամ Զերշեան	
Զարեհ Ցակորեան	
Ժիայր Խօրսանճնեան	

**Մայրենի Լեզուի Գասընթացքի
Պատրաստութեան Ցանձնաժողով**

Տիկ. Զապէլ Աստառուր	
Մինաս Մալիսան	(Ասենապես)
Մանսոսէ Մուլբատնեան	(Բ. Ասենապես)
Արամ Նիկոլասսան	
Հրանի Տ. Անդրէսսան	(Ասենադպիր)
Գուրզէն Թուրատզիսան	
Պողոս Սպատեան	

**Գարակեօքեան Արբանցի
Խնտմակալուրիւն (Նի օ լի)**

Սուսանդ Մուսուչեան	(Ասենապես)
Տօք. Ա. Մեզպուրեան	(Ասենադպիր)
Եղիշարդ Գարակեօքեան	(Գանձապես)
Աւետիս Ռէմելգեան	
Զգօն Խորառաննեան	
Գառնիկ Մուսուչեան	

Գալթայեան Աղջկանց Ազգ .

Արբանցի Խնամակալուրիւն (Խասգիւդ)

Տիկ. Վասիլյոսի Գարակեօքեան	
» Ա. Անառեան	
» Ա. Տէյրուեննեան	
» Ա. Գայուշյեան	
Տիառ Արամ Գարակեօքեան	
» Առզիս Գնանեան	
» Զգօն Խորառաննեան	

Պալրդլի Ազգ . Գերեզմանատան Յանձնաժողով

8. Առզիս Խար. 8. Առզիսիսան	(Խախազան)
Լևոն Փամպուզիսան	(Ասենապես)
Սէր-Անեփան Լովմաննեան	(Ասենադպիր)
Օհնիկ Զիլինկիսեան	(Գանձապես)
Չարուրիս Ֆէկես Խան	
Միկոն Միկոնսան	
Սիկոն Փափազիսան	
Չարուրիս Քէկիսեան	

Մկիւտարի Ազգ . Գերեզմանատան

Յանձնաժողով չ

8. Անեփան Ա. Քենց. Չափորիսոն (Խախազան)

Չափոր Արթանիկյան	
Հայկ Ռէյիզիսան	
Միւլոն Բորիսնեան	
Նուպուր Խոչշառուշեան	
Առզիս Փափազիսան	
Առզիս Սազմաննեան	

ԱՉԳԱՅԻՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԵՈՒԹԻՒՆԸ

- Ազնիւ Տէր Ակադեմիան . —** Գոճակատու եւ վկայագրելու դիւանին պես:
- Միերան Զօւկանիան . —** Դիւանապետ եւ հարուդոր Խառն եւ Թաղաժական Ժողովներու և բդրակցութիւններու:
- Արիկ Մատանիեաննեան . —** Քառակար Ընդհանուր Ժողովի եւ Խակաց Հոգաբահանքին:
- Արամ Քինյ Պատմանիւն . —** Քարտուղար Կրօնական Ժողովի եւ նշանակութեանց:
- Թորոս Ազատեան . —** Քարտուղար Աւսումնական Խորհուրդի եւ Աւսուցչաց Պատութեան Խնայող. Սնտուկի Հոգարանը ըստ թան:
- Արամ Մրապեան . —** Քարտուղար Տնտեսական Խորհուրդի եւ Ժամանակակից Անդիւրեկն, անգիւրեկն վկայագրելու եւ բդրակցութիւններու:
- Արմենու Թէլլալեան . —** Տեսուչ արձանագրութեանց եւ բդրածւաններու դիւանին:
- Հրամա Ֆէրուշիան . —** Համարակալ-հաւուելինիչ եւ հարսուղար Ելմահց Հոգաբահանքեան:
- Արամ Շիրինեան . —** Արկդակալ եւ Օգնի. Տարտուղար Թուրքեկն վկայագրելու:
- Ցակոր Աշարժայեան . —** Քարտուղար Փոխանուղարանի:

Բարապաններ եւ սենեկապաններ

Թօղոս Մրապեան	Քարապանապետ
Գրիգոր Մուրեան	Քարապան
Մանուկ Մարտիրոսեան	Քարապան
Ցովհաննիկ Հիւսեան	Դռնապան
Ցարուքիւն Կոչկարեան	Սենեկապան

Թ Ա Դ Ա Յ Ի Ն Մ Ա Ր Մ Ի Ն Ե Բ

ՊԱԼԱԹԻՄՈՑ ԽՆԱՄԱԿԱԾԱՌԹԻՆՆ.— Տօֆր. Գր. Քէ-
յիշեան (առենապես), Գուրգէն Էլբասեան (առենապպիր), Ժի-
րայր Խորանանեան (զանձապես), Տօֆր. Յր. Ցրտառւեան,
Սիմոն Զիլինկիրեան, Լեոն Ցևիսեան և Շառուրիսի Շա-
կրեան:

ԲԵՐԱ.— Տօֆր. Անուշ Վահանմ (առենապես), Շառու-
րիսի Քէշենեան (առենապպիր), Մկրտիչ Բերիշեան (զանձա-
պես) Արտաչև Ֆենգիեան, Գևիզոր Մարտիկան, Պետր Ճա-
նիկիսան, Խարապիտ Ելիւլպօլիսի և Տօֆր. Հանն Մխատինան:

(ԿԱԼԱՌԱՄՈՑ ՀՐԴԱՐԱՋՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԱԿԸ).— Մազ-
ուտ Նարեկան (առենապես), Գևորգ Երևեցեան (առենապպիր)
Պարտասար Գագանեան, Աւելիս Ակիմկիսան, Փանուրյան
Խարապիտ Բարուճիսի:

ԺԼՇԻԳԻՌԻՎ.— Արքահամ Էթշիս (առենապես), Գառնիկ
Ալարդապետեան (առենապպիր), Արմենուկ Զարսենեան, Միհրան
Արանանեան (զանձապես), Օսկոր Զինուրեան, Ցավինի Փա-
լազասեան և Օսկոր Գանիկիսան:

ԳՈԽՄԳԱՅՈՒԹ ԳՈԽՐՈ.— Շարգիս Համբարեան (առենապես),
Օսկոր Գրալեան (առենապպիր), Ցավինուկ Շահիկան, Գառ-
նիկ Մարգիսան, Լեոն Փամակմինան, Արտաչև Աննեան,
Լեոն Խանինեան, Արմեն Շիրինեան և Պարտասար Խառուկինան:

ԳՈԽՄԳԱՅՈՒԹ ԳՈԽՐՈ.— Շարգիս Ցավուկիմեան (առե-
նապես), Շառուրիսի Հարուրդինեան (առենապպիր), Խաչիկ Նա-
զքրեան, Գառնիկ Պրարիկիսան, Գարեգիկ Տիւրեկիսան, Մա-
նուկ Մղխուկան և Տանա Քիչիսիսան:

ԿԵՑԻԿ ՓՈՇՈ.— Արտաչև Անհակիսեան (առենապես),
Օսկոր Տ. Միհրանեան (առենապպիր), Տօֆր. Պօդոս Ալարդա-
պետեան, Մրուանց Ֆենիկիսան, Օննիկ Եփակուսեան, Գևիսոս-
տուր Մկրտչեան և Մազուր Համբարեան:

ԵԿԵՆԻ ԳԱՎԱՅՈՒ.— Օսկոր Էջմագիս (առենապես), Միհ-
րան Բինեարեան (առենապպիր), Սպանուկ Ցովհաննէսեան (զան-
ձապես), Խաչիկ Զենոքրեան, Լեոն Սիմեկիսան, Օննիկ Գրիգոր-
եան և Բիւզանց Միհրանեան:

ՆԱՐԵԿ ԳԱՎԱՅՈՒ.— Շնորհ Շարգիսեան, Միհրան Կոգ-
մանեան, Խարապիտ Նարգանեան, Արիկ Մըրխուրդինեան, Ճայկ
Տ. Խուենեան, Օննիկ Քէմիսեան և Օսկոր Մինեան:

ՍԱՄԱՆԹՐԱԾ.— Ցովսէփ Աւետիսիսն (առենապես), Տիգրան Շառուկինան (առենապպիր), Արմենիկ Կօրգեան, Մելիք Պիտիւենան, Արմենիկ Քչօննեան և Յարուբին Ցովսէփսէն:

ՊԱՐԱԳԱԽՎԱԴ.— Յարուբին Վարդիան, Գեղազ Բըրխենան, Տիգրան Նիկոլեան, Թուրոս Պետրէենան, Ճիպրայի Գառապեան, Յակոբ Ցովորեան և Համատ Փալմազեան:

ԵՀԵՆԻ ՔԷՅՑ.— Ներսէս Ներսէսիսն (առենապես), Կառապետ Փամպուճնեան (առենապպիր), Միքայէլ և. Փափազեան, Գրիգոր Զարիչնեան և Միասն Խաչատրեան:

ԹՕՓ ԳԱՐՈՒ.— Միհրան Առենիսն (առենապետ), Ցովի, Յարուբիւենեան (առենապպիր), Յարուբին Քէւիսեան, Լևոն Մուխարաւեան, Ցովի. Մարտիրոսեան, Խաչիկ Թօմատիեան և Տիգրան Գոլաննեան:

ՊԱԼԱԹ.— Օհան Կոկաննեան (առենապեա), Յարուբին Քէօլիինան (առենապպիր), Գրիգոր Մանկեան, Գրիգոր Միքրանեան, Համբարձում Եկմենինեան, Առամել Սերոբեան և Թորոս Մինանեան:

ԽԱՆԳԻԹԻՎ.— Միրինան Մանուկեան (առենապետ), Տիգրան Միքայէլեան (առենապպիր), Գրիգոր Առշեան (զանձապես), Միհրան Հելլիաննեան և Յակոբ Առատուեան:

ՊԵՇԵԿԹԱԾ.— Աղեքանցր Փիրամիսն (առենապետ), Ռամայէլ Բախրապրուենեան (առենապպիր), Մելին Ելեխինեան, Գալրոս Արլիքեան և Միհրան Փիլաւեան:

ՕՐԹԱԳԻԽՎ. (առժամկեայ Թագ: Խորհուրդ).— Միհրան Քիւրենիպաւեան (առենապես), Արմեն Միմոննեան (առենապպիր), Մանուկ Պիրապէեան, Կիրակոս Բարսեղեան և Հայկագուն Կարապեսեան:

ԳՈԽԵՐՈՒՅՑ ԵՄԵՀԱՐԱԿԱՎՈՒՏ ԳԻՒՎ.— Համան Պէնիկեան, Կոպեանիկ Գավաթեան, Առեալիս Քիւրենեան և Զարեն Սարբեան:

ԲՈՒՄԷԼԻ ՀԻՍՈՒՐ.— Սարգիս Կարապետեան (առենապես), Միհրան Սրբահամեան (առենապպիր), Հմայեակ Վարժապետեան, Պոլոս Ալմուխաննեան և Գասպար Թիւյսիւզեան:

ԵԼՆԻ ԳԻՒՎ.— Վահան Վարդանեան, Ազարիս Օրմանեան և Նազարէք Գալօսան:

ՊԵՇԻԽՑՑԷԼԻՑ.— Տիգրան Խոմիննեան (առենապես), Խաչիկ Եզմիկէեան (առենապպիր), Ա. Գարսմաննեան, Պիտրոս Գալմայեան և Նան Օհոննեան:

ԱՆԻՔԱԾՈՒ-ԱՀԱՎԱՄԻՑԵ.—Կարապետ Պօյանեան (առենապետ), Արքամ Տ. Թուղթմասեան (առենապալիր), Անդրանիկ Գույնումենեան և Հայրապետ Անոնեան:

ԳՈԽԶԵՅՈՒՆՃՈՒՔ-ԻՀԱԾԲԻՀ.— Սիրուն Տիօնեան (առենապետ), Սիմոն Զեմլէնեան (առենապալիր), Կարապետ Անեսիսեան, Արքակ Քիւրբինեան, Յակոբ Քոլոյեան, Թուզուուր Շահինեան, Յովհաննէս Տ. Յակոբեան, Միրինեան Գըլընեան և Նուպար Խաչատրեան:

ԱՆԻՔԱԾՈՒ ՆԱՐ-ԹԱՎԴ.— Հայկ Տիլապէեան, Մազուտ Պապսեան, Քանիկիւր Քիւչիւրեան, Սեփան Պարոնեան, Օննիկ Մինանեան, Կարապետ Բոլտեան և Միրիան Պարսամեան:

ԳԱԾԸԾԸ ԿԴ.ՃԸ.— Յակոբ Արագածուան (առենապետ), Հրանդ Քիւշիւրեան (առենապալիր), Ներսէ Ներսէսեան, Հմայեակ Թուզուզեան, Գառնիկ Ապանեան, Նորայր Յովակիւրեան:

ԳԵՆԱԾԸ ԿԴ.ՃԸ.— Լևոն Արագածուան (առենապետ), Գր. Խանճեան (առենապալիր), Արքակ Էտէրեան, Շահինեան և Գանիկ Յովհաննէսեան:

ԳԱՆՑԻԾԸ ԿԴ.ՃԸ.— Գանիկ Ղուկասեան, Արքամ Յովհաննէսեան:

ՊԵՉԳՈԶ.— Ռուբեն Պետելիսան (առենապետ), Վահրամ Էրմանեան (առենապալիր), Համբարձում Վարժապետեան, Միայէլ Փափագեան և Ներսէ Պիւտիւրեան:

ԳԱՐԹ-ՍԼ.— Թուզուր Մուրաֆեան (առենապետ) Հրանդ Յովակիւրեան (առենապալիր), Հայկ Արքահամեան, Երուանդ Թուզուզեան:

ԷՅՑԱՎ Ա. ԵԳ.ԻՄ.— Գառեզիմ Փամպութնեան (առենապետ), Արքամ Քիւրբինեան (առենապալիր), Յովսէփ Խազբջնեան և Առաք Պօյանեան:

ԷՅՑԱՎ Ա. Ա.ԱՏՈՒՆԾ-ԾԸԾԻՆ:— Ռոյիս Մուրաֆեան (առենապետ), Յարուբիւր Սարքեան (առենապալիր) Միսակ Զիլինյուրեան և Լեւոն Համամնեան:

Ա Զ Գ Ա Յ Ի Ն Խ Ն Ա Մ Ա Տ Ա Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

Վ Ա Բ Ջ Ա Կ Ա Ն Ժ Ա Ղ Ա Վ

**Մկրտիչ Բերինեան (առենապետ), Տօքր. Մելիքօծ Փիրան-
եան (առենապալիր), Միրեան Ալանանեան (զանապետ), Բեսէլ
Մարգրեան և Սեփան Աէթիկեան:**

Ս. Փ. ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՅ

ՆԵՐՊԻՆ ԿԱԶՄՍ.ԿԵՐՊՈԽԹ-ԽԵՆ

Նախորդ Հոգաբարձութեան կազմալուծումէն հտըը, Ազգ. Կեդր. Պարզութիւնը վերակազմվեց արդի մարմինը եւ անոր յանձնեց Հիւանդա-



**ՀՈԴԱԲԱՐՁՈՒԹԵԱՆ ԱՐԴԻ ԿԱԶՄԸ. — Չախևն աջ նստած՝ Ա. Շարունի,
Ս. Կիւլպէնկեան, Տօֆր. Կիւլպէնկեան, (Խր.) Ա. Շարունկեան, Տօֆր. Փէտիմալենեան, կանգնած՝ Ե. Գարմանեան, Հ. Գարմանեան (Խր.) և և Պարմանեան,**


նոցի մատակարարութեան դժուարին գործը: Մէկ երկու անդամներու հրաժարումով, Հոգաբարձութեան արդի կազմը կը ներկայացնեն հետեւ-
եալները. —

**Առնիման Կիւլպէնկեան (ատենադպիր)
Արմենակ Շարադամեան (գանձապետ)
Սիրուն Տիրնեան
Կարապիտ Շարունի
Տօֆր. Հրանի Փէտիմալենեան
Նդուարդ Պարմանեան
Խաչիկ Պարմանեան**

ԳՐԱՍՏԵՆԵԱԿԻ պաշտօնէութեան մէջ հիմնական փոփոխութիւններ տեղի ունեցան. Տեսչութեան պաշտօնին կոչուեցաւ Կարապէն Համբարձումեան, երկար տարիներ իր քարտուզար, համարակալ եւ տեսուչ պաշտօնավարող Ցովսկիմ Մանուկյան հանգստիան կոչուեցաւ:

Մասյեալ պաշտօնէութիւնը կը կազմին՝ Մինրան Թորոսենց (հաշուակալ), Գարեգին Ներսէսեան (օգն. քարտուզար և հաւաքիչ), Օճճիկ Մեսրոպյան (գործակաս սր), եւ Թուրու Յօվնանեան (մատակարար):

Չորս տարիէ ի դիր Հիւանդանոցի զատական գործերը ստանձնած է փաստաբան Վարդան Ագիլիւ, իր իրաւագէտ խորհրդական Հոգաբարձութեան:



ՔՃԿԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ.— Նոսած աջէն՝ Տօֆր. Պ. Մանուկյան, Տօֆր. ձեզոյիրելիան, Տօֆր. Ս. Նահապետեան, Տօֆր. Լեւոն Մալյաս, Տօֆր. ձեռանեան, Տօֆր. Գ. Շահնազար, կանգնած՝ Տօֆր. Գ. Պատմանեան, Տօֆր. Աւգուստեան, Տօֆր. Մարաւելիան և Տօֆր. Վայլիսեան

Հեկանդումնոջի Տնօրէնութիւնը կը վարէ Մարդիրոս Այվագեան: Խակ զիսաւոր պաշտօնէութիւնը կը ներկայացնն Օր, նուարդ Թավումնեան (ընդհ. հսկող), Առաջ Յ. Պարոնեան (զիւ անապետ), Ցովհաննէս Շալեան (քարտուզար) եւ Ցարուրիւն Ղազիկեան (քարտուզար):

Հոգեւոր հովիւն է Տ. Գեղամ Քննի, երլորդեան:

ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Տօֆր. Մարգիս Նահապետեան (բժշկապետ)

» Լեւոն Մալյասանեան (վիրաբուժապետ)

Տօքր. Յակոբ Տառուր (ըթի. ականջի եւ կոկորդի մասնագէտ)

- > **Եղուարդ Շահպազ (ակն բոյդ)**
- > **Տելեմաք Ճեզայիրեան (ջախտաբոյժ)**
- > **Պաղասաւար Մահմուելեան (վիրաբոյժ)**
- > **Ներսէս Աւգուստեան (մանրէապան)**
- > **Գարեգին Շահնազարեան (մորթային եւ վեներական)**
- > **Գարեգին Գարեգինեան (մանկաբարձ)**
- > **Ա. Միքիրայեան (օգն. վիրաբոյժ)**
- > **Գ. Պատմանեան (» յիմարաբոյժ)**
- > **Նորայր Վայլուեան (ատամնաբոյժ)**
- > **Սարգիս Մարաւելեան (օգն. բժիշկ)**
- > **Մասիս Խ. թիւնեան (հերթապահ)**
- > **Գրիգոր Ճետանեան (» »)**
- > **Պարասինեան (օգն. բժիշկ)**
- > **Օսկար Յակոբեան (դեղազործ)**



Խռովը մը եիւանդապահուեիներ ընոյի. Խակողին եւս

ՀԻՒԱՆԳԱՎՈՀՈՒԴԻՆԵՐ

Հուփարմէ Յովսէփեան, Զապէլ Ալթունեան, Էօմէնի Ճեզայիրեան, Զարուհի էքմէքեան, Տիգրանու ճի Գարբինեան, Սիրվարդ Մավիսզարեան, Մաննիկ Մարինաճեան, Եղուարդուհի Փաստրմաճեան, Աննա Գալթարճեան, Մարիամ Ալթուղանեան, Գոհարիկ Միհասեան, Եւնիկէ Աստարճեան, Մարիամ Շահնեան, Հայկանոյշ Սօֆեան, Նուարդ Յովհաննէսեան, Շնորհիկ Տօնիկեան, Էլմաս Շէհիրլեան, Մարքուհի էթ-

հէմէզեան, անիէլ Սիմոնեան, Մաղթիկ Էսկիմեան, Մարբուհի Շահ-րիկեան, Ազանի Ներկարեան, Հայկանոյշ Յարութիւնեան, Աննա Վարդապետեան, Շողիկ Էլգիկեան, Հայկուհի Արսանեան, Մարիամ Միխիտրեան, Մարիամ Արիկեան, Բարսեղ Օհանեան, Սուրեն Մահ-փանեան, Գէորգ Գուլեան եւ Հ. Փէշտիմալմեան:

ՕժԱՆ ԴԱԿ ՄԱՐՄԻՆԵՐ

1.— **Պօորքի Օծ. Միուրեան Վարչուրին.** — Ատենապետ՝ Համբարձում Պասմոնեան, ատենապափիր՝ Զարեհ Քիրիենեան, գանձապետ՝ Կուսակեան, խորհրդականներ՝ Տիկ. Ա. Աւագեան, Գրիգոր Ալյանեան, Կարապետ Պերպէրեան եւ Օսկար Պապաեան:

2.— **Թերայի Մասնախումբը.** — Պատ. նախազահ Բեսլի Մար. գուրեան, ատենապետուհի՝ Տիկ. Հերանյշ Պ. Յակորեան, ատենապափիր՝ Թ. Ազատեան, գանձապետ՝ Հրանտ Զօփուրեան, բ. ատենապետ՝ Պետրոս Ճանիկեան, գ. ատենապետ՝ Կորապետ Թէրզեան, բ. ատենապափիր՝ Օր. Նուարդ Հանճեսեան, հաշուակալ՝ Արտօնէ Պափազեան, անդամուհիներ՝ Տիկիններ Հարուհի Ֆէրուհիան, Լիիզ Խենինեան Արշակոյ Խիզպատեան, Զ. ապէլ Կիւլայօթեան, Արուտէակ Զէ. Տէզետն Օրիորդներ Աւրէնէ Տօւէտեան, կիմա Հ. Ռասուլը, Արևենսի Զալլրգեան, Արշակունի Տուփեց, Թագուհի Մինեմեան եւ Միրզարդ Շամազա:

3.— **Գոռքզիւդի Մասնախումբ.** — Պատ. անդամ՝ Տօքը. Ահարոն Մարտեան, ատենապետ՝ Տ. Երեմիս Քինյ. Մէրնանեան, ատենապափիր՝ Տիկ. Նեվրէկ Մելունեան, գանձապետ՝ Զարեհ Յակորեան, անդամուհի՝ Օր. Շաբէ Նամակալակալ՝ Օր. Զապէլ Պօյանեան, անդամուհիր՝ Օր. Սիրզան Մերորեան, Օր. Նոյեմի Գէռզետեան եւ Տրգաս Տ. Գորբիչեան:

4.— **Սկիւտարի Մասնախումբ.** — Ատենապետ՝ Ալիխան Միսակ. եան, ատենապափիր՝ Օր. Հաբէ Մունուէլեան, գանձապետ՝ Օր. Մրուի Զարունեան, համարակալ՝ Օր. Զապէլ Պօյանեան, անդամուհիր՝ Օր. Սիրզան Մերորեան, Օր. Նոյեմի Գէռզետեան եւ Տրգաս Տ. Գորբիչեան:

5.— **Օրբագլիզի Մասնախումբ.** — Ատենապետ՝ Տիկ. Մառի Զէշէ Ա. ատենապափիր՝ Տիկ. Արտեմ Մինանեան, գանձապետ՝ Միհրան Քիւրենիս Աստան, անդամուհիներ՝ Տիկիններ Նուարդ Անտոնեան, Արուտեակ Մաւզանեանեան, Պէարբի Պերպէրեան, Օր. Հայկանոյշ Արզումանեան, Արիինէ Կարապետեան եւ Արշակոյ Տէօմէնեան:

6.— **Պէտիկրաօի Մասնախումբ.** — Ատենապետ՝ Տ. Թովմա Քինյ. Շիկաներ, ատենապափիր՝ Օր. Զապէլ Փիրանեան, գանձապետ՝ Ա. Անտոնեան, հաշուակալ՝ Տիկ Եւփիմէ Գրագիրեան, անդամուհիներ՝ Տիկիններ Հերանյշ Աւենեսան, Զարուհի Փեղիկեան եւ Օր. Մասի Աօնեան:

7.— **Գումզաբուի Մասնախումբ.** — Ատենապետ՝ Լեւոն Բամպուզեան, ատենապափիր՝ Օր. Անդին Արսանեան, գանձապետ՝ Սեփոն Փափազեան, անդամուհիներ՝ Օր. Լուսին Քիպարեան եւ Տիկ. Հեղինէ Թօփալեան:

8.— Աէսիկ Փառայի Մասնախումբ. — Նախազահումի Տիկ. Մ. Կիւմիւ Եկեղեան, ատենապետ՝ Տօքը. Մարաւեան, բ. ատենապետ՝ Պ. Ֆրեցենան, ատենապափր՝ Ե. Գամբարուսեան, բ. ատենապափր՝ Ս. Մանուկյան, հաշուակալ՝ Յակոբ Զիլինկիւսեան, զանձապետ՝ Յարութիւն Հանրան, խորհրդականներ՝ Օր. Ա. Շալյայ Զավիանեան, Աստիկ Խազոյեան եւ Օննիկ Խաղեան:

9.— Սամարիոյ Մասնախումբ. — Ատենապետ՝ Յարութիւն Ներսէսեան, ատենապափր՝ Օր. Վեռն Պալգնեան, զանձապետ՝ Տիկին Մատիկ Մելիքեան, հաշուակալ՝ Ժիրոյ Գարբրէկեան, անդամուհիներ՝ Օր. Լուիզ Պէրպէտեան, Տէր Գևորգեան, անդամներ՝ Զարեն Քիւրենեան եւ Գեղամ Խնկիլիկեսեան:

10.— Պազրցինդի Մասնախումբ. — Նախազահումի Տիկ Ալբրիտմազ ատենապետուհի՝ Տիկ. Ա. Խազոյիեան ատենապափր՝ Օր. Ա. Շալյայ Խրինեան զանձապետ՝ Տիկ Թազունի Ա. Թէլլալեսու, հաշուակալ՝ Օր. Հ. Պէրպէտեան, անդամուհիներ՝ Տիկ Աննե Ա. Ալեք Շահուն, Ա. Խերինեսու, Ա. Գալուստեան, Օ. Բ. Զ. Փափազեան, Ա. Խազոյիեան Ա. Կառապետեան եւ Ա. Կէօգիւմեան:

11.— Պարարի Մասնախումբ. — Ատենապետուհի՝ Տիկ. Խուարդ Գարիպեան, ատենապափրուհի՝ Տիկ. Պէտրիս Բարիլուսեսուն զանձապետուհի՝ Օր. Արուեստական:



ԲԵԼՅԱ, ՄՈՒՐԻՒՐԻՑՈՒ,

Ազգային կրթական եւ բարեկարգական հաստատութիւնը Արտապետ Աստարող Տիւար Բևսի Մարգարեան, որ Ազգ. հնահամարութիւններին զաւ, պառակալ անդամ է հաւել Բերայի եւ Խազիւղի Աղյատախուն և արտիններուն:

96րդ. ՏԱՐԵԴԱՐՁ

ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ (*)

(ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՃԵՆ)

«Ամենապատիւ

Մրգազան Պատրիարք Հայոց

եւ յարգելի հանդիսականներ

Ս. Փ. Ազգ. Հիւանդանոցիս 96րդ բարերաստիկ տարեղարձն այ հանդիսաւորապէս տօնելու բախաւորութիւնը կ'ունենանք այսօր, Զեր Մրգազութեան եւ յարգելի հիւրժորու ներկայութեամբ:

Նուիրազործուած պարտականութիւն մը որդեգրած է Հոգաբար ծութիւնս՝ Հաստատութեանս տարեղարձն մասնակցող մեր յարգելի ազ գայիններուն ներկայացնել իր գործունէութեան տարուան մը համարա տուութիւնը:

Նախ քան այս ստկայն, երախտազիտական պարտք մը ունինք կատարելիք յանուն հաստատութեանս հարի քան որ պատսպարհաներուն, անկար եւ հիւանդներուն, մեր բարեխնամ թուրք հանրապեսական կառավարութեան Վահեմ. Նախազահին՝ Մեծ Կազիին եւ իմաստուն վարիչ ներուն հանդելալ:

Նուիրական պարտականութիւն է նաեւ մեզի համար յարգանրով եւ երախտազիտութեամբ պանծացնել յիշտակը հաստատութեանս հիմնադիր երջանկոյիշատակ Յուրու թիւն Ամբիրայ Պէզճեանի, ինյաէս նաեւ Տատեան, Պահեան Կիւ յանկնեան, Յակորեան. Ուննեան, Գարակէօզեան, Թահթ-սպրունեան, Խօրսա-սննհան, Մելքոնեան, Կիւմիւշկէրտան, Եռու սութեան, հւայլն մհծոնուն բարերարներուն:

Ցարգանքի մհծ բաժն մըն ալ կը պարտինք նաեւ մեր ժողովուր դին՝ որ իր սրտին մօտիկ այս նուիրական տան հանդէպ միշտ հոգածու գտնուած եւ տուած է տեւական ապացոյցներն իր բարեգործութեան:

Հաստատութեան պիւտենէն. — Ներկայ 1928 յունուար 1էն սկսեալ զորդադրութեան զրուած եւ առ ի վաւերացում Վարչութեան մատուցուած ելեւմտացոյցը յարմար կը դատենք հակիրճօրէն ներկայացնել. —

Հասոյքներ

1. Եկամուտներ (Կալուածներէ եւ կտակաբաժիններէ)	35,110
2. Անկար հիւանդներու դարմանագին բարերարներէ;	32,100
3. Հիւանդանոցի հասոյթ	17,250
4. Վաճառումունք (Տարեցոյց, Օրացոյց, Անասնարան եւլն.)	10,100
	94,560

(*)Հիւանդանոցի հիմնարկութեան 96րդ տարեղարձին առթիւ աւանդական սեղանին վրայ, հերու, մայիս 18ին (ուրբաթ) կարդացուած է Հոգաբարձութեան կողմէ:

AVO

Ծախմեր

1. Պաշտօնէից թոշակ	21,030
2. Դիւանական ծախը	2,996
3. Պատսպարման եւ պահպանման (Անասնաբան, ուժեստ, գեղօրայք, վասելանիթ, ելեկուրականութիւն, ճանդերժովէն, լուացք եւ մաքրութիւն, գոյր եւ կարասիք, նորոգալթիւն)	59,904
4. Շահագործման (Ժարեցոյց, Օրացոյց)	1,650
5. Կալուածական ծախըեր (պետական տուրք, ապահովագրութիւն, եւ զանազան ծախըեր)	5,500
6. Ցառկացեալ կտակաբաժին	414
	91,460
Անախատեսնի ծախըեր	3,100
	94,560



**Ժամկեցան մասիմներու խայման հանդիսուրիւններ
նախագահութեամբ Պատրիարք Ա. յին**

Հաստատութեանս ներկայ տարի շրջանի պիտմէն այս տարի 12 հազար ոսկի յաւելում մը կրած է։ Այս անհրաժեշտութիւնը յառաջ եկած է պաշտօնէից նոր զատրոյի մը կազմութեան, վախտ ամսականներու յաւելման, ուժեստեղէնի ըստ կարեւոյն բարելաւման, եւ կալուածական տուրբերու յարանուն յաւելման պատճառաւ։

Հաստատութեանս պիտմէն հասոյթներու տեսակէտով, հարիւրին 40ը միայն հաստատուն, իսկ մնացեալը՝ երերուն ըլլալով, Պոլսոյ եւ,

արտասահմանի բարերար ազգայիններու նույիլստու թիւնն կը կաւարտակշռուի:

Հոգագրժութիւնս, իր պաշտօնավարութեան շրջանին միշտ ճողածու գոնուած է, Հիւանդանոցը ժողովութիւնը գորգութանքին առարկան դարձնելու, եւ այս հսասատութիւնը սիրցնելու, որչափ մօսաւոր այնչափ ալ հեւաւոր ազգայիններուն: Աւրախ ենք յայտաբարելու որ այս մարգին մէջ Հոգաբարձութիւնս յաջողած է մեռք բերել յայտնի եւ անյայտ բարերարներու նույիլստութիւնները Հաստատութեան օգտին:

Ըստ պետական վերջին օրէնքներու տրամադրութեանց, մեր բոլոր տոմարները եւ գործառնութիւնները թուրքել էն լեզուով կը կատարուին:

Անկար իիւանցներու յատկացումներ

Հայ ժողովուրդին լումաններով իր գոյութիւնը պահող Հաստատութեանս, մէկ տարուան ընթացքին բարերար ազգայիններու կողմէ եղած նույիլստութիւններէն կարեւորագոյնները կը յշշատակենք —

Լոս Անմէլօսարնակ ծանօթ բարերար՝ Տիար Ա. Մ. Ժամկոչեան ամերիկեան Պօրա ընկերութեան միջոցաւ զրկած է 6190 սոկիի գումար մը:

Ժամկոչեան ֆօնսի հիմնադրամը կազմած է 250 սթերլին: Յիշեալ գումարը 12 տարուան տոկոսներով բարձրացած է 3216 տողար 77 սէնթի եւ բառ բարերարի փափարին, ներկայ տարուան սկիզբը յանձնուած է Հոգաբարձութեան:

Ինչան երախտապիտութեան, Հոգաբարձութիւնս Ուննեան հիւանդանի մէջ 2 մահիմներ յատկացուցած է յիշեալ բարերարին անուան, եւ Ս. Պատրիարք Հայրը շահանական աւագութեան մասնաւոր պատարագ մաստոցանելով պաշտօնական բացումը կատարած է վերջերս, եւ ամէն տարի իր ծնողաց հոգւոյն համար մասնաւոր պատարագ պիտի մասուցուի:

Նիմիաբարձուակ Միլրոննեան հարազատներու կողմէ յատկացուած 500 անգլ. սոկի:

Լուսնաբարձուակ ծանօթ բարերար Տիար Ներսէս պէյ Կիւլպէնկեանի կողմէ, 3000 թրք. սոկի:

Նիմիաբարձուակ Տեարք Պատրիկ եւ Յարութիւն Կիւլպէնկեան եղայրներէ, 2300 թրք. սոկի:

Նիմիաբարձուակ Ա. եւ Մ. Պարակիւս ազգան եղբայրներէ 2586 սոկի:

Կապկարայաբնակ Տիկ. Ժ. Պատրիկէ. Կենաչ. Պատրիկէ. Զրանեանի կողմէ, իր հանգուցեալ ամուռուն անուամբ հիմնուելիք սահմանադրութիւն յարկաբաժնին առաջին մասնավճարը 1393 թրք. սոկի:

Թարիզաքնակ Տիգրան Խան Քէլէկեանէ 1000 ոսկի:

Աղէքաննդրիաբնակ Արմենակ պէջ Կամսարականէ 472 ոսկի:

Հայ Թարեզործական Ը. Միութեան Կողմէ 467 ոսկի:

Թարիզ-արենակ Տիգ. Էգնաեանէ 370 ոսկի:

Ասոնց վայ աւ Ելցնելով մնացեալ նպաստները, բնդ. գումարը կը յանգի 32,175 ոսկիի. անցհալ տարի յանգած էր 22,457 ոսկիի:

Կառակներ

1. Ազգ. բարերար՝ հանգուցեալ Գր. Կրւմիւշկէրտան, Բերա, Թաքսիմ փողոց թիւ 7 տունը իր Կոտ մանէն վերջ, Ազգ. Հիւանդանոցին հասութաբեր կարտած ըլլալու պայմանաւ, իր կենդանութեանը մասնաւոր կտակազուվ մը կտակած. էր Տիգ. Կրւմիւշկէրտանի մահու ամբ յիշեալ կալուածը սեփականութիւնը եղաւ հաստատութեանս:

2. Տի իին Կրւմիւշկէրտ սսի մահուամբ ժառանգութեան տիրացող քոյրը՝ Տիգ. Մ. Մէրամէթնեան. իր կենդանութեան եւ վաղածեռիկ զաւկին անունով, յարկաբաժին մը յատկացուելու պայմանաւ, իրեն ինկած հարստութիւնը կտակած է հիւանդանոցին: Ի նշան երախտազիտութեան, բարերար Տիգնոց Ազգային յուղարկաւորութիւն մը կատարած է Հոգաբարձութիւնս Ամեն. Ս. Պատրիսը ո՞ր նախազահնութեամբ:

Օժանդակ մասնախումբերու գործունեաւը ին

Պոլսոյ զանազան թաղերու մէջ կազմուած օժանդակ մասնախումբերը՝ եռանդով մը ջուած են իրենց նուիբական պարտականութեան: Ամէխուն յայսնի է թէ՝ անոնք շատ օգտակար եղած են նախ' թաղերու մէջ Հիւանդանոցին անունը սիրցնելով եւ ժողովրդականացնելով եւ յետոյ կարեւոր օժանդակութեան բաժին մը բերելով: Հաստատութեանս ծերանոց-անկելանոցներու արդիական վիճակը կը պարտինք մեր Օժանդակ մարմիններու եռանդուն աշխատութեանց: Հոգաբարձութիւնս՝ վերջիրս խառն նիստ մը ունեցաւ օժանդակ մարմիններու լիազօր ներկայացուցիչներուն հետ, որոնց հետ խորհրդակցեցաւ ծրագիր-կանոնազգի բարսփոխելի յօդուածներուն շուրջ, եւ իրենց թելադրութիւնները լսեց:

Պօսթընի օժանդակ մասնախումբի պատճեանիւու

Արտասահմանի մէջ մեր միակ օժանդակ մարմինն է այս՝ որուն ժրաշան անդամ եւ անզամուհները իւրովսանն նուիիրուած են նպաստահարութեան գործին եւ մեր ճգնաժամային շրջաններուն հասցուցած են կարեւոր զումարներ: 1927 Դեկտ. 30ին, ի նպաստ Հիւանդանոցին կողմակերպած են պարահանդէս մը, ուրիշ զոյցած 510 տոլար զումարը դրկած են ամերիկեան Պօրտ ընկերութեան միջոցաւ:

Թացի վերոզեալ գումարէն, վաճառուած տարեցոյց-օրացոյցի եւ զանազան նոնէրներէ զոյցած 861 ոսկի գումար մաս դրկած են Հոգաբարձութեանս: Օժանդակ մարմինը վերջիրս բարեսէր ազգայիններու մօտ դիմում կատարած է, ներմակեղէնի անունով, նպաստ հաւաքելու (*):

(*) Արդէն իսկ Պոլս դրկուեցաւ 20 հակ կտաւ, (շուրջ 5000 ոսկի արժողութեամբ), որով հաստատութեան բանի մը տարուան ներմակեղէնի պէտքը հոգացուած կ'ըլլայ: Պատրիսը Ս.Ը օրնութեան զիր մը զրկեց այս գործունեայ մարմին:

Անհուն գոհունակութեամբ յիշատակելով Պօսթընի օժանդակ միութեան ազնիւ շանքերը, մեր խորին շնորհակալութիւնները կը յայտնենք իրենց անխոնջ ծիգերուն և նուիրումին համար:



Խանաց Ռեանոցին խումբ մը պատսպաւեալներ

2.— Ռեայի Օժանդակ Մասնախումբ

1927 մայիս 1էն մինչեւ 1928 ապրիլ 30, մէկ տարուան ընթացքին այս մասնախումբը՝ իր արդիւնաւոր գործունէութեամբ առաջնութիւնը շահած է՝ 3031,21 ոսկի կարեւոր գումար մը հայթայթելով:

Մասնախումբին հասոյթի զիսաւոր աղբիւրները եղած են պնակ, գանձանակ, նուիրատութիւններ (ծնունդի, Զատկուան եւ ծերանոցի յարդարման առթիւ), տարեցոյց եւային Վերոպրեալ գումարէն՝ մէկ մասը ծախտած է ծերանոցի, մէկ մասը զրկուած է զրասենեակ, իսկ մէկ մասով ալ զնուած կաթնուոր կով մը:


Վերջին անգամ կազմակուծուած Ֆէրիզիւդի օժանդակ մարմնոյն անդ, Հոգաբարձութեանս կազմէ նոր ընտրուած 5 նոր անդամ եւ անգամու հիներու յաւելումով (Բերա-Ֆէրիզիւդ, Շիշի-Նշանթաշ) միացեալ օժանդակ մասնախումբ մը կազմուած է:

3.— Ֆէրիզիւդի մասնախումբ

Սոյն մասնախումբը 1927 մարտ 31էն 1928 փետր. 25 օգտակար գործունէութիւն մը ունեցած է, պնակէ, տարեցոյց եւ օրացոյցներու վաճառումին հաւաքած է շուրջ 1317 ոսկի, 69 դրշ:

4. — Գառագիւղի մասնախումբ

1927 մայիս 1էն մինչեւ 1928 ապրիլ 30, մէկ տարուան մէջ, իսկապէս արդիւնաւոր եւ զնանատիղի գործունէութիւն մը ունեցած է: Հասոյթի աղքիւրները կազմած են պեսկի, անական գանձուած հացազիններ. Ս. ծննդեան եւ Ս. Զատկի նուէրներ, տարեցոյց, եւ օրացոյցի փոխարժէւրներ: Ընդհ. գումար 1247 ոսկի 8 դրշ., որ պարբերաբար յանձնուած է կեզրու, իսկ ատեցմէ դուրս, նիւթեզէն նուէրներ



Առանց Ներանցոցէն պատապաւեալներ

հաւաքուած են զանազան բարեսիրտ ազգայիններէ: Վերոզրեալ զումարին մէջ է նաև բարեյիշատակ Տիկ. Հարենցի նուիրած 300 ոսկին:

5. Սկիւտարի միացեալ մասնախումբ

Սկիւտարի հրկիզեալ թաղին մէջ 1927 մայիս 1էն մինչեւ 1928 ապրիլ 30 մէկ տարիշը շանչալի բնթացքին, բարգասարար նախորդ տարուան, աւելի հասութութեր եղած է օժանդակ մասնախումբին գործունէութիւնը: Իր հասոյթի աղքիւրները եղած են պեսկի, գանձանակ, տարեցոյցէ եւ օրացոյցի գանձու մներ: Ընդհ. գումար 241 ոսկի:

6. — Գոււու. Ձեռձէ. Արևավառագիւղի մասնախումբ

1927 մայիս 1էն 1928 Ապրիլ 30 մէկ տարուան մէջ մասնախումբը օրինակելի շանազրութեամբ, Կազանիք, Ս. ծննդեան եւ Ս. Զատկի տօնական օրերու առթիւ մասնառապէս ոյժ տուած է պեսկի հասոյթին: Գոյացած ընդհ. գումարն է 405 7/2 ոսկի:

7. — Օրագիւղի մասնախումբ

1927 մայիս 1էն մինչեւ 1928 ապրիլ վերջ, բազդատմամբ նախորդ տարիէն աւելի բեզուն եւ արդիւնաբեր եղած է իր գործունէութիւնը: Հասոյթի աղքիւրներու համագումարը եղած է 518 ոսկի 86 դրշ.:

8. — Պէտիկասի մասնախումբ

Անցնող տարեշրջանին այս մասնախումբն ալ աւելի թափ տուած է կանոնաւորապէս վճարող հարկատուներ ապահովեր, հա-

կառակ որ թաղին բնակչութեան մեծամասնութիւնը զադթականներէ կը բաղկանայ Ամսական 25—30 ոսկի կրցած է մեծ ճիգերով հաւաքել, նաև զանազան իրեղներ:

9.— Պատրօգիւղի մասնախումբ

Հազին չորս ամսուան կեանք ունեցող մեր այս նոր մասնաճիւղին անդամունքները, շատ քիչ ժամանակուան մէջ պատակարգ ճիգերով կրցած են բաւական կարեւոր զումար մը մէջտեղ բերել, պնակներէ եւայնէ գոյացած է 505 ոսկի 32 դրշ:

Մասնախումբը Մարկոսեան յարկարամնին մէջ 20 անկողիննոց սրանի մը հոգածութիւնը ստանձնած է:

10.— Գումար Գարուի մասնախումբ

1927 Մայիս 1էն 1928 Ապրիլ վերջ, մէկ տարուան մէջ մեր այս մասնաճիւղն ալ ժրաշան զործունքութիւն մը ունեցած է: Պնակներէ գոյացած է 428 ոսկի 14 դրշի գումար մը:

11.— Պալորդի մասնախումբ

Մէկ տարուան մէջ մասնախումբիս եռանդուն անդամունքներուն ջանքերը պատկաւած են յաջող արդինաւորութեամբ: Ընդամենը զոյացած է 264 ոսկի:

Մեր շնորհակալութիւնները կը յայտնենք բոլոր օժանդակի մարմինները կազմող ազնիւ Տիկին, Օթորոդ եւ Պարոններուն՝ որոնք ինչպէս անցեալին մէջ, մէկ տարուան ընթացքին ալ անծնութբար աշխատած եւ Հոգարաբութեանս մատակարարական դժուարին զործը դիւրացուցած են: (*)

ՀԻՄԿԱՆ ԳԱՐԵՄԱՆՔՆ ՆԵՐԾՈ

Անցեալ 1927 տարուան մայիս 1ին Հիւանդանոցիս ընդհակառակ պատասխանութեամբ թիւն էր 381, որոնցի 226 կին, 155 այր հետեւեալ բաժանութեամբ երկուու հիւանդ 130, ջլախտաւոր 105 ծերեր եւ պատասխանական 14 ու Գումար 381:

Նոյն թուականէն սկսեալ մինչեւ 1928 Ապրիլ 30 ընդունուած են 1274 անձ, հետեւեալ բաժանութեամբ երկուու հիւանդ 873, 30 յիմար, 58 ծեր եւ պատասխաներ:

Մէկ ուրուան մէջ մեւնողներուն թիւն է 293, որոնց մեծազոյն մասը, մահամերթ վիճակի մէջ բերուած հիւանդները կը կազման:

1928 Ապրիլ 30ին հիւանդանոցին մէջ կը գտնաւին 487 անձ հե.

(*) Անդիկ Փառայի մասնախումբն ալ իր յարատեւ ջանքերով կրցած է 1928-1928 շուրջ 512 ոսկի գումար մը գոյացնել, այլ և այլ սոյթներէ:


AVO

տեւեալ բաժանումներով երկսեռ հիւանդ 154, ջլախտաւոր 102, ծերեր եւ պատսպարեալներ 145 եւ 86 պաշտօնեաներ:

Ներքին հիւանդութեանց բաժին

1927 մայիս 1ին պատրաստ կար 73 երկսեռ հիւանդ, նոյն թուականէն մինչեւ 1928 ապրիլ 30 ընդունուած են 607 երկսեռ հիւանդներ գումար 680: Մէկ տարուան ընթացքին յիշեալ հիւանդներէն 258ը բուժուած, 120ը բարուրուած 58ը արձակուած 143ը մեռած են:

Տօրթ. Մայիսա, հաստատութեանս վիրաբուժապետի մնայունհանգամանքը պահեալ հանդերձ, Տօրթ. Պ. Մանուէլիանի տուած է արտաքին բաժինը վարելու իրաւասութիւնը հիւանդանոցիս վիրաբոյժի հանգամանքով:



Վիրաբուժական զործողութեան մբ ատեն

Մեռնողներուն մեծագոյն մասը մահամերձ վիճակի մէջ բերուած հիւանդներ - շատ յառաջացեալ թոքախտաւորներ, եւ զանգան բրոնիկ ախտներ վարակեալներ կը կազմեն: Սուր հիւանդութիւններէ վարակուած 579 հիւանդի վրայ Յ մահեր պատահած են, որոնց մին ցազով թունաւորուած, որով մահին համեմատութիւնը կը ներկայանայ 0/01:

Դարմանուածներուն մէջ կը զտնուին 20 թուրք մահմետական, 1 պելմիքացի եւ մէկ յոյն անժեր:

Արտօնին հիւանդութեանց բաժին

Հիւանդանոցիս արտաքին բաժինը 1927 մայիս 1էն մինչեւ 1928 ապրիլ 30 505 երկսեռ հիւանդներ ընդունուած են, որոնցմէ 370ին վրայ զործողութիւն կատարուած է: Հիւանդներէն 403ը բուժուած, 13ը

բարւորուած եւ մեկնած սն: 20 հիւանդներ լրենց՝ վիճակներուն՝ թերմամբ ուրիշ յարկաբաժիններ փոխադրուած, իսկ 40 հիւանդներ ալ առանց գործողութեան ենթարկուելու մեկնած են: Մէկ տարուան ընթացքին 23 մահ պատահած է, որոնց մեծ մասը ծիւրած եւ յառաջած աւարիթ ծերեր, իսկ մնացեալները յուսահատական փորձով մը գործողութեան ենթարկուած հիւանդներ կը կազմեն:

Մայրանոցի բաժին

1927 մայիս 1էն մինչեւ 1928 ապրիլ վերջ, Հիւանդանոցին նաղեան Մայրանոցին մէջ տեղի ունեցած են 68 ծննդաբերութիւններ, որոնցմէ 35ը աղջրկ եւ 33ը մանչ:



Մայրանոց

Ասկէ զատ, մէկ տարուան ընթացքին յդութեան եւ ծննդաբերութեան պատճառաւ հիւանդացած 14 կիններ ընդունուած են Մայրանոց, որոնց վրայ կատարուած են գործողութիւն եւ կամ դարմանում: Ո՞չ մէկ մահ չէ պատահած սոյն բաժնին մէջ:

Զիսխառաւութերու բաժին

1927 մայիս 1էն մինչեւ 1928 ապրիլ 30, մէկ տարուան բնթացքին երկսեռ յիմարանոցներու բաժիններուն մէջ ընդունուած են 83 զլուխտառներ, որոնցմէ 13ը բուժուած, 35ը բարւորուած 4ը արծակուած իսկ 33ը մեռած են:

Այժմ երկսեռ յիմարանոցներու մէջ կը դարմանուին 50 այր եւ 58 կին զլախտառորներ:

Աչքի հիւանդութեամց բաժին

1927 մայիս 1էն 1928 ապրիլ 30, մէկ տարուան ընթացքին 270 հիւանդներ զիւռում կատարած եւ դարմանուած են, անոնցմէ 18ը Հիւանդանոցին մէջ դարմանուելով կարեւոր զործողութիւններու եւ թարկուած են:

Ականջի քրի եւ կոկորդի բաժին

Մէկ տարուան ընթացքին (1927 մյա, 11ն 1928 ապրիլ 30) ընդունուած են 180 հիւանդ, հիւանդական բաժանումներով. 50ը քթի, 45ը կոկորդի, 73ը ականջի, 7ը բերնի եւ 5ը զանազան. իսկ ընդհանուրին վը-բային 15 անձ զանազան զործողութիւններու ենթարկուած են:

Լապօւարուառի բաժին

1927 Մայիս 1էն 1928 Ապրիլ 30 մէկ տարուան ընթացքին արիւնի, ովնացուցի, մէզի, խուխի, եւ զանազան ախտաւոր նիւթերու յատուկ 503 լապօւաթուառի քննութիւններ կատարուած են:

Մորքային եւ վիճերական հիւանդութեամց բաժին

Մէկ տարուան ընթացքին 17 վիճերական եւ 20 մորթային հիւանդներ ընդունուելով դարմանուած են: Ներկայիս կը մնան 2 մորթային եւ 1 վիճերական հիւանդներ, որոնք դարմանման տակ են, իսկ ասոնցմէ զատ մորթային եւ վիճերական հիւանդութեամբ վարակուած 62 երկնել. հիւանդներ այցելութեան մեւով քննուած եւ հարկ եղած դարմանումը կատարուած է:

Անամնաբուժական բաժին. 1927 մայիս 1էն 1928 ապրիլ 30 մէկ տարուան մէջ 113 փտած ակռայ բաշուած, 61 ակռաներ եւ 22 բորբոքած լինտեր դարմանուած, 38 բերնի եւ ակռայի մաքրութիւն, 16 բերնի եւ ակռայի զանազան ապսէններ դարմանուած, ընդհ. գումար 240:»

Վերջացնելով իր տեղեկագիրը, Հոգաբարձութիւնը առանձին առանձին շնորհակալութիւն յայտնեց Ս. Պատրիարքին արտասահմանի եւ Պոլսոյ բարեգործ ազգայիններուն, եկեղեցական հայրերուն, Ազգ: Կեդր: Վարչութեան եւ ազգ: բոլոր մարմիններուն, մամուլին, Հիւանդանոցի բժշկական մարմինին, պաշտօնէութեան, հիւանդապահներուն, անոնց ընծեռուած բարոյական ու նիւթական օժանդակութեան համար:

ՏԱՐԵԿԱՆ ՎԻՃԱԿԱՑՈՅՑ ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ

1927 Սեպտեմբեր 1ի պատրաստ

Հիւանդներ	72 այր +	57 կին	=	129
Յիմարներ	47 » +	54 »	=	101
Ծերք և պատսպարեալք	58 « +	98 »	=	156

386

1927 Սեպտ. 1և 1928 Սեպտ.

1 ընդունուած

Հիւանդներ	560 այր +	541 կին	=	1101
Յիմարներ	35 » +	36 »	=	71
Ծերք և պատսպարեալք	24 » +	53 »	=	77

1249
1635

Նոյն տարուան մէջ մեկնողներ

Հիւանդներ	445 այր +	417 կին	=	862
Յիմարներ	21 » +	16 »	=	37
Ծերք և պատսպարեալք	10 » +	26 »	=	36

935

Նոյն տարուան մէջ մեռածներ

Հիւանդներ	115 այր +	103 կին	=	218
Յիմարներ	14 » +	15 »	=	29
Ծերք և պատսպարեալք	26 » +	38 »	=	64

311
1246

1928 Սեպտեմբեր 1ի պատրաստ

Հիւանդներ	72 այր +	78 կին	=	150
Յիմարներ	47 » +	59 »	=	106
Ծերք և պատսպարեալք	46 » +	87 »	=	133

389
1635

AVO

ՏԵՅԵՐԸ ԱԵՐ ՀԻՒ ԳԵՎԱԿՈՆԵՐՈՒ ՄԵՀ

ԿԵՍԱԾԻԱ ԱՆԱԿՈԴ ՀԱՅԱՐՈՒՆ ԹՈԽԱՀԱՄԱՐԵ

Ներկայիս՝ բնիկ քաղաքամէջի Հոյի լիտուն զիւղացիներով կը կազմն 335 տուն. (384 այր, 565 կին, 459 մանչ, 422 աղջիկ. համագումար 1930 հոգի): Անցած տարի 2348 անձեր կային կեսարիա, իսկ այս տարի իշած է անոնց թիւը 1930ի. հետեւաբար 429 պակասով փակուած է տարին. Ասոնցմէ բնիկ կեսարացիներն են 140 տուն. (144 այր, 190 կին, 186 մանչ, 180 աղջիկ. համագումար 700 հոգի):

Խառն գիւղացիներ, Ռումինիա՝ 65 տուն. (77 այր, 120 կին, 94 մանչ, 75 աղջիկ. համագումար 366 հոգի):

Թյաթիլ՝ 8 տուն. (9 այր, 19 կին, 9 մանչ, 8 աղջիկ. համագումար 45 հոգի):

Ռուգունիու՝ 12 տուն. (19 այր, 27 կին, 25 մանչ, 25 աղջիկ. համագումար 96 հոգի):

Պուրուն Քրօւլա՝ 4 տուն. (4 այր, 11 կին, 7 մանչ, 4 աղջիկ համագումար 26 հոգի):

Գումագույու՝ 6 տուն. (8 այր, 12 կին, 4 մանչ, 4 աղջիկ. համագումար 28 հոգի):

Մանենքալե՝ 6 տուն. (7 այր, 12 կին, 15 մանչ, 5 աղջիկ. համագումար 39 հոգի):

Մունիսիւսու՝ 8 տուն. (3 այր, 7 կին, 3 մանչ, 6 աղջիկ. համագումար 19 հոգի):

Կէմերէլի՝ 8 տուն. (8 այր, 14 կին, 8 մանչ, 7 աղջիկ. համագումար 37 հոգի):

Ցէնտիլ՝ 5 տուն. (8 այր, 11 կին, 8 մանչ, 8 աղջիկ. համագումար 35 հոգի):

Գուրիանի՝ 3 տուն. (3 այր, 6 կին, 6 մանչ, 4 աղջիկ. համագումար 19 հոգի):

Թէբէնէն՝ 3 տուն. (3 այր, 3 կին, 3 մանչ, 3 աղջիկ. համագումար 12 հոգի):

Զար՝ 5 տուն: (6 այր, 11 կին, 10 մանչ, 4 աղջիկ. համագումար 31 հոգի):

Թավլուառնի՝ 5 տուն. (5 այր, 7 կին, 10 մանչ, 4 աղջիկ. համագումար 26 հոգի):

Թախւալը՝ 3 տուն. (3 այր, 4 կին, 3 մանչ, 1 աղջիկ. համագումար 11 հոգի):

Ախւատեն՝ 9 տուն. (10 այր, 14 կին, 10 մանչ, 9 աղջիկ, 43 հոգի):

Պէսլիքեն՝ 3 տուն. (3 այր, 3 կին, 4 մանչ, 4 աղջիկ, 14 հոգի):

Կիւրեն՝ 4 տուն. (6 այր, 6 կին, 12 մանչ, 7 աղջիկ. 31 հոգի):

Մէնքէտ՝ 2 տուն. (2 այր, 6 կին, 8 հոգի):

Պէլէփիսի՝ 1 տուն. (1 այր, 2 կին, 1 մանչ, 1 աղջիկ, 5 հոգի):

Նիւսէ՝ (Նիրզէ) 1 տուն. (2 այր, 2 կին, 2 մանչ, զումար 9 հոգի):

Թալաս՝ 1 տուն. (1 այր, 1 կին, 3 աղջիկ. զումար 5 հոգի):

Կէրմիր՝ 5 տուն. (7 այր, 8 կին, 3 մանչ, 10 աղջիկ. զումար

28 հոգի):

Պօղազլեան՝ 2 տուն. (2 այր, 3 կին, 3 մանչ, 1 աղջիկ. զումար 9 հոգի):

Աէօլէնիլի՝ 1 տուն. (1 այր, 1 կին, 2 մանչ, 1 աղջիկ. զումար 5 հոգի):

Սաւր Օղան՝ 1 տուն. (2 այր, 1 կին. զումար 3 հոգի):

Լէթէրէլ՝ 2 տուն. (3 այր, 4 կին, 2 մանչ, 4 աղջիկ. զումար 13 հոգի):

Տէրէլիանի՝ 1 տուն. (2 այր, 2 կին, 2 մանչ, 1 աղջիկ. զումար

7 հոգի):

Մատէն՝ 1 տուն. (1 այր, 1 կին, 1 մանչ, 3 աղջիկ. զումար 10 հոգի):

Դիւնեան՝ 1 տուն. (1 այր, 5 կին, 1 մանչ, 3 աղջիկ 10 հոգի):

Մէլէզ՝ 1 տուն. (1 կին, 1 մանչ. զումար 2 հոգի):

Ս.միօն՝ 4 տուն. (7 այր, 10 կին, 8 մանչ, 6 աղջիկ. 30 հոգի):

Խօզկաս՝ 3 տուն. (6 այր, 9 կին, 3 մանչ, 7 աղջիկ. 25 հոգի):

Էցէնենէ՝ 3 տուն. (5 այր, 6 կին, 2 մանչ, 8 աղջիկ. 21 հոգի):

Շէրգիլի՝ 1 տուն. (1 այր, 6 կին, 3 մանչ, 2 աղջիկ. 12 հոգի):

Զայրատանի՝ 1 տուն. (2 այր, 2 կին 4 հոգի):

Զազմազ՝ 2 տուն. (3 այր, 6 կին, 3 մանչ, 3 աղջիկ. 15 հոգի):

Գարահալլը՝ 2 տուն. (3 այր, 3 կին, 2 մանչ, 2 աղջիկ. 10 հոգի):

Սզիզիյէ՝ 1 տուն. (1 այր, 1 կին, 2 մանչ, 3 աղջիկ. 7 հոգի):

Սիրաստիս՝ 1 տուն. (1 այր, 3 կին, 2 աղջիկ. 6 հոգի):

Զէփին՝ 2 տուն. (2 այր, 2 կին, 2 մանչ, 1 աղջիկ. 7 հոգի):

Լէրիկէր՝ 1 տուն. (1 այր, 1 կին, 2 աղջիկ. 4 հոգի):

Մըվլըն՝ 1 տուն. (1 այր, 1 կին, 1 աղջիկ. 3 հոգի):

Ա.ԵՍԱՐԻՈՒՑ Վ.ԱՐԺԱՐԱՐԱՆՆԵՐԸ

Կիւմիշեան վարժարանը մանչերու եւ աղջիկներու. այս տարի ալ թիզ մը աւելի պիւտմէով եւ գրեթէ միեւնոյն ուսուցիչներով շարունակած է իր կրթական ընթացքը. Միայն մանչերու վարժարանի դաստիարակ ուսուցիչն էր այս տարի Կէմէրէլիցի Պ. Վահան Զէլպետան, եւ աղջկանց վարժարանի դաստիարակ վարժուհին էր Օր Մարեան Տ. Յակոբեան, իսկ Պ. Յակոբ Թաշճեան մանկանցի դաստիարակ ուսուցիչը եղած էր այս տարի Կրթական հունձը զահացուցիչ եղած է ներկայ տարին ալ:

Կիւմիշեան վարժարաններու երկնեւ ուսանողութիւնն է իր 270: Կը դասախոսեն 5 այր ուսուցիչ եւ 3 ուսուցչուհիներու .

**ԵԿԵՂԵՑՈՅՑ, ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՒ ՈՐՔԵՐՈՒՄ
ՄԱՍԱԿԱՐԱԲՈՒԹԻՒՆ**

Եկեղեցւոյ, վարժարաններու եւ որքերու մատակարարութիւնը կը կատարէ Առաջնորդարանի կողմէն ընտրուած մասնաւոր մորմին մը ազգ խնամատարութիւն անունով. որ կը մատակարարէ ազգ. բոլոր հաստատութիւնները Առաջնորդարանի վերին հսկողութեան տակ: Երկու եկեղեցականներ կը գտնուին շուրջ Յ տարիններէ ի վեր, Առաջն. փոխ. Տ. Սերպիկ բնիս. Պուրմայնան եւ որբանոցին տեսուչ Տ. Սմբատ վրդ. Սալեան, որոնք օրինակելի եղբայրակցութեամբ կը կատարեն. իրենց հոգեւոր եւ բարոյական պարտականութիւնները:

ԷՎԵՐԵԼԻ ՖԵՇԽԱՅ

Կեսարիոյ թեմին կարեւոր գաւառամասը կը կազմէ Էվերէկ-Ֆեշխայ միացեալ թաղը, Տէվէլուի գայմագամութեան տակ: Այս վայրը իր գիւղերով ունի այսօր հետեւեալ թուահամարը:

ԷՎԵՐԵԼԻ. — 106 այր, 147 լին, 49 մանչ, 58 աղջիկ=360 հոգի

ՖԵՇԽԱՅ. — 205 այր, 228 լին, 54 մանչ, 65 աղջիկ=552 հոգի

Թօմարզա. — 44 այր, 55 լին, 22 մանչ 24 աղջիկ=145 հոգի

Ճիւճիւն. — 14 այր, 18 լին, 9 մանչ 15 աղջիկ= 56 հոգի

Համագումար 1113 հոգի:

Եկեղեց. եւ կրտական կեանքը



**ԳՐԻԳՈՐ ՎՃՆՅ.
ՊԵՏՐՈՍԵԱՆ,**

Կեսարիոյ Առաջնորդարանէն կարգուած: Տեղւոյն եւ շրջակայից մէջ, կը գտնուին 24 կոշկակար, 8 գերձակ, 18 երկաթագործ, 16 նպարագանեալ, 24 երկրագործ, 5 սափրիչ, 7 հիւսն, 10 կայեզործ, 14 կտաւագործ, 13 ատաղճագործ, 11 մանիքաթւրամի, 2 հացազործ: Մեծ մասով արհեստաւորները էվերէկ-Ֆեշխայիններ են: Ասոնք ընդհանրապէս թուրք դրացիներու զործացութեամբ կ'աշխատին ու կ'ապրին:

Էվերէկ-Ֆեշխայի միակ Եկեղեցին Ս. Թորոս որ 7-8 ամիսներէ ի վեր փակուած էր, Ս. Մեսրպեան երկսեռ վարժարաններուն հետ, վերաբցուեցան: Ժողովուրդը այնքան տաեն է ի վեր հոգեւոր եւ կրթական կեանքէ զրկուած էր:

Կեսարիոյ Առաջնորդարանի կողմէ հաստատուած թաղ. Խորհուրդի անդամներն են՝ Տիարք Նիկոլոս Քէլլէ-Ֆեշխան (Ատենապետ), Արշակ Մէմիզան (Ատենադպիր), Նշան Խոկէնտէրեան (գանձապետ), Փիլիպպոս Միթքէլլէան, Խաչատրւոր Արզումանեսն, Կարապետ Ծիննեան, Յարութիւն Գահրամանեան: անդամների:

Տեղւոյն հոգեւոր պաշտօնեան է Տ. Գրիգոր բնիս. Պետրոսեան Արմաշցի՝

Տեղւոյն հոգեւոր բնիս. Պետրոսեան Արմաշցի՝

Տեղւոյն հոգեւոր բնիս. Պետրոսեան Արմաշցի՝

Տեղւոյն հոգեւոր բնիս. Պետրոսեան Արմաշցի՝



ՍԵՐՈՎԱՆԻ ՊԻՆՅ. ՊՈՌԹՄԱԿԵՆԱՆ

Թալաս

Կեսարիոյ չքնաղ թագուհի Թալասի մէջ Հայերը, զբեթէ անցեալ տարուան թիւը կը ներկայացնեն, բայց ասսնը ալ, հետզհետէ ցըրուելու վրայ նն անզործութեան եւ ապրուսի զժուարութեան հետեւանքով։



Էջմիածն

Լիքրէրէի մէջ կը զտնուին, 12 տունն օ այր, 17 կին, 10 մանչ, 14 աղջիկ, =50 հոգին Մեծազոյն մասով երերազործութեամբ եւ տուները ծառայութեամբ կ'ապրին, այլեւս զուրկ եկեղեցին եւ դպրոցին Հոս կը զտնուի երբեմնի վարդապետ պարտիզակցի Տիրոք Սահակ Կիւլչէնեան շատ աղքատ ու լրուած վիճակի մէջ։

ԱՐԱԳ. ՔՃՆՑ.

ՁՅՈՎ. Ա. Կ Ի Մ Ե Ա. Ն

ԿԵՍԱՐԻՈՅ ՈՐԲԱՆՈՑԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ ՄԵԿ ՈՒՐՈՒԱԳԻԾԸ

(1922 - 1928)

1921 օգոստին կառավարութեան յանձնաբարութեան վրայ եւ անոր մասնաւոր ծախրովն ու հոգածութեամբը Պաղչէ Պաշչի աղջկանց Արամեան վարժարսնէն որբանոցը փոխադրուեցաւ կանխաւ նորոգուած Ս. Կարապետի վանքը, 750 որբ-որբուհներով, որոնց ամսական ծախրեր՝ 3500 ոսկի կը վճարէր Թալասի ամերիկ թըլիֆը: Տնօրին Հ. Միրատ Սալիխան իր պաշտօնեան ներով հաստատութիւնը այնպիսի նախանձելի դիրքի մը վերածեր էր որ, տակաւ հոգելոյս Տրդատ սրբազնի նախանձայոց ոգին սկսեր էր կարծես սաւառնիլ իր հիմնած հրաշալի վարժարանին ու շէնցուցած վանքին մէջն ու շուրջը: Վանքը այլիւս ներափ ու շուրջի ժողովուրդով յատուկ նշանակութիւն մը կ'ստանար իր հոգեւոր բարոյական եւ նիւթալիան կեանքով: Եւ այս ամէնքը կ'ըլլային շնորհիւ թորքը համատակասէր կառավարութեան թոլատու ոգին: Եւ այս կը շարունակուէր մինչեւ 1922 նոյ. 1, յորմէնիտէ երկիրը բոլորավին խաղացած, ճամբանները բացուած, որբանոցն ըսէր 1000ի մօտ որբերով բեռնաւորուած ու յոգնած, հարկ կ'զգացուէր փոխադրել տղաքը Պէյրութ:

Եւ ուստի, Առաջնորդաբանը իր ժողովականներով խորհրդակցելով ամերիկեան թըլիֆի ներկայացուցիչներուն հետ, նոյն տարւայն եւ ամսոյն այսինքն 19 նոյ. 1922 հիբակի օր, համաժայնութի կը վերցուէր Ս. Կարապետի որբանոցը 1000ի մօտ իր որբ-որբուհներավ: Նոյն առիթով միասին կը վերցուէին Պողագլեանի, Ազտաղ Մատէնի, Խօվկատի որբանոցները, Թալասի որբանոցներուն հետ, մօտաւ որապէս 2000 որբ որբուհներով: Այս կերպով ամերիկեան թըլիֆին պարտականութիւնը լրացած ըլլալով, այդ թուականէն կը բաշուէր ան վերջնականապէս Թուրքիոյ ներքին գաւառներէն:

1922 Թուականէն ետք կարելի չէր եղած փակել որբանոցը. հակաւակ Ս. Կարապետ վանուց որբանոցին փակման, երեք օր ետքն իսկ 25 երկսեռ որբեր կու զան վանք, բանի մը օր ետք 15 եւս, մինչեւ յունվար 100ը կ'անցնէր արդէն եկարու որբերուն թիւը: Ինքնին որբանոցը հաստատուեր էր ուրեմն: Այսպէս թէ այնպէս եկու ուներով ու գաղթականներով կեսարիոյ Առաջնորդաբանը կատարուած իրողութեան առջեւ կը գտնուէր: Սակայն դժուարին էր զործը վարել այլեւս, որնկ-

ՐԸԼՓՖԻ բարերար հոգածութիւնը չկար: Ուստի հաւաքուած 250 օրբ-որբունիներն եւս միախոնի ծախրով ու հոգածութեամբ ճամ-բռու կը դրուէին 1924 դեկտ. Յին զէպի Պէյրութ:

* *

1924 - 1928 ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆ

Քանի մը տողերով ներկայացուցինք 2 տարուան (1922-1924) այս շրջանը բայց նակառակ մեր այս համառօտազրութեան, բանք միայն թէ մ'բան դժուարութիւններ բաշուած են, այդ շրջանին 360 որբերու եկեւմուտէն մասամբ 250 հոգիներու մինչեւ Պէյրութ որեկոյիլը: Աւելորդ պիտի բլլար մանրամասնել հաստատուն ո դրիւր չունեցող եւ միայն պատահական նուէրներով կատաֆրուող հաստատութեան մը կրած նեղութիւններուն պատմութիւնը: Անցնելով մեր բուն բանիքին, կը յայտնենք թէ՝ 1924ի գեկային բոլորովմին պարագաւած չէր որբա-նոցը, այլ հիւանդիկի որբեր—, ծեր, պառաւ, կաղ, կոյր, հաշման-դամ եւ ապուշ, խենթ եւն. դժբաղդ բեկորներ, իրենց հեռաւոր ազ-գականներուն տարուելու շնորհէն զրկուած, մեծ ցուով կը տուայ-տէին, աշխարհի իրք ամենազժուախուարածանները նկատելով ինչպինք-նին: Բայց իրք իրենց նմանները հետզինէ զալ կ'սկսէին, միիթար-ուեր էին խեղճերը արդէն Այս վերջին շրջանը սակայն երկաթէ հա-ափիներ կրծելու չափ ամենազժուարին եթէ ոչ անկարելի էջեր կը պարանակէ: Ենի թական նոյն անձութիւ նկատենայն սաստկութեամբ, եւ որիի ծախողութիւններ գուանացուցեր էին Առաջնորդարանը: Վեր-ջին շրջանի ընթացքին, համեմատաբար սակաւաթիւ այս պատուապար-եանները աւելի բան թշուառ ու մերկ եւ անօթի մևալու դասապար-տուեր էին, նպաստներու անբաւականութիւննեւ: Սուացնորդարանը յա-ճախ կոչեր վը հրատարակէր, որոնք երբեմն արդիւնաւոր եւ երբեմն ալ ապարդիւն կ'անցնելին: Բարեսէրներ եկ աւելի Ազգ: Պատրիարքա-րանը՝ լծուած էին օգնութեան գործին համար զրելու ողորմածներուն: Աւելի վերջերը պալատայ մամուլ միանամուր լիզու կարած սրբայոց կոչեր կ'ընէ զրուատելով Կեսարիոյ որբանոցին կատարած զարծին կա-րիւորութիւնը երկար տարիներու ընթացքին: Այդ կոչերուն շնորհիւ, արքար ըլլանի ըսելու որ ազնուական հոգիներ իրենց միիթարական լուսաներով Կեսարիոյ որբերը յայտնի փանցումէ ազատեցին: Մա-մուլը իր բարերար վերը բառ ամենայնի արժեցուցած էր: Այսպէս որ-բանոցը նիւթական դժուարութիւններու մէջ շարունակեց իր ընթացքը, մինչեւ որ վերջերս վանք եւ որբանոց կը վերածուին զինուորական հիւ-ւանդանոցի եւ որբերը ու պատուապարեանները թիւով 120 կը փոխադրուին կեսարիոյ Ա. Հուսաւորիչ եկեւեցին ուր անոնք կ'սպասեն պետական թոյլուութեան փոխադրուելու համար Պէյրութ Պէլէկեան: Որբանոցը:

Այս կերպով կը փակուի նաեւ կեսարիոյ որբանոցի հաստատու-թեան համառօտ պատմութեան մէկ ուրուազիծը, իրը 10 տարուան բեղմաւոր շրջան մը բոլորելէ եաբ:

ՍԵՐՈՎԱԷ ՔՀԵՆՑ. ՊՈՒՐՄԱՅԵԱՆ

AVO

**ՍԵՐԱՍՎՑԻՈԾ Եւ ՕՐ ԽԵՂԱՋ ԽԵՂԵՐՈՒ ՄԷջ
գանուսող Հայերը**

Սերասվցիոյ քաղաքին մէջ 145 տուն Հայութիւն կայ, համագումար 450 հոգի. ասոնց հինգ տնւորը միայն տեղացի են ու բնակարան ունին. միւսները այլ և այլ տեղերէ տարազրեալներն ու վերչերս շրջակայ զիւղերէ եկած հաստատուածներն են: Ասոնցմէ երկուքը վաճառականու-



ԱՊՐԻԼԻՆ ՔՃՆՅ.
Ա. Դ. Ս. Ճ Ա. Ն Ե Ս. Շ

մէջ գտնուած փայտաշէն Ս. Սարգիս Եկեղեցւոյ մէջ, 160ի չափ երկուն

Երշակայ գիւղերու մէջ կը գտնուին 120 տուն Հայութիւն, համագումար 420 հոգի. չնեխն եկեղեցի, դպրոց, երկրագործութեամբ կ'ապրին, ասոնց մշակած զետինները գրեթէ ամրոզութեամբ աղաներու կը պատկանին. Կրօնական պարտականութեան համար Առաջն. Փոխանորդը տարին Երկու անգամ կ'այցելէ իրենց Բալուի, Զարշանճագի ու Տէրսիմի գիւղերու մէջ ալ 160 տուն Հայեր կը գտնուին. համագումար 700 հոգի Ասոնց մէջ կան արհեստաւորներ, բայց մեծ մասամբ երկրագործներ են աղաներու բով ծառայող: Ասսնք ալ չունին եկեղեցի, դպրոց. մինչեւ իսկ, տարագրութենէ ասդին բահանայի երես չեն տեսած:

ՑԻԱՐՊԵՐԱՐ

Թնակչութիւն.—Տիարապէքիրի մէջ, այժմ կան 60—70 տեղացի հայ ընտանիքներ, նոյնքան ալ ոչ տեղացի, Քաղաքէն գուրս, 2-3 ժամ հեռու քանի մը գիւղերու մէջ կը գտնուին 60-70 տուն ընտանիքներ,

որոնք կ'զբաղին երկրագործութեամբ, իսկ աւելի 10-15-20 ժամ հեռուն, քանի մը գիւղերու մէջ կայ (Լճէ, Հազրոյ, Պշերիկ) 250-300

տուն Հայութիւն մը, որուն գլուխութեամբ է հողակործութիւնը, գիւղացիներու մեծամասնութիւնը, թէպէտեւ բարեկեցիկ վիճակ մը ունի այսօր: Բայց, ցաւալի է ըսել որ, անոնք բոլորովին զուրկ են հոգեւոր միաթարութենչ, ու իրենց կրօնական պէտքերը կը հոգացուին ասորի վանականի մը կողմէ:

Եկեղեցի

Տիարապէքիրի մէջ կան երկու եկեղեցի, Ս. Սարգսի, որ այժմ կիսաւերէ, և Ս. Կիրակոս, որ ասկէ հինգտարի տուաջ հիւանդանոցի վերածուած էր, իսկ այժմ զօրանոց է: Կրօնական պաշտամունքները կը կատարուին փարիկ տան մը մէջ միայն կիրակի օրերը:

Թպրոց

Թպրոցն ալ գոյութիւն ունենալէ դադրած է վկայուած ուսուցիչ եւ ուսուցչունի չկայ. Հայ մանուկները մեծամասնաբար կը յաճախին թուրք թաղային դպրոցները, իսկ մնացածները կը դեգերին փողոցները, հակառակ անոր որ Տիարապէքիրի ժողովուրդը չափազանց դպրոցասէր է բայց բախտագուրք է այսօր:

Կայ Թաղական Խորհուրդ մը, եօթը անձէ բաղկացեալ, որոնք են,

Աւամ 8. Պետրոսեան (ատենապետ), Գառնիկ Պռութեան ատենապպիր), Տօնապետ Դէկորզեան (գանձապետ) Խաչառուր (Թարաւեհան (անդամներ՝) Օսվիաննեկս Շամիեան, Օսվիաննեկս Քէմաննեան, Խարակիս Կիրակսանեան, որոնք կը ինամեն ու կը պատսպարին հարիւրէ աւելի ազգին ազգատները, ու կը մատակարարին ու կը տնտեսին, ազգապատկան կալուածները, որոնցմէ գոյացած արդեւնքնին է որ կը սնանին պազին չգաւոր բեկորները:

Հայ-կարսիլի

Տիարապէքիրի մէջ, այժմ կան 20—25 տուն հայ կաթոլիկի Եկեղեցի, գլուխ չունին քանի մը կտոր կալուածներ կան, զորս կը նատակարարին իրենց ձեռքովը Հովեւոր հովիւն է, բնիկ Տիարապէքիրի Յովանի կը, Ամիրիսաննեան, 29 տարիէ ի վեր կը պաշտօնավարէ տեղոյն մէջ:

Հայ-բողոքական

Հայ-բողոքականներ հաս 4—5 տունէ կը բաղկանան, ունին քարոզիչ մը, որ միայն կիրակի օրերը կը խօսի թուրքերէն լեկուով:

Արհեստներ

Տեղւոյն գլխաւոր արհեստներն են. Երկրագործութիւն, Կոշկա-կարութիւն, Ժամագործութիւն, Հիւսնաւթիւն, որմաղութիւն, ման-բավաճառութիւն. իսկ գիւղացիք ընդհանուր առ մամբ հողագործութեամբ կ'զբաղին:

Հոգեւորականներ

Տիերապէտիսի կուսակալութեան մէջ Հայերուն միակ եկեղեցականն է Տ. Աշոտ քհնյ. Փափաղեան, 45 տարեկան, որ կը վարէ նաեւ առաջն. փոխանորդի պաշտօնը: Զեռնադրուած է իւ Ազիզի նախկին առաջնորդ Տ. Դիւտ Եպիսկոպոս Միթթարեանէ:

ՊՈՂԱԶԼԵԱՆ գաւառի (Եոզդա) կեդրոնին.

Եւ գիւղերու Հայութիւնը

Պողազլեան	100 տուն	600 անձ
Պողպշլա	85 »	600 »
Մէլէզ	5 »	20 »
Իյուէլի	8 »	25 »
Ֆադրալը	20 »	80 »
Պէօյիւք Զաթ	15 »	110 »
Կիւրտէն	16 »	90 »
Պէլպէրան	20 »	60 »
Մէնթէշէ	12 »	45 »
Իւրնէք	16 »	55 »
	<hr/> 297 տուն	<hr/> 1685 անձ

ԱՐՄԱՐԿԻՐ. — Քաղաքը իր շրջակայ զիւղերով ունի 1000ի մօտ բնակչութիւն, ընդհանրապէս քարեկեցիկ: Դպրոցէ զուրկ է: Առաջն. փոխանորդն է Տ. Գուրգէն քհնյ. Համբէեան: Արարակի եկեղեցին բաց է, ուր առաւօտ, երեկոյ կրօնական պաշտամունք կը կատարուի: Արտազաղթի հետեւանքով ժողովուրդը նետզիետէ կը նուազի:

ԱԿԱՆԱԾ և արաւարձաններուն մէջ. — Հարիւր յիսունի մօտ բնակչութիւն մը կայ մեծ մասամբ կիներէ բաղկացած, որոնք նիւթական անծուկ վիճակի մէջ կը գտնուին ու կարօտ են հոգեւոր միխթարութիւն:

ՄՅԱԼԱԹԻՍ. — Ունի 1200էն աւելի բնակչութիւն մը, որ կ'զբաղի արհեստներով եւ երկրագործութեամբ:

Ա.ՄՅԱԼԱԹԻՍ. — Ունի նոյնքան բնակիչ, որ կ'ապրի միեւնոյն պայմաններուն մէջ:

ՑԻՎՐԻԿ. — 130 հայ բնակութիւն ունի. մեծ մասամբ կարօտ վիճակի մէջ եւ զուրկ հոգեւոր եւ կրթական կեանքէ:

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՑՈՒՅԵԼԵԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՑ ՄԷՋ

1.— Գումզարուի Մայր եկեղեցւոյ վերատինութեան
հարիւրամեակը

Հերու, Հոկտ. 8էն սկսեալ մէիչեւ Հոկտ. 14, կրօնական հանդիպութիւններով տօնուեցաւ Գումզ գաբուի պատրիարքանիստ Մայր Եկեղեցւոյ վերաշնուրթեան հարիւրամեակը

Մայր Եկեղեցին վերաշնոր պագային մեծ բարերար թարու-


թիւն ամիրայ Պէզճեանի (Պագազ) շիրմին վրայ հոգեհանդստեան մասնաւսր պաշտօն կատարուեցաւ նախագահութեամբ Պատրիարք Ս. Հօր եւ մասնակցութեամբ քաղաքիւ Եկեղեցականներուն Վերջին օրը (Հոկտ. 14), կիրակի, պատարակեց Ս. Պատրիարքը, նմանը քիչ անդամ տեսնուած իուզն բազմութեան մը ներկայութեան, նայն օրը մատաղներ զենուեցան եւ բաշխուեցան ժողովուրդին Մայր Եկեղեցւոյ յորելինական հանդիպութեանց առթիւ լոյս ընծայուեցաւ պատրիարքան ուսումնասիրութիւնմը, զոր պատրաստած էր Պ. Յակոբ Պարֆանելեան:

ՅՈՒՐՈՒԹԵԱՆ Ա.ՄԻՒՐՈ.Յ 2.— Պատրիարքի Ս. Թագաւոր Եկեղեցիին իմինարկութեան

ԴՕԱՄԵԱԿՐ

1858 Մեւստ, 30ին օծուած՝ Պատրիարքի Ս. Թա, աւոր Եկեղեցին Հիմնարկութեան 70ամեայ յորելեանն եւս տեղի ունեցաւ մեծ շուքով եւ հանդիսութիւններով Պատրիարքեց Ս. Պատրիարքը, մատաղներ զենուեցան եւ բաշխուեցան ժողովուրդին:

Այս Եկեղեցին հիմէն կաւուցուած է Կարնեցի Կարապետ աղա Մուրատեանի կողմէ (1858), որուն, ինչպէս նաեւ իր կողակցին մարմինները թաղուած են Եկեղեցիի շրջափակին մէջ:



Ա. Թագաւոր Եկեղեցի (Գառքիսդ)

Սամարիոյ Աղօստախնամին յօրելեանը

Անցեալ տարի, ապրիլ 27ին (ուրբաթ) Սամաթիոյ Աղօստախնամի քառասնամեայ յորելեանը տեղի ունեցաւ տեղին Ս. Գէորգ եկեղեցին մէջ, մեծ հանդիսութիւններով: Այս առթիւ պատմական ուսումնասիրութիւն մը պատրաստուեցաւ Արքատակէս Ա. Քհնյ, Հիւարեանի կողմէ:

S. ՏՐԻԱՏ. Ա. ՔՀՆՅ. ՊՕՅԱՀԵԱՆ

Ծնած է Ակն 1868ին: Կանուխէն ընդդր կած է եկեղեցական առպարէզը: Աւելի քան երեսուն տարիներ անընդհատ ունեցած է օդապահը եւ անքասիր գործունէութիւն մը:

Մասնակցած է Կաթողիկոսական ընտրութեան, ուղենութեան լշմիածին, իր ծննդավայրէն իքը պատգամաւոր:

S. Տրդատ Ա. Քհնյ. անդամ ընտրուած է Ագդ. Բնդհ; Ժողովոյ եւ գոնական շրջաններու: Կոչուած է Կրօն. Ժողովոյ եւ այլ ազգամարմիններու անդամակցութեան:

Բնդհ. պատերազմի ընթացքին Կաթող. Պատր. Փոխանորդի օգնական եղած էւ Պատր. Փոխանորդներու բացակայութեան շընջաններուն եւս փոխանորդած է անոնց:

Հայրապետական պարգեւատրութեամբ լանջախաչի արժանացած եւ ծաղկեայ փելոն կրելու արտօնութիւն ստացած է, ի վարձ իր եկեղեցանուէր ծառայութիւններուն Տ. Տրդատ Ա. Քհնյ. Պօյա-



**Տ. ՏՐԴԱՏ
Ա. Քհնյ. ՊՕՅԱՀԵԱՆ**

Ճեան տարիներէ ի վեր ամենայն ձեռնհասութեամբ կը վարէ Մայր Եկեղեցւոյ աւագերէցութիւնը:

ՊՈԼՍԵՎՀՅԱՅԻ ԿՐԹԵՎԿԵՆ ՏԵՍՄԱՄՈՒԹԻՒՆԾԵՐ

Ա. ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ

Կեդրոնական-Սահմասարեան Լիսէ

Հիմնադիր՝ Խորեն Ճամբանան, ճնորէն՝ Պետրոս Աւրունի
Վարժարանը Լիսէի ամբողջական ծրագրով բարերեց արդիւնաւոր
շրջան մը (1927-28), եւ տուաւ չորս ընթացաւարտներ՝
Պ. Պ. Վահե Մեսիանան (Զանկըրը), Սարգիս Պալեան (Ինէ-



Սպ. Կեդրոնական վարժարանի ուշանուառներ՝
ինենց Տեօլէմին են

պօլու), Յովհաննէս Ստեփաննեան (Գասթէմունի) եւ Օհնիկ Բա-
լտեան (Պոլիս):

իսկ այս տարի պիտի տայ 9 շրջանաւարտներ:

AVO

Կեդրոնականի կրթ. պաշտօնէութիւնը, նոր տարրերով գորացած, կը բաղկանայ 8 մնայուն եւ 27 այցելու ուսուցիչներէ (Դը Թուրքերէնի):

1928-29 տարեշրջանին սկիզբը եւս տեղի ունեցան կարգ մը ան-Հրաժեշտ նորոգութիւններ, որով, այսօր անթերի ու տիպար հաստա-տութեան մը վերածուած է կեդրոնականը, շնորհիւ զոյտ ինամա-կալութեանց Ղալաթիոյ եւ Սանսարեանի) գնահատելի ջանքերուն եւ հոգածութեան:

Աշակերտութեան թիւը 200էն 260ի բարձրացաւ: Ենթա անքա-ւական ըլլալուն, կարելի չեղաւ ամբողջութեամբ ընդունիչ դիմոց աշակերտները:

Մանկապարտէզը, որ վարժարանին յարակից յարկաբաժին մը փոխադրուեցաւ, ունի 30 երկսեռ փոքրիկներ:

Մանամարեան Խնամրակալութիւնը կը շարունակէ հոգալ իր ձե-րիավարժ աներու ցերեկուան ճաշը, որ կը տրուի նոր ճաշարանին մէջ, արդիական, եւ վճարովի աշակերտներուն համար ալ դիւրա-մատչելի:

Աշակերտներու թիւին առաւելութեան պատճառով երկու զու-գընթաց դասարաններ (Ե, Եւ Է.) եւս բացուեցան:

Կրթասէր ազգայիններու ձեռնտութեամբ բոլոր գրասեղան-ները վերստին շինել մրուեցան:

Հաստատութեան մարզարանէն զատ, նոր գրօնարան մը եւս շին-ուեցաւ տղոց համար Դասարաններու տախտակամածները ծածկուե-ցան ամբողջ Տախոլիիովով, Վերջացող տարրուան մէջ ուժ տրուեցաւ գրադարանի ճոկացման, նաեւ աշակերտութիւնը պատեհութիւնը ունեցաւ, արձակուրդներէն ետք, յաճախ, ունկնդրելու եւրոպա-կան եւ արեւելեան երաժշ, ընտիր կտորներու, կոմիտաս Վրդի դաշնակին միջոցաւ:

Պեղազեան Լիսէ (Պագրղիոյ) (Ցերելեայ եւ գիօերօիլ)

Հիմնադիր-Ժնորէն՝ Պօլոս Պէզարքան: Իր հիմնարկութենէն ի վեր անընդհատ ծառայած է հայ կրթական մշակոյթին, հասցնելով (1907էն սկսեալ) 306 երկսեռ շրջանաւարտներ երկրորդական քաժնէն, եւ 50 ալ՝ Լիսէն:

Գետական արտօնութեամբ Լիսէի վերածումը տեղի ունեցած է 1926ին:

Պէզարքեան վարժարանի 1927—28ի ընթացաւալումերն են, —

Օրք. Հերմինէ Պալապանեան, Խոկուի Թուրոսեան, Նը-ւարդ Ռաֆայէլեան, Գարէրին Ամսիլիախս, Պ. Պ. Բիւզանց Շամլեան, Խյուարդ Գերձակեան, Արամ Պարոնեան, ... Յարու-րիւն Ֆրէնկեան, Նուարտ Փէստիմալնեան, Շակոր Սարքեան եւ Մելիք Գօջունեան:

Վարժարանը 1928—29 տարեշրջանին ունեցաւ նաեւ իր մանկա-պարտէզի քաժինը:

AVO

Էսաեան (Բերա)

Հիմնադիր՝ Գառնիկ Պէզոգեան, Տնօրիչ՝ Աւետիք Միհա-
ռոպեան:

Շուրջ 1200 երկսու աշակերտութիւն ունի, Մանկապարտէզի, Նախակրթարաններու եւ Աղջկանց երկրորդական բաժիններով: Ու-
սուցչ, մարմինը (մայուն եւ այցելու) կը բաղկանայ 65 հոգիէ, որուն
13ը թուրքիէնի ուսուցչէնուցուցչիներ են, իսկ 12ը մանկա-
պարտիզանուհիներ:

Էսաեանի 1927—28 տարեցրջանի ընթացաւարտներն են.

ԼՐԱՑՈՒՑԻՉՆ.՝ ԹԱՅԱԿԻՆ.՝ Օրգ. Անահիկ Միհարան
(Ավագ), ԱՅնա Ֆենգիեան (Թրփիս), Արմենուիկ Մաւարուէնեան
(Անթալիա), Արմինէ Շատուրեան (Պոլիս), Արշարույն Սիհանեան
(Պարտիզակ), Եւնիկէ Հազարեան (Կիսարիս), Զապէլ Տէմիրեան
(Պոլիս), Հրամայո Շիրինեան (Պաֆրա), Սարինիկ Հազրոյեան (Պո-
լիս), Սիրաման Գազարեան (Պոլիս), Վեհանյո Բարազանեան
(Պարտիզակ):

ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐԻՆ.՝ Օրգ. Արմենուիկ Գազան-
եան, Եւզինէ Գամայերեան, Սպարտէ Կամիկեան, Արմենուիկ
Տամանանեան, Մառի Հազբեան, Սիրվարդ Գալիմանեան, Ցա-
միկ Թիւրիւնեան, Նուրիանիկ Թումայեան, Սլիս Գազար-
եան, Շնորհիկ Գրիգորեան, Սևզինէ Մէրկերեան, Վարդուիկ
Խանպէկեան, Նուռայ Շիրանեան, Լուիզ Գարուսեան, Սիլիս
Ճէլալեան, Շնորհիկ Ելիսինեան, Թիւրկուիկ Խորապեսեան,
Սպառուիկ Թաշենեան, Մարիս Ազգուրեան, Սիրվարդ Գիւր-
երեան, Վարդազարդ Տիւրիկեան, Նարիկիկ Թէլզեան, Սիր-
զան Բարունակեան, Վ. Ճինկիօզեան Պ. Պ. Ժիրայր Սրամ-
պօլեան, Տեսիման Պահճէնեան, Նուռայ Պետրոսեան, Վա-
հազն Ս. Ասլանեան, Պերճ Խրինեան, Նուռայ Գաստարեան,
Կառասն Մանուէլեան, Սպառուրդ Գամերչեան, Խորապես Փէկ-
իվանեան, Ցալոր Բզմիւթեան եւ Ծուռարդ Կիւլպէնեան:

* * * Էսաեան աղջկանց նախակրթարանի ընթացաւարտուհիները
մեծ մասով կը հետեւին երկրորդական ուսման Մատադրութիւն կայ
աղջկանց բաժինը լիսէի գերածելու: Ասիկա անհրաժեշտութիւն մըն
է թերայի պէս կեդրոն թաղի մը համար, մանաւանդ տրուած ըլլալով
որ Էսաեանը աղջկանց միակ ազգային կրթական հաստատութիւնն
է: որ կրնայ ուսուցչուհիներ եւ մանկապարտիզանուհիներ հաս-
ցընել Պոլսահայ գարժարաններուն համար:

Հ. կատարած Բ.ական բաժնէն շրջանաւարտ են նաեւ Օրք. Առ. իմէն Մրհաբեան, Գոհարիկ Քիւրիւրեան եւ Վեհանոյց Շիօմանեան:

Նոր Գորոց (Նշան թաշ)

Հիմադիր՝ Օսվիաննես Հինոյլեան, պատ. Տնօրէն՝ Յ. Մէրտանեան:

Եռորչ 20 տարիէ ի վեր լուրի մազիկ արդիւնաւոր շրջանները քոռած է, ծառայելով կրթական խոչալին Ունի 100ի մօտ ցերեկեայ եւ գիշերօթիկ աշակերտութիւն մը, թ. ական եւ նախակրթարանի քաժիններով, նաեւ Մանկապարտէցի մատին:

1927-1928ի ընթացաւարտներն են Պ. Արտմ Զաղյարեան (Պոլիս) Մարզար Պարամինան (Պոլիս) եւ Յակոբ Շահինեան (Սպազ):

Բ. Ն Ա Խ Ա Կ Բ Թ Ա Բ Ա Ն Ն Ե Բ

Պիկնիեան-Մայր (Գումզ զարու)

Հիմադիր՝ Տօքթ. Հրանե Փետախմալինեան, Տնօրէն՝ Ցիգրան Կապաւեան:

1927-28ի շրջանաւարտներն են.— Օրք. Հերմինէ Թօփալեան, Նուարդ Զարքաշեան, Մատին Շէհիլեան, Լուսին Իչմէզեան, Արմենուհի Յալհաննէսինեան, Արփինէ Չափքեան, Մելինէ Թէրզեան, Կատարինէ Ճիշիբէնեան Արշալոյ Սարգիսեան, Ազնիւ Միւսլեան. Պ. Պ. Քերովէ Գանակլէնեան, Սանկտ Առևլթաննեան, Գամեր Անտոննեան, Նազարէթ Գույուռմէնեան, Արա Գոյշաննեան, Հմայեակ Տէօքմէնեան, Տիրան Համբարձումեան, Պուստ Վարժապետեան, Գառնիկ Անառթասեան, Բարգէն Թունդեան, Յովսէփ Տ. Յովսէփեան, Մարտիրոս Աղանեան եւ Պետրոս Խըպէեան:

Մեսրոպեան (Կիսիկ փառա)

Հիմադիր՝ Տօքթ. Պուրս Վարժապետեան, Տնօրէն՝ Միամբ Թարաւեան:

1927-28ի շրջանաւարտներն են.

Օրք. Ա. Բաբսելեան, Ա. Բարսոնակեան, Ա. Մուրատեան, Գ. Արսանեան, Է. Աճեմեան, Մ. Ազնաւորեան, Մ. Տ. Գրիգորեան, Ն. Ծառուրեան, Վ. Թորոսեան, Վ. Մաքուրտեան, Վ. Թօմպագմէնեան, Վ. Տօնիկեան, Վ. Պայտեան, Վ. Պասմաշեան, Վ. Գույուռմէնեան, Ալիքասան Գավզեան, Մ. Հաճեան, Յար. Աճէմեան, Ցովհ. Դլնեան, Ն. Անանիկեան, Վ. Կիրակոսեան եւ Ֆ. Խանճեան:

Արամեան Ռեննեան (Գարզիւղ)

Հիմադիր՝ Ներսէս Ներսէսեան, Տնօրէն՝ Մարքոս Թուրուեան:

1927. 8ի շրջանաւարտներն են.— Օրք. Անժէլ Քիւրքէնեան, Արսինէ Պարսեան, Մալվինէ Ժամկոյնեան, Անահիտ Միւրմէնեան, Պերճուհի Արսանեան, Հ. Քիւրքէնեան, Աղանի Սարաֆեան, Ալիս Ճիւլէրեան, Պ. Գեղար Աղապատեան, Սանկտ Առևլթան, Եղուարդ. Կիւլլապեան, Յարութիւն Յակոպեան, Գաւէն Թուրքեան, Կարապետ Թօլատեան, Յովսէփ Խորոգեան, Յարութիւն Եսայեան, Աւետիս Տէրտէրեան եւ Նուպար Պկրեան:

Ներսէն Երմոննեան (Ալիքիւտար)

Հիմնադիր՝ Սիրուն Տիոննեան, Տնօրէնուհի՝ Տիկ. Նոյնիմի Գրիգորիսիսան:

1927-8ի շրջանաւարտներն են.— Օրք. Բերկրուհի Խիւտավէրտեան, Հերմինէ Պետրոսեան, Մաքրուհի Մազմանեան, Շաքէ Աղասեան, Եացինէ Գալէնտէրեան, Պ. Պ. Նուրհան Գալֆայեան եւ Սարգիս Խաչուտեան:

Ճեմարտն (Ալիքիւտար)

Հիմնադիր՝ Սուլիխառ Սուլիխանսան, Տնօրէն՝ Միսամ Առւրեան:

1927-8ի շրջանաւարտներն են — Օրք. Ն. Գալֆայեան, Բերբրուհ Մատթէսսեան, էկլան Յատկալսւրեան, Սիրլարդ. Ներսէնեան, Վարդուհի Սահնտեան, Արագասի Տէօքմէժեան, Արփինէ Տելպէրեան, Սօնա Փէշտիմալժեան, Վարդուհի Քիւրքմէտեան, Պ. Պ. Վարդան Արիսանեան, Դէսրդ Բանթօլժեան, Սուրեն Գալֆայեան, Մկրտիչ Զէփիժեան եւ Լեւոն Պօյաձեան:

Սուրբ Խաչ (Ալիքիւտար)

Հիմնադիր՝ Յովի. Ազնաւոր, Տնօրէնուհի՝ Տիկ. Կիւլիկ Հայկլիս:

Ներսէնեան (Գնալը)

Հիմնադիր՝ Ստեփիան Շահիսեան, Տնօրէն՝ Համբարձում Հայնեան:

Թարգմանչաց (Օրբաղիւդ)

Հիմնադիր՝ Խորէն Սարգիսեան, Տնօրէն՝ Միհրան Պիւլ-Պիւնեան:

1927-8ի շրջանաւարտներն են.— Օրք. Հուփսիմէ Քիւթներեան, Հայկանոյշ Յարութիւնեան, Աղաւնի Թաշճեան, Պ. Պ. Մինաս Թէօլէտեան, Աթանաս Քէօթահեալլեան, Գրիգոր Թօփալեան, Ռուբէն Մեսրոպեան, Զարեհ Մելքոնեան, Թաղէսս Թաղէսսեան, Հրանտ Բարսւնեան, Օննիկ Յովհաննէսսեան, Վարդգէս Սեղրագեան, Կարապետ Գէպապէտեան, եւ Հայկազուն Կրժիկեան:

Թարգմանչաց (Առնաւուսզիւդ)

Հիմնադիր՝ Հրանտ Պէտրիսան, Տնօրէն՝ Միհրան Անանեան

Քաղեռումն (Պ. Հիսուր)

Հիմնադիր՝ Սարգիս Առաջապետան, Տնօրին՝ Օր. Մատի Զրաբեան:

1927-8ի շրջանաւարտներն են.— Օր. Արշալոյս Կարագեան, Ատրիխէ Յովհաննէսեան, Անդիխէ Տէյիրէնիսեան, Արեւալոյս Զ. Փափակեան, Նարկիս Կարապետեան, Հերմիխէ Մազլմեան, Արքունի Վ. Փոլարիեան, Պ. Պ. Արմենակ Թոռմածեան, Երևանդ Փաստչեան, Կարապետեան, Յազոք Է. Անտոնեան, Յակոբ Շիրինիսեան, Նուպար Կարապետեան, Վարդգէս Գաբրիէլեան եւ Վահագն Նահապետեան:

Մաքրումնեան (Պէջիկթաշ)

Հիմնադիր՝ Ռամայէլ Թափրապրումնեան, Տնօրին՝ Կարապետինեան:

Մերհամերնեան (Ֆերիզիւդ)

Հիմնադիր՝ Ազնիւ Տէր Անհորոննեան, Տնօրինուհի՝ Օր. Էլիզ Էլմասնեան:

Պօղոս Վառվառեան (Գումզարուի դուրսը)

Հիմնադիր՝ Գրիգոր Պույումնեան, Տնօրին՝ Սամակ Քեօսեան:

Հայկանոււեան (Եկեղիզարու)

Հիմնադիր՝ Սողոմոն Յովհաննէսեան, Տնօրին՝ Խաչիկ Զենոպեան:

Սահակեան (Սաւաքիա)

Հիմնադիր՝ Տօմք. Գրըգնեան, Տնօրին՝ Արմիխար Մարգեան:

Տատեան (Պազրղիւդ)

Հիմնադիր՝ Յակոբ Յակոբեան, Տնօրին՝ Օննիկ Մրապեան:

Ներսէսեան (Խասղիւդ)

Հիմնադիր՝ Հայկազն Սէմերնեան, Տնօրին՝ Առաջին Առաստեան:

Լեւոն Վարդումնեան (Թօվիզարու)

Հիմնադիր՝ Օննիկ Յարուբիւնեան, Տնօրին՝ Նազարէք Մագմանեան:

Պէզնեան (Գարբայ)

Հիմադրիս՝ Տօֆր, Թակրգեան, Տնօրէն Կարտապես Պոտիլիեան:

Խորէնեան (Պաղաթ)

Հիմադրիս՝ Նեւտոն Մելիմեան:

Տիպար Կրարան (Գայրզիւդ)

Հիմադրիս-Տնօրէն Տէր և Տիկ-Սուլրանեան:

1927-8ի շրջանաւարտներն են.— Օրք. Արշալոյս Փամպուգծեան
Նուարդ Տիլաբեան, Պ. Պ. Վարդան Իհմալեան, Յակոբ Լաֆձեան,
Ժիրայր Աճեմեան, Ժիրայր Մէրտինեան եւ Գառնիկ Միքայէլեան:

Գ. Ո Բ Բ Ա Ն Ո Յ Ն Ե Բ

Ազգ. Գարակեօգեան (Շիշի)

**Հիմադրիս՝ Խղուարդ Գարակեօգեան, Տնօրէն՝ Արտմ Նիկո-
ղոսեան:**

1927-8ի շրջանաւարտներն են,— Պ. Պ. Վազգարշակ Ժամկոչեան
(Զմշկածագ), Կարապետ Գանտիլճեան (Մարզուան), Արմենակ Ալիքսան-
եան (Պոլխ), Նուարդ Դերձակեան (Պոլխ), Խորէն Միլաքեան (Պոլխ),
Նեւտոն Ծատուրեան (Ալսաբազար), Հայկ Մաքինաճեան (Պրուսա),
Յակոբ Պէյլէրեան (Եալովա), Աւետիս Թօղժեան (Գասթէմունի), Յնիկ
Ամիրիսանեան (Զմշկածագ), Յովհ. Շ. Բաբկէնեան (Տէնիզլի) եւ Մը-
կոտիչ Միժեան (Կեսարիա):

Գալֆայեան (Խասզիւդ)

**Հիմադրիս՝ Աղաւենի Մայրապես Քէօւեան, Տնօրէն՝ Հմայեակ
Ուղուրիեան:**

ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

**Ազգապետի փոխանորդ
Օ Թ Ռ Ն Ճ Ի Լ Ս Ճ Ե Ա Ն**

Վարչական Ժողով

Անդ. Ա. Պ. Մանուկեան (Անենապետ)

Միհրան Ա. Ճենիզեան (Անենուզիր)

Ռ. Գակվենեան (Գանձապետ)

Ե. Ս. Մարտիկեան

Յովհաննես Ալիքսանեան

Տօֆր. Տօնիկեան

Կէտիկ Փաշայի Ազգ. Վարժարան

Հիմադրիս՝ Անդ. Ս. Մանուկեան, Տնօրէն՝ Լեւոն Այճեան:

AVO

ՀԱՅ ՎԱԹՈՂԻԿԱՆ ՀԱՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ



ՅՈՒՆԴԱՆԵՐԸ ՊԼԵ Ա.Լ.Ի.Ց.ՍՈ.Խ.Ա.Ն
Պատր. Տեղապահ Կարողիկէ Հայոց

ԲՆԴՀ. ԺՈՂՈՎ. (Նախառավես Աւագանիներու Ժողով)
(Կը բաղկանայ 34 անդամներէ)

Վարչական Ժողովոյ կազմը

Ալան Պօղոս	(Ատենապետ)
Հանեան Պօղոս	(Ատենադպիր)
Ազարեան Մելքոն	
Դամայուրեան Անքուան	
Դասապետ Ժօքր. Վէնսոն	
Լուսաւառեան Ռուբեն	
Միրունեան Վահան	
Տիւյմէնեան Փիէր	

Պատօնիութիւն

Առուրել Լուսաւարեան (դիւանապետ)
Գրեգոր Խոկէներ (բարոնուար)
Մխիթրաց Մխիթրաւեան (բարապան)

Թաղ. Խորհուրդներ եւ Հոգաբարձութիւններ:

(կազմուած են նետեւեալ տեղերու համար)

- | | |
|--|----------------|
| 1.— Ս. Յավիան Ռոկերեւան Խիելեցի | (Թախոյմ) |
| 2.— Յիսուս Փրկիչ | (Ղալաքիա) |
| 3.— Ս. Գ. Լուսաւորիչ | (Միջազիւդ) |
| 4.— Աննաւան Շըուրին | (Սամարիա) |
| 5.— Գերեզմանաւան Խորհուրդ | (Շիշի) |
| 6.— Կրք. Հրիստոկաց | (Սագրգ Աղան) |
| 7.— Ս. Յակովիայ Հիւանդանոց | (Բանկալիքի) |

Ս. Յակովիայ Հիւանդանոցի

Բժշկական մարմին եւ Տնօրենութիւն

- | | | |
|--------------|--------------------------|--------------------|
| Տօքր. | Վէճսան Գասապեան | (Բժշկապետ) |
| > | Լեւոն Մալխաս | (Վիրաբուժապետ) |
| > | Ռոկանեան | (Օգն. ,) |
| > | Զաերէնեան | (Հերթապահ) |
| > | Ս. Շահպազ | (Ակնարոյժ) |
| > | Թ. Զաբար | (Ռէօնքկէն) |
| > | Ռ. Գունեան | (Քիմիագէտ) |
| > | Ցառուրեան | (Քիրի եւ ականչի) |
| | Յէլուէփ Խօնուզեան | (Տնօրէն) |
| | Պիալիսան | (հառուակալ) |
| | Պ. Թօսփինեան | (բարոնուար) |

Հետեւեալ բաղաներու մեջ կան

Կղերական Առաջնորդներ եւ Ժողովրդապետներ

- 1.— **Էջմիածին**
- 2.— **Ցիարալէքիր**
- 3.— **Գէօրգիևս**
- 4.— **Ս.ռամս**

ՎԻՃԱԿԱՑՈՅՑ ՄԵԿ ՏԱՐՈՒԱՆ

ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ՀԻՒԱՆԴՐԻԹԵԱՆՑ

Ս. ՑԱԿՈՎԲԱՑ ՀԻՒԱՆԴՐԱՆՑ - ԱՆԿԵԼԱՆՑ

ՄՈՒՑՔ

Գ. թ.

ՀԻՒԱՆԴՐԱՆՑ ԻՆՉ

	ԸՆԴՀԱՆՈՒՐ			ԸՆԴՀԱՆՈՒՐ			ԸՆԴՀԱՆՈՒՐ			ԸՆԴՀԱՆՈՒՐ		
	ԸՆԴՀԱՆՈՒՐ											
Թոքային	.	16	16	.	14	2	.	16				
Շնչառական գործարանաց	8	55	63	.	50	8	5	63				
Սրտի, արեան երակներու	1	19	20	.	.	13	5	2	20			
Մարսողական գործարանաց	.	14	14	3	9	3	1	1	14			
Երիկամունքի եւ միզին գործանաց	8	57	65	4	30	24	10	1	65			
Զղային եւ ուղեղային	4	16	20	.	.	7	11	2	20			
Ուկորներու եւ յօդերու	2	16	18	2	4	10	1	3	18			
Զանազան	4	40	44	.	41	•	2	1	44			
Աղեթափութիւն	1	6	7	.	6	•	1	.	7			
Աղեթի խցում	.	4	4	2	1	•	2	1	4			
Մրբանի	.	4	4	4	4	•	.	.	4			
Գանսէր	1	4	5	.	.	3	2	.	5			
Աչքի	.	6	6	6	6	•	.	.	6			
Արգանդի	1	4	5	1	5	•	.	.	5			
Ֆիպրու Սարգու, Փլէկուն	.	3	3	3	•	2	1	.	3			
Քիթի	.	1	1	1	1	•	.	.	1			
Գումար	30	265	295	26	171	62	46	16	295			

AVO

ԵՌԵՀՆՈՐԴՈՒԹԻՒՆՆԵՐ

ԵՒ

ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

ԵԽՐՈՊԱՅԻ ԹԵՄ

Բարիզ-Պելիճինա.— Հոգեւոր հովիւ Վռամօսալուկ Սպակ. Քիպուրեան.

Մարտիխա.— Հոգեւոր հովիւ Թրիգորիս Սպակ. Պայամեան.

Մանչէոր. — Հոգեւոր հովիւ Դիեննդ Սպակ. Թուրեան.

Լոնտոն. — Եկեղ. պաշտօնեայ Մերուժան Քինյ. Տ. Խոսրով.

Ա.ՄԵՐԻԿԱ

Պոորըն. — Առ. Տեղապահ Աերովիք Ա. Քինյ. Ներշապուհ:

Գուլիթօւնինա.— Առաջնորդ Գուրեզին Սպակ. Խաչատուրեան:

Պուենոս Այրես.— Հոգեւոր հովիւ Օովի. Քինյ. Ամիրենց:

ԵԳԻՊԵՑՈՍ

Գուիրէ. — Առաջնորդ Թուրզում Արք. Գուշակեան:

Ազեբանդրիխա.— Առաջն. Փոխ. Մ. Վ. Վ. Սիրունեան:

ՍՈՒԻՉԻԱ

Հալիկա. — Առաջնորդ Աւշաւազյ Մ. Վ. Վ. Սիրունեան:

Պէյուր. — Առաջն. Փոխ. Աւելէն Վ. Վ. Վէժիանեան:

Խեգրու. — Առաջնորդ Պերու Արք. Սարանեան:

ՀՆԴԿԱ.ՍՏԱՆ

Խալկարա.— Հոգեւոր հովիւ Վահան Քինյ. Աղանեան:

Պօմպէյ. — Հոգեւոր հովիւ Ծովակիմ Քինյ. Բարսեղեան.

ՀԱ.ԹԻՇԻ.ՍՏԱՆ

Սախ Սպասար.— Հոգեւոր հովիւ Ծովակի Մ. Վ. Վ. Վ. Կարայեանան:

ՊՐԵԶԵՒԼԻՍ. — Հոգեւոր հովիւ Գարբիէլ Քինյ. Սամուէլեան:

ՊՄ.Բ.ՍԿԱ.ՍՏԱՆ (Աւագասական)

Բաւրիզ.— Առաջնորդ Ներաէս Արք. Մելիքքանզեան:

ՈՈՒՄԾԱՆԻԱ.ՊԵՍԱՐԾ.ՊԻՄ.

Պուբրէ. — Առաջնորդ Ծուսիկ Սպակ. Զօրապեան:

ՊՈՒԼԿԱ.ԱՐԻԱ

Սօժիա. — Առաջնորդ Սանիաննոս Արք. Ծովակիմեան:

ՑՈՒՆԱ.ՍՏԱՆ

Արէնք.— Առաջնորդ Խարապետ Խալկ. Մազլմեան:

Թրակիխ.— Առաջնորդ Մրուանդ Խալկ. Փէտակենեան,

ԿԻՊՐԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ (*)

Կիպրահայ գաղութը որ երբեմն ուներ միջեւ 40.000 բնակչութիւն, հիմա հազիւ 3500 անձերէ կը բաղկանայ, ու դարձեալ գաղութահայութեան լաւագոյն կեդրաններէն մէկը կը համարուի.

Կիպրահայութիւնը կը վայելէ Ազգային Մելիքնան վարժարանին վաստակաւոր ու տոհմային դաստիարակութեան օւ ուտները Յիշեալ վարժարանը հիմնեցին կիպրահայ երեւ և լիներէն՝ հանգ Արթրն Մուլքեանի ժառանգորդները, որոնք հնգացին անոր հիմնարկութեան ծառ սերը.

Կիպրոսի մէջ հիմնուած է նաեւ «Հայ Աղքատախնակ» ընկերութիւնը, որ կը ճգնի կիպրահայ կարուեալներուն օժանդակել:

Լիպրահայութիւնը ունի կարգ մը օգտակար միութիւններ, որոնք իրապէս անհրաժեշտ են գաղութահայութեան համար:

Նիկոսիոյ մէջ ունինք «Հայկական Ակումբար», որ ունի գրադարան մը եւ կը ստանայ գրեթէ բոլոր հայկական թերթերը:

Ակումբը ունի նաեւ երիտասարդական մասնաւոր միութիւններ, որոնք մերթ ընդ մերթ կը սարքեն ներկայացում, թէյտասեղան ու կաղանդի ծառ, որոնց հասոյթը ընդհանրապէս կը յատկացուին տեղույս ազգատներուն:

Կիպրոս բարեբախտ է իր ծոցին մէջ վայելելուն համար նաեւ Մելիքոնեան կրթական հաստատութիւնները:

Յիշեալ հաստատութեան մէջ կը պահուին աւելի քան 370 երկուուր դեռափթիթ որբեր եւ որբուհներ, որոնց կը տրուի առողջ դաստիարակութիւն մը ու բարոյական եւ ֆիզիքական անհրաժեշտ ուսուցումներ:

Մելիքոնեան կրթանոցը ունի մեծ ու փոքր 8 շենքեր, որոնցից երկու հոյակապ եռայարկ շենքերը յատկացուած են, մանզերու եւ աղջիկներու իրս յարկաբաժին:

Կրթանոցը ունի նաեւ, արհեստանոցի եւ մանկապարտէզի յատուկ մասնաբաժիններ, ու իր սեփական մարզադաշտը, ուր երկսեռ արիները կ'ունենան իրենց կանոնաւոր մարզանքները:

(*) Տեղի անձկութեան պատճառով կարելի չեղաւ ամբողջութեամբ հրատարակել Պ. Մագսուտեանի ուսումնասիրութիւնը կիպրահայ զաղութի մասին:

AVO

Մելքոնեան կրթանոցի տնօրէնութիւնը կը վարէ Պ. Դ. Գիրակոս-եան, աշակութեամբ շատ կարող ուսուցչական մարմի մը:

Որբանոցին կը է նաեւ բարերար Կարապետ Մելքոնեանի հիանալի ապարանքը, ուր բարերարը ամառուան քանի մը ամիսները անցընելու սովորությւնը ունի: Սոյն հոյակապ շէնքերը, որ համայն կիպոսի լաւագոյն շենքերն են ու հիացում կ'ազդեն օտարներուն՝ ձեռակերտն է հոչչակաւոր ժամանական:

Ազգային վարժարանը ունի իր «Սանոց եւ Սանուհեաց» միութիւնները, որ իրապէս կը սատարեն մատաղ սերունդին մտամշակու-մին, իրենց սարքած գրական լարաններուն ու փոքր գրադարանին շնորհիւ:

Ուսինք նաեւ Հ. Մ. Բ. Մ.ի կիպրոսի մասնաճիւղը, որ ծանօթ է եթք աշխարհիս բոլոր կողմերը գտնուած 97 մասնաճիւղերէն ունիւ:

Հ. Մ. Բ. Մ. ամարմնակրթական բաժինն զատ, ունի նաեւ գիշերային դասընթացք մը: 1927—1928ի շրջանին, Հ. Մ. Բ. Մ. ամարքեց քանի մը ընտիր մարզահանդէսներ, զեկավարութեամբ վաստակաւոր մարզիչ Պ. Օ. Եազմաճեանի: Փութացին նաեւ հազարաւոր օտարներ:

Լառնաքայի ու Ֆամակուսոյայի մէջ, ունինք միութիւններ ու գրադարաններ, որոնք բոլորն ալ կը ծառայեն կիպրահայութեան մէջ ստեղծելու գրական եւ մտամշակութային շարժում:

Նիկոսիա

ՆՈՒՊԱՐ ՄԱԿԱՐՈՒՑՆԱՆ

ԴՊՐՈՑԱՍԻՐ ՏԻԿՆԱՆՑ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

49 տարիներ առաջ, Պուսոյ մէկ արուաբճանին, Օրթաքէօյի մէջ կազմուած է այս ընկերութիւնը, նախաձեռնութեամբ քանի մը տիկններու եւ օրիորդներու, որոնք այն ժամանակ իսկ զգացած են թէ ժուզվուրդի մը բարոյականին ազնուացումն ու բարձրացումը կախում ունի կողջ գաստիարակութենէն:

Իսկոյն համեստ յարկի մը առակ կազմակերպած են բարձրագոյն վարժարան մը՝ ուր ընդունած են աղքատիկ, չքաւոր ընտանիքներու և սման ընդունակ աղջկները:

Այդ գրութեամբ երկար տարիներ Դպրոցասէրը օրինակելի յարատեւութեամբ առաջ տարած է իր գործը, շարունակաբար հայ-թայթելով ազգին կարող ուսուցչուհիներ, որոնք զրկուած են մանաւանդ գաւառաները հայ մանկակին դաստիարակելու:

Եկած են փոթորիկներու, խորչակներու դժնդակի շրջանները Դպրոցասէրը արիաբար կուրծք տուած է ամէն խոչնդուակի եւ միշտ

AVO

պահած իր հաստատութիւնը կարելի եւ նոյն իսկ անկարելի էմբջոցնեռով. հաւատարիմ իր նպատակին Համաշխարհային պատերազմէն յետոյ, երբ որբերու խումբեր դիմեցին Պուխ, իսկոյն Դպրոցաէրը իր հիւընկալ յարկին դռները բացաւ ու ողջագուրանքով ընդունեց այդանոք եւ անսուաղ աղջիկները իր ծոցին մէջ, մայրական ինամքի ու գուրգուրանքի առարկայ ընելով զանոնք: Յանդկնութիւն մըն էր թերեւս իրենց ներ պիտօնվով 300 որբուհի ընդունիլը, բայց այդ տիկինները չփիտցան վճատիլ ու գիրոցին ժողովուրդին որ օգնութեան ձեռք կարկառեց միշտ իրենց Դպրոցաէրը պահ մը կրկին ուսումնարան մը վերակազնեց որբանոցին մէջ, մինչեւ այն թուականը, ուր ստիպուեցաւ մեկնիլ Յունաստան միշտ ծանրաբեռնուած իր 300 սանուհներով: Յունաստան աննպաստ ըլլալով իր պայմաններուն, անկէ անցաւ Մարսէյլ, ուր գաղթական թէ բնիկ ազգակիցներ լաւագոյն ընդունելութիւնը ըրին իրեն, եւ այժմ վերջ տալու համար իր թափուայս կեանքին, եկած հաստատուած է թարիզի մօտիկ արուարշաններէն Տէնսիի մէջ, ուր բաւական թիւով հայութիւն կայ:

Բոլոր այն ազգայինները որոնք կ'երթան այցելել Տէնսիի վարժարան-որբանոցը սրտերնին ուրախութեամբ լիցուն կը մեկնին ի՞նչ հրաշք է այդ որ, այդ-քան նիշար պիտօնէով կարելի կ'ըլլայ այդքան լաւ կազմակերպուած հաստատութիւն մը պահել, ունենալ 250 սանուհներ, ամէնքը կայտառ, զուարթ եւ ուրախ, քարեկեցիկ ծնողաց զաւակներուն պէս. կը ինգան, կ'երթեն, կ'ուսանին ու օրերը կը սահին երջանիկ: Երբեմն ալ հարսնիքներ կ'ըլլան: Ֆրանսայի մէջ պանդուխտ երիտասարդը երբ ամուսնութեան ելլէ, կը դիմէ Դպրոցամէր, լաւագոյն հայ աղջիկը հոն է, համեստ, կրթեալ ու ընտանեսէր:

Եւ ով որ գեռ կը տարակուսի թէ հայ կինը բան մը կրնայ ընել, գործ մը գլուխի հանել, կ'արշնայ իր տարակուսանքէն, երբ այցելէ Դպրոցամիքաց վարժարան:

Վերջերս թարիզի մէջ կազմուած է Դպրոցամէրի կեդր. Վարչութիւնը հետեւեալ անդամուհներէն:

Պատ. նախագահ՝ Տիկ. Նոյեմի Պատվամանեան, Տիկններ՝ Ֆրենելինն եւ Էլենան (պատույ անդամուհի), Ա. ատենապետ՝ Տիկ. Անայիս, Բ. ատենապետ՝ Օր. Թ. Պալքարաց, Ա. ատենապիր՝ Տիկ. Ճեսեեւեան թ. ատենապիր՝ Տիկ. Ս. Ռազմինեան. Գանձապետ՝ Տիկ. Ս. Խանենեան, Հայէն. տնօրէնուհի՝ Տիկ. Մարտա. իսրականներ՝ Տիկ. Ա. Սամբռեան. Օր. Ն. Սիմօնեան Տիկ. Զ. Սարգիսեան եւ Տիկ. Զ. Պարտիզանեան:

AVO

ԳՐԱԿԱՆ ՀՈՒՆՁՔԸ 1928ԻՆ

Տարեցոյցին էջերը թոյլատու չըլլալով առանձին առանձին ներկայացնել վերջացող տարուան հրատարակութիւնները եւ վերստծել անոնց գրական արժեքը, կը բաւականանք յիշատակել միայն այն երկերն ու թարգմանութիւնները, որ տրամադրուեցան խմբագրութեանս՝ իրենց հեղինակներուն եւ թարգմանիչներուն կողմէ:

Ա Ն Ց Ա Ծ Օ Ր Ե Ր (Ա. Մ Ա Լ Ի Շ Ս Ա Ն Ի)

Թուշամատեան Գատրզիւդի գրական երեկոյթներու (1892—94), Ժամանակակից գրական եւ ազգային դէմքերու յոշագրութիւններով եւ գրչի սիրուն խաղերովը համեմուած յիշատակարան մը, պատկերագրգ, որ լոյս ընծայուած է Բարիգի գեղարուեստական հայ տպարանէն, մաքուր տպագրութեամբ:

Յառաջաբանը զրի առած է Պ. Արշակ Զօպանեան,

Ս Ի Դ Օ Ն Ն Ա (Ն Ե Ա Ն Պ Ա Շ Ի Վ Ա Շ Ե Խ Ա Ն Ի)

Տպագր. ՆերմՍէՍ, Բարիգ: Հաստոր արդիական արուեստով գեղանկարած է Պ. Մ. Քէպապինան: Սկիզբը դրուած է Պ. Սրտաշէս Յովհաննէսեանի մէկ գրական ուսումնափրութիւնը, որով ի յայտ կը բերուի երիտասարդ հեղինակին գրական դիմացդութիւնը, իր ամրողշական երեսներով:

Նշան Պէշիկթաշլիսան, իր այս հոգեքանական երկով, որ քագուած է Յիսուսի կեանքին, իր Ընկեր Շահազարով եւ իր երգիծական ինքնաւ տիպ գրութիւններով ու շագրու յայտնութիւն մը նդաւ մեր նոր գրականութեան մէջ:

ՄԱՏԱՄ ՊՈՎԱՐԻ (Ա. Ֆ Ա Լ Օ Փ Ի Ռ Ի)

Բրգմ. ՅՈՎՈՒԿ Պ Ա Շ Ի Վ Ա Շ Ե Խ Ա Ն Ի

Տպագր. Մ. Յովակիմիան: Տարուան կարեւորագոյն թարգմանական երկը կարելի է համարել Ստուար հատոր մը. սկիզբը դրուած են շահնեկան ծանօթութիւններ կ. Ֆլուկէո կեանքէն:

Արդի աշխարհաբարին նրբութիւններուն ծանօթ՝ Պ. Յ. Պէշիշեան յաջողած է կենդանի ու բարախուն լիզուով մը պահպանել վէպին հարազատութիւնը, թէ՛ իր ողիին եւ թէ՛ իր գրական արժեքին արտայայտութեանը մէջ:

ՓՐԿԱՐԱՐ ՎՀԵՍՈՒԹԻՒՆ (ԽԱՅԹ ՓՇՈՅԻ)

Թրգմ. Օր. Ա. ՐՃԱԿԱՆ Հ. ԱՆՏՈՆՅԱՆ

Տիկ. Զ. Ասատուրի (Սիպիլ) խոստմալից աշակերտուհին Օր. Ա. Անտոնեան, լաւագոյն, ճաշակաւոր ընտրութիւնը ըրած է, մեր լեզուին վերսծելով այս ընբուշ վէպը, որ իր ճրանանգի դրույգներով եւ իր ազնիւ ցանկութիւններու վսեմ իտէալով ուղեցաց մը կրնայ ըլլալ նորահաս սերունդին համար:

Արդի աշխարհաբարին թարմ եւ առողջ տարրերը կը գտնենք այս թարգմանութեան մէջ. լիզուի մարրութիւն եւ բառ երու նուրբ ընտրութիւն, զայտափարական եւ արտայայտութեան ընդհանուր ներդաշնակութիւն, որոնք յատկանիշն են յաջողագոյն երկի մը. (Ճպագր. Յ. Մէթեան):

ՎԻՔԹՈՐԻԱ (ԱՆՈՒՏ ՃԱՄՑՈՒՆԻ)

Թրգմ. Տ. Ա. Հ.

Նորվելիացի մեծանուն զրագէտին այս զմայլելի վէպը, որ նօպէլեան մրցանակին արժանացած է, կարեւոր տեղ մը գրաւեց հայ թարգմանական զրականութեան մէջ, թէ՛ որպէս արուեստի գործ եւ թէ յաջող արտայայտութիւններէն մէկը՝ արդի աշխարհաբարին:

Ճպագրութիւն Մ. Յովակիմեան:

ԱԲԲԱՅ ՔՈՆՍԹԱՆԹԷՆ (Լ. ՀԱՅԻՎԻ)

Թրգմ. ԵԽԱԳԻՄ ՕՏԵՎՈՒ

Մեծանուն գրագէտ Գրիգոր Օտե մէի յառաջարտով վրասին լոյս ընծայուեցաւ Հ. Կոշտաբեան գրաան կողմէ. Թարգմանուած երկը ծօնուած է ամրոց Օտեան գերդաստանի յիշատակին. Խղճտութեամբ ու խնամով մեր լեզուին վերածուած այս վէպը յանձնար թիվ է բալոր գրասէրներուն:

Նոյն գրատունը լոյս ընծայած է նաև Արքիար Արքիարեանի Խնդամոլիկ Աղջիկը (վէպ ազգ կեանրէ), Տօրի. Փաշայեանի Աղջկան մը յիշատակարանը, Մոլիէուի Սէեր թիւի է, Պետրոս Դուբեանի Սեւ Հովերը (ազգ. պատմ. թատերախաղ) եւ Ա. Քոնէէի ու Կ. Սորպէյի Թագաւորը կը ձանձրանայ կատակերգութիւնը՝ (թարգմանութեամբ Զ. ՆեՄթէի):

AVO

ԱՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՔԵՊՈՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԾՈՐԸ

Գէորգ Արք. Արարատեան անցնազ տարրւան մէջ լոյս ընծայեց եր -
կու գրքեր. 1.— Կենացի դասը մոլորին Անեռու հանիչէպ, եւ 2.—
Ականացից հօթեակ (Տպագր. «Կիւթէմպէրկ» Կ. Ն. Մազասնեան):
Երկու ճրատարակութիւններն ար առաջինը աշխարհական եւ երկ -
րորդը Եկեղեցական մարդին մէջ կը ծգտին իրենց ճրանանդիչ բովան -
դակութեամբ մարտուր կինցադի մէջ թէլադրանը բերել հանրութեան:
Երկու գործերուն մէջ ալ երեւան կու զան Արարատեան Ս.ի ինքնայա -
տուկ ոճը ինքնեկ արտայատութիւնը: Կենացի դասը ծօնուած է իր
եղաօր հօգելոյս Վարդան քննյ. Արարատեանի, իսկ երկրորդ երկը՝ Հայ
կղերին:



ՀԱՅ ԿԻՒ

**ՊԵՐԿՈՉԵՐԴ ԿԵՆԱՅՑ ՏԱԿԴԵԱ,
ԿԻՍԱՄԱՅՑ**

Միակը իր ժամակին մէջ 10րդ ՏԱՐԻ

ՏԵՐ ԵՒ ՏԻՈՐԵՆՈՒԻ ՀԱՅՎԱՆՈՅԸ ՄԷՌԴ

Տարեկան բաժնեզին 400 դր. եւրոպա 75 դր.

Եզրակաց. 1 եղ. եւ Ամերիկա 3½ տոլոր
ՀԱՅԱՅՑ.՝ Պոլիս, Բարո Բարուակիդ 192



“ՀԱՅ ԽՈՍՆԱԱԿ,” ԿՐՈՆԱԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ

Ա. Մ Ա Ս. Գ Ի Ր

1929 յունիարին, սոյն ամսօրեայ պարբերագիրը կը
թեւակուէ իր կինզերորդ տարեցրջանին մէջ, նպատակ ու -
նինալով ժողովրդեան ճանչցնել ու սիրցնել Հայ. Ս. Եկե -
ղեցին, իր մարտուր դաւանանքով եւ Ս. Կորհուրդներով,
ու կազմէլ մասնաւորապէս նոր սերուրդին մէջ առողջ նկա -
րագիր, բարոյական, շահագրգրական ուսուցումներով եւ
պատմուածէ նկրով:

Տարեկան բաժնեզին՝ Թուրքիա 200 դրշ. Արտասահման
2 տոլար:

Հասցէ՝ Զարմայր Ա. քննյ. Կեզիւրեան, Տնօրէն. Խմբար -
գիր Հայ կոսնակի, Պոլիս, Բանկալթի, Բութարկղ թ. 16:-

AVO

ԱՆԴԱՐՉԱ ՄԵԿՆՈՂՆԵՐ

Շ Ո Ւ Շ Ա Ն Ի Կ Կ Ո Ւ Բ Դ Ի Ն Ե Ա Ն

Նախորդ՝ տարի, տրդէն իսկ լոյս տեսած ըլլալով Տարեցոյցը, կարելի չեղաւ արձանագրել մահը Տիկ. Շուշանիկ կուրզինեանի, որ առաջին քերթողուհին է Կովկասահայերուն մէջ։ Անիկա իր քննոյց

ու սրտայոյզ քննարը 90ական թուականներէն ի վեր թրթուացուց առաւելապէս թշուառներուն, բանուորին, գիւղացիին եւ տշիատանքի զահերուն համար իր երգերը ամէնքն ալ սրտագրաւ, կը զեղաւն անկեղծութեան, զարովի ու տառապանքի բարեփոստն շունչով։

Տիկ. Շուշանիկ կուրզինեան ծնած էր 1876ին Աղէքսանդրաքօլ։ 16 տարեկանին սկսած է երեւալ արեւելահայ պարգերականներու մէջ։ 1907ին լոյս ընծայեց բանաստեղծութեանց հատոր մը, «Եւրօւոյի Պօղանջներ» խորագրով Այնուհետեւ շարունակած է աշխատակցիւ զանդէսներու, տարեցոյններու եւ օրաթերթերու։

Տիկ. Շ. ԿՈՒՐԶԻ ԵՐԵՎԱՆ

Իր թաղումը 1927 նոյ. 27ին տեղի ունեցաւ կոլլասի մէջ, սըրտառուց հանդիսաւորութեամբ։ Տաղանդաւոր քերթողուհին իրենց վերջին յարգանքը ընծայեցին «Հայ գրական ընկերութեան», «Հայ աշխատաւոր գրազների միութեան անդամներն ու բոլոր ապրուեա գըրողները, ուսանողներ եւ գրականասէրներ։

Հ Ր Ա Ն Տ Ա Ս Ա Տ Ո Ւ Բ

Ցունիս 5ին մեռաւ Գնալըի մէջ։ Ցուզարկաւորութիւնը տեղի ունեցաւ թերայի Ա. Երբ, եկեղեցիին մէջ, նախագահութեամբ Ա. Պատրիարքին։ Իրենց վերջին մեծարանքը ընծայեցին ազգ։ Մարմիններու, մամրոյ ներկայացուցիչներ, մասարականներ, եւայլն։

(Հետանու Աստառուի ինքնակենսագրութիւնը տեսնել էջ 30—37)

Հ. ԽՈՐԵՆ ՍԻՆԱՆԵԱՆ (Մխիթարեան)

Ենած է Կուտինա, 1867ին: 17 տարեկանին սքեմ կը կրէ Ս. Ղազարի վանքը և 1892ին բահանայ կը ձեռնադրուի: Հ Սինանեան տարիներ ուսուցչական պաշտօն կը վարէ Մխիթարեան (Գատղզիւղ) և Մուրատ Ռաֆայէլեան վարժարաններուն մէջ Ուսողութեան և աստեղագիտական ճիշդերուն մասնաւոր հակում ցոյց տուած ըլլալուն համար, կը զիկով Բատուայի համալսարանը, ուր կը զարգացնէ այդ զիտութիւնները:

Հ. Խորէն Սինանեան զիտական տննութիւններ և ուսումնասիրութիւններ հրատարակած է Բազմավիճակի մէջ Վահճանեցաւ վերչացող տարրուն առաջին ամսուն Պոլսոյ մէջ:

Թ Է Ո Դ Ի Կ (Լալիթիցնեան)

Ենած է 1873 մարտ 5ին Սկիւտար իր ուսումը՝ ստացած է Ճեմարան, նոր դպրոց և Պէրպէրեան վարժարաններուն մէջ: Ուստաղական

շրջանէն սկսած է աշխատակցիլ պոլսահայ թերթերու և պարրերականներու Ծառւմասիրած է Պոլսոյ գաւառաբարբառը, որ «Պոլսոյ Հայեալոր» անունով, ստուար զործմը (անտիպ), արժանացած է իշմիքանց զրական յանձնաժողովի Ա. Մրցանակին:

1907ին Թէոդիկ ձեռնարկած է հրատարակութեանը իր Ամենուն Տարեցոյը-ին, որ միայն բանի մը տարուան ընդհատումով, միշտ շահեկան պէսպիսութիւններով շարունակուած է մինչեւ 1929: Այս տարուան հատորը զեռ չաւարտած փակց իր աչքերը (25 մայիսին) Բարիզի մէջ, ուր հաստատնած էր վերջիրու:

Թ Է Ո Դ Ի Կ

Պէոդիկի հրատարակած ուրիշ երկերն են Տիպ ու Տառ, Կապանիր (պատմուածքներ), Ցոււարձան, եւլու, եւլուն, կը թողու նաև՝ անտիպ աշխատութիւններ և զանազան զրութիւններ՝ ցրուած օրաթերթերու և պարբերթերու մէջ:

Թէոդիկ երկար տարիներ իբր համարակալ պաշտօն վարած է առեւստրական հաստատութեանց մէջ: 1922ին Գորփու մեկնելով, հոն զտղոն վարեց իբր ուսուցիչ նախ Աքիլլէննի Ռլլիթի և յետոյ Լօրտ մէյլըս Ֆօնտի որրանոցներուն մէջ Յետոյ 1926ին Կիպրոս փոխադրուեցաւ իբր համարնկալ Մելքոնեան կրթական հաստատութիւններուն:

Գ.Ա.Հ.Ր ԱԼՄ Ս ԵՎԻ Ո Ւ Խ Հ

Յաւովիկարձանագրենք Տարեցոյցիս երիտասարդնեւ խոսամնաւ.



Վ. ՍԵՎՈՎԻՆԻ

Այս աշխատակիցն մահը: Վ., Սեւունի օտար գրական երկերը մեր լեզուին վերածելու եւ մասնաւորաբար եւրոպական գրական կետնքը մեզ ճանօթացնելու գնահատուիք աշխատաթեան նուրբուած էր Վ. կազմակերպ մատենաշարը, ուրիշ հետպհետէ լոյս բնծայից շահեկան ու փառաւուած երկերու թարգմանութեանները, որոնք իր մօս կը հաստատէին գրական նուրբ ճաշակ եւ խոր հակացզութիւնն:

Վ. Սեւունի աշխատակցած է զանազան պարբերականներու եւ օրաթերթերու նոր սերունդը կը կորսնցնէ իր շատ համեստ մշակներէն մէկը,

Տ. Գ.Ի.Տ Ե Գ Ի Ս Կ Ո Պ Պ Ո Ս

Համալսարանական կրթութիւն ստացած Մայր Աթոռի ուսեալ եկեղեցականներէն Թողած է ձեռագիր աշխատութիւններ եկեղեցւոյ պատմութեան և բանասիրական նիւթերու վրայ: Վարած է Առաջն, Փոխանորդի պաշտօններ, նաև՝ Սեւանայ Վանքի վանահայրութիւնը:

Ա.Բ.Սէն Ծ. Վ.Ր. Վ.Հ.Շ.Ի.Ն.Ի

Ծնուած է Սկիւտար: Որդին է Սկիւտար Ս. Խաչ եկեղեցւոյ երրեմնի տաւգերէց Տ. Խորէն Ա. Քինյ. Փափառանի, Վարդապետ ձեռնազրուած է Առև. Արքեպի. Պարզեանցէ: Փամանակ մը մնացած է էջմիածին յետոյ զրկուած է Խումանիա և Պուլիկարիա, ուր իրեւ հոգեւոր հոգիւ և ուսուցիչ լուս յիշատակ մը թողած է: Գտնուած է Ամերիկա իրեւ հոգեւոր հոգիւ և Օսմ. Խանմանազրութեան նոչակումէն յետոյ վերադարձած է Պոլիս և անգամակցած է նոյն ատենի Կունական փողոցին:



Առաջ վարած է Առաջն. Փոխանորդի պաշտօններ Էտիրնէ և հզմիր: Վերստին հրաւիրուած է Ամերիկա իրեւ հոգիւ ու յետոյ կոչուած է Ամերիկայի Հայոց Առաջն. Պաշտօնին. ի վերջոյ հրաժարելով Պոլիս վերադարձած և քարոզիչ կարգուած է Պէշիկթաշ-Օրթազիւզ թաղերուն: Հանգուցեալը իր բարեհամբոյր բնաւորութեամբ կը վայելէր անբասիր եկեղեցականի համբաւ:



ՆԵՐՄԱՆ ՔՀՆՅ.

ՆԵՐՄԱՆ ՔՀՆՅ. ԶԻՒՄՐԻՒԹԵԱՆ

Բնիկ Պրուսայի ձէրբան դիւ-
ղէն, եղած է ուսուցիչ և տարի-
ներ առաջ քահանայ ձեռնադրուած
է Յովհ. Արքեպ. Արշարունիք։
Տարագրութենէ Պոլիս վերադարձին
Ֆերիզիւղի Եկեղեցիին մէջ քահա-
նայագործելու կոչուած ու իրեն
հոգեւոր հովիւ ու պարտաճանան
պաշտօնեայ վայելած է թաղեցի-
ներուն համակրութիւնը։ Ներսէն
Քհնյ. Նախազանն էր տեղին Հի-
ւանդանոցի Օժ. Մասնախումբին։

ԳԱԲՐԻԷԼ ՔՀՆՅ. ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

Բնիկ Պրուսացի. Ճեռնադրուած է քահանայ 1888 թուականին։ Կը
քահանայագործէր Խզմիրի Մայր Եկեղեցւոյ մէջ, առաջնակարգ ճայնագրա-
գէս էր և ունէր հնչեղ ձայն։ Վերջիւ զաղթած էր Ամերիկա, ուր Թորոն-
թոյէն անոր սպրուսալ ապահոված էր ծանօթ բարերար Տիար Լեւոն Պա-
պահան։ Վախճանած է Եղուայն Սիթիի մէջ։



ՆԵՐՄԱՆ ՔՀՆՅ. ԳԱՋԵՆՅ

Բնիկ Կիլիկեցի։ Եղած է ուսուցիչ
զանազան վարժարաններու մէջ, վերջերս
Ճեռնադրուած էր քահանայ Գատլզիւղի
Ս. Թագաւոր Եկեղեցւոյն վրայ, ուր կոչ-
ուած էր Կարեւոր դեր մը ունենալ իր հո-
գեւոր նոր պաշտօնին մէջ։ Երբ անողոր
հիւանդութիւն մը եկաւ այնքան կանուխ
վիրշ տալ իր կեանքին։

ՏԻԿԻՆ ՅՈՒՄՏԻԱՆԷ ՏԻԼՊԵՐ

Հայ բարձր դասու և օտար ընկերական շրջանակներու մէջ խիստ
յարգուած դէմք մըն էր Տիկ. Յ. Տիլպէր, օժտուած ազնուական յատկու-
թիններով։ Տիկ. Տիլպէր ժամանակին իր օգտակար ծառայութիւններն ի
պաս դրած է ազգին, իբր գործոն անդամ Հիւանդանոցի Տիկնանց Խնա-
մակալութեան, Օթագիւղի Աղջկանց Որբանոցի Խնամակալութեան, և լին...

ԳՐԻԳՈՐ ԹԵՂՋԵԱՆ

(Ֆիւնկալ պատի)

Ծնող է 1828 թւրին. Տարբերական լրթությունը՝ կ'ստանայ թերայի



Ն, ու եկեալ վարժարանին մէջ՝ ու հառաջէ գամփուշտի և հրթիւր մասնագէտ Մ. Կոլթա. նոյն մօտ, եւ յետոյ գամփուշտի գործարան մը կը բանայ Բանկալթի մէջ.

Իր գործունելութիւնը եւ հնարամութիւնը գնահատուելով Ֆիւնկինի պաօքի ախտզոսով պետական պաշտօնի կը կոչուի եւ մեծ ծառայութիւններ կը մատուցանէ թուրք բանակին:

Դ. Թէրգեան 1886—90 քանից Եգիպտոս կ'ուղեւորի, իսկ 1900ին ալ Հռնտոն իր արհեստին վերաբերեալ ուսումնամիբութիւններ կատարելու համար:

Պարսից Շահը կը հրաւրե զինքը Պարսկաստան, ուր եւս

մեծ համբաւի կը տիրանայ, 10 տարի մասէ վերջ կը դառնայ Պոլիս եւ Կովկան կը մտնէ պետական ծառայութեան մէջ; Արքանացած էր Մէծիստիյէ եւ Օսմանիյէ պատուանշաններուն:

Վերջին տարիները հանգստեան կոչուած անշուգ կեանք մը կը վարէր ի Պէօյիւթտէրէ, ուր մեռաւ խոր ծերութեան մէջ:

Գ Ա Ս Պ Ա Ր Զ Ե Բ Ա Զ

Ծնած է Խասզիլ, իբր կարող իրաւացէտ մեծ յարգ: Կը վայեկէր թէ՛ հայ և թէ օտար շրջանակներու մէջ Հմուտ էր Հայերէն, թուրքերէն և ֆրանսերէն լեզուներու: Գրած է հմտալից յօդուածներ, իր մանկական յիշատակներէն, և մանաւանդ Խասզիլի կեանքէն, ուր այնքան մօտ և ժամանակակից գտնուած է Վարժապետանի, Շահնազարեանի և Արծրունիի նման երեւելի դէմքերու: Վարած է հանրային պաշտօններ իրեն, Հոգաբարձու Խասզիլի վարժարանին և իբրև անդամ Փատլատ, Խորինի, Կոտակաց Հոգաբարձութեան և Քաղաքական ժողովի:

Բ Ա Ր Ս Ե Ղ Կ Ի Ւ Լ Պ Ե Ն Կ Ե Ա Ն

Բնիկ Կեսարացի, Վայեալ փաստաբան և եռանդուն ժողովական: Իր բնակութիւնը հաստատած էր իզմիր, ուր իր արուեստը ի գործ զնելով հանդերձ մասնակցած է տարիներով Գաւառ, և Քաղաք, Ժողովսկու:

Բ. Կիւլպէնկեան համոզումներուն վրայ հաստատ, բարեկամական շըրջանակի մէջ դիւրահաղորդ ու ազգին շահը ճանչող անձնաւորութիւն մըն էր:

AVO

Գ Օ Ղ Ո Ս Կ Ի Ւ Լ Պ Ե Ն Կ Ե Ա Ն

Որդին է Հօնտոնաբենակ ծանօթ բարերար Տիար ներսէս Կիւլպէնկեանի և թոռը ազգային մեծանուն բարերար Տիար Պատրիկ Կիւլպէնկեանի Կընքեց իր ժամկանացուն 14 տարեկան ծաղիկ հասակին մէջ, անմիախթար սուզի մէջ թողլով իր վշտահար ընտանիք և ազգականները:

ՏԻԳՐԱՆ ՏԵՂ ՆԵՐՍԵՍԵԱՆ

Բնիկ Կարնեցի, շատ տարիներ առաջ Պոլիս հաստատուած ու իր ձեռներէցութեամբ կարեւոր զիրք գրաւած է, վայելելով հայ և թուրք շըրշանակներու վասահութիւնը: Եղած է Քաղաքապետութեան Ժողովի ինչպէս նաև Քաղաքական Ժողովի անդամ և միանգամայն Պատրիարքարանի առաջին զորակատար Օրմանեան Մրգազանի Պատրիարքութեան օրով:

Լ Ե Խ Ո Ն Ա Ս Ա Տ Ո Ւ Ր

Կրտսեր եղբայրն էր ողբացնալ Հրանտ Ասատորի և իր կիանքին մեծագոյն մասը անցուցած էր Պոլսոյ մէջ Տարիներէ ի վեր հաստատուած էր Դահիրէ և կը պարապէր առեւտրական զործով, համակրութեան մթնոլորտ մը ստեղծելով իրեն համար հայ և օտար շրջանակներու մէջ: Անդամակցած է ազգային այլեւայլ մարմիններու:

Երկար տարիներ զործունեայ անդամ եղած է Բարեգործականի Վարչական Խորհուրդին, որուն կողմէ քննիչի պաշտօններ ալ վարած է և մասնակցած է ազգային բոլոր կարեւոր ձեռնարկներու:

Ա Ր Թ Ա Թ Ի Ս Ա Ր Ա Ց Ե Ա Ն

Բնիկ Արաքելյան Պանութէն Պոլիս եկած ու ընտանեկան բոյն մը կազմելով, իր ձեռներէցութեամբ պատուաւոր դիրք մը շինածէն իր սուկերիչ արշեստակիցներուն մէջ ու յարդուած միտնշամայն ամէնուն կալմէ՛ իրքիւ բարեպաշտ քրիստոնեայ կը սիրէր իր եկեղեցն ու մօտաւորապէս քանի տարի ծառայեց անոր՝ իբրեւ անդամ Ընդհանուր ժողովի, Թաղ. Խորհուրդի եւ Հայաթիոյ Խնամակալութեան, որուն մանաւանդ երկար տարիներ գործակցեցաւ բոլորանուէր աշխատաւթեամբ:

ՅԱԿՈԲ ՊԵՏՐՈՍ (Պնդապես)

Հայ վիճուպական թժիշներու երիցագոյնն էր: 65 տարի առաջ մըտած էր պետական ծառայութեան մէջ Հմուտ անձնուորութիւն մըն էր: 1911 թուականէն սկսեալ երեք տարի անդամակցած է Ազգ: Հիւանդանոցի Հոգարարծութեան:

Ա Ր Ի Ս Ա Կ Ե Ս Պ Օ Յ Ա Ճ Ե Ա Ն

Ծնած է Պոլիս, եղած է ուսուցիչ և տնօրէն ազգային գանազան վարժարաններու մէջ, մօտաւորապէս 35 տարի, մանաւանդ իրը թուարանութեան և պատմութեան ուսուցիչ համբաւաւոր եղած է: Հեղինակ թուարանութեան դասագրքերու:

ՎՐԵՊԱԿ. — Էջ 319ի լուսանկարին ներփեւ «Քաղաքան» պիտի ըլլայ Պէջածնեան:

AVO



Ի Ս Ր Ա Ց Ե Լ Հ Ա Ց Կ Ա Զ Ն

Բնիկ Պոլսեցի, եղած է ուսուցիչ և
տնօրէն ազգ, վարժարաններու Երկար տա-
րիներ վարած է Ազգ. Հիւանդանոցի ներ-
քին դեր տնօրէնի պաշտօնը խզմա-
րին ու արդիւնաւոր կերպով Վերչերս
ստանձնած է, թատրոպիւզի Թաղական
Խորհրդի բարտուղարութիւնը, Կը վայե-
լէր պարկեշտ ու պարտաճանաչ պաշտօն-
եայի համբաւ:



Դ Ա Ր Ե Գ Ի Ն Մ Մ Ե Ր Կ Ե Ր Ե Ա Ն

Հ Յ Բնիկ Պոլսեցի, եղած է ուսուցիչ և
ապա կոչուած է Ազգ. Հիւանդանոցի
հաստատութեան մէջ դիւանապետի ու հա-
մարակալի կրկին պաշտօնին, զորս Երկար
տարիներ վարած է կատարեալ ձեռնհա-
սութեամբ:

Վերչերս կը վարէր Գարսկիօզ-
եան Որբանոցին և Գատրզիւզի Թաղա-
կան Խորհրդին համարակալութեան և
բարտուղարութիւնն պաշտօնները:

Տ Ի Գ Ր Ա Ն Մ Ա Ն Ո Ւ Կ Ե Ա Ն

Հայ եւ օտար առեւտրական շրջանակներու մէջ ծանօթ ու
յարգուած դէմք մըն էր. օգտակարապէս ծառայած է Ազգ. Հիւան-
դանոցին՝ իբրև անդամ Հոգաբարձութեան Անդամակցած է հաեւ
Քաղաք. Ժողովին, եւ իր բարեհամբոյր բնաւորութեաւըն ու առա-
տաձեռնութեամբը վայելած է միշտ ալդին վատահութիւնն ու հա-
մակրութիւնը:

Ե Ր Ո Ւ Ա Ն Գ Ֆ Բ Ա Ն Գ Ե Ա Ն

Մեւած Թէհրանի մէջ: Համալսարանական ուսումն ստանալէ վերջ
կ'զբազէր ուսուցչութեամբ: Աշխատակցած է «Մօսկվա», «Մուրնի
եւ այլ պարբերականներու, եւ հրատարակած է շարք մը գրքոյներ:

ՅՈՎՈՆԻ ԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. ՄԱՍ

Յարացոյցը (Ա. Samain).—Եղիշէ Արք. Դուրեան	23
Տեսիլ (Գ. Հիւկօ).—Արշակ Զապանեան	25
Թովման Թէրզկանի կեանին.՝ Հրանտ Ասատուր	27
Բնինակենաւգրութիւն Հ. Առատուրի	30
Ճայ զրականութիւն.՝ Յակոբ Օշական	38
Օր Միհեկոց (Յ. Պատկիլի).—Հ. Արսէն Ղազիկեան	44
Մ ամբ Միհարենց.՝ Ազատունի	51
Շոզակար Մանուկ.՝ Ատրուշան	54
Տեր երէ գօրուն. . . . — Պ. Թէլքիան	59
Սայիիկանի.՝ Բրօֆ. Արքահամ Տ. Յակոբիան	60
Մերմեն.՝ Վահան Մալիզեան	71
Պատմական անոփա եւկ մը Թիւզանդ Թէչեանի	72
Նախնաց զածեր.՝ Կ. Յ. Բամաջեան	81
Շանին և խօսի Օրմանեան Ս.ի	82
Բժիշկ Քանանց մը.՝ Տօրթ. Վ. Թորգունեան	91
Քառու ունիր.՝ . . . Յովիկ. Ասպետ	99
Աշոք Անինուկան դաւեռու Աչ (Լ. Զօլու).—Վ. Ա. Ծովակի	101
Անփառ Խուրիկեան.՝ Թ. Ա.	105
Առատութիւնը Թաւրէ, Արար և Պարսիկ Գրակա-	
նուրենէն.՝ Առեփան Յ. Կուրտիկեան	108
Աւագափառ.՝ Գէորգ Արք. Արալանեան	112
Անմա.՝ Միուէյ	118
Հիմորափում.՝ Հայկանոյշ Մառը	122
Օսուր բնիւցումներ.՝ («Ժը Մ.թու»)	123
Պատէն եւ Հայունին.՝ Գեղամ Ֆէնէրմեան	127
Թաշունիւրուն անէծը.՝ Տօրթ. Մարզպանեան	129
Անիւր մը.՝ Յակոբ Միհուրի	132
Ճայ Առուղիներ.՝ Տօր, Գ. Շահնազար	137
Տօրթ. Ցիրան Գաբրամանի.՝ Տօրթ. Շահպազ	145
Գաբրամակարիւնը զածն. կեանի համար.՝ Գ.	
Ա. Սարաֆիան	149
Ակնառի մը համաօխ. կրք. ուրժման վրայ. — Յ.	
Հինդիւն	155
Ճայեր Մազանդրանում եւ. խորասանում.՝ Յովակիմ	
բհնյ. Բարսեղեան	165

AVO

Զօն առ. Փ. Կիւլպիթեամն.— Խայխար	
Աւեւածագին առաջ (Քողին).— Ա. Մ. Ժամկոչեան	176
Պոլսահայր — Թորզով Պօյամեան	177
Գրիգոր Օսեանին նամակ Ե. Օսեանին	178
Լուսնը ծագան մեջ (Խորիս Անդրա).— Թ. Ա.	179
Նեամիլիս ներքաւածք, Տիառ ներայութիւնը — Գեղամ	
Թէրզեան	180
Կան Լևոն Թոլսորովի հարիւտամեակը	181

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԵՐՈՒԹՈՒ ԱՇԽԱԾՀԵՆ

Պարզ բարախակիր երկիրենու մեջ .— Արուս Ազատեան	185
Հայ բեմի փառենուն Սիրանոյշ. — Թ. Ա.	195
Ումբը. Պեղարանեամի սերը, Եմ Մուսան և Նօրեւ	
Ազատեանի կեսնելից. — Միքանոյշ	202
Վենեսիլի երածուանցին առադր . — Ի.	205
Մուշաւած զաւնական մըր . — Վ. Մայրասուր	207
Petit Piede jacile pour Piano à 4 mains. — R. Manas	212
Խարիլ Խռոնեան և իր ժամանակի նշանաւոր	
ազգայինները. — Արիստարէս Ա. բնի. Հիսարիեան	214
Մըրազան եռածուարիւնը . — Վ. Խթիւմեան	219
Հայ հանճար նկարչութեան մեջ. — Հ. Վ. Խ.	224
Մարգարեայ աւետարաններ	228
Ձեռնախան զարաւրք . — Յովհաննէս Վարժապետեան	233
Սռաջին Հայ դպրոցը . — Մ. Գ. Ծալիան	245
Խռօսորոյ . — Տօրթ. Ա. Ն. Մեզպութեան	255

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Թուրքիոյ հանեապետութիւնը և Յիշատակաւաճը	273
Թուրքիոյ արքի օւենեները .— Լոթֆիկ Գոյրումնեան	275
Հայուսպետութիւն հայոց	283
Պատրիարքութիւն Ս. Եղովոյեկի	284
Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ	286
Ս. Փ. Ազգ. Ճիւանուանց	294
Պելատեայ Կերպ . Հատատութիւններ	321
Հայ Կարսիկիէ Հատատութիւննեի	328
Սրտառահմանի կեսնելին	331
Անդարձ մեկնազներ	337

AVO



ԵՐՄԻՒ

ԳՈՆՍԵՐՎԱՅԻ

ԳՈՐԾԱՐԱԿ

ՀԱՍՏԱՏՈՒԱԾ 1862ԻՆ

Ա Յ Ն Տ Յ Լ Բ

Տօլմա-Պաղէ փողոց թ. 126

Կ. ՊՈԼԻՍ

Երմիս գօնսէրվայի գործարանը , որ հանդա-
ձանօթ է իր բնտիք պահածոներով , այս անգամ
փոխազրուած եւ հաստատուած ըլալով իր նոր
շնորին մէջ , ա'լ աւելի խնամով եւ հոգածո-
թեամբ կը պատրաստէ ու կը ծախէ՝

ԲԱՆՉԱՐԵԴԻՆԱՅ ՊԱՀԱԾՈՒԵՐ
ԱՎԱԼԱՐԳԻ ԸՆՏԻՐ ԶԻԹԱԻԻՂՈՎ ԵՓՈՒԱԾ
ԲԱՆՉԱՐԵԴԻՆԻ ՊԱՏՐԱՍՏ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ
ՀԱՄԲԵՍԻԱՀՈՐ «ԵԱԼԱՆՃՔ ՏՈԼՄԱ»Ն
ՔՈՄԲՈՍԹԾՆԵՐ ԵՒ ՄԱՐՄԷԼԱԹՆԵՐ :

Մասնաւոր կերպով կը յանձնարարուի ու-
շագրութիւն ընծայել ԵՐՄԻՍի տուփերուն վրայ
գտնուող վերի վաճառահիշին:

Արտասահմանէն Երմալիք յանձնարարութեանց
համար խւազոյն պայմաններ:

Գերմել, Ուրարտի Վելի ՀԱՍՑԵՈՎ.

Բ. ԵՐԿԱՆԵԱՆ ԵՒ ԸԿԵՐՔ

AVO

“ՇԻՐ-ԱՅԻ, ՕՂԻ

Լ. Բ. Պ. Ե. Օ. Խ. Խ. Ե. Ռ. Ե. Ա. Խ. Ա. Խ.

ՈՐՈՇՔ ԻԶՄԻՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՒՆ

Ա. Ր. Ժ. Ա. Ն. Ա. Ց. Ա. Ն.

ՈՍԿԻ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԸ

Երկրորդ Տեսակ Շ Ա. Ի Բ. Օղի

Յ. ԹԱՎՈՒԳԵԵՎՆ ԵՒ Ն. ԶԱՀՐԵՖԵՎՆ

Կալարա, Պայտպիտ փողոց, թիւ 35—37

Հեռագրի հասցե՝ Արմենիա ՇիրԱԲ

Հեռախոս՝ ՀԵՐԱԲ. 1249

ՆԱԽԲՆԱՐԵՑՔ ՀԱՅԻ ԴԱՆԻՔՆԱՆԻ



«Ի ՏԵԱԼ, ԹԵՅՑ»

Հոսակէ եւ ախորժանամ

Կեդրոնատեղի՝ Պոլիս, Պահէ զարտ, իշ Պանքասիին մօս,
Բըտվան խան, թիւ 6:

Կա ծախոտի բօրու նապատիսնան ներտ և մօս

ՀԵՐԱԲ. ՕՂԻ ՀԱՄԲԱԼԱԿՈՐ ՀԵՐԱԲ. ՕՂԻ

AVO

ՏՈՔԹ. ԹԱ ՊԱԼ ԳՐԱԵԱՆ

ԿԱՐԱՔՆԻ ԵԽ ՄԱՐԹԱԾԵՐԻ ՀԵԽԱՆԴՈՒԹՅՈՒՆՑ

Վկայեալ մասնագիւն Բարիզի Մէնդուի . Լարիսուագիւն
և Նեկիւ հիւանդանոցիւնեան:

Բերա , Թոփարշեանին նովի՝ Սահ փողոց , թի 17
Թէկիթօն , Բերա 3626

Ելեքտրական ամենակատարեալ գործիքներով օժտուած իր
արդիական դարմանատան մէջ ամենաայէս եւ առանց
ցաւի կը գարմանէ ամէն տիւսակ գաղտնի եւ մարքացին հիւան-
դոքիններ:

Սկզբունք ունենալով՝ կատարեալ գաղտնապահութիւն ,
խղճակիս եւ արագ դարձանում:

ԽՈՂԱՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԱԿԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Ե

Ակուսիկ գործարք առաջարկութիւն



Օսմէ կը ծնիին ամենամեծ քարիք եւ յազօղութիւն

Մէկ փոք միայն , պիսի ապացուցանէ որ Հօլէթինն լաւագոյն
ներկին է . տունէն ներս մէկ ժամուան մէկ առանց ծեռք ազտասի-
լու ուզած զյունի ներկինու համար բռնկէ , բանկակէ , մետարսէ
հիւսուածեղինները՝ շատ զիւրին կերպով :

ՓՆՏԾԵԼ ԱՄԷՆ ՏԵՂ

Անգրան ՄԱՐԹԱԾԵՐԻ ՀԵԽ

AVO

ՁԵ Ա.ՄԻՒՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱՆԿԱՆ
ԳՈՐԾՆԵՐՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԳՐԱՄԱՆԱՀ

ՍԵՎԱՀ ԵՒ ՋՈԱԼԻԵ ՏԱԽ
SEBAH & JOALLIER

Բերա Մեծ Փողոց թիւ 439 Ա. յարկ
Թելեֆոն Բերա 108

Նրբաճաշակ լուսանկարներ, մեծադիր,
իւղաներկ, ջրաներկ, ընտանեկան, դպրոցներու,
ընկերութեանց, խմբանկարներ եւն. եւն. եւն

Թուրքիոյ զանազան քաղաքներու և մաս-
նաւորագէս Պոլսոյ, Պալատներու, շինքերու, հը-
նութեանց տեսարաններու, նոյնպէս հնութեանց
թանգարաններու, արձաններու, քանդակներու
եւլ. հաւաքածոները կը ծախտին.

ԲՆՏԱՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՐ ԹՈՂ ԱՆՀՈՒ ԸՆԼՈՒ
ուրով են ետեւ

ԿՐՆԱՆ ԴԻՄԵԼ, ԳԵՐՉՈՒԿ ԵԽ ԶԳԵՍՈՎՎԱՃՈՒ

ՄԱՀԱԿ ՍՎԵԴԵՎՈՒ
Վ. Ա. Ճ. Ա. Ա. Ց. Ա. Ե. Հ. Հ.

6

Ա.Մ.Ա.Ն.Ց
Վ.Ճ.Ա.Բ.ՈՒ.Մ.Ր

Օ.Մ.Ի.Ս
Պ.Ա.Յ.Մ.Ա.Ժ.Ա.Մ.Ո.Վ.

Աւր Ճեր տրամադրութեան տակ պիտի գանեք իրատ մօտէոն
նրբաճաշակ ԱՐԱԿԵՑ, ԿԱՆԱԿԵՑ և ԵՐԵՎԱՆ ՏՎԱՐ.

ՆԵՐՈՒ ամէն տեսակ զգեստներ

Պատրաստ ու չափու վրայ
գոստիւմներ, ժաքէթ ա բայց, պօնմուր, սօնօթինի, ժրամ,
բարարափիւ, Էմբէրիով ևեր, սալզպիթ բալթոներ, կանանց մաս-
թոներ, անթափանցիկ վերաբրկւներ:

Ասկէ զատ պիտի գտնէք ամենավերջին նորայթ ընտիր կեր.
պասներու ճոփ մթերք մը՝ Պայիս Մեծ Շուկայ Պալրամ-
երիար, Քիւրմենի խանին դրան դէմ, Պօլս նրա Փ զոց
թիւ 2-8 ՍՍ.ՀԱՅ Սպ.Ա. Ը ՕԴ.Լ.Ա.Բ

AVO

Կ. ՎԻՒԼՊՈԼԵԱՆ – Յ. ՔԵԶԵՃԵԱՆ

Միակ հայ կերպասի վաճառատունը .
ուր կարելի է գտնել զանազան տեսակ անգ-
լիական ու ֆրանսական *snկուն*, վաշելույ ու
ձաշալառ *կերպառեղինեներ*՝ դիրամացեղի
զիներով :

Վալարիա Հարանքի Փողոց թիւ 14
Հեռածան՝ Բերա 986

☞ ՀԱՅԼԱՅՖՆԵՐՈՒԽ ԴԵՐՁԱԿԱՏՈՒԽԸ ☞

Ղալարիա, Թիւնելի կից Փիլլօն փողոց. Իեշիս
փառա խան առաջին յարկ :

Վաճառական դերձակ ՎԱՀՐԱԱՐ ՇԱՀՊԱԶ որուն պես
յիսկ ժիք, տոկուն եւ վերջին նորաձեւոքնան զգևս-
ելու եւ վերակունելու կարել տաղու համար:

*
* *

* * Ե Բ Ե Փ Ա Ս Դ * *

Անուենդեներու եւ հելվայի զործարան
Տէր եւ Տնօրէն Գ. ՀՐԱՆՏ

Բերա, Պալք Բազար, Տուտու օսալար փողոց, թիւ 15
Բնակր պատրաստուրին, կը վաճառուի մեծամասակ
եւ փոթոքակուկ

AVO

Ա Լ'ԷՓՈՒԱԼ

Էլասրիֆ եւ «Անհկրիստոնյա» MAILLOT
սենթրիւռներ



A. CLAVERIE, PARIS

Ավրող աշխարհի առևելի համբաւաւոր
մարդարն զիս foruklներու վերին մօսինքներ
պատրաստ եւ զափու վրայ։ Մարդիրանելերու
յատուկ պիտոյներու նոյն ժամանելեր։

ԹՈՒՐՖԻՆ ՄԻԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

ՅՈՎ. Ա. ԿԻ Մ Ե Ա. Ն Ե Դ. Բ Ա. Ր Ք

437 ԹԵՐԱ. 437

ԶԳՈՒՇՈՑԼԻՔ ԿԵՂՋԵՐԵՆ

Ա Ր Դ Ի Ա Կ Ա Ն Ի Ո Ր Մ Ս Ա Ն Ս Ա Ի Ն

Տօբթ. Մ է լ ի բ օ ֆ

Մ Ա Ս Ն Ա Գ Է Տ

ՆԵՐԵՒՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ

Տօբթ. Յ. Բ է շ է ն ե ա ն

Մ Ա Ս Ն Ա Գ Է Տ

Ա Լ Ե Ն Ե Բ Հ Ա Մ Ա Խ Ե Ա Ն Ե Ա Յ

Եեւա, Թօֆարիեանի եւեւ, ՄԵլբեկ վաղոց բիւ 18 թել. Եեւա 634
Խղճամիտ, ապազ եւ ճիշճական կերպազ կը զարմանուին
ներքին, մորթային ու վիններական ճիւանգութիւնները մասնաւոր
խնամքով եւ առանց զափի ամեն տեսակ ներուրկումներ էլք կա
տարուին։

— Եիք բարիւմներ ու նենալ կը վասպալիմ
կերպասները ուրկի՞ զնեմ։ — Դիմեցի՞

Պ. Յ Ա Ա Բ Բ Բ Յ Ա Յ
Գ. Ա Ճ Ա Ռ Ա Ա Տ Ա Կ Ե Ա Յ

Միայն նոն պիտի զաներ ԱՆԴԼԻԱԿԱՅՆ ամեն արնափր
կերպասներ օսա նարաւաւոր զներազ
Պահչէ զարու Պ. Յակոբիան խան, 2րդ յարկ Թիւ 3

AVO

“ՊԻԼԵՃԻԿ”

ՕՂԻՆ

Ա.Ա.ԱԶՅԱՆԱՐԳ. ԸՄՊՈՒՆԻ

ԴԼ.ԽՈԽ 80.Հ 2Ի 80.Բ

2Ի ԽԱՐԱՏԽՆԵՐ, Ա.Ա.ԱԶՅԱՆԱՐԳ.
Վ.ՆԱ.Ա.Ա.Ա.Ր Ն.Ի.Թ 2Ի ՊԱՐՈՒՆԱԿԱՐ,
Ա.Ա.Ա.Ա.Ա.Ա.Ր Խ. Խ. Խ. Խ.

Դիմել ՍՏԵՓԱՆ ՊԷՐՊԷՐԵԱՆԻ

Կեդրոնատեղի և մթերանոց

Կարստա, Մոհիսմէ ձատտէ

Թիֆ 67 Հեռածայի Բերա 57

“ՊԻԼԵՃԻԿ”, ՕՂԻՆ

ՕՂԻՆՆԵՐՈՒՆ ԹԱԳԱԼՈՐՆ է

Պոլսոյ վանառատեղի, Մահմետ Փաշա Պլզմիլք

փողոց Թիֆ 47 Հեռ. Ար. 2932

A.V.O

ՏՊԱՐԱՆ ԿԱԶՄԱՏՈՒՆ

ԹՂԹԱՎԱՃԱՌԱՏՈՒՆ

Յ. Մ. ՍԵԹԵԱՆ

Հ Ի Մ Ն Ե Ա Լ 1 9 0 0

Կ. Պողիս, Չազմայնձար Խօֆուշ թիւ 30



Տպարանս կ'ստանձնէ ամեն տեսակ տպարանական գործեր: Խիս մահուր եւ դիւրամատչելի պայմաններով կը տպագրուին գրեւեր, հանդեսներ, պրօցիւրներ, պատի մեծ ծանուցումներ, հարսանեկան բարքեր, այցաբարքեր, եւայլն եւայլն: Կ'ստանձնէ նաև հրատարակչական գործեր:

Կազմուտանս մէջ կը պատրաստուին ամեն տեսակ տետրակներու եւ զիրտերու կազմեր, տոփուն և նաւակաւոր:

Միւս պատրաստ կը գտնուին վաճառականական եւ դպրոցական տետրակներ (Եւրոպական և Տեղական), ինչպէս նաև գրենական պիտոյեներ՝ դիւրամատչելի գիներով:

Կը պատրաստուին նաև վարժարաններու յատուկ տետրակներ՝ իրենց անունով խիս աժամ:

Բարեկործական հաստատութեանց մասնաւոր զեղ:

AVO